

Ա Զ Ա Ր Ա Ր Ե Ա Խ

# Ա Յ Ա Վ Ա Ր Ե Ա Խ

2. Գ Ի Ռ Զ

Բ Ո Ր Ա Կ Ա Խ Ա Ն Գ Դ Պ Ե Ր Ա Խ Ա Խ Ա Խ

Լ Ա Յ Ա Վ Ա Ր Ե Ա Խ

Հ ա յ ո ւ ս ա մ ա ն Ա յ ո ւ ս ա մ ա ն



Ը Ն Ա Խ

Հ ա յ ո ւ ս ա մ ա ն

Հ ա յ ո ւ ս ա մ ա ն

Հ ա յ ո ւ ս ա մ ա ն

Հ ա յ ո ւ ս ա մ ա ն

Հ ա յ ո ւ ս ա մ ա ն

Հ ա յ ո ւ ս ա մ ա ն

Հ ա յ ո ւ ս ա մ ա ն

Հ Ա Յ Ա Վ Ա Ր Ե Ա Խ Ա Խ Ա Խ Ա Խ Ա Խ

1914

807.  
23.1  
1914

ԶՈՐԴԱՐԵԱՆ

# ՄԵՂՐԱԳԵՏ

Զ. ԳԻՐՔ

[ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԿԱՐԳԵՐՈՒ ՀԱՄԱՐ]

ԼՈՒՍԱԴԱԲԻՆ  
ԱՄԱՐԱՎԱԼԻԱՆ ԸՆԼԻԵՐՆԵՐԻՆ



Թիւ. 9

## ԱՅՍ ԳՐՔԻՆ ՆՊԱՏԱԿԸ

Մեղրագետներու շարքին վերջին հատորն է այս, սահմանուած բարձրագոյն լրացուցիչ կարգերու եւ միջնակարգ վարժարաններու։ Այս ձեռնարկին նպատակն եղած է Մաքե եւ Արուեսափ գեղեցկութիւններուն առջեւ զմայլումի հրաւերել մեր նորահաս սերունդը, եւ այդ զմայլումի ստեղծագործ ազգեցութեան տակ՝ բեղմնաւորել անոր միտքն ու հոգին։ Այս պատճառով, ամփոփուած են այս հաւաքածուին մէջ ոչ միայն թրքահայ եւ ուռուահայ գրականութեան գեղեցկագոյն էջերը, այլեւ հաւասարապէս ճառագայթներ օտար գրականութիւններէ եւ մասնաւորաբար թուրք ժամանակուկից գրողներու Մտքէն։

Գեղեցկութիւնն ըմբռնելու համար կայ միայն մէկ միջոց,— գալ գէմ յանդիման անոր հետ, զմայլիւ եւ անով լցնել միտքն ու հոգին։ Գրագիտութեան չոր կանոնները ունայն են ու ամուլ։ Պէտք չէ երեք մունալ որ՝ այդ կանոնները գոյութիւն ունեցած են ոչ թէ Գրականութեան ստեղծումէն առաջ, այլ անոր ստեղծումէն հոտքը, շատ վերջը միայն արուեստի հրաշակերտներուն երեւան գալէն որոնք իրենց կազմութեան ատին, ոչ մէկ կանոն ու օբէնք ունեցած են իբրև ուղեցոյց՝ բացի ստեղծագործ հանձարէն։ Գրականութեան ուսուցչին պարուքն է ուրեմն վիխանակ ապարդիւն կանոններ սորվեցնելու ուսանողին, անոր ընդնշմարել տալ միայն Գեղեցկութիւնը՝ իր գգեցած զանազան ձեւերուն մէջ. ցոյց տալ թէ ի՞նչպէս կըցած են ըմբռնել զայն զանազան Արուեստագէտներ, ի՞նչ միջոցներու գիրած են զայն արտայայտելու համար, որ կողմերէն նայած են թնութեան եւ կեանքին՝ տեսնելու համար այն, ինչ որ ուրիշներ կամ բնաւ չեն տեսած կամ տեսած են անոր մէկ մասը, — քանի որ Գեղեցկութեան գաշտը անհունապէս ընդարձակ է եւ լայն, եւ ամէն մէկ իմացականութիւն կարող է նոր բան մը կտնել եւ նոր բան մը հազորդել տիեզերական խորհուրդներէն։

Ահա թէ ի՞նչու կը հրաւերենք ուսուցիչներ՝ մէկ կողմ դնել գրագիտական կանոններու անհպատակ ծանրաբեռնումը տղուն մտքին վրայ եւ տրամադրելի ժամերը նուիրել գեղեցիկ էջերու ընթերցման

### ԼՈՒՍԱՂԲԻՐ

Ճաշաւակչական Ընկերութիւն

— ՕՆՆԵԲԱ-ԺԵՐԱՅՑ —

Ա. Պոլիս, Ասմա Ալիք, Ճամլը Խան Ն<sup>o</sup> 6—8

ու գեղեցկակիտական վերլուծրման<sup>(1)</sup>, անոնցմով թաթաւելու համար լոյսին բացուող իմացականութիւնները: Բաւական է որ գեղեցկութեան ձաւագայթ մը իշնայ ընդունակ հոգիներու խորքը, անիկա պիտի արթնցնէ անոնց մէջ ինչ որ կայ կենսաւց եւ պիտի մզէ փըթթելու:

Գրագիտական կանոններէ աւելի մենք կ'առաջարկենք ուսուցանել գրական սեւերու ծագման եւ զարգացման պնտմութիւնը, ցայց տալով այսմէս Արուեստին զանազան ձեւերը եւ անոնց կրած բարեշբրձական փուլերը: Այս նպատակով ներկայ հաւաքածուին վերիչը փորձած ենք ուրուագծել այդպիսի ծրագիր մը, թողլով որ գրականութեան դասախոսները ընդգայնեն գայն եւ դարձնեն կենդանի՝ իւրաքանչիւր սեւին համար վեր առնելով օրինակներ եւ վերլուծելով զանոնք ուսանողներուն հետ միամին:

Կովկասահայ գրականութիւնը պահած ենք իր սեփական բարբառով եւ իր լեզուական աւտոնմայացատուկ դրօշմով: Եւ այս բանին վրայ կը հրաւիրենք թրքահայ ուսուցիչներուն մասնաւոր ուշագրութիւնը: Հայ նոր գրականութիւնը մշակուած է ու կը զարգանայ երկու ուրոյն բարբառներու՝ Թիֆլոսի եւ Կ. Պոլսի հայերէնին միջոցով: Անոնցմէ իւրաքանչիւրը ունի իր քերպականական պրոց կապմութիւնը եւ իր յատուկ նկարագիրը, որոնք մէտք է ինսամով ուսուցաւին հայ վարժարաններուն մէջ՝ պրմէս զի կարելի ըլլայ Հայութեան երկու արքնակարեւոր հատուածներուն միջեւ մտաւորական հաղորդակցութիւնը դարձնել հեշտ ու սերա, եւ, մտաւոր գործունէութիւնը ներզօր ու արգասաքեր:

Հայ երկու բարբառներով մշակուած գրականութիւններուն արբուջութիւնն ու միութիւնն է որ կը ներկայացնէ հայ Միաքը: Արքան մէծ տալանգներ արտայայտուած են թրքահայ, նոյնքան եւ կովկասահայ բարբառին միջոցով ցեղը, բաղաքայն եւ այլ պայմաններու ազգեցութեան տակ, ինչ որ յաջողած չէ յայտնակործել թրքահայատանի մէջ, յաջողած է զայն ընել Կովկասի մէջ, ու փոխադարձաբար: Մէկը կը լրացնէ միւսը, եւ շատ անգամ մէկը կը որքագրէ միւսը: Ատենը եկած է ուրեմն որ, բացուցիչ գասարաններու եւ միջնակարգ վարժարաններու մէջ, հաւասար հոգածութեամբ եւ հաւասար չափով աւանդուին երկու քայր գրականութիւնները, նկատելով զանոնք անքաման մասեր իրարմէ:

Առաջին անգամն ըլլալով նաեւ հայերէն հաւաքածուի մը մէջ, որպիսին է այս գերքը, ջանացած ենք ներկայացնել մեր բնակակից մէկ կարեւոր ցեղին—թուրքին—միտքը, աւելի շատ տեղ տալով ժամանակա-

(1) Այդ վերլուծման առիրով միայն լիւատակել, անրածես գրագիտական կանոնք, ո՛չ թէ իրեւ չու կանոններու դաս, այլ իրեն բացատրիւնք միայն արուեստին:

կեց գրական գէմքերու: Կարսդ է այս նախափորձը ըլլալ անկատար, բայց երկեք զուրկ շահեկանութիւնն: Պատմական եւ քաղաքական ձաւկատպով միացած երկու ժողովուրդները, որոնք կ'ապրին կողք կողքի եւ կը գործեն միասին, հարկ է որ զիրաք ձանչնան մանաւանդ մոտաւորապէս: Այդ փոխադարձ ձանաջողութիւնը պիտի օգնէ չնշելու շատ: Մը նախապաշարութիւնը եւ անհակացողութիւններ, որոնք մեծ մասով ձետեւանք են երկու ցեղերու միջեւ մտաւորական հաղորդակցութեան մը պակասին: Գրականութիւնն է մէկը այն միջոցներէն, որ կարող պիտի ըլլայ կարաց կամաց ներգաշնակութիւն ստեղծել երկու բնակակից ցեղերու հոգեբանութիւնն մէջ, կուտակուած դառնութիւնները չքացնելով ու անոնց տեղ ստեղծելով աւելի մարդկային, աւելի աղնիւ երկու ժողովուրդներուն յառաջդիմութիւնն ձառագ յոզ աւելի գիտակից գեցողութիւնը:

Օտար գրական գաշտօրայքէն, լայնատարած եւ բազմաբեղուն, քաղած ենք միայն մէկ քանիները ամէնէն յարգի ծաղիկներէն, ցանկալով մեր նորահաս սերունդին տալ Միուրագիեն միջոցով, գոնէ կտոր մը խորիսի, պատրաստուած բոլոր երկիրներու մտաւոր ծաղկաստանէն: Արուեստն ու Միաքը հայրենիք չունին. հարկ է անոնց լոյսին աւշեւ լայնորէն բանալ մեր տղոց իրացականութիւնները, որոնք որքան աւելի ողողուին այդ լոյսով՝ այնքան աւելի պիտի դառնան կենսաւց եւ յուռթի:

1914, Ապրիլ 15

Ո. ԶԱՐԴԱՐԵԱՆ



## ՊԱՊԿԵ ՊՍԱԿ

Սիրելի՛ թոռնիկ, ևս նորէն և կրկին քեզ պիտի պսակիմ.  
դու մի՛ կարծեր որ եկեղեցւոյ կամ քահանայի պսակ քեզ  
բաւական է : Այո՛, հոգեւորապէս և Աստուծոյ օրէնքով բա-  
ւական է և շատ : Բայց եթէ Պապիկ այդ պսակին վրայ իր  
պսակ չդնէ, դու անօթի կը մնանիս : Ահա աղօթարան բայ-  
ուեցաւ . հրաման արա մշակներուն, թող գութան սարքնն,  
տանին գեղի մօտի խօզան աւազարտ . պէտք է այժմէն վա-  
րինք, աղբանք այն արար և գարունը բանջարեղինաց պար-  
տէղ անենք :

Լծեցէ՛ք գութան . դու տես հիմի, Թոռնիկ, թէ ինչպէս  
պիտի պսակիմ քեզ : Գնա նախ գոմշուկներուն և եղներուն  
ճակատներ համբուրէ, արի գութանին մածին քով խոնարհիր  
գետին՝ մայրենի հող համբուրէ . ձեռքս մածին վրայ դրած  
եմ, համբուրէ՛ Պապկէ ձեռք և մածք . ահա քառասուն տար-

ուսն մաճկալ Պապիկ, այսօր քեզ կը յանձնէ մաճկալութեան վնամգոյն պաշտօնը, զոր Տէր Աստուած Աղամայ մեր մեծ Պապիկն տուաւ, որ գործէ երկիր և պահէ:

Ցորենաբայսէ հրւսուած մի սիրուն, գեղեցիկ, բոլորակ պսսկ շնիմ իմ ձեռքովս քեզ համար, բեր գլուխդ, Թոռնիկ, շնիմ այս իմ պասկ, և այս պասկը, Պապիկէդ պսսկն և յիշատակն է, երբեք չվերցնես գիշէդ՝ մինչեւ մահուանդ օրը: Եւ երբ դու էլ կը ծերանսս Պապիկ պէս, այդ պսսկ քո անդրանիկ որդուոյդ գլուխ դիր, և այսպէս որդուոյ որդի թող շարունակէ: Այդ պսսկին խորհուրդ բացարիմ քեզ, որ լաւ ըմբունես և անեղծ պահս այս առուր յիշատակ քո մոքին մէջ:

Ազնիւ Թոռնիկ, իմ խորհրդաւոր պսսկիս նշանակութիւն այս է, քահանան քեզ պսսկեց Շուշանին հետ, Պապիկն այսօր քեզ կը պսսկէ հողին հետ, գութանին հետ, գաշտի ժակութեան հետ: Եւ ինչպէս Շուշանին հետ կապեց քեզ քահանան, և դու տէր ես մինչեւ ի մահ, կարող չես զինքը թողուլ, նոյնպէս եւս Պապիկը քեզ պսսկելով կը կապէ մայրենի երկրին հետ, որ յաւիտեան չպիտի թողուս և որ մեր հայրենի պապինական սեպհականութիւն է: Ագամն ասաց և մարդիկ կ'ասեն, թէ կինը մարդոց կիսնաքն է, միթէ հողն էլ մարդոց կեան, որ չէ: մարդիկ աշխարհս վրայ հացով կ'ասպին: Շուշան քեզ զաւակներ պիտի բերէ: հողն էլ ձեզ հաց պիտի տայ, գաշտի մէջ արածող կովե ու ոչխար՝ ձեզ առաւառաւա կաթ պիտի տան: կաթէն խւդ ու պանիր կը շնիէք: այս ամէն բարիքներուն վայելքը հողէն չէ:

Այժմ, Թոռնիկ, ասա՛ մշակներուն՝ առնեն գութան և տաւարներ, գառնանք երթանք տուն, մայրիկիդ և Շուշանին պէտք է յայտնիմ գաշտի պսսկի խորհուրդ:

Մտիկ արէք որ խօսիմ ձեզ, բարի՛ տանափկին և Շուշան: Ես այսօր, նոր փեսայ Թոռնիկ տարի գաշտ: գութան լծել տուի, մաճը Թոռնիկին ձեռք տուի, ձեռքս գլխուն վրայ

դնելով՝ նահապետական օրհնութիւն կարգացի, և զինքը կրկին անգամ հոգագործութեան հետ պսսկեցի, հողին և գութանին հետ կապեցի: և գիտէք դուք, որ Պապիկ պսսկն անքակալիս պէտք է լինի: Թոռնիկ այժմ երկու կին ունի, իմացէք, մի կինը Շուշանն է, որու հետ պսսկալուեցաւ սուրբ ամուսնութեամբ, մի կինն ալ հայրենատուր ժառանգութեան հողն է, որուն հետ ես կապեցի Հայր Արքահամու օրհնութեամբ: Շուշանը զաւակներ պիտի բերէ Թոռնիկին համար, հազն ալ հաց պիտի տայ բոլոր բնատնեաց համար: Կ'ազօթեմ որ Աստուած պահէ Շուշանը և չատ ապրի: բացց Շուշանը մահկանացու է, թէ մեռնի, Թոռնիկ մի ուրիշ Շուշան ալ կը գտնէ: Իսկ եթէ հողը մեռնի, էն ժամանակ բոլոր Պապիկ տանն ընտանիք միասին կը մեռնին: Եւ ինչպէս կը մեռնի հողը, որ Սդամէն մինչեւ էս օր կայ ու կը մնայ անմահ: Խօսիմ ձեզի թէ հողն ինչպէս կը մեռնի: — այն անբախտ օրը, երբ Թոռնիկ ձեռքը մաճէն քաշելով հոգագործութիւն չի շարունակիր, կամ հարստանալով կը բարձրամո՞ւ այլուս ամօթ կը համարի, գիւղին մէջ կամ գիւղական լնիկերութեան հետ ապրի, կը թողու գիւղն ու հող՝ կ'երթայ քալաքացի կը լինի: Եւ կամ զժբախտ օրեր կը համին իր վրայ, երբ յուսպով թէ չատ հողեր ունի, պարտք անելով իրարու վրայ կը բարդէ, պարտատէրն հողերը կը գրաւէ, ո՞հ, Թոռնիկն անհող կը մնայ:

Ահա այն օր հողը Թոռնիկին համար կը մեռնի, գրաւողին համար կենդանի կը մնայ: Այն օր, այս՝ Պապիկ տան ճրագ կը մարի, Թոռնիկ տանուտէր վարձաւոր մշակ կը լինի: Աւա՛զ, Պապիկ հարս, նազելի Շուշան՝ պիտի երթայ հացթուս լինի գիւղին մէջ, իրիկուան մի քանի հաց գոզնոցին մէջ դնելով՝ բերէ իր ճժիկներուն: Թոռնիկին մայր, բարի տանափկին, զու Պապիկ ետեւէն մեռիր, որ չտեսնես ախ օր:

Կ'ըսէ՞ս, Թոռնիկ, ա՞հ, Պապիկ, ինչ չար գուշակութիւն կ'անես Թոռնիկիդ վրայ, բերանդ բարի բայ: Ոչ, Թոռնիկ, Աստուած չընէ որ գուշակութիւնը ձեր վրայ կատարուի: Ես

կ'աղօթեմ որ գուք այն սեւ օրը չտեսնաք. ասոր համար այն սեւ աւուր տիտուր կեանքի պատիեր նկարեցի ձեր աչքի տուաշ, որպէս զի տեսնաս ու յիշես Պապուդ հետառես գուշակութիւնը, ամբողջ զօրութեամբդ աշխատիս հողը ձեռքէ չնանել. ոչ միայն հողը քեզ պէտք է, որ հայ կուտայ քեզ, երբ աշխարհիս վրայ կ'ապրիս, այլ և անոր համար, Աստուած շատ արեւ տայ քեզի, որ երբ մեռնին՝ գերեզմանիդ համար ալ երկու կանգուն հող պէտք է. չգիտե՞ս դու, մարդիկ գերեզմանի հողին վրայ ալ կը կուտին. վայ անոր, որ կը մեռնի և թաղուելու տեղ չսանի, զի գերեզմանի հողն եւս մարդուն համար մի սեպհական իրաւունք է: Ասել կ'ուզեմ, Թոռնի՛կ, մարդ իր ծնած օրէն հողով կ'ապրի, և երբ մեռնի, դարձեալ հող պէտք է, որ անոր տակ թաղուի:

Այսպէս, Թոռնի՛կ, հողը պէտք է կեանքին և մահուան օրը, ասոր համար Պապիկը քեզ հողին հետ կապեց ու պատկեց, որ պինդ գրիես հողը, չթողուս որ ուրիշներ ձեռքէդ յափշտակին, դու անհող մնաս, սարուկ լինիս, երթաս ուրիշի դուներ վարձեան մշակ գաւնաս, և էն ժամանակ ձեր վրայ կատարուի Պապիկ կախարդ գուշակութիւն. և դու խելարերելով յիշես, աւազ, ես տանուատիր էի. նահաւուս Պապիկս խրամներուն մտիկ չ'ըրի, այժմ անաւատի որդիին պէտք վարձկան մշակ եղայ, թողով իմ ոչխարներու հօտ, ուրիշներու նախիր կ'արածեմ. և շարաթը մի անգամ դուս շրջելով նախրանաց կը ժողվեմ:

Է՛, սիրելի՛ Թոռնիկ, բաւական եղաւ, աւարտենք դաշտի պուակ և դաշտի գասերս: Ես պէտք է պատմեմ նաև գեղի էրեցուն և գեղացւոց, թող աշխարհ իմանայ թէ Ասճակու Պապիկ էսպէս մի տարօրինակ բան արած է. իր Թոռնիկ նոր դիսան տարեր է դաշտ՝ հողին ու գութանին վրայ պապիեր է. մարդ չգիտեր ի՞նչ պատկ է այդ, որ առանց քահանայի, առանց խաչի և Աւետարանի ու ժողովուրդի վկայութեան դաշտի մէջ կատարուեր է:


Թող մեր գիւղացիք այսպէս դատաստան ընեն. Թոռնիկ,

բաւական է, որ դու լաւ հասկցար այս պասկին խորհուրդը. ես կը մեռնիմ, դու ողջ կը մնաս՝ կը տեսնաս յետոյ, գեղաւոյն էլ կը հասկւնայ և ողորմիս կուտայ Պապիկ հագւոյն: Խրիստոն ՀԱՅԻ

**ԽՐԻՍՏԵՍ ՄԱՐՏԻՐ (1820-1907).** - Խրիստոն Հոյրեկ նոյնքան ինքնատիպ է՝ որպէս եկեղեցական ու գործիչ, որքան գրով եւ բանաստեղծ: Առաջին ուահանգիր է գաւառական գրականութեան, ինքն հիմնած ըլլալով, 70ական թուականիրուն, «Արծիւ Վասպուրականիւն» եւ տափագրական մամուլ՝ Վանի մէջ: Իր գործերը կը բաժնաւին երկու մասի, գրաբար եւ աշխարհաբար: Դրաբարներն են՝ Հրաւիրակ Արշաւեան եւ Հրաւիրակ Երկրիմ Աւելիսաց բանաստեղծուական գոհարները: Աշխարհաբարներն են Մյրա և Սամուկը, Դրախի Բնատենի, Պապիկ և Թոռնիկի՝ գրուած ժողովուրդին, Պապիկ համար եւ հավուերգական անկեղծ Զերմութեամբ մը: Վանգոյժ եւ Հայոյժը ողբերգութիւններ են, Խաչի ճառը եւ Մարգարիտ Արքայուրիան Երկիցը կրօնական ճառեր, ու Ժամանակ եւ Խորհուրդի վելս պատկանական անուններ:

Խրիստոն Հայրեկ բանաստեղծ է ամէն բանէ տուաշ, այնպէս որ քնարական ոգին գգալի է իր բուլը արձակներուն մէջ անգամ: Ուժը ինքնատիպ, լեզուն նոյնքան եւ զգացումները հաւասարաւոյն:

Եղոնք է Պատրիարք Կ. Պոլսոյ, աւազ աքսորուած է՝ Համբաւուական կառավարութեան կողմէ երսուաղէմ, ուրկէ առաջնորդուեցաւ էջմիածնի Կաթողիկոսական աթոռը: Ծնած է Վան եւ մեռւած էջմիածնի:



կ'աղ  
սեւ  
ուռա  
շակո  
չհան  
երբ  
շատ  
երկո  
հաղին  
ուելը  
մի ս  
ծնաւ  
է, ո

## ԼՈՒՄԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՑ ՀԱՅՈՑ

Այ իմ լուսնակ զեղեցիկ, աստուածավառ դու լապտեր,  
Զոր առաջնորդ զիշերուան դրա երկինքն ինքն Տէր .  
Կոյլ մթութեան աչք անփակ, պրախ ալ դու աչք կուտաս,  
Երբ շոզշողուն շլթայով կափուած շարժիս իմ փրաս :  
Քու թեկն երկնից արծաթէն հիւսած, պատրոցդ ալ ոսկի ,  
Ողամանդէ կայծակներ սփուես աստղերդ ըրու զի .  
Եղի մնղը նման կաթ մի ամսնէդ յիս թափած  
Կու խաղաղէ կրքերս զինչ ալիք լճիս հանդարտած :  
Ո՞հ, ո՞նց պայծառ էիր դուն կենացդ երկրորդ զիշերին ,  
Երբ նոր բաշուած Աստուծոյ ճախսարակէն ընդ երկն .  
Ո՞հ, ո՞նց փայլուն էր քո լրջն երբ առաջին այն անզամ  
Գիշերազուարճ պլայովիկն ծգեց ծայն երկնահամ .  
Շունչը պայծառ քեզ նման նովուէ հովիս կու խաղաց .  
Հեզիկ հովով թունդ եւած մաքուր առուակը հնւար .  
Զկար ականջ հողեղէն որ զայն լսէր ու փառք տար .  
Միայն երեշտակը լսէին եւ շարժէին զքեզ փար .  
Եւ դուն լսիկ չափեցիր անամպ երկնից կէս բոլոր ,  
Ռով ու ցամաքի փարագոյք բացիր, ներքիւ մոտար խոր .  
Երբ արեգակը կուզար երեղէն ոոքոնին յօդա ի փազ,  
Երշալյոսի ցօղ սփուէր եւ առաւօսն հրամագ . . .  
ացի՞ր, արեւ, յես կացիր, մե՛նիեր երկինքդ կապոյտ ,  
Ռով լուսնեկիդ ի ման զալ դեռ ի մէջ թուխ ամպերուդ .  
ա՞ց, կա՞ց, լուսնակ դու առաջ, լիւնէ ի լիւ սարէ սար,  
Է՞ջ ծորերուս խորերուս անցի՞ր յուշիկ հաւասար .  
Կա քեզ ունիմ ես զանզատ, քեզ նահապետն ունի բան,  
Երտն երկուք է նեղուած, եւ ցաւերն, ո՞հ, զանզան :  
այծա՛ռ լուսնակ, մի փախչիր, թէ տրտութեան լսես ծայն,  
աւած սրտի միխթարանք ես դու կանզնել երկինքն այն .  
ան զաս երկիրն Եղեմայ, բայց ոչ ի հինմ այն զիշեր,  
որ երջանիկ էր դեռ մարդ, լոկ սէր ու կեանք կը յիշէր .

Ճերմակ ճանանջդ յայնժամ տաք էր զբերուն ու ծաղկանց,  
Ուր որ կաթէր քու շաղիկ՝ կենդանութիւն էր անանց...  
Դարձիր նայէ հիմ ի վայր, նայէ ի փէշ սարերուս,  
Նայէ ի տափ տաճարիս, եւ ի հովբանք զեղերուս...  
Ահ, զիրեզմանքն են Հայոց, որ ոչ եւս են աշխարհի,  
Մաշած նշխարք մեր հարանց՝ թաղուած ի խոր խաւարի:

Հ. ԴԵՒՆԻԴ ԱԼԻՇԱՆ

ՀՅՈՒՅԹ ՊԵՏՐՈՎԻ ՍԱԼԻՇԱՆ (ԽԱՅԱՄԵՏ) (1820-1901) —  
Կնիքակի Միխիթարեան Միաբանութեան այն մեծաշուք գէմքն է  
։ Գեւսնգ Ալշան սրուն մոքքի լոյսը  
աճանչած է երկար տահն թէ՛ թքա-  
այ եւ թէ առուսաչայ գրակնաւ-  
եանց վրայ, սրուն հայրենասիրական  
ունչը եւ քերթուածներսն տաքու-  
իթւնը ծաւուած են, տարիներ ու տա-  
նիեր, 19րդ դարու մեր աղքային եւ  
տաւորական վերածնութեան արշա-  
լուսին մէջէն։ Ալշան, սրպէս բակմա-  
րուտ քննասէր, խորապէս հետպ-  
օտած ըլլալով մեր երգիշներու եւ  
ջնալագրեան աշուզներու սպին ու  
եւը, կըսած է իր աշխարհաբար քեր-  
ուածներուն մէջ՝ տալ իր քննարեր-  
ութեան եւ իր լիզուին աշուզական  
վայրութիւն, անկեղծութիւն եւ հա-  
պտրոշմ քաղցրութիւն։

Ալիշան թուղած է հայ գրակա-  
ռոթեան բազմաձև եւ հորուստ  
աւանդութիւն մը. իր Արաքար,  
իսուսներ, Եփակը, Հայապատումը, Հայրուսակը եւ Հայոց հերանուսական  
տօնը՝ պատմական եւ ազգագրական ուսումնասիրութեանց պատկա-  
ւազդու աշխատութիւններ են: Յուշիկից Հայրինեաց գրուած է նայն  
Հայրինասիրական խանդավառ շաւնչով, իսկ նուազիք կը պարսւնակէ  
ի քննարական քերթուածները: Ալիշանի գործերուն թիւը կը հասնի  
0ի, սրանցու 23ը գեռ անտիպ կը մնան:

Ենած է Պահս եւ մեռած Վենետիկի Ս. Ղալարսւ Կովին:



## «ԵՍ Ի՞ՆՉ ԸՆԵՄ ՀՈԳԻՈՎ»

~~~~~

Զմեռուան անուշ կիրակիներէն էր, ցուրտ օդով մը որ  
աւելի քաղցր կ'ընտ տունը մնալու եսական հաճոյքը։ Տան  
վարի պղտիկ սենե աւկին մէջ, ուր վառարանին տաքութեամբը  
թուցած մթնողորտը ապրիլը հաճելի կ'ընէր այդ ոտերիմ ու  
ապահով եղութեան մէջ, երկու եղբայր մինակ մնացեր էն։  
Զարմայր սեղանին առջեւ անցած՝ պատմութեան գիրք մը կը  
կարդար, առասպելի աշխարհին ողորմներուն մէջ մողրած։  
Պատուհանին առջեւ, պղտիկ Տրդատը, իր խաղալիները  
առած, լուրջ բան մը ընելու խորունկ ձեւով մը՝ անոնցմով  
կը զբաղէր։

Տրտում երգ մը երկնցաւ փողոցին ծայրէն։ Թաւ ձայնի  
կտորներ լայն ողբերգ մը կը թոցնէին՝ որ հովին մէջ կտոր  
կտոր կ'ըլլար։ Տրդատ ականջ դրաւ։ Զայները մօտեցան,  
խունկի հոս մը մինչեւ սենե աւկին ներար մտաւ, եկեղեցիի  
քաղցրութիւն մը բերաւ հոն, ու պատուհանին առաջքը, թա-  
փօր մը երեւցաւ, խաչերով, մոմերով, սեւազգեստ մարդե-  
րով։ Յուլարկաւորութիւն մըն էր։

Տրդատ, զարմացած, նայեցաւ։ Առջի անգամն էր որ  
իր կեանքին մէջ կը հանդիպէր այս տեսարանին։ Զհասկցաւ  
զայն։ Եւ բնազդաբար, տղոց անյագ և բոնաւոր հետաքրրք-  
րութեամբը։

— Զարմայր, պոռաց, ի՞նչ է աս։

Զարմայր, դժգո՞ն իր ընթերցումին գինովութենէն սթափ-  
ուելուն, գլուխը վեր առաւ, վայրկեան մը նայեցաւ, ու՝

— Մեռել է, մրմնջեց։

Յետոյ գլուխը գրքին վրայ կախեց նորէն։

Տրդատ, ապշած, դուրս կը նայէր։ Փողոցին վարի ծայ-  
րը, դեռ կ'երեւային սեւ մարդերը, և խաչը որ անոնց վե-  
րեւ օդին մէջ կը ցցուէր։ ու ձայները լալագին, կ'երկմնային  
փողոցին մէջ։

### Մեռել։

Վախ մը չէր զգացածը, բայց անհանգստութիւն մը՝  
չհասկցուած բանէն, անծանօթին առջեւ վրդովումը։

— Ի՞նչ ըսել է մեռել։

— Զարմայր գիրքը ձեկց։ Պղտիկին հարցումը իր ծի-  
ծաղը շարժած էր։ Բէկ՛զ, դեռ չէր գիտեր։

Ու բացատրեց անոր։

— Աս մարդիկը հիմա գերեզման կը տանին կոր մարդ  
մը որ մեռած է։ Աս մարդը ա'լ չպիտի ապրի, ա'լ աշխարհի  
վրայ չպիտի պարափ, ա'լ պիտի չուտէ, պիտի չխօսի, պիտի  
չտեսնէ . . .

Տրդատ, աչուճները բացած, մափկ կ'ընէր։ Խաղալիկ  
մը կոր ձեռքը բաներ էր, վար ինկաւ։

— Ի՞նչ, հիմա աս մարդը ա'լ պիտի չքալէ։

— Զէ, հոգին մէջ պիտի դնեն զայն, վրան ալ քար մը։  
Եւ հոգին մէջ որդերը պիտի ուսեն անոր մարմինը։ Աչքերը,  
թեւերը, ուսքերը պիտի փրթին, հալին, և մինակ ուկորները  
պիտի մնան։

— Ամէն մարդ ասանկ պիտի ըլլայ։ Ե՞ս ալ ասանկ պի-  
տի ըլլամ։

— Դուն ալ, ես ալ, հալրիկն ալ, մայրիկն ալ։

Ահագին սարսափ մը ցցուեր էր Տրդատին պղտիկ հո-  
գիին մէջ, և այդ թարմ իմացականութիւնը՝ առաջին անգամ  
բաղինելով ջնջումի գաղափարին, կը ճգմուէր անկից։ Զկրցաւ  
դիմանալ, ու վախուն, սկսաւ լալ։

Զարմայր անոր քով եկաւ, անոր վախէն զուարձա-  
նալով։

— Խե՞նդ նս, Տրդատ, վախնալու բան չկայ. դեռ շատ  
ատեն ուսինք մեռնելու։

Տրդատ կու լար, սիրու այնչափ կոտրած՝ որչափ եթէ իր  
խաղալիկներէն մէկը կորուած ըլլար։

Լային ձայնէն մայրը վար վազեց։

Տրդատ, զայն տեսնելով, լացը շատցուց . թեւերը անոր վզին անցուց, ու զլուխը անոր երեսին դնելով .

— Մայրիկ, կը հեծկասար, ես պիտի մեռնիմ եղեր, դուն պիտի մեռնիս եղեր, ա՛լ պիտի չքաղենք եղեր, ա՛լ պիտի չխօսինք եղեր . . . իրա՞ւ է . . .

Զարմայր բացատրեց . ու մայրիկը, յուզուած, պղտիկը կուրծքին վրայ սեղմեց, և ըստ անոր, համբոյրներու մէջ .

— Մի՛ վախնար, տղա՛ս . մեռնելչն եաքր, նորէն պիտի ապրինք : Աս աշխարհէն եաքր ուրիշ աշխարհ մը պիտի երթանք : Մեր մարմինը պիտի մեռնի, բայց հոգինիս անդին պիտի երթայ :

Տրդատ լացը գաղրեցուցելու էր :

— Հոգին . . .

Քիչ մը խորհցու, և հարցուց .

— Մինակ հոգին պիտի երթայ անդին, հապա գլուխու, հապա թիւհիքս, հապա ոսքիքս :

— Անոնք հոգին մէջ պիտի մեան : Հոգին պիտի երթայ մինակ :

Են ատեն, ճշմարիտ յուսահասութիւն մէն էր որ պայթեցաւ խեղճ պղտիկին մրամիտ սրտէն :

— Ի՞նչ . . . լսել է ա՛լ պիտի մայրիկը չափանիմ, ա՛լ հայրիկա ձեռքը պիտի չբռնիմ, ալ որիտի չքաղեմ, ալ կիրակուր պիտի չուտիմ . . . է՛, ի՞նչ լնեմ : Հոգիով ի՞նչ լնեմ ես :

Ու լացը նորէն սկսաւ, կատաղի, խորունկ, անյօյ լաց մը այս անգամ : Եւ մարդիկը, որ պատասխան չէր գտներ, զգաց որ իր աչքերն ալ կը թրջէին :

#### ԱՐԴԱԿ ԶՈՊԱՆԵԱՆ

**ԱՐՃԱԿ ԶՈՊԱՆԵԱՆ.**— Ժամանակակից հայ գրականութեան միակ վարպետը՝ որպէս դեղագէտ-քննադատ, եւ առաջին ներկայացուցիչը, թրքահայ գրականութեան մէջ, լըքոնդ տը Լելեան բանաստեղծութեան: Իր լեզուն՝ դիւրաթեք, պատկերալից, գունաւոր եւ կատարեալ՝ կը մնայ միշտ տիպար եւ ընդօրինակելի: Զօպանեան 90ական թուականներուն՝ թրքահայ քննարեգութեան մէջ կը բանայ նոր

թուական մը, մտցնելով անոր մէջ իրապաշտ շունչը եւ նկարագրական կենդանի արուեստ մը, հակագրելով քննարական ռումանթիվութիւններ: Աշխատակցած է, որպէս գրական-քննաւուատ եւ գրական աշխատակից, Պոլոյ սախկին Հայրենիի օրաթերթին, եւ հրատարակած է մինչեւ 96 թուականը՝ Ծաղիկ կիսամրեայ գրական հանդէսը: Ապա հաստատուելով Փարիզ՝ երկար տարիներ հրատարակած է իր Անահիտ պարբերականը, գրական, գեղարուեստական եւ ուսուրասիրական բաժիններով:

Իր առաջին հրատարակութիւններն են՝ Արշարուխ Զայնիեր, Թուոդրի Փատի, Թրբուռամանի Պատարագութիւնը: Գրանսայի մայրաքաղաքին մէջ իր հիմնական նախատակներէն մէկն է եղած ծանօթացնել նաեւ հայ գրականութիւնը՝ օտարներուն, եւ այս ուղղութեամբ Հայ Ցեղին մատուցած է խիստ մեծ ծառայութիւն: Ինք էր որ թէ՛ Հայութեան եւ թէ օտարներուն լիակատար կերպով ծանօթացուց նահապետական միջնադարեան հայ աշուղը, մէկը ամէնէն ինքնատիպ ու հոյակապ հայ երգիչներէն: Զօպանեան ֆրանսերէն լիգուով հրատարակած է, ուղիղներու մէջ, նաեւ «Les Massacres d'Arménie», «Poèmes Arméniens anciens et modernes», «Chants populaires arméniens», «Les Trouvères arméniens», «L'Arménie, son histoire, sa littérature, son rôle en Orient», ինչպէս նաեւ Հայերէն լեզուով նախայեն Թուշակի Դիւրա, Մկրտիչ Պէղմիքաջեանի կեանինու զրծերը, Մկրտիչ Պէղմիքաջեանի նարուածներն ու ճառերը, իր Քերոսի աշածունեան, նադաշին Յովանակի Աշուղը, իր Քերոսի աշածունեան, նադաշին Յովանակի Աշուղը եւ թարգմանութիւններ:



## ԱՍՏՈՒԱԾՆԵՐ

Քըսանըզորս անդրիներ, ամէնքն ալ դիք ու աստուած,  
Բէլու լերան սուր կատարն հին դարերուն հաստատուած.  
Դեռ կենսալից, տիրական, դեռ յաղթական ու հզօր  
Կ'իշխեն, կ'ապրին, կը նային երկնքն ի վեր ամէն օր:

Երկինքն, ուրիշ Արեւն իր մաքրութեամբը տեւական  
Կ'օծէ զիրենք՝ բերելով կեանք ու շրնորհք բաւական  
Այն վայրերուն ուր երբեմն Ամբոխն իբրեւ սուրբ նրէք  
Դիրկ գիրկ ծաղիկ, օրհնութիւն եւ պաշտամունք կը բերէք:

Քըսանըզորս աստուածներ բազինին մէջ տ ըխրամած,  
Ամայի ու աւերակ այդ բարձունքէն անկասկած  
Դեռ կըսպասեն հըսկելով որ յապաղած Քուրմն իրեն  
Անկեղծ զղումն ունենայ եւ անօթել գայ նորէն:

Շահապետներն ի զուր, բայց, անթարթ աչքով կը նային.  
Մարդկային սիրտն հիմա հետ արթեցութեան երկնային,  
Ականջ չի տար, չի լրսեր հին բարձրութեան յաղթապանծ,  
Շատունց մոռցած է աստուածն ու իր հրաշքն անթափանց:

Կատարներէն լուսազօծ այդ դարաւոր ու խոպան՝  
Ուր կը կենան դիք իբրեւ բընակիչ ու պահապան,  
Լոկ արծիւներ կը թըռչին ահակըռինչ, թեւաբախ,  
Եւ իրկուններ մերթ հըպարտ, արհամարհոտ ու անվախ՝

Կ'երթան թառած կը նստին զիխուն վրայ մեծաշուք՝  
Լըքուած, անտէր աստուծոյ մ'եւ մտամփոփ, անշըշուկ  
Կը մըտմըտան, կը խորհին՝ երբ թեւերէն իբենց լայն,  
Հովը կ'անցնի սուրալով, սանտըրուելով տրտմածայն:

Նըւիրական Բազինն ու մեծ աստուածներն յաղթական,  
Խաղալիկ են արդ հովուն, ամպին, անգղին գաղթական,  
Եւ երբեմնի ալօթքին, սուրբ վառքերուն տեղհիմա  
Լոկ լըռութիւն ամայի, մահուան քունը կը մընայ:

Ով նեզնութիւն, սակայն, հո'տ աստուածներուն քով մինակ  
Խաշնարած մը ծընրադիր, ժամանակին անզիտակ,  
Սըրինգ մ'ունի բերանը եւ անխորով, անարգել  
Մեծ դարերու ծայնը դեռ կը յամառի դաշներգել:

Եւ ոչխարիներն հըմայուած սուրբ Բազինին, Տաճարին  
Խորհուրդովն ու ահովն այն, աչքով զետնին կը յառին՝  
Ոմանք հանգիստ մակաղած, ոմանք ծըռած կամ կանգուն,  
Մըտիկ կ'ընեն Հովիւին աստուածայնն երգն՝ անքուն:

Աստուածային, երկնաշունչ նուագն, այո՛, այդ մանկան՝  
Զո՞ր կը լսն դիք անխօս՝ տէր զիտութեանց մողական  
Եւ իրենց լուռ հաճութեամբ, թոյլ կուտան որ տեւէ միշտ  
Քանի կեանքը կը ծաղկի դաշտերուն մէջ բազմավիշտ:

Որովհետեւ հարկ է որ արքամաթախիծ ու մըռայլ  
Հովիները բարձրանան բազինն ի վեր լուսափայլ,  
Պարմանիներ հա՛րկ է որ՝ հաւստացեալ ուխուաւոր,  
Տանին իրենց ուժասպառ տրկար սրբարն ախտաւոր

Դէպի լեռը քաւութեան փողփողումի՛, արեւի,  
Եւ շրնորհի՛, փրրկութեան, երանութեան ծարաւի՛  
Առնեն օծումն ու դառնան՝ հանդա՛րտ, խաղաղ, երգանիկ՝  
Գեղի աղբիւրն հայրենի, հայրենի տ'ունն ու տանիք:

Ով աստուածներ, նըշանակ խորհրդա՛ւոր ու մըթին,  
Ժամանակին, Անցեալին, Աղասմուղին ու Մութին՝  
Որ արքեցաք սափորէն անմահութեան ծեզ պահուած  
Եւ ծեզ հետ ալ այս տըղան՝ դաշտի անհո՛գ խաշնարած:

# ՄԵՂԱՅ, ՏԷՐ

(ՆՈՐ Ա. Վ. Է. Պ.)

1

Առաւոտեան ժամերգութիւնը նոր կը սկսէր . մթութեան մէջ կրոսուած դեկտեմբերի առաւօտ մը , ցուրտ ու խճաւ . կոչսակը օդին ու փուշին մէջ կ'արձակէր իր ընդհատ վայիւնը , մինչդեռ թափուր եկեղեցին պանդուխտ քահանային ձայնովը կ'արթնար , կը սարսուար իր քարակոփ պատերուն ու կամարներուն մէջ :

Տէրտէր՝ կ'երկնցնէր իր աղօթքը , սպասելով բարեպաշտներուն որ չէին գար . վասն զի ո՞վ կուգար եկեղեցի , ձմեռ ու լուր օր մը , այս զուսցող առաւօտով :

Քահանան շուրջառը ուսին , իր ժամերգութիւնը կը շարունակէր .

«Տէ՛ր , զի բազում եղեն մեղք իմ և բազում անօրէնութիւնք իմ :»

Խուլ ու տարտամ ձայնով մը որ տիրող կէս մթութեան կը յարմարէր , անտարբե՛ր իր շուրջի միայնութեան , և անրգգայ ձայնագրի մը պէս արտասանելով աղօթքին առները , իրեն համար քսան տարուան սովորութիւն մը :

Ցեաց երկրորդ ստուեր մը տեսնուեցաւ իր քովը . լուսարան էր , այս որմերուն պահապանը , աննոց պէս ամուր իր պաշտօնին մէջ , սիրելով այս ստուերները , այս լքումը և կամարներէն կախուած կամ սուրբերու պատկերներուն առջեւ հաստատուած կամֆեղները՝ որ իր հիւսնագլափին զաւակներն էին զրեթէ , փութալով աննոց քով , մէկէն միւսին , աննոց շարունակ սպասելու մօս կեանքը արծարծելով :

Քիչ քիչ մէկ երկու հոգի եւս երեւան , — ժամկոչը , յետոյ մուրացիկ մը իր փայտէ գաւազանին կրթնած . ու յետոյ եր-

կու պանդուխտ որմնաղիներ , հազիւ քուներնաւն արթնցած : Հիմա առաւօտը կը ճշառէր . կանուխ գործի գացող բանուորներ կուգային խաչ մը հանելու գուսն մօս և յաջողութիւն ինսդրելու . ժամուն սովորական եկողներն ասոնք :

2

Սարաֆը ուշ եկաւ եկեղեցի այն առաւօտ . ժամերգութեան կէսին միայն հասաւ , ինք որ զայն ծայրէ ծայր ըսելուն կը պարձենար :

Դուրսը տիրող ցուրտին հակառակ , քրանսաթոր մտաւ ներս , ծանրաշարժ ու պարաբատ մարմնին բեւանը տակ շնչառապատճ՝ երեսը խաչակնքեց , ծնրադրեց , փէսը վար առած , ցոյց տալով իւզաս ու հերթափ գանկ մը . յետոյ բարձրածայն հառաջանք մը եկաւ կուրծքին խորէն .

— Մեղայ , Տէ՛ր :

Երիեք մեղայ բառը այսքան սոսոյգ անձկութեամբ , այսքան անկեղծ ապաշաւի մը արտայայտութեան ձեւով լըսուած չէր :

Դասին մէջ չոքած սարաֆին կոր մարմնը , ծռած գլուխը , կիսափակ աչքերը , ողորմելի ու գթութեան արժանիքը , սիրելով այսքերը , ողորմելի ու գթութեան արժանիքը մը կը ձեւացնէն աստուածալին զայրացթին տրամադրութեան տակ դրուած . և ինք յանցանքներուն մնծութեանը չափ այսուէս անկեղծ զզջումի մը գալով միայն թողութիւն ասնել կ'ակնկալէր կարծես , երբ հետզհետէ կը կրրինէր , մարող , սպասող ձայնով մը , առանց քաշուելու զինքը լուսներէն .

— Մեղայ , Տէ՛ր , մեղայ , Տէ՛ր :

Ցեսոյ թեթեւցած , սաքի ելաւ ու իր հաստ ձայնը տէրտէրին ձայնին միացաւ . ու լուր եկեղեցին կ'ապչէր , կը խռովէր , ունկնդրելով այս մարդուն :

Ինքը իր տանը մէջ ըլլալ կը թուէր . դասը , գաւիթը , խորանը բարսավին իրն էին անշուշտ . ինք կ'ըսէր աղօթքը միայնակ քահանայէն առաջ , բառերը հատիկ հատիկ , ամէն

պարբերութեան նշանակութիւնն ու սրբութիւնը շեշտելով։ պահ մը կը յոգնէր, չունչ առնելու կը ստիպուէր, ու վայրկեան մը վերջը նորէն կը սկսէր, ընդմիջելով քահանային անորոշ մրմունջը և ծուռ ծուռ նայելով անոր երեսը՝ երբ սիսալ մը սպրդէր կամ վարանում մը տեսնէր նոր տուն մը սկսելու ատեն։

Վայրկեան մը նորէն կը մասնաւորէր իր աղօթքը, անհամար ծնրադրութիւններով խառնուած, համբուրելով գեանին աղտն ու փոշին, և լալագին ու սրտաշարժ ձայնով մը վերադառնալով իր անձին։

— Մեղայ, Տէ՛ր։

### 3

Մարտիրոս աղան այսպէս էր ամէն առաւու, անպակաս եկեղեցին, իր ներկայութեամբը ապահովելով եկեղեցւոյն բոլոր ծէսն ու արարողութեանց կանոնաւորութիւնը, և ոչ մէկուն փախուստի ճամբայ չձգելով շարականներէն բառ մը պակաս կարգալու համար։

Քահանան այս աշխարհականին բարեպաշտութենէն կը դողար, քարոզիչն ու Թաղական Խորհուրդը կ'ակնածէին իրմէ և գիւղացին կը մեծարէր այս հաւատացեալ Աղան, որ իր բոլոր դրամին հակաւակ, աղքատի մը պէս խոնարի ու աստուածավախ կը թուէր։

Պոլիս, իր խանութին մէջ, Մարտիրոս աղա մեծազօր մարդ մըն էր։ Հայր ու մայր չունէր։ փոխարէն հօրեղբայրներու ու հօրեղբօրորդիններու անհատնում շարք մը՝ որ փոխն ի փոխը կուգային իր քով սովորելու դրամ շահելու արհեստը, յաճախորդներու հետ վարուելու կերպերը, բայց գիւերը տունը սարափին հետ «Եկեսցէի» կենալը աչք առնելով։ Այսպէս, անոր մէկ մէկ մանրանկարները կը դառնացին, Աստուածամիրութիւնը Դրամափրութեան հետ հաշտեցնելու գալսնիքը գտնելով։

Բայց անոնցմէ ոչ մին Աղային հարատութիւնն ունենալու հնարքը կը տեսնէր։

Իրենց ժառանգական վաշխառուի բոլոր ճարտարութեամբը, ստակ փոխ տալու ձևով աշխարհ կողսպակելու բոլոր խորամանկութեամբը, ո՛չ, այդ հարատութեան չէին կրցած տիրանալ, և ինքնիրեննին, երբ մեծաւորներուն քով կեղծաւորութիւն ընելէ ու սպասաւորի գիրք մը ունենալէ տալտկացած, բերանին բանային, կը հասկցուէր որ իրենց խելացի ազգականն ինչպիսի գէպքերէ կրցած էր օգուած քաղել։

### 4

Հայրենիքէն գրեթէ բոպիկ եկաւ Պոլիս, նիհար ու վաշտութ պատանի՝ որ խաներու, քարուկիր մենհակներու խոնաւութեան մէջ ծառայութեամբ հաւաքած հինգ հարիւր զրուցով բացաւ իր սարաֆի տօլապը. ծմարփատ տօլապ մը զոր մինչեւ այն օրը ոչ ոք իրեն չափ վարպետութեամբ դարձուցած էր։ Իր հայրենի քաղաքին մէջ զոր Մարտիրոս մեր երկիրը կը կոչէր, տիրացութիւն բրած ու ժամասիրութիւն ժամանգած էր ադկէ։

Իր աղքատութեան, որդութեան բոլոր թշուառութիւնները տիրացուի գգեսալը հագնելով կը մոռնար, և Աստուծոյ առջեւ, Աստուծոյ տան մէջ, իր անկեալ գիրքէն կը բարձրանար յանկարծ ուրիշներու հաւատասր ըլլալու, և իր ջերմեռանդութեամբը զանոնք գերազանցելու չափ։ Եւ ինչպէս չսիրէր եկեղեցին ուր ո՛չ հարուստ ըլլալու, ոչ բաղդաւոր րլալու պէտք կար Աստուծոյ աչքին։ Այսպէս, իրջանիկ ապրեցաւ քանի մը տարի. մտածեց որ երկնից թագաւորութիւնը տնանկներու յատկացուած է ու միսիթարուեցաւ իր ներկայ չքաւորութենէն։ Բայց երբ տամն և ութ տարին թեւակուից, բռնի Պոլիս զրկեցին գինքը մարդ ըլլալու համար, իրեւթէ աղքատ ըլլալուն համար մարդ եղած չըլլար մինչեւ այդ ժամուն։

Իր տաժանելի ուղեւորութեան միջոցին, յետոյ շոգենա-

ւին մէջ և մանաւանդ Պղսոյ մէջ, իր համոզումները, սփոփանքները անբաւական մնացին:

Ո՞չ, այս մայրաքաղաքը երկիլն չէր նմաներ բնաւ. Ակնայ տնակիներուն երդիքը, գեղացիներուն շաղվարը, կիներուն աղտոտ լաշակը չտեսաւ հոս. նոր աշխարհ մը՝ նոր գաղափարներ արթնցուց. գայելքի պէտքը՝ գրամի պէտքը ցուցուց: Իր բարեպաշտութիւնը որ մինչեւ այն ատեն անշահասէր էր, պահանջող, ուզան բերան դարձաւ:

Մայր ևկեղեցւոյ մէկ անկիւնին մէջ քաշուած, անհատնում աղօթքներու ու շարականներու քաղուածքով՝ ստակ և դա՞րձեալ ստակ ուզեց Աստուծմէ. և իր աշխատութեան փոխարէն առած չնչին գումարները որ զինք կը շացնէին, աստուածային պարգեւներ կը համարէր և իր աղօթքներուն վարձատրութիւնը:

Այսպէս իր առեւտուրն աստուածասիրութեան հետ խառնուած մնաց. այն բոլոր առիթները ուսկից գրամ շնկելու կարելիութիւն նշմարեց, իր օգտին համար Աստուծոյ կողմէ յատկապէս կարգաղրուած նկատեց ու բան մը չհարցուց ա՛լ իր խղճին: Աստուծ իր ըրածը չէ՞ր գիտեր միթէ:

## 5

Անգամ մը միայն տարակուսուեցաւ, վարանում մը զգաց: Անոր բարեպաշտմարդու համբաւէն խաբուած, իր մահամերձ բարեկամներէն մէկը՝ մեծ, խիստ մեծ, իր չտեսածին չափ մեծ գումար մը աւանդ յանձնեց իրեն, մահուլնէն վերջը այդ գումարը ազգին ու իր ազգականներուն մէջ բաժնելու ինդիքքով. ու Մարտիրոս աղա նախ չհաւասաց այս անակնկալ վասահութեան, հիւանդին անկողնին քով նստած, սենեակին գուռու գոց. նախ անդիմադրելի մարմաջ մը զգաց այդ գումարը տեսներով՝ զոր հիւանդը փոքրիկ մնտուկէ մը կը հանէր. յետոյ հիւանդը հոն խղդելու և ստակներն յափշտակելով փախչելու գաղտփար մը ունեցաւ. յիմարի գաղտփար մը. բայց այս փորձութեան դիմադրեց. ի՞նչ հարկ անսնց, միթէ Աստ

ուած իր դէմը հանած չէ՞ր այս հիւանդը. ու Աստուծոյ թողուց որ իր ուզածին պէս տնօրինէ ամէն ինչ:

Մարտիրոս աղանախ դիմադրեց, չուզեց բնդունիլ այս աւսնչդը, ցած ձայնով, վախնալով որ դրան մօտ սպասող մէկը չըլլար ու իմանար այս աւանդին խնդիրը. յետոյ քիչ քիչ ակարացաւ, աւանդին պայմանները հարցուց. նախ է՞ն գլխաւորը, տոկոս պիտի տա՞ր. ո՞չ, ըստ հիւանդը. այն ատեն ա՛լ անձնատուր եղաւ, ստացաւ աւանդը, և Աստուածաշունչէն հատուածներ բերաւ՝ մահամերձին ազգասիրութիւնը գովելու համար:

Հիւանդը մեռաւ և յուղարկաւորներուն մէջ Մարտիրոս աղա իր արցունքներովը, անկեղծ ու անմահ կակիծով մը ննջեցեալին ամէնէն սրտակից բարեկամը համարուեցաւ:

Յուղարկաւորութեան տեւած բոլոր միջոցին, բոլոր ճամբառն երկայնութեամբը՝ այս մեռած մարմինին վրայ խօսեցաւ, անոր բարեկամանութիւնները, պարեկատութիւնը գովեց, անոր կեանքէն մասնաւոր զէպքիր պատոնց և լացաւ, մինչդեռ ուշրիչներ, գագաղին ընկերանալով հանդերձ, իրենց խամեալին, խօնեշիմենքոյին, բիհացալին խօսքերը կ'ընէին. Մարտիրոս աղա գայրացաւ ու իբրեւ թէ ինքն ըլլար այս անձահ խօսակցութիւնն ընողը, կակծալի ձայնով մը գոչեց.

— Մեղայ, Տէր:

Մարդկը լուցին վայրկեան մը, քանի մը քայլ ալ ըրին լուութեամբ. յետոյ մէկը, պասմայի վաճառտկան մը, շարունակեց իր խօսքը.

— Աձէմներուն պէրաթները ձեռքէ հանելու է:

## 6

Մարտիրոս աղա անկէ վերջը իր բարերարը նկատեց նընջեցեալը. թող չտուաւ որ մէկը գէշ ըսէ անոր վրայ. միթէ այս մեծ հարստութիւնը անոր չէ՞ր պարաեր. ո՞չ, ապերախտ մարդ չէր. յետոյ այդ աւանդը հիւանդներ համար իսրինեցաւ ամիսներով. նախ ըստաւ որ իրաւունք չունէր ուրիշն ինչքը գողնալու. վերջը ինքն իրեն հարցուց թէ ինչո՞ւ Աստուած

իրեն յանձնել տուաւ այդ աւանդը և ոչ ուրիշի մը . այս հարցումը իր սարակոյսմերը վճնեց . Սաստուած այս առիթը կը ներկայացներ իրեն՝ հարստանալու համար . և ինքն իբրեւ խելացի մարդ՝ առիթէն օգուտ կը քաղէր , մինչդեռ անիսելք մը այդ բանը պիտի չմտածէր . այսպէս բացարեց Սաստուծոյ կամքը և հշմարիս գոհունակութեամբ մը տւելցուց .

— Կամք Տեառն օրհնեալ եղիցի :

Սնդին ննջեցեալին ազգականները կարօտութեան , չքաւութեան մէջ կը մնային . անոր այրին Մարտիրոս ազային կը դիմէր պրատիկ օգուտութիւն մը հայցելու համար , իբրեւ իր ամունին սրտակից բարեկամէն :

Մարտիրոս ազա չզլացաւ այդ օգնութիւնը . բայց այս զիմումը իր սարակոյսմերը նորէն արթնցուց . պահ մը խորհեցաւ որ իր լրածը ճշմարիս գողութիւն մըն էր . բայց ո՞ր մեղքը թողութիւն չստանար եթէ մարդս մեղայի գայ . ու այս յոյսով , սարաֆը թախանձագին նկրում մը ինալրեց .

— Մեղայ , Տէ՛ր :

Պահ մէն ալ բաւա որ ազգականներուն դրամը տայ , բայց ազգին զրամը պահէ . ի՞նչ է վերջապէս ազգին զրամը . չէ՞ մի որ ուրիշ մը պիտի ուտէք :

Այս վարանումներով կը պահէր , այսինքն կը գործածէր սասակը որ իր ճարպիկ ձեռքերուն մէջ արդիւնաբեր կը դառնար , բարեմաղդ դէպքերով կը կրինապատկուէր , այնքան որ՝ այս յաջողութիւնն իր գողութեան արդարացումը կ'ըլլար և իր զղջման ընդունելի եղած ըլլալուն ասպացոց . — զղջում մը զոր սովոր էր ա՛լ յայսնելու ամէն առթի , խորունկ հաւատքի ձայնով մը .

— Մեղայ , Տէ՛ր :

Գ. ԶՈՂԱՄ

**ԳՐԻԳՈՐ ԶՈՂԱՄՊ.** — Թրքահայ գրականութեան մէջ առաջին վարպետը իրապաշտ գրականութեան եւ իշխանը նորսովէպի արուեստին : Կորուկ եւ հզօր ոճ մը՝ որ արուեստի տեսակէտով կատարելութեան , իսկ հրատարակախօսութեան մէջ պոլագատեայ պէնք մըն

է , մէկ երկու բառով ամբողջ պատկեր մը վրձնելու ճարտարութիւն , դիտելու եւ վերլուծելու մէծ տաղանդ՝ ահա նկարագիրը Գ. Զօհրապի գրականութեան : Իր նորավէպերը՝ յանդուգն եւ խիզախող , բացատրութիւնն են ընկերային կեղծեքներուն , յայտնութիւնը՝ Պոլոյ բարձր դասի ներքին փափառաւորութեան , եւ պատկերը՝ կեանքի հակագրութիւններուն : Իր նորավէպերուն շարքին հետ զուգահեռաբար՝ բարսրովին նոր սեռի մը՝ գրական գիմաստուերներուն վրձնումն է , որ առաջին անգամն ըլլալով փորձած է Զօհրապ մեր մէջ , ներկայացնելով մէկ քանի յատկանշական գծերու մէջ գրագէտներ ու հանրային գործիչներ , — այնպէս՝ ինչպէս որ են անսնք , իրենց առաւելութիւններով ու թերութիւններով . եւ իբրեւ գիմանկարիչ եւն Գ. Զօհրապ մնացած է մինչեւ այժմ՝ անմրցելի :

Զօհրապի գործը սահմանափակուած չէ սակայն զուտ գեղարվեստական ստեղծագործութեան մէջ , այլ ընդլայնուած է հաւասարապէս նաեւ հրապարակագրութեան մէջ՝ յուղելով ընկերային հարցեր եւ պաշտպանելով արմատական ու նոր գաղափարներ՝ պոլագատեայ սռով մը :

Հրատարակած է Հրանտ Առաքուրի հետ Մալիս գրական շաբաթաթերթը , մասնակցած է Պոլոյ բարգրական կեանքին եւ վարած է 1896էն ետք նախ Մալիս եւ ապա Արեւելի օրաթերթին խմբգրապետութիւնը մէկ երկու տարի : Իր գրական գործերու շարքը սկսած է արդէն լայս բերել հատոր հատոր . հրատարակուած են մինչեւ այժմ Խղճմանի Զայներ , Կեանքի ինչպիս որ և կու Յաւեր :



## ԱՆՑՆԵԼՈՒ ՄՕՏ

Լոյսի փունջ մը , շող շիւղերու կուռ հիւսկէն ,  
Հորիզոնէն վար հուր եւ բոց կը թափէ .  
Լերան ծայլը ցոլքեր մութը կը պըդիկն  
Ճանցի մը մէջ լայն վերտերով սատափէ :  
Քունէն զարթած կ'երգէ մարին վարուժան  
Ռասերն ի վար կախուած բոյմին մէջ տամուկ .  
Դաշտերուն մէջ հոյլ հոյլ գառներ կը խրժան  
Շաղով օծուած մարմանդներուն մէջ համուկ :  
Շամբերուն հոծ շուրբին տակէն դողդողուն՝  
Դէպի ծովուն ափերն ի վար աւազէ ,  
Ռուր փըրփուրին կը նըշմարես վախկոտ չուն ,  
Լուսածիծաղ առուն վէտ վէտ կը վազէ :  
Ոչ հըմալքէն առուին տենդոտ կարկաջին ,  
Շողին , ցողին լոյս ծիծաղէն արծաթի ,  
Ոչ ալ այզուն ջերմ համբոյրէն առաջին  
Մեր սըրտին մէջ վարդ անուրջ մը կը ծաթի :  
Մենք չենք սիրեր կեանքն յորդաշունչ , կենդանի .  
Անցնելու մօտ իրերն ըզմնզ կը կարթէն .  
Ու կը ցաւինք , երբ բաղդին հեռու կը տանի  
Ինչ որ երէկ արհամարհած ենք արդէն :  
Մենք կը սիրենք , երբ արեւը ծիրանի՝  
Հալած , հատած մոմի նըման ոգեվար՝  
Ալիքներուն գոզն իյնալով շիջանի  
Սոլոսկելով խարակներէն զաւ ի վար :

Մաղիկները , զոր կը թողունք որ ցամքին  
Թօնուտ օդին , ցուրտ արեւին տակ աշնան ,  
Մառաներու յանձնած կոպիտ խընամքին ,  
Թոռմելու մօտ՝ կարծես յանկարծ կ'անուշնան :

Սըրուակները , որոնց բոյրը կը հատնի ,  
Ա'լ աւելի մեզ սիրելի կը դառնան ,  
Ինչպէս դեղնած սիրոյ թըղթիկ մը զաղտնի ,  
Զոր կը պահենք գուրգուրանքով անսահման :  
Եւ մեր սէրը՝ ոսկեկիսուուր թըրչուն բիլ ,  
Զոր անսրւաղ կը լըքանենք շատ հեղ մենք ,  
Երբ թեւ կ'առնէ , կ'ուզէ մեզմէ խուսափիլ ,  
Դողդողալով մեր հոգեոյն մէջ կը սեղմենք :  
Մըրմունջները որոնք հեռուն կը մարին ,  
Կոյնակները , հաշխին անգամ շուներուն ,  
Գորշ ամպերն իսկ փակած կապոյտ կամարին ,  
Մեկնելու մօտ՝ հըմայք մ'ունին օրօրուն :

Յուզունքներն ալ կը վրդո՞վին մեր հոգին  
Եթէ ըլլան երազի պէս թեւաւոր .  
Եւ կեանքն արգեօք կ'ըլլա՞յ այնքան թանկագին ,  
Այնքան անուշ , երբ ըսպառնայ մահն անոր :

ՍԻՐԻ

**Տիկ. ԶԱՐԵՒԼ Ա. ԽՈ. ՏՈՒՐԻՉ (ՍԻՐԻ) .—Հայ**  
գրականութեան մէջ , երեււ քերթողուշի ,  
Տիկ . Զարեւլ Աստատուր կը մնայ առաջինը  
Եւ միակը : Ունի ոռի այնպիսի նըքակերու  
հիւսուածք մը եւ զգացումներու այն-  
պիսի երանգալից ու թաւշային գեղեցկու-  
թիւն մը , որ իր քերթուածները կը վե-  
րածեն երաժշտութեան եւ իրեն կուտան  
թրքահայ ժամանակակից բանաստեղծու-  
թեան մէջ ամէնէն յարգի ու պատուի տե-  
ղերէն մէկը : Իր քերթուածները ամփո-  
փուած են Ցողեր անունով հատորի մը մէջ :

Տիկ . Զարեւլ գրած է նաեւ Օր . Ալիս  
ծածկանունով՝ Աղջկան մը Սիրտը վէտպ :



## ԱՆԻՒ ԱԻԵՐԱԿՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ

Ինչ ալ ըլլայ անոնց (Հայերու) բաղդր,—  
ինկ ան տիրազին էր,— ինչ ալ սպասէ անոնց՝  
ապազային մէջ, իւնեց լերիիրը միշ կը մնայ  
ամէնին հետաքրքրականը աշխարհի եւեսին:

ՊԱՅՉԵՆ

Որոշելով այցելել հայկական մայրաքաղաքին աւերակ-  
ները, որոնց մասին Ռուսիոյ մէջ չափազանց տարտամ գաղա-  
փար մը միայն ունին, ճամբայ ելայ գիշերը Թիֆլիզէն և հե-  
տեւեալ օրը հասաց Աղեքսանդրապոլէն ոչ հեռու գտնուող Անի  
փոքրիկ կայարանը, ուրիէ ճամբան ուղիղ կը տանի մինչեւ  
հինուուրեց մայրաքաղաքին աւերակները:

Զերմութիւնը արտասովոր էր, և շրջապատող լեռները,  
որոնց մէջ կան նաեւ ձիւնապատ գագաթներ, կը չքանային  
մոխրագոյն, հրաշերմ ծուխի մը մէջ:

Զառիվերներէն մէկուն վրայ յանկարծ նշմարեցի բարձր,  
գմբէթաձեւ ձիւնապատ գագաթ մը, որ կը ծառանար շրջա-  
պատող լեռներուն մէջէն: Խմ այն հարցումին թէ ինչ լեռ է  
աս, կառապանը պատասխանեց.

— Արարա՛տը,

Զեմ կրնար ըսել թէ ես ալ զգացի նոյն յուզումը, որ  
կը նկարագրէ Պուշկին իր «Ճանապարհորդութիւն դէպի ի էր-  
գրում» գրքին մէջ: Պէտք է ըսել որ Արարատը աւելի քիչ  
ուշադրաւ է քան Էլբրուսը կամ Կազբէկը. չափազանց միա-  
զանգուած է ու միակերպ:

Մէկուկէս ժամուայ ճամբորդութիւնէ ետքը, դէշ և  
խորառուբորտ ճամբով մը, որ կ'անցնի բլրապատ դաշտային  
վայրէ մը, հասանք փոքրիկ գիշեղակ մը՝ որմէ մինչեւ պեղում-  
ները մէկուկէս քիլօմէդը աւարածութիւն է: Մեր առաջնորդը  
վերցուց մեր փոքրիկ կապոցները և մենք իջանք խոր ձորա-  
կը, որուն յատակէն կը հոսի արագավազ լեռնային գետակը,  
Արփաչայր, Արաքսի ճիւղը, ուրիէ կը սկսէր, Պուշկինի ատեն,

թրքական սահմանը: Նախնական մակոյկով մը փոխադրուե-  
ցանք միւս ափը և բաւականաշափ զառիվեր, խոր ձորն եղե-  
րող շաւիղով սկսանք բարձրանալ լեռը և շուտով հասանք  
հին քաղաքին գլխաւոր դուռը:

Անին կը ներկայացնէ ևռանկիւնաձեւ բնական բերդ մը,  
որ պաշտպանուած է երկու կողմէն լեռնային գետակներով՝  
Արփաչայր և Աղաչայր, իրենց զառիվեր, զրեթէ ուղիղ  
կանգնած ափերով: Այդ գետակներուն վրայէն ճգուած են  
եղեր շատ բարդ ճարտարագիտութեամբ շինուած եօթը կա-  
մուրջներ, որոնց աւերակները լաւ են պահպանուած: Երրորդ  
կողմէն՝ Անին պաշտպանուած է աւատական բնոյթ ունեցող  
սպառնագին աշտարակաւոր պարիսպներով:

Մտնելով բերդին միծ դռնէն ներս, իսկայն ապշած մնա-  
ցինք որ այնքան մնծ թուով չէնքեր են պահպանուած մնա-  
ցեր.— Կեդրոնը կանգնած է Մայր-եկեղեցիին հոյակապ չէն-  
քը. քիչ մը ձախ՝ մինարէով բարձր չէնք մը. յետոյ միջնա-  
բերդը և բազմաթիւ եկեղեցիներ: Ֆլաման միսիօնար Ռուպ-  
րուք, որ Անի այցելած է ժԳ. դարուն, կ'րսէ թէ անիկա  
ունէր 1000 եկեղեցի: Հարկաւ այս թիւը քիչ մը չափազան-  
ցուած է, բայց անկասկած եկեղեցիներու թիւը շատ մեծ էր,  
որովհետեւ ես հաշուեցի 10 եկեղեցիի չափ՝ լաւ պահպան-  
ուած վիճակի մէջ:

Տարօրինակ զգացում մը կ'ունենաս, տեմնելով այդ  
մշակոյթի մնացորդները, — մշակոյթ, որ իր լիակատար ծաղ-  
կումը կ'ապրէր, երր Սլաւօններուն մէջ կը թագաւորէին տոն-  
մային կարգերը՝ բնական իրերու մնականութեամբ, և գեռ նոր  
իրեւան կուգավին պետականութեան առաջին նշանները, իսկ  
միծ Ռուսիուու գաշտագետնիր ծածկուած էր կուսական ան-  
տառներով: Արդէն այն ատեն խորհրդաւոր կողքիսի լեռնե-  
րուն մէջ կը ծաղկէր չափազանց լինքնափափ քաղաքակրթու-  
թիւն մը՝ բաւական զարգացած տեղական արդիւնագործու-  
թեամբ ու փոխանակութեամբ, բարձր արհեստագիտական եւ  
գեղագիտական մակարդակով:

Այս մնացորդները վիթխարի ճարտարագիտական կառուցուածքներու՝ տաճարներու, պալատներու, միջնաբերդի, բաղնիքներու, պարիսպներու, կամուրջներու. — ամէն լիչ, կը վկային որ հոս գոյութիւն է ունեցած քաղաք մը միծաթիւ ազգաբնակութեամբ:

Թափի մը աղբեւրներու հիման վրայ, արդէն ժԱ. դարուն Անիի բնակչութեան թիւը կը հասնէր հարիւր հազարի: Արձանագրութիւններու մէջ մնացեր են շարք մը փողոցներու, շուկաներու և կամուրջներու հին անուններ: ժԱ. դարը հայկական մայրաքաղաքին ծագկման շրջանն էր, Բագրատունիներու իշխանութեան տակ, որոնք ընտրած էին Անին իրենց բնակատեղի:

Բայց, աւազ, փիթումի շրջանը չափազանց կարճատեւ էր, — ապագան կը պատրաստէր հայկական Փալմիրային ծանր փորձութիւններ. արշաւանքներու ամրող բաւա մը կ'անցնի այդ լիններու վրային, սրբելով, փացնեղով և կոփիկանիով այն քաղաքակրթական ծիրերը, զորս այնպիսի անցողողդ յամառութեամբ, հազուազիւտ համբերութեամբ կը սնկէր բազմաշաքար հայ ժողովուրդը:

Նեխ Բիւզանդացիները՝ Կոստանդին Մօնոմախի ատեն, յետոյ Սելցուքները և Քիւրաները յաջորդաբար կը ափինն հարուստ հայ մայրաքաղաքին: ԺԲ. դարուն Պարսիկները եւ Վրացիները կը կուտին՝ Անիին տիրելու համար: 1239ին Անին նորէն նուաճուեցաւ և քանդուեցաւ Մօնկոլներէն, իսկ 1319ին ուժեղ երկրաշարժ մը ամրողացուց արշաւանքներու գործը եւ երկար ժամանակ հողին տակ թաղեց արեւելեան Փայտիրան:

Յետոյ շքեղ մայրաքաղաքին տեղը գոյացաւ խեղակ գիւղ մը, որուն բնակիչները կ'օգտուէին պալատներու և եկեղեցներու քարերէն՝ շնիւրու համար սղորմելի խրճիթներ, որոնց աւերակները կը բարձրանան: Հին շնչքերու մնացորդներուն վրայ:

Հետզհետէ այս խրճիթներն ալ լքուեցան, և Անին մոռ-

ցուեցաւ երկար ժամանակի մը համար, մինչեւ որ ժԹ. դարուն, աւերակները գրաւեցին հսագէաներու ուշադրութիւնը, որոնք հանեցին քաղաքին յատակագիծը և նկարեցին մնացած յիշատակարանները:

X

Բայց Անիի պատմութեան համար լողորովին նոր շրջան մը կը սկսի այն օրէն, երբ պեղումներու զլուխն անցաւ արեւելեան պատմագէտ, եռանդուն փրօֆէսէօր ն. Մարը: 1892ին անոր ղեկավարութիւմք սկսուած պեղումները յաջողեցան վերատեղել ամբողջ պատմական մշակոյթ մը, որ իր ինքնատպութեամբ կը ներկայացնէ ոչ նոււազ հետաքրքրութիւն քան Պոմպէյը: Այդ տեսակէտով, Անիի պեղումները ունին ոչ միայն տեղական նշանակութիւն— Կովկասի համար, այլ ունին նաև պետական և գիտական չափազանց խոշոր արժէք՝ ներկայացնելով փառաւոր դպրոց մը հսագէաներու գործնական կրթութեան համար, ըլլալով, այսպէս ըսենք, նոր մեթոսներու բնալուծարան մը:

Պեղումներու ատեն գտնուած բազմաթիւ յիշատակարաններն ու մնացին առարկաները թողլ կու տան վերատեղել հետաքրքիր պատկեր մը՝ իր ամէնէն ներքին մանրամանութիւններով:

Փրօփ. Մար գործի զգեստը հագած, արեւահար դէմքով շատ հաճոյակատարութեամբ կ'լնդունի մեզ: Թէյ խմելու ատեն ողեւորութեամբ կը պատմէ վերջին պեղումներու հետեւանքները. գետ նոր գտնուած է ժ. դարու ջրաբաշխական հետաքրքիր սիսթեմ մը, որ կազմուած է եղեր կաւէ ամաններու մէջ դրուած երկաթէ խողովակներով:

Շուտով կը համար իրիկունը—հազիւ ժամը եօթն է, բայց արդէն նկատելիօրէն կը մթնէ: Կը պատինք աւերակները՝ բնդհանուը ապաւորութիւնն մը ունենալու համար, աւելի մանրաման ուստումնասիրութիւնը յետաձգելով հետեւեալ օրուան: Փրօփ. Մարի անակէն կ'ուղեւորինք դէպի մինարէով պասկ-

ուած բարձր շինքը — Ժ. դարու հաւանականաբար մաքսատան շինքը, որ ԺԳ. դարու սկզբին մզկիթի վերածուած է : Աշտարակին զլխուն վրայ կայ արձանագրութիւն մը, որ Կ'արդիէ եկեղեցիին առջեւ ուղար ծախել : Կ'անցնինք գետնին տակէն նոր բացուած փողոցէ մը, որուն երկու կողմէն կը բարձրանան պատերու մնացորդները :

Անցնելով անցեալի այդ աւերակներուն մէջէն՝ կը զգասնոյն յուղումը ինչ որ Կ'ազդէ Պոմակէի այցելութիւնը : Հաւրեւանցի դիտելով մզկիթին մէջ զետեղուած ժամանակաւոր միւզէն, նոյն փողոցէն կ'անցնինք դէսի ձախ և կը համինք ԺԲ. դարու հին պանդոկի մը անեղծ աւերակները : Անիկա կը ներկայացնէ լայն քարէ աղիւմներով սպայատակուած մէծ գաւիթ մը, որ կը ծառայէր որպէս լոնդհանուր դահլիճ եկող վաճառականներու համար : Գաւիթին մէջտեղը կը գտնուի ջրնոր մը, իսկ չորս բղորը տեղաւորուած են առանձին սինեակները : Պանդոկին ունեցած է եղեր վերին յարկ, դէսի ուր կը տանէր քարէ սանդուղ մը : Ճիշտ հոս՝ պանդոկին մօտը դանուած են Ժ. դարու մնացորդները յիշուած այն ջրանցքին, որ ձգուած է եղեր քանի մը քիչօմէդրի վրայ և բաղկացած՝ երկաթէ և կաւէ խողովակներէ : Այս ջրանցքը, որ կը ներկայացնէ ճարտարագիտական արհեստի բարձր զարդացում մը, հանելուկ մը պիտի մնայ շատ մը պատմագէտներու համար և վերագնահատում առաջ պիտի բերէ շատ մը ընդունուած պատմական ըմբռնումներու :

Քիչ մը ծուելով պանդոկէն դէսի քաղաքին պարիսպները, չուտով հասանք աւերակները տաճարի մը, զոր շներ է 1010ին Հայ թագուար Գագիկ Ա. :

Գագիկի տաճարը, զոր փրօֆ. Մար է հողին տակէն հաներ, կը ներկայացնէ կոր շինք մը, չափազանց պարզ և նրբաքանդակ ճարտարագիտութեամբ : Հայկական եկեղեցիներու սովորութեանց համաձայն ներսը խաչաձեւ էր : Խաչին չորս կողմերուն ամէն մէկուն վրայ կը գտնուէին վեց հոյակապ երկերկու տեղաւորուած պազարէ սիւներ, յունական

ձեւով : Այդ երկուական սիւներուն վրային կը ծառանային ութ կամագներ, որոնց վրայ ձգուած էր երկրորդ յարկը . իսկ երրորդ յարկը կը գտնուէր քառակուսի սիւներու վրայ, որոնք հայկական ճարտարագիտութեան մէջ կը գործածուէին շատ աւելի յաճախ քան աղատ սիւները :

Թէ ննչպէս սիւները կը կարողանային պահել այնքան վիթխարի ծանրութիւն մը՝ հանելուկ մըն է աս՝ ժամանակաւ կից ճարտարագէտներու համար :

Այդ կարգի շինքերուն մէկ տրիչ յատկանիչն ալ շաղախի և փայտի բացակայութիւնն է, որուն չնորհն այդ շինքերը կը պահպանուին անսպազ կերպով երկար տաեն : Հետաքրքրական է նոյնպէս սիւներու կուռուցուածքը .— անտնք կազմուած էին պազարի վիթխարի գլանային կապներէ, միացուած երկաթէ ագուցուածքներու միջոցով, առանց շաղախի : Տաճարին ներալ զարդարուած էր արտակարգ փարզագույն նաև ճաշակով : Մածկուած էր ձեռակերտ և ութամութեամբ և ճաշակով : Թանգարանին մէջ տեսայ չափազանց հետաքրքիր պիտուղէ չան մը՝ առնուած Գագիկի տաճարէն, որուն վերի մասին մէջ, գոտիին շուրջը չարուած էին ութք աղաւնեակներ՝ իրենց կառուցին մէջ բոնած ունենարով աշապակներ :

Այդ ջահը կախուած էր մօտաւորագէս 18 մեդր երկայնութիւն ունեցող երկաթէ չլթայէ մը : Առհասարակ տաճարին ճարտարագիտութիւնը այնքան ինքնատիպ է, որ շատ մը գիտնականներ ուղղակի կը գժկամակին հաւասար թէ այդպիսի տաճար մը կրնար գոյութիւն ունենալ ԺԱ. դարուն : Խաչպէս հաղորդեց ինձի Փրօֆ. Մար, մինչեւ այժմ Գագիկի տաճարէն զատ յայտնի են միայն երեք տաճարներ՝ նոյնօրինակ ճարտարագիտութեամբ,— մէկը՝ Զ. դարուն պատկանալ, կը գանուէ էլլամիանի մօտերը, իսկ միւսը Կարսէն 12 վերսա հեռաւորութեան վրայ :

Արեւը արդէն մարը կը մտնէր, երբ մտանք Գագիկի տաճարը .— արեւմուտքին վրայ կ'երեւային գունատ-վարդաւաճարը .—

գոյն վերջալուսային ծփանքներ և երկինքին վրայ արդէն կը վառէին առանձին գունատ-կանաչ աստղերը : Հեռուն, մոխ- րագոյն ծուխին մէջ, կը նշմարուէին հայ ժողովրդական երգե- րուն մէջ երգուած Այսգիազ լիրան անորոշ սիլուէթները : Մտածերով որ ճիշտ նոյն աստղերը կը լուսաւորէին տասը գար առաջ Անի բնակող և այս ասամարներուն մէջ խոնուղ մար- դիկը, կը զգայի առանձնապէս ներուժ կիրայով՝ մարդուս գէպի աւաշջիմութիւնն ունեցած ծգտման անզօրութիւնն՝ տիեզերական աւժերու երկաթէ ճնշման առակ : Պարզ կը գի- տակցիս որ մարդկային պատմութիւնը մշտական առաջնմա- ցութիւն չէ, այլ անսահման փոխանցում մը փթթումի և ան- կումի շրջաններու : Այդ տիեզերական կշռոյթն է, որուն հա- ւասարապէս ենթարկուած են թէ՛ առանձին անհասները, թէ՛ առանձին հասարակութիւնները :

Անի: Ո՞րքան փայտուն յուշեր և թաղուած յոյսեր կան այդ խօսքին մէջ, հայ ժողովուրդին համար :

Ով որ գտնուեր է Անի, կը համինայ այն անհուն թա- խիծը, սրով համակուած են հայկական երգերը և որով թա- թաւուած է Հայուն սիրային քնարերգութիւնը : Դժուար է երեւակայի թէ՛ ո՛քան հուանդ, համբերութիւն, տոկունու- թիւն էր պէտք եղած հայ ազգին՝ իր քաղաքական գոյու- թիւնը պահպաներու համար արշաւանքներու այդ լաւային մէջ :

Ասով կը բացարուի հայ գրականութեան քիչ մը աղ- գամոլական բնոյթը, բացակայութիւնը անոր մէջ այն բանե- րուն զորս մնաք կ'անուանենք համամարդկային իսէ ալներ : Դաման սրայքարը, որ կը պահանջէր ուժերու հսկայական վասնում, թույլ չէր տար հայ ազգային ոգիին՝ զարգացնել բոլոր իր մէջ ծածկուած ընդունակութիւնները : Թէ՛ ո՞րքան ծանր է եղեր ազգաբնակութեան բազդը, որ փոխեր է ան- դաշտար իր աէրիցը և ենթարկուեր է ամենաբազմազան հար- կերուն ու մաքսերուն, կարելի է դատել հանրային շէնքերու վրայ մնացած բազմաթիւ արձանագրութիւններուն նայերով . այդ գրերուն մէջ քաղաքային կառավարիչները կը հրաժա-

րին, ազգաբնակութեան աղքատութեան նկատմառով, քանի՛ մը առանձնապէս ծանր հարկերու հաւաքումէն : Այդ հարկե- րու անունները այնքան բազմաթիւ և բաղմական են, որ մինչև այժմ ալ հանկուկ են մնացած պատմաբաններու համար :

Գափազանց բնորոշ է այդ տեսակէտով, Սուրբ-Առաքեալ եկեղեցին վրայ գտնուած մնեծ արձանագրութիւնը :

Զարմանալի է որ այսպիսի քաղաքական և հասարակա- կան ծանր պայմաններու մէջ՝ Հայերը յաջողեցան զարգացնել այնքան բարձր և ինքնատիպ գեղարուեստական մշակոյթ մը, որուն հետ բազդատելով, ժամանակակից հայկական գեղար- ուեստը կրնայ նկատուիլ գունատ ընդօրինակութիւն մը : Այդ- յամառ կուռի մասին, որ վիճակուած էր Հայերուն, բաւա- կան պաջառօրէն կը վկայէն Անիի ընդունուած սպառ- նակին ուղարիսպները : Ես տեսայ միւգէին մէջ զինուորի մը գանկը, որ ջախջախուած էր բիւզանդական սարանով նետ- ուած քարէ ուումբէ մը : Այդ ուումբը, որ մեր թնդանօթային ուումբին նախատիպը կը ներկայացնէր, կը բար մին չ' խո- շոր բռունցքի մը մեծութեամբ : Ճիշտ հոս կը գտնուի նաև ուրիշ զինուորի մը զանկը, որ ծակծկուած էր նիգակով և նիգակին ծայրը մնացեր է զինուն մէջ : Այդ զինուորը մնաեր է զէնքը ձեռքին և նիգակը գտնուած է իր կողքին :

Անիի միւս յիշատակարաններէն յատկապէս հետաքրքիր է մայր եկեղեցին, զոր շններ է 1010ին Գագիկ Ա.փ կինը և որ է պահպանուած իր բոլոր մասերով— բաց ի քանդուած լաւ է պահպանուած իր բոլոր մասերով— բաց ի քանդուած գմբէթէն : Առհասարակ, գմբէթը հայկական շէնքերու ամէ- նաթոպը կողմն է : Այդ մայր եկեղեցին մէջ ժամերգութիւն կ'ընէ Անի բնակող Միքայէլ անունով հայ վարդապետ մը : Իր ծեւով մայր եկեղեցին կը յիշեցնէ փիզաեան և սիէնեան պա- զիիլները : Անոր պարիսպները շնուած են լաւայի կարմիր և սեւ աղլւաններէ, որնցմէ կաղմուած են չափալանց գեղա- քանդակ մոզայիկ հրաշակերտումները :

Գիշերը անցուցի Միքայէլ վարդապետին փոքր և խա- ղաղ տնակին մէջ : Քունս չէր գար, ուստի դուրս երայ : Այ-

մեռեալ քաղաքին մէջ կը զգայի ինքզինքս անցեալի ուրուաշաններով շրջապատուած, և ունէի խորհրդաւոր մօտիկութիւնը այն վաղուց չքացած մարդոց, որոնք այս հոյակապ յիշատակարաններն են կառուցած...

Հետեւեալ օրը, այցեկելով նոյնպէս Կամսարականներու պարապը, Գրիգոր Պահաւունիի և Գրիգոր Շինողի եկեղեցիներուն աւերակները, հրաժեշտ տուի Բագրատունիներու մարաքաղաքին:

L. ՏԱՄՆԵՒԷՆ

## Ա Ն Ո Ւ Շ

Ա Ռ Ա Զ Ի Ն Ե Ր Գ.

1

Կանչում է մըրկին, կանչում անդադար  
Եյն չքնաղ երկրի կարօտը անքուն,  
Ու թեւերն ահա վըռուած տիրաբար  
Թըռչում է հողիս, թըռչում դէպի տուն,  
Ուր որ հայրենի օցաղի առաջ  
Վաղուց կարօտով ըսպասում են ինձ,  
Ու ձմբան երկար զիշերը նըստած  
Խօսում են Լոռու հին հին քաջերից.  
Դէպ այն սարերը, որ վէս, վիթխարի,  
Գոռոզ շարքերով բըռնած շուրջպարի,  
Հըսկայ շուրջպարի բըռնած երկնքում,  
Հըրճում են ասես այն մեծ հարսանքում  
Պերճ Արագածի նազելի դըստեր,  
Որ Դեւ-Ալ, Դեւ-Բէթ եւ այլ հըսկաներ,  
Խօլ խօլ հըսկաներ հընոց աշխարհի,  
Փախցրին բերին անառիկ լոռի : (\*)

(\*) Առասպելի մը համաձայն, Դեւ-Ալը (Դւալ սարու), Դեւ-Բէթը (Դեբեդ գետը) եւ ուրիշ գեւեր յափշտակած են Արագածի աղջիկը եւ լոռի տարած.

## 2

Եյ հին ծանօթներ, Եյ կանաչ սարեր,  
Ահա ձեզ տեսայ ու միտրս ընկան,  
Առաջըս եկան երջանիկ օրեր,  
Սիրելի դէմքեր, որ հիմի ըլ կան.  
Անցել են ինչպէս ծաղկունքը պէս պէս,  
Որ անցած գարնան կային ձեր լանջում,  
Անցել ձեր գըլխի հերուան ձիւնի պէս.  
Բայց եկել եմ ես, նըրանց եմ կանչում:  
Ողջո՞յն ձեզ, կեանքիս անդրանիկ յուշեր,  
Որբացած հոգիս ողջունում է ձեզ,  
Թըռչում կարօտով փընտռում ձոր ու լեռ,  
Դիւթական ծայնով կանչում է հանդէս:  
Դո՞ւրս եկէք կըրկին շիրմից, խաւարից,  
Դո՞ւրս եկէք տեսնեմ, շօշափեմ, լրսեմ.  
Կեանքով շընչեցէք, ապրեցէք նորից,  
Լըցրէք պօէտի համուքը վըսեմ...:

## 3

Եւ մութ այրերից մամուռտ ժայռերի,  
Թաւուտ ծըմակի լըռին խորքերից  
Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի  
Մըծագանզն ահա լըսում եմ նորից:  
Թընդում է զըւարթ աղմուկը բինի,  
Բարձրանում է ծուխն իմ ծանօթ ուրթից,  
Ու բոլորն ահա նորից կենդանի  
Ելնում են աշխոյժ վաղորդեան մութից,  
Ու թարմ, ցողապատ լեռների լանջում...  
Սո՞ւս... ականջ արա՛, հովիւն է կանչում...

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ.— ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ

մշակած է դիւցազներգական եւ քնարերգական բանաստեղծութիւնը, ինչպէս նաեւ առակագրութիւնը: Իր ներշնչումները, իր նիւթը եւ իր երգը թաթառուն են ցեղին յոյզվը եւ բնաշխարհի նկարչականութեամբը: Թումանեան կը մնայ նոր ժամանակներու Հայոց քերթաղութեան մէջ այն միակ երգիչը, որ ամէնէն աւելի իրաւունք ունի կոչուելու հարազա՞ իր յդացումովն ու արուեստովը: Ծնած լուիի գալարագելը լեռներուն մէջ եւ ապրած ամէնէն նկարչական բնութեան մէկ անկիւնը, ժողովուրդի մը հետ՝ որ կենդանի կը պահէ ենչ որ ցեղը ունեցած է հոգեկան անելծ գեղեցկութիւններ եւ առանձնայատուկ աւանդութիւններ, թումանեան կրցած է դիւցազնել այդ բոլորը իր զգացումներուն մէջ եւ զեղուկ զանոնք ինքնատիպ քնարի մը ստեղծագործ լարերուն վրայ:

Իր դիւցազներգութիւններն են՝ Սասունցի Դաւիթ, Թմիկաբերդի Առումը, Փարուանա, Աղբամար եւ մանաւանդ Անոշը որ կարելի է իր գլուխութունը համարել՝ Սասունցի Դաւիթին հետ: Իր քերթուածներուն եւ բանաստեղծութեանց ամբողջական հաւաքածուն լոյս տեսած է 1903ին եւ 1908ին:

## ԱՐԻՒՆՈՏ ԹԹԽՄՈՐ

~~~~~

Առաւօտեան, Դաւիթը ժամ գնաց. իսկ Նարկիզը վեր կացաւ, երախաններին զարթեցրեց, ուղարկեց գոմ և պատրաստում էր թոնիքը վառել:

Տան գուռը ճռճուալով բացւեց և ներս մտաւ մի եօթ տարեկան աղջիկ՝ հարեւանենց Սօփին: Նա ձեռքին բոնած ունէր խմօրի մը գունդ՝ մի թթխմոր: Նարկիզի թթխմորն էր

այն, որ նախորդ երեկոյ տարաւ Սօփին, որովհետեւ նրա մայրն այսօր հաց պիտի թիսէր: Բայց ինչո՞ւ էր յետ բերում այժմ, զարմացած մոտածեց նարգիզը. այսպէս վաղ հացը թիսած չէին կարող լինել. օրուայ այդ ժամին դեռ թոնիքն էլ չեն վառում:

Մինչև այդ՝ Սօփին կամացուկ, ասես վախվիսելով, մօնեցաւ թոնրան շուրջը պատող թմբին և անվճռական ձայնով տասց:

— Առ ձեր թթխմորը, Նարգիզ բաժի՞:

— Աղջի՛, ձեր հացը ե՞րբ թիսեցիք վերջացրիք, լոյսը նոր է բացում:

— Դեռ չենք թիսել:

— Հապա ինչո՞ւ բերիր թթխմորը:

— Մայրիկս ասաց՝ տար յետ տուր:

— Ինչո՞ւ:

— Չեմ իմանում... է՞ն ժամը չեմ իմանում, պատասխանեց Սօփին գլուխը քաշ ձգած, ոտքերին նայելով. սակայն իր երդումը նա այսպիսի եղանակով ասաց, որից պարզ երեւում էր թէ նա բան գիտէ, բայց հրամայւած է ոչինչ չասել: Նարգիզն այդ շատ լաւ զգաց. երեխան անյաջող էր կեղծում:

— Աղջի՛, ուրիշ անցի՞ց թթխմոր բերիք:

— Ուրիշ անցի՞ց... Հա՛, բերինք. Ալմօնց թթխմորը բերինք. մայրիկս բերեց... ես բերեցի. ասաց՝ գնա՛ բեր, բերեցի... խմոր արինք. շատ ենք խմոր արել:

— Սօփի, ինչո՞ւ մեր թթխմորով չարիք խմորը:

— Չեմ իմանում... ես ինչ գիտեմ. մայրիկս ասաց... մայրիկս ասում էր՝ Նարգիզ բաջինց թթխմորը լաւր չի:

Նարգիզը մուալց. այստեղ մի բան կար. այս երեխան դեռ էլի բան գիտէր, իսկ ինչ որ գիտէր, լաւ բան չէր լինելու. «Յիսուս Քրիստոս», մոմուց Նարգիզը:

— «Թթխմորը լաւը չի», շարունակեց Նարգիզը՝ շրթունքները կծոսելով. մեղաց քեզ, Աստուած, ո՞վ էր լսել՝ «Թթխմորը լաւը չի»... Աղջի՛, ինչպէս թէ թթխմորը լաւը չի... թթխմորն էլ լաւ չի լինի...

— Զեմ իմանում... մայրիկս ասում էր՝ ձեր թթխմորը հարսմ է...

— Աղջի, գժւել ես, թէ մէրդ է գժւել, քո ծամն էլ կտրամ, քո մօրն էլ. մեր թթխմորն ինչո՞ւ է հարամ լինում. ա՞րունք ենք արել, ի՞նչ է, սեւա՛ւոր:

— Զեմ իմանում... մայրիկս ասում էր...— և աղջիկը դարձեալ ինչ որ մոմռաց, շարունակ ոտքերի տակը նայելով և թթխմորը ձեռքին, բայց Նարգիզը լաւ լսեց. սակայն նրան թւաց որ այդպէս միամտութեամբ ասւած բառերը պէտք է աւելի սարսափելի լինէին, քան ինչ որ լսեց. ուստի ճշաց սաստիկ կատաղած.

— Աղջի՛, ի՞նչ ասիր...

Երեխան այդ ճողից վերեւ նայեց, տեսաւ Նարգիզի կա- աղած դէմքը, սաստիկ վախեցաւ, շրթունքները դողացին և տրցունքները կախւեցին աչքերից. Նա հեկեկաց. Նարգիզը աեղմացաւ.

— Սօֆի՛, մի՛ լաց. Էն ի՞նչ ասացիր, չսեցի. մայրիկդ ի՞նչ էր ասում:

— Զեմ իմանում, պատասխանեց աղջիկը լացի միջից և կցկտուր. մայրիկս ասում էր... Էն մարդերին... Էն օրը... ախապէր Դաւիթին է մատնել, սպանել աւել... ասում էր, ձեր թթխմորը արիւնոտ է... ասում էր մեղք է նրանով խմոր անել... և ի՞նչ անեմ, բա՛ջի, մայրիկը ասաց, խալին են ասում, դուրսն են ասում,—շտապեց աւելցնել Սօվին, նկա- տելով որ Նարգիզի դէմքը կրկն կապանց և շրթունքները ծռմռւեցին. մայրիկս ասայ՝ տար տուր, ևս էլ բերի, հը, դնեմ այստե՛զ, բաջի՛, հաա՞...

Բայց Նարգիզն էլ չէր լսում: Աղջկայ ձայնը հնչում էր նրա ակննջին ինչպէս մի անորոշ բզզոց: Նա լուռ էր. աշ- քերը լայն չուծ, նայում էր այդ աղջկան, որ թթխմորը ձեռ- քին կոնգնել էր նրա առաջ՝ դողալով երկիւղից... Հարւածը սարսափելի էր. ի՞նչ անել, բռնել այդ աղջկան, թոնրի մէջը կոլանել, վառել թէ դուրս վագել, նրանց տունը գնալ և մօր

ծամերը փետել գլխին: Ահա թէ ի՞նչ էր մտածում Նարգիզը, երբ Սօվին արտասանում էր իր վերջին խոռքերը:

Մինչ այդ՝ աղջիկը դրեց թթխմորը թմրի վրայ և շտա- պով դուրս գնաց գոնից:

Նարգիզը մնաց մաքերի ծովի մէջ... Այն ի՞նչ ասաց Սօվին: Երկու շաբաթ առաջ էր. այդ լաւ էր լիշում Նար- գիզը—և ո՞վ կը մոռանար այդ դժոխւքի օրը,— տաճիկ զին- ուորները յանկարծ սպաշտեցին ջրասար նունօյի տունը, ուր մի քանի գարփի մարդիկ կային: Սարսափելի կորի տեղի ու- նեցաւ, ասանցիք ջարդւեցին, նուննն իր զաւակների հետ սպանւեց, կինը տարան, տունը կրակ տւին, և էլի ուրիշ քանի՛ մարդ սպանւեց: Ասում էին, որ գիւղացիներից մաս- նող է եղել. Նարգիզն ի՞նչ այրած սրառվ անիծում էր մատ- նովին, բայց մի՞թէ այդ մասնիչը, այդ արնապարտը, այդ հո- գին կորցնուղ Դաւիթն է, իր ամուսինը, և այն ծով արիւնը իր զաւակների վզին է լնկնում. «Սօվին ասաց, մացն է ասել, զրում ասում են, ասում են, ասում են»... Թթխմորն իր տեղումն էր. Նարգիզը չէր կարողանում նայել խորի այդ հասարակ գնդին: Սօվին ասաց հարամ է, արիւնու է, մտա- ծում էր նա. խակ եթէ ճիշտ է, ինչո՞ւ էր բարկանում:

Նա նսասած մնաց իր աեղում, թմրի վառելը մոռացաւ, ցանը մնաց թմրի վրայ: Յողոր աներից ծուխը բարձրանում էր, Նարգիզի յերդիկից ոչինչ չէր դուրս գալիս: Նա սպասում էր, զրութիւնն անսանելի էր. գոնէ Դաւիթը շուտ տուն գար՝ կա՛մ ցըեր այս սեւ կասկածը, կամ մի փոս փորէր, թաղէր իրան: «Ժամ գնաց»... մոմռաց Նարգիզը թունոտ հեղնու- թեամբ, «աղօթո՛ւմ է»...

X

Երկար ու ձիգ բոպէներ անցան... Վերջապէս բակում լուեց Դաւիթի սանածայնը ու սպիրական հազը: Նարգիզը ցնցւեց այդ հազից, ինչպէս օձի խալթոցից. նա և՛ շտապում էր տեսնել ամուսնուն, և՛ զողում էր վճռական բոսէից՝ ինչպէս կախաղանի գատապարտուած մէկը:

Դաւիթը տէր-ողարմեան համբելով ներս մտաւ հանդար-  
տութեամբ, առանց կնոյն նայելու, սուտ ճգնաւորի երկիւ-  
ղած քաղլածքով մօտեցաւ հացի տաշախն, դուրս քաշեց այս-  
տեղից մի կոր հաց, հանդարատութեամբ գրպանը դրեց և  
պատրաստում էր գնալ Եղօնց սաքուն ըստ իր սովորութեան  
նախաճաշ անմուռ, մինչեւ որ կինը թոնիրը կը վառէր, կը  
վերջացնէր: Նարգիզը լուռ հետեւում էր նրա շարժութեանը,  
նայում էր դէմքին, սրից ոչինչ հասկանալ կարելի չէր, նա-  
յում էր աչքերին, որոնց կոպերից կախւած էր գեռ եւս եր-  
կիւղածութեան նման մի բան: Երբ ամուսինը պատրաստում  
էր գուռը բանալ, Նարգիզը ձայն տւեց.

— Այդ ի՞նչ դրի չէրդ:

— Հա՞յ է, ի՞նչ է, զարմացած պատասխանեց Դաւիթը:

— Ո՞ւր ևս տանում:

— Խե՞նթ ես, ի՞նչ է, այ կնիկ, տանում եմ ուտեմ, ո՞ւր  
եմ ամանում:

— Արդւնու հացը կ'ուտեի... .

Դաւիթը գունատեց, նրա դէմքը վայրկենապէս այլապ-  
եց, երկիւղածութիւնն ու խաղաղութիւնը կորան... Թէեւ  
նա խոյն աշխատեց հանդարտել, առհարկի սառնասրտու-  
թիւն և անտարերթութիւն ձեւացնել, սակայն արդէն ուշ էր:  
Նարգիզը յիմար չէր, նրա փորձող հայեացքը մինչև իր ամուս-  
նու հոգու խորքն իջաւ ու այնաեղ սեւ դժոխք գտաւ.— Ի  
դուր էր խարում Դաւիթը: Նարգիզը սոսկաց իր գիւտից.  
Նա դժբախտ էր, նա դողում էր ոճրից, դողում էր թափւած  
արեան առաջ, դողում էր իր զաւակների, իր օջախի համար:  
Նա գլուխը քաշ ձգեց, երեսը ծածկեց ձեռներով, և զսպած  
բարկութիւնն ու վիշտը դուրս թափւեցին յորդ արցունքնե-  
րով... Կնոջ յուղունքը ևս առաւել շփոթեց Դաւիթին, և  
երբ կինը կրկին վերեւ նայեց, Դաւիթը գունատած էր ինչ-  
պէս թուղթ ու ձեռքով գրպանում՝ ջղու անհանգատութեամբ  
շարժում էր հացը: Բայց և այնպէս նա փորձեց պաշտպանւել:  
Վերջին ճիգն էր դործ դնում:

— Կնի՛կ, երա՞զ ես տեսել, ի՞նչ ես դուրս տալիս. արիւնս  
ո՞րն է, ես ի՞նչ արունք եմ արել... .

— Ո՞ւր էր թէ երազ լինէր, սեւա՛ւոր մարդ. երազի  
արիւնը՝ բախտ է ցերեկին, իսկ այդ բախտը կտրւեց մեր անփց.  
տե՛ս... Նա ցաց աւեց թմբի վրայի թթիւմորդ: Դաւիթն ապ-  
շած նայում էր խմորին՝ առանց բան հասկնալու, իսկ կինը  
շարունակից այս անգամ աւելի ցաւով՝ քան զարդացած.

— Մեր տունը արիւնով լցւած է, սեւա՛ւոր մարդ, մեր  
թթիւմորդ հարամ է, մեր թթիւմորը արիւնոտ է, հարեւան-  
նիրը մեր թթիւմորու էլ չեն ուզում հաց թխել, րերին յետ  
աւին: Դէ, թո՛զ սեւը գայ մազ տանի, էլ ինչի՞ ենք ապրում,  
Յուղայի և Կայէնի տուն շմնեցիր մեր տունը, մա՛րդ. թող  
Կայէնի կոտոչ բունքի գլխիդ...

Դաւիթն այժմ հասկացաւ... Խօսք չունէր, բերանը  
փակւեց. կինը կրկին արտասեց, ուսափ նա բարուոք համա-  
րեց չուտով դուրս գնալ մնից դէնի սաքուն:

X

Գիւղամիջից անցնելիս՝ նա աշխատեց իր սովորական իշ-  
խանական եղանակով քայլել, խրոխտ, հանդարս, բարե-  
պաշտ դէմքով և երբեմն երբեմն հազարով: Եղօնց գոմին  
հասաւ: Դրսից յուռում էին խօսակցութեան ձայներ. երեւում  
էր որ սաքուն լիքն է գիւղամիներով: Դաւիթը գուռը բա-  
ցեց և ներս մտաւ, աշխատելով չկորցնել իր ձեւերն ու սառ-  
նարիւնութիւնը: Նրա ներս մտնելու հետ ձայները մէկէն  
դաղլիցին և նա շփոթւեց: Նոյնիսկ նրան թւէ իր լսած  
վերջին բաւերը նոյն էին, ինչ որ կինն ասաց, — «Թթիւմորը  
հարամ է, արիւնա է». Դաւիթն իրեն զսելու դրեց և առ  
հարկի վստահութեամբ ասաց՝ «Ողորմի՛ Աստուած»: Զայն  
աւելի բարձր դուրս եկաւ, քան հարկաւոր էր գննէ Դաւի-  
թին այդպէս թւաց, և այս անգամ նա այնպէս փակեց բերանը,  
կարծես մէկը ապտակով խիեց շրթունքներին: Այդ էլ վեաս  
չունէր. սարսափելին այն էր, որ իր «Ողորմի՛ Աստուած»ին

ոչ ոք չպատահանեց։ Այդ էլ ճնկատելու տւեց Դաւիթը և առաջ գնաց իր սովորական տեղը դրաւելու բուխարիկից դէպի ձախ, երկրորդ տեղը՝ հաստապեկիս Մանոյի և Խովե-Հովեյի մէջ։ Դիտմա՞մբ արդեօք՝ թէ անուշադրութիւնից, այսօր այդ երկու մարդի մէջ շատ քիչ եր մեացել նրա համար, եւ երբ Դաւիթը մօտնցաւ, ոչ մէկը չշարժւեց։ Նա մի կերպ ներս սողոսկաց, նստեց։ Լոռութիւնը շարունակւում էր. դիտմա՞մբ չէին խօսում, թէ խօսել չէր լինում։ Մօսիկ հարեւաններն էլ երեաները դարձրել էին Դաւիթից...

— Ժամում շատ ցուրտ էր. տէրտէրը աղօթքները բոլ կուլ տւեց, — ասաց Դաւիթը։ Ոչ ոք ձայն չհանեց, լոռութիւնը շարունակւեց. խօսակցութիւն սկսելու նրա ջանքերն ապարդիւն անցան։

Դաւիթը հանեց չիմուխը, պատրաստեց, ոչ ոք կրակ չառաջարկեց նրան. ինքը կրակը վերցրեց, վրան դրեց և սկսեց արագ արագ ծիել։ Յանկարծ Մանօն նրա կողքից վեր կացաւ և դուրս գնաց։ «Ինչո՞ւ, մտածեց Դաւիթը. նա այս պէս շուտ չէր գնալ»։ Քիչ յետոյ նրան հետեւեց Խովե-Հովեյն։ Այդ արդէն աւելի տարօրինակ էր։ Դաւիթը կծկւեց և ողնաշարի երկարութեամբ մի պաղ բան սողաց դէպի վար։ Այժմ նա աւելի արագ արագ ծիել սկսեց, և ծուխը քույզ-քուլայ բարձրանում էր։ Նա գլուխը քարշ էր ձգել և նայում էր չիրուխին. մէկ էլ վերեւ նայեց, և նրա աշքին մի սարսափելի տեսարան ներկայացաւ, — Գիւղացիք իրար յետեւից դուրս էին փախչում սաքուից, ուր կարծես վարուկիչ ախտ էր լսուն դրել։ Դաւիթի ծիսելը՝ մոռացած՝ աչքերը չուած, նայում էր նրանց, և մէջքի պաղ գիծը լայնանում էր, հա՛յ լայնանում. նա մօտ էր մրսելու։ Աւելի սարսափելին այն էր, որ իւրաքանչյուր գիւղացի դուրս գալուց առաջ մի թունուտ, արհամարհական հայեացցք էր ձգում նրա վրայ, որից նրա արիւնը սառում էր երակների մէջ, և Դաւիթին թւում էր թէ ինքը նրանց չի ճանաչում, օտար է. այն աստիճան դէմքերը փոխւած էին, խորթ էին։

Սաքուն դատարկւեց խսպառ։ Դաւիթն այժմ էլ կաս-կած չունէր. իր մասնութեան մասին գիտէին ամէնքը։ Սա-քուն այժմ իր լոռութեամբ սարսափելի էր, ահաւոր։ Բայց ո՞ւր գնալ։ Տո՞ւն։ Նարգիսն այստեղ արտասում է արիւ-նուա թթիմորի առաջ։ Եւ նա մնաց անշարժ նստած, աչքերը յառած այն պատի ճեղքին, որտեղից մի ճպուռի ողբաձայն, միակերպ ճուճույն էր լսում։ Նայում էր և չէր մտածում։ Երկար ժամեր անցան։ Յետոյ Դաւիթին թւաց թէ ինքը ինքն էլ, թէ գիւղացիների հետ ինքն էլ դուրս է գնացել. իում այստեղ մննակ չէր նստի ճպուռին ականջ դնելու։ Իր ապ-շութեան մէջ այս միտքը նրան դուր եկաւ, միփթարւեց, բայց ո՞վ էր ինքը. — այդ հասկանակ չէր կարողանում. մտա-ծում էր ընդարձած ուղեղով։ Այդ դրութեան մէջ նա ձեռքը մէքենաբար գրպանը տարաւ, հացը դուրս քաշեց, նայեց. սոված չէր. մի բան անելու համար հացը դէպի բերանը տա-րաւ, կրծեց ու կրկնի յիշեց թթիմորը, արիւնուտ թթիմորը. չէ այս հացը նոյն թթիմորից էր, համն էլ տարօրինակ էր. . . . Նա ծամել չկարողացաւ և սարսափով զգաց որ պատառն իր բերանում աւել աճում, մեծանում է, սղմում է կոկորդը, խեղդում է նրան։ Դաւիթը շտապով հանեց բերանից պատա-ռը և ձգեց հեռու. . . .

Պոմի լոռութիւնն աւելի և աւելի ճնշող էր դառնում։ Դուրս փախչել էր հարկաւոր, բայց ո՞ւր. այդ նա չգիտէր. միայն թէ դուրս, լայն տեղ, բաց երկնքի տակ, Եւ նա սոտքի կանգնեց, թողեց հացը և սրտապատառ դուրս փախաւ գոմից առանց յետ նայելու. . . .

Մինչեւ երեկոյ խեղացնորի նման դաշտում թափառելուց յետոյ, նա քայլերն ուղղեց դէպի գիւղը։ Բայց խաւար փո-ղոցի մէջ հազիւ մի քանի քայլ արած, նրա առաջ ցցւեցին երկու խորհրդաւոր մարդիկ։ Դաւիթը ճիչ անգամ չարձա-կեց, երբ մահացու գէնքի փայլը տեսաւ մթութեան մէջ և զգաց երկաթի պաղ ծայրն իր կրծքին։ Արդարութիւնն իր իրաւոնքն էր պահանջում. . . .

Միւս առաւօտ գիւղացիք գտան նրան փողոցում, դաշտներով խողխողւած:

Մի դիակ փողոցում և մի հաց սաքւում, երկուսն էլ անախորժ գիւտեր էին գիւղացոց համար. դիակը՝ դաւաճանի էր, հացը՝ հաջամ: Մի խոր փոս փորեցին, արիւնոտ դիակը դրին փոսի մէջ, հարամ հացն էլ թաղեցին հետը, — արիւնոտ էր, ուտել չէր լինի:

X

Ամէն առաւօտ գիւղի յերդիկներից ծխի պոտոցաները, որպէս թանձրացած ու հոգմեր ու ցաւեր, ձգւում են դէսի վեր, դէսի երկնքը և թօթիրով բնունաւորւած բանիներին պէս վազում են կապուտակ անսահմանութեան մէջ, զարդուրելի բանիր են պատմում և կարծես հաշիւ ու համար պահնջում անարդար երկնից: Միայն Դաւիթի խրճիթից ծուխ չի բարձրանում: Այդ խրճիթը երկնքից պահնջ չունի. Նա կարծես կամենում է լուել և ծածկել երկնքից այն մէծ ոճիրը, որ իր յարկի տակ է մասձուած: Այն սեւ օրից սկսած՝ նարգիզն ուխա է արել մի ամբազ տարի էլ թոնիր չվառել, էլ հաց չթիւնել իր արիւնու թթխմորով, իր արնապարտ օջախում: Առաւօտեան այն ժամին, երբ հարեւանները կրակ են ձգում թոնիները, նարգիզը վերցնում է իր երկու որդերը, գնում է եկեղեցի, չոքում է խնառ գեանին՝ երախմաների հետ, սառն արցունքներով թթչում է եկեղեցու յատակը և ազօթում է, ազօթում... Մւմ համար է ազօթում նա, իր ոճրագործ ամուսնու հոգու փրկութեան, թէ իր գաւակների և իր օջախի վրայից արիւնը վերցնելու համար, — այդ միայն ինքը գիտէ: Երբ նա եկեղեցուց տուն է վերաբանում, բարի հարեւանները նրա օրւայ պաշարը բերած են լինում իրանց արդար հացից...:

Երբեմն երբեմն երեխանները զարմացած հարցնում են մօրը.

— Մայրիկ, ինչո՞ւ հաց չես թխում:

— Թթխմոր չկայ, ձե՛ղ մեռնիմ, մեր թթխմորը արիւնոտ է, պատասխանում է մայրը, և զսպւած արցունքները թափւում են աչքերից կաթիլ-կաթիլ:

Եւ նայում են մանուկները խորը վշտով, երկա՛ր, երկա՛ր և մտածում են, մտածում. բայց նրանց փոքրիկ գլուխները չեն կարողանում հասկանալ թէ ինչո՞ւ է արտասաւում մայրը և ինչո՞ւ է թթխմորն արիւնոտ... . . . Արեւիս Աշարուեան

**ԱԼԵՅԻՍ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ**. — Խորքին մէջ աւելի բանաստեղծ քան վիպող, եւ հոգիով գերազանցորդն քնարերգակ՝ Ա. Հարունեան կովկասահայ աւաշնակարգ արձակագիրն է արդի հայ գրականութեան գերզնափր դէմքերէն մէկը, իրաւումը կոչուած «Վշտի երգեցը»: Իր վիպակները հոյակապ պատկերներ են, մեծագոյն մտառված, վերջին ժամանակներու տառապազ եւ մարտնչող Հայութեան, իստացումը Ցեղին ձգտումներուն, սրոնք արտայայտուեցան Թթքահայ Ցեղավիխութեան անդանդապար բայց միանգարայն հերոսական թուիչքներուն մէշ:

Ա. Հարունեանի բոլոր գրուածքներուն մէշն, վիպակ, թատրերգութիւն եւ քերթուած՝ արձակ թէ տաղաչափուած, կը զեղու գեցումը՝ որդպատատ, իոր ու թափալից, բայց վերանդրուգի ու բարձրացնող: Իր վիպակներով ու պատկերներով, սրոնք կը յատկանշեն իր տաղանդին հիմնական գիծը, Ահարոնեան յայտ կը բերէ գիւղական բարքերու եւ տիպերու վարպետ նկարագրութեան, պատկերաւոր ոճի եւ հիւթեղ ու ձկուն լեզուի գեղարուեստական կարողութիւններ:

Իր գործերն են Ազատութեան ձանապահինը, Ժողովածու երկերին (Ա. Բատոր), Արազը, Մրցիկի Սուրբը, Լոռորիւնը, Խեղճերը, Կեանի Վազը, Անդրանիկը, Մոխինների Տալից, Խաւարի մէջ, ինչպէս նաեւ Արցունի Հովիտ, Ալիսուածներ եւ Սել Թողուն թատրերգութիւնները: Ասոնցը զտու, ունի նաեւ Հոյ կիմը՝ ազգագրական ուսումնասիրութիւն, եւ իդախայում, նկարագրութիւնը հատավոյ գեղարուեստական կեանքին:



Պեղծ Գրականուրիւն

ՄՈԱՅԼ ՃԱՄԵՐ

Ահա կ'անցնին հին ըղձանքներ,  
Ահա յոյսի օրերն անցան,  
Ու երազներն ալ ծանձրացան,  
Սպասելէ այսքան երկար:

Եւ ոչ մէկ աստղ մընաց ահա,  
Այլ սոսկ ևոնչէնքը տաղտուկին,  
Ու տժգոյն լոյսը լուսնակին.  
Որմէ՞ խոյս տալ պարտ է հիմա:

Հեծկոտուքներ՝ ծուղակն ինկած,  
Հիւանդներ կան առանց կրակի,  
Հօտը՝ որ ծիւն կը ճարակի.  
Ամէնուն ալ գըթա՛, Աստուած:

Ես զարթօնքին կըսպասեմ յար,  
Քունի ժամերն անցնին մինչեւ,  
Ես կը բաղձամ քիչ մը արեւ՝  
Լուսնէն սառած ծեռքիս համար:

Թարգմ. Գ. Խանձեսև

ՄՈՒԻՍ ՄԷԹԻՌԼԻՆՔ



ՄԿՐՏԻՉ ՏԻԳՐԱՆԵԱՆ

Սուրբ Գիրքէն գիտենք, որ Փարաւոն երբ Աստուծոյ առաջարկութիւնը մերժեց, Աստուած սկսաւ Եգիպտացիներուն իրարու ետեւէ պատիմներ զրկել, որոնց թիւը տասնի յանգեցաւ: Փարաւոն մինչեւ իններորդ պատիմը յամառութեամբ դէմ կեցաւ. և տասներորդին առջեւ ալ կը վարանէր հնազանդութիւն յայսնել՝ երբ Մովսէս ու Ահարոն իրեն յայտնեցին թէ՝ եթէ նորէն յամառիս, իրեւ մետասաներորդ պատիմ, Մկրտիչ Տիգրանեանը պիտի զրկէ Աստուած: Փարաւոն այս յայտնութենէն սոսկալով՝ Մովսէսն և Ահարոնը անմիջապէս կանչել տուաւ, արտօնեց զիրենք որ եղեն երթան իրենց ունեցածն ալ մէկտեղ տանելով: Փարաւոնին հնազանդութեանը վրայ Աստուած սափուեցաւ քովը պահել Տիգրանեանը: 1815 թուականին երբ տեսաւ Աստուած, որ մեր կրած տառապանքներէն չիրատուելով՝ անարժանները վարդապետ, քահանայ կը ձեռնադրենք և աղգին իրաւոնքներն անոնց ձեռքը կը յանձնենք, բարկացաւ և Մկրտիչ Տիգրանեանը, պատիմներուն նախագահը, զրկեց որ իրատուինք, թէպէտ մէնք այս պատիմն ալ բանի տեղ չգնելով՝ շարունակեցինք և կը շարունակենք մեր ընթացքը:

Մկրտիչ Եպիսկոպոսին աշխարհ գալուն բուն պատճառը մեր ընթերցողներուն յայսնելէ ետքը, պարտք կը սեպենք անոր քանի մը մականուններն ալ հոս յիշել՝ որպէս զի ուրիշ Մկրտիչներու հետ չշփոթեն իր անունը:

Մկրտիչ Եպիսկոպոս Տիգրանեան Պոլսեցիներէն կ'անուանուի իրաւագործ. Հայաստանի մէջ Քիւրտերէն կը յարջորջուի շամմատ հուլուպ, որ կը թարգմանուի աւգուրի վարդապետ. լուսահոգի Յակոբ Պատրիարքէն կը կոչուէր եօրը փորձանք զորս Վեհափառ Գէորգ կաթողիկոսը մեր ազգին համար բաւական չհամարելով՝ փորձանի մըն ալ ինք աւելցուց՝ Եպիսկոպոսութեան աստիճան տալով անոր:

տարար շատ լաւ կը ցուցնէ անոր պատկերը : Քիւրտիստանի բարեկարգութեան խնդիրը , ինչպէս յայտնի կը տեսնուի , Տիգրանեանի օրով ծնած է : Հայաստանի վանքերուն և Քիւրտիստանի բարեկարգութեան վրայ պահներեք յօդուածներէ բաղկացած կանոնագիր մը կը խմբագրէ , և երբ անոնց գործադրութեանը պիտի ձեռնարկէր , իր դէմ կը տեսնէ Տօն Քիշօթի օդային ախոյեանները , որոնց դէմ թէսէտ քաջութեամբ կը կռուի , բայց յաղթուելով ետ կը դառնայ :

Այս պարտութիւնը զինք սուրբ Յովհաննէսի վանքը կը նեսէ : Եւ որովհետեւ առանց պարտքի վանք ըլլար , այս վանքն ալ ունէր իրեն պարտքերը՝ որոնց վճարման համար վանահայրը կ'աղաք Մկրտիչ եպիսկոպոսին ընել : Տիգրանեան ո՛չ միայն Պաղտատան , հանգանակութիւն ընել : Տիգրանեան միայն Պաղտատ ու Պարսկաստան կ'երթայ , այլ Կիլիկիոյ կողմերն ալ երթալով ցամաքէն Պոլիս կուգայ 1844ին՝ միշտ հանգանակիլով :

Հանգանակութիւնը գոհ չըներ Նորին Գերապատուութիւնը , որ կը փափաքի Քիւրտիստանի—Հայաստանի չհառկնաք—տղաքը դաստիարակել : Պատրիարքէն կոնդակ մը կ'առնէ . ուրիշէ մըն ալ ութը հազար դահեկանի արժողութեամբ դասագիրը նուէր առնելէն ետքը՝ Յանուան Հօր եւ Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ , կը ոկսի նորին հանգանակութեան՝ Նվկոմդիգիայէն ցամաքի ճամբով մինչեւ Տիգրանակերտ , ուր կը համնի 1845ին : Ինք ալ իրեւ Քիւրտիստանի տղայ՝ դաստիարակութեան պէտք ունենալով , բնական էր որ անբաժին չմնար հանգանակած դումարէն : Իր խոստովանութեանը նայելով՝ ամբողջ Քիւրտիստանի մէջ վարժարաններ կը շինէ . . . օդի մէջ : Սիլվանայ մէջ կը փափաքի վարժարան մը հաստատել . . . գետնի վրայ . բայց այս գործը քիչ մը դժուար ըլլարով՝ փափաքը չի կրնար իրականացնել , մանաւանդ թէ Սիլվանաբնակ աղղայիններն հայերէն չէին գիտեր , անինամ , անհովիւ և անոտերունջ մնացած էին : Այս ժողովրդեան համար հասարակօրէն կ'ըսեն եղեր .

Արք , Մկրտիչ եպիսկոպոս ծնած է Տիգրանակերտ , 1815  
թուականին :

Ի ծնէ վասկուուն և բարեկարգութեան սիրահար ըլլար՝ վայրկեան մը հանգիստ չէր մնար : Շաբաթն երեք անով՝ վայրկեան մը հանգիստ մնար : Եւ առաջ կը լուար , կը մաքրէր , կ'աւէր , պատին վրայ գամ տանը կը լուար , կը մաքրէր , կ'աւէր , պատին վրայ գամ տանը մը գամելու համար տանը միմերան բեկաները կը քարեւելու համար տանը որ վանքերէն աւելի հասկեր : Բարեկարգելու համար տանը որ վանք վիճակուն պատճառով չէր կործանաւեր : Մայր զաւակին ըրած բարեկարգութիւններէն ձանձնուեր :

1827ին կը մտնէ Կոնսուսի վանքը : Բաւական տարիներ հոն կերակրուելէն ետք , ձեռք կը զարնէ Վանքը բարեկարգելու . իսկ երբ կը տեսնէ որ մէկ կողմէն Վանքը յօժարութիւն ցոյց չառը բարեկարգութելու և միւս կողմէն Վանահայրը յարգը չի համեմար իր ծառայութիւններուն՝ որով Վանքն օր յարգը վիճակուն պարագաները արու աղաքամիք , անիւրա օրէ ետ ետ կ'երթար , կը թողու արս աղաքամիք , միայն մարդ մարդ աղաքամիք մը վիճակուն ոչ թէ այդ գործով ապրելու , այլ մարդ գործը բարեկարգելու համար :

1837ին Մշոյ Ս. Կարապետի վանքը կ'երթայ : 1839ին վարդապետ կը ձեռնապրուի և իր ապաշխարանքը կը քաշէ Կաղ Գրողին օնախին մէջ : — Աւանդութիւն մը կայ թէ սատանան ապարին քամի մը անգում արդ օնախը կուգայ և անոր միխիւրը կը խառնէ և թէ այս է պատճառը որ միշեալ Վանքին մէջ խոռվութիւնը միշտ անպակաս է : Ուրիշ աւանդութեան մը նայելով՝ Մկրտիչ եպիսկոպոս այդ օնախին մէջ ապաշխարանք քաշած ժամանակ , երբ սատանան կուգայ մոխիրը խառարանք քաշած ժամանակ , երբ սատանան կուգայ մոխիրը խառարանք պատճառը մոխիրը կը փախչի , և Մկրտիչ եպիսկոպոս ինք կը սկսի այդ մոխիրը խառնել :

1841ին ձանձնաբնակու Վանքին մէջ անգործ մնալէ , ձանձն բայց կ'եղէ Քիւրտիստանի բարեկարգութեան համար , ինչպէս գրէ իր Հայելի Գործոցին մէջ , հայելի մը , որ գժրախ-

- Հայր սուրբ , մազերս կը թափին :  
 — Այս ջուրով գլուխու լուայ :  
 Հինգերորդ մը կը մանէ .  
 — Հայր սուրբ , անձրեւ եկած օրը սենեակս կը վաղէ ,  
 ինչ ընեմ ,  
 — Այս ջուրէն քիչ մը դի՛ր սենեակիդ վրայ :  
 Պատրիարքարանէն մէկը .  
 — Հայր սուրբ ...  
 — Այս ջուրէն ա՛ռ :  
 — Պատրիարքը դրկեց զիս ...  
 — Պատրիարքին ալ այս ջուրէն :  
 — Զեղի ըսկու որ ...  
 — Զեղի ալ այս ջուրէն :  
 — Քիչ մը ...  
 — Այս ջուրէն :  
 — Պատրիարքարան հրամմէք :  
 — Պատրիարքարանի ալ այս ջուրէն :  
 — Եթէ չի գաք ...  
 — Եթէին ալ այս ջուրէն :  
 — Նորէն բանտ պիտի երթաք :  
 — Բանտին ալ այս ջուրէն :  
 — Եթէ ընդդիմանաք՝ ոստիկանութեան ձեռքով ...  
 — Ոստիկանութեան ալ այս ջուրէն :  
 — Պիտի բերուիք Փրկիչ :  
 — Փրկիչին ալ այս ջուրէն :  
 — Կառալարութիւնը ...  
 — Կառալարութեան ալ այս ջուրէն :  
 Վերջապէս ամէն ցաւերն այս ջուրով կը բժշկէր : Միայն  
 այսահարներուն փորէն գեհրը կը հանէր , ասկայն չկնարով  
 միշտ խոզեր գտնել որ անոնց դրկէ , շատ անգամ իր փորին  
 մէջ կը հիւրընկալէր գեւերը առժամանակիայ կերպով : Պատ-  
 րիարքարանը թէսէտ կ'աշխատէր անոր արգերու տուներու մէջ  
 մանելլ , բայց այն առեն ամէն տուն հետաքրքրութեան հա-

Պատ ջուրը կու զայ մեծ Սիլվանայ ,  
 Գէշ Քրդու տղան է սեւ սատանայ .  
 Ա՛ռ բուրդ , բամպակը շուտով մկրտէ՝  
 Կուզէ Հայ մնայ , կուզէ թրքանայ :

Այնպիսի գեղի մը մէջ , որուն վրայ ասանկ ստանաւոր  
 մը կը զրուցուի , վարժարան բանալը յացանի է թէ որչափ  
 դժուար գործ է : Լաւ չենք յիշեր Սղերդի՞ մէջ թէ երազի մէջ  
 ալ վարժարան մը կը բանայ . սակայն լաւ կը յիշենք որ Սղեր-  
 դի մէջ են եզիսի աղանդաւորները , որոնք սատանային համար  
 գէշ չեն ըսկը եղեր : Դիտողւթեան արժանի է որ յիշեալ  
 աղանդաւորները Մկրտիչ եպիսկոպոսին վրայով ալ գովեստով  
 կը խօսին :

1858ին Սամաթիոյ եէնի Մահալիի քարոզիչ կը կարգուի ,  
 բայց քարոզութեամբ չկմնալով ապրիլ՝ կը ակսի հրաշագոր-  
 ծութեան , Կաղեր , կոյքեր , խուզեր , համբներ , այսահարներ ,  
 անդամաղյաներ կը բժշկէր . Ամէն օր հիւանդներ կ'երթային իրեն :

— Հայր սուրբ , իմացանք որ դուք ամէն ցաւերը կը  
 փարատէք :

— Հրամեր էք , օրհնած :

— Քանի մը շարաթէ ի վեր զլիսու ցաւ ունիմ , կ'ուզեմ  
 որ փարատէք :

— Գլուխոդ թէ ցաւդ :

— Գլուխոս , հայր սուրբ , գլուխոս :

— Շա՛տ լաւ , ինձի համար երկուքն ալ միևնույն սանն են :

Եկուր խաչահանգիստ մը ընեմ :

Մարդը կը մեկնի և քանի մը ժամէն ետքը անդիի աշ-  
 խարհքը կ'երթայ :

Երրորդ մը կը նկրայանայ .

— Հայր սուրբ , սենեակին պատուհանը կոտրեցաւ :

— Պատուհանը հոս բե՛ր , վրան բժշկութեան աւետարան  
 մը կարդամ :

Չորրորդ մը .

մար հիւանդ գտնուելով, չէր կրնար տուաջքն առնել: Մէկ կողմէն հրաշք կը գործէր, միւս կողմէն միշտ հանգանակութիւն կ'ընէր: Ազգային և քրդերէն գրականութիւնը կը ծաղկեցնէր: Քրդերէն Քերական, Լապտեր և Ընթերցան տպել կու ապր և տպագրութեան ծախքը ժողովրդէն կ'առնէր: Երբեմն տպարանին չէր վճարեր ծախքը, երբ տպարանապեսն երթար սուք կոխէր և ստակ ուղէր՝ այս ջուրէն ըսկով անոր ալ ջուր կու ապր:

1872ին Տիգրանակերտ կը քաշուի քիչ մը հանգստանալու համար, բայց որովհետեւ երկար ատեն չէ կարող հանգիստ նոտիլ, Մշոց գաշար կ'եղէ և որչափ կոյր, կաղ, խուլ, համբ մարդեր որ կը տեսնէ՝ ամէնն ալ քահանայ կը ձեռնաղրէ ի փառս Հայաստանեաց Եկեղեցւոյ: Այս ձեռնաղրութիւններուն պատճառը հարցուելով՝ կը պատսախաննէ թէ այս խեղճերը արդէն քառասուն օրէ ի վեր բան մը կերած ջղալովի իրենց ապաշխարանքը քաշած էին և հետեւապէս իրաւունք ստացած էին քահանայ ձեռնաղրուելու: Պատրիարքարանը կը սպանայ, Տիգրանեան կը ծիծագի: Երբ Ներսէս արքեպիսկոպոս Պատրիարքական գահուն վրայ կը բարձրանայ՝ կը զրէ Վեհափառ Կաթողիկոսին, որ չորս ընէ և Հրաշագործ իր իշխանութեան տակ առնէ: Վեհափառ Կաթողիկոսը, որուն տեղի արժանի էր եօրք փորձնէր, չուղեր զայն իր քովը սպանել՝ յայտնելով թէ ինք արդէն բաւական անսոցմէ: Տիգրանեան տեսնելով որ Ազգը դժուարութիւն կը յարուցանէ իր վրայ փորձնք հրաւիրելու մասին՝ առանց հրաւիրի կ'եղէ դարձնեալ կ. Պոլիս կուգայ, ստանձնելով Սամաթիոյ Սաւրը Կարապետ Եկեղեցին քարոզչութեան պաշտօնը: Այս է ահա Հրաշագործին կեանքը՝ որուն մէկ քառորդը անցած է ճամբարգութեան մէջ, մէկ քառորդը բանահրու մէջ, մէկ քառորդը մոխիր խառնելու մէջ և միւս քառորդն ալ ստակ հաւաքելու մէջ:

Հրաշագործ գիւնական մըն է, սակայն շատ խնդիրներու մէջ կը տարբերի գարուս միւս գիտուններէն: Օդը չէ

որ, կ'ըսէ, շրջապատած է մեր բնակած երկրագունաը, այլ իսաբէութիւնը, որ

ԱՅօՄ է, վասն զի հաշիւներու ամէնափոքը մաս երուն մէջ կրնայ մտնել:

Տարածական է, վասն զի պարագաներու համեմատ իր նախկին ծաւալէն աւելի մեծ ծաւալ կրնայ ունենալ:

Թափանցիկ է, վասն զի շատ մը կրօնաւորներ անոր մէջէն կ'անցնին:

Առաջգական է, վասն զի կրնայ ճնշուիլ Պատրիարքարանէն, բայց նորէն իր առաջին ծաւալը կ'առնէ:

Գիւնականութեան չնորհիւն է որ մինչեւ այսօր այնչափ պաշտօն վարեց:

Ումանք կ'ուզեն հաւատացնել թէ Հրաշագործը, որուն ճակատէն վաթուունը հինգ չիկ աստղ անցած է, ազգն ա՛յն չափ տարիներ զբաղեցնելուն վրայ շատ զղացած է և թէ որոշած է փորձանէ ըլլալ այս ամէն անձերուն, որոնք ազգին շահը ոսնակոխ ընել կ'ուզեն:

Մկրտիչ եպիսկոպոս Տիգրանեան միջին հասակով, թուխ դէմքով և փոքր աչքերով մարդ մըն է: Փուրցը գացած ժամանակ ամսպիսի ուշադրութեամբ կրնայի մարդուն երեսը՝ որ կը ստիպուիս ձեռքբ բանկոնիդ ասնիվ, նայելու համար թէ ժամացոցցը քո՞վէ է: Եթէ իր դէմքը կարելի ըլլայ կենդանի գոյներով նկարել՝ մեր առջեւը կ'ունենանք պատկեր մը, որ կարծես մեզի կ'ըսէ: — կը բարեհաճիք ձեր քասկին անուշտութեամբ ինձի տալու, որպէս զի ձեզ քահանայ ձեռնաղրիմ:

Իր ամէնէն նշանաւոր կարծիքներէն մէկն է բոլոր աշխարհականները կրօնաւոր ընել: Այս եղանակով, կ'ըսէ, աշխարհականները հոգեւորապէս միսիթարուելու համար քահանաներու գիմելու հարկ չեն ունենար և իրենքպիտինք կը միսիթարեն: Այս համոզումով է որ 4000էն աւելի քահանայ ձեռնաղրած նադրած է:

Յ. Յ. ՊԱՐՈՒԵԱՆ

**ԸՆԿՐՈՒ ՊԱՐՈՒԵԱՆ (1840-1891).** — Յակոբ Պարուեան ամբողջ հայ գրականութեան մէջ է եւ կը մնայ տակաւին անմրցելի

Երգիծաբանը, օժտուած՝ թերութիւնները տեսնելու եւ ծաղմելու անման կարողութեամբ։ Ճիշտ է որ ներգործութեամբը հելլէնական երգիծաբաններուն եւ դասական հեղինակներուն, իր գրութիւնները զերծ չեն յաճախ աւելորդաբանութիւններէ եւ ձապաղութենէ, բայց իր հիմնական գիծերուն մէջ անոնք երկրորդական տեղ կը բռնեն։

Հոատարակած է երգիծական Թատրոն եւ Խիկար թերթերը։

Իր գործերն են Մ'եծապահի Մուրացկաններ, Ազգային Զոցեր, Հոսկափ Զեռուտեր, Պոյշ, մը Պոլայ բայրուն մէջ, Քաղաքայտուրեան վիճակները, Պայտաւերան։ Իր գլուխ գործոցն է Ազգային Զոցերը։

Յակով Պարոնեան ծնած է Էտիռնէ եւ մեռած Պոլս, թշուաւ վիճակի մէջ։



## ՏՈՐՔ-ԱՆԳԵՂ

~~~~~

Հատ դարեր առաջ՝ հին Հայաստանում  
Տորք-Անգեղ անւամբ մի մարդ էր կենում։  
Տորքը չէր նման հասարակ մարդու,  
Այլ մի աժդահա եւ շատ ահարկու։  
Աչքերը կ'ասես մի-մի կապոյտ ծով,  
Ճաճանչաւորւած արեւի լուսով։  
Սեւ-սեւ ունքերը՝ մութ ամպի նման՝  
Բարդ-բարդ կուտակւած աչքերի վրան։  
Քիթը կորընթարթ, իբրեւ մի բլուր,  
Առամներն ուրագ, եղունգները թուր։

Կուրծքը կ'ասենաս մի լանջ է լեռան,  
Մէջքը սարաժայու, կռները զերան,  
Մի խօսքով՝ մի դէու եւ ոչ թէ հսկայ։  
Ոչ ոք տեսած չէր այնպէս աժտահա։  
Տգեղ էր զէմքը եւ այնքան դաժան,  
Որ զարհուրում էր, ով նայում էր վրան։  
Ահուելի էր նա եւ այնքան ուժեղ,  
Որ յիսուն գոմէշ չունէին մէկ տեղ։

Նա դեռ պատանի ժայռեր էր նեղքում,  
Ճեղքում էր ծեռքով, ծեռքով էլ կոկում.  
Ճեղքում, յլկում էր քարէ տախուակներ,  
Եղունգով փորում պէս-պէս նկարներ։

Նա մի հովիւ էր, հովիւ լեռնական,  
Բայց ոչ հասարակ, այլ դիւցազնական։

• • • • • • • • • • •

\* \*

Տորքի անունը շատ հոչակւեցաւ,  
Միշեւ արքայի ականջը հասաւ։  
Մեծ թագաւորը կանչում է Տորքին,  
Որ պարգեւներ տայ եւ նայէ դէմքին։  
Գնում է Տորքը մի ծառ ուսին դրած,  
Ծառի ճղներից էրէներ կախած։  
Այսոեղ կար այծեամ ու վայրի ոչխար,  
Եղնիկ, եղջերու, վարազ ու կխտար . . .  
Տորքի համբաւը առաջ էր գնացել  
եւ քաղաքացոց նախապատրաստել։  
Խանութ ու կրպակ ողջ կոխպոտեցին,  
Փողով փողհարով դիմաւորեցին։  
«Եկա՛ւ, հա՛ եկա՛ւ, գալի՛ս է, գալի՛ս»,

Ամէնքն էլ իրար իմաց են տալիս .  
Թէ՛ ծեր, թէ մանուկ, թէ աղջիկ, թէ կին,  
Եկան տեսնելու նորեկ հսկային :

Երբ Տորբը մտաւ մեծ մայրաբաղաք ,  
Նրան կարծեցին շարժուն աշտարակ .  
Իրաւ՝ նա ցած չըր աշտարակներից ,  
Բուրգ էր նա շինւած անտաշ քարերից :  
Ծառն ուսին դրած զաւազանի պէս ,  
Քայլեր էր անում չորս կանգուն ու կէս :  
Այսպէս նա հասաւ մինչեւ ապարանք ,  
Արքայի վրայ ազդեց մեծ զարմանք .  
Վայր դրաւ բեռք, բարձրացաւ վերեւ ,  
Ծնկաչոք ընկաւ արքայի առջեւ :  
Թագաւորն ասաց . «Ապրիս, ապրիս, Տորբք ,  
Դու չես մի հաս մարդ, այլ մի ամբողջ զօրք»:  
Արքայի ծունկը Տորբը համբուրեց ,  
Արքան էլ նրա ուսին ծեռք դրեց :

\* \* \*

Արքան հրաւիրեց կուսակալներին ,  
Որ այդ ժամանակ պալատումն էին .  
«Կ'ուզեմ իմանալ, ասաց, մեր երկրում  
Ի՞նչպէս ցեղեր կան, ի՞նչպէս են ապրում :  
(Թագաւորն ինքը չըր մեր աշխարհից ,  
Այլ հրաւիրւած մի ուրիշ երկրից ).  
Արդեօք մեր երկրում վաղւայ պէս ըլկա՞ն  
Խոշոր հսկաներ մեր Տորբի նման»:

Ամէնից առաջ խօսեց Առանը՝  
Բաղաց աշխարհի զօրեղ իշխանը .  
— «Մող լեր, թագաւոր, մեր երկրում դեռ կան

Յաղթանդամ մարդիկ՝ ճիշտ Տորբի նման .  
Նրանք կենում են լեռնախորշերում ,  
Մթին ծորերում եւ քարայրներում .  
Պնդոցն են քաշւում , որ ազատ մնան ,  
Քեօխափ ու զզրի ոչինչ հարկ ըլտան .  
Տներ են շնում եւ գետնի տակին  
Անքար ու անփայտ, սարերի միջին .  
Տեսնում ես նաև՝ հարթ գետնի տակից  
Ծուխ է զուրս զալիս քառասուն տեղից .  
Ճըշկլում է մարդ, թէ սա ի՞նչ բան է ,  
Մի՞թէ սա զիւղ է .— ո՞վ կարծիք կ'անէ :  
Մի դուռն ես զտնում , մտնում եւ ահա  
Քսան, երեսուն մարդիկ աժդահա ,  
Մի քանի զերան կըրակին դրած ,  
Նատած են շուրջը մըռութնին կախած .  
Իսկ նրանց մայրը՝ պառաւ աժդահան .  
Դրել է կրակին քառականթ կաթսան ,  
Երեք-չորս վարազ ողջ-ողջ մէջն ածած ,  
Ճաշ է պատրաստում մէկ թի ծեռքն առած .  
Խառնում է կաթսան թիաշերեւիով ,  
Ինչպէս մեր կանայք փոքրիկ չամչիկով :  
Տունն ունի նաև անթիւ մաղարէք ,  
Այստեղ են լցւած հարսն ու աղջրէք .  
Բողոքն էլ խոշոր, բողոքն էլ հսկայ ,  
Թէ մարդ թէ կնիկ, աղջիկ թէ տղայ ,  
Բայց չեն Տորբի պէս անտաշ ու անկազմ ,  
Այլ շատ զեղեցիկ եւ վայելչակազմ»... :

— «Ուզիղ է ասածն Առան իշխանի ,  
Ասաց բղէշխը Գուգարաց երկրի .—  
Մեր հսկաներն էլ ծորերը մըտան ,

Որ զգիրներին ոչինչ հարկ ըստան .  
 «Ով որ, ասում են, զգիր ծայն լրսի,  
 «Նա տեղնուտեղը ծեան պէս կը հաջի.  
 «Մարդիկ էնդուր են այնչափ մանրացել,  
 «Ու մէջբըներից թեքւել, կըռացել,  
 «Որ հարկ են տալիս զգիրն ու քեօխւին,  
 «Այն էլ դրամով, որ բնաւ չունին :  
 «Մենք չունինք զգիր, քեօխւա, քեաթխուդա ,  
 «Էնդուր ենք մնացել այսպէս աժդահա»:

ՂԱԶԱՐՈՍ ԱՐԱՅԻՆ

**ՂԱԶԱՐՈՍ ԱՐԱՅԻՆԸՆ.**— Ղազարոս Աղայեանի տեղը, կովկասիայ գրականութեան մէջ, ոչ այնքան վիպասանութիւնն է՝ ուր կը յայտնուի համեմատաբար թոյլ եւ նուազ յաջող, որքան մանկական քընդքուշ եւ ընտանի բանաստեղծութիւնը՝ արձակ թէ տաղաչափուած, ուր կ'երեւնայ իր ենքնատիպութիւնը: Աղայեանի գրուածներէն «Տորք Անգեղը» պէտք է համարել իր լաւագոյն գործը եւ հայ դիւցազներգութեան ամենագեղեցիկ էջերէն:

Իր գործերն են՝ Արուրին եւ Մանուկ, Երկու Քոյր վէպերը, Տորք Անգեղ դիւցազներգութիւնը, Դիւմազ Տափ Հեղեար, Արեգնազան եւն. Հէքեաթները եւ իր բանաստեղծութիւնները՝ որոնք լոյս տեսած են առանձին հատորով մը:

Ղազարոս Աղայեան ծնած է 1840ին եւ մհուած՝ 1911ին թիֆլիսի մէջ:



ԽՐԱՑ

Նկար Տիկին Շօրտանիկոսով

Ես Գրականութիւն

## Ա Լ Պ Ո Ւ Խ Ա Ր Ա

(Գ. Ե Վ. Օ Ւ)

Մաւրիտանացիներուն երկիրները արդէն աւերակ են . շլթայի մէջ է իրենց ժողովուրդը . Կունատի միջնաբերդերը տակաւին կը դիմադրին , բայց ժանտախտը ճարակած է Կունատի մէջ :

Սպառուխարայի աշտարակներուն կատարէն , բուռ մը ռազմիկներու հետ , Ալմանզոր դեռ ինքզինքը կը պաշտպանէ : Քաղաքին առջեւ Սպանիացին իր դրօչները անկեց . — Վաղը յարձակում պիտի տայ :

Արեւածագին՝ պղինձը կը գոռայ , պատուարները կը թաւալին , կը կործանի պարիսպը . արդէն իսկ միջնաբերդուն ծայրը խաչերը կը փողփողին . — Սպանիացիներն առին բերդը :

Մէն մինակ , Ալմանզոր , տեսնելով իր ջոկասները խորտակուած համառակ իրենց կատաղի ոգորման , ճամբայ մը կը բանայ սուրերուն և նիզակներուն ընդմէջէն . կը փախչի , և խոյս կու տայ հետապնդումներէն :

Բերդին աւերակներուն վրայ՝ որոնք կը միսան , վլատակներուն և դիակներուն մէջատեղ , Սպանիացիները կը կանգննեն խրախճանքի սեղան մը . գիրնին յորդակոհակ կը հոսի . գերիներն և կողմագուտը մէջերնին կը բաժնն :

Յանկարծ պահակը դեկոյց կու տայ պիտերուն՝ թէ օտար երկրի ասպետ մը դէմ առ դէմ ունկնդրութիւն մը կը հայցէ , կ'ըսէ թէ ծանրակիյու լուրեր ունի :

Ալմանզորն է , Իսպանիերուն արքան . իր ապահով պատըսպարանը թողած՝ իր անձը Սպանիացիներուն ձեռքը կը յանձնէ , և իր կեանքէն զատ բա՛ն մը չի խնդրեր :

— «Սպանիացիներ , կը գոյէ , կու գամ խոնարհել ճակատսձեր չեմին վրայ , կու գամ ձեր Աստուծոյն սպանարկել և հաւատալ ձեր մարդարէներուն :

«Թող համբաւը հոչակէ ամեսղ աշխարհի՝ որ Արար մը,  
յաղթուած թագաւոր մը, ևղապը կուզէ ըլլալ իր յաղթու-  
ներուն, հպատակ՝ օսար թագի մը»:

Սպանիացները գիտեն յարգել քաջութիւնը: Երբ ճանչ-  
ցան Ազմանգորը, իրենց պիտը ողջագութեց զինքը, և միս-  
ներն եւս փոխն ի փոխը ողջոյն տուին անոր իբրև լնկերոջ մը:

Ազմանգոր փոխանակեց իւրաքանչւրին ողջոյնը. ամէ-  
նամն խանդակասանքով ողջագութեց պետք, վիզ վաթթուե-  
ցաւ, սեղմեց ձեռքերը, շրմունքներէն մնաց առկախ:

Յանկարծակի կը տկարանայ, կիյնայ ծունկերուն վրայ.  
բայց դոդահար ձեռքերով կ'արծակէ ապարօշը Սպանիացին  
առքերուն առջեւ, և զայն իր մարմնին հետ լնդքարչ կը  
թօթուէ գեանին վրայ:

Կը գիտէ շուրջը, — բոլոն ալ կը զարմանան. դէմըը  
զանատ է, կապուտցա՛ծ, անուելի ժափա մը բերանը կը կծէ,  
բիրերը արիւնով կը ինսւն:

— «Ճ՛ռէք, ո՞վ Կեսառուբներ, աժգոյն եմ և կասպարագոյն:  
Գուշակեցք թէ որու կորմէ զիկուած եօն ես: Խարեցի ձեզ.

«Կունասուն կուգամ, ժանանչար կը բերիմ ձեզի:  
Համբոյրա ձեր հոգին մէջ թորեց թոյնը՝ որ ամէնքո  
ալ պիտի լափէ, եկէք և անուք չարչարանքներս.—Դո՞ւք ալ  
այսու պիտի մեռնիք:»

Կը թալթիւ, կ'աղաղակէ, կը տարածէ բազուկները, պիտի  
ուղէք յաւիտենական ողջագութումի մը մէջ, բոլոր Սպանիացի-  
ները լանջքին վրայ սեղմապնդել՝ կը ծիծաղի ջղաձիգ ծիծաղով մը:

Կը ծիծաղէր. — շունչը տուաւ. — իր կապերը և շրմունք-  
ները կիսարաց են. և գենենական քրքիջ մը մշանջենապէս  
դրամուած. կը մեայ իր սաւնացած դէմքին վրայ:

Սպանիացները, սարսափահար, քաղաքէն փախուստ կու-  
տան, սակամն իրենց եռեւէն կը վազէ ժանասփառը: Դեռ զի-  
րինք Սպանիարացի լեռներէն դուրս չէին ձգած, երբ իրենց  
բանակին մնացած մասը կորսուեցաւ սպառսպուռ:

ԱՏԱՄ ՄԻՑՔԻՎԻԶ

## ԿԱՐՄԻՐ ՀՈՂԸ

Գրասեղանիս վըրայ սա  
Սկաւառակին մէջ կայ բուռ մ'հող, բերուած հոն  
Հայրենիքի դաշտերէն:  
Նըւէր է ան. — զայն ինձ ծօնողը կարծեց  
Սիրտն իր արրուած, առանց երբեք գիտնալու  
թէ կուտար իր պապերունն ալ միասին:  
Զայն կը դիտեմ. — մերթ ժամեր  
Բիբերս ամոր վրայ յառած կը մընամ  
Լուռ եւ թափնութ իբր այդ հողին մէջ յուռթի  
Նայուածքս արմատ արձակէր:  
Կը մըտածեմ. — Դուցէ իր զոյնը բոսոր  
Զէ պարգեւուած քնութեան ներհուն օրէնքէն:  
Վէրքերու սպունգ մ'ըլլալով  
Խըմած է մաս մը կեանքի, մաս մ'արեւու.  
Եւ իբրը տարը անպաշտպան՝  
Կարմիր հող մէ եղած, հայ հող մ'ըլլալուն:  
Դուցէ իր մէջ կը բաբալսեն տակաւին  
Դարերը հին հին փառքին.  
Կայծն ամբակուռ սըմբակներու որոնց զոռ  
Արշաւանիք օք մը ծածկեց  
Հայկեան վաշտերն յաղթութեան տաք փոշիով:  
Կ'ըսեմ. — իր մէջ դեռ կ'ապրի  
Ինքնասիպ ուժն այն որ կազմեց շունչ առ շունչ,  
կեանքս իմ, քու կեանքդ, ու տըւաւ,  
Կարծես ձեռքով գիտակից,  
Նոյն թուխ աչուխն, նոյն եւ նրման հոգիով  
Կիրք մ'եփրատէն առնըւած,  
Սիրտ մը կամշոտ, թագբատոց  
Ըմբոստանքի ու նաեւ բո՞ւնն սիրոյ:  
Իր մէջ, իր մէջ կը կայծկըլտայ հոգի մ'հին  
Հին դիւցազնի եղած փրսոր մը գուցէ՝

**ԳԱՅՆԻՔԻ ՎԱՐՈՒԺԱՆ.** — Տակաւին երիտասարդ, բայց արդէն ժամանակակից հայ բանաստեղծութեան մէջ կը գրաւէ առաջին տեղիքն մէկը: Ծնած է Սեբաստիոն Բրւնիկ գիւղը, իր ուսումը առած է Վենետիկի Մուրատ-Ռաֆայէլեան վարժարանը եւ ապա աւարտած Կանի (Պէլճիքա) Համալսարանը: Վարսուժան որպէս Սկևազիի ազգեցութենէ ոչ գերծ բանաստեղծ, կը մշակէ ազատ սատնաւարը եւ քնարերգութիւնը: Իր բանաստեղծութեան դրոշը կը կալմէն քնարական բարձր եւ հովուերգական քնարուց ներշնչումը, պատկերներու Հարազատութիւն ու փարթամութիւն, եւ լեզուի կատարելութիւն: Հրատարակութէ «Թեղին Սիրտը» Հատուրը, որ հայ քնարական բանաստեղծութեան հոյակար էջերէն մէկն է, ինչպէս եւ Սարտուներ եւ Հերանու Երգերու ուր հաւաքուած է իր բանաստեղծութիւններուն կարեւոր մէկ մասը:



## ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ

Թո՞ղ խօսինանի ներսաներին եւ դատարկ պրաւախօսներին, Թո՞ղ եւ նրանց, որոնք սովոր են կարեցնել իրենց ձեռներ մարդկան արխւնի մէջ.

Տա՞ր ինձ այնուեկ, նոմանակուղների բանակը, Ուր մեռնում են Սիրոյ մէծ զորդի նոման:

ԴԱՅԱՐԸ

Կա՞նդ առէք այդ պաշտելի շիրիմների առջեւ, մտէք այդ վեհ պանթէօնը, ուր ամփոփուած են մեր թանկագին մեռները, մեր նորագոյն պատմութեան զարդն ու պարծանքը: Շնչեցէք այդ անաղարտ մթնողրատում, եթէ կուզէք

Կոյսի մաղուոր արցունքով.  
Հիւլէ մը կայ Հայկէն, փոշի մԱրամէն,  
Անանիայէն ըիբ մը դէտ  
Գեռ աստղերու ճաճանչներով թաթաղուն.  
Ազգ մը կայ հոն, սեղանիս վրայ ազգ մը հին,  
Որ արսօր իր վերաշողշող այգուն մէջ,  
Հողի բնաստը մարմնոյն տակ ինծ կը խօսի,  
Կողելինէ—եւ աստղերու ինչպէս ցանն  
Անհունութեան մէջ կապոյտ—  
Փոշիներով իր հրաբորը  
Հոգիս քաղցրիկ փայտակներով կոռովէ:  
Ու այն ատեն լարը ջղերու կը դողայ  
Սարտուով մյորդ, այն սարտուով՝ որ մըտքին  
Հերկերուն վրայ աւելի  
Բատեղծի է քան գարնան հովն արփազաղ:  
Ու կը զգամ անցրն ուղեղէս  
Նոր յուշերու, հոգիներու դեռ կարմիր  
Խոր վերքերովն իրենց, վրէժի շըրթունքներ  
Եւ այդ հողն, այդ փոշին, զոր ես կը պահեմ  
Այնքան սիրով որքան հոգիս պիտ' ջնէր:  
Եթէ մարմնոյ անիւններն  
Օր մը մահէն վերջ հովերուն մէջ զբանար.  
Այդ պանդուխու մասն Հայաստանի, մասունքն այդ  
Մնացած մեր յաղթ պապերէն,  
Բըժժանքն ու ծօնն այդ կարմիր,  
Սիրտըս սեղմած մազիներով անծանօթ,  
Երկինքն ի վեր, զըրքի մը վրայ թանկագին  
Ժամու մը մէջ ժըրիմներու, մէրերու,  
Կամ քերթուածի մը ծընած վեհ վայրկեանին  
Զիս հապլշտապ կը մըղէ  
Մերթ լալու, մերթ մոընչելու,  
Եւ զինելու բուունցքըս, հոգիս բուունցքիս մէջ:

աղնաւանալ և «վերանալ» կեանքի գծում մտահոգութիւններից՝ դէպ ի մաքուր, եթերային բարձունքները . . . , Բայց ուր է նա—այդ Պանթէօնը, ուր հայկական աստածատաճարը, մեր սրբերի հանգրւանը, սերուբղների ուխտավայրը . . . :

Դա մեր ամբողջ վաստակախտ հայրենիքն է—ծայրէ ծայր սերմանւած, պարարտացած հերոսների նշանակով . . . :

Հայ հերոսը, սրբ միաքը զառանցի է միշտ «հայրենիք», «աղասութիւն» և «արթիւն», որ իրեւ մարմնացած անձնագոնութիւն, զինւած՝ մեռնելու մի հազւագիւտ պատրաստակների, կուրծք է աւել աշխարհի ամենավայրագ, ամենատմարդի բանակալութեան հարւածներին, քայլել է միշտ գրկախառնւած իր պաշտամունք-ժողովրդի հետ, մասնակից հրա վշտերին, վայրկենական ուրախութիւններին. հայ հերոսը, որ իր ճիբւած, պատառուած դրօշակով, բուքերի ու բուրանների մէջ թափօր է արել արիւնաններկ հայրենիքում, արքել է վառօդի սպազ ու գաֆան բուրմունքով, գրկել է կրօնական չերմուանդութեամբ իր հրացանը և ողացել դէպի վտանգ, միշտ համարձակ, սնվիներ. միշտ երգելով կուների արշալոյսին . . . Ֆնացէք հարցը՛ք Վասպուրականի և Տարօնի անգնդախոր ձորերին, ակա՞նջ դրէք գետերի, աղջարօնի անգնդախոր ձորերին—նրանք բոլորը կը պատմեն ձեզ Հրայրիւների կարկաչիւնին—նրանք բոլորը կը պատմեն ձեզ Հրայրիւների ու Աղջարօների, Վազգէնների ու Սերորների արկածները, նրանց վսիմ վշտերը, նրանց վսիմ ուրախութիւնները . . . Լեզու տէք հերոսների ոգիներին, որ թափառում են այդ անհամբոր լուների մէջ—դուք կ'իմանաք իւրաքանչիւրի խամբ կեանքից սիրս կարասող պատմութիւններ, դրամաներ . . . Ահա նրանք՝ հոգեվարք, մահամերձ՝ մրմիջում են դաշտերի մէջ, ձորերում, անհաւասար կուից յետոյ թողնւած ի աստ ձակասագրի, ահա նրանց լնկերները մի ուրիշ աեղ նոյն անվիճեր վճռականութեամբ դէմ են զնում նոյն ահեղ, անհաւասար ընդհարութեարին, ուրիշները, կեանքի բոլոր վայլքներից հրաժարւած, գիշեր-ցերեկ որոճում են ծրագիրներ,

ևուում են յոյզերով ու յոյսերով. ուրիշները ճօճւում են կախաղանից, գալարուում են բանտերի նկուզներում . . . Միշտ սրայքարեկ և տանջւել, միշտ մտածել ու անքալ, երբեք լոլ, յուսահատել—հայ հերոս աը, նման բոլոր հերոսներին, այս բնափր, աստածածկունչ տիպերից է, որ Կարբայլ սնմահացրեկ է իր հանձարեկ տողերով և նրանց յիշտակը անցել է սիրադէ սերունդ, դարէ-դար, ժողովուրդների սրաներ ու երգերի մէջ . . . Ահ, կարպայեան գրիչ է պէտք՝ մեր հերոսներին նկարագրելու, նրանց գէմքերը յաւերժացնելու, նրանց գործերը ջատագովելու . . . :

Մէկիկ մէկիկ սահում են ահա մեր աչքերի առջեւ նրանց պաշտելի ստերները, որպէս մի հակայ գալերէյի մէջ—ջինջ, անսաղարա հոգիներ, իրենց թովիչ բարձրութեամբ ու անյաղթելի կորուփով :

Ահա Արամեանը, Քնաքայ ու բարեկազմ, բանաստեղծական արտաքինի տակ,—մի ֆնքոյշ ու սիրող սիրս, զրեթէ կանացի մեղմութիւն։ Բայց այդ սիրող վրէժի ու թոյնի մի հրաբուխ է ժողովրդի սովինների հանգէպ . . . Այդպէս չեն արդեօք մեր բոյր, գրեթէ բալոր հերոսները, ի բնէ մեղմ, մարդասէր ու խաղաղասէր, բայց կեանքի տարրապուծող յորձանքից խողաթիւրւած ու մորկնած . . . Պատմեկան հասակից արդէն՝ Արամեանը ճաշակում է արեան հոտը, նա աերորիստ է, մարդասապան։ Եւ այսուհետեւ՝ էլ չթողեց արեան ճամբան, այսուհետեւ տանուհինք տարի կրեց անտրասունջ յեղափոխութեան ծանր խաչը, մինչեւ եղերական կախաղանը, որի ծայրից նա նոյն յանդուզն մողեգնութեամբ շանթահարեց հայ ժողովրդի գահիճներին և մինչեւ վերջին շունչ «կեցցէ» գոռաց Յեղափոխութեանը . . . :

Ահա Մալոյեանը :

Կռւո՞ղ— ոչ, պրօպագանդիստ— ոչ, կազմակերպո՞ղ, տերրորիստ— երբեք, Բայց հերոս— անտարակոյս։ Մէկը այն համբ ու մուազւած ալիպարներից, որոնք մեծ են հէնց իրենց համբութեամբ ու կորածութեամբ։

Հերոսի ստորոգելիները մի միայն գոռ ճակատամարտներն ու յաղթանակները չեն, ոչ էլ ամէն բան դիմագրաւող յանդքնութիւնն ու իմացականութիւնը։ Բաւական է և մեծ հոգին, բաւական է անյօղդողդ վճռականութիւնն ու որոշումը — ժխտել «ես»ի բոլոր կինսատենչ պահանջները, մերժել կիանքի ամէն վայելք, մերժել անգամ հարազաների, անօգնական ծնողների աղերսանքն ու վայնասունը և զոհաբերւել յանուն աւելի բարձր, վսեմ մի իրականութեան, զոհաբերւել գիտակցօրէն ու ինքնաբերաբար, ներքին անդիմադրելի մղումով . . . :

Այդպէս էր Մալոյեանը . . . Շատ էր լոել իր շուրջը ու նայնամիտ բացականչութիւններ, շատ էր տեսել ֆրազային հերանների պերճախօս ըմբոստացումներ — ինքը միշտ լուս ու դարաստ, գրեթէ միշտ անմոռունչ հանդիսատես՝ թէ՛ հրապարակական ժողովներում և թէ՛ իր պաշտօնակից-ուսուցիչների շրջանում . . . Զէր խօսում — խօսելու ծիրք էլ չունէր — միայն ներքուստ կոկծում էր, արիւնուում . . . Եւ մի օր նա անհատացաւ հայրենական օճախից, թողնելով ծերտնի հօր՝ լաց ու շիւանի մէջ . . . Եւ մի օր Աւօի դիակը փուեց սահմանի միւս կողմը, այն խորհրդաւոր հողի վրայ, որ երկար տարիներից ի վեր նրա երազների առարկան էր և ուր զնացել էր պառկելու, «հանգստանալու», որովհետեւ կանքն այլապէս մի դժոխք էր նրա համար, մի անհանդուրժելի ատղառուկ և մի անվերջ խղճահարութիւն . . .

Fu grnade, perché ծառո...  
(Մեծ եղաւ, քանզի բարի) . . .

Ահա նեվրուզը :

Ո՞վ է տեսել այդ վիթխարին և չի հմայւել նրա հոյատիպ կերպարանքով և նրա սրտի բիւրեղանման մաքրութեամբ։ Նա էլ Աւօի պէս . . . Ոչ ուժեղ մի զլուխ էր, ոչ էլ ճարպիկ մի կուռզ, նորանդոյն մեթօդներով։ Իր հերքուլեսեան մարմինն ունէր միայն, իր հողանի բազուկները, և կարող էր կը ու փամարտի մէջ գեախն զլորել մի տաժնեակ մրցակիցներ։

Մի պարզ, ազնիւ հայ աշխատաւոր . . . Նրան էլ այլում, լախում էր նոյն ափբական բազանքը — գնալ գոհեւել Հայուանի հողի վրայ։ Թէ՛ Ռոդոսաօի գեանայարկերում, ուր Կուսակցութեան ժողովարարն էր, թէ՛ Ռումանիայի ու Յուլիարակիցների, թէ՛ Ժաշարաններում, ուր պարապում էր խոհարարութեամբ, թէ՛ Ժընեվում, ուր «ուխափ էր եկել» խմբագրութեան, թէ՛ Կովկասում, ուր գնացել էր մի այլ ուխտավ . . . Ըստհամուր ժողովին՝ «գէթ հեռւից», «գէթ մի անգամ նայելու տենչավ» — ամէն անգ իր աքտրական ու թափառական գոյութեան ընթացքում նա ման է ածում իր այդ հիմնական բազանքը և աղերսում է Կաղմակերպութեանը՝ զրկել իրան բռն Հայաստանում կռւելու, նրա խորանին զոհաբերսելու։

Նա էլ ի վերջոյ հասաւ մուրազին, մտաւ 1904ի ամսուայ մեծ արշաւախմբի մէջ և մի կատաղի ու արիւնալի ճակատամարտից յետոյ՝ գտաւ իր վազաժամ գերեզմանը գուրգուրած, նախրական հողի վրայ, Բաւենի լունադաշտում այստի չէ մւր . . .

Եւ քանի այդպիսիներ . . .

Յուշի մի բան կայ Մալոյեանների ու Նեվրուզների սյուտասուր ու անփառունակ կարիէրի մէջ։ Հայրենասիրութիւնը նրանց համար մի կրօն է, միստիկական մի հաւատամք, զերծ այն բոլոր տարիերներից, որոնք նսեմացնում, գուհհկայնում են մարդէակին։ Ջինջ, անխարդախ մի կրօն, որ առհսաւարակ անհաշիւ է, ինքնայրդոր, տարերային . . .

Գրեթէ բոլոր կրօնները ենթագրում են «հատուցման», «վարձատրութեան» անհրաժեշտապութիւնը։ քրիստոնէութիւնը պահանջում է հնազանդութիւն իր պատուիրաններին՝ գրախափ խոսումներով և դժոխքի սպառնալիքով։ Կրօնաւորները, միստինաբները, բոլոր բարձրագաշա, աստուածավախ քարոզիչները կատարում են իրենց այս կամ այն այլասիրական պարտականութիւնը, միշտ ունենալով իրենց աչքի տուած պատժի ու հատուցման այդ անհրաժեշտ հեռաւալատկերը։

Այլ է հերոսների կրօնը։ Եւ մանաւանդ մեր նկարագրած

դական աւանդութիւնների ու տաղերի մէջ : Յանակալութիւնը  
անդամակալուծում է նրանց ձեռքը—երբեք հազին . . .

Հայ ժողովուրդը ցի կարող , աւազ , ուրիշ , երբեմն իր  
բախտակից ժողովուրդների պէս , մի օր հաւաքել այդ անմիտ  
ու թանկագին նշխարները և ամփոփել ընդհանրութան , հոյա-  
կապ մի սրբարանում : Քանի՛ նւիրական դամբարաններ , ձգւած  
հավելով ու դողացող ձեռքերով , հեռու , անցայտ վայրերում .  
քանի՛ գիտիններ , մնացած անտէր , անթաղ , անշիրում . . . Ուր  
են Պետօ , Զաքարեան , Աւետիսեան . ուր է Արարոն , ուր  
Սերոբ , Քիոփն , Վահանը , Կայծակը , ուր են Կայծակի խմբի  
սազմիկները՝ Բուլանրզի Աւդալը , Խաչօն , Աև Համօն , Խո-  
րէնը , Խաչիլը , Յարօն , Դոյնեանը . ուր են Կրեատցին , Սա-  
զաթելլը , Ռոկանեանը , Բիձան , Վանեցի Գասպարի . Դարու-  
թիկոլը . ուր Խանը , Նելքուղը , Մալոյեանը , Երկաթը . ուր Կորու-  
թը ու Թորգոմը , ուր Քէնտէրեանը , Երկաթը . ուր Կորու-  
թը Կամարականը , ուր են Ապրօն , Գուրգէնը , Սայ-  
գօն . ուր Սղիգօֆիր , ուր են Խասաւորի Խաչատուր վարժա-  
պեան ու Յարօն , Մարգար վարժապեանը , Սիւ Էրը . Թէքիր-  
դաղցին և հարիւրաւոր զինակիցները և հարիւրաւոր անմասն  
հերանները . . . Վազուց նրանք վաշխացած ու կու են գնա-  
ցել Հայաստանի բուզաններին . . . Վազուց հողը եռում է  
նրանց սրբազն աճիւններով — և եթէ ալոր հայրենիքի  
լախարձակ տարածութիւնները չորսած , ամայցած են բար-  
բարոսութեան համայնացինչ ու բազմաններից , ապա մի օր , ոչ  
հեռու ապագայում , այդ հոգերը պիտի ծաղկին , կանո-  
ցին ու բարգաւաճին , որպինսաւէ նրանք սուզած են մեր  
հերանների արիւնով :

Պատիւ քեզ , հայ ժողովուրդ , Պղտոր , աղմուտ հոսանք-  
ներ շատ ես տեսել քսան անգամ դարաւոր կեանքիգ մէջ .  
լէքէօններով ես արտաղերի վաս , դաւածան տիսարներ ,  
թշնամներ ազգայնութեան ու մարդկութեան , — բայց քո վեր-  
ջին 20 տարւաց պատկառեի հերանացանքը մոռցնել կր տայ  
շատ անգատիւ իրողութիւններ , չնչել կը տայ շատ բարցական

հերոսների : Փատուեցէք «ես»ի ու «հատուցման» մտահոգու-  
թիւններ Մալոյեանի , Նելքուղի զիլապանաս ու անհաջիւ-  
վաղի մէջ : Նրանք կարծես հնազանդում են մի աւելի բարձր  
կատեգորիալի , մի աւելի վսեմ տարերքի , քան թէ այն՝ որ  
առաջադրում է էմանուէլ կանտ , իր «վճռական հրամայա-  
կանների» մէջ : Կանտի երեւակայած հերոսների մօն՝ զոհւե-  
լու կամքն ու սրոցումը բղխում են Պարտականութեան գի-  
տակցութիւնից . այսոեղ—ասես հակառակն է . այսաւդ կամքը  
առաջնական և տիրական գործօնն է : Մարդիկ զոհաբերում  
են յանուն իրենց գաւանած գաւզափարի՝ ոչ թէ այն պատճա-  
ռով , որ մի «գերագոյն սպարտականութիւն» վճռականորէն  
հրամայում է նրանց , այլ որովհետեւ զոհւելու կամքը այնքան  
ուժեղ է շնչտւում նրանց մէջ , զգացումները այնքան յորդա-  
ցած ու տիրական են , որ անհնարին է ընդդիմադրել նրանց  
յործանքին :

Ասի՞ արդեօք , որ նրանք մղւած են անձնական տառա-  
պանքից ու վրէժինդրութեան ծարաւից , որ այդ մէծ , անձ-  
նուրաց հոգինները ասմաջւել են նախ և առաջ իրենց ծնողների ,  
հարսուդատների մահաւան ու տառապանքի տեսարաններով . . .  
կամ , անշուշտ , այդպիսինները հայ հերոսների շարքերում . բայց  
և քանի՛ սը կան , որ այդ տանջանքը չեն ճաշակել , չեն ապ-  
րել , այսպէս ասած , իրենց սեփական կաշւի վրայ . . . Դրանցից  
են մեր թւածները :

Gloria victis!,, Փա՛ռք նրանց , բոլոր յաղթւածներին .  
գաղափարական պատերազմի բոլոր զոհերին . . .

Դաւագիր , վրիժառու . տերորիստ—նրանք բոլորը նախ  
և առաջ մարդ են :

Պատերազմի , բռնի ուժի սիրահար—նրանք բոլորը էաւ-  
պէս խաղաղասէր են , տեսչացող համաշխարհային եղբայրու-  
թեան :

Մահացած զրեթէ միշտ իրենց ծաղիկ հասակներում —  
նրանք գրկում են անմահութիւնը , յաւերժանում են ժողովր-

արատներ, և դու կը բարձրանաս ասսիմանաբար, համարձակ՝ արժէքների ու առաքինութիւնների մացառապատ սանդուխավ ու աեղ կը բանես—յանձին քո մեծ, գաղափարական զաւակների—համամարդկային հոյակալ պանթէօնում...:

Ի՞նչ փոյթ թէ մեր անզուգական «աստուածատաճարը» զորսէ մնում նիւթից, ասրածութիւնից: Ի՞նչ փոյթ թէ նա խուսափում է մեր անողութիւնից, մեր բարեկապատ ու խաւորութիւնից ու ծնրագրութիւններից...:

Թո՞ղան կիրաւի ժողովրդի արթնացող գիտակցութեան մէջ, թո՞ղ նա ամուր խարսխւի սերաւնդների հոգիներում:

ՄԻԱՅԵԼ ՎԱՐԱՆԴԵԱՆ

**ՄԻԱՅԵԼ ՅՈՎՀԵԱՆՆԵԿՍԵԱՆ (ՎԱՐԱՆԴԵԱՆ).—** Ոչ միայն կովկասահայ, այլ եւ ամբողջ արդի Հայ գրականութեան մէջ առաջին կրագէտը՝ որ կը միացնէ իր վրայ արտեստագէտ գրողի եւ բազմահամատ ընկերաբանի երկու հազորագիւտ մէծ կարուղութիւններ: Իր սը քնարական ու պատկերալից, իր գիտուղութիւնները խոր եւ լայնաշունչ՝ կը բարձրացնեն Հայ հրապարակագուռներուն հատարելութեան, — կատարելութիւն՝ սրպէս արտեստ եւ որպէս գիտութիւն:

Միքայէլ Յովհաննէսեան վաւակն է ու ղեկավարներէն մէկը միանգաւմայն թրքահայ յեղափոխութեան, եղած ըլլալով խմբագրութեան մէկ անդամը Դոջակի եւ Թիֆլիսի Յառաջ թերթին ու անոր յաշխրգական անուններուն: Ստորագրած է նաև Մշակի եւ Մուրմի մէջ շատ մը գեղեցիկ էջեր: Իր առանձին հրատարակութիւններն են՝ Հայրենիի Գաղափարը, Դաշնակցութիւնը, Գորդիան Հանդոյցը, Փիլիսոփայ Սոցիոզ, Կովկասան Վանդեան, Վերածիւող Հայրենի, Համադոյովդական բանակ, Հոյամիններ ու Կրօն եւ զիտուրիւն:



Գորդիան Հանդոյցը, Փիլիսոփայ Սոցիոզ, Կովկասան Վանդեան, Վերածիւող Հայրենի, Համադոյովդական բանակ, Հոյամիններ ու Կրօն եւ զիտուրիւն:

## ՄՈՐ ՄԸ ԵՐԱԶԸ

«Երազս քեզ այսօր գրեմ...» Մեռելոցի կէս գեշերն էր...» Զորս եղբայրներդ յանկարծակի իր առջեւս ծունկի ինկան, մէս պատանք կար իրենց վրայ եւ ո՛չ ալ հետքը մսի, խաւարին մէջ սրբալով, եւ աչքերնին մէկ մէկ անդունու, եկան իրենց մօրկանս առջեւ յիշատակներ արտասովելու...»

— Մայրէկ, մայրի՛կ... Հին օրերու արշալո՛յս... Այսօր նորէն ջրաւերնիս մէկ, մեր հողերէն դուրս ելած Մրրիկն հետ, քեզի հեկանք, տանդ գոնակը բաղիելու... Մի՛ սարսափիր, ստարներ չենք, եւ մրափիդ մէջ մենաւոր, Սպոտէ որ մեռելոցի իրիկունով գոնէ քու գէրքե գիտենք:

— Մայրէկ, մայրի՛կ... Հին օրերու սրբութիւն... Հողուն տակէն, մեր խեղճ գիւղեն գերեզմաննց, ես քեզ համար սրտիկէս սիրոյ ծալիկը ծաղկեցուցի...»

— Մայրէկ, մայրի՛կ... Հին օրերու քաղցրութիւն, ես քեզ համար իր աչքերէս, երկու սափ՛ր արտասուրի...»

— Մայրէկ, մայրի՛կ..., Հին օրերու երջանկութիւն, ես քեզ համար իր հոգիէս յոյսի վարդեր հրավառ...»

— Մայրէկ, մայրիկ... Հին օրերու հերոսական արիութիւնն իսկ ես ալ իրծոսկրէս պաշտպանութեան երկու զյրա՛հ...»

— Մայրէկ, մայրի՛կ... Հին օրերու գուն աննման գեղեցիկութիւն, Որչափ խորշոմ ճակատի վրան, ըստ եղբայրդ երէց..., ինչպէս կրնա երթերիդ տակ միս մինակդ տառապիւ, եօթը տափի եօթն անգամ տանդ գոնակը ծեծեցինք..., Բայց այս գերտ միայն բաց էր... Ո՞ր ճամբռոգին կը սպասես, Տե՛ս, հիւղակդ դագաղաներու կոյտի մը պէս կը շարժի... Տերեւները, տե՛ս կը թափին, ծաւերն ե վար, մըրկէն, Առաւակին մէջ, աղաւանիներն անմեղութեամբ կը մեռնին, Աւ աեւ օձերն, սեմին վայ, մեր չըս արինը գեռ կը լիդեն... Պարտէզիդ մէջ, ո՛չ կանաչ կայ, ո՛չ պոռու կայ, ո՛չ տատակի... Զորերնիս մէկ, աղբաղջ անակը ժուռ եկանք, Մեր կատած սուրերն, ի մեռ մեղի, անգամ մըն ալ շողջողացին..., Մատան արդէն դատարկ էր... եւ գոմին բէջ, Ճերմակ գտնուուկ մը մայելով, իր կծղակները կը կրծէր...

— Մայրե՛կ, մայրե՛կ... հին օրերու տուտութե՛ւն,  
ի՞նչպէս կ'ապրիս, ի՞նչպէս կ'ապրիս տնակիդ մէջը թափուր.

— Մայրե՛կ, մայրե՛կ... հին օրերու գուրգուրա՛նք, հին օրերու գթութե՛ւն,  
ի՞նչպէս կ'ապրիս, ի՞նչպէս կ'ապրիս տնակիդ մէջը թափուր:

«Չորսերնին մէկ լոեցին... բայց անունդ երբ ես տուի  
երազիս մէջ. մորկին պէս իմ արձակած հեծեծանքէս,  
Չորսերնին մէկ, գլուխնին կախ, խենթերու պէս սկսան լալ...  
Բայց ձեր եղբայրը դեռ ողջ է, ան որ ձեր մահը չի տեսաւ,  
Զեր փոքր եղբայրը դեռ ողջ է, անոր համար միայն կ'ապրիմ...  
Այս խօսքերու որ լոեցին, չորսերնին մէկ իրենց կողերը կոտրելով  
Մեռելներու սեւ արցունքն ահաւոր, աչքերուս մէջը թափելն»

— Եղբա՛յր մ'ունինք, եղբա՛յր մ'ունինք, մեր կեանքին մէջ եղբա՛յր  
մ'ունինք,

Մայրե՛կ, մայրե՛կ... նոր օրերու, նոր յօյսերու թշուաւութե՛ւն,  
ի՞նչպէս այլիւս մենք մեր հողին վերադառնանք, ի՞նչպէս գատնանք...»:

#### ՍԻԱՍԱՆԹ



**Ա.ՏՈՒՄ ԵՍՐԱԾՆԵԱՆ** (ՍԻԱ-  
ՍԱՆԹ). — Ասոս Եարժանեան ա-  
ռաջին հայ ներկայացուցչը Ակա-  
դեմիկ բանաստեղծութեան, իր հզօր  
երեւակայութեամբ եւ պատկեր-  
ներու ու լեզուի հոյսակապ գեղեցկու-  
թեամբը, ժամանակակից թրքահայ  
մեծ բանաստեղծը: Իր քերթուած-  
ները, ամենամէծ մասով դիւցակներ-  
գական՝ բացատրութեւնն են թրքա-  
հայ ժողովուրդի նոր ու մար-  
տական ոգիին: Հրատարակած է  
Դիցազեօթե, Հայորինելը, Հոգե-  
ւաբի և Յոյսի Զաներ, Կարմիր Լու-  
րեր Բարեկամի հասորները, որոնց  
մէկ մասը ամփոփուեցաւ իր վերջին  
Հրատարակութեան՝ Ամբողջական  
Գործին մէջ:

#### ՊԱՆԴՈՒԽԻՏԻ ԿԵԱՆՔԻՆ

Եղանակներուն մէջ մի միայն աշունն է, ուր Ղարիսպի  
կեանքին ու տանը մէջ արամութեան հետ ուրախութիւն կը  
խառնուի քիչ մը: Աշանն անոր իղձերուն ու ակնկալութեանց  
եղանակն է: Հազիւ թէ տերեւները դեղնած կը թափին,  
յոգինաւը կը բառնայ մեր եղբայրները և կը թափէ ասիական  
եղերք, Սամսոն, Կիրասոն և Տրապիզոն: Մըշափ բերկու-  
թեամբ աշնան վերջին օրերը ոտք կը դնէ Ղարիսպն այն ցա-  
մաքին վրայ, որուն հրաժեշտ տուած էր, չգիտեմ քանի տա-  
րիներ առաջ, ծաղիկներու ամսուն մէջ՝ գուցէ անցոյս և վշտա-  
րեկ: Ո՞վ կարող է սահմանել այն հոգեկան տպաւորութիւնը՝  
զոր կը կրէ ան, մինչ աշքերը վերամբարձ՝ կը դառնայ ասիա-  
կան ցամաքէն դէպի արեւմուտք, և կը տեսնէ որ արեգակին  
յատին բոցերը կը մարմրին Բիւղանդիսնի վրայ: Այս օրը,  
իրաւ, նոր մարդ է ան:

Եւ սական ո՞չ ափ օրեր պէտք են: Դանդաղ տարիներն  
անտրապունջ և անձանձրոյթ անցուցած է Կ. Պոլոյ սալայա-  
տակներու և մթին խորշերու մէջ. իսկ այժմ, տարիներու չափ  
ծանրութիւն ունին կարճուկ օրերը. տան սէր, ծնողքի սէր,  
ինուն և զաւկի սէր, սարի և ծորի սէր, ամէնքն ալ կը զարթ-  
նուն ցաւերով լնդարմացած կուրծքին տակ: Ի՞նչ — Ղա՞րիսպն  
ալ սիրա ունի եղեր:

Մէկ օր միայն հերիք է Սիւ Ծովին կրած տառապանք-  
ները մնողմելու: Ուստի երկրորդ օրը, տակաւին աղօթարանը  
չբացուած, կարաւանը ճամբար կ'ելլէ: Հոս ունի Ղարիսպ մեր  
Պեարոս Կաթողիկոսի գետակը՝ որմէ վերջին անգամ անցած  
էր. հոն ունի բլրակ մը՝ ուսկից առաջին անգամ մանկու-  
թեանը նշարած էր Սիւ ծովը, այդ կազոյա երկինքը՝ կա-  
պոյա երկնքի ատկ: Սակայն ի՞նչ ընեմ ասոնք. մէկն ունի  
երեսնօրեայ, ու միւսը՝ կիսամուռայ ճամբարդութիւն: Դուն տե-  
սէր ևս Տէրափմի և Բարձր Հայքի խորեն ու սարերը. բար-

ձունք՝ որ ամպերու կը կցուին, անդունդներ՝ որ դժոխքի կը մօտենան. մէկ օրուայ զառ ի վեր, մէկ օրուայ զառ ի վար: Եւ սակայն կ'անցնի կոխելով քարն ու փուշը: Արեւելքն ունի իր լողձերուն ու ճամբորդութեան կողմնացոյց: Եւ գէթ կրկնք նպաստաւոր ըլլար: Օդը ցրտին է. գեախնը աղմոս, ձիւնն ու անձրեւ անընդհատ կը տեղսն երթեմն. անպատճպար կը քալէ ան՝ տիղմորէ ու անձրեւէն թաթիուած, ինչպէս կը տեսնենք սովորաբար մեր պանդուխտները հոս անձրեւոտ օրեր: Ծերեր ալ կամ աննայ մէջ. մէր Պօղոս աղբարը 65 աւրեկան էր երբ վերջին անգամ, գաւազանին վրայ կրմնած, Տէրսիմն լիուներն անցաւ քալելով. Հըէից Մովսէսէն աւելի հաւատք ունէր, և հասաւ իր պապերու երկիրն ու պապենական տուն: Գիշերներն ստիպուած է ծառերու քիւերուն տակ կծկուիլ, դուն ըսէ պատսպարուիլ, և քիչ անդամ գոմերումէջ, որոնց կոչու ու կոսիտ տէրը, իր եղան կամ գոմուն քով յանձն չառներ շատ անգամ անկիւն մը տալ մեր Դարիովն՝ հոն գիշերօթիւու համար: Առառու քալէ, իրիկուն քալէ, քալէ ու քալէ՛. և ահա օր մըն ալ տաժանելի ճամբան կը սպառի. վերջին քայլը, և ահա Դարիովն կարաւանը կը գրանուի երկու լիուներու մէջ բարձունքներու վրայ, ուրիշ վար է ամէն բան: Օրուան վերջին վայրկեանները կը մունին ժամացոյցին սուր սլաքն տակ. գիւղն է կ'երեւի, ծուխն է կը բարձրանայ: Երկար չնշառութիւն մը մաշած թողերէ. «Օրն նեալ է Սասուած»: Այդիներն ու ծառասաանը կ'երեւին, եկեղեցին կամարը և կամ վահքի կաթողիկէն, որ մեր գիւղերը կը պահպանեն: Հոս ընկուղենին իր մերկ ոստերը օդին մէջ կ'երկարէ, հոն կաղամախին կ'երերայ հիւսիսին առջեւ. անդին սպիտակ ձիւնին վրայ իր սեւ թեւերը կը պարզէ խաչը գերեզմաննոցին մէջ, ասդին Սուրբ Կիրակոսի, Վառվառ ամփնոց, Ս. Յակոբայ և Ս. Սարգսի քարաշէն մատուռները գիւղը կը ըջապատեն:

Եւ սակայն նոր դող մը կը սկսի: Գիտե՞ս թէ ի՞նչ է այն.— մին կը խորհի ակամայ թէ պիտի գտնէ՞ ողջ այն ա-

մէն անունները՝ զորս իրեն, զրկուած թուղթերու մէջ կը կարդար, և որոնք շատ անգամ կը նշանակուին Դարիովն սիրութերելու. պիտի գտնէ՞ իր սրախն հատորիկը մնեցած զարգացած, զոր, իր մեկնած ատեն, թողած. էր օրրանի մէջ. պիտի գտնէ՞ իր մանկամարդ կինը՝ որուն հետ հազիւ չորս ամիս կենակից եղած էր. պիտի գտնէ՞ . . . : «Մի՛ վախճառք, տղե՛րք, Աստուծով ամէնքն ալ ողջ են», Խեղճ մարդիկ, Աստուծով ի՞նչ չեն. Աստուծով աղքատ են, Աստուծով զարի՛պ են, Աստուծով վիշտ ունին և տառապանք ունին: Հազիւթէ այս խօսքերը կը մարին օգին մէջ, հրացաններու պայշթիւնը կ'օրուայ խորերուն մէջ, նոր բոց մը արեւմուտքէն գէպի արեւելք՝ գիւղին հորիզոնը կը պատռէ: Խաղաղ դիւղն է՝ կը խոռվի, կը խայտայ. «Ահա տղերք եկան»:

Ալ վազող վազողի. ծերուկն ու պառաւն ալկ'ոգեւորին. խուն բազմութիւնը դիմաւորելու կը վազէ. մէկուն քոյրը, միւսին՝ եղբայրը, ասոր մանկիկն ու անոր մայրը, բայց ո՛չ մէկուն կինը՝ որուն գիւղական պատշաճութիւնը թոյրաւութիւն չըներ: Կարկի՞ է բացատրել այն գրկախաւանութեանց խորութիւնն ու քաղցրաւթիւնը երբ իրար կը խառնուին ճամբորդներն ու գիւղացիք. մէկուն կ'ըսն. «Ահա մանկիկիդ»: միւսին կ'ըսն. «Ահաւասիկ եղբայրը»: Արդեօք քանի՛ անգամ պէտք եղած է ըսել մօր թէ «Ահա զաւակդ», որ մանուկ մեկնած էր և այժմ կը գառնայ պեխերն ողորած և կարիճ դարձած. և ուրիշ մըն ալ անդին յուշիկ կը քալէ աղեւորած, կրոաքամակ, որ կարիճ պանդխատութեան եղած էր:

Զրմօն, Քոմոն, Զալօն, Տըլէն, Մուրօն իրենց տէրերը մոռցած չեն, և ամբոխին մէջ ամէն մէկը իր տիրոջը ոտքին կը փարի՛ կաղկանձերով, տուան երերջնելով:

— Ուր է, Կարօ, արեւուղ զուրպան, գու մարդ չումի՞ս, հայր չունի՞ս, մայր չունի՞ս:

Իր նշանածին մայրն եկած է միայն և իրոխա գուողութեամբ կը դիտէ իր կարիճ փեսացուն, որուն այս անգամ պան-

դըստութիւնը՝ իր բոլոր դառնաթոյն զօրութեամբ՝ ազդեցութիւն չէ ըրած։

Իր հաւատարինն ալ, Զլիօ, զոր Կարօ խնամեց երբ կոտորիլ էր, վզվզալով կը քծնի: Վերջապէս՝ խօսելով, հարցումներ լնելով, իմոդութեան արցունքները սրբելով՝ առան կը մրտնեն: Տուն կը մանէ Կարօ. հոն են իր ճնողքը. հայրն ապիտակ մօրուօք ծերունի է, որ՝ բաերով աւետաւոր դարձը իր միակ զաւկին, հազիւ սովալով մինչեւ գուսար կարող եղեր է համնիլ, մայրը զառամ, բայց համեմատարար նոււազ արթէց, որ կարող էր սակաւին ապօւր եփել, իր ծերուկ ամուսնին օգնել: Վախ, տեսնէ՛ր խնդութեան արցունքը՝ որ չորցած ու ցամքած աչքերէ թառամ այսերու վրայ կը կաթկթին, և անկէ կը գորին Կարօի հօր սպիտակալիառ մօրուքին թիղերուն վրայ. տեսնէ՛ր զառամ մօրկան կարկամ գիրկն ու գորոսի խնդազագատանքը սառնամանուտ կեանքի յետին վայրկեաններու մէջ՝ որոնք ապօւր կը մարին անդարձ վերջալուսի առան: Ճրագներ կը վառին, սիրուերը կը վառին, վառարամին մէջ բոցը բարկաճայթ կը ճարճատէ: Առ այժմ սարչ չկայ. ամէնքն ալ անցան, ալ զարդար չկայ. սրաի ախ չկայ:

Թո՛ղ ասոնք որ իրենց գգուանքներն ու գորոսի քաղցրութիւնը վայելին. մինք զարնենք ուրիշ գուռներ ալ:

Էսէ՛ք սա ծերունի հօր թէ ինչո՞ւ արտամած է. հարցուցէ՛ք սանորատի կնաջ թէ ինչո՞ւ սիրած է: —Ալ, շատեր գրած էին որ այս աշուն Աստուծով հայրենիք կը դառնան, բայց քիչեր եկան, վերջին սիլանիներ երեցան, արդէն մեր ձմեռն ալ հասած է, և բազում ակնկալութիւններ ի գերեւ եկան: Ծերունին յոյս չունի որ ձմեռը ողջ անցընելու կարող սիրած ըլլայ. նորաատի կինն ալ ահաւոր պատրանք կրեց ծիրանեփացը յայսի մէջ: Կը տեսնէ՛ք այդ սեւ թութիւնն ալ որ գալոս դողդղալով ձեռքէ ձեռք կը սովորակին, և ոչ ոք կը համարձակի իրենց հասցէին զրկել զամննք: Գիտե՞ս ինչ են ասոնք. — Մանօն թազեր են հոս, Զաքարը Տրապիզոն մեւեր է հազիւ. ծովէն պատած. Օհանը չկայ, Օհաննէսը չկայ, մէկ գիւղի տղաքներ, որոնց

կրիցագոյնն էր 45 և կրասերագոյնը 18ամեայ: Վախ, վախ, հազա՞ր վախ:

Քիչ մը պինդ կեցիր, քակենք այդ ծալուած թուղթիւնն մին, որ ասկաւին արցունքու է:

«Քրիստոսի ծաւայ Ակօէն շա՛տ բարեւ, մօրս Մազօխն (Մարգրիտ), եղբօրս Թաղէին, հարմներուն, տղոց ու ձժերուն, քոյքերուս, մեր հարցոնդ ամէն զրացնի ու բարեկամաց:

«Բերանս վրայ չերթար որ ըստեմ. բայց ի՞նչ կարող ենք բնել. Աստուծոյ կամքն է, Մանօ այս աշուն մանելէն ի վեր՝ կը հաղար ու կը հաղար. մէկ օր հեռի անգ մը գործի գացեր էր. իրիկունը, բանթողէն եաքը, ճամբան անձրեւի բանուելով՝ ջուր խխում եղեր էր: Նոյն գիշեր շա՛տ հազաց, և առատուն եղբ ձայն առափ որ արթնայ գործի երթայ, չուզեց անկողնէն եղիլ: Ի՞նչ ունիս, Մա՞նօ, լո՛ւրպան: Կուշաս կը ցաւի. վրաս հալ չկայ:

«Երկու օր անցաւ. շա՛տ ալաշեցինք որ Փրկիչն երթայ, դժուարութեամբ յանձն առաւ, իրիկունն եկայ. Մանօ քակելով գացեր էր: Մէկ օր եաքը—կիրակի—գացի անսայ, պատկած էր անկողնին մէջ, գեղերու շիշեր իր գլխուն վերեւ դրուած էին. աչքերը բացաւ, և աւեսնելով զիս՝ ինդաց: Ժամ մի կեցաց ու ետքը մեաս բարով ըսփ: Կէս մանիթիկ ալ գաղանի հիւանդապահն՝ որ քովերս կը դառնար՝ ձեռքը հեցիլ, և աղաչեցի որ աղէկնայի Աստուծու սիրուն. զաւկի, մօր, տան ու տղի տէր է ըսփ, և զարձայ մեր խանը ոտքս առաջ, սիրաս եանեւ: Գիշերն երազիս մէջ Մանօն աեսայ, ալ հիւանդութիւնն չունէր. հաղն անցած էր, վրայ եկած, և երեսն կարմրութիւնն ալ առջի պէս էր: Իր փեսութեան լաթերն հազած էր: — Ո՞ւր կ'երթաս, Մա՞նօ. ձէն չառւաւ, և մասովը միայն երկնք ցցուց: Վախով արթնաց: աղօք կողիք ասկաւին կարմրած չէր. երազս բարեկուշակ չերեւցաւ ինծի. ոչ մէկու բան մը ըսփ, և գացի մեր խանուն: Տրաւամ նատած էր: Սրեւն երեւցաւ. ըսին թէ մարդ մը քեզ կը փնտոէ: Համեցայ, ալ Մանօն չկար: Երկու հոգի եղանք գացնաք: Ա՛լ, Մանօն

պատաճքի մէջ էր. գերեզման տարինք: Օրհնեալ ըլլայ մեր դարիս տէրտէրը. խեղծուկ ձէնով հանգստական կարգն ամբողջ կատարեց: վերջը գերեզմանն ալ կնքեց խաչով ու ըստ. «Կնիք անշարժ եղիցի»: Իրաւ, Մարգօս, միտքս դբեր էի որ եթէ Աստուծով աղէկնայ, առջի գարուն հասած չհասած՝ Մանօն հայրենիք դրկեմ. գոնէ մեր գերեզմանոցը կը տանէիք և հօրա քով կը հանգեցնէիք զայն, և ամէն չարաթ գիշեր՝ խուկ կը ծխէիր իր գերեզմանին քով: Բայց ի՞նչ ընկնք. Աստուծոյ կամքն այս է եղեր: Դուք ողջ կեցիք, մայրու:

Միւս թուղթերը չխառնենք: Միայն սաշափն ալ ըսեմ որ ճրագները չմարած առուներու մէջ, շատ կարօտագին սիրտերու մէջ՝ այսպէս ջերմագոյն յոյսեր կը մարին ի սպառ. մին կը թուղու մատաղ որբեր ու մանկամարդ այրի մը. միւսը մայր, ծերուկ հայր և տնակ մը որուն համար էր ամէն բան:

Ղարիսն ալ տուն տեղ, լացող ու խնդացող ունի եղեր. զարմանալի բան չէ այս:

ՀՐԱՆՏ



## ՀՐԱՆՏ

(ՄԵԼՔՈՆ ԿԻՒՐՃԵԱՆ). —  
Մելքոն Կիւրճեան նկարագրած է պանդուխտի կեանքը Պոլսոյ խաներուն մէջ, երապաշտ եւ կենդանի վրձինով, թաթաւուն զգացումով եւ ջերմութեամբ: «Պանդուխտի կեանդէնս պատառիկները պիտի մնան Հրանդի գեղեցկագոյն էջերը, որոնց մէջ կայ ե՛ւ հոգուերգական շունչ, ե՛ւ անկեղծութիւն, ե՛ւ երապաշտական տաղանդ:

ԵՐԱՅԻՆ ԳՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

## ՓԻՂԵՐԸ

Անծիր ծովու կը նմանի աւազն հիր Որ անշրջուկ կը շոշողայ իր լայն գոգին մէջ կըքած. Վէտվէտում մը կը լեցընէ անշարիր Մարդաբրնակ հորիզոնը պըղինձ շոգուվ միգամած:

Ոչ կեանք, ոչ ձայն: Առիւծները կուշտ համակ՝ կը քընանան խորն անձաւին փարսախներով հեռակայ.

Ծնծուղար զուր կ'ըմալէ ակէն կապուտակ Արմաւենւոյն տակ, հոն փարը, զոր յովազն ալ կը ճանչնայ:

Ոչ մէկ թուղուն կ'անցնի հոնկէ թեւապար, Կոծերով օդն ուր հիռ կուզայ բոց արեգակ մը անհուն.

Մերթ քունին մէջ տաքցած պօնն մեղմարար կը վէտվէտէ իր քամակը լի թեփերով փողփողուն:

Այսպէս կ'այրի, երկինքին տակ, միջոցն հուր, Բայց ամէն բան մինչ կը նիբոհէ ամայութեանց մէջ մըռայլ:

Կոշտ ճամբորդներ, այդ փեղերը ծուռումուռ, Բընավայրը կ'երթան իրենց. աւազուտէն յամրաքայ:

Թուխս զանգուածներ, հորիզոնին մէկ ծայրէն Կուզան փոշին ամբառնալով. եւ հեռուէն կը տեսնես

Թէ, որաէս զի ուղիղ ճամբէն դուրս չելեն, Լայն ոտքովիսին կը փլացընեն կոյտ աւազներ բարձրադէզ:

Մեր պիտ մ'է որ կ'երթայ խումբին առջեւէն, Մարմիննէ հերծ, կեանքէն կրծուած, փտտած բունի մը հանգոյն.

Գլուխը ժայռ մ'է. կը կամարի ուժգնօրէն  
Աղեղն ալ իր ողնայարին ճիգերէն իսկ փոքրազոյն:

Զի դանդաղիր իր քալուածքը, չերթար շուտ.  
Հնկերները փոշոտ շիտակ կը տանի բուն վախճանին.  
Եւ փորելով ետեւնին փոս մ'աւազուտ  
Նահապետին հետքէն կ'երթան ուխտաւորներն ահազին:

Ականջնին թօշ, վրիժակնուն մէջ պատիմնին,  
Կ'երթան փակաչք, ու կը մըխայ փորերնին ալ բաբախուն.  
Քրտինքներնին հուր օդին մէջ կը ցնդին  
Մըշուշի պէս, ուր կը բզզան բիւր միջատներ բոցազոյն:

Ինչ փոյթ ծարաւն ու ճանճերն ալ զիշախանձ .  
Եւ արեւը որ կը մրկէ սեւ կունակներ փոյթ ու լայն.  
Անոնք՝ ճամբան՝ կ'երազեն վայրը լքուած,  
Թրզենիի անտառները, իրենց ցեղին ապատան:

Պիտի տեսնեն գետն ալ հոսող լեռնէն վար,  
Ուր կը լուզայ ծիազետին մըուղնչելով ահալուր,  
Ուր շուքերնին՝ լուսնով ճերմակ՝ կը ցոլար,  
Կնիւնները կոլսկըռտելով երբ կ'իջնէին խրմել զուր:

Ուստի կ'անցնին կ'երթան դանդաղ քաջասիրտ,  
Սեւ տռղի պէս՝ ծալրածաւալ աւազներէն ալ անդին:  
Անապատը կըլլայ նորէն անխըլիրտ՝  
Երբոր այդ լորտ ուղեւորներն հորիզոնէն կ'անհետին:  
Թարզմ. 2. Ա.

ԼԵՐՈՒԹ ՏԸ ԼԻԼ

## ՄԱՐՏԿՈՅՑ

1

Տիեզերահռչակ անգլիացի գիտնական Արք Զարլըզ Պօլլ-  
թըն՝ արար-աշխարհ տաքի տակ է տուած, ուսումնասիրելով  
զանազան ժողավրդներու և մանուկներու հոգին, բնորոշնու  
համար անոնց աղգային յատկանշական գծերը :

Իր այդ նպատակին հասած է անիկա բաւական ինքնօրի-  
նակ կերպով, իւրաքանչյուր երկրի մէջ ուսուցչին կամ ու-  
սուցչուհին առաջարկելով, իր նիրկայութեան, մանուկներուն  
պատմել տալու փոքրիկ, ինքնահնար պատմութիւն մը, որ ըլլայ  
այնքան պարզ, որ նոյն իսկ յիտամեաց ժողովուրդներու մա-  
նուկները կարողանան զայն շատ լաւ հասկնալ : Այդ միջոցին  
ինք կը զիտէ մանուկները՝ հասկնալու համար այն տպաւո-  
րութիւնը, որ փոքրիկ պատմութիւնը կը թողու անոնց վրայ :  
Եւ այդ միջոցով ալ, ինչ որ կը տեսնէ ինք, գաղափար կը  
կազմէ այս կամ այն ժողովրդի հոգեկան կալմութեան յատ-  
կութիւններուն վրայ :

Սյցելէ ետք Քափոււա, Շիքակօ, Մկպուրն և Թոքիօ,  
հկած էր Փարիզ: Կ'ըսէին թէ մինչեւ այդ տանն անոր փորձերը  
ո՛չ մէկ տեղ որոշ, չօշափելի արդիւնք տուած էին: Ամէն տեղ  
ստացուած տպաւորութիւնը անորոշ եղած էր . ամէն տեղ անոր  
փոքրիկ պատմութիւնը, փորձաքարը, լսուած էր մանուկ հա-  
սարակութենէն՝ առանց զգայնութեան առանձին կենդանի և  
ջերմ արտայացութեան: Փարիզ՝ իր նպատակին համար՝ Արք  
Զարլըզին ծանօթացուցին հին մայրական դպրոցը, որ կը գը-  
նուէր բանուորական խիտ հասարակութեամբ բնակուած Մե-  
նիլմօնթան արուարձանը ,— «Քարտաշնկրու» թագին մէջ :

2

Դպրոցին պաշտօնէութիւնը առաջուց աղբարարութիւն  
ստանալով Արք Զարլըզի այցելութեան նկատմամբ, հապճեալ

պատրաստութիւններ էր տեսած, բարձրաստիճան հիւրին ընդունելութեան համար :

Մանուկներու կօշիկները պայծառ կը փայէին, ստացած ըլլալով ներկի յաւելեալ բաժին. իսկ իրենց քիթները, սովորաբար կասկածելի կերպով գունատ և անփայլ, այնպէս էին փայիր, որ կարծես թէ անոնց վրայէն ալ անցած ըլլար խոզնակն նորոգող փայը :

Ոչ տեսչուհին և ոչ ուսուցչուհիները գիտէին թէ ի՞նչ էր այցելութեան բուն նպատակը. և այդ անյայտութիւնը աւելի կը յուղէր զիրենք: Գիտէին միայն որ հոչակաւոր մասնագէտ գիտնականը իրենց փոքրիկները պիտի հնթարկէ ինչ որ կարեւոր գիտողութիւններու և հետախուզման :

Ահա թէ ինչո՞ւ տեսչուհին անհրաժեշտ համարեց դահլիճը հաւաքած, ամբողջ երեք դասարաններու իր բոլոր սանիկներուն ուղղել խրատական խօսքեր, որոնք թէեւ ընդհանուր արտայայտութիւններ էին, բայց և անպէս բաւական աղջու.

«— Սյն պարոնը, որ այսօր պիտի գայ մեր դպրոցը, այցելելու վրայ է արար-աշխարհի դպրոցները: Անիկա տեսմեր է կամ պիտի տեսնէ եւ Գերմանացի, եւ Խառացի, եւ Խափշիկ, եւ Զինացի փոքրիկները: Իսկ գիտէ՞ք թէ ինչու կը ճամբորդէ այդպէս: Որպէս զի իմանայ թէ աշխարհիս վրայ ո՞ր երեխաներն են ամէնէն խելօք: Եւ որպէս զի գու-ք ըլլաք առաջինը ամբողջ աշխարհի, ձեզ պիտի պահէք հնարաւոր չափով խիստ հանդարտ և համեստ: Զարութիւն չընէք, չի պոռաք, չի կոռուիք, ըլլաք քաղաքավար և վայելուչ: Սյն ժամանակ Սըր Զարլըզ Կ'ըսէ թէ,— ո՞չ մէկ տեղ ինք տեսած է այնպէս միրելի, հնազանդ և օրինակելի մանուկներ, ինչպէս այստեղ, թէ անիկա երբեք տեսած չէ այնպիսի խաղաղ և բարյակիրթ դպրոց, որպիսին է մերը: Եւ երբ անոր հարցնեն թէ աշխարհի վրայ ո՞ր մանուկներն են ամէնէն խելօքը, առանց մտածելու պիտի պատասխանէ: «Դէ՞ն, «Քարտաշներու» թաղին մանկաւարտէզին մանուկները . . .»:

Օգտուելով մանուկներու նախաձայի դադարէն, տեսչու-

## 3

հն դպրոցին մեկնեցաւ՝ վերջին կարգադրութիւններն ասանաւ լու համար տարրական դպրոցներու ընդհանուր վերատեսուցէն, որ նոյնպէս խիստ հետաքրքրուած էր կատարուելիք փորձով:

Բայց տեսչուհին դեռ չէր վերադարձեր, երբ եկաւ Զարլըզ Պոյթըն և խնդրեց զինքն առաջնորդել «մեծերու» դասարանը, այսինքն 5-6 տարեկան մանուկներու մօտ:

Տեսչուհին օգնականուհի՝ օրիորդ Պօրտ, որ զբաղած էր նոյն դասարանով, դամն ընդհատեց՝ հիւրն ընդունելու համար: Օր. Պօրտ՝ նուրբ, քարեկազմ, սեւ հագուած, անփայլ գունատ դէմքով, կարապայտէր Մատոնայի բարի և հանդիստ դիմագծեր: Սըր Զարլըզ այն տպաւորութիւնն առացաւ թէ այդ կանոնաւոր դասին գեղեցկութիւնը համասլիօրէն կը ներդաշնակուէր դպրոցին ամբողջ կարգ ու կանոնին դիմացկունութեան և հաւասարակուութեան հետ, զոր ան զգացեր էր իր ամբողջ էութեամբ, երբ դեռ հազիւ էր մաեր դպրոցի յարկն տակ:

Իսկապէս կարգ ու կանոնը զարմանալի, իտէալ էր:

Հազիւ թէ օրիորդը յօնքը շարժեց, և արդէն բոլոր աշակերները ուսքի վրայ էին՝ ուղիղ և անթերի կերպով ճշտապահ: Դասարանին մէկ կողմը կը գանուէին աղջիկները, ժապաւէններով վարպետօրէն և գեղեցիկ կապուած մազերով: Միւս կողմը՝ տղաները, որոնց անհնազմնդ խոպանները, երեւի, զիջելով պարագայի հանդիսաւորութեան, վարկեան մը հնագնդ պառկած էին թաց խոպանակի եւանդուն հարուածներէն:

Զեռքի հազիւ նկատելի շարժում մը՝ և բոլոր առանց փոքր շուռկի մը կը նստին . . .

Անբասիր և օրինակելի կարգապահութիւն . . .

## 4

Այդ միջոցին Սըր Զարլըզ կամացուկ կը խօսակցէր օրիորդին հետ: Ահա օրիորդին դէմքը մթագնեցաւ խնդրին անուրշութենէն առաջացած անհանգստութենէն. բայց կամաց կա-

մաց կը պայծառանայ : Համակրութեամբ գլուխը կը շարժէ և կը ժապաի : Աւելի պարզ բան չի կրնար ըլլալ . ամբողջ ինսդիբն այն է՝ որ գրասահմտակին վրայ պատկերներ գծերով , միաժամանակ պատմէ բոլորին ծանօթ ընտանի կենդանի ոչխարին վրայ շատ սովորական պատմութիւն մը : Այս՝ այս՝ : Ամէնը-ամէնը տապ կարձառօտ , հանրածանօթ տեղիկութիւններ այդ կենդանին վրայ , որ այնքան հապա՞նող և հեղաճամբո՞յլ է ու միաժամանակ մարդուն խիստ օգտակար իր բուրդով , կաթով և մասով : Միայն մէկ կէտ , յատկապէս շեշտուած Սըր Զարլըզի կողմէն , կարծես քիչ մը կը շփոթեցնէ օրինրդը , և անոր նայուածքը ակամոյ կ'ուզզուի ևտեւի լու չսանարուած շարքին կողմը : Բայց իսկոյն կը հանգստանայ , և իր գէմքը կըկին կ'արտապայտէ լուսաւոր պատրաստակամութիւն և սիրավիր նախազգուշագում :

Ահա Մրր Զարլըզի՝ համար՝ անկիւնը, օրիորդին սեղանին  
ուղղակիեամբ աթոռ դրուած է: Դասը կը սկսի:

Մանուկներու ուշադրութիւնը երրեք չէ գրաւած յարդելի  
այցելուն ներկայութիւնը։ Ահա՛ նոր օրինակ մը եւս բարե-  
կրթութիւն և փրկարար կարգապահութիւնն, պատրաստ էք  
անցուցա եղբակացնելու . . . :

Ո՞չ, Այս անգամ մանուկներու խոհալ կարգապահութիւնը եթէ ոչ ամբողջապէս, գոնէ մեծ մասով պարտական ենք օրիորդ Պօրախն, իբր վարպետ գծագրողի և հրաշալի պատմողի:

Ահա նկարած է անիկա գեղեցիկ տեսարան մը, խորթին  
վրայ ոչխորը: Օրիորդին ձայնը և պատմելու ձեւերը պատկե-  
րին կուտան որոշութիւն և հիւթեղութիւն, խակ խփառ հան-  
րածանօթ և սովորական նկարագրութիւններուն ու ձևերուն  
կուտան նոր կեանք և թարմ զոյներ: Բնեմին վրայ կը պատկե-  
րանայ հովիւը, գոմը, մարդուն համար թանկագին բուրդին  
խուզումը:

Ծուռապ հետաքրքրութիւնը կ'ածի, երբ տափառակին վրայ  
կ'երևնալ մայր ոչխարր, միեւնույն ժամանակ մասունգներք կ'ի-

մանան կարգ մը հետաքրքիր մանրամասնութիւններ , օրինակ՝ պանիրին մէկ քանի տեսակները (ինչպէս բօքֆօրը) որ կը չին-ուին ո՞չ թէ կովին , այլ ոչխարին կաթէն :

Վերջապէս, — և այսուղ հետաքրքրութիւնը կը համինի իր բարձրագոյն կէտին, — ահա մանուկներուն աչքին առջևու է փոքրիկ գառնուկը, բոլորպին սպիտակ, որ կը խայտայ, կը ցատկատէ և քննչօրէն կը մայէ: Փոքրիկ գառնուկն այնպէս զուարծալի, այնպէս հրաշալի է՝ որ մանուկներուն այտիկները կը շիկանան խանդաղատալի ժպիտով, իսկ շրթունքներն իրենք իրենց կ'ուղեն այդ սիրելի փոքրիկը համբուրել անդուսպ ցանկութեամբ:

Մեռելային լուսթեան մէջ՝ ագահօրէն երկարած հն մա-  
նուկիմերու գլուխները և լարուած ուշագրութիւնը կը շարժէ  
անոնց յօնքերը, կը գողացնէ քթի փափուկ շուրբերը, կը պրկէ  
բերանի անկիւնները. բառերը կը բանուին թուշիու ատեն և  
անոնց խասափն ուղին ու ծուծը կը ծծուի արագօրէն . . . :

Բայց յանկարծ Օրիորդը կը դադրի նկարելէ և կը դառնայ աշակերտներուն :

իր գէմքը, որ բոսէ մը տուաշ այնպէս աշխուժ և արտա-  
յացտիչ էր, կը սառի, կ'անդգայանայ՝ այնպիսի դաժան, անշարժ  
և սառն գեղեցկութեամբ մը, որ կարծես իր մէջ կ'անդրա-  
դարձնէ բնութիհն դաժան անդգայութիւնը, ճակատագրական  
անխուսափելին և տիեզերական երկաթիհայ անխօփղ օրէնքնե-  
րը... իր ձայնը կը հնչէ պարզ և սրոշ, մեատլական անդգայու-  
թեամբ :

Մանուկիները կը դալիքանան, նախազգալով ինչ որ ահաւոր, օրնասական բանի մը իրենց վրայ գալը : Եւ այդ գերեզմանային լուստեան մէջ՝ խօսքերը կը հնչեն որոշ և զղրդագին, այնպէս որ, կարծես կը դարձնուին անդունովի յատակին :

— Բայց և, մանուկներ, դուք գիտէք թէ պէտք է ուսահ՝ ապրելու համար, իսկ կինդամնիներու միաը գերազանց յաւ մտանդ է. անիկա կուտայ ոյժ և կը նպաստէ հասակի աճման ։ Եւ դուք ամէնքդ, ի հարէ կը սիրէք թէ խաչտծ և թէ

տապկած գառան միսլ՝ գեանախնձորով միասին։ Եւ եթէ բնութիւնը թոյ կուտայ, եթէ այդպէս կարգադրուած է որ մարդիկ մասնին կենդանիներով, մեզի ուրիշ ոչինչ չի մնար ընել, բայց եթէ մորթել մեր գառնուկը։

Կարծես թէ ափրապետով հոգեմաշ լուսութեան մէջ մասաւ աւելի մնա լուսութիւն մը... մանուկներու չնչառութիւնը կանգ առաւ։

Իսկ Օրիորդը ղարձաւ դէպի գրասախտակը և կրկին արագօրէն կափիծի գծերը կը նկարագրդէն իր խօսակցութիւնը։

— Մենք կ'ուզենք գառնուկը մորթել. ուստի այդ բանն համար պէտք է ամէն ինչ պատրաստէնք։ Ահա այս՝ ցախատունն է, այս ալ սպանդանոցը... Ահա պարանը և կեռը՝ մորթուած գառնուկը կախելու համար. իսկ այս կոճղը կ'ըլլայ կառափինարան, ուր կ'անդամատեն անոր մարմինը, — բայց անա և գանակը...։

Սակայն այդ վայրկեանին գասարան մասւ ծառան և յայտնեց թէ ժամաներ է ամիկն աեւչուհին։

Օրիորդը արագօրէն վար դրաւ կափիծը և ացցելուին առաջարկեց հետեւիլ իրեն։ Սըր Զարլըզ հանդարտօրէն ուսքի եղաւ, Անգլիացիի յասուկ սիրալիր պատրաստակամութեսմբ։

Դասարանը քանի մը բռպէ մնաց առանց հոկողի։

## 5

Երբ Սըր Զարլըզ Պօյթընը տիար վերատեսչին ու տիկինն աեւչուհին հետ միասին, պաշտօնական ընդունելութեան բոլոր ձեւակերպութիւններով, գա՛րձեալ երեւաց դասարանի սեմին վրայ, — օրիորդ Պօրտի ծանր սեղանը, պետական իշխանութեան այդ կեդրոնն ու պատուարը՝ մէկ կողմի վրայ էր շընուած և անոր վրայ, գանձուկի նկազմակ սեւ տախտակին շուրջը, կը բարձրանար մարտկոց։

Դրասեղանները բերուած ու մէկ-մէկու վրայ էին դրուած, և դասարանին ամբողջ վտքրիկ բնակիչները խռնուեր էին այդ

կարծես գետնէն բուռսած բերդին շուրջը, աչէն, ձախէն, առջեւէն և հատեւէն... Մարտկոցի ճեղքերէն կը նայէին առանեակ մանուկներու սպառնացող աչքերը, որոնք կարծես համադարկի պատրաստ հրացանի փողեր լվացին։

Աղամը, այդ հսմակրելի տղան, գպոցին առաջին աւազակը, իր խիտ, բայց խարտեալ գանգուրներու ալեծուփ սանուրուածքով, եղան երեսով, արջի, բարի քոթոթի հերակիչսեան կազմուածքով, կանգնած էր մէջտեղը, օրիորդ Պօրտի սեղանին մօս, թիկունքը մարտկոցին և կարծես կը զեկավարէր զայն։

Եւ ներս մանուկները դեռ չէին կրցեր յայանել իրենց զարմանքը, երբ Աղամ գլուխը շտկելով, զունչը առաջ ցցած, վեր բարձրացուցած ուսեւրով և մկանունքները ձգտած ձևուքիրով, որոնք բնազդաբար կծկուած էին և ծանր բռունցքներ դարձած, անոնց երեսին գոռաց սա յեղափօխական ճիշը։

— Մէնք թոյլ չենք տար որ մորթեն գառնո՞ւկը։

Սրագ և ուժգին շարժումով, Սըր Զարլըզ կանգնեցաւց տեսչուհին և վերատեսուչը, որոնք արդէն պատրաստ էին, ինչպէս պէտք էր, միջամտելու։ Սըր Զարլըզ ինդրեց թոյլ տալ իրեն վայրկեան մը դիտել և հասկալ թէ ինչ է այդ բոլորը։

Եւ Սըր Զարլըզ սմբազջ դասարանը դանդաղօրէն քննեց իր ազդու նայուածքով, որ ունէր առանձնայատուկ խորաթափանցութիւն, մնծութիւն և քաղաքակրթութեան զանազան սատիճաններու վրայ գանուող շատ ժողովարդներու կւանքին գիտակ ըմբռնումը։

Զայներու, ժիորի երկար, խառնիճաղանձ թրթռացումներ տարածուեցան դասարանին խաղաղութեան մէջ։ Աղամի սոսուլէն յիտոյ սոլոր աչքերը, բերանները, այսերը, լարուած և դողդղացող յուսահատութեան յանդգնութեամբ՝ կը կրրէն մէկ բան։

— Մէնք թոյլ չենք տար որ սպաննեն գառնուկը։

— Ա՛, մտածեց Սըր Զարլըզ... այդպէս ուրեմն, կը

նշանակէ որ այս ամբողջ փոքրիկ ժողովուրդը մէկ մարդու պէս սոռչի է կանգներ՝ թողլ զո՞հը պաշտպանելու:

Եւ յանկարծ, ազնիւ Անգլիացին զգաց որ այդ մանկական ժխորին մէջ իր առջեւ կը հնչէ ամբողջ ցեղի մը աղաղակը . . . :

Մանկական բողոք գէմքերն ալ կը գոռային իւրաքանչիւրն իր ձեւով, — ուժով, աղերսանքով, սարսափով և գորգով. բայց ամբողջը կը յուղուէին ու կը գառնային հուժեկու, հսկայական բողոք մը, հանդէպ ամէն տեսակի բանութեան փորձի՝ անմեղ զո՞հին վրայ :

Սըր Զարլզի նայուածքն իսկոյն ուսումնասիրեց առանձին խմբակները :

Ծամերու և աղջիկներու խայտաճամուկ խառնուրդէն կը զատէր աւելի պարզորոց տիպերը: Ահա ուժելները, բայց ամկատ վճռականները՝ ինչպէս Աղամը: Ահա վայրենիները իրենց ամօթխած, բայց կատաղի անվեհերութեամբ, ինչպէս Լէօնիա Կրան . . . Ամէնէն առաջ անոնք իրենց վրայ բեւեւեցին Անգլիացին նայուածքը: Անոնցմէ յետոյ կու գար մայրական հերոսութեամ ներկայացուցիչներու երկար շարքը, վսիմ՝ իր պարզութեամբ, — Ելինա Լիրլան, Լուիզա Քլուժէն և ուրիշները: Լարուած և դողգացով անոնց քնքաւշ ու նուրբ դիմագծերը կը ցնցուէին յուղուած սրտերու իւրաքանչէւր զարկէն, բայց անլինինելի կանգնած էին իրենց դիրքին վրայ, պատրաստ նոյն իսկ մեռներու, եթէ պէտք ըլլար:

Դասարանին սիրելիները, գեղեցիկ և պչրու իրմա Կէպին և Ժուլի Քազէն, աղերսալից և ախնածելի անձնութեռութեամբ կը բողոքէին, կարծես յանուն տիեզերական գեղեցկութեամ, որուն մարմնացումն էին իրենք:

Բայց գուցէ աշխարհի մէջ գոյութիւն ունեցող գերագոյն գեղեցկութիւնը Սըր Զարլզին կը նայէր թշուառներու հիւանդ կատիկի գլխով Ռիչարտին, սապասաւոր Վիտալին և կմախք-նիհար Պօնլալօի փոս ընկած աչքերէն, անոնց ճան-կլուտուած ճակատներուն տակէն: Ինքնամոռացման հասնող

նուիրական կատաղութեամբ և խանդուառթեամբ մը՝ անոնք պատրաստ էին պաշտպանելու գառնուկը, երգեք թողլ չափուանոր սպանութիւնը. կարծես թէ իրենց անձնական թշուառութիւնը մարդկայնօրէն ասնելի չարիքին վերջին սահմանն ըլլար:

Նոյնքան ազդու արգելք կը կարդացուէր նաեւ արասաւովներու, վատասահրածներու երեսներուն վրայ. Խոր և բութ վիշտը պահուած էր այնտեղ, անտէրները, աշխարհի զուլումէն և սուտէն արորուածները, կարծես, իրենց վհատ նայուածքով կուզէին ըսկէ.

— Եթէ սպաննէք գաւանուկը, յաւիտենական անէծքը կը ծանրանայ ձեր վրայ . . .

Նոյն իսկ ամենահնագամնդ «համեստիկները», «լիոլքները», հարուստ, «պատուաւոր» ընտանիքներու մանուկները, անոնք, զորս գալրոցի վարչութիւնը միւսներէն կը զանազանէր, որոնց նկատմամբ աշառութեամբ կը վերաբերուէր ու իբր օրինակ ցոյց կու տար զանոնք, այդ Պիրտա Քատօն և Աչօն Շէրօն, երկուքն ալ դպրոցական շքանշաններով ծածկուած կութքերով, ազնուօրէն և համարձակ կերպով կանգնած էին այնտեղ, մարտակոցին վրայ. Թերեւս անոնք նոյն իսկ կը ցաւէին որ սախազուած էին մասնակցիլ այդ խուզութեան, բայց . . . ուրիշ կերպ վարուիլ չէին կրնար . . .

Եւ անոնք, որ եղած էին միշտ անօթի, որ ի ծնէ քաղցած էին, անոնք՝ որոնց անարիւն այտերն այնքան պէտք ունեին և կարօտ էին մսի, այդ խզճուկ, փոսը ինկած այտերը, որոնց պատճառով վիրենք կը կոչէին Անօթի Լուիզա և Բայց-բերան Շարլ մականուններով. նոյն իսկ անոնք՝ իրենց գայի սովածութենէն մեռնող աչքերով ու ատամներով, նոյն բանը կը ինդրէին. «Մէնք չենք ուզենք ուզեր: մէնք չենք ուզեր: ձիշտ չէ որ իբր թէ մենք երբ և իցէ անօթի ենք եղեր: Ներեցէք: Ներեցէք: Մէնք այլեւս երբեք չենք ըլլար . . . երբեք չենք ըլլար անօթի . . . Մէնք այլեւս երբեք ուտելու. բան չենք ինդրէր . . .»:

Վերջապէս Սըր Զարլըզ, մարտկոցին առջեւ հանդիպեցաւ նոյնքան իմաստուն նայուածքի մը, ո՞չ անսահման օրէն աւելի իմաստուն քան իր նայուածքը: Թրիքօն, հնադարեան կեանքի բոլոր տեսակներն ապրած իր դէմքով, Թրիքօն, որ անարտայայտելի հեղնանքով մը կը խօսէր իր մօրը մասին, ըսկով թէ «ան զիս հանգիատ կը ձգէ միայն ծեծի ժամանակ», առանց օձիքի Թրիքօն, կարաած ու երիդներով կապկառուած ոսնամաններով, կը ներկայացնէր էակ մը, որ հարիւր անգամ սպաննուած է՝ բայց անփոփոխ, ի զարմանա բոլոր շրջապատողներուն, միշտ ալ կանգնած է այն տեղը, իր տեղը, լացի և արցունքի հովտին մէջ . . . :

Եւ զգալի էր, որ եթէ նոյն իսկ իր բոլոր ընկերները սկսէն փախչէի, ան միս մինակը կը մնար դիրքին վրայ կանգնած, ճիշտ այնպէս, ինչպէս, կար, — ճեռքերը գրալաններուն մէջ, մէկ կողմ ծոսած կրծկալով, վարտիկէն դուրս ինկած շապիկի կտորով — հերոսական դրօշակի այդ խորհրդանշանով — կը մնար կանգնած, թշնամիին հարուածին դիմադրելով՝ իր յանդուգն, վեր քաշած քթի ամբողջ քաջութիւնով և ծիծաղի շրթունքներուն բարեհոգի-դառն ժպիտով:

— Մէնք թոյլ չենք տար որ սպաննեն գառնուկը:

## 6

Այն ժամանակ Սըր Զարլըզ Պօլիթըն անկեղծ սպիտութեամբ մարտկոցին առջեւ խոնարհեցուց իր հպարա, ալեւոր գլուխը, իբր յարգանքի նշան, որ ան սովորած էր խոնարհեցնել արար աշխարհի բոլոր ծայրերը, Ամերիկա, Ռուսաստան, Ճարմ, ժողովրդի կամքի բոլոր բուռն արտայացութիւններուն առջեւ:

Ապա, աւելի հանդիսաւոր եղանակով մը, քան այն, որով սովորութիւն ունէր կեցցէ պոռապ բարձրաստիճան անձնաւորութեանց դիւնագիտական ճաշերու ժամանակ, վեհ շարժումով մը բարձրացուց զիսարկը և «Քարտաչներու» թաղն մատաղ սերտնդին համար հնչեցուց.

— Կեցցէն միծ ժողովուրդի մեծ մանուկները:

Լէօն ՖՐԱՓԻԷ

## ՍՐԻՆԳ

Եկ, իմ սրինգ, իմ բարեկամ սրտագին, Նիհար շրթներդ, ո՞հ, երերուն Դի՞ր դալկահար իմ շրթներուն, երգենք ու լանք, լանք ու երգենք տրտմագին: Լաց. զի լոկ քեզ զըստայ հատորն իմ սրտին.

Դու բարունակ էիր կանաչ երբ մի անգութ ձեռք անհանաչ կտրեց լզքեզ, անկատեց մալին ու որդին. Եւ թոյլ տուիր որ լանջիդ վրայ գալարուտ Ծակեր բացին, վէրք երկաթի. Թո՞ղ այդ վէրքէն, ըսիր, կաթի Արիւն, բողոք՝ միակ սփոփի վշտերուդ:

Ես ալ մանուկ էի անմենը երբ վաղուց Մի անծանօթ պատճառ զզիս Լուծ մը դրաւ, ո՞րբ կոչեց զիս, Եւ հօր ու մօր սիրոյն կարօտ զիս թողուց: Իմ ալ կուրծքըս ծակծկեցին ժանտ վէրքեր, Եւ որպէս դուն սիրես որմին Ցենուլ, լուել, մինչեւ որ մին Զը յուզէ քեզ, չես հառաջեր, չես երգեր, Լուիկ մնջիկ սիրեմ եւ ես հեռու կալ Ընկերութեան ժիտ ժխորէն, Եւ իմ սրտին հոգւոյն խորէն Զննել, ըզգալ լոկ, զարմանալ ու խոկալ:

Թոյլ երգէնն, դաշնակ, քնար գեղգեղենն, Ցեկուղեցւոց, ի զինետան

Աղօթք ու պար թռչին, խայտան՝  
Թող այլք վայլին հաճոյք մարմնի, հոգելէն,

Ա'խ, իմ Սրինգ, աշխարհ յոյսով թող բերկրի,  
Թող բաղդն անոր ժպտի յուսին,  
Ե՛կ, ես եւ դուն ի միասին  
Լանք ու երգենք, մեր բաժինն այս է երկրի...:

Գ. ՊԵՏՎԵՅԹԻՐԵԱՆ

**ԳԱՐԵԳԻՆ ՊԵՏՎԵՅԹԻՐԵԱՆ** (1867—1891).— Խարբերդցի վազամեռ բանատեղը. ունի անտիպ բաւական քերթուածներ, որոնցմէ Սրինցը հայ քնարական քերթողութեան մէկ անմահ փշանքը պիտի մնայ:

## ՆՊԱՍԻ ՕՐ ՄԸ

Առաւոտուն կանուխին, գրիթէ արշալոյսին, ամբոխը լեցուած էր եկեղեցին բակը. ու մենք երբ աշքերնիս բացինք, կը լսէնք իրենց խուզ ազմուկը, անսանմանի ազմուկ, նման փոթորկոս ծովու հեռաւսոր շշունչին: . . . Հիմա նոյն ամբոխը մեր կը շրջապատէր, երբեմն սպասուազին կը բարձրանար մինչեւ Առաջնորդարմնի սանդուղներէն վիր, երբեմն կը գոռար ու երբեմն կը հեծեծէր: Օրերէ, ամիսներէ ի վեր այնքան զրկուած ասլեր էին, պահանջքը այնքան ստիպողական և մէծ եղած էր որ՝ իրենց փութկոտութեան մէջ տենդագին շուարում մը կար. երբեմն առաջ անցնելու տենչանքով զիրար կը կոխուաէին, տղայք կը ճէին, ու սրապին աղաղակներ մեզ կը ցնցէին ցաւագինորէն:

Կարգապահութիւն պահել անկարելի էր, մենք յուսահատած էինք. ամբոխին մէկ տամներորդն իսկ գոհացնելու

իրեղէն չունենք ու ստիպուած էինք մնացածին թիւեր ու փունուաներ տալ, որպէս զի յառաջիկայ անդամներուն երբ խոստացուած ու յուսացուած զգեստեղիները գային, իրենց բաժինը ստանային: Բայց թէ ինչպէս ընտրել անմնք՝ որ այսօր պիտի առնէին զգեստաները . . . ի՞նչ դասաւորում կատարել, ի՞նչ հիման վրայ ընդունիվ մէկը և մերժել միւսը, կամ պարզապէս յատաձգել զիմումը: Յուսահատած ու շուարած էինք ու քանի՛ ամբոխը իր պահանջքը կը յայնէր՝ այդ սարսափելի և խուզ ազմուկով, մենք տժունած ու խորապէս յուզուած, իրարու երես կը նայէինք:

— Պէտք է ամէնէն գժբաղդները, ամէնէն շատ վշտացածները, պէտք է ծերերը, կոյցերը, հիւանդները ընտրել . . . կամ բազմաթիւ տղաք ունեցողները, ըստու մեղմէ մէկը . . .

Բայց ամէնէն ալ նոյն աստիճանով գժբաղդ ու կարօտ էին ու որքան որ հաւատացուած էինք այդ ընտրութեան ձևին անբաւականութեան վրայ մոտանք ամբոխին մէջ, նախ կոյցերը վնասուերու: Ազտեղութեան ու քրախնքի բարկ հոս մը մինողը անչնչելի կը դարձնէր. բաղմութիւնը այնքան հօծ էր գրեթէ իրարու հազար էին ու մենք քանիցս կորուեցանք իրենց խիտ շարքերուն մէջ. երբ ձեսքս կը զնէի իրենց մարմնին, ճամբար բանալու համար, — կասկածելի խորինց մարմնին, ճամբար բանալու համար, — կասկածելի խորինց մը զիս կը կասեցնէր. բայց անմիջապէս շուրջի տհաւոր թշուատութիւնը քաջութիւն ու սիրտ կուտար մւզի ու մենք աւելի խոր կը թափանցէինք ամբոխին մէջ:

Պէտք էր ընտրել կոյցերը, անոնք որ անսէր ու նոյն խիկ զրկուած գաւաղանէ՝ կը գեղեւէին իրենց անհատաւ սրունքներուն վրայ ու տարուած ամբոխի շարժութիւնը մէկ մը ասպին կը նստուէին, մէկ մը անդին . . . Բազմութիւնը կաղմուած էր մէծ մասամբ կիներէ. այրերու բացակայութիւնը աչքի կը զարնէր, բայց կոյցերուն մէջ կային նաև ծերունի այրեր ու իրենց երևոյթը ահաւոր էր:

**Մէկիկ մէկիկ իրենց ձեռքերէն բռնած՝ առաջնորդեցինք**

զիրէնք . ճամբուն վրայ ամբոխը զայրոյթէն կը մոնչէր . ոմանք կը հայհոյէին , ուրիշներ կը սպառնացին . իւրաքանչիւր ոք տարուած իր անհատական դժբաղդութեան մհծութիւնէն՝ կը փափաքէր որ միմիայն իրմով զբաղէինք . կին մը մեր աչքերուն տուաջքը յուսահատութիւնէն ցնցոտիները կը պատոէր , մազերը կը փետուէր ու իր բոլոր ցաւը կ'աղաղակէր այնախիփ ձայնով մը՝ որուն պատուտող շեշտէն կը ցնցուէին ամէնքը , ու պահ մը լուած ամօնիմն վրայէն սարսուա մը կ'անցնէր :

Ուրիշներ կը կառչէին մեղի , բռնի կը կեցնէին , կ'աղերսէին , իրենց արցունքով կը թրջէին մեր ձեռքերը . հակառակ մեր բացարութիւններուն՝ չէին համոզուեր , չէին ուզեր սպասել ու մեր անկարութիւնը կը տանչէր մեղ :

Գարծեալ միջոց մը հեռացած ամստիւն այն սրահին մէջ ուր հագուստները շարուած էին , զբաղեցանք բամնելու : Կոյրերը մէկը միւսին ետևեէն կը յառաջանացին . իրենց թխացած և տժգոյն դէմքին վրաց լոյսէ զուրկ ու մեռած աչքերը կը սեւեռէին մեր ուղղութեան . անսնք կը հետեւէին մեր ձայնին ու անձկութեամբ կը սպասէին մեր հրաւէրին . առ հասարակ լուռ էին . շատ չէին խօսեր անսնք . իրենց մէջ ամփոփուած՝ ոմանք նոյն իսկ կարծես դեռ չէին հասկցած պատահածք :

Երկու օր առաջ տեսեր էի պառաւ մը՝ որ անընդհատ հանդիպողին կը հարցնէր թէ ի՞նչ եղաւ . ոչ ոք բացարեր էր իրականութիւնը իր մանրամասնութիւններուն մէջ . ամէնքն ալ իրենց առանձին հոգերով գրաւուած էին . պառաւը լսեր էր միայն աղմուկը , լսեր էր վայնասուններ , լսեր էր հրդեհի ճարճատումները , խլացեր էր հրացաններու ձայնէն , — զգացեր էր բոցերու ջերմութիւնը կռնակին վրայ ու տարուած փախստական ամբոխի մը հոսանքէն , օր մը հաս , օր մը հանքուեր էր անդիսակցաբար , ու օրերով , շաբաթներով տեղեկութիւն էր մուրացեր , կառչելով մէկ խումբին , աղերսելով իր շուրջը գտնուողներուն , — ոչ ոք դեռ բարսութիւնը ունեցեր էր իրեն պատմելու թէ ի՞նչ պատահեցաւ : Այս պատմա-

ուով էր որ դէմքը առեր էր սարսափի , անորոշութեան ու կասկածի արտացայտութիւն մը ու մտքին մէջ սեւեռուած էին կցկառուր անդկութիւններ :

Հիմա իմ դէմս ունէի երիտասարդ կին մը . մէկ աչքը կրտսուած ակնակապիճներուն խորութեանը մէջ ու միւսը ընդհակառակը ցցուած , ուռած , բիբի տեղ կրելով ձերմակ կուծակի պէս կարծրութիւն մը . այդ աչքը անհանգիստ ու թագուն կենդանութիւն մը ունէր , բանսարկուած կը թուէր ու կարծես պոռթիկալու կը միանէր . յարաշարժ ու ցայտուն երկչուտութիւն կը պատճառէր միանդամայն ու կը նայէր մեր նայուածքէն տարբեր նայուածքով մը :

Առանց խօսելու , ընտրեցինք մեր հազուստները , բայց վերջապէս հարցագրուեցանք հարցնէլ .

— Քանի՞ հագի էք :

Պահ մը լուռ կեցաւ . կարծեցինք թէ չէր հասկցած . իր ձերմակ բիբը անշարժացաւ . շրթունքը թսթովկցին : Ու սկսաւ հեծկասալ անվերջ . իր կուրծքը ցնցանիներուն ներքեւէն կը բարձրանար ու կ'իջնէր . ո՞վ գիտէ ի՞նչ կը անսէր իր կուրութիւն մշանջենական մթութեանը մէջ :

Շատ անգամ կը պատճառէր ասիկա . մեր հարցումը իրենց կը յիշեցնէր թէ այցեւս ոչ ոք չանչէին , կը յիշեցնէր իրենց բուրուանք անոնք որ անդարձ կորսուած էին ու մենք յանցաւորի պէս չէինք գիտեր ի՞նչպէս ամոքել զիրինք :

Երբեմն խնայելու համար , փախանակ հարցնելու թէ ոքանի՞ հոգի էք» , կը դնէինք դէղ մը հագուստ ու կ'ըսէինք :

— Այսակը կը բաւէ :

— Ինչո՞ւ չպիտի բաւէ . ո՞վ է մնացեր . . . իմ չոր զլուխս է մնացեր . ինչո՞ւ չպիտի բաւէ , ա՞խ . . .

Ու անխուսափելի կերպով հետեւանքը նոյնը կ'ըլլար . գարծեալ լաց , գարծեալ հեծկուանք :

Ուրիշներ մեր ձեռքերէն կը քաշէին գեղեցիկ հազուստ մը , մէկ կողմ կը նետէին ու կը բաղոքէին :

— Կոնակս տուանց շապիկի է մնացեր , հոգերդ առնեմ ,

բան մը առւէք ծածկուիմ, ա՛լ կը բաւէ՛, սգաւոր գլխիս  
գեղեցիկ հագուստն է պակաս :

Ու կը պահանջեն սեւ, միշտ սեւ. իրենց նայուածքը  
կը փնտուէ դէզերտն մէջէն սեւը ու սգաւորի հագուստները :

Կոյրերու շարքը կ'անցնէր մեր առջեւէն. կային որ վի-  
րաւորուած արտեւանունքներ ունէին և երբ լային՝ սարսա-  
ֆելի էր. արցունքի հետ արիւն կը հոսէր այտերնուն վրւյ. ծայրայել զգուշաւորութիւններ կ'ընէինք՝ իրենց ցաւը չգըր-  
գուելու, իրենց զգայնութիւնները չաղթնցնելու համար, բայց  
զուր էր . . . , չև զիսեր ի՞նչպէս, առանց մեզ տեսնելու և  
դեռ առանց մեր ձայնը լսելու՝ կը զգային թէ արամադիր ենք  
խղճալու իրենց վրայ, թէ մեր մէջը կապ մը կայ, որով ան-  
միջապէս հաղորդակցութեան մէջ կ'ըլլանք իրենց հոգեկան  
վիճակին հետ :

— Յաւերդ առնեմ, քոյցա, քեզի չըսենք, որո՞ւ  
ըսենք, ո՞վ մեր տարտը կը հասկնայ. օտարին սիրալ քարի  
պէս կարծր է :

Ու մէկ հոգի մը կարող էր ամբողջ աշխարհ մը թըշ-  
ուառութիւն ներկայացնել միայն, իր սրատմութիւնը ընելով :

Դուրսը միշտ ամբոխը կը մոնէէր . . . : Քանի՛ սպասարան  
ժամերը կ'անցնէին, այնքան անհամբերութիւնը կը մէծնար . . .  
երեւնն մէկը, աւելի ճարապիկ, կամ մտրակուած պահանջին  
ստիպուականութիւնն արգելքներուն չանսալով ու ամբոխը  
ձեզքելով կը հասնէր մինչեւ մեզի. ընդհանրապէս մայրերը  
այս կերպավ կուգային մեր մօտը :

Այսպէսով էր որ յանկարծ գուռու բացուեցաւ կռնակին  
վրայ ու խելացեղ կին մը նեառւեցաւ ներս. կոյրերը ահաբեկ,  
խարխափելով իրարու զարմուեցան և ուրիշներ բնագդով  
համբայ առուին :

Երիտասարդ կին մըն էր. բաւական չնորհքով կը կրէր  
իր լայն շարվարը ու բագմաթիւ ծամեր կը կախուէին կռնակին  
ի վար. զլուխը ծածկած էր ձերմակ քօղով, որուն ծայրը կը  
ծածկէր նաեւ իր կզակը :

— Աւ դիմանալու ասափհանը անցեր է ինծի համար . . .  
դիմովի ու խնմթի պէս եմ . . . խղճացէ՛ք ինծի :

Ու թեւերուն վրայ կրած ծրաբը բանալով, կարկառեց մեզի :

— Ահաւասի՛կ . . . ա՛լ մնացածը դուք դիմէք :

Ահաւասալի նիհարութեամբ բորբովին մերկ աղայ մը :

— Քանի՞ ամսու է այս տղան :

— Վեց ամսու, պատասխանեց մայրը . . . :

Մանկիկը իր հիւանդ տղու սրտմտած ու տիսուր աչքե-  
րով կը նայէր մնազի. երբեմն լոյսէն շացած՝ կը քթթէր ա-  
ռնաք ու իր կապկացին դիմագիծերը կը ծամածուէր. ամբողջ  
մարմինը մնացեր էր այնպէս, ինչպէս էր ծնած օրը, թերեւու  
աւելի նուազեր էր. փորը գոգաւոր ու պարապ կը թուէր. ու  
թեւերը, ինչպէս սրունքները՝ բարակ ձողերու պէս նիհար  
էին, կինը իր անյաջող մայրութեան մէջ վիրաւորուած, կ'ար-  
տասուէր ու յաճախամիկ կը կրկնէր.

— Հինգ զաւկի մայր եմ, ոչ մէկը ասանկ չէ եղած :

Շատ անգամ տեսեր էինք սակայն այս երեւոյթով տղաք-  
ներ՝ մայրերու դիմիկը. բոլոր նորածինները դէպքին և յաջոր-  
դող օրերուն մէջ, շարունակական թշուաւութեան ննթար-  
դող վերածուեր էին հրէններու. մեռնողներու թիւը շատ  
մեծ էր, բայց անոնք որ գեռ կ'ուշանացին մեռնելու՝ կը ներ-  
կայացնէին նոյն պատկերը:

— Մեր ցաւը մէկ տեսակ չէ, մեր տարտը մէկ տեսակ  
չէ, կը կրկնէր միօրինակ և երգող ձայնով մը, գժմազդ մայրը,  
կարծես արձագանգ դառնալով մեր մոտածումներուն :

Երբ զննքը գոնացնելէ ետքը՝ մեր կոյրերուն գարձանք,  
ամբոխը հասած էր արդէն մինչեւ մեր սենեակին գուռը :

Կոյրերը սարսափած այդ տարօրինակ աղմաւկէն՝ կը շտա-  
պէին. իրենց գլուխները բարձր բանած, սրունքները դեղե-  
ւուն, կուգային դէպի մէզ ու երբեմն իրարու կը կրթնէին.  
յառաջանալու համար . . . այդ վիրաւորուած ու արիւնու  
աչքերը, այդ ձերմակ մշուշով ծածկուած բիրերը, թարա-  
չաչքերը, այդ ձերմակ մշուշով ծածկուած բիրերը, թէ  
ին մաշած արտեւանունքներով՝ մեզէ թէ՛ գթութիւն, թէ՛

վախ կը ներշնչէին . ու կային որ ունէին այնպիսի փակ աչքեր՝ որ անկարելի էր երեւակայել թէ ատեն մը նայուածքի լոյսը ճաճանչած է այդ ցամքած ու ողորկի խորութիւններէն . մորթը ճակատէն կ'իջնէր այդ փոսերուն մէջ՝ առանց նոյն իսկ ծալք մը կազմելու արտևանունքի միացած գծին վրայ . . . :

Ամէնքն ալ անտէր էին ու առանձին . ու ոմանք չէին գիտէր թէ ի՞նչ են եղեր իրենց ընտանիքին անդամները . մեռած էին թէ թափառական , թէ բանտարկուած . . . : Այս հարցումն էր որ կը յաճախէր իրենց տժողոյն շրթունքներուն վրայ .

— Հոս եկողներէն մէկը չըսա՞ւ թէ կոյր հայր մը ունէի . . . :

Մէկի դժուար էր պատասխանել . աւելի դժուար էր իրենց տկար ու դողդոյնուն յոյսը մարկի . շատերը այդ յօդովն է միայն որ կ'առաջնորդուէին կեանքի դժողակ ճամբուն վրայ :

ԶԱՊԷԼ ԵՍԱՑԵԱՆ

ՏԱ. ԶԱ.ՊԷԼ. ԵՍԱ.ՑԵԱՆ. — իբրև  
արձակիր եւ գրագիտուհի, թքահայ  
Գրականութեան մէջ կը բանէ առաջնակարգ տեղերէն մէկը . հանդարտ ոչ մը, որ չաճապարեր եւ կը խորանայ անընդհատ . զննելու եւ վերլուծելու զրայլելի կարողութիւններ՝ որ կը պատկերացնէն կեանքն ու դէպքերը իրականութեան բոլոր կենդանութեամբն ու մանրամասն շշութեամբ,— ան հիմնական դժերը Տիկին եսայեանի գրականութեան: Այս յատկութիւնները կ'օժտեն զինքը վիսկելու եւ նկարագրելու արուեստին մէջ, ուր Տիկին Զապէլ յայտ կուգայ որպէս տաղանդաւոր վարպետ: Իր արտադրութիւններէն հրատարակուած են, Շնորհիով Մարդիկ, Կեդ Հանձնարեր, եւ Աւետիկիրու Վրայ գործերը:



ՊՈՎՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Ս Ծ Ւ Ր Ի

1

Սրանից առաջ մի քանի տարի,  
Անսուղոյ, ուր Արագիլ ու Կուր զետերի  
Զըրերն ազմուկով խառնուում իրար՝  
Գըրկըւում են երկու քոյրերի նըման,  
Կար մի մենաստան: Կարող է այժմ էլ  
Անցորդը սարի ուսերից տեսնել  
Քանդուած դռների կանգուն սիւները,  
Վանքի կամարն ու աշտարակները:  
Բայց անուշանոս ծուխը բուրվառի  
ել չի վերանում կամարի տակին  
Եւ ոչ լուում է աղօթողների  
Երգը գիշերուայ ուշ ժամանակին:  
Այժմ մեն-մենակ զառամած մի ծեր՝  
Աւերակների պահնորդ կիսամեռ,  
Ընկած մոքիցը մարդկանց եւ մահի,  
Սրբում է փոշին շիրմաքարերի,  
Որոնք պատմում են անցած դարերի,  
Անցած վառքերի եւ նորա մասին  
թէ ի՞նչպէս ճնշուած իւր թագի տակին,  
Այս ի՞նչ թագաւորն այն ժամանակին  
իւր ժողովուրդը յանձնեց ըմուսին:  
Այն օրից Աստծոյ շնորհը իջաւ  
Եւ Վրաստանը ծաղկեց, ուռնացաւ  
Իւր այգիների շուքերում հով-հով,  
Բարեկամական զինքով պաշտպանուած,  
Թըշնամիների ահից ապահով:

(1) ՄՃԻՐԻ ՎՐԱՑԵՐԵԱ կը նշանակի Անդեմ, եկուր,  
ամապատական.

## 2

Մի ոռւս գններալ Կովկաս լեռներից  
 Մի անգամ դէպի Թիֆլիզ էր զալիս:  
 Նա իւր հետ զերի մի մանուկ ունէր.  
 Սա տըկարացաւ, չը կարաց տանել  
 Նեղութիւնները հնուաւոր նամբի:  
 Հազիւ թէ լինէր նա վեց տարեկան,  
 Այծեմնիկի պէս երկուս, փայրենի  
 Եւ թոյլ ու նկուն եղէզնի նրման:  
 Սակայն նրա մէջ ցաւը տանջալի  
 Զօրացրեց այն ժամ իրան հայրերի  
 Աննկուն ոգին: Վիշտը լուռ տանում  
 Եւ գէթ մանկական իւր շրթունքներից  
 Մի թոյլ հառաջանք նոյն խոկ չը հանում:  
 Հացը նրշանով մերժում էր նա դէն  
 Եւ խաղաղ, հպարտ մեռնում էր արդէն:  
 Կարեկցութիւնից մեր ծեր վանական  
 Հիւանդին խնամեց, տւեց ապաստան.  
 Այսպէս նա վանքի յարկի տակ մնաց  
 Բարեկամական ձեռքով ազատուած:  
 Բայց զուրկ մանկական զըւարթ հաճոյքից՝  
 Փախչում էր առաջ նա ամէն մէկից.  
 Թափառում էր լուռ, մենակ, սրտաբեկ,  
 Թառանջով նայում դէպի արեւելք,  
 Մաշուելով մի լուռ անմեկին վրշտով—  
 Իրան հայրենի երկրի կարօտով:  
 Բայց զերութեանը շուտ ընտելացաւ,  
 Օտարի լեզուն կամաց հասկացաւ.  
 Հայր սուրբը կընքեց, տուեց սուրբ հաղորդ,  
 Եւ աշխարհային կեանքին անծանօթ,  
 Արդէն ուզում էր ծաղիկ հասակում  
 Սքեղայական ընդունել կոչում

Երբոր մի անգամ աշնան գիշերով  
 Նա անյայտացաւ: Շուրջը սարերով  
 Զգւում էր անծայր անստառը մըթին:  
 Երեք օր այստեղ ի զուր վնառուցին,  
 Բայց յետոյ դաշտում անզգայ գտան  
 Եւ վերադարձրին կրկին մենաստան:  
 Նա սաստիկ գունատ, թոյլ էր եւ նիհար.  
 Կարծես աշխատել տանջուել էր երկար,  
 Կամ հիւանդութիւն ու սով էր քաշել:  
 Չէր պատախանում հարցմունքներին նա  
 Եւ թառամում էր օրի վրայ:  
 Այսպէս մօտեցաւ ժամը իր մահուան:  
 Այնժամ նլրա մօտ եկաւ արեղան  
 Յորդորանքներով եւ աղերսելով:  
 Հիւանդը՝ հպարտ նրան լսելով,  
 Նստեց, մընացած ոյժը հաւաքեց,  
 Եւ այսպէս երկար խօսալ սկսեց.

## 3

«Ճնորհհակալ եմ, որ այստեղ եկար  
 Խոստովանանքս լըսելու համար:  
 Միշտ լսու է դարձեալ, որ սիրտը ցաւոտ  
 Ես թէթեւացնեմ, խօսքով մէկի մօտ.  
 Սակայն ես մարդկանց չարիք չեմ արել,  
 Իմ արարքները նորա համար էլ —  
 Ի՞նչ օգուտ, եթէ խոստովանէի  
 Իսկ հոգին մըթէ պատմել կը լինի:  
 Ես քիչ եմ ապրել եւ այն էլ զերի.  
 Այսպէս երկու կեսնք մի առմբկալի,  
 Եւուն կեանքի հետ, որ տեսել եմ, ծեր,  
 Ես կը փոխէի թէ հընար լինէր:  
 Ես միայն մի մըտքի ոյժ եմ ճանաչել,  
 Մի—բայց բոցավառ կիրք եմ ունեցել.

Նա ինչպէս ճըմի ապրել է իմ մէջ,  
կըրծել է հոգիս, այրել մինչեւ վերջ։  
Նա ցնորքները թռցրել, տարել է  
Այս նեղ խցերից անդորր աղօթքի  
Այն վեհ աշխարհը կըրւի, աղմուկի,  
Ուր որ ժայռերը թազըում ամպերում,  
Մարդիկ արծուի պէս ազատ են ապրում.  
Ես իմ այդ կիրքը զիշերուայ մըթնով  
Պահել եմ վրշով, արտասուքներով,  
Եւ այժմ երկնքի— երկրի առաջ այն  
Խոստովանում եմ ես բարձրաբարբառ  
Եւ չեմ աղերսում թողութեան համար։

## 4

«Ծերուկ, շատ անգամ իմացել եմ ես,  
Որ դու իմ կեանքը մահից փրկել ես.  
Ինչո՞ւ փրկեցիր։ Մենակ ու դաժան,  
Փոթորկի պոկած տերեւի նըման,  
Մըրայլ պատերի միջում մեծացայ,  
Հոգով դեռ մանուկ, բախտով արեղայ,  
Չըկարողացայ ոչ որի ասել  
«Հայրիկ» ու «մայրիկ» սրբազն խօսքիր։  
Հարկաւ, քո միտքը այն էր, ծե՛րունի,  
Որ մենաստանում ես խորթանայի  
Այսքան քաղցրավի այս անուններին։  
Զո՞ւր, հե՞տև են նրանց ձայները ծնւել։  
Ես տեսնում էի, որ ուրիշները  
Հայրենիք, տուն, ընկեր, ծնող ունէին,  
Մինչդեռ չունէի ես նրանց նըման  
Ոչ թէ սիրելիք—այլ եւ գերեզման։  
Ես այսուհետեւ ի զուր չողբացի՝  
Այլ հոգուս միջումն այսպէս ուխտեցի

Որ երբ եւ իցէ, թէկուզ մի վայրկեան,  
Այս իմ բոցավառ կուրծքը մանկական  
Սեղմեմ կարօտով մի ուրիշ կըրծքի,  
Թէկուզ անծանօթ—միայն հարազատի։  
Բայց, աւաղ, հիմա երազներիս այն  
Կորել են իրանց պերճանքով համայն,  
Եւ, ինչպէս օտար երկրում ապրեցի,  
Մեռնում եմ դարձեալ ես որբ ու գերի։»

## 5

«Ինձ չի վախեցնում զերեզմանն ահեղ,  
Տանջանիքն, ասում են, քընում է այնտեղ  
Սառն յաւերժական լրութեան միջում։  
Կեսնիցից զրկուելն է ինձ մինակ տանջում։  
Զահել եմ, զահել... ունեցել ես դու  
Ցընորմունքները անհոգ պատանու։  
Կա՛մ չես ունեցել, կա՛մ մտանց ես արել,  
Թէ ինչպէս հս դու նախանձել. սիրել,  
Ինչպէս է սիրտլիք բարախել ուժգին  
Կանաչ, գաշտերին վառ արեզակին,  
Անկինի թանձը բուրգից նայելիս,  
Ուր օդը թարմ է, եւ ուր մերթ գալիս  
Ու բարձր պատի խորունկ ճեղքուածում,  
Բուքից վախեցած, կուչ եկած նատում,  
Պատրսպարւում է փոքրիկ աղաւնին —  
Չըքնաղ զաւակը անկայտ աշխարհի։  
Թող թէ դու, արդէն զաւամած, թող ես,  
Սիրուն աշխարհը յագեցրել է քեզ...  
Սըրտումդ անկատար էլ չունիս իղձեր...  
Էլ ի՞նչ ես ուզում, դու ապրել ես, ծե՛ր,  
Աշխարհում ունիս մոռնալու մի բան։  
Զէ՞ որ կ'ապրէի ես էլ քեզ նըման։»

## 6

«Կուզես իմանայ՝ արատութեան մէջ  
ես ինչե՛ր տեսայ:—Դաշտեր տեսայ պերճ,  
Բըլուներ տեսայ, ուր կանաչ ծառեր,  
Ինչպէս շուրջապարի բըլունած եղբայրներ,  
Չորս կողմից դալար պլսակ կապելով  
Շըշնում էին թարմ խըմբակներով.  
Տեսայ գէգերը մուայլ ժայռերի,  
Երբ բաժանում էր վրտակը նըրանց.  
Նըրանց մոռքերը հասկանում էի, —  
Վերեւիցն էր այս շնորհիքն ինձ տրուած.  
Վաղո՞ւց, շատ վաղո՞ւց օդում տարածուած  
Այն քարէ զրկերն առէն մի վայրկեան  
Լուռ փափաքում են իրար հանդիպման,  
Բայց օրեր անցնում, տարիք են անցում  
Եւ նրանք երքեք իրար չեն համում...:  
Բարձր լեռների շարքեր տեսայ ես՝  
Վեհ, հրաշալի շնորքների պէս,  
Երբ արշալուսի ժամին վաղորդեան  
Նըրանց զրվաները սեղանի նըման  
Ծխում են հանդարտ կապոյտ երկնքում,  
Եւ ամպի ամպի ետեւից ծըգում,  
Ինչպէս տարագնաց ըսպիտակ հաւքի  
Հեռու կողմերից յրւող երամք,  
Թողնելով գաղտնի իւր օթեւանը,  
Ուզգում է իւր չուն կողմն արեւելքի:  
Անօսք մշուշի միջիցը-հեռուում,  
Գոհարի նման փայլող ծիւներում  
Տեսայ ակեւոր կովկասն անսասան.  
Եւ ես լրգիտեմ թէ ընչիցն էր այն,  
Բայց թեթեւացաւ սիրոս նոյն ժամայն.  
Հսկանց գաղտնի մի ծայն ինձ ասել

Թէ երբեմն այնտեղ ապրել եմ ես էլ...  
Եւ հետրզիետէ բացուեցաւ խաւար  
Անցեալն իմ մոքում պայծա՛ռ ու պայ-  
ծառ...»

## 7

«Եւ ես յիշեցի մեր տունն հայրական,  
Յիշեցի մեր ծորն եւ մեր շըրջական  
Շըւաքում ցրւած գիւղի տըները.  
Լսեցի իրիկուան ծէն ու ծուները  
Դէպի տուն վազող երամակների,  
Հեռու հաջոցը ծանօթ շըների:  
Միտս եկան թուխ-թուխ ծերունիները,  
Լուսնեակի լուսով իրիկունները  
Իմ հօր սրահի-շէմքի դէմուդէմ  
Նըստոտած խոհուն եւ խոժուադէմ.  
Եւ խանչաների պըղնձապատած  
Պատեամնների փայլն... Եւ բոլորն յանկարծ  
Խառը շարքերով-երազի նըման  
Աչքիս առաջից արագ անցկացան:  
Հապա իմ հա՞յրը, պատերազմական  
Իւր զգեստներով, ինչպէս կենդանի  
Աչքիս երեւաց, եւ միտքս եկան  
Զրահի շրովնդը, փալն հըրացանի,  
Նորա հայեացքը հպա՞րտ, աննկո՞ւն,  
Եւ իմ քոյքերը մատաղ, սիրասուն...  
Շողերը նրանց աղու աչքերի  
Եւ հնչիւնները երգի, խօսքերի,  
Որ ասել էին օրրանիս վըրայ...  
Այն ծորի միջով վտակ էր վազում,  
Աղմկող էր նա, սակայն ոչ խորին,  
Նրա ուսկեցոյն մանրիկ աւազում  
Խաղալու էի զընում կէսօրին,  
Եւ նայում էի աչքերըս յառած,

Երբ ալիքներին անծրեւից առւազ,  
Դիպչում էր թեւով սեւ ծիծեռնակը:  
Յիշեցի եւ մեր խաղաղ տընակը,  
Եւ օջաղի մօտ իրիկունները  
Արած այն երկար պատութիւնները,  
Թէ ո՞նց են ապրել մարդիկ վաղեմի,  
Երբ դեռ աշխարհքը ճոխ էր աւելի

## 8

«Կուզես իմանալ, թէ ես ի՞նչ արի  
Ազատութեան մէջ: — Ապրեցի ու կեանքս  
Առանց այդ երեք երջանիկ օրի  
Քո ուժաթափւած ծերութիւնից էլ  
Աւելի տխուր ու մոռայլ կը լինէր:  
Վաղուց, շատ վաղուց մտադրել եմ  
Մի անգամ արձակ դաշտերին նայեմ,  
Տեսնեմ աշխարհը սիրուն է արդեօք,  
Տեսնեմ, ինչո՞ւ ենք գալիս մենք աշխարհ՝  
Ազամ ապրելու թէ բանտի համար:  
Եւ այն զիշերուայ սոսկալի ժամին,  
Երբ որոտմոնքը վախեցրել էր ծեզ,  
Սեղանի առաջ երրոր խըմբովին  
Դուք ընկել էք խրոնուած այնպէս՝  
Ես վանքից փախայ: Օ՛, ինչպէս եղբայր  
Ես կը գրկէի մըրրիկն հողմազար.  
Աչքերս ամպերի ետեւից տանում,  
Զեռքով շանթն էր բոնել ցանկանում...  
Դէ՛ ասա՛, հայրիկ,  
Ինծ այս պատերում ի՞նչ պէտք է տայիք  
Իմ փոթորկալի սըրտի եւ ահեղ  
Այն որոտմոնքի մտերմութեան տեղ...  
Թրգմ. ՅՈՒ. ԹՈՒՄԱՆՅԱՆ

ԼԵՐՄՈՒՏՈՎ

## ԲԻՆԳԷՇՈԼ

Բինգէօլ՝ այն բարձր և աննման լեռն է, որ մեծ և գործը Հայաստանի կեղրոնը կամ սրտին վրայ բռնած է, և որ ամեն վճմերն և նորերէն կը համարուի Աղամայ եղեամ զրաբիսը: Ինքն անկցորդ է Տօրոսի լիոներու գօտիին, և Խաղկեայ լիոներու զմթալին: Ասոր գագաթն եղաղը կը վայելէ անսպակ օդ, շատ ջինջ կ'երեւայ իրեն երկնքի եթերը. քիչ մը դէսի վար իջեցնելով իր աչքերը, շուրջանակի կը տևոնէ Հայաստանի ամէն կողմերը, կ'ողջունէ Մասիսները և Արագածը համայն հիւսիսային և արևելեան կողմերով: Սրմաւրի և Գւնայ աւ երակներու փոշիները կը նշմարէ իրեւու արեւուն շողին շամանդալը, որ կուգան հոտաւէտելու այս լիոնն անթիւ ծաղիկներու կոկոններն ու թերթերը:

Այսուղ Անիին գմբէմներուն ու բերդերու բնկորներուն վրա վայող բռներու արձագանգն ու սոցը կը բերէ գարնան սիւքը, և կը խառնէ Բինգէօլի բիւլիւլներուն և հովուական սրինգներու. ձայներն անուշցներու. Վասպուրականի ծովը, Տիգրանակերան իր Միջագետով, Ծոփք, Բաշայ հովիսը, Երիզականուլ, Կարինը կրկին Բասենով՝ Բինգէօլին կ'երեւին սրատեմներուն. և ասոնք Բինգէօլէն ջուր կ'ընդունին:

Արդէն Վարդօ, Խնուս, Շուշար, Գօյնուգ, Քղի, Ճապաղուր, Կարնոյ հոսիտը, բոլորն այ Բինգէօլի ածուներն են. և բնակիչները անկէ իրենց հացն ու ջուրը կ'ընդունին:

Տեսէ՞ր ես Հայոց հին քերականներուն մէջ հաղւոր Յակոր նահապետի պատկերը, որ ընկողմանած կը քնանայ, և իր պորտէն ծառ մը կը բարձրանայ բազմոստեայ, և սոտերուն վրայի պատուիներն են Խորայէլի նահապետներն ու թագաւորները: Տուր Հայաստանին ալ այդպիսի այրական պատկեր մը, որ ընկողմանած ըլլայ իր պառեկին վրայ. անոր գանկն ըրէ՛ Մասիսը, և աղեղնաձեւ դաշտն Արարատայ՝ անոր յօնքերը: Պինչերը կամ ոնգունքը՝ ծով Կապուտան և ծով Գեղմանայ, իսկ աչքը

դառն ու աղի լիճեր Որմեայ և Աղթամարայ: Իր մէկ թեւը ասրածէ հիւսիսէն կասպից ծովի ափերով, և ձեռքի մատները ցից պահեղով՝ կը ձեւանայ կովկասը. հարաւէն Վասպուրականի ասհմանագլխով պարզէ՛ իր միւս թեւը մինչեւ Ծոցը Պարսից, և թաթիկը բացած ըլլայ Միջագետք և Թէկրայ դաշտը: Իր ոսները ձիգ երկարցուցած համի մինչեւ կապադակիա և Կիլիկիա, և այն ժամանակ Բինգէօլը այդ պառկածին ճիշտ պորտն եղած կ'ըլլայ: Միւս լեռները դիւրին է յարմարցնել կողերուն, որափ տախտակին, թոքին պօջօնիկներուն և ողնաշարին: Գետերն ըրէ՛ արեան երակ, և անտառ ու մացառ՝ անոր մորթի մագերը, եւն.։ Բայց քնացած և ընկողմանած ըլլայ ան, ոչ թէ արթուն և ոչ թէ ոտքի վրայ, ոչ աշխատի, ոչ ուտէ, ոչ իր տեղէն ու դիրքէն երերայ: Շնչէ միայն, և թոքերը տրոփեն, սիրաը բարախէ, բաղկերակը զարնէ և պորտը բաց ու խուբ ընէ:

Բինգէօլը դժնիքակ տարատառա մըն է ձմեռուան եղանակին, և դրախտ՝ գարնան և ամրան: Բինգէօլը վեն և ահաւոր չէ, այլ սիրուն. թագաւորի չի նմանիր, այլ թագուհի. քնքուշ է և փափակ. կոյս մին է պճնազարդ և փափկասուն. չորհքի լեռն է քան թէ քաջերու և դիւցազուններու, ասոր համար իր վրայ եղած վէպերը ոչ Ազնաւորի, ոչ Դեւի, ոչ յաղթողի և ոչ զինուորի ու թագաւորի են, այլ սիրոյ, զուարճութեան, առողջութեան, գեղեցկութեան և զարդի, անուշութեան, պարարութեան և գուսանի: Որովհետեւ անոր իր բարազերակներուն և հազար ակերուն բուրը բիւր տեսակ բոյսեր և ծաղիկներ վտուած են: Զրսորի մարգեր, ամենաղալար բանջարներ և խոտեր իրենց արմատներով՝ ուտելու, բուժելու, գոյն գոյն ներկերու կը գործածեն. Իր վարդի կենդանիները՝ առիւծ և վագր չեն, այլ եղնիկ և այծեամ: Հոն կովերը, մատակ ձիերը և մաքիները հօտով կ'արածին, հորթ, քուռակ և գառներ կը ծնանին: Հաւերն իրենց ձուերը ծաղիկներու բայցերուն մէջ ածելով թուխս կը նստին, և ձագերով կը թուչտին:

Հոս զբօսասէրները կուգան ուրախանալու, հիւանդները ող և ջուրը ծծելով՝ կեանքը նորոգելու, կոյսեր և հարսները՝ ձեռագործի թերկեր ներկելու համար ծաղիկ և արմատ ժողվելու, ժրաջան տանտիկնները բանջար ժողվելու, բժիշկները՝ գեղ ու դարմանի համար ամէն բոյսէն ծիլ մը կամ ծաղիկ մը կամ թուփ մը առնելու, իսկ մեղուներու տզզոցն ու բզզոցը հիանալի դաշնակութիւն մը կուտան մարդոց և թոշուններու երգերուն, անասուններու բառաչին, գորակու կառաչին, գլգացող առուակին ու սուլացող սիւքի ձախին: Անթիւ, մնհամար մեղուններ: Բայց միեւնոյն ժամանակ օձերն ալ կը սողոսկին այդ ծաղիկներու կողակի քովերէն, իրենք ալ կ'առնեն միեւնոյն ծաղիկներէն հիւթը և կը վայելին սուրբ օդը: Հոս մեղուններով մեղք կը շինուի, և օձերով թոյն:

ԳԱՐԵԳԻՆ ԵՊԻՍԿ. ՄՐՈՒՑՏԵԱՆՑ

### ԳԱՐԵԳԻՆ ԵՊԻՍԿ. ՄՐՈՒՑՏԵԱ-

**ԶՏԵԱՆՑ (1840-1892).** — Աշակերտ

Խրիմեանի, աւաշին մշակողներէն մէկն է եղած գաւառական գրականութեան, ոկարագրելով՝ գողար, համեղ ու ինքնատիպ ոճով մը հայրենի երկերը եւ բնանկարները, եւ հաւաքելով հայ աղդագրական նիւթեր՝ հէքեաթ, զրոյց եւ տւանդութեւն:

Թողած է Գրոց-Բրոց, Հնոց-Նորոց, Մանանայ, Թորոս-Աղրար եւ Համով-Հոռով գործերը: Ուսի տակաւին ձեռագիրներ՝ որ կը մնան անտիպ: Ծնած է Վան եւ մեռած է Պալիս:



## ԱՐԱՔՍԻ ԱՐՏԱՍՈՒՔԸ

Մայր Արաքսի ափերով  
Քայլամուրը զբնում եմ,  
Հին հին դարուց յիշաստակ  
Ալեաց մէջը պըտում եմ:

Բայց նոքա միշտ յեղեղուկ  
Պըտոր զրով եզերքին  
Դարիւ դարիւ խփելով  
Փախչում էին լալազին:

— «Արաքս, ինչո՞ւ ծըկանց հետ  
«Պար չես բռնում մանկական ,  
«Դու դեռ ծովը չը հասած  
«Մըգաւոր ես ինձ նըման:

— «Ինչո՞ւ արցունք ցայտում են  
«Քու սէզ, հրապարտ աչերից,  
«Ինչո՞ւ արագ փախչում ես  
«Այդ հարազատ ափերից :

«Մի՛ պըղոտիկ յատակուր՝  
«Հանդարտ հոսէ՛ խայտալով,  
«Մանկութիւնը քու կարճ է.  
«Շուտ կը հասնիս դէպի ծով:

«Վարդի թըփեր թո՛ղ բըմնին  
«Քու հիւրքնկալ ափի մօտ,  
«Մոխակները նոցա մէջ  
«Երգեն մինչեւ առաւօտ:

«Մշտադալար ուռիներ  
«Սառ ծոցի մէջ քու զըրին  
«Ճկուն ոստեր ու տերեւ  
«Թող թաց անեն տապ օրին:

«Ափերիդ մօտ երգելու  
«Հովիւք թող գան համարձակ,  
«Դառն ու ուլը քու վըճիտ  
«Զուրը մըտնեն միշտ արձակ:»

Մէջքը ուռցուց Արաքսը,  
Փրփուր հանեց իր տակից,  
Ամպի նըման գուալով,  
Էսպէս խօսեց յատակից:

— «Խիզա՛խ, անմիտ պատանի  
«Նիրհըս ինչո՞ւ դարեւոր  
«Վըղովում ես, նորոգում  
«Իմ ցաւերը բիւրաւոր:

«Սիրելիի մահից յետ  
«Ե՞րբ ես տեսել, որ այրին  
«Ոտքից գըլուխ պըճնուի  
«Իր զարդերով թանկազին:

«Որի՞ համար զարդարուեմ,  
«Որի՞ աչքը հրապուրեմ,  
«Շատերն ինձ են ատելի,  
«Շատերին ես օտար եմ:

«Իմ ազգակից զիժ Քուռը,  
«Թէեւ այրի ինձ նման՝  
«Էստրկօրչն տանում է  
«Գայթակղիչի կուռ շղթան:

«Բայց նա ինձ չէ՞ օրինակ,  
«Ես Հայ՝ Հայիս կը ճանմամ,  
«Օտար փեսայ չուզելով  
«Ես միշտ այրի կը մընամ:

«Կար ժամանակ, որ ես էլ  
«Շըքեղազարդ հարսի պէս  
«Հազար ու բիւր պըլքանքով  
«Փախում էի ափերէս :

«Յատակս պարզ ու վրճիս,  
«Կոհակները ոլորուն,  
«Լուսափերը մինչեւ այգ  
«Զըրիս միջին էր լողում:

«Ի՞նչըս մընաց էն օրից,  
«Ո՞ր զըրամօտ գեղերըս,  
«Ո՞րը իմ շէն քաղաքից,  
«Ո՞ր բերկրալի տեղերըս :

«Տուրքը զըրի ամէն օր  
«Իր սուրբ ծոցէն Արարատ  
«Մայրախնամ ինձ սընունդ  
«Պարզեւում է լիառատ :

«Բայց ես այն սուրբ զըրերով  
«Սուրբ Ակորի աղբիւրին  
«Պիտի ցոլեմ արտորամին  
«Իմ ատելի օտարին :

«Մինչ իմ որդիք—ո՞վ զիտէ,  
«Ծարաւ, նօթի, անտէրունջ,  
«Օտար աշխար յածում են՝  
«Թոյլ ոտքերով կիսաշունչ...

«Հեռո՞ւ, հեռու քըշեցին  
«Բընիկ ազգը իմ հայկեան,  
«Նորա տեղը ինձ տըռուին  
«Ազգ անկըրօն մոլիկան :

«Դոցա՞ համար զարդարեմ  
«Իմ հիւրընկալ ափերը,  
«Եւ կամ գոցա՞ հրապուրեմ  
«Ճըպրոտ, պըլշած աչերը :

«Քանի որ իմ զաւակունք  
«Այսպէս կը մընան պանդուխոտ,  
«Ինձ միշտ սըգաւոր կը տեսնէք.  
«Այս է անխաբ իմ սուրբ ուխոտ...»

էլ ըս խօսեց Արաքսը,  
Ցործանք տըռուեց ահազին.  
Օղակ օղակ օձի պէս  
Առաջ սողաց մոլեզին :

Ռ. ՊԱՏԿԱՆԵԱՆ

**ԳԱՄՄԱՅԻ ՎԱՅԹԻՊՅԱ (ՌԱՓԱՅԷԼ ՊԱՏԿԱՆԵԱՆ)՝** Ռափայէլ Պատկանեան կովկասահայ մտադրական վերածնութեան ուանվիրաներէն մէկն է, զաւակը սերունդով գեղարուեստագէտ ու բանաստեղծական ձիքերով օժտուած ընտանիքի մը: Ռ. Պատկանեան ծնած է նորհնախիշեւան եւ իր սուսումը կատարելագործած է Դորպատի համալսարանը, ուր 50ական թուականներաւն կը գտնուէր այն հայ ուսանողական խումբը՝ որ իր մտաւոր գործունէութեամբ հմտը դրաւ ուսանայ ժողովրդական Գրականութեան: Հոն էին Դոդոսիեան՝ Տեղինակը «Ծիծունակ»ին, Միքինանեան որ գրած է «Հայոց աղջիկներ», Քերովք Պատկանեան որունն է փինձ համար չէ՝ գարնան գալրա: Այս խումբը առաջին անգամն ըլլալով կը կարգայ Արտեմանի «Վէրք Հայաստանիքին ձեռագիրը, որ կը թողու խոր տպաւորութիւն իրենց վրայ: 1852ին Ռ. Պատկանեան կ'անցնի Մակուտա, ուր Գէորգ Քանանեանի եւ Մինաս Թիմուրեանի հետ կը սկսի հրատարակել բանաստեղծական հաւաքածուներ, ինքնուրոյն թէ Թարգմանածոյ, Ժողովրդական լեզուով եւ ժողովրդին մէջ տարածելու նպատակով: Այդ

Հաւաքածուները ստորագրուած էին Գամառա-Քաթիպա անունով, որ ոչ այլ ինչ էր՝ բայց եթէ Գէորդ Քանանեանի, Մինսս Թիմուրեանի եւ Ռափայէլ Պատկանեանի անուններուն



սկզբնաստութէն՝ Գ. Մ. Ռ. Կազմուած Գամառի եւ մականուններուն առաջն վանկերէն՝ Գա-Թի-Պա, ամբողջացած կեղծանուն մը: Ահա 1854ին այս անունով հրատարակուած տաղարանին մէջ էր որ երեւցաւ Ռ. Պատկանեանի Մայր Արախին, մէկը հայ քնարերգական բանաստեղծութեան գոհարիներէն, անմա՞ն իբրև երգ, փափկութեամբը հոն թաւալով վշտին ու անկեղծութեամբը զայն համակող խոր գլուխումներուն:

Գամառ-Քաթիպա կերծ անսւնը սպաւ եղաւ միակ ստորագրութիւնը Ռ. Պատկանեանի, որով գրեց իր գործերը: Պատկանեանի երգերը ահագին յեղաշրջում բերած են հայ ժողովուրդին մէջ, արծարծելով հայրենասիրական զգացումը, հրաւերելով թըր-

փութացնելով ակտույին գիտակցու-

թեան զարթումը:

Պատկանեանի բանաստեղծութիւնները կը բաժնուին երկու մասի, - հայրենասիրականներն ու երգիծականները: Հայրենասիրական բանաստեղծութեանց մէջ Տեղինակը երգելէ աւելի ուշած է թելադրել, նկատելով քերթողութիւնը ո՛չ թէ արունաս, այլ միջոց՝ քարոզելու եւ տարածելու որոշ ձգտումներ, չկայ ոչ մէկ հայ Տեղինակ՝ որուն երգելը այնքան ժողովրդականացած ու ծաւալած ըլլան, որքան Գամառ Քաթիպային: Ցաղըած է նաեւ իր հայրենակիցներուն թերութիւնները՝ կծու Տեգնութեամբ, ուր յայտ կը բերէ մէծ տաղանդ: Այս ուեսին կը պատկանին իր Փորաւոյին Աւազը, Բարդաշրե, Քաղիեղոն, Դրացին: Վարդեօր, Զախու, Բաց ալբար գրուածքները:

Իր բոլոր գործերը ամփոփուած են երեք հատորներու մէջ:

Ռ. Պատկանեան մհուաւ 1892ին նոր-Նախիչեւանի մէջ, ուր կայ եւ իր մանարձանը:

## ՎԱՆՔԸ

Ալլակայ ամբողջ գաւառում ոչ մի Հայ չէր մնացել, 24 գիւղեր բոլորովին աւերտի և գատարկ էին, բնակիչներին մասամբ կառարկ էին և մասամբ գերի էին տարել Թրդերը, իսկ մնացածները փախել էին Պարսից սահմանակից Սաղմաս և Սօմայի գաւառները, ապաստաներով տեղային Հայերի մօտ: Արշաւանքը այն սատիճան աճակնկալ և յանկարծակի էր եղել, որ փախստականները հազիւ կարողացել էին աղաւել իրանց թշւառ գլուխը, իսկ տուն, տեղ, կայք և անուսուն, բոլորը թողել էին թշնամուն:

Զաղալէդգինի արշաւանքը նման էր մի սարսափելի հեղիղի, որ մի անգամով չի վերջանում, որ գալիս է, յետոյ ընդհատուում է, և կրկին կատաղի հեղեղը սաստկանում է նոր և նոր յորձանքներով: Նա սկզբում իր հետ ունէր հնագ հազար ձիաւոր միայն, որոնցմով գուրս եկաւ Աղբակից, դիմում էր գէպի Բայազէդ: որ կողմում և անց էր կինում, թողնում էր իր ետեւից աւերակներ և ամայութիւն: Եւ այնուհետեւ, նրա արշաւանքի ձայնը լսելով հեռաւոր անեղերի Թրդերը, խումբերով գուրս էին գտիւ և զիմում էին գէպի ի իրանց առաջնորդի բանակը: Այս վերջնները լրացնում էին ինչ որ պակաս էր թողել Զաղալէդգինը: Հեղեղի յորձանքը այսպէսով կրկնուում էր և միւնայն երկիրը մի քանի անգամ ենթարկուում ասպասուակութիւնների:

Զաղալէդգինը, որպէս չէլս և զօրավար, միտին էր որ յանձն առեց քրդերի գլխաւորաթիւնը՝ առաջնորդելու նրանց գէպի պատերազմի դաշտը: Բայց Քրդերին առաւելապէս գրգռողը և նրանց կատաղութիւնը ոգեւորովն էր մի ուրիշ չէլս, որ իր տեղից չէր չարժեկ, որ ամբողջ Քուրդիստանի հագեւոր գլուխն էր համարւում և ներգործում էր իր սրբազն թղթերով Քրդերի գարայրէկիների, զավիների և մուֆթիների վրայ: Դա Շէլիս իրադարձանն էր:

Բայց չի կարելի միանգամայն ուրանազ, որ Քրդերի մէջ ևս կան աղնիւ մարդիկ. Նրանց մէջ կային և աղնափախները, որոնք զուրկ չէին բարի զգացմունքներից, որոնք չէին մասնակցում վատ գործի: Այս տեսակ մարդերից մէկն էր Օմարապան, իր հօտերով և երամակներով հարուստ Քուրդը, որ մի փոքրիկ ցեղի զիմանակցեց Զալաբէդդինի արշաւանքին: Եւ լակով անգութ ծերունու զիտառութիւնը՝ նա յառաջադոյն եկաւ. Բարդուղէմիս առաքեալի վանքը և յայտնեց վանահայր Եղիազար վարդապետին, թէ մի քանի օրից յետոյ ինչ դառն վիճակ էր սպասում Սոլքակայ Հայերին: Նա խորհուրդ տւեց վանահորը՝ օգուտ քաղել վանքի անմատչելի ամբութիւններից, և այդ նախական բերդը ընտրել որպէս մի սրաշապանողական դիրք և անտեղ հաւաքելով շրջակաց Հայոց գիւղօրայքի հարստութիւնները, այն տեղից բնդդիմանալ թնամուն: Օմար աղան խոստացաւ ինքն էլ միանալ վսնահօր հետ և իր խոստամունքը կատարեց գործով, որովհետեւ նա էլ երկիր ունէր Զալաբէդդինից, և նրա արշաւանքին շմանակցելու համար վախճառում էր ենթարկել շըլիի վրէժինդրութեանը: Եւ այս պատճառով իր տան հաշտական վրէժինդրութեանը վանքի մէջ և իր մարդիկներով ըրստութիւնը նա հաւաքեց վանքի մէջ: Իր մարդիկներով պատրաստ էր հարկաւորած ժամանակ, միանալով Հայերի հետ, ընդդիմանալ թնամուն:

Եղիազար հայր սուրբր ընդունեց իր վաղեմի բարեկամի՝ Օմար աղայի խորհուրդը, որի հաւատարմութեան վրայ կատարեալ վսանութիւն ունէր, և Բարդուղէմիս առաքեալի վանքի շրջակաց Հայոց գիւղօրայքի թէ՛ բնակիչներին և թէ՛ նրանց կայքն ու անաստնները հաւաքել տւեց վանքի մէջ:

Բարդուղէմիս առաքեալի վանքը այն հնադարեան վանքներից մէկն է, որ իր գոյութիւնը պահպանում է Լուսաւորչի ժամանակներից: Ամբողջ տամնեւվեց դար պատերազմնով բնութեան խստութիւնների և բարբարոս ձեռքերի գէմ, այդ վանքը կանգնած է որպէս մի հակայական յիշատագէմ, այդ վանքը կանգնած է որպէս մի հակայական յիշատագէմ, այդ վանքը կանգնած է որպէս մի հակայական յիշատագէմ:

Վանքը բաւական ամուր դիրք ունի. Նա կառուցւած է մի բլուրի բարձրաւանդակի վրայ, որի գագաթը արհեստական բանաւածքով աւելի եւս բարձրանալով, նրա վրայ զրւած է վանքի հրմանքութիւնը: Բլուրին երեք կողմից շրջապատում է ահապին խորութեամբ մի ձոր, որի միջով հոսում է Տիգրիսի վերին ձիւղերից մէկը, որ սովորաբար կոչում է «Վանքի գետ»: Բլուրի չորրորդ կողմը միանում է մի լեռնային թեւքի հետ, որի վրայ զրւած է մի Հայոց գիւղ, որը վանքի սեփականութիւնը լինելով, կոչւում է «Վանքի գիւղ»: Նա հարիւր քաղ հաղի հեռու կը լինի վանքից:

Վանքը պատած է պարիսպներով և աշտարակներով: Նա ունի իր մէջ, բացի հոյակապ տաճարից, շատ խուցեր միաբանութեան համար և շատ ուրիշ ծածկոցներ վանքային արնաւտութեան, մշակների և՝ սննդառունների համար: Երբ Զալաբէդդինի արշաւանքի ձայնը հասաւ այս կողմերը, վանքի օթեւ անները լիքն էին Ազբակայ բնակիչներով, իսկ նրանց թանկագին հարստութիւնները պահւած էին տաճարի գաղանի պահարաններում: Եւ «Վանքի գիւղաւում» հաւաքել էին նրանց անսառւնները:

«Վանքի գետը» որ հոսում էր ձորի միջով, իր եղերգում թողնում է բաւական ընդարձակ և հարթ տարածութիւն, որ պատած է խոսով և ներկայացնում է մի կանաչազգարդ հովիտ, որ գարնան սկզբում վառւում է դեղնագոյն ծաղիկներով: Այս մարգագետինների վրայ արածում էին վանքին պատկանող ձիւղների երամակները:

Մի տուաւոտ, սարսաւիելով նկատեցին որ յիշեալ հովիտի վրայ, գետի ափերի մօտ, կազմեած էին բազմաթիւ վրաններ: Քրդերի խաչնարանները իրաւունք չունէին վանքի մօտ, նրա կալւաճների վրայ զետեղել իրանց չաղքներու. ուրիմն վրանք լինելու էին այն ինքնակոչ հիւրերը, որոնց սակալի երկիւղով սպասում էին վանականները: Ամէնքը մնած տագնապի մէջ լինկան: Ամէն կողմից ոչխարներ, կոմիեր և երկրագործական անսառւններ սկսեցին քշել դէպի գիւղը:

Տագնապը աւելի մեծացաւ, երբ մի հովիւ լուր բերեց վանահօքը, թէ Զալալէդ դինը բազմաթիւ Քրդերավ իջեւանել է վտնքի մարդերի վրայ:

Վանահայր Եղիազար վարդապետը մի վիթխարի մարդէր: Թէ նրա ականջները ծանր էին լուսեմ, բայց անդադար գործ ունենալով Քրդերի հետ, որպէս ասում են, նա «կէս Քուրդ» էր դարձել, այսինքն աներկիւղ այրական սիրա էր ստացել: Երբ լուց հովիւի բերած լուրը, նա ամէնեւին չզգաց այն յուսահատական երկիւղը, որ ափրում է թուլասիրտ մարդերին՝ վասնգի լուսիներում: Վանահայրը նոյն միջցում նըստած էր իր փոքրիկ խուցի մէջ և նրա մօտ գտնուում էր: մի Քուրդի իշխան՝ բաւական համակրտական դէմքով: Վերջնը Օմար ազան էր: Երկումն էլ դուրս գնացին, երբ լուցին հովիւի խօսքերը, նրանք դիմեցին դէպի վանքի ուրեւելան կողմը, որտեղից երեւում էր չէլիսի բանալը: Թէ վանահայրը և թէ քուրդ ազնուականը, դիտակները ուղղելով դէպի բանակը, մի քանի լուսէ շարտնակ նաւում էին:

— Նա է, — ասաց Օմար ազան վրդովւած ձայնով, ծեռանի աւազակը բաւական բազմութիւն է հաւաքել իր շուրջը:

— Ինչ պէտք է արած, հարցրեց վանահայրը ոչ սակաւ խոռոչութեամբ:

— Ուրիշ հնար չկայ, պատասխանեց Քուրդը այժմ աւելի սասան կերպով: — Դուք պատասխիրեցէք ժողովրդին հաւաքւել վանքի պարիսաների մէջ, դոները փակել աւէք. վանքը բաւական ամուր է պաշապանելու համար:

— Ես էլ այսպէս եմ մասծում, պատասխանեց վարդապետը: — Ես վանքի պահարսմաներում բաւական հրացաններ և վառօդ ունեմ թագցրած, գգուշութեան համար վազուց պահում էի ինձ մօտ: Հիմա հանել կրտամ. պէտք է բաժանել նրանց, որոնք նետելու չներհք ունեն: Ես ճանաչում եմ շատերին մերիններից որ արդ գործին ընդունակ են:

— Իմ մարդիկներն էլ չուտով կրդան, ասաց Քուրդը.

— Ժամանակ կորցնել պէտք չէ: Ինչ որ անելու էք, մի՛ ուշացնէք:

Վանահայրը հեռացաւ հարկաւորած պատրաստութիւնները կարգադրելու: Բայց Օմար աղան գեռ կանգնած էր առաջայ տեղում և դիտակը ձեռին՝ նայում էր: Քրդերի մէջ շատ աղանդներ կան: այդ մարդը պատկանում էր մի աղանդի, որ հակառակ էր չէլիսի գաւանութեան: Աղանդների արքերութիւնը նոյն ազգեցութիւնն ունի Քրդերի վրայ, նոյն խորութիւններն է ձգում նրանց մէջ, որպէս ցեղական տարբերութիւնները, մանաւանդ երբ յարաբերութիւնները կը տրած են լինում թշնամական հանգամանքներով: Օմար ազացի ցեղը պասպիսի պատճառներով բաժանաւած էր այն ցեղերից, որ հաւաքւել էին չէլիսի շուրջը:

Բայց վանահօր դիտաւորութիւնը սաստիկ արգելքների հանդիպեցաւ ժողովրդի կողմից. ոչ ոք չցանկացաւ համաձայնել նրա հետ: — «Մեկ ամէնիս կը կտարին, ասում էին նրանք, — ո՞ւմ վրայ ենք ձեռք բարձրացնում: Քրդի մի մազին դիպել անկարելի է. մեզ կենաւանի կ'այրեն, մեր որդիքը, մեր կանայքը կը կտարին: Մենք նրանց չենք բնդդիմանայ, թո՞ղ գան, ինչ որ ուզում են թող տանեն, միայն մեզ և մեր որդիններին խնայեն»...

Կը գան, ձեր բոլոր ունեցածը կը տանեն և ձեզ ու ձեր որդիններին չեն խնայի... ասում էր վարդապետը արաստուքը աչքերում: — Ինձ ականջ դրէք, մեր սուրբ վանքը կը պահպանէ մեզ, մեր յօյար թաղ նրանց շենք բնդդիմանայ, թո՞ղ գան, ինչ որ ուզում են թող տանեն, միայն մեզ և մեր որդիններին խնայեն»...

Բայց ոչ ոք չէր ուզում լսել նրան:

— «Անկարելի բան է, գուռում էր ամբոխը — եթէ դու ուզում ես մեզ փրկել, վեր առ քեզ հետ, աէքաէրներին և ասնուատէրներին, գնա՛ չէլիսի մօտ, նրա ուները համբուրիք, աղաչիք, պաղապիք, ասա՛ ինչ որ ուզում է կը տանք, միայն թէ մեղ կենաւանի թողնէ...

Քաջասիրա վարդապետը շատ խօսեց, երկար յորսորում էր և խրախուսում էր, բայց թուլասիրա և ասրկացած ամբոփը շնորհունեց նրա խորհուրդը: Վերջը նա ստիպւած եղաւ առնել իր հետ մի քանի ծերունիներ և քահանաներ ու դիմել Շեյխի մօտ:

Այն ժամանակ Օմար ազան մօտեցաւ նրան և ասաց այս խօսքերը:

— Ես գիտէի, որ այսպէս կը լինէր... բայց դու դուր ես գնում: քեզ կը բանեն, կը պահեն և գուցէ կը սպանեն...

— Պիտի գնամ, ձար չունեմ, թող սպանեն... ասաց վշտացած վարդապետը: — Ժողովուրդը ինձ հանգիստ վթողնում...

— Ինձ այսուհետեւ աւելորդ է այստեղ մնալ... ասաց քիւրա ազնաւորներ:

— Ես էլ խորհուրդ չեի տալ մնալու համար, պատասխանեց վանահայրը: — Պնացէք: Տէր ընդ ձեզ, միայն ընդունեցք կաստրել իմ վերջին խորիսքը, առէք այդ բանավին. նոյն պահարանի մէջ, ուր թաքցրել եմ ձեր կայքը, այսաւել երկու արկղներում պահանձ են վանքի սրբութիւնները, տառէք ձեզ հետ, թող աւագանիների ձեռքը շնորհեն: դուք միշտ այնքան հաւատ էք ունեցել գէպի մեր վանքը, որ ոչ մի քիասմանց չի ունեցել:

— Կը տանեմ, միամիտ կոցէք, պատասխանեց Քուրդը: — Բայց դուք վեր առէք ձեզ հետ իմ մարդերից մէկը, նա հեռաւց կը հետեւի ձեզ, և եթէ ձեզ բռնելու կամ պահելու մնեն, նա ինձ իմաց կը տայ:

Վանահայրը համբուրեցաւ իր բարեկամի հետ և սկսեց դիմել Շեյխի բանակը: Եա ամէնեւին յօց չունէր թէ կը վերաբառնաց այնտեղից և միւս անգամ կը տեսնի իր բարեկամին:

Նոյն միջոցում հասան Օմարի մարդիկը, բերելով իրենց հետ երեսունի չափ աւելորդ ձիաներ, և նա բարձել տես իրան պատկանող իրեղինները, որ քանի օր առաջ ասպահու-

վութեան համար բերել էր այնտեղ, նա չմոռացաւ իր հետ վեր առնել և այլ երկու արկղներ, որոնց մասին խնդրել էր վահանացը. գունապանը բացեց պարփապի գաղտնի դռները եւ աղիւ Քուրդը խիստ ախուր սրտալ համբուրեց ասճարի սուրբ սեղանը և հեռացաւ վանքից:

Վահանացը Եղիսաբետ վարդապետը գնաց Շեյխի բանակը և այլեւս չփերադարձաւ այսաւղից...

ՐԱՅՖԻ

**ՐԱՅՖԻ ՄԵԼԻՔ-ՅԱԿՈԲԵԱՆ** (1835-1898). — Հայ վիպագրութեան հայրը եւ արէնամեծ վարպետ: Խաֆին ծնած է Սալլուստի Փայլացուկ գելուք (Պարսկաստան), իր նախնական ուսումը առած է Խիֆլսի գիմնազիանին մէջ, ատեն մը Հետեւուծ տուեւտուրի. այցելած է Թըրքակայաստանի արեւելեան գուլաները՝ Մուշ եւ Վան, առա Կովկասի մէջ պկասած է պարապել ուսուցչութեամբ, որու ընթացքին ծանօթացած է Գրիգոր Արծունիի եւ անոր ընձեռած գրական օժանդակութեան շնորհիւ: Կրցած է յայտնագործել իր տաղանդը:

Բայց ինչ ներշնչման եւ վիպագրութեան ազգեւրը՝ պատմական Հայութանին է եւ Տաճկահայ իրական կեանքը, իր վէպերը ուրեմն կարելի է բանենի երկու վվանուր մասի, հորածայն իրենց նիւթեան մասին առնելու մասին հին պատմութենէն, ինչպէս Դաւիթի թէլ Սամուելը, եւ անոնք որոնց նիւթը առնելու է հայկական հին պատմութենէն, ինչպէս Դաւիթի թէլ Սամուելը, եւ անոնք որոնց նիւթը կը շահանայաստանի ժամանակից Կետնքը՝ Զալարշիդնը, Խենքը եւ Կայելերը: Այս վէպերուն մէջ Խաֆին թէ՛ պատմաբան է, թէ՛ Տաճկահայակիր, թէ՛ վիպող եւ կը յեշեցնէ անգիտական գրականութեան Խութեալ-Խօթեալ անցկացը ու սպասարկը իր վիպելու եղանակովն ու ներկայացուցած յեղափոխական դէմքերուն տնիրական տի-



պերովք; Կարելի է վճռակնապէս ըսել թէ հայ Նոր գրականութեան մէջ վիպագրութիւնը իր հշմարիտ բարձրութեան եւ կատարելութեան առաջին հասցնադն եղաւ Բաֆին;

Բագֆին կը ներկայացնէ ամբողջութիւնն իսկ իր ժամանակակից հայ մտաւորականութեան տենչերուն, եւ իր վէպերուն մէջ հակառակ երեխավ Տաճկահայսատանի սորկական լուծը անկախութեան ձգտող երիտասարդութեան իտէալներուն, կը քարողէ ըմբռստութիւն եւ Տրաւէքր կը կարգայ գ-էպի Յեղափոխութիւնը: Այս պատճառով իր վէպերուն բացասական հերոսները առնուած են իրական կեանքեն, մինչ իր գրական հերոսները մուացածին են, այսինքն անոնք՝ որ գոյութիւն չունին ատակաւին, բայց հորկ է որ ստեղծուին: Իր մոգիչ լիվուն այնպիսի հօր ներկարծութիւն առաջ բերաւ ժամանակակից նորահաս սերունդին վրայ, որ կարելի է ստել թէ հայ Յեղափոխութեան գործիչներէն մեծագոյն մասը կը գործէք Բագֆինի իտէալսական տիպարներուն ազդեցութեան տակ, անոնց ներշնչումով եւ անոնց հաւատքով: Դժուար չէ ուրեմն հասկնալ թէ ի՞նչու Բագֆին տիպացած է այնպիսի ժողովրդականութեան մը, որուն նորանին ոչ մէկ հայ հեղինակ արժանացած է մինչեւ այսօր:

Արտեսատի տեսակէտով թափֆիք դորժերը աւհասարակ թոյլ են.  
կը պարունակեն խոչը գիծեր, առանց մանրամասնութիւններու, ծան-  
րսբեռնուածք են յառախ պատմազբական աւելորդաբանութիւններով,  
ին են կրկնութիւններով. եւ հասկնալիք են այս թերութիւնները՝ քանի  
որ վիպագիրսղն մեծալոյն նպատակն է եզակ թելադրել, կրթել եւ  
մզել: Բայց երբ տեղ տեղ ուօրմանթիք վիպագիրսղն ընդմէջն կ'երևէի  
իրապաշտ գրագէտը, պատկերները կը գաւնան կենգանի, գունագեղ  
և դմանեի:

Վերսու յիշուած գործերէն զատ, Բաֆֆին դժուած է Խալագողի Յիշուականանը, Ամիկ Աբաղաղը, Խամսայի Մշկինութիւններ եւ ուրիշ շարք մը գործեր. Թարգմանած է Ղաւաբաղի Աստղափեր եւ Կայեին Կտակը:



## ԶԿՆՈՐՍՆԵՐԸ

~~~~~

— Այսօր դարձեալ անօթի ենք, զաւակներս; կ'ըսէք հայրը.  
Այսօր դարձեալ անօթի ենք, սակայն վաղը, կը յուսամ որ  
ջուրերը քիչ մը աւելի կը հանդարտին... Ի՞նչ ընմեր, բա՛ղդ...:

— Ո՛չ, ջուրերը որքան որ ալ եռուն ըլլան, հա՛յր, ես կ'երթամ,  
կ'ըսէք որդին, վաղը քիչ մը դուն հոս նստէ մայրիկիս հետ,  
ինդճը ահա, քանի օր է հիւրնդցած է նորէն...:

Կ'ըլլա՞յ:

Քիչ մըն ալ դուն դատէ, տղա ս, քիչ մըն ալ դուն աշխատէ,  
Հայրդ, մայրդ, երկու խեղճուկ, ալ մեռնելու ենք քով քովի...»  
Որդին դժգոհնայուածքով մը խորհրդածեց, իսկ մենք, իսկ Ի՞ս:  
Ի՞նչպէս պիտի կրնամ ապրիլ երք մեռնիք դուք, հա՛յր...

Մինչ դուրսը

Որտագոռ բանակի մը պէս կառաղի, հազարաւոր  
Ալիքները ջղամահար՝ գեռ ափոնիքը կը ծեծէին:  
— Վաղը, տղա ս, մ'ութն ու լուսուն, ուռ կանները կը պատրաստեն,  
Բայց չմոռնա՞ս, քիչ մը պարան աւելի առ, քիչ մըն ալ սունկ...:  
Սուազաստը երբոր բանաս, ալ մի՛ նայիր, թող որ խաղայ,  
Մանուկի պէս է մակոյկը, հոգ մի՛ ըներ երբոր խաղայ,  
Իր հաճուքին գուն մի՛ դպիր, բայց ամէն պահ արթուն կեցիր,  
Որովհետեւ, ծով ըսածիդ հաւտալ չգա՞ր, կնկա՞յ պէս է...

Դուրսը, երկար կոչերովը, հովը՝ կամշոտ  
Կնոջ մը խուլ ժխորը կը տարտղնէր...  
— Վաղը տղան մինակ պիտի երթայ ծուկի, այնպէս է:  
— Ինքը երթալ ուզեց, «Դուն հոս կեցիր» կ'ըսէ ինձի:

Հապա

Եթէ անոր զալէն առաջ ես մեռնիմ...  
Ոյս վերջին խօսքով

Կինը մոտասեւեռ: Հայր ու որդի շեղ ակնարկով  
Անոր տժգոյն շրթունքներուն ողորմազին սարսուռները  
Տեսնելով լուռ կը մուային: Իրենց զիխուն վրայ թուշտող  
Պատուհասը կը պատմէին անոնք այսպէս իրարու:  
Մինչեռ գուրծը, փոթորիկը, ա՛լ աւելի կատաղասասատ  
Բարձումով մը յորդազեռ՝ շուրջը սարսուռ տարածելովկըզոռալի

— Խեղճ պղտիկը վաղը ի՞նչպէս պիտի երթայ

Սրեւածազին: ան միայնակ, հին տաշտի մը  
Կտոր փրթուն, յարմարցուած փուտ լարերուն  
Հետ զբաղած կը նաևարկէր: Ծովը իր նոյն զայրոյթովը  
Շառաջ շառաջ կը հարուածէր ու կը նզմէր սեւ կողերը  
Հին, գոգաւոր տաշտուկին...: Ո՞վ անօթութիւնն եւ ո՞վ յոյս:  
Ծովեզերքը, բարին վրայ, ներմակ տեսիլ մը կարծես թէ  
Զեռքովը ցոյց տաշտվ ծովուն բացը, կ'ըսէր.

«Ճակատազի՞րդ ալիքներուն մէջ է. քալէ»:  
Կը քալէ խեղճ, կոտրած տաշտը, կը քալէ...  
«Ճակատազիրդ քալէ նէ... գեռ ցամաքին կը նայիս. օ՞ն...»  
Կը քալէ, բայց ի՞նչպէս պիտի կրնայ տոկալ  
Հին ու հիւանդ տաշտուկ մը՝ զայրախով այդ ջուրերուն...  
Հորիզոնին վրայ՝ ծովը, կինն ալ տանը մէջ հոգեվարք... կը մահանան,  
Խսկ ծովեզը, երեք տկա՛ր գիշերներու սպասումի բեռան տակ,  
Աղետահար, դատարկ տաշտի մը դէմ հայրը  
Բուռնցքովը հեռուն կէտ մը ցուցցնելով կը ծիծաղի.  
Դէմքին վրայ մթին, խեղդուկ ու ողբազին տրտունջներ:

Թէվահայ գլուխացած

Թէվահայ գլուխացած.— Մէկը թուրք գրականութեան նորա-  
սագոյն գէմքերէն, որոնք վերջին քանի տարսւան ընթացքին հնչե-  
ցուցին թուրք քնարերգութիւնը:

Թէվահայ գլուխացած մըն է, սայց իր քնարին վրայ  
Խոր գլացուներ չեն որ կը թրիւան: Հովին ու ծովին, գիշերուան  
Եւ լուսնակին երգիչն է ան, որ իրերուն մինչեւ յատակը չիջներ, այլ  
կը համ ու կանցնի: Կը թափառի ծովուն եկերքը, կը մոնէ ձկնորսի  
հիւղակներէն ներա, կը սաւառնի ամպերուն գոգը եւ կը թեւապարէ  
դէպի լուսինը:

Թէվահայ գլուխացած թուրք գրականութեան մեծագոյն սէմպութ-  
քանաստեղծն է: Բանապետական շրջանին՝ երե գրաքննութիւնը ամէն  
ձգտում արդիւած էր եւ թուրք գրա-  
գէտները նոյնագէս հարկադրուած էին  
իրենց ամբողջ ուժը սպառել ձեւի  
զարգացման համար, Թէվահայ գլուխացածները,  
որոնց խորքէն կը յայտնուէին իր հա-  
մոզւմները, գաւանանքն ու յոյսերը:

Իր լեզուն պարզ է, ունը սիրուն եւ  
նոր արուեստը թուրք տաղաչափու-  
թեան օրէնքներէն ձերբազատ: Ի՞նք  
գլխաւորմէնէն է եղած այն սակաւա-  
թիւ բանաստեղծներուն, որոնք թուրք  
ուստանաւորի պայմանագրական սէղ-  
մուտներէն ձանձրացած, եւրոպական  
տաղաչափութեան արուեստը մշակե-  
ցին եւ այդ կերպով նոր շարժում մը  
ստեղծեցին իրենց շուրջ:

Թէվահայ գլուխացած, նորերուն եւ  
մանաւանդ նորագոյններուն մէջ, ու-  
նեցած է բաւական հետեւորդներ,  
որոնք սական ինկան չափազանցու-  
թեան մէջ՝ դառնաւով մերթ մեզի, մերթ թոյլ ու անարաւեստ: Իր  
բանաստեղծական գլխաւոր գործն է Խորակուած Քնար — Իրապարը  
Եիիկորք, — որ կը պարտանակէ բազմաթիւ քնարերգական գերթուածներ,  
բաւական սիրուն ու ներդաշնակ: Թէվահայ գլուխացած թուրք տարի-  
ներէ ի վեր Յուղորթ Գուէճի թուրք գրականութեան ուսուցիչն է:

## ՄԵՐԿ ԴԵՐԻ ՀԱՅ

Ինչպէս շները, այնպէս և մուրացիկները Թէհրանում,  
ունին իրենց քաղաքամասը, որից այն կողմին անցնելու և մու-  
րալու իրաւունք չունին մի առժամանակ: Այդ բաժանումը մի  
քանի ամսից յետոյ, ըստ երեւոյթին, փոփոխութեան է են-  
թարկւում: Մի քաղաքամասի մուրացիկը, որ ամիսներից ի  
վեր անդադար անցորդներին ձանձրացնում էր այդտեղ, յան-  
կարծ չի երեւում աղես, և մի քանի օրից յետոյ պատահ-



մամբ հանդիպում էի նրան բոլորովին ուրիշ թաղում։  
Սակայն այն մերկ գերսիցը, որին միշտ տեսնում էի լաւազարի փողոցի ծայրին, ձիաքարչի վերջանալու կէտի մօս սպազած — աւելի երկար էր նստել այդանդ։

Նստել է ահա պատի տակ, աւստրիական դեսպանատան կողքին, ևթէ փողոցը քիչ չոր է; Եթէ շտա ցեխ է լինում, բարձրանում է Լավազարի արդու պատից դուրս ցցւած պատանդանի վրայ հնրա երկու ոտնաչափ լայնութիւնում կուչէ գալիս՝ մնում։

Փաթաթւած է միակ մի վերարկուի մէջ։ Ուրիշ հագուստ չունի։ Առանց չափազանցութեան՝ այդ վերարկուն բաղկացած է հարիւր տեսակ ամէն ձեւի, ամէն գոյնի և ամէն մեծեան կարկատաններից։ Որոնք միմեանց են կցած հաստ թեկրով։ Դէրիշական վերարկու է և իրենք գերսիներն են շնում «Հզարմիցին» են կոչում։ Երեւնին, երբ տեղաւորելու համար բաց է անում վերարկուն, երեւում են նրա բոլորովին մերկ անդամները սեւացած ու կապած՝ ցրտից ու կեղափու։

Դիմին ունի թասածե. թաղեայ սեւացած գլխարկ, որի տակից դէսի նեղ ճականն ու քանքերն են իշնում ալեխան ու միմնանց կոսած մազեր։

Դէմքը փոքր է ու կարճ, աչքերը խոր և երազով։ Կարծես նացում է, բայց չի տեսնում։ Խիստ դժգոյն է, ձեռքերն ու ոտները նիհարացել, ոսկոր են կորել, մումիացի նման եղել, իսկ միրուքն ու բեմերը միմեանց խառնւելով՝ անհետացրել են շրմունքները իրենց մէջ։

Միշտ որսրուծ է, անդիքը չ չարծւում։ Եւ որովհեանց ցուրտ է, անի ծնկների վրայ, երկու ձեռքով բանած, հողէ մի փոքրիկ կրակարան, որի մէջ, մօտակայ հացթուխից տանձ փոքրիկ կրակը նա աշխատում է միշտ անշէջ պահել, առքութիւն ունենալու համար։

Երբ մի օր էլ անցնում էի կողքից, կանգ առի քիչ և ուզեցի տեսնել թէ ի՞նչ էր անում սցդ այլանդակ գերսից։

Զէր աղօթում. ոչ էլ երգում էր։ Անցարդներ շատ կային, բայց ողորմոթիւն իսկ չէր հացցում։ Զգւած ու խամբած

հայեացքով նայում էր ամէնքին։ Անցարդները յաճախ նրան էին նետում մի-մի աեւ փող։ Դրամը ընկնում էր կողքին կամ գողը։ Զէր շարժում. թողնում էր որ հաւաքւի։

Երբ մօտեցայ, զգաց հայեացքս, ծանրութեամբ զլուխը բարձրացրեց։ Հաղիւ նշմարուղ հեգնականի նման մը ժայխ սահնեց դէմքի վրայ, աչքերի անվլւններում։

— Դու գերսիշ ես, — հարցրի։

Գլխովը բացասական նշան արաւ և վերարկուն լայն բացաւ։ Կիսվին մերկ էր։ Կրակարանը աշխատեց գնել ուների արանքում։ Կկզել էր։ Յաջուեց վերջապէս, տեղաւորեց։ ծածկեց նշերում կրակարանը քղանցքներով և կիսախուփ աչքերը նորից ինձ վրայ սեւեսեց։

— Աֆիօն ես ծխում կարծեմ, ասացի ես։ Գլխովն այս անգամ գրականնշան արաւ, Եւ զննում էր ինձ ոչինչ չէր իմնդրում։

Մի քանի բոսէ լուռ նայելուց յեաց, յանկարծ ասաց խուլ, անդնդային ձայնավ։

— Ձեր երկրումն էլ աֆիօն ծխում են։

— Ոչ... դու թոյն է։ Մեզնում մարդիկ չեն սիրում իրենք իրենց թամնաւորել։

Ժպտեց և ասաց։

— Ուրիմն ձեր երկրում մարդիկ ցաւեր չունին։

— Ինչու չէ։ Բայց մի՞թէ հարկաւոր է աֆիօն ծխել, իրը մարդ ցաւեր ունի։

— Դուն սկի ծխել ես աֆիօն։

— Օ՛, ո՛չ...

— Ուրիմն չես կարող հասկանալ։ Բայց գուցէ լուկ ես, որ ծխողը փոխագրուում է երազի մի երջանիկ աշխարհ, ուր ցնուում են նրա բաղոր վիշտերը, ուր նա աղաս է թշուառութիւնից, անշանքից... Այդ չգիտե՞ս գու... .

— Այդունո՞վ ուրիմն դուք ձեզ միսիթարում էք։

— Ոչ թէ միսիթարում ենք, այլ աշխատում ենք մասնալ... Մաւանալ... Թիշ բան կայ մասնալու... .

Այդ միջոցին մի աղմուկ բարձրացաւ փողոցում։ Հեռ-

ւից նախ երեւացին դէպի մեզ արշաւող վեց սրբարիկ ձիաւորներ՝ երկու կարգ շարաւած. նրանց հաւելից սրճում էր չորս ձի թած, մի բաց կառք, որի մէջ փքւած բազմել էր մի սրբարիկ աղնաւական, հագած թիրմայի թանկագին շալից շքեղ մուշտակ:

Մի խումբ ազգանիր ցնցումներով, կանացք կիսամերկ, մանուկներ՝ ցեխաթաթախ, սրբարիկով, ատամները կափկափելով, վազում էին կառքի երկու կողմից՝ ձեռքերը պարզած, աղաչաւոր ձայններով.

— Աղա՛ ջան, մի դրամ . . .

— Տէ՛ր իշխան, մի մեւ փաղ . . .

Ժողովուրդը ճանապարհ էր տեղ: Կառքը պանում էր. ցնցումներով տասնաւոր մուրացիկներ, ճղփացնելով ցեխն ու ջուրը, վազում էին և աղնաւականը փքւած՝ դիտում էր անհոգութեամբ այդ լողորը:

Մերկ դէրւիշը ինձ նայեց, յետոյ աղնաւականին և ասաց.

— Պէտք չէ մոռնալ այդ . . . կարելի՞ է առանց աֆիօնի . . .

Մի քիչ լուեց. յետոյ յանկարծ աչքերը փաղեցին:

— Մեր նահանգապետն է, շարունակեց նա, երկիրը հարիւր-հազարով գնել է, որ երկու հարիւր հազար շահի . . . Եւ ահա թէ ո՞րպէս է շահում . . . Հարկաւոր չէ՝ ծիսել: Ինձ երբեմն թւում է՝ որ այս բալորը երազ է և որ երր աֆիօն եմ ծիսում, այն ժամանակ միայն մանում եմ իրական կեանքի մէջ, այն ժամանակ միայն զարթնում եմ քնից . . . Օ՛խ, ծիսի՛ր աֆիօն, տէ՛ր, և պիտի տեմնես թէ ի՞նչպէս կը մոռանաս այդ բոլորը, այդ ցաւերն ու անիրաւութիւնը . . . Փողոցի մէջ, սրատերի տակ, ցեխի անկողնի վրայ է որ պաւկում ենք մանք, իսկ մեզանով հարստացովը թիրմայի շալի մուշտակով է զրօնում. . . Յետոյ մի դանդաղ ակնարկ էլ ձգեց քիչ-քիչ և մասցող մուրացիկների վրայ, սրացող կառքին և երր կծկում էր վերաբերում ասաց.

— Կեանքը, երջանկութիւնը միմիայն քնելու մէջն է. իսկ այս բոլորը երազ է, վատ մղձաւանց . . . Անցի՛ր, տէ՛ր, մի խանգարիք քնելու . . .

Ու ամիսովւած, գլուխը խոնարհ անշարժացաւ, երբ վերադառնում էի, դէրւիշը միշտ նոյն տեղն էր, միշտ անշարժ, գլուխը կրծքի վրայ, ինքնամուացութեան մէջ . . .

ՎՐԱՆԱԾՈ ՓԱՓԱԶԵԱՆ

**ԱՐԹՎԱՆԵՍ ՓԱՓԱԶԵԱՆ**. — Ծնունդով թրքահայ, գրականութեամբ կը պատկանի կովկասի, ուր ապրած եւ պրտադրան է գրեթէ իր բոլոր գործերը: Այս իսկ տեսակէտով, կը միացնէ իր վրայ հայկական երկու գրական հոսանքներուն գլխաւոր ազդեցութիւնը եւ իր լեզուին մէջ՝ երկու բարբառներուն ներքին շալապատումը: Ահա թէ ինչու համար Փափազեանի ոռը աւելի նուրբ է եւ լեզուն աւելի ռկուն ու կառարեալ:

Փափազեան օժտուած է վիազի տաղանդով: Իր նորավէպերն ու պատմուածքները՝ կենդանի, սեզմ եւ գրաւիչ, հայ գրականութեան նոյն սեւի ամէնայաջող էջնորը կը կազմեն:

Փարավեանի գրականութիւնը եղած է այլազան եւ ընդարձակ, — ատեն մը արտայայտութիւնը՝ Տաճկահյերու մռայլ կեանքին, ըմբուտութեան շռնչով, ատեն մը հայ կեանքի ողատկերացումը՝ աւանց բան-տանիք եւ անկախ, ժամանակ մը ազդեցութեանը ատեն սկսվութիւնին եւ ատեն մը ալ ներքէի Ֆետեւողականութեամբ: Փափազեան կամ է աւելի սունդուց քան սրաց ազդութեանը չէ մէջ առանձիւ:

Արգամանը գործերին են՝ Կոյրե, Հայե Թիզ, Ասի, Եմիլիյի, Սամար, Հովով Աշխաւառութեան, Արմենի, Ասպետ, Եւնու: Աշխատակցած է կովկասահայ լրագրութեան, ինչպէս եւ վրաց է 85-86 ժուտկաններուն Պուլոյ Մասկանի եւ իսկմիի Արեւելիան Մանուշին մէջ մէկ քանի սիրուն վիստակներ:



404440

Ահա՛ Կովկասն իմ ոտքի տակ: Ես մշն-մենակ վերեւում  
Սպիտակափառ լեռան կըրծքին լուս կանգնած եմ ու նայում,  
Ինձ պէս բարձր, արծիւն հեռւում դէպի եթեր վերացած՝  
Օդում հանգիստ սաւառնում է, թեևերն հըզօր տարածած.  
Եւ տեսնում եմ ես այստեղից հեղեղատներ վըրփրալից  
Ինչպէս ծնւռում, ինչպէս ծիւնի հիւսեր փյում սարերից:

Այստեղ ահա շար-շար ամպեր մեղմ սահումն իմ դիմաց,  
Դոռ զրվէժներ նոցա ճեղքում ու պլանում դէպի ցած,  
Եւ աղմուկով պիմտեղ դիսլում լիրկ ժայռերի կոյտերին,  
Իսկ քիչ ներքեւ—չոր մացառ է, մամուռ՝ կըպած քարերին.  
Քիչ էլ այն կողմ ևս տեսնում եմ կանաչ, թաւուտ անտառներ,  
Ուր վլստում են եղիքրուներ եւ ճրուողում թուշոններ:

Այսուեղ արդէն եւ մարդիկը բոյն են դըրած սարերում,  
եւ խաշները մեղմ մայում են դալարախիտ վայրերում.  
Եւ խաշնարածը իհնում է ցած,— դէպի ուրախ հովիտներ,  
Դէպի խաղուն Արագվայի կանաչագեղ, զով ափեր,  
Եւ ըքաւեր ասպատակն է դարան մտնում կիրճի մէջ՝  
ուր Թէրեփի կատաղաթից, զուարճ խաղին տրկալ մեռ:

Ապօբաց նա ու մռնաց, որպէս վայրաց մի կարևո, Ար վանդակից որս է տեսել, աջըս տվել ու արփեն Եւ խիւռում է նա ափերին, Եւ ապարդիւն կրիւ տափս, Եւ իւր քաղցած ալիքներով ժայռեր լիզում ու լալիս... Սակայն ի զուր: Նորա համար ըրկայ ուրախ ոչ մի օր, Նորան ճնշում ու խեղդում են լուռ քարափներն ահաւոր: Թարգմ. Ա. ԽԱՏՈՒՐԵԱՆ ՊՈԵԴԿԱՆ,

Եօթը քնացուշերուն Երկրորդ կեսնքը

Եփեսոսի եօթը քրիստոնեաներ էին որ կը կոչուէնին Մաք-  
սիմիանոս, Մաղլոս, Մարկիվանոս, Դիոնեսիոս, Յովհաննէս,  
Սբապիտին և Կոստանդին: Դիօկիտոս կացակը օրով՝ ողջ ողջ պա-  
տր կաւառած, կելիոն լեռան մէկ քարայրին մէջ, հոն քնա-  
ցած էին Տէրոջը կամքովը: Արդ, Թէսող որոսի թագաւորու-  
թեան երեսուներորդ տարին, որմնագիրներ, քարերու պէտք  
առնենալով, քարայրը բացեր էին, և եօթը քնացողները ար-  
թընցեր էին՝ կարծերավ թէ մէկ գիշեր մը միայն քնացած  
էին: Բայց իրենց խմացուցին թէ երկու հարիւր տարի քնացեր  
էին և թէ, իրենց քուն եղած միջացին, քրիստոնէական կրօն-  
քը ամբողջ պետութեան մէջ չաստուածներուն պատշտամուն-  
քին տեղը բանած էր:

Թափօր մը եկաւ իրանց որչին աչչս առաջ ու շահ պաղսերն ու տանիլ Եփեսս :

Երկու դար քննացած ըլլալով, հանգչած գոյս սը ուստի և վարդի պէս թարմ դէմք: Եւ իրենց միտքը երիտասարդուն թեան ծաղիկն անեղծ էր պահած:

Մինչ կ'իշնէին լեռան կամաններէն, կը չանացին երսւա  
կայլ ինչ որ քիչ յետոց պիտի տեսնէին: Եկեղեցին թողած  
էին դեռ փոքր ու հալածուած, բայց ամէնչն սուրբ առաքի-  
նութիւններով շողշողուն: Քրիստոնեաները, այն ատեն, ար-  
դասութեամբ, մաքրութեամբ կ'ապրէին: Հիմա որ եկեղեցին  
անդիմական էր և կայսրը ինքն իսկ հաւատացեանիներուն պա-  
րագաւուն էր եղած, անշնչաց այդ առաքինութիւնները ամէ-  
նուն բայց կը փայլին:

Առ զնակելի տեսարան մը ըլլապու էր այդ :  
Կ' իրեն արայէն անսահման բնկերութիւն մը՝ իրարու օգ-  
նող և իրանց ուժեցածը իրարու հետ բաժնող եղայրներու :

ժուժկալ, հեղ ու մաքուր, և անմեղ զուարթութեամբ մը  
ոգեւորուած՝ ցրուած՝ անանկներու մէջ, ծառերու գեղեցիկ  
հովանիքն ատակ, ու առառուընէ մինչեւ իրիկուն ազօթքներ եր-  
գելով. այլեւս ո՛չ բանտկ, ո՛չ դատարան, ո՛չ սատիկանու-  
թիւն. մէկ խօսքով, Աստուծոյ թագաւորութեան մէկ երկրա-  
ւոր ուրաւագիծք:

Եփիսսու մասն գլխաւոր դռնէն, որուն վերեւ կը կանգնէր իսաչ մը, անարգիչ կախաղա՞ն՝ որ պատուոյ նշան մը դարձած էր այժմ : Հըճուեցան՝ զանգակներու հնչիւնն իմաստարով, գոնութեամբ տեսան եկիդեցիներու շատութիւնն ու մեծութիւնը, խանութներն ուր խաչելութիւններ ու սրբազնն պատկերներ կը ծախէին, հանրացին շէնքերը նուիրագործող քարեպաշտ վերտառութիւնները, և ամէն ինչ որ նոր կրօնքին ապահով տիրապետումը կը հաստատէր, այն հաւատքին՝ որուն համար երկու դար առաջ չարչարուած էին :

Բայց, հանուէսին փաղէն կուրացած, կեցցէներէն խպացած, նախ չնկատեցին որ, այն պահուն ուր պալառներուն պատշգամներէն ճոխազգեստ կիներ ծաղիկներ կը նկատէին իրենց, ոստիկաններ բրատար մէկդի կը հրէին ամբոխը աղքատիկ մարդոց՝ որպար եօթը պարզամիտ յաղթականներուն հագուստին գաղիկ կուցէին :

Զիրենք տարին Եփկոսոփ ամէնաշքեղ եկեղեցին, ուկեզօք թիգնաթուռներու վրայ տեղաւորեցին, խորանին առջեւ։ Եպիփակապոսը, սակիտվ ու ակունքներով պապղուն, իրենց սրբութիւնը սպանծացուց։ Բացատրեց թէ Աստուծոյ կամքին մէջ իրենք գործիքներ եղած էին մեծ խորհուրդի մը։ Որովհեւ, ճիշտ այդ օրերը մեռելիներու յարութիւնն ուրաքաղ հերեակոսներ երեւան եղած ըլլալով՝ Աստուծած ուղարք զանոնք խացառաւակեց՝ Եօթք մեռենալուն ոռնչանեւու։

Եկեղեցին համակ պֆնուած էր մողայիքներով, արդար  
ներով ու թանկագին մետաղներով: Իրենց իրկրաբնակ կոչտ  
հագուստին տակ, զոր իրենց վրայ թռած էին թէ արդան-  
քի զգացումէ մը գրդուած և թէ նկարչական ձևապէս, եօթը

Քնացողները պաշարուած էին գեղապաճոյց կիներով ու բարձր  
սիածնատարներով . որոնք հասարքը թիւամբ կը դիտէին  
իրենց վարդադոյն և անկնծիո դէմքը . Բայց գեղարդներով  
զինուած եկեղեցական սիերժազգեստ սպասաւորներ կողմանկի  
մասերուն խորը կը մղէին հասարակ ժողովուրդը , և եօթը  
քնացողները կը յիշէին գևանափորներու մերկութիւնը և առա-  
ցին եղբայրական հաւասարութիւնը :

Օրուան նորութիւնը կղան : Վաստիկ մը լրաց է և  
մեծ ճաշ մը տուաւ : Այնքան զարմացած էին իրենց պատա-  
հածէն և կամ այնքան խօսելու վարժութիւնը կորմնցուցած  
էին , որ գժուարութիւնամբ մաքիմն կը հասլիցնէին , իրենց  
հարդար հնչումը ծիծաղ կը պատճառէր : Իրենց կը հարցնէին  
թէ ի՞նչ զգացած էին այդ երկու դար տեսող քունի միջոցին .  
կը պատասխանէին թէ ոչինչ զգացած էին : Այն ատեն , զի-  
րենք կը հարցափորձէին Դեկիս կայսեր ժամանակի բարքե-  
րան , սովորութիւններուն ու գէպքերուն մասին . բայց որով-  
հանեւ պարզ մարդկի էին ու երգեք նուրբ զիտող չէին եղած ,  
անհնարին ու հակիրճ պատասխաններ կու տային , վերջ ի վերջո  
զիրենք հանդիսաւ կը ձգէին և ուրիշ բանի վրայ կը խօսէին :

Զարմացաւ և տառապոլ որ  
գգեստներան և նոյն խակ իրենց խօսքերուն մէջ այնքան քիչ  
կը հետեւէին քրիստոնէական համեստութեան : Անոնցմէ մէկը  
մարտիրոսներն մէկան, ամէնէն երիտասարդին, կը նոցէր  
այնպիսի ձևով մը, որ ան սովորուեցաւ աչքերը վար առնել  
Գիշնեսեն զմացելի էին, խորտիկներն առատ ու նրբանամ  
ու կաչնականներան երակներան մէջ արիւնին ու միսին թա-  
քուն զօրութիւններն յուղելու բնովթն ունեցող . խօսքերն  
սկսան աւելի ազատ ձև մը առնել : Եօթք քնացողները խմա-  
ցան, միւս հրաւիրեալներուն խօսակցութենէն, թէ երկու սե-  
ռէ շատ մը հաւատացեալներ անընդհատ կր մեղանչեն բարի  
վարքի կանոնին գէմ, թէ այդ մկրտուած մարդոցմէն շատե-  
րը ագահ, խարդախ, սոսախս, անարդար, անպատճառ էին,  
թէ կային դեռ ոչ միայն հարուստներ և աղքամներ, այլ կի-

կեքիչներ և կեղեքեաներ , և թէ անհամար քրիստոնեաներ կ'ապրէին ճիշտ այնպէս լինչպէս ապրած էին չաստուածներու երկրպագուները : Ու տեսան նաև թէ միշտ կային սորուկներ , և թէ նոյն խակ բաւական խիստ կերպով կը վարուէին անոնց հետ : Վանքին մէջ ուր կը բնակէին , նկատեցին , այն վիճաբանութիւններէն սրանց ներկայ կը գտնուէին , թէ երկու հարիւր ապրիէ ի վեր եզիեղեցին վարդապետութիւնը ծանրաբեռնուած էր նրբութիւններով զորս առաջին հաւատաց- և անկարգ անդիտացած էին և որոնցմէ եօմիւ քննացողները ոչինչ կը հասկնացին : Իրենց կը դիմէին՝ իրր իրաւարար , բայց իրենք պարկեցարէն կը հրաժարէին այդ գերը կատարելէ , ինչ որ իրենց վարկը կը նուազեցնէր : Բայց չէին կ'նար չաեւ- նել թէ այդ հմուտ վարդապետները , որ դաւանանքին վրայ այդդամն բարակը կը փնտուէին , աւեստարանական առաքինու- թեանց ամէնէն ատարրականն ի գործ զնել կը մտոնային և պարարտօրէն կ'ապրէին հասոյթովն այն հոգերուն զորս կացորը իրենց առւած էր , այսինքն առքատներու աշխատութեամբը :

Երր եօմիւ քննացողները փողոցին մէջ ժուռ կուգային , ամէնք քայլի՝ կը գայթակղէին : Խառնակենցաղ կիներ հոն իրենց իւային ծաւողիները կը լարէին անցորդներուն : Ամէնուորեք՝ Խարթաններ ուր ամօթիսածութիւնը կը վիրաւորուէր : Օր մը , երկրայսացումներ ապրովը ուզեց վիրենք իր խումբին մէջ տայնել : Իրենց կ'առաջարկէր հասարակութեան պատմել իրենց բատմութիւնը և իրենց «ապաւորութիւնները» և յետոյ «գեա- սիփորներու աւեստարաններէն» մէկ քանին մնջկատակել , և սպաւցաւ՝ աւեստներով իրենց ցատմալից մնիքումք :

Գաղին այցելել չքաւոր թաղերը, հն է որ, վնասելով  
ինասելով, իրենց նման հոգի ունեցող քանի մը մարդ զաման,  
այց չին բժիշներ որ տէրութեան մը մէջ, որ բոլոր քաղ-  
ունիները և նոյն ինքն վեհապեսը Աւեաարանին հետեւող կը  
ոչափին վիրենք, այդպիսի տառապիալներ գտնուեին և անսուց-  
նող չլիր:

«Ի՞նչ կ'ընե կայսրը», կ'ըսէին մտքերնուն, և այս միջու

յին ուր այս հարցումը կ'ընէին ինքնին, իմացան որ Թէոլուրոս, քրիստոնէաջարդ կացար, եօթը հագար հոգի մորթիլ

տուած էր Թհուաղսոնցը զարաւելու մասին պատճենութեան մասին ամէն օր, գանձութեամբ կը լցուէր։  
Իրենց սիրառը, ամէն օր, գանձութեամբ կը լցուէր։  
Աւելի դժբաղդ էին այժմ քան այն միջոցին, երբ հեթանոս-  
ներէն հարածուած ու պաշարուած, գերեզմաններուն մէջ կը  
պահանջանէն։ Կարծողներ եզած էին թէ իրենք հրաշքներ սիր-  
առ գործեն։ և որովհետեւ Սատուած իրենց թող չէր տուած  
հրաշք գործել, իրենց վայելած պատիւը առավ քիչ մը ինկած  
էր։ Եւ ըստ որում, միեւնոյն ասեն, կը յանդգնէին հանրա-  
յն ու սոսկական բարքերը այսպանել, վերջ ի վերջոց զիրենք  
նեղացուցիչ գտան։

Հիմա, — տեսի գէշ, — կը սկսէին մոռնալ զիբունք : Զու-  
տաքրքրութիւնը զոր իրենց պարագան արթնցուցած էր, շու-  
տով թիւցած էր : Եւ իրենք կը տառապէին առկից, որքոն  
այ խռնարհ ըլլային որոսով :

ալ բարեր, ըստ-ու կը գտային, նոյն խակ վասրի  
իրենքզիրենք պահպառիս կը գտային, նոյն խակ վասրի  
մէջ, ուր իրենց սրբութիւնը հասիստական ու լրածոյ կը  
թուէք, կը ձանձրանային հոն, և սակայն ա՛լ քաջութիւնը  
չունէին անկէց եղեկու:

Օր մը երբ փորձառու ծեր քանանայի մը կը պատճէին  
իրենց յուսախաբութիւնը և քրիստոնեայ պետութիւնն ու հե-  
լլանու պետութիւնն միջեւ չուա քիչ տարբերաթիւն գտած ըլ-  
լանուն ցաւը, և երբ ինքնին կը հարցնէին անձկութիւնմք՝  
«Քրիստոս արդեօք ի զ՞ո՞ր եկաւ աշխարհ», ծերունին պա-  
տասխանեց իրենց.

հանջնալն ու լնդունիլը . նոյն խել եթէ մարդ իր բոլոր վար-  
մունքը սնոր չիհամաձայնեցներ : Շատ ունինք բարի մահեր  
կամ գէթ վայելուչ մահեր . . . Նոր հաւատքը ահազին բարիք  
կը գործէ բարբարսներուն մէջ , կը մեղմացնէ անոնց դաժա-  
նութիւնը , զանոնք կը ճկէ գթութիւն , զանոնք կը զարէ ու-  
րիշ կիանքի մը յնապէ կամ վախովր . . . կը արանջաք թէ  
Աւետարսնին պատուէրները կէտ առ կէտ չեն գործադրուիր :  
Բայց պէաք է նախ խստավանիլ թէ մեծ պատութիւնն մը ո՛չ  
վաճառականութիւնը , ո՛չ արդիւնաբերութիւնը , ո՛չ արուես-  
տը , ո՛չ շահերն ու ինքնապաշտպանութիւնը կարող են միշտ  
համաձայնիլ անոնց հետ :

«Զանոնք ամրողջապէս կիրարկելի կը գանեմ միմիայն  
արհեստաւորներու , երկրագործներու կամ թափառիկ հավի-  
ներու վարդիկ խումբերու մէջ : Աւելին պիտի բահմ . ինքնա-  
զոհութեանն , հաւասարութեանն , համայնական աղքատութեանն  
պէս անիմաստ պատուէրներու վրայ հիմնուած ընկերութիւն  
մը այն ատեն միայն կրնայ ապրիլ՝ երբ բոլոր անդամները հե-  
տևելին այդ պատուէրներուն , ուրիշ խօսքով՝ եթէ բոլորն աղ-  
ուուրբեր ըլլան , բան մը՝ որուն վրայ յոյս զնել անխելքու-  
թիւն պիտի ըլլար . . . Եկեղեցին ստիպուեցաւ . իր կանոններուն  
խստութիւնը մեղմացնել . և աղէկ ըրաւ . . . Որովհեան եթէ  
որ մը պատահէր որ այդ պատուէրներին ումանք կեղծաւորա-  
պէս զաւանուէին և ստարինութիւնէ ու հաւատքէ զուրկ  
մարդոցմէ կիրարկուէին , ուրիշ բան պիտի չարագրեին բայց  
եթէ անկարգութիւն և անիշխանութիւն . . . Այդ ծայրագոյն  
պատուէրները կ'առաջադրեն խաւալ մը որուն պէտք է ձգարի  
սոսկական կեանքին մէջ . եթէ հաստատութեանց մէջ մրա-  
ցուէին անոնք , ապարդիւն պիտի ըլլային կամ վտանգաւոր . . .  
«Որովհեան վերջապէս . . .»

Բայց եօթը քնացողները , զարմանքէ և սոսկումէ՝ երես-  
նին ծածկեր էին : Տէր Հայրը յարեց՝ աղմլրով .  
«— Կիրարգելի եղբայրներ , եթէ ամէն բան պատէս  
գէտ պիտի տեսնէք , ինչո՞ւ արթնցաք» :

Եօթը քնացողները գեռ ժամանակ մը շարունակեցին  
իրենց ցաւագին ու գայթակղած կեանքը :  
Աւանդութիւն մը (իրաւ է թէ կասկածելի) կը հազորդէ  
որ անոնց երկուքը գէշ վերջացան :

Ամէնէն երխասարդու , Մաղքոս , ցանցին մէջ ինկաւ-  
տարկանեալ կիոչ մը : Աւրիշ մը , Մաքսիմիանոս , յաւակնեցաւ  
ապականեալ կիոչ մը : Աւրիշ մը վերահասաւաել եղծուած կրօնքը : Քա-  
նուզներու մէջ կը քարոզէր , քահանաներուն ու հարուստ-  
ներուն դէմ գոռալով , ու բանարկուելին ուրիշ արդիւնք  
ձեռք չձգեց :

Միւս հնագ քնացողներուն ցաւը , անձկութիւնն ու ձանձ-  
րովիր ատավ բազմագոտկուեցան : Համկցան թէ երբեք ովասի-  
րացինացին վարժուի այն բաներուն զորս կը սկսնէին . և  
շկարենացին վարժուի այն բաներուն զորս կը սկսնէին  
իրիրուն մը . աղաւեցին Աստուծոյ որ զիրենք նորէն քնացնէ  
մինչեւ վերջին դատաստանը :

Հետեւալապ օրը , մուած գննուեցան իրենց խուցին մէջ :  
իրենց դէմքը «վարդերու թարմութիւնը» պահած էր :

ԺԻՒԼ ԼՇԵՐ

## ՎԵՐՋԱԼՈՒՍԱՅԻՆ

Իրիկուն մը՝ աշնան որխուր .  
Գիւղէն հեռու՝ բըրին վըրայ :  
Ամպերուն տակ սակեփրփուր  
Անուշ հով մը կը սարսլռայ ,  
Մինչ կը գեղնի արեւն հատած ,  
—Մութ վիշերին՝ լոյս-ուանմիրայ :

Գաշուերուն մէջ համատարած  
Հողագործներ գեռ կը հերկին  
Լայն վորն երկրին կակուղ ու թաց :

Աղօստ ցոլքեր զորշ երկինքէն  
Կը ցանցնուին դաշտերուն մէջ  
Ու մշուշը կը ծակծկեն:

Եւ կեանքի մը պէս վաղաշէջ,  
Կը մարմբրի արեւն հատած,  
Լոյս-հոգիովն իր կենաստենզ:

Ու շրջարշներ, ցուրտ սարսըռուն,  
Կը հազցըննեն սեւեր երկրին,  
Սուզի սեւերն ստուերներուն:

Մինչ պատկերներն ալ կը մարին  
Երազներու պէս մշուշոտ,  
Այս ոսկեզօծ ոգեւարին  
Հուսկ ցոլքերուն տակ նրւաղկոտ:

Ա. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

**ԱՐՏՈՒՐ ՅԱՅՐՈՒԹԻՒՆԵԱՆ**  
ԵԱԶ. — Արտաշէս Յարութիւնեան  
իր գրական սկզբնաւարութիւնն ը-  
րաւ որպէս բանաստեղծ, ապա յայտ-  
նուեցաւ նաև որպէս տաղանդաւոր  
արձակագիր եւ մէկը թրքահայերու  
առաջնակարգ գեղագիւղ-քննադատ-  
ներէն: Իր արձակը նուրբ է եւ  
կատարեալ, ածը վերլուծող եւ  
պատկերալից, իր բանաստեղծու-  
թիւնները գդրեթէ ամբողջավին  
քնարերգական՝ հիւսուած են թարմ  
գլուխումներով, սամանք ալ հովուեր-  
գական շունչով՝ զեղուն դաշնա-  
յին գեղեցկութեանց յափշտակու-  
թեամբ:

Հրատարակած է իրուած Քիար,  
Երկումի եւ նոր Քիար բանաստեղ-  
ծական հատորները:

բարձրական Գրականութիւն

## ՈՂ ԶՈՅՆ ԶԵԶ

Ողջունում եմ ձեզ, ով ժիր գութանի չարքաշ հերոսներ,  
Որ թէ՛ որոտի, թէ՛ տապ արեւի հաճանչների տակ  
Ուժով խլում էք ազահ, կոշտ հողից  
Չեր հացն ու վաստակ:

Ողջունում եմ ձեզ, ով աշխատանքի անխոնչ հսկաներ,  
Որ գիշեր ցերեկ հազիւ շնչելով լեռնահանքերում,  
Քլունգ էք մխում խաւար, անիծեալ  
Հողի շերտերում:

Յանկարծ չարագուժ զրի վշշողը լաւեց մօտիկից.  
Վայրկիան մ'եւ ահա կամարը անյաղթ տապալւեց ուժգին,  
Զոհի դիակն է լողում անդընդում,  
Ողջում անմենկին:

Բայց եւ նեղքւած է ու բացւած կուրծքը յամառ, լերկ սարի  
եւ շողեկաթսան վազում է միջով յաղթական անցքով  
եւ արշալուսին դիմաւորում է  
Ողջագուրանքով:

Ողջոյն ձեզ, ողջոյն, հոյակապ խելքի, մոքի ասականներ,  
Թշւառ ամբոխի դուք նահատակներ, ուղեցոյց ասողեր,  
Որ չարիքի դէմ միշտ կոչ էք անում  
Անվերջ մարտ մղել:

Ողջոյն եւ նոցա, որոնք տոգորուած ազիւ վաստակով,  
Հալում են, մաշւում հանգիստ չիմացող անյայտութեան մէջ,  
Զե՞զ, «ողով արի» ցրւա՛ծ եղբայրներ, սրտով դողդոցուն  
Օրհնա՞նք եւ ողջոյն:

Ողջունում եմ ծեզ, երկաթի՛ կրծքեր,  
Որ մինչև դագաղ անընդհատ գործում  
Ու չը էլ յոգնում խուլ ժխորի մէջ—  
Արհեստանոցում:

Ողջո՞յն եւ նոցա, որոնք գտնում են  
Միակ սփոփանք աշխատելու մէջ.  
Ցանքի, բըլունզի, մոքի զի՞նուորներ,  
Չեզ ողջո՞յն անվերջ:

Տեսնում եմ ահա վաստակաւորներ,  
Նիրհում են յոգնած, քնով կախարդւած.  
Անթիւ նաւերի ցրւած կմախքներ,  
Ալիքից ջարդւած.

Բոպիկ մանուկներ, ծերուկ հակատներ,  
Սովալուկներ ու հաշմանդամներ,  
Թոքախտաւորներ, զունատ վշաահար  
Քայլում են յամատ:

Երանց ծախները լսում եմ հեռւից,  
Երանց ճանաչում ծանօթ բառերից.  
Երանց ազմուկից—որ մօտ է սրտիս—  
Հրճւում է նոզիս:

Մի աշխատանքի անապա՛րտ հերոսներ,  
Ես ծե՛զ եմ երգում, ծեր սերտ միտթեամբ  
Ծնէ մի՛շտ եղէք մեծ, կուեցէ՛ք քաջ-քաջ—  
Կեանքը է շատ կարճ:

Օրնեւած վաստակի մայր-անդաստանին,  
Կանգուն թէ ընկած նահաստակներին  
Կը վացեն անմահ աստղեր, արեգակ,  
Արագէս Աստուծոյ աշալուրզ հայեացը:

## ՆՈՐ ԶԳԵՍԸԸ

—Զըմեմ ըսի ամա, չպիսի ըլլայ, գոչեց էլալիս հանրմբ  
իր ամուսինին: Խնձի նայէ, Յակութան աղա, սա ըսէ մեր  
Սեգրակին: Էրկու օրէ ի վեր դպրոց գացած չունի: Տունէն  
զուլու էլալուդ պէտ, նայիս մեր հատիկեարը բրբրս  
տառն կուգայ, մէկէ գպրոց կ'երթամ տէլի մեզի կը խարէ կոր  
եղեր, վերի փաղացէն քեզի կեօքէրէմիւս կ'ընէ եղեր: Ալ անկէ  
հառքը կրնասնէ դպրոց խրկէ, պաւալուն կանչուըստելուն սօնը  
չիգար: Ալ չևմ դիմանար կոր, դպրոց գնա լուկով պիրանա  
մազ բուսաւ: Գո՛ւն խօսք հասկցուր սա հայավին:

—Հո՛ս էկու նայիմ, ծօ՛, ըստ Յակութան աղան: ասուր-  
սամներիւ տարիկան աղու մը, որ բազմացն մէկ անկինը  
կծկանի նասեր էր սպասափառար:

Տղան աեղէն չերերաց:

—Ծօ՛, հոս շիգա՞ս, շա՞ն գաւակ, սրուաց այս անդամ  
Յակութան աղան այնչափ ուժով, որ աղան ընդուստ անդէն  
ցատկեց և, իր նիհար ու բարակ սրտնքներան վրայ գինովի  
պէս սատաններով, եկաւ հօրմէն երկու երեք քայլ անդին  
կանգնեցաւ:

—Զէ՛, չէ՛, հոս մօսս էկուր, ըստ Յակութան աղան  
սմար թիւէն բանելով և առջին քաշելով: Սա ըսէ նայիմ ին-  
չո՞ւ դպրոց չևս էրթար կոր:

Տղան չպատասխանեց, գլուխը կախած և աշուրները զե-  
ամին խսնաբնեցուցած:

—Զըմէն, ծօ՛: Աս մենք քեզի համար պօշ տեղը վիրայ  
վարա՞ պիտի անք դպրոցին: Ամէն շարթու կոխ՝ տան  
վարա՞ վարժապեախող կը տանիս կոր քառասն վարան:  
ծառքովդ վարժապեախող կը տանիս կոր քառասն վարան:  
Քառասն վարա վաստիած անի՞ս կօնիրի մէջը: Հայտէ՛, ըսէ  
նայինք, ինչո՞ւ դպրոց չևս երթար կոր: Զի պիտի ըսես, հա՞  
լոցինք, ինչո՞ւ դպրոց չևս երթար կոր: Զի պիտի ըսես, հա՞  
լոցինք, ինչո՞ւ դպրոց չևս երթար կոր:

Ելպիս հանըմը տեղէն ցատկոց, զաւկին քովը գնաց, և իր զիբին առնելով զայն՝ բազմողին անկիւնը տարառ, թաշկինակով մը անոր արցունքները սրբելով. յետոյ էրկանը դառնարով.

—Եյ, զուն ալ փեք խային էս, մարդք: Վուր տեսիք խն  
կօյշիւր տեսիքիւն ա՞:

— Քա սեօլիկին, նեյէ սեօլիկմէյօ:

Ելտիս հանըմը գիրկն առած էր զաւակը, և զայն փայ-  
փայեցով.

— Ե՞ր , զուն ալ չըսէ՞ս , ի՞նչ կրկայ , քեզի չպիտի ու-

— Ի՞նչ գուրցեմ, մայրիկ, բասւ վերջապէս Անդրակ արցունքներուն մէջէն. աս պատռտած լաթերովս խնառո՞ր դպրոց էրթամ. ամէնքը վրաս կը իմաստն կոր. անցած օր վարժապետը ըստ որ վրատ գլուխող քիչ մը շտկել չի տա՞ս: Ամէնքը նոր հագուեր են, ևս մինակ ասանկ ծըւիկ ծըւիկ լաթերով դպրոց կ'երթամ կոր:

Յակովի աղան, որ ա՛լ հանդարասած էր, ինոյն նայեցաւ յուսահասութեամբ։ Զաւկին խօսքերը պատին գտեր էին։ Ինքն ալ, իր ազքասութեանը մշջ, հպարտ եղած էր միշտ, և իր զաւկին այդ զգացումը հաճոյ կու գար իրեն։ Կասդը ձեռքէն առաւ Սեղբակը, և քոյլի նստեցնեով,

—Մի՞ լար, աղաս, մի՞ լար, զուն վազը զպրոց գնա  
նորէն, ևս քեզի աղուոր ձեռք մը լաթ կ'առնեմ, աղուոր  
աղուոր կը հագնիս:

Եւ սիրոն այնչափ լեցած էր, որ աչուռները թողկաց.

X.

Հանկը գիւրին էր, բայց գործադրեն ի՞նչքան դժուոր։  
Գործելուն վիճակը յայտնի է, և երկաթագործը, արիւն  
քրտինք մանկով, հազիւ կրնար իր ընտանիքին օրական ապ-  
րուստը հոգալ։ Ուր առջեն պիտի կրնար քով քափի բերել  
չորս հնագ մէջիւտ, զաւկին ձեռք մը զգեստ առնելու համար։  
Եւ սակայն պէտք էր. առնելէն զատ ուրիշ ճար չկար։

Երիկ կմիկ գլուխ զլիստ տուեն, և որոշացին հայթացեկը պատմարը, Յակոբձան աղան քիչ մը աւելի աշխատելով և այդ գումարը, ինայտ ինայտ լինայտութիւն ընելով, Պակասծ երգիս հանճըմք քիչ մը աւելի ինայտութիւն ընելով, Երկու մէկ երկու մէջնան ոչ երկաթագործը տեղէ մը փոխ պիտի մէկ երկու մէջնան ոչ երկաթագործը տեղէ մը փոխ պիտի ամենէր, և ա՛ պատմիկ Սեղբակը չպիտի ամենար իր բնկերներուն և դասաւուներուն քով:

X

Եւ իրիկուն մը , Յակոբճան աղան տուն կը դառնար  
խողումներու , թեւին տակ մեծկակ կապոց մը , զոր բալոր  
հոգւովը կը ուզմէր : Երար տանը զրանը առջեւ հասաւ ,  
կը մտածէր վայրկան մը յետոյ տեղի ունենալիք տեսաբանին  
վրայ : Սեղբակ դուռը պիտի բանար , կապոցը ձևոքէն առնել  
պիտի ուղէր . բայց ինք չպիտի տար . ի՞նչ ըլլալը պիտի հար-  
ցրնէր , բայց ինք պիտի պատասխանէր թէ իրեն կեօք բան  
թիւնէր : Յետոյ սենակը պիտի երթացն , և հոն , անսարդիւրու-  
չ : Յետոյ սենակը պիտի ըսէր որ առնէ բանայ կապոցը , և այն  
առնեն :

Դուռը զարկաւ տիրաբար : Կը սպասէր որ , ամէն իրիկ-  
ուան պէս , Սևդրակը անմիջապէս գուռը բանար և իր ձեռ-  
քին նացէր : Քիչ մը ատեն անցաւ , և որովհետեւ բացող չի  
կար , նարէն զարկաւ , այս անգամ ուժգնակի ... է՞ , եթէ  
ներսէն գիտնացին որ հետը ի՞նչ կը բերէր : Վերջապէս էլափս  
հանդմբ գուռը բացաւ : Երկաթաղործք անմիջապէս նշարեց  
որ կոարածութիւն մը կար զէմքին վրայ , երեմները կախ ,  
շարժուածքը զանգազ : Երդիս հանդմբ մեքենաբար ամուս-  
նին ձեռքէն աւանել ուզեց կապացը . մինչ երկաթաղործքը ,  
սիրան արդէն անձկութեամբ պաշարուած , հարցուց մաստան-  
ջութեամբ .

— ՞ Ա Ե Ր Ա Վ Ա Կ Բ ։ ա կ ՞ դ լ ս պ կ ե ր ։

— ԶԵ՞ , ներսն է , պատասխանեց կիմոր կցկառւք կերպով .  
ցորելին քիչ մը քիթը կախ եկառ դպրոցէն . հմակ կրակին-  
բան մէջն է , պան մը չէ , տաղ մ'ելլար , ենակին նեվազիւ ու-

լարւ է : Երկաթագործը , կապոցը ձեռքը , հապճեպով սենեակը մտաւ : Բազմոցին վրայ . Սեղբակ պառկեր էր , վերմակ մը վրան , Դուանը բացուածքէն , արթնցաւ , յոդնած աչքերը հօրը վրայ պարացուց և նորէն փակեց :

— Օդլում , ի՞նչ ունիս , հիւանդ էս , մէկ տեղու կը ցաւի կոր :

Եւ որովհետեւ տղան չէր որատասաներ .

— Հայէկ , էլիր նստէ՛ նայիմ , իմն քա՛ջ դաւակո , իմին ասլան զաւակո : Նայէ՛ , քեզի ի՞նչ բերի :

Եւ արտօրանքով կապոցը քակելով , վերարկուի մը , բաճկոնակի մը և տարատի մը ծայրերէն բանած՝ օդին մէջ երեցուց ուրախութեամբ :

Սեղբակ աչուըները բացած էր արդէն : Իր մարած նայուածքին մէջ անսահման հրծուանքի նշոց մը ցոլաց , այլ քիչ յետոյ աչուըները նորէն փակեց :

Այն ատեն երկաթագործը հագուսաները բազմոցին մէկ անկիւնը նետեց , աղուն մօտեցաւ , ձեռքն անոր ճակտին վրայ դրաւ , և մարմինն հրատապ տաքութենէն վախցած , դարձաւ իր կնոջը , որ սենեակէն ներա մտած էր .

— Էլպիս , ըստւ , ասիկա անանկ նեկազիլի ոլոն չէ : Անապա էրթամ եզանին կանչէմ :

— Կեցիր նայինք մինչեւ վաղն տասու ինտ՛ր կ'ըլլայ , անկէ ետքը պան մը կ'ընենք :

×

Հետեւեալ առասու , պղոփկը աւելի ծանր վիճակի մէջ էր : Դեղագործն և իրմէ յետոյ թժշկը եկան հաստատել թէ տղան կարմրուկէ բանուած էր : Համաճարակին տաենն էր այս :

Երկաթագործին և կնոջն համար ամէն իրենց զաւին վրայ կեղբռնացած էր : Խեղճ ողափիկը կը տառապէր , կոկորդէն մանաւանդ , և յամառաբար կը մերժէր դեղ առնելը : Հայրն ու մայրը ուրիշ միջոց չէին գտած , այլ անոր նոր հա-

գուսանները դիմացը կ'երեքնէին , հազար գգուական խօսքերով , կամ իր վերմակին վրայ կը փուէին՝ որ անոնց հետ խարով , և Սեղբակ՝ իր նողկանքը զսպելով՝ բերանը կը բանարդի դգալին :

Հյանդութիւնը մահացու էր սակայն : Ութ օր չանցած խեղճ պղոփիկը կը մնանէր :

×

Անշուք յուղարկաւորութիւնն մը ունեցաւ : Երկաթագործը տղու մը պէս կու լար իր մէկ հատիկ գաւկին դագագին հաեւէն :

Երբոր առւն դարձաւ և բոլոր բարեկամները ճամբեց , կնոջը քային երաւ , որ վերի սենեակը քայուած էր միախնակ : Կնոջը երած էր արգէն : Ուղղակի կնոջը քով գնաց , որ իրիկուն եղած էր արգէն : Ուղղակի կնոջը քով գնաց , որ բազմոցին անկիւնը նասած էր լոիկ և անձայն : Ելափս հարացմացին անկիւնը նասած էր լոիկ անձայն : Ելափս նորմը ծունգերուն վրայ տարածած էր հէք Սեղբակին նոր հագուստները , և զանոնք կը դիակը թաց աչուըներով :

Երկ սթագործն ինքն ալ ձայն չհանեց : Կնոջը քովը նստաւ , հագուստներուն մէկ մասն իր ծունգին վրայ քաշեց և ինքն ալ մկան լոիկ արտասուել :

Իրենց անհուն վշանն մէջ , բան մը չէին գտներ իրարութեալու : Վերջապէս ելովին հանըմը , հեկիկանքի մը մէջ պութեալով .

— Ախ , ըստւ , իրամեք չեղաւ որ հագնի : Եւ երկաթագործը , կուրծքն հեւալով իր զօրաւոր հեծելութիւն ասակ .

— Ախ , ըստւ , թող մէյ մը հագնէր , անկէ հաքը մեռնէր , պաշխա պան չէ ուղիր : Մուրաւսրզ մեռաւ խեղճ զաւակս :

ԼԵՒՈՆ ԲԱՏԱԼԵԱՆ

**ԼԵՒՈՆ ԲԱՏԱԼԵԱՆ.** — Թրքահայ իրարաշտ գրականութեան պատմացին վարսելուներէն եւ ուղղվեսաներէն մէկն է հղոծ թաշա-



Եւան՝ Զօհքասի հետ, եւ ինչ որ կը մնայ եմո՞ւ կը կրէ ձեւե, դիասլութեան եւ նկարագրութեան անթերի գեղեցկութիւն։ Իր նորավեպերը, իբրեւ արտայայտութիւնը իրական ու կենդանի կեանքին, կը կապին թրքահայ գրականութեան ամէնէն յաջող եւ ամէնէն արժէքաւոր էջնրը։

1888-1890 թուականը հրատարակած է Ա. Արփիարեանի հետ Մասիս գրական կեսամսեայ հանդէսը, ապա Հայրենիք օրաթերթը՝ մինչեւ 1896, ուրիշ ետք անցած է արտառահման, գրած է նոր կեամի եւ Մատ թերթերուն մէջ։ Այժմ արդէն լքած է գրականութիւնը եւ հեռացած գրական առարթէզէն։

## ՄԱՆԿՈՒԹԵԱՆ ՕՐԵՐ

Մանկութեան օրեր, երազի նրման Անցաք զնացիք, ա՛լ չք դառնալու։  
Ո՞հ դուք երջանիկ, ո՞հ անհոգ օրեր, Ընդունակ միայն ուրախացնելու։

Չեզանից յևոյ եկաւ զիտութիւն  
Իւր ծանր հայեացքով աշխարհի վերայ,  
Ամէն բան ընկաւ մտածութեան տակ,  
Ռոպէ ըրմնաց ազատ կամ ունայն։

Ապոլոն տուեց ինծ իւր քընարք,  
Որպէս փարատիչ արտում ցաւերին,  
Դիտակցութիւնը յաջորդեց սորան,  
Ազգի վիճակը ծանրացաւ սրտիս...

Աւա՛ղ, այդ քնարն իմ ծեռքում հնչեց նոյնպէս լալազին, նոյնպէս վշտահար, ինչպէս իմ սիրոն էր, իմ զգացմունքը. Ուրախացուցիչ չը գտայ մի լար։

Ես այն ժամանակ միայն զգացի։  
Որ այդ ցաւերից ազատուելու չեմ,  
Որչափ իմ ազգս կը մնայ ստրուկ։  
Օտարների ծեռք, անխօս, տիսրադէմ։

Մանկութեան օրեր, ինչո՞ւ այդպէս շուտ թուաք զնացիք անդարձ, յաւիտեան։  
Ես այն ժամանակ անհոգ ու ազատ կարծում էի ինձ աշխարհի իշխան։

Գերութեան շղթան ինձ զգալի չէր,  
Եւ ոչ բոնութեան անգութ հանկերը.  
Զեզանից յևոյ ծանրացան նոքա,  
Ո՞հ, անիծում եմ ես այս օրերը։

Լո՛ւռ կաց դու, քնա՛ր, ալ մի՛ հնչիր ինձ,  
Ապոլոն, յետ առ դարձեալ դու նորան,  
Տո՛ւր մի այլ մարդու, որ ընդունակ է  
Զո՞հ բերել կեանքը սիրած աղջկան։

Ես պիտի դուրս զամ դէպի հրապարակ  
Առանց քնարի, ազատ խօսքերով.  
Ես պիտի գոչեմ, պիտի բողոքեմ  
Խաւարի ընդդէմ պատերազմելով։

Ներկայ օրերում ալ ի՞նչ սեւ քնար,  
Ա՞ուր է հարկաւոր կործի ծեռքին.  
Արիւն ու կրա՛կ թշնամու վերայ,  
Այս պիտի լինի խորհուրդ մեր կեանքին։

Թո՞ղ պատգամախօսը ննացած Դեղիբի  
իւր եռուսանու վերայ վրփրի.  
Թո՞ղ միջին դարու զաղափարներով  
Ամրովը խարել նզի, աշխատի:

Թո՞ղ նա թարգմանէ «զրպարատթիւնը»,  
Թո՞ղ միջիթարուի ծովի ափներում,  
Մենք ազատութեան ենք միայն թարգման,  
Միայն այս խօսքս ունինք բերանում:

«Ո՞վ Հայր, ո՞վ դու Հայր, որ երկնքումն ես,  
Խնայիր թշուառ մեր անտէր ազգին,  
Մի տար զոհ մասկ թշնամիներին,  
Նա ալ չէ լուսմ Դեղիբեան հարցուկին:

ՄԻՔԱՅԵԼ ՆԱՐԵԱՆԴԵԱՆ

**ՄԻՔԱՅԵԼ ՆԱՐԵԱՆԴԵԱՆ** (1829-1866).— Միքայէլ նալ-  
բանդեան, կեղծ անունով Կամո Էմբաննելէ, ծնած է նոր Նախջււան,  
ինքինքը կատարելագործած է ինքնաշ-  
խատութեանը եւ քննութիւն տալով Բե-  
դերապուրկի համալսարանին մէջ՝ դասցած  
է արեւելեան լեզուագիտութեան քան-  
տիտայի ստոթձան:

Նալբանդեան եւած է կովկասահա-  
յերու առաջին եւ ամենատաղանդառ  
համարակագիր-քննադասութ, գրելով «Հեր-  
ուսափայլ» թերթին մէջ, որ հիմնուած  
Առեվան նալբանդի կողմէ, ոհագին  
զարկ տուաւ կովկասահոյ մատարական  
վերածնութեան եւ նոր աշխարհի լեզուի  
ձեւաւորման: Նալբանդեան կատարած է  
ճամարդութիւններ եւրոպական գլխաւոր  
երկիրներու մէջ, այցերած է Պոլս, գա-  
ցած է մինչեւ Հնդկաստան՝ Հայկական  
միժագումար կտակներու գործով, եւ  
մեծ կապեր ունեցած է նոյն թուականներու սուս բարձրագոյն մտա-  
ւորակմնութեան եւ յեղափսիական շղանակներու: Տես: 1862ին ձեր-  
բակալյուած է Նախիջևանի մէջ եւ սւզարկուած Բեդերապուրկի եւ  
երեք տարի յետոյ՝ աքսորուած Սարաթով նահանգի Կամոջին քաղաքը,



ուր եւ մեւաւ բանուային տաւապանքներու տակ Ճնշուած, հիւծ-  
ուած եւ խորտակուած: Իր մարմինը ասկա փոխադրուեցաւ ծննդա-  
վայրը, ուր թագուեցաւ Ս. Խաչ վանքի գաւթին մէջ:  
Միքայէլ նալբանդեանի գրութիւնները կը բաժնուած երկու  
գլխաւոր մասերու, համարակագրական-քննադասական, եւ բանա-  
մէջական: Իր ուժը՝ համարակագրութեան եւ քննադասութեան  
մէջ է, Տօռ, Մարակու եւ արի: Դեռ այն ժուականներուն իր արած  
յայտած գաղափարները եւ իր համարակած Երկրագործութիւնը ուրպէ-  
սովիլ ձանապահն, մինչեւ այսօր ալ կը պահեն իրենց հիմնական զո-  
րութիւնը եւ կապացուցանեն թէ նալբանդեան նախակարապեան  
ևզո՞ւ է Հայոց մէջ բնկերվարական մտածողութեան:

Իր բանաստեղծութիւններէն մանաւանդ՝ Ազան Ասուածը՝ իր  
վետ եւ հրամից զգացումներով, պէտի մնայ Տայ քարերկութեան  
անրահ էջերէն մէկը. իրենն են դարձեալ՝ Մանկութեան Օրեր, Միք  
Հայրինի, Ցուրը Փեղ, Երազ եւն. երգերը՝ Գրած է նաև Մեռելամա-  
րցի վեպը, որ կիսատ մնացած է, հնչուի նաև Յիշակարաններ եւ  
Երկու Տաղ:

## ՊՈՒՏ ՄԻ ԶՈՒՐ

(ՄԱՆԿԱՆ ՄԸ ՊԱՏՄՈՒԹԵՒՆ Ը)

— Մամա՛, կազմնծիմ, պամիկ մի ջուր...

Սասարիկ ձմեռ էք, փուռք, փոթոցները մինչե-  
իրինց բերանը լեցուած էին ձիւնով, ու գեղացիները ստիլո-  
ւած էին սանիթներէն երթեւեկել, որովհետեւ դուռները վա-  
զուց կորսուած էին ձիւն զէվերուն տակ:

Ս. Սարգիս շատ զարդարած էք այդ տարին. երկինքը  
կը հեւար, կը ֆշար ու գետինը մոռայ սարսափի մէջ վասն-  
գաւոր երկալոյթ մը տաեր էք. ամառուան ծաղկալից դաշտերը  
կարպու սարերն ու հովիսները—ուր հունձքի արշարուներուն  
սղինները խաղալ կը սկսին թիթեւնիկի թիւերով — հիմա  
կ'ոռնային, մէկու մը հաւելին կը հայնոյէին: Կարծես դուրս  
ամին բան իր տեղին խախտիլ կ'ուզէր:

Սակայն ցորեկը գննէ քիչ մը լոյս կար, թէե հիւանդաս,  
թոքախատաւոր, բայց գէթ մարդու երես կը տեսնէր անով

ու արհաւիրքը այնքան գտապնային կերպով չէր ծպտեր։ Այս, այն ուրբաթի գիշերը որ Ս. Սարգիսի տօնական օրուան առաջ օտքը պիտի լուսացնէր։

\* \*

—Մամա՛, կաղնծիմ, պարի՛կ մի ջուր...

—Քչիկ մըն ալ համբերէ, ձա՛գուկս, շատը գնաց քիշ մնաց, հիմա կը լուսնայ, հիմա՛ կը լուսնայ...

Ու չէր լուսնար, որդվհասիւ ձմեռուան տարի գիշերը լուսնալիք չունէր։ Փոմորիկը կը փէքր ու գիւղը վերէն վարէն ձիւնին մէջ ծածկուած՝ շաւնչ անգամ չէր առներ կէս գիշերուան այս պահուն։ Թնակիները վաղուց զպակեր էին, ծղրիթները վաղուց թմրած՝ կը քնանային իրենք ալ, և ոչ իսկ մատղաշ-մանկիի անհանգիսա ճիչը կը լուսէր։

Մէծ-մայր ու թունիկ Ս. Սարգիսի հինգ օրուան ծոնն էին պահեր։ Սյն օրէն որ զպակիր որբուկ մնացած էր և այդ դժբաղդ պառաւին վերջին հարազար, ա՛լ աշխարհ ամիտիւուեցաւ երկութիւն համար ալ երկու սրտերու մէջ, — թունիկը փաթթուեցաւ մէծ-մօրը քզանցներուն իր բոլոր հոգիով, ու պառաւը իր ծերութեան ամբողջ գորավը, քաղցրութեամբ, բարութեամբ շաղուած իր ամբողջ կարօսը կապեց այդ մանկան հանցքներուն, խաղերուն ու գիւրափոփոխ քմայքին, կամաւոր խաղալիկը զառնալով անոր կամքին։

Մէտ մարդ չկա՞ր առւնը։ Զէ՛, ո՛վ պիտի րլար, քանի մը նաև ու հաւձագ, աքաղաղի ընտանիք մը, մէշ մըն ալ տանը կատաւն, ահա ամբողջ բնակչութիւնը այդ խեցնուկ հիւղակին, ուր անասունէն մինչեւ շարժուն մարզը աեսակ մը խմացական հասկացողութիւն սկսած էր գրյանալ, վասեկին ու պառաւին մէջ ալ աեսակ մը գիտակցութիւն, ճանաչողութիւն։ Կատաւն ելի՛ տունէն երկար յամեցում մը ունենար կամ գունջը արդիուած ամանի մը մօտեցնէր՝ թեթեւ սրտմառութիւն մը կ'ունինար մէծ-մայրը և մէկ-երկու թթու խօսքեր կ'ուղղէր անոր որ կարծես կը հասկար այդ բառերուն մարդկային նշանակու-

թիւնը, յանցանքին գիտակցութեամբը մեզաւորի համակիր-պաթիւնը ցոյց տալով, կիստա մկաւիւն մը կու լար ու կ'երթար անկիւն մը կը սոլարուէք՝ կը քնանար, Մէնաւորութեան մէջ քարե՛րն ալ լոզու կ'եղին ու շուքու անգամ կ'եղբարանց քեզի հետ, և ինչ որ շարութեան, գժբաղդ ութեան աշխարհը կը զլանաց պառաւի մը կամ մայրակորոյս մանկան մը, յիշին անասունները, անշունչ իրերը կը փոխարիննեն զայն և գուցէ աւելի անկեղծօրէն, աւելի քաղցրօրէն։

Ս. Սարգիսի բարկենդանը հասներուն, մէծ-մայրը պատմեր էր պրտիկին այդ զօրաւոր, կարիճ Սուրբին պատմութիւնը. նկարազրեր էր անոր ձերմակ հրեղէն ձին ու ծիառութիւն պիրճ հասակը, սուր երկար նկակը, թէ ինչպէս փոխորիկէն բռնուած շատ ճամբորզներ յանկարծ տեսեր էին որ սպիտակ մօրուքավ գիւցազն մը իրենց թեւէն բռնած, իր հնդպգին գաւակին վրաց նեսած ու փրկած էր զիրենք, թէ ինչպէս շատ շատեր ալ անդարձ կրտառեր էին, որպէսեսու պահք չին պահեր, ծոմ չէին բռներ այդ շաբթուն։ Ու դեռ հաղար հրաշալիք, հազար հէքեամթ։ Ամէն գիշեր արդէն երրոր պատկէն, և շատ ալ կանուի, աւշի իրիթուընէ կը փշէն իրենց ճրազը, մէծ-մայրը ծոյն առած, թունկանը ինչէր չէր ըսեր, ինչ անուշ պատմութիւններ չէր պատմեր։

Հանի ու թունիկ որոշչիցն ամբողջ շաբթուան ծովապահութիւնը ու կեցան ալ։ Պատաւին համար ասիկա առաջինը չէր, անոր համար լաւ գիտէր վերջի մէկ երկու օրուան գառնութիւնը, ծարաւին չարչարանքը ու թուքին կրակը բերմին մէջ, Բայց վեց եօթը տարեկան մանկիկը բան չէր գիտէր բռնը ասոնցմէ. միայն իր մէծ-մօր նկարագրած Սուրբին հայրական երանութիւնը համակեր էր իր թեւ առած երեւակայութիւնը, աեսակ մը հաւասառուիր բաղձանք փորձեր էր իր միամիտ հոգին ու մաի տանջանքին երբեք անդբաղարձած չէր։ Առաջին օրերը իրաւ որ ծոյն հացը չէր կարօսցեր — արժող յաղթանակը մն էր որ հացը ծոյը պահեր ու չփորձուէր —, բայց ծուրը շատ տանջած էր զինք. գլուխը որ բարձին դնէր,

— Համբերէ՛, սպամիկս, համբերէ՛ : Ս. Սարգիս հունա՛ դռան հաեւ կեցեր լուսալուն կը հայի, հիմա ներս սփափ գայ, քիզի անուշ անուշ բաներ սփափ բերէ . շաաը գնաց քիչը մնաց : Բացց ա՛լ չեր կրնար համբերէկ, որովհետեւ փար ինկած աշքերը կը խաւարէին, պազունցը դուրս կու գար, կապը ներսէն կը կարէք : Եւզուն հազիւ կը դառնար բերմին մէջ, ու պղտիկ անհանգիսա թաթիկները անկողինէն դուրս դուրս կը ցնաէք : Խաւարը սոսկափի էր, հայր կը հեծեծէր, կազամախիւնը բարուն չոր կմախիքները ցուրա աղազակի մը կը հանէին ու կարծեն մնուելի հազարաւոր բերաններ ակաց ակացի կը զարնէին : Երկինքը վկեր վար կու գա՞ր :

— Մամա՛, խուրզա՞ն, լիզուխ վրայ թուք մի ջուր՝ կը կողկազար մանկիկը, որուն ձանը երթալով կը նուզալէր ու դուրսի փոթորիկէ՞ն թէ Ս. Սարգիսի վախէն գլուխը դէպի ի անկողին մէջ կը պահէք :

Մաման մափի ջրաւ ու ջուրին փոխարէն օրօր մը սկառ, այն հի՞ն, շատ հին երգը որ ժամանակին ողջափիկն հօրը պղափկ օրօրացին վրայ ըսած էք : Ա՛լ ձայն չելու, մանուկը հետզհետէ իր անհանգիսա թաթիկները երկնցած անզը թողուց, մուցաւ ջուրը ու հանգստացաւ : Պասաւը կ'երգէր տակաւին զառամած եղանակը որ օրօրէ աւելի մահերգի մը արամութիւնը ու նէկը և այդ մահանոս միայնութեամբը լեցուած հողէ չորս պատերուն մէջ կը դոզգար ուրուացին մեղեղիի մը տպաւորութէամբ :

Աքաղաղները կը կանչէին, ժամուն ասիստակէ զանգակը դազը-դիգ արշալոյսին աղօթքը կ'ընէր գեղին վրայ ու մեռնելական գեղին քունը կը փախցնէր : Կարծես գիշերը վերջին անգամ կը յօրանջէր ու յոյալ սանարուիլ կը սկայր խաւարին մէջ :

— ՏԷ՛ էլիր, պղաղտիկս, էլիր որ անմաս քի Ս. Սարգիսը լնչէր է բերեր քեզի, աղունը աղունը չսմիջներ, պաստիկ, քեզի կարմիր սոսից է բերեր, էլի՛ր, անուշիկ թունիկս, էլիր որ ժամ էրթամք . . . :

անուշ աղբիւրի մը գլուխը կամ գեղեցիկ առուելի մը եղերքը կը աւեմէր ինքինք, կը ծաէր խմելու, սակայն ահա ջուրը ներմակ օձի կը փոխուէր ու կ'աներեւութանար կամաչ խոսիւրուն մէջ, և մանկիկը անմիջապէս վեր կ'ինսառ ու կ'արթննար, երազը կը պատմէր մամային՝ որ մութին մէջ փացփացելով իր երեսը՝ կը քաջալիքէր զինք, հաւատայնալով թէ Ս. Սարգիսի հետ էր, երազին մէջ զինքը կը փորձէր ու չեր թողուր որ չար սատանան խարէ զինքը : Ու մանկիկը հետ մըն ալ կը քնառնար, բայց աչքերը կը գոցէր չեր գոցեր, նոյն երազը, նոյն կաթնաղբիւրը, նոյն ծարաւի խոռովքը . քունը չեր գար, աչքը պատուհանին կը մնար, բայց չիթաղօծ թղթէ լուսամուար չեր ճերմկաներ ու տուաւոար կ'ուշանար, ինուը բանէր չեր թուզուր կ'ըսես : Միայն փոթորիկը կ'ունար ու փուքը կը ծեծէր դունիրը կամ անաէր պատուհանի մը փեղիերը, պատուած թուզթի կառպնելոր :

Ու պղտիկը կը վախնար, աչքերը խոշոր կը բանար դուքսի սպասութիւնն ասպանազով, որովհետեւ մեծմայրիկը կ'ըսէր իրեն թէ Ս. Սարգիս է որ իրենց տանիքին վրայ կը հոկէ ու կը ապառնայ անհամիկներուն որ ջուր չուզեն :

Ս. Սարգիս ու իր խոսաւմները աղէկ, իր տուած ընձան ալ շատ շատ աղուոր, բայց սիրար կ'այրէր, բերանը կը չորնար, զիմունքներն իրարու կը կափէն, ու, ինչ ընէր, լեզուն ալ չեր գտանար, մին, եթէ մեծ-մայրը քիչ մը բարի ըլլար ու Ս. Սարգիս ալ քիչ մը բարեսիրա, և թող ուային որ որուա մի ջուր բերանը ասոնէր, լիզուն թրչելու :

\*

Ուրբաթի չար գիշերը, որ երկնցեր ասարի էր եղեր, որ ծոյլ ու արձիծէ դիմակի մը պէս ծանրացեր չեր երերար : Այդ գիշեր հա՛ւը քանի եղաւ ու թունիկին թաթիկները իրարու չդպան, սառային կանքը հազիւ առաւ ու արթնցաւ նորէն, կը պատակէր, կ'այրէր :

— Մամա՛, խուրզա՞ն, պուտ մի ջուր, կը մեսնիմ, հիմա հոգիս կ'ելայ . . .

Պղտիկը չէր արթնար, քենոտե՛ր էր մամազին հետ, քենոտեր էր Ս. Արդգոյն ալ հետ. ի՞նչ պիտի ընէր շաքարն ու կարմիր ոտիցը, իրեն ուզածը պուա մի ջուր էր ու մեծ-մայրը այնքան քարսիրտ էր եղեր այդ գիշեր, Ս. Արդիս ալ այն քան անգութ :

Քարսիրտ, հա՛, շատ շատ քարսիրտ. ի՞նչ պիտի ըլլար մեծ-մօրը ու մեխին մնացած որբուկը. ու մայրիկը, միււար՝ որ չիկար, - ալ չէր կրցեր գիմանալ, եկեր ու գիշերը գաղտուկ առեր տարեր էր զայն :

ՈՒԽԵՆ ԶԱՐԴԱՐԵԱՆ

## Տ Ր Տ Ո Ւ Ն Զ Բ

Է, մընաք բարով, Աստուած եւ արեւ  
Որ կը պըլապըլաք իմ հոգւոյս վերեւ...  
Աստղ մ'ալ ես կ'երթամ յաւելուլ երկնից.  
Աստղերն ի՞նչ են որ եթէ ոչ անքիծ  
Եւ թըշուառ հոգւոց անէծք ողբազին,  
Որք թըռին այրել ճակատն երկնին.  
Այլ այն Աստուծոյն՝ շանթերու արմատ՝  
Յաւելուն զէնքերն ու զարդերն հըրատ...:  
Այլ, ո՞հ, ի՞նչ կ'ըսեմ... շանթահարէ՛ զիս,  
Աստուած, խոկն հսկայ փշրէ՛ հիւէխիս՝  
Որ ժաղբի ծզտիլ՝ սուզիլ խորն երկնի,  
Ելնել աստղերու սանդուխքն ահալի...  
Ողջոյն քեզ, Աստուած դողդոզ էակին,  
Շողին, փըթիթին, ալւոյն ու վանկին,  
Դու որ ճակտիս վարդն ու բոցն աչերուս  
Խըլեցիր թըթուումս շրթանց եւ թոին հոգւոյս,

Ամպ տըւիր աչացս, հեւք սվւիր սըրտիս,  
Հսիր մահուան դուռն ինծ պիտի ժըպտիս.  
Անշուշտ ինծ կեանք մը պահած ես ետքի,  
Կեանք մը անհուն շողի՝ բոյթի՝ ազօթքի.  
Իսկ թէ կրնչի պիտի իմ հուսկ շունչ  
Հոս մառախուղի մէջ համբ անշշունչ.  
Այժմէն թո՛ղ որ շանթ մ'ըլլամ դալկահար,  
Պըլլուիմ անուանդ, մըոնչեմ անդադար,  
Թո՛ղ անէծք մ'ըլլամ ու կողըդ խըրիմ,  
Թո՛ղ յորջորջիմ քեզ «Աստուած ոխերիմ»:  
Ո՞հ, կը դողդոչեմ, տժգոյն եմ, տժգոյն,  
Փըրփըրի նե՛րսըս դըժոխքի մ'հանգոյն...:  
Հառա՛չ մ'եմ հեծող նոներու մէջ սեւ,  
Թափիելու մօտ չոր աշնան մէկ տերեւ...:  
Ո՞հ, կայծ տըւէք ինծ, կայծ տըւէք, ապլիմ...  
Ի՞նչ երազէ վերջ գըրկել ցուրտ շիրիմ...  
Այս ճակատագիրն ի՞նչ սեւ է, Աստուած,  
Արդեօք դամբանի մրուրով է զըժուած...  
Ո՞հ, տըւէք հոգւոյս կրակի մի կաթիլ,  
Սիրել կուզեմ դեռ, սիրել ու ապրիլ.  
Ե՛րկնքի աստղեր, հոգւոյս մէջ ընկէք,  
Կայծ տըւէք, կեանք՝ ծեք միրահարին հէք:  
Գարունն ո՛չ մէկ վարդ ճակտիս դալկահար,  
Ո՞չ երկնի շողերն ժըպիտ մ'ինծ չե՛ն տար.  
Գիշերն միշտ դագաղս, աստղերը զահեր,  
Լուսինն յար կու լայ խուզարկէ վըհեր.  
Կ'ըլլան մարդիկ որ լացող մը չունին,  
Ակոր համար նա դըրաւ այդ լուսին.

Եւ մահամերձն ալ կ'ուզէ երկու բան։  
Նախ կեանքը, վերջը լացող մ'իր վրան։

Ի զո՞ւր զբեցին աստղերն ինծի «սէ՛ր»,  
Եւ ի զո՞ւր ուսոյց բուլբուլն ինձ «սիրել»,  
Ի զո՞ւր սիրգեր «սէ՛ր» ինձ ներշնչեցին,  
Եւ զիս նորատի ցուցուց զինջ ալին,  
Ի զո՞ւր թաւուտքներ լռուցին իմ շուրջ,  
Գաղտնապահ տերեւք չառին երբեք շունչ,  
Որ ըլ խոռովին երազքըս վսեմ,  
Թոյլ տուին որ միշտ ըզնէ երազեմ,  
Եւ ի զո՞ւր ծաղկունք փըթիթներ գարնան՝  
Միշտ խնկարկեցին խոկմանցըս խորան...  
Ո՞հ, նոքա ամէնքը զիս ծաղրեր են...  
Աստուծոյ ծաղրն է աշխարհս ալ արդէն...

Պ. ԴՈՒՐԵԱՆ

#### ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ (1851-

1872). — Թրքահայ քնարական բանասեղծութեան ամէնէն ինքնառ տիպ, ամէնէն հուժկու եւ ամէնէն թախծալից հոդին է Պետրոս Դուրեան, որ մեռնաւ թուքախտէ, պատահի հասակին մէջ։ Տաղերգած է սէրը, քնութիւնը եւ վիշտը։ Ունի նաև թատերական գրուածքներ՝ սրոնք մէծ արժէք չեն ներկայութ։



#### ՄԱՆՈՒԿԻ ՄԸ

Այս՝ մի՛րելի էակ, պիտի տառապիս։ Այդ կեանքդ, ուր պիտի մանես, տանջարսն մըն է։ Դէմքիդ այդ վճիտ սրբութեան վրայ թրթուացող անմեղ հոգիիդ փայլին քանի նայիմ, ոիրաս քեզ ապասող վիշտերը երեւակայելով կը սարսուայ։ Քու ապագադ չուրջպատող ցաւերն ու տառապանքները՝ վայրի գաղաններու պէս իրենց երախոր բացեր՝ քեզի, քու այդ գողդոյուն գոյութեանդ կը սպասեն։ Դուն, առանձին ու աննեցուկ, պիտի քաղես կնաջ մը մենութեամբ, կնոջ մը տկարութեամբ։ Քու փափաքներդ ու հաճոյքներդ անոնց մէյմէկ մնունդ պիտի ըլլան։ օգնութեան հայցելու համար երկարած ձեռքերդ բաց պիտի մնան։ օգնութեան համար թող տուած աղաղակներդ շուրջիդ եսասէր շշուկներուն մէջ պիտի խողդուին։ Օգնութեան տեղ՝ տանջանք պիտի տան։ պիտի միքեն՝ պիտի խաբեն, պիտի հաւասաս՝ պիտի խաբեն։ Յոյսերդ ու իդձերդ հատիկ հատիկ պիտի եղեղնեն, պիտի չորսան։ Պիտի քակուին բոյր այն կապերը՝ պրոնք կեանքի իրականութիւնը ցարդծածուկ պահած էին քու տղու երանաւէտ աշքերէն։ Ու այն ատեն պիտի հասկնաս թէ ո՛րքան առանձին և ո՛րքան թշուառ ևս կեանքի այս գամբարանին մէջ։ Հայրդ ու մայրդ ալ պիտի կորսնցնես, խե՛նք պղակիկ։ Խոկ հայրդ աշխատութեան մէջ անցնող կեանքի մը պայծառ յիշատակը միայն պիտի թողու քեզի։

\* \*

#### ՆԱԻԱՎԱՐԸ

Հիսարէն Գանլըճա կ'անցնէի։ Ծերուէկ նառավարը, հին ու ծանր նաւակը յորձանքին դէմք քաշքելու համար, բոկոր ուժով թիսկներսն կը կախուէր հոսանքի պէս վազող աղեակներուն հետ կսուելու համար։ Այս պայքարէն յոգներ էր ան։ թէեւ իրիկունը ցուրա էր և խոնաւ, սակայն հագուստաները

հանեց, և միաց կրծաբաց շտպիկով։ Հիմա, այս տւեր մարմինին վրայ, տօթակէղ դող մըն էր փակած։ Շնչառութիւնը արագացներ ու դէմքն ալ կարմրեր էր։ Խորշումած և կաշենման երեսէն վազող քրախնքը՝ մինչեւ կուրծքին ազումազերէն վար հոսելով՝ կը չորնար իր հրակէղ մարմին վրայ։

Ու այս թշուառ ծերունին ստիպուած էր, հացի պկակի պատառի մը սիրուն, ուզած տեզո քաշել զիս, — որ իր նաւազին մէջ հանգստորէն ընկողմանելու իրաւոնքն ունէի։

Սակայն ես, նորէն, իր վրայ գուրգուրանքի արժանի բան մըն էի գտներ։ Ցոյց տալով այն դեղեցիկ սպիտակ ու կատարեալ ակռաների՝ որ կ'երեւէին, իր խոսած ատեն, շրթունքներուն մէջն։

— Հայրիկ, ըսի, լաւ ակռաներ ունիս . . .

Ծերուկին դէմքը աղայեցաւ։ Եւ զինք այսքան տարիներէ ի վեր կարօտ և անզօր դարձնող և այդ թիվակներուն դատապարտող անողոք ու դաժան կեսնքի ոնեւ երեսին թըքնելու պէս,

— Ի՞նչ օգուտ, ոււելի՞ք բան չգանելէս ետք . . .

### ՀԻՒՅԵՅԻՆ ՃԱՀԻՏ

**ՃԻՒՅԵՅԻՆ ՃԱՀԻՏ.** — Թուրք գրականութիւնը, մանաւանդ վերջին քսան տարիներաւ մէջ, մեծապէս յեղաշրջուեցաւ, — թէ՛ արձակի և թէ՛ ստանաւորի մէջ, թէ՛ գաղափարական և թէ՛ լեզուական տեսակէտով մէծ ցընցաւորի ենթարկուեցաւ։ Հիւսէյին ձահիտ մէկն է այն գրադէտներէն՝ որոնք թուրքերէն նոր արձակը ստեղծեցին։



Ներկայ թուրք գրականութեան մէջ ցայտուն կերպով կ'երեւէ այն ազգեցութիւնը զիր գործ դրին լեզուի վերանորոգման աշխատող սակաւաթիւ գրուներ՝ թուրք լեզուն մասամբ ազատելու համար իր հին երկարաշունչ պարբերութիւններէն, բառերու խճողումէն, եւ ցարդերեւ սովորութիւն ընդունուած անհաս-

կընալի ըլլալու ընդհանուր վնասակար փափաքէն։ Անշուշտ այս նոր ազգեցութիւնը կուգայ եւրոպական գրականութենէն, առաւելապէս ֆրանսականէն, որուն հետ աւելի կամ պակաս շփման մէջ եղած է թուրք գրական նորահաս սերունդը։ Այդ շարժումն էր որ ահա նախ ուրուպժուած Ենաստիէն, առա առաջ տարուած Մահմուտ էքրէմի եւ իր ժամանակակիցներուն կողմէ, աւելի սրոշուեցաւ, ուժ սաւցաւ Հիւսէյին ձահիտ եւ իր ընկերներուն միջոցով։

Գրական այս գրքունէնէւթեան մէջ՝ որ բոււն պայքարներու տեղի տուաւ, Հիւսէյին ձահիտի գերն եղաւ մարտնչումի բաժինը։ Խնքն էր որ պաշտպանեց Խալիս Զիա—ձէնապ—Ֆիքրէթ դպրոցին գրական ըմբռնումները՝ գրական յետաշրջականներուն դէմ, ամէնէն աւելի իր վրայ հրաւերելով բոււն յարձակումներ։

Հիւսէյին ձահիտ բացի գրական զանազան սեւերու մշակութիւնն, գլխաւորաբար զբաղած է նորավէպով, — թեթեւ եւ զգայուն պատմուածքներ՝ ուր միրթ տեղական բարքեր կը ցուանան, եւ երբեմն անձնական զգայնութիւններ կ'ընդէգութիւն։ Իր ոճը պարզ է, կարուկ եւ ուահուն, իր հակումն է աւելի զգացումներ պատկերացնել քան գաղափարներ։

Հիւսէյին ձահիտ Սահմանագրութիւնն ետք գիւտարն եղաւ թուրք հրավարակագերներուն, որոնք լսագրական լիկուն մաքրեցին հնուաի ունակութիւններէ, յայտ գերին նոր եւ եւրոպական թափ մը եւ ջանացին իրենց գրապարները լայն չափով հասարակութեան համեստ գարձնել։

Իր գիւտարը գործերն են՝ բացի զանազան հանդէներու մէջ ցանցնածներէն՝ Երեւակայուած կեանիլը Երական կեանին Տևարաններ, ուր ամփոփուած են իր կարեւոր պատմուածքները եւ Պայտաններ։ Ուր հաւաքուած են իր լսագրական գրապայքարները։

Հիւսէյին ձահիտ եղած է ուսուցիչ, խմբագիր եւ երեսփոխան։



## ԱՐԱՋՆ ԵԿԱԽ ԼԱՓԻՆ ՏԱԼՈՎ

Արագն եկաւ լափին տալով,  
Ժէռ քարերին, ափին տալով.  
Ո՞րտեղ թաղիմ ես իմ դարդ,  
Չոր զլուխը տափին տալով :

Այ իմ Արագ, ջուրըդ վարար,  
Սիրոն եարիս, եարա՛ք, տեսա՞ր  
Ես լր հասայ իմ մուրազին,  
Արա՛զ, եա՛րար, կարօտ առա՞ր :

Ամպերն ընկան Մասիս սարին.  
Կարօտ մնացի ես իմ եարին.  
Աստօծ սիրես, էրուած սրախ  
Զուդար բերես էկող տարին :

Դիշերն անքուն զիր կը զրեմ,  
Արտասոնքս գետ կը շինեմ.  
Արա՛զ, ծէզը զրիդ չառած՝  
Իմ սեւ դարդը քեզ կը բերեմ:

Կ'ասես շողքը քարին ընկաւ,  
Կըրակը իմ սրտին ընկաւ:  
Կամաք ունիցից, թուխ աչքիցը  
Ցաւն իմ զիւան ջանին ընկաւ :

Արագն եկաւ լափին տալով,  
Ժէռ քարերին, ափին տալով.  
Ո՞րտեղ թաղիմ ես իմ դարդ,  
Չոր զլուխս տափին տալով...

**ՅՈՒՀԱՆՆԵՍ ՅՈՒՀԱՆՆԵՍՅԱՆ.** — Յովհաննէս Յովհաննէսանն է եղած որ առաջին անգամ, կովկասահայ բանաստեղծու-

թեառ մէջ հետեւած է ժողովրդական երգերու արուեստին, զօրացը-  
նելով այսպէս քնարերդական լորբ եւ ընդունով դարձնելով զայն  
հայունասիրական դրացումներէն տարբեր  
զգայնութեանց եւ յայգերու եւու: Իր այս  
ուզութեան է սր պիտի հետեւին առա  
կովկասահայ ուրիշ երգիներ, մշակելով  
քնարերդական արուեստը եւ հարստա-  
ցնելով զոյն:

Յովհաննէսանի լեզուն ձոփ է, իր  
պատկերները գունագեղ են եւ իր երգը  
քնքուշ սակայն զգալի է իր մէջ պաշտօ-  
նական բան մը, գոսական ընդօրինակու-  
թիւն մը՝ որ կը վնասէ երգերու կենդա-  
նութեան եւ ինքնատիպութեան: Իր տ-  
մէնայածով կոսորներն են ժողովրդական  
մօթիւներու վրայ գրանելու, ինչպէս՝  
«Արագն եկաւ լափին տալով», «Արագեազ  
բարձր սարին», եւնա, որոնք կերգուեն կովկասի մէջ եւ գարձած են  
ժողովրդի ուժականութիւն:

Իր բանաստեղծութիւնները հրատարակուած են առանձին հա-  
տորով 1908ին:



## “ԾԵՐՈՒԿ ՄԱԼԹԵԸ”

1880ին օր մը, Յարութիւն Մասիշիստի հետ Ներսէս  
Պատրիարքին կ'երթայինք՝ Միացեալ Բակերութեան վերա-  
բերեալ գործի մը համար: Հասկիւզի շոգենաւը մասնք. քիչ  
ետքը եկաւ մեր մօտք նասաւ Մալթացի հաւազի կերպարան-  
քով ծերունի մը, կարճ ծաներով, յարդէ գլխարկով, հաստ  
գաւազմն մը ձեռքը: Մոսափիսան հոր աւատմաւարտ եղած  
էր Ռոպէրթ գոլգէն, ուր վերջին տարին, Տնօրէնը, Տօքթրը  
Ռուօչպրը, աւանդած էր իրենց իմաստասիրութեան պատ-  
մութիւնը. ես ալ դեռ նոր կարգացեր էի Վիքթօռ Քուզէնի «Փի-  
լիսովիայութեան պատմութիւնը»: Երկուքնուո ալ մտքին մէջ

իմաստասիրական հին ու նոր զանազան դպրոցները թարմ տպաւորութիւններ թողած էին։ Շաա ինդիքիներ յուղեցինք, խօսեցանք տիեզերքի վրայ, իմացականութեան վրայ, կեանքի վրայ, մահուան վրայ։ իրար անցուցինք զգայականներն ու ոգեկանները, սկեպափիկեաններն ու համաստուածեանները, թաւ զեսէն և Պիթագորոսէն մինչեւ Պէյքըն, Տէքառիթ ու Քանիթ, դրութիւններու ու տեսութիւններու թոհուբոնին մէջ, մեր միուքը լցուած կը գգայինք թանձր մշուշով, տարտամ, վարանոտ, չհամարձակելով վճիռ արձակել ունէ խնդրի վրայ։

Շոգենաւը, ալեւոյթէն յոգնած ապառած մարդու մը քալուածքով, կը յառաջանար Ոսկեղջիւրը ճեղքելով և իր ետեւն թողով կաթնափափուր հեաք մը, որմէ չէր բաժնուեր աչքս և որ հետզհետէ կը տկարանար, կը նուուղէր, և հուսկ ասպա կ'անց յայտանար հետուն, նման այն հետքերուն, զորս մահուընէ ետքը աշխարհի մէջ կը թողուն մարդիկ։ Մէկ եզերքէն միւս եզերքը կ'անցնէնք ծովին զով օդը ծծելով լիմաթոք, և խօսակցելով անխոնջ։ Գլխարկաւոր մարզը նստած էր մեր դիմացը։  
— Մ'սափի, լսի առանց ձայնս մերմերու, սա ծերուկ Մալբրզը ուշադրութեամբ մեզի կը նայի կոր. կարծես թէ մեզի մտիկ կ'ընէ։

Մոստիչեան, միշտ խոհեմ, չպատասխանեց. անծանօթը լուց բաց անպայլ մնաց, և մնաք շարունակեցինք խօսիլ։

Հիմա, յաւիսենական կեանքի յաւիսենական խնդիրն էր որ կը զբաղեցնէր մեզ, — հոգիին ճակատագիրը։ Ի՞նչ էր հոգիին ճակատագիրը։ Անոր գոյութիւնը հաստատելու համար իմաստասէրները հազիւ երկու փաստ գտած էին. հազար անոր էութիւնը, անոր ճակատագիրը . . .

Վարաներ մնացեր էինք։ Յանկարծ Մալբրզը գլուխը վեր վերցուց և մաքուր հայերէնով ու հայրական ձայնով մը, որ բարութեան շեշտը ունէր, ըստ։

— Տղա՛քս, խորհուրդ կու ասմ ձեզի որ լոււի Ֆիկիէի Լե lendemain de la Mortը կարդաք. ձեզ շփոթեցնող խնդրին վրայ բաւական լոյս պիտի դանէք հնա։

Պարահանդէսի մը մէջ գեղանի նարմանազուկ պարակցուհիի մը մնդուսէ շրջազգեստին վրայ կոխած և վերէն ի վարպատուած էք զայն, և կամ շքամեղանի մը վրայէն գաւաթմը մը առած ատեննիդ՝ անուշագրութեամբ շատ մը գաւաթներ ձգած կոսրած էք. ի՞նչ զգայնութիւն որ կ'ունենայ մարդացիսի կոշտութիւն մը ընելէ ետքը, նոյնը ունեցայ ես ալ մտածելով որ ծերուկ Մալբրզ կոչեր էր մարդ մը, որ հայ էր, մեր իմաստասիրական վիճարանութիւններուն հետեւած և հասկցած էր զանանք, և լոււի Ֆիկիէի իմաստասիրական գործերը կարդալու չափ զարգացած էր։

Մոստիչեանին նայեցայ. իր աչքերուն մէջ իր խոհեմութեան յաղթանակը կարդացի. իր լուսթեան վարձատրութիւնը, և ամօթը աւելի չիկնեցուց զիս։ Սակայն մտածեցի թէ կարկատանք պէտք չէր, թերեւս յետինն չար հան զառաջինն ըլլար։ Առաջին յուղումէն ետքը, հետաքրքիր, ուղեցի հասկալ թէ ո՛վ էր այդ ծերունին։

— Ներեցէք, պարտն, կրնա՞ք ըսել մեզի թէ որի հետ խօսելու պատիւն ունինք։

— Խոծի Ծերենց կ'ըսեն։

Ծերենցն էր, Տօքթէօռ Շիշմանեանը, որուն Ռուսիայէն գարձը նախորդ օրն իսկ ծանուցած էր Մաս ս. Տօքթէօռ Շիշմանեանն էր, պատմազէս, գրագէս Շիշմանեանը, որուն անունն այնչափ անգամներ լսած էինք։

Այս անգամ ուշադրութեամբ զննեցի զայն. դէմքը թուի էր թմթուկած, անյարդ, բաց պատկառելի վեհ բան մը ունէր, որ քիչ մը առաջ աչքի չէր զարկած. անուն մը շատ անգամ ուրիշ գոյնի ներքեւ կը ներկայէ մեզի մարդը, ինչպէս զրուած մը, պատկեր մը, նուագ մը։ Մազերը երկար, դէպի ուսէրը կ'ինչնէին. իրենց գոյնը ոչ մեւ էր, ոչ ալ ձերմակ, թէիւ երկու գոյներուն ալ կը մօսենար. փոխանցումի գոյն մը։ Առոցդ էր գեռ. աչքերուն մէջ աշխուժը կը մնար միշտ կենախայտ, և ձայնը ունէր մետաղի յասակ հնչիւն, իր գաղափարներուն պէս, որոնք պայծառ էին և որոշ։

Հասգիւղ եղանք և նաւամատոյցէն մինչեւ Ներսէս Պատրիարքի տունը շարունակեցինք խօսակցիլ: Ծերենց շատ բաներ բառ մեզի, խօսեցաւ հոգիի անմանութեան վրայ, որուն սրտանց կը հաւատար, 1860ի սերունդին վրայ, Նալբանաւեանի վրայ, զոր ճմացած էր, Կովկասի վրայ, ուրկէ կը դառնար և ուր ապրող Հայերը կը գնահատէր ու կը սիրէր, Ներսէս Պատրիարքի, Օտեանի և ուրիշ ժամանակակից անձերու և խնդիրներու վրայ: Այսոր լսածիս պէս կը յիշեմ դեռ, ինչ որ ըստ մեզի. և այդ հանդիսամին յիշատակը մաքիս մէջ թողած է խոր տպաւորութիւն, ծերուկ Մալբըզը յանկարծ ներկայանալով աչքիս իբր գիտուն, մտացի անձ մը, արժանի ամէն յարգանքի:

ՀՐԱԱՆ ԱՍԱՏՈՒՐ

**ՃՐԱՆՑ Ա.ՍԱ.ՏՈՒՐ.** — Իբրեւ գրագէտ՝ Հրանտ Ասատուր գրած է Քիչ բան, իսկ աւելի շատ՝ իբրեւ հրամարակագիր եւ բանասէր: Իր ուղարկութիւնը ու քաղցր՝ կուտայ իր բանուր գրութիւններուն գրաւիչ շունչ մը: Վարած է Գ. Զօհրասի հետ Մայիս գրական շաբաթաթերթը, եւ առաջ Մայիս ու Արեւելի օրաթերթերը: Մասնակցած է 80ական թուականներէն ի վեր Պոլոյ հրամարակամօսութեան: Իր ծանօթ գործերն են Պատմենելան Աերշմաններ, Պատմորին Ա. Փեղեան Հիւանդանոցի եւ Կ. Պոլսի Հայերը:

## ՀԱՅՈՑ ԱՐԵՒԻՆ

Ո՞վ Հայաստանի վաղեմի արեւ,  
Շողա՛ հայրենի դաշտերուն վերեւ.  
Ահա՛ կը հասնի կենսաբեր գարուն,  
Կապուտակ երկնի հրմայքին մէջէն,  
Ուր զբւարթ ցոլքեր միշտ կը դողդոցեն,  
Տուր տաքուկ ողջոյնդ հայ մշակներուն:  
Ո՞վ Հայաստանի վաղեմի արեւ,  
Շողա՛ հայրենի դաշտերուն վերեւ:

Անյագ կարօտով փառքիդ երկնատուր,  
Քե՛զ կըսպասէ հոն գեղջուկին կըտուր,  
Ուր զեռ կը յամէ տուկումը ծմբան,  
Ոչսարն անհովիւ, գաւնուկին անփարախ  
Աղապատանիքովիդ ըրէ՛ դուն ուրախ,  
Որ կայտուեն դալար մարգերուն վլրան:  
Անյագ կարօտով փառքիդ երկնատուր  
Քեզ կըսպասէ հոն գեղջուկին կըտուր:

Ո՞վ Հայաստանի վաղեմի արեւ,  
Շողա՛ հայրենի դաշտերուն վերեւ.  
Ճանանձներդ անդուլ ցողէ՛ ժպտագին,  
Թողէ՛ երգեր լըսուկն սարէն ու ծորէն,  
Համնին, բողբոցն խաղողն ու ցորեն,  
Հագուին պարտէգներն, արտերն եւ այգին:  
Ո՞վ Հայաստանի վաղեմի արեւ,  
Շողա՛ հայրենի դաշտերուն վերեւ:

Հայ ճականներուն վրայ ալ, անխըտիք,  
Անուշիկ արեւ, ճառազայթ մը դի՛ք,  
Ճառագայթ մը սուրբ Յոյսի, Հաւատքի,  
Խորհուրդներուն մէջ թախծոտ ու մըւալլ,  
Սրսկէ՛ լուսազեղ կայծեր ու շառալլ,  
Որ հոն գիտակից խանդ մը բորբոքի,  
Հայ ճականներուն վրայ ալ, անխըտիք,  
Անուշիկ արեւ, ճառազայթ մը դի՛ք:

Հերիք քաղցր աչքերն Հայոց մայրերուն  
Թափեցին առատ արցունք եւ արիւն,  
Յամքեցո՛ւր զանոնք որ ժպտին յաւէտ.  
Զինջ աղբեւրներու, թուփերու մօտիկ,  
Պար բւնեն մանչեր, կոյսեր խորոտիկ,  
Միլոյ երգերով հնշտին, արփաւէտ . . .  
Հերիք քաղցր աչքերն Հայոց մայրերուն  
Թափեցին առատ արցունք եւ արիւն :

Ո՞վ Հայաստանի արեգակ, անշէջ  
Կորով դիր ամէն հայ սիրտերուն մէջ  
Եւ՝ հրապարտ, խըրտիստ, աննըւած հոգի՝  
Որ հայրենիքին, հողին անձնըւէք՝  
Հայն աւպի ազատ, մի՛շտ զըլուխը վե՛ր,  
Հստրուկ, լուռ գերի ըլլայ ո՛չ ոքի . . .  
Ո՞վ Հայաստանի արեգակ, անշէջ  
Կորով դիր ամէն հայ սիրտերուն մէջ:

#### ԱՐԵՔՍԱՆԴՐ ՓԱՆՈՍԵԱՆ

**(ԱԼՓԱՍԽԱՆ)** Աղեքսանդր Փանոսեան  
անվուգական տաղաւալին է հայ քեր-  
թողական արուեստին մէջ: Մշակած է  
թեթեւ, թուղթիկ, երբեմն մանկա-  
կան եւ աւելի շատ ֆանթէզի բա-  
նաստեղծութիւնը՝ զգացումէ աւելի  
սրամտութիւն եւ ներշնչումէ աւելի  
կուարթութիւն գնելով իր ստանա-  
ւարներուն մէջ: Իր գրուածներէն  
մտաւ արմէստուած է արդէն նողեր  
ու ծողեր եւ Այգիկուրի հատորներուն  
մէջ:



#### Դ Է Պ Ի Ե Ր Կ Ի Ր

Ամեն տեղ է որոնում հայր ապատան՝  
Բաց ի ոյն երկրից, ու կոչւում է Հայաստան:

Գնում է Հայը՝ կնճիռը ճակատին, յոյզը սրառում:  
— Ո՞ւր, հայ շնական:  
— Ղարկառութիւն:

Գնաց: Իսկ այսակող Խնուսի կիսաւեր գիւղերում, ուա-  
ռաւ մայրը՝ մէջքը կորացած, հալումաշ կինը՝ ծծկերը գրկին,  
և չորս մատղաշները՝ բապիկ և ցնցոտիապատ, նրան են ուղա-  
ռում: Նրան են սպասում, երբ պարտասէրն է գուռը բաղ-  
իսում կամ երբ հարկահանը՝ որոսալի ձայնով՝ շանթ ու կրակ  
է թափում: Երեխանների կանչը՝ «հաց» և գաարկւած գոմից  
նւազած հեղան բառաչիւնը՝ «խո՛ա» — դադուր չոնի: Տաշ-  
տում՝ հաց, գսմում՝ խոռ չկայ, — նրան են սպասում: Գիշերը  
անձրեւ եկաւ, հողը փափկից արար, վարող չկայ, — նրան են  
սպասում: Տանեցու աչքը ջուր կտրեց: Պառաւ տասը թու-  
ների բողազից կտրեց՝ ձէթը ժամ՝ տարաւ, լուս վառեց—  
բայց էլի խաբար չկայ: Ու ժամից գտանալիս՝ իր ցաւը նա-  
յապէս երգեց:

Տուն կայ՝ պահով չկայ,  
Ուր կայ՝ վարող չկայ...

Գնում է Հայը վէրքը ճակատին, երկիւզը սրառում:  
— Ո՞ւր, հայ երիտասարդ:  
— Օտար աշխարհ:

Եւ Եղիպտոսն ու կիսքս, Կովկասն ու Բալկան հերիք  
շեղան հալածական պանդիստին: Ծովերանցաւ, մինչեւ Ամե-  
րիկա հասաւ: Օտար աշխարհում նրա լեզուն բացւեց, ցայց  
տւեց իր մարմնի վէրքերը, սրաի խոցերը: Անպաճոյն, բայց  
յուղիչ լեզով պատմեց ծերուկ հօր սպանութիւնը՝ կաթւա-

ծահար մօր առաջ, մատազ քրոջ վախցնելը, նկարագրեց հարեւանի թաղանր. ամբողջ գիւղի աւերումը և իր յուսահատ փախուալը: Մարդիկ յուղեցին, կալծային: Փախուականին ապաստան տէին, քաջալերեցին: Բայց նա ոչ առաջինն էր և ոչ վերջինը: Օր չանցաւ, որ պանդուխտ չգար: Ամիս չանցու, որ նոր բարձր չերեւար: Հները նորերին գրաւեցին: Օտար աշխարհի ճամբան՝ ջրի ճամբայ շնչեցին: Գիւղ չմաց առանց փախուականի, օջաղ չմնաց առանց զարիւականի: Եւ ծերունի պաղը՝ մարած օջաղի մօտ նոտած, արտասուրը սրբեց ու հանդած օդային այս գանգաւալ ուղղեց:

Սան ունին՝ մանկաւ չունին,  
Ընտանիք ունին՝ չափի չունին...

Դառամ է Հայը՝ բողոքը ճակատին, վրէժը սրտում:  
— Ուր, հայ հայրենասէր:  
Սպաս երկիր:  
— Ինչո՞ւ համար:  
— Գործելու համար:

«Այսակ, աղասիների երկրում, ուր չեն կարում այն կոկորդը՝ որ բաղսք է հնչեցնում, և այն ձեռքի՝ որ սարուկի շղթան է փշտոմ. աղաս ու անկախ, այնակը, մենք կ'ուսումնասիրենք հայրենիքի փրկութեան ճանապարհները, կը կըրթինք և կը պահապահնք տարագիր մատազ հայ սերունդը օտար աղդեցութիւնից. այնակ, զգայուն մարդկանց առաջ, որոնք բաղ, զգալ, ցատման որոտ արձակիր գիտեն, մենք բաց կ'անենք նահատակ ժաղավրդի սիրուր, շնչի ու անէծք կը թափենք, մինչեւ որ արար-աշխարհ տակնուվրայ կը լինի, մինչեւ որ մի ու և է տեղից մեջ օգնութիւն կը համնի»:

Ու գնաց: Նա մենակ չէր: Երան հետեւեցին ընկերներ, ծահօթ ու անծանօթ գործիչների ամբողջ խմբեր, աարբեր ծրագրերով, տարբեր ճանապարհներով: Սկսեցին լրագիրներ, հանդէսներ, հիմնեցին դպրոցներ, ընկերութիւններ,

անգի ունեցան ժողովներ, մերկացութեր, վերջապէս աղերանքներ, գիմումներ: Եւրսպա, Ամերիկա, նայն իսկ սորութեան երէկւայ հայրենիքը, Փարաւանների Երկիրը՝ լեցուց աղջի ցաւը լացաղ գործիչներով ու բողոքներով: Միայն Երկիրն էր, որ մնաց առանց բաղսքի, առանց գործազների: Եւ այն ժամանակ, երբ օսոր աշխարհում ազգասիրական հողի վրայ բուսած աղմուկն ու իրաբանցումը աստկանում էր՝ վերածելով հայրենիքի ու գործի ընդհանուր շահերը խմբական և նոյն իսկ անհատական մանր հաշիւների, — նոյն այդ ժամանակ՝ երկրի մէջ լուս էին բաղսքի բոլոր կենդանարար ձայները, հանգչում աղասամբութեան խարոյիները՝ վառած անթիւ զսերի աղասասէր շնչալի: Երկրի խարքում՝ կուող չմնաց, ժողովրդի առաջ՝ բողոքով: Եւ Մուշի դաշտի կիսուեր գիւղերում, բառարեկ, մուսացւած անդնիկը մնացած մարտիկը՝ զիւղի աշուղին կանչեց և խնդրեց այսպէս երգել իր աղջի վիշար՝

Ճանապարհ չկայ,  
Ժողովրդ կայ սիր առաջ չկայ...

Եւ գճ ժողովրդ...

Ամէնքը գնացին: Մէկը իրեւ բողոք՝ խնդրած օջաղի, միւսը՝ հարսանարւած աշխատանքի, երրորդը՝ հալածական զարաֆարի: Գնացին, որ աղերսեն, վկայեն՝ անարտա, կուրացած աշխարհին քո վիշտը, տառապանքը, քո յուսահատ վիճակը: Իսկ գու՝ որբական մնակութեան մէջ՝ աղասում ևս խարբիհների, օգնութեան, աղասութեան...

Գնացին և էլի գնում են...

Յիսուս հազար զաղթականներ Կովկասում, որոնք հնագտարուց ի վեր մի անկիւն անդամ չունեն իրենց յոկնած զբուխը վայր գննելու համար, անթիւ, անհամար հալածականներ Եգիպտոս, Կիսրոս, Ամերիկա, Եւրոպա՝ ցնցողիապատ, թափառական, անտուն անտէր՝ իրեւ անխօս կենդանագիր հայրենիքի

թշւառութեան, ցիրուցան որբեր: Հայ աշխարհի բոլոր ծայրից և այդ բոլորի հնատ միասին՝ ամբողջ Հայաստանի մասնով, յեղափոխու ասրը՝ ուսուցիչ, քարոզիչ, գրող, կուող, յեղափոխական, վարդապետ, ինսէլիթէնտ—բոլորն էլ երկրից դուրս, բոլորն էլ թափառական, աղերսանքը բերանին, ձեռքը մեխած... .

**Որպիսի՞ դարձ:**

Եւրոպան կշտացաւ, նոյն իսկ «յոգնեց» մեր լոց ու կոչից, մեր ցնցուիներից, իսկ մնաք՝ ինքնախարէութեան դիմոկի տակ՝ շարունակում ենք թափառել և աղերսել, աղերսել և թափառել.

Ժաղովուրդ էին՝ բափառական դաշտանի,  
Կուողներ էին՝ աղերսողներ դաշտանի...

Կա՛ց, հայ մարդ, կա՛ց :

Դա չէ այն ճանապարհը, որ սամում է դէպի փրկութիւն : Ազատագրական արիւնը չէ, — նոյն իսկ այնքան սակալի ինչքան «ճայլական կոտորածները», — որ սպանում է մի ազգ, այլ թափառական կեանքը, մուրացկանի պայտուսակը, անվերջ ասրագրութիւնը : Մի՛ մոռացիր, որ քան տարուց աւելի և ինչ Օսմանեան Բանասիրութիւնը և՛ հրդէնաձգութեամբ՝ ինչպէս Վանում, և՛ սպամի՛ ինչպէս Վասպուրականում, և՛ կոստրածով, ինչպէս ամբողջ Հայաստանում, մի նապատակ միայն ունի. — վերացնել, նւազեցնել Հայերին, դարձնել Հայաստանը անհայտնակ, որպէս զի այդպիսով վերջապէս մի ծանր գերեզմանախար դրսի այն մեծ, ոգեւորիչ հարցի վրայ, որ զաղեցնում է ամբողջ Եւրոպան՝ «Հայոց հարց» անունով, և որը 600 տարւայ ապրուկ ժողովրդի որում ծնկի է և՛ յոյս, և՛ հերոսութեան ձգում, և՛ մարդկացին մնձ իդէաներ...

Այո՛, իդէայներ, որոնց իրագործման համար Հայութիւնը միայն մի վայր ունի — Հայաստան : Մայր-Հայրենիքից գուրս՝ հայ ժողովուրդը ազգ չէ, այլ իշեանի, բափրբիուկ, անպէտք և անկարեւոր, Երկիրն է նրա պատմական դերի բնիքը, նրա

կուլտուրական բաղձանքների հնոցը : Թափառական, շրջիկ կեանքը, ասրագրութիւնը՝ սպանեց հրէական տաղանդաւոր ազգը . նա մնի էլ կը սպանի՝ հասցնելով ազգը հայլական ջնուգուրեան...

Եւ այն, ինչ որ մինչեւ այժմ չաջողւեց մեր թշնամուն՝ իր միջոցներով, ժամանակակից հայ սերունդը կարծէք ուղում է յաջողցնել իր անմիտ «քաղաքականութեամբ», հայկական այս սպանիչ և յուսանատ թափառականութեամբ, այն ոգով, որ Հային տանում է դէպի ամէն կողմ և երբեք դէպի Հայատան . . . : 500 տարւայ ասրելութիւնից յետոյ, Հելլէնը՝ հակառակ ամէն զաներին՝ իր կուփի դրօշը անկեց աւերածածկ հայրենիքի կրծքում, այն հողում, որից մինչեւ այժմ էլ չէ չքացել նահատակների արեան բուրմունքը : Սրբունք նրան չփախցրեց, այլ աւելի սերս կապեց : Միթէ՞ մնաք պիտի փախչենք : Մեր ասրուկ, մեզանից աւելի հալածական, մեզանից աւելի տպէտ նախնիքը՝ տանշանքների բովից անցնելով՝ մեզ թողին մի մեծ ժառանգութիւն-հալրենիք : Ի՞նչ, միթէ՞ մնաք պիտի է մեր ասրագայ սերունդին Հայենիքի փոխարէն թողնենք լոկ հայլական զալուրներ, ցիրուցան՝ ովկիանի այս և այն կողմը, չաղկապւած ոչ մի զգացմունքով, ժողովրդական ոչ մի գաղափարով . . .

Դէպի՞ Երկիր—ահա այսօրւայ մեր նշանաբանը :

Եւ թող սրանից յետոյ մեր պրօպագանդի ամբողջ գծի վրայ, պանդուխանների շրջանում թէ գաղթականների մէջ, Պօլսի խաներում թէ կոմիկասեան թէյարաններում, ամերիկեան Հայոց ժողովարանների թէ Բալկանի ծորերում, Սարսպատականից մինչեւ Նեղոս, Նեղոսից մինչեւ Դամուր՝ ամէն տեղ և ամէն ժամանակ բարձրածայն հոչի Հայութեան ականջին նոյն յամառ հրաւերը, նոյն ազգու կոչը՝

Դէպի՞ Երկիր, դէպի՞ Երկիր :

Խ. ՄԱԼՈՒՄԵԱՆ

**ԽԱՅԱՑՈՒՔ ՄԱԼՈՒՄԵԱՆ** (Է. ԱԿՆՈՒՆԻ) — Դեռ պատման հասակէն գործակից Գրիգոր Արծրունիի, ոււշացած ու մեծցած Արծրունիի գաղափարական մշնոլորտին տակ՝ Խ. Մալումեան եղած է ա-



մէնափայլսւն առազերէն մէկը Մշակի, վարած է զայն երկար տարիներ, Արծրունիկ մահէն ետքն ալ ըլլալով անոր գործին շարունակողը, ապա տնցած է արտասահման, ուրբ իր գրական գործունէութիւնը նույրած է Դրօշակի խմբագրութեան:

Խ Մալումեան օժտուած է հրապարակագրի մեծ կարողութեամբ: Իր լիցուն սպատկերաւոր՝ քնարական ըլլալու ասովեծան, ոչը՝ կտրուկ, սեղմ եւ պերճ, մոտածման եղանակը՝ ձարաար ու նոր, կը բարձրացնեն իր հրապարակագրութեանը գեղարդութեանական ձշմարիտ արժէքի մը:

Մալումեանի հրապարակախօսական գրաւթիւնները մեծ մասով ցրուած են Հին Մշալիներուն եւ Դրօշակի մէջ: Իբրև տուանձն հատոր՝ ունի ուսումնասիրութիւն մը Գ Արծրունիկ վրայ, ինչպէս նաև Կովկասիան Վէրիներ, Դեսի Կոյլ եւն. գործերը:

## ՔԱԶՈՐԴԻՌՅՆ ԹԱՂՈՒՄԸ

Ոչ փող զարկինք, ոչ արծագանգ լիոնասոյզ  
Սարէ ի սար չարաշըշուկ տարաւ լուր.  
Ու չերգեցինք ողբի երգեր սրտայոյզ,  
Երբ պատանւոյն բացինք մըուայլ փոսին դուռ:

Գիշերական մունջ ըստուերներ շուրջ կային,  
Երբ հրացանի կոթով հողը փորեցինք.  
Լուսինը լոկ կը պըլալիլար մեր զլիխին.  
Սուզ էր պատեր դաշտը, բըլուրն ու երկինք:

Պէտք չէր դագաղ, եւ ոչ ճերմակ պատանքներ  
Որով զոցուէր ազատորդի քաջորդին.  
Մարտէն յետոյ, կարծես յոգնած կը հանգէր.  
Ու վերարկուն կարմիր բաւ էր անծին:

Անձայն ու կարճ ննջեցելոց մը զրուցեց  
Մեր քաջ տէրտէրն, Զինուոր Հայոց Սատուծու.  
Դովից մահը եւ քաջութիւնն իր օրհնեց,  
Թոյլ ըլլուաւ հառաչ մ'ու ճիչ հանելու:

Երբ զլուկիս լըլլինք հողէ բարձին վրան,  
Տեսանք գեղը ճակտին ու վէրքն իր պայծառ.  
«Ո՛վ պատանն' ակ, ըսինք, իրեն մէկ բերան.  
«Ազգիդ համար մեռար, զուն շամտ ապրեցար:»

ՄԿՐՏԻՉ ՊԵՏԻԿԹԱՇԵԱՆ

**ՄԿՐՏԻՉ ՊԵՏԻԿԹԱՇԵԱՆ** (1829-1868). — Դաստիարակուածք Վենետիկի Մուլցատ-Մափայլէան վարժարանին մէջ, սւր կը տիբապետէր Ալիշանի եւ գասական գրականութեան մէծ շունչը, ոնած՝ դասական եւ ուսումնաթիկ գրականութեամբ, Մկրտիչ Պէշիկթաշլեան վերագրածած է Պուխ՝ իր գրայուն հոգին հետ փոխագրելով նաև այդ շունչը եւ արուեստի սէրը: Աշխարհաբարը տակաւին կազմակերպուած չըլլալով, գրած է իր քերթուածներէն մեծագոյն մասը գրաբար: Պէշիկթաշլեան ունեցած է քնարական մեծ տաղանդ, սակայն զուրկ եղած է սեփական ստեղծագործութեան մեծ թուիչքներէ: Իր տաղերը կը կրեն ներդաշնակութեան, քնքուշ գգայնութեան, փափկութեան եւ մելամաղձութեան գրոշմ: Պէշիկթաշլեանի գործերը կը բազկանան քերթուածներէ, ճառերէ եւ թատրոգութիւններէ, որսնցմէ բանանտեղն յատկանշովը կը ներկայացնեն իր քերթուածները, մաս մը գրաբար եւ մաս մը աշխարհաբար: Պէշիկթաշլեան մեծ զարկ տուած է թքքահայ թատրոնին եւ եղած է առաջիններէն մէկը Պուտոյ մէջ հայ թատրոնի հիմնադրութեան:



## Ի Ն Զ Է Ա Ր Ո Ւ Ե Ս Ը

Կարգաւորութիւնը կը սիրեմ, որովհետեւ կաթողին կը սիրեմ յատակութիւնը: Ամէն բանի մէջ յատակութիւնը, յատակութիւնը ամէն բանէ առաջ: Չկայ բան մը որ այնչափ տաեմ որչափ տարտամն ու ամորալ: Մթաթիւնը ուրիշ բանի չի ծառայեր բայց եթէ տձեւութիւնը ծածկելու:

Բոլոր յատակ գաղափարներուն համար, ձեւական մտածում մը կայ որ զանոնք կը թարգմանէ: Բայց գաղափարները գրեթէ միշտ խառնակ ու շփոթ կու գան մեղի: Պէտք է ուրինն նախ զանոնք անջատել, կարենալու համար դնել զանոնք մաքուր՝ ներքին նայուածքին առել:

Գործ մը կը ծնի տեսակ մը խառնաշփոթ յուղումէ մը՝ որուն մէջ անիկա պարունակուած է ինչպէս կենդանին հաւելիթին մէջ: Մտածումը որ կայ այդ յուղամն մէջ, կը գլորեմ, կը գլորեմ զայն մինչեւ որ լուսարանուած համարիմ և կարելի եղած ամրող յատկութեամբը տեսնեմ զայն: Այն ասեն կը վնասուեմ տեսարանն մը որ ձտութեամբ զայն թարգմանէ, բայց որ ըլլայ միանգամայն, կամ զոնէ կարենայ ըլլալ, իրական տեսարան մը:

Արուեստը իրականութիւն նմանողութիւն մը չէ, բնութեան զուգահեռականութիւն մըն է:

Արուեստը խորհրդանշանական պէտք է ըլլայ, բայց ոլէտք է միանգամայն բնութեան ուսումնափրութեան վրայ հասաւասուի, բնութեան մէջ է որ արուեստագէալ պիտի գտնէ իր ամէն անձնական յղացումներուն տարրերը: Բայց ամէն մարդ, իր խառնուածքին բնազդմանը հնուեւելով, կ'ընարէ այն հեռաւորութիւնը և այն կէտը ուրեկից բնութիւնը կը դիտէ: Ումանք, մանրամամութեան սիրահար, անոր մօաը կ'երթան կը կմնան: Ուրիշներ, ամրողութեանց և զանգուածներուն աւելի ուշադիր, հեռուն կը կմնան՝ աւելի լաւ ըմբոնելու հա-

մար: Տառական թարգմանութիւնը չփրելով, ևս հեռուէն կը նայիմ որպէս զի աւելի լաւ տեսնեմ:

Տպաւորականները վաղանցուկին բանաստեղծներն են: Անոնց խաէալը ներքին հակասութեան մը վրայ կը կրթնի եւ չկրնար ամբողջապէս իրականանայ, կ'ուզին սեւեռել անցնող վայրմիանը, իրերուն խուսափուկ երեւոյթը: Արդ, իրերը, իրենց մակերեւութպէն անսպավ, այնչափ փոփոխական են որ արդիւնք մը հապիւ ծնած է և ահա չնջուած է արդէն: Բայց բացարձակը ամէնուն անմատոց է, և գործերը մերձեցում ներ են միացն:

Ես միշա ջանացած եմ մարմինը գուշակել յեղեղուկ ցոլքերով պատմուածանին տակ: Իրերը վնասուած եմ իրենց մշտատեւ հանգամանքին մէջ, իրենց խորունկ երեւոյթովը, իրենց խկութեան մէջ:

Բնութիւնը ամէն բան կը բովանդակէ, բայց խառնակ կիրպով: Պէտք է զատել անոր մէջ ինչ որ պատահականութիւնն է, ինչ որ դիպուածական է, ինչ որ վայրկենսապէս անարաւայրակ, այսինքն ինչ որ չի ձգափր մեր մտածումները արտայայտելու: Կիրպով մը կարելի է ըսել թէ արտեսար կ'աւարտէ ինչ որ բնութիւնը կ'ուրուագէէ, կ'արտասանէ խօսքը զոր անհանուն բնութիւնը կը թոթովիէ: Ի՞նչպէս կը յաջողի մարդ բնութիւնն օգնել իր խօսելու չանգին մէջ:— Պէտիաւորապէս, բայց յապաւումով ու պարզումով: Զանացէք կարեւորը արտայատել, մնացած ձգեցէք: Աս է գծագրութեան, աս է շարադրութեան գաղանիքը, աս է նոյն իսկ պիրճախօսութեան ու որամտութեան գաղանիքը:

... Աղիամբեր նախապաշարումով մըն է որ կը յորդորեն վարպետներն ուսումնասիրել, անոնցմէ արհեստը սորվելու, արուեստին գաղանիքներն առնելու համար: Գեղարուեստի մէջ արհեստ չկայ, ամէնուն մտաշելի հասարակաց սահմանափայր մը չկայ: Ի՞նչպէս որ չկայ կարծեմ ճարտասանութեան զիրքը որ գրագէախն սորվեցնէ ոճ մը գանել: Պէտք է որ գրագէտը, արուեստագէտը հարենի իրենց ոճը, իրենց

տրհեար, ապա թէ ոչ գոյութիւն չունին անոնք : Միակ բանը որ մարդ կրնաց առնել վարպետներէն, անոնց միամստթիւնն է, անոնց խոնարհութիւնը բնութեան առջեւ :

Այս առաջին առաքինութիւնն զատ, որ ամէնուն մայրն է, ի՞նչ կարեի է խնդրել վարպետներէն : Անոնք իրենց թիւրութիւնները միայն կը փախանցեն : Ես հին արուեստը միայն գիտեմ որուն ուսումնասիրութիւնն առանց վասնգի ըլլաց : Որովհեաւ՝ հին արուեստը, բնութիւնն իսկ է :

Ինձի կը թուի ուրիշն որ անխօնիմ բան է երխասասրդներու հիացման շատ մօտէն ուղղութիւն մը տալ : Պէտք է որ հիացումէ ապաս լլան անոնք : Կը նախընարիմ որ մողորին անոնք, քան սարկարար հետեւին :

Յօժարկամ պիտի բաէի գեղարուեստի աշակերտին . «Գաղտնիքդ ուրիշն մի՛ հարցներ, քու մէջդ վնասուկու ևս զայն : Եւ մանաւանդ մի՛ կարծեր թէ արուեստագէտ մը կրնայ պարձենալ իր ընտրած ճիւղին բարձրութեամբ . կան որ իրենք զիրենք աւելի մնձ կը կարծեն, որամինաւու գիւցագնական գործեր արագրելու եղած են . անոնց փառասիրութիւնը սիալ է : Աւելի կ'արժէ յաջողած պղափկ եղանակ մը՝ քան անյաջող ուղղուի մը : Դիսէ՛, բազգասէ՛, աշխատէ՛ քաջապատութեամբ, բայց առանց անհամբերութեան :

Գաղով ինքնասիպ ըլլայու ջանքին, գիտեմ, որ աստիք նոր ժամանակներու հիւսնդութիւնն է : Բայց չփնտուելով է որ մարդ կը դանէ ինքնաստպութիւնը :

ԲԻՒՎԻՍ ՏԸ ՀԱՎԱՆ



## Կ Ո Վ Ը

Եզերուած թանձր փունջերով մացառներու թաւարծի, Փղզոտիկ քարուտ դեղին ուղի մը կը բացուի՛ կարճ ու նեղ, Ուր ոչ ըստուե՛ր մը կ'երերայ, ոչ էակ մը կը յածի, Եւ ուր արե՛ւը կը փրոէ իր ճերմակ լոյսն հըրազեղ:

Իիտ ցախերուն մէջտեղին, կով մ'յաղթամարմին եւ խաղաղ՝ Յամըրաքար վեր կ'ելլէ, զըլուիր ճօնելով ծանրօրէն, Ու վեհութեամք մը մնձաշուք, արծակերով աջ ու ծախ Քալցըր նայուածք մը զոր կարծես վընիտ խոհեր կօրօրեն:

Կանգ կ'առնէ պահ մը ճամբռն վրայ զոր կը լեցնէ իր պարարտ Հըրօր մարմնով, ու կը նայի հեռուն, ծովին, երկընքին . Ճեղ մ'իր ուռնգո՞վը կը ծրծէ սուլող հովի՞կը զըւարթ, Ու բառացին մ'իր թոքերէն կը բարձրանայ՝ լայն, խորին...

Յետոյ, նորէն տատաններով կոտոշները գալարուն, Իր կողերը կը մըտրակէ կարճ ագիո՞վը բարակ, Ու կը քալէ կը հեռանայ, երեցնելով իր լեցուն Ճերմակ ծիծերն որ կը կախուին իր լայն ուժեղ փորին տակ : ԱՐԵԱԿ ԶՕՄԱՆԵԱՆ

### Թուեր Գրականութիւն

ԶԳԷ՛, ՄԻ՛ ՇԻՆԵՐ...

— Ծայրն այդպէս սուր ու երկաթէ՛ ծեծածդ լինէ անդադար : — Ասկէ գաշոյն պիտի շինեմ :

— Մ'ի շիներ, շուտ, ձգէ վար :

ԶԵ՞ն բաւեր զեռ, կարիճներու այսքան թոյներն յորդագեղ, ԶԵ՞ն բաւեր զեռ զազաններու ժանիքներ սուր եւ հասու, ԶԵ՞ն բաւեր զեռ մեր ծեռքերուն սա զործիքներն ալ ահեղ՝ Վէրքեր բացող, հողիներու սպառնացող, մահատու... : Նայէ մարած սա ճնոցին որ բոյնն է գարծեր սարդերու . Նայէ սա խեղն փառուժ տղուն՝ որ կեցեր է զիսահակ, Նայէ սա թարմ այրի հարսին՝ խուժդուժ հազով տառապուն,

Նայէ մեռնող սա խեղճ մարդուն՝ շղթաներու հեւքին տակ,  
Եւ նայէ սա ծերուկ կնոջ՝ որ ձիւնի մէջ է արդէն.  
Բոլոր ասոնք զայն պատրաստող ծեռքերն ընդ միշտ կ'անիծեն:

Այդ երկաթէն՝ զոր բուներ ես, ուրագ շինէ, բարեկամ,  
Ասոնցմէ ալ ծեծէ կացին, ու գործիքներ՝ անոնցմէ,  
Չեռքի մուրծդ թող բահ շինէ, շինէ բրիչ, շինէ գամ,  
Բայց միայն թող զայն չշինէ, թող չշինէ, չշինէ . . . :

### ՄԷՀՄԷՏ ԷՄԻՆ

**ՄԷՀՄԷՏ ԷՄԻՆ.** — Թուրք քնարը քիչ անգամ միայն հնչած  
է ժողովուրդին համար, այլ միշտ եղած է աղնուապետական թէ՛ իր  
արուեստովն ու լեզուովը, թէ՛  
իր նիւթովն ու ձգտումովը:  
Սակաւաթիւ են թուրք գրող-  
ներ, որոնք ուղած ըլլան ար-  
ուեստով ու լեզուով, զգացու-  
մով ու ձգտումով հոգեկոսն  
կապ հաստատել հասարակու-  
թեան խոնարհ խաւերուն հետ:  
Մէհմէտ Էմին մէկն է ահա  
այդ սովուաթիւներէն:

Պէտք է ըսել որ ամբողջ  
գրարշան մը բացած է Էմին  
պէյ թուրք բանաստեղծութեան  
մէջ, հեքն ըլլանով տուածին ան-  
գամ անոր մեծ յեղաշրջովը, —  
քերթովութիւնը տանելով գէպի  
ժողովուրդը եւ երգերուն

ամսով յոյզը, կեանքը եւ շունչը քաղելով տառապոց եւ անտեսուած  
հոգիներէն: Կենդանի, վճիռ եւ նոր գեղեցիկութեամբ օժտուած լեզու  
մը՝ որ արդիւնք չէ ոչ ալքատ մտքի, ոչ չքաւոր զգացումի, ընդհա-  
կառակը, երեւութալէս միայն պարզ արաւետի մը միջոցով՝ արտա-  
յալող ամէնէն փափուկ զգացումը, ամէնախոր գորսով եւ ճշ-  
մարտավէս զբայլելի բանաստեղծութիւն մը: Ահա յատկանիշները  
Էմին պէյի քնարերութեան: Մէհմէտ Էմին գրած է բազմաթիւ քեր-  
թուածներ թուրք պարերականներու մէջ:



### ԴԷՊԻ ՊՕՄՊԷՒ

Երբ աշխարհում մեզաւորների, վատերի թիւր աւելանում  
է անմեղ, բարեպաշտ մարդկանց թւից, Աստած բարկացած՝  
թափահարում է երկրագունդը, շարժ և ժայթքում առաջ բե-  
րում, որպէս զի յշեցնէ մահկանացուներին, որ նրանք կը  
պասմուին ամէն անգամ երբ կը խախտեն բարոյական հաւասա-  
րակշուութիւնը տիեզերքի: — այսպէս է ասում հարաւայնն  
Խապիացում Պօմպէյի ու Հերկուլանումի կործանման առթիւ  
տարածւած մի հաւատապիք . . .

Ո՞քան միամիտ իր պարունակութեամբ, բայց և որքան  
բնական: Նա չի վրդովեցնում ձեզ իր կոպառութեամբ ու գոհհ-  
կութեամբ, քանի որ գիտէք թէ նա պատկանում է այն հեռա-  
ւոր ժամանակներին, երբ մարդկութիւնը, ի գէմս իր հոծ  
զսնգւածների՝ իր պատեհական շրջանն էր ապրում: Եթէ այսօր,  
գիտական մտքի 2000 ամեայ յառաջդիմութիւնից յիտոյ, ամէնա-  
լուսաւոր կինորօններում անգամ, հասարակական որոշ խաւերի  
մէջ ծաղկում են գեռ ամէնակոպիտ անահաւատութիւնները,  
ևմէ քաղաքակրթութեան կինորօն — Պարիզում «ուսեալ»,  
«զիսուն» հոգեւորականութեան ներկայացուցիչը, Ժան Գու-  
մօնի բանարում ծագած ալլիասուոր հրուեհի հանդէպ, ձեռքերը  
երկինք եր բարձրացնում և ազգազակում ասւածալիին պատժի  
մտսին — ինչպէս զարմանալ, որ ամբոխայն արամաբանու-  
թիւն սցդպիսի պարզամիտ նղանակով է լուսաբանել բնակուն  
աղէսների՝ գրեթէ Յիսուս Նաղովրեցու օրով . . . Եւ այն էլ  
ո՞րպիսի ալեսներ. . . Ամբողջ քաղաքների բնաջնջումը մի խոր-  
հրգաւոր, անյայտ ուժի, մի տիտանի սասանումներից, որի  
անունն է հրաբուխ . . .

«Պօմպէացիք գւարթ ու անհոգ՝ աշխատնիք վրայ էին—  
այսպէս է ասում պատմութիւնը — նրանք զբազւած էին հա-  
սարակական շէնքերի վերանորոգումով, երբ յանկարծ օգոս-  
տոսի 25ի կէսօրին (79 թ. Քրիստոնից յետոյ) Վեզուվ լիու

սկսեց դուրս ժայթքել քարերի, մոխրի, եռացող ջրի մի հետեղ, որի տակ և թաղւեցին նրանք։ Միաժամանակ հեղեղը կլանեց Հերկուլանումը և մի շարք ուրիշ շրջակայ գիւղեր։ Երեք օր տեւեց այդ զարհուրելի ջրհեղեղը... Աղէտին գոհ գնաց ի թիւս այլոց հոչակաւոր Պինիուսը։ Նրա որդին, հաւզիւ հազ ազատած իր մօր հնա՞ այսպէս է նկարագրում այդ անօրինակ կատաստրօֆը։

«Ամպերը գաճավիժւեցին դէսփի երկիր, ծածկեցին ծավը և կապրի կղզին և Միզմնում լիւնաշղթան... Մայրա աղերսում է ինձ՝ որ իմ փրկութեան մասին մտածեմ, որ ինքն ուժ չունի ինձ հետեւելու, բայց որ երեք հանգիստ չի մեռնի, եթէ ասպահալ չլինի իմ մասին։ Ես բանում եմ նրա ձեռքից և բանի տանում իմ հետո... Մոխիրը արդէն ակսում է թափւել նաև մեզ վրայ. յետ եմ նայում... Թանձր ծուխը մեր կողմն է պանում, և հեղեղի պէս ծածկում գետինք։ Մեծ փողոցում մարդիկ անազին բազմութեամբ տուած են նետում, իրար հրիեղավ. մենք հեռանում ենք այդտեղից. և ահա խաւարը այնքան թանձրացաւ, որ թւում էր թէ անկուսին, անաստղ գիշեր է, կամ թէ մենք փակւած ենք օր ցերեկով մի մութ նկուղում։ Լառում էր միայն կանանց հեծկասոցը, երեխաների լացն ու աղաղակը, տղամարդկանց յուսահատ մոնշիւնը։ Մէկը իր հօրն էր կանջում, միւսը իր որդուն կամ ամուսնուն, եւ իրար ճանաչում էին միայն ձայնի վրայ։ Ոմանք մահ էին աղաղակում մահւան երկիւղից իսկ, կոչ էին անում աստուածներին, տանշափի հարցը շրմւունքների վրայ՝ արդեօք ասաւածներ գոյութիւն ունէին... Ամէնքն էլ հաւատացած էին թէ դա վերջին գիշերն էր, յաւիտենական, ճակատագրական գիշերը, որ պիտի կանչ ողջ ափեղերքը, իսկ ևս... Ես ես գիտեի, որ «աշխարհի վերջն» էր համանում և պատրաստում էի մեռնելու»...»

«Ճատերը կարծում էին — ասում է մի այլ ականատես, Դիօ Կասուո, — թէ Տիեզաններ են հրապարակ եկել, որոնք իրը թէ երեսում էին ծխի, ամպի մէջ, սուլում էին ու որոտում... Մարդիկ փախչում էին խասն ի խուռը դէսփի ամէն կողմ».

ոմանք նետում աներից փողոց, ուրիշները՝ փաղոցներից տուն։ մի մասը թուչում էր ծովի վրայից դէսփի հեռաւոր ապաստաններ և ամէնքը տարատամ կերպով հաւատում էին, թէ ափեղերը նորից դաւանում է մի խօս և պիտի ջնջւի կրակի ուժով։ Հերկուլանում և Պօմպէի խսպառ աւերւեցին, այն ժամանակ, երբ ժողովուրդը նստած էր թագուհում։ Մոխիր թափւեց այսպիսի չափերով, որ քամին տարաւ նրան մինչեւ Սֆրիկա, մինչեւ Եգիպտոս ու Սիրիա, տարաւ մինչեւ Հուօմ, ուր օդը լցւել էր մոփիրով և արեգակը մթագնել»...»

Ահա՛ այդ վիթխարի աղէալ ականատեսների վկայութեամբ։ Եւ ահա նրա գժբախտ զոյն փուած մեր առջեւ, որպէս լքաւեր մի գերեզմանոց։ Մանում ենք Պօմպէի։ Կրակը չի լափել ամէն ինչ։ Բարեկախտաբար շատ բան է մնացել, մտամբ բացւած, մտամբ գետնի տակ։ Հեռու մի ծայրում պեղումները շարունակուում են։ Նրանք սկսել են 1748 թւականին միայն, մինչ այն՝ ամբողջ գարերի ընթացքում մեռած քաղաքը եղել է մոռացւած։ Հետքերը գանւել են պատահարար և 1748ից մինչեւ մեր օրերը գեռ կէմն է բացւել քաղաքի։ Ամբողջութիւնը լցու աշխարհ համելու համար՝ անհրաժիշտ է, ենթագրաբար, դեռ 70 տարւայ աշխատանք։

Որպիսի գանձեր գիտութեան, հնագիտաութեան համար։ Որպիսի առատ, անսպառ աղբիւր ծանօթութիւնների՝ մարդկութեան հեռաւոր անցեալի մասին։ Ուսումնասիրեցէք ուշի ուշով այդ հոյակապ փլատակները, գաէք նրանց մէջ նախնական կեանքի արտապայտութիւնները։ Քերարտագրեցէք անցեալը... Գժւարին գործ, բայց — հնարաւոր ու հրապուրիչ, որ շարունակում է ոգեւորել հնագէտսներին։

Գերեզմանային մթնոլորտ։ Մենակ պտղառում ես մի խուլ անկիւնում և մի անորոշ զարգանդ է գալիս վրադ... Նայում ես, նայում ամբողջապէս տաշադրութիւն դարձած, մէկիկ մէկիկ զննում ես բազմատեսակ առարկաները, առանց յաճախ կարողանալու լոգիանուրը հնդգրկել, և ի վ'րջոյ խորասուզում ես մի թախծալի մուացութեան մէջ. քեզ

դարձեալ պաշարում են տիսուր, մելամաղձոս խոհերը, և զուցարձեալ պահում են երեւակայութեան թեւերի վրայ գէպի յետ...

Ինչպէս որ մարդ իր անհատական անցեալի, թէ կուզ և տիսուր, սրտամաշ անցեալի դրուգները սիրում է միշտ վերաբաղրել իր յիշողութեան մէջ և երկար, անվերջ որոնալ՝ այնպէս և նա իր տեսակի, ամբողջ մարդկութեան հին օրերի, զարհութելի փորձութիւնների արտասւեցնող աւսարանները դիտում է միշտ մի առանձին, մի վշտայի քաղցրութեամբ ու անդորրութեամբ, և երկար, երկար դեկերում է ազօտ յուշերի ու զգացումների մէջ.—Կեանքի անեղ ու յաւիտենական ոլլերգուրիւնն է որ կաշկանդում է նրա որոնող միտրը՝ համաշխահային տանջանին է որ ծառանում է նրա տոջեւ՝ անխուսափելի, ճակատագրական, յուսահատական... Երջանկութեան անկայունութիւնը, փառքի ու հմայքի ողբերգական ու սրտաճմիկ տնայինութիւնը... Ուժ...

Այս շորակապ տաճարների ու թատրոնների շուրջը, այս մարմարեայ աներում ու լայնարձակ հրապարակներում երեսն կեանք կար, և ուսւն ու հարուստ, պարզ ու յնքնափոս: Սյդտեղ արդէն հնագարեան զրամատիրութիւնը ծաւալում էր իր նորդոյակ, ճակատագր, զարգացու մով, արտօնաւոր փոքրամանութիւնը լողաւմ էր ասասութեան ու շայուսութեան մէջ, հաճոյապաշտ փիլիտափայութիւնը ծաղկում էր, բարգուածում: Պատրիկինը ուր սարքում էին հսկայական խրախնանքներ, ասրւելիներ գետնասարած սպասաւորում էին իրենց տէրերին, սուսերամարտիկները մրցում էին ամենի գաղանների հետ, կրկէս արինասում էր և օղը թնդում խելագար աղաղակներից... Արեւելեան ախորժակները թոփչք էին առնում սահճարձակ, երօր սաւանում էր միահեծան ու տիրական, չանէլ կանայք սրար էին բռնում գեղեցկութեան աստուծոյ տոջեւ, աստւածները խրախուսում էին հաճոյամոյ մահկանացուներին և կապուասկ հորիզոնները ժամանում էին յաւերժօրէն. թաջոնները ճախոր էին անում մշտագալար ծաւերի շուրջ, ողջ բնութիւնը ծափ էր զարկում երջանկութեան գինարբութիւնը...

Այսօր— ամայսութիւն, անէութիւն: Ոչ մի շուկ: միայն իղներն ու քարաթոթոնները դուրս են գալիս արեին ալպութիւնց գարշելի մարմնները, երջանիկ՝ որ յաւիտենական գարման են վայելում մեռած քաղաքում:

Պատրիմիներ և սորկութիւն, անասնծ վայելք և չարքաշ կիանք ու թշուտութիւն... Թւում է թէ անկարելի և ցաւով յիշել կործանումը մի այգովիս համայնքի՝ այգրան ախուր յատկանիշներով: Միմիայն զգւանք և ուրիշ ոչինչ... Սակայն ազգով չէ որ պէտք է զատել պատմութիւնը: Սարկական կարգերն ևս, մարդկային հոծ զանգւածների սնասնային հպատակութեամբ, հանգիսանում են իբրև սնհրաժեշտ ու խոչոր հանգրուսն քաղաքակրթութեան զարգացման ճանապարհի վրայ: Մարդկային առաջադիմութեան մէծ հարցի դիմաց կարծես արդարանում է Հեղեղի մի խօսքը, որ խելացի ու բանաւոր էր հաշկում (Was wirklich ist wernünftig) այն ամէնը, ինչ որ իրական է, այն ամէնը, ինչ որ կեանքը ծնում է իր գարտուր էւօլիցիայի մէջ. խելացի, բանաւոր է, քանի որ անհրաժեշտ է... Սարկակութիւնը իր բոլոր գարշանքներով հանդ իր իրական հաստատութիւն էր, աղջա ուրիմն նու անհրաժեշտ էր, ազգա ուրիմն և բանուոր էր, անստարակուտ: Սյդ հաստատութեան չնորհիւ էր որ հսում, հասարակական փոքրամանութիւնը, աղջաւած միանգամայն աղջաւածութիւններից, կարողանում էր նորիւել մատառոր բարձր մարզանքների, գիտութեան, փիլիտափայութեան, գեղարուեամի: Եթէ ամէնքն էլ հարկադրուած լինէին իրմանց ամբողջ կրանքն անցկացնել ֆիլիքական կոսպիս ու չարքաշ աշխատամոքի մէջ — հազիւ թէ հին աշխարհը տար մէզ Արիատօնիներ ու Պատմութիւնների: Եթէ ամէնքն էլ կրակադրուած լինէին իրմանց ամբողջ կրանքն անցկացնել ֆիլիքական կոսպիս ու գեղարուեամի բազմարանակ սպասաւորներ (\*): Գերո մի կողմն ենք թողնում այն՝ թէ ինչ անսովոր թոփչք

(\*) Այլ խնդիր է, եթէ տեխնիկան, արդիւնագույնութեան միջոցները, այն աստիճան կատարեալ պորդուած լինէին, որ հարաւոր յինէր (ինչպէս այն կը լինի ապայա ընկերված ալ ու հասարակութեան մէջ) համեմատայի կը լինի ապայա ընկերված ալ ու հասարակութեան մէջ) համեմատայի առ ուս ինչ աշխատելով համեմ ուսաբար տաս արտադրել:

հողորդեց սարուիների բնգմասոր աշխատանքը այն ժամանակաց արդիւնաբերութեան):

X

Փողոցները՝ նեղիկ ու քարքարոս տեղ տեղ լայնութիւնը՝ մի քաղ միայն Նբանք սահմանուած չեն մեծ շարժման, հազարդակցութեան համար: Անսեղից չեն անցնում խաչոր կառքեր, ծանրաբենուած: Մթերքները — ձեթ, ցորեն, զինի եալն — փախազրուեմ էին սպարաբար սպառւիների մէջքերի վրայ, սարսկը և՛ կառք էր, և՛ գրասա...»

Չեմ նկարագրուեմ մանրամասնօրէն ո՛չ այս անելին ու առաները, ո՛չ այս բացօգեայ թատրօններն ու հակացական ամֆիթատրը, որի մէջ անզուորել են, բնչուս առում են, 20,000 մարդ: Երկարականի աներ են եղել համարեան բորոք, երկրորդ յարկը ոչնչացել է, առաջնը կիսափատակ, կանգուն է մնացել: Մաւաքը տանում է գէսի մի լայն բակ, շրջապատած անէն կալմից, առն կենարօնն է գա, ուր սպարաբար եղել է մի պարտէզ, ցանած ծաղիկներով, պարաւէզի մէջ մի շատրւան, իսկ նրա շուրջը, հարաւաս աներում, — մանրիկ արձաներ: Մի քանի աներ առանձնապէս ոչքի են բնկուամ իրենց մնաւթեամբ ու գեղեցկութեամբ: Եշանաւոր է Վիտտի տունը, բացւած համեմատաբար նոր ժամանակներում (1894 — 95:): Այսեղ բառակօրէն դուք կը տեսնէք պօմպէհան կեանքի մի քանի բնորոշ կողմերը:

Բազնիքներ՝ համարեա բոլոր տներում, և՛ տաք, և՛ ցուրտ, զարդարւած տմէն տեսակ նկարներով և օժտւած ամէն անուակ յարմարութիւններով, Քաղաքաքայլիները այցտեղ երկար ժամներ էին անցկացնուած, բաղնիքը նրանց համար ոչ միայն բացեկու, մաքրելու տեղ էր, այլ և մի տեսակ սպօն մարմարութեան:

Շատ աներում կանանց առանձին բաժին է յաւկացրւած, մի քանի սենեակներ, խափառ կարուած հազարդակցութիւնից փողոցի հետ, — մի տեսակ հարեմ... Կարող էք երեւա-

կայել, թէ ինչ են ներկայացնուեմ խսկական ստրուկներու կացարանները, — փոքրիկ, անլոյս նկուզներ, ուր նրանք թափւում էին ահագեն ընաանիքներով...

Սիրուն է պատերի զարդարանքը: Անհամար են պէս-պէս նկարները մարմարի վրայ: Ոչինչ այնքան զարգացած չէ հղել Պօմպէում, ինչպէս գեղանկարչութիւնը: Տամնեակ հազարաւոր պատկերներ են գտնել, բաւական եղծւած տարաբախտաբար, որոնք դրաւած են նեազօլի մուգէում: Այստեղ կարելի է տեսնել նրանց և մօսաւոր գաղափար կազմել պօմպէական կենցաղի մասին: Այստեղ գրաւած են և Պօմպէում գտնւած բրօնզէ արձանները, որնք հեղինական արեւետի զմայելի արտադրութիւններից են, որնք ներկայացնուեմ են մարդկային մարմնի իդէալը, կատարելութիւնը և ցոյց են աալիս թէ ո՞ր սատիհան նրանութեան էր հասել կենդանաբանութեան ըմբռնուումը այն հնուաւոր անցեալում:

Պատկերների մեծագոյն մասը երօնիկ բնաւորութիւն անի: Կան բազմաթիւ նկարներ թէ մուգէում և թէ Պօմպէի մի քանի հարուստ աների մէջ, որոնք չեն ցուցադրւում ի տեսամէնքի: «Համբերութեան» աների փողոցում (Via Lopanare) ձեզ ցոյց կը տան մի քանի մութ խուցերի մէջ, երեմն նոյն իսկ փողոցի պատերի վրայ, նկարներ ու պէս-պէս նշաններ, որոնց գէմ կատազաբար լըմբռսանում է վայելչութեան ժամանակակից հասկացողութիւնը: Հոչակաւոր փիլիսօփայ Տէնը, այսու ամենայնիւ, խորհուրդ է աալիս չըմբռսանալ, որպէհետեւ — հասկանում է նա — այն նախնական ժամանակներում մարդիկ ապրում էին հաւածայն բնութեան, — պարզ, անխարդախ զգացումներով ու ըմբռսումներով: Այս ինչ որ մեր ժամանակակիցներին թւում է գայթակղութիւն ու սրբազնութիւն, — նրանց համար մի պարզ, անմեղ երեւոյթ էր: Նրանց աշքում մարդկային բոլոր գործօնները հաւասարապէս կարեւոր էին ու անհրաժեշտ, մարմնն ու հոգի հաւասարապէս իրաւունք ունէին խնամք պահանջելու և ցուցադրւելու և վայելելու...

Այդ բարոյականը աիրապետող էր կի հոռմէական շր-

Ճանուռմ: Քրիստոնէութիւնը եկաւ իրեւ անտիբեզ, հակաղրութիւն և հալածեց բարոյական այդ տեսակ հասկացողութիւնները, սահմանելով ճգնաւորական խիստ կենցագ, կուսակրօնութիւն, նպնուքիւն: Ապա եկաւ գարեր յևսոյ՝ նորագոյն դրամատիրութիւնը, որ բացասեց ճգնաւորութիւնը և վերստին հաստատեց բարոյական նախնի ուժիմը իր առնձարձակ հաճայակաշտութեամբ ու անծայր մոլութիւններով:

Հաստատովին, բացասովին, բայցասովեան բացա-  
սովին...Ե՞րբ արդեօք կը հասնի իդէալական սինթեզը,  
համագրութիւնը...

Մի փոքրիկ մուզեկ էլ աւնի Պօմպէին։ Շատ բան չկայ այսանդ, բայց ինչ որ կայ, բաւական է՝ գգացնելու համար 79 թւի անօրինակ աղէտարին ուժը։ Սյդանեղ տեսնում էք այն փոքրաթիւ քարացած կմախիքները, որոնք գտնուել են պեղումների միջոցն։ (մարդկային զոհերի թիւը հաշում են մոտ 2000)։ Անա մի կծկծւած չուն, որ պատկերացնում է սպասափելի հոգեւարքը։ Մի ջանել աղջիկ, մասնին յատակ երեւում է մատի վրայ։ Երկու կին՝ մին տարիքու, միւսը ջանել՝ կողք կողքի ընկած։ թերեւս մայր և աղջիկ։ Անա մի տպամարտ փռւած երեսն ի վայր, մի ուրիշը՝ ձախ կողքի վրայ։ — Անա մի շարք այլ կենդանիներ։ — Բողոքն էլ հրաշալի կերպով պահպանել են իրենց գծերը, բոլորն էլ մնացել են նոյն դիրքում, որի մէջ եղել են վերջի վայրկեանին։ Երբ լափող հեղեղը չնշասպառ է արել նրանց։

Բաւական է: Սչբդ յոպնում է և միտքդ թմրում հազարաւոր աղազան տպաւորութիւնների տակ: Արգէն խակ եւ ըեկցանում է: Վերադառնում եմ նապօք, հաստատ որոշումով՝ նորից այցելել Պօմպէին, նորից խորասուզել ու մոռացւել այս մենաւոր աւերակների ծոցում:

### ՄԻՔԱՅԵԼ ՅՈՒՆԱՆՀԵՍԵԱՆ



## ԳԻՒՂԻՍ ՃԱՄԲԱՆ

---

Կեանքի նաւակն հետք զլ թողուց իր ետին,  
Մոռացումը առաւ ինծմէ ամէն բան,  
Հին երազներս ամպերու պէս կ'անհետին,  
Ցիշատակն ալ կ'անցնի երգի մը նման....:

\* \*

Հոգիս սակայն կը յիշէ քեզ,  
Դո՛ւ, ծաղկաւէտ զիւղիս նամբան,  
Ուր քալէինք գառնուկս ու ես,  
Դէպի պուրակն ու բուրաստան,  
Անմեղութեան երազին պէս:

Ու քովիկէդ դողդողագին  
Սահէր աղուոր վճիտ առուն,  
Մերթ կամուրջին ու մերթ մարգին  
Տակ պահուելով կ'երթար հեռուն,  
Ամայութեան իբրեւ ոգին:

Բարակ, նիհար, քանի մը ճիւղ,  
Կը զատուէին վտիտ բունէդ,  
Մին՝ կը դիմէր դէպ' անշուք զիւղ,  
Կը տարածուէր, կ'ըլլար անհետ,  
Բոլորելով խրճիթն ու հիւղ.

Մին՝ մազլցէր բլուրն ի վեր,  
Միւսը կ'իջնէր ծորակէն վար,  
Ուր ուռենին կու տար ստուեր,  
Ու սրինգն իր երգը կու լար,  
Զոր կրկնէին գարնան հովեր:

Զմրան ալ երք ծիւնն սպիտակ  
Կը գոնէր մեզ շուրջ թոնիրին,  
Անհետ կ'ընէր իր ծալքին տակ  
Մեր հին գիւղին վտիո ուղին,  
Ինչպէս մարզերն ու մանիշակ :

\* \*

Տաշուած քարէ , ուղիղ համբան,  
Կը տանի զիս արդ դէպ ծովափ,  
Կը ճմկուի հոգիս սական  
Մտածումով մը հըրատապ,  
Ու կը թռչմ հին մանկութեան :

Հոն փակ թէեւ , սակայն աղուոր  
Ու երփնագեղ իր հորիզոն,  
Հմալքներով լի բիւրաւոր,  
Անմեղութիւնը խայտար հոն  
Ճամբուն վրայ որոր մոլոր :

Մին մազցէր բլուրն ի վեր,  
Միւսը կ'իջնէր ծորակէն վար,  
Ուր ուսենին կու տար ստուեր,  
Սրինզն ալ իր ե'րգը կու լար,  
Զոր կրկնէին զարնան հովեր . . . :

\* \*

Կեանքի նաւակն հետք չժողուց իր ետին,  
Մուացումը առաւ ինձմէ ամէն բան,  
Հին երազներս ամպերու պէս կ'ամհետին,  
Յիշատակն ալ կ'ամցնի երգի մը նման . . .:

Ռ. ՈՐԲԵՐԵԱՆ

**Օ.Ռ.Խ. ՈՐԲԵՐԵԱՆ.**— Ոսւբէն Որբերեան կրած է անդամական գրականութեան, յատկապէս Պայրընի ներգործութիւնը: Օժ-

տուած լայն երեւակայութեամբ ու  
տարապայման զգայնութեամբ մը, իր  
քերթուածներն ալ թափաւուն են եղած  
ուժամերիզենվ:

Իր բանաստեղծութեանց լաւագոյն  
կտորները ունին զգացումներու խորու-  
թիւն եւ պայշընեան թախծութեան թա-  
փանցու շահնչը: Հաստարակած է Յիշա-  
տակաց Ծաղիկմեր նախափորձը եւ Ծփամբ-  
ներ:



## ԳԱՄ ՇԻՆՈՂՆԵՐԸ

. . . Կայծեր կը յայտին մթութեան մէջ, շտապօրէն կը  
ցայտին, ինչպէս երկաթեայ անսպառ հրթիռէ մը, ինչպէս  
հաւրքի հզօր շատրուանէ մը. կը ցայտին արագաթիռ, անսնք,  
կայծերը, անընդհատ, բազմապատիկ, ճաճանչուելով, ու սնձ-  
րեւելով լուսեղինաբար մթութեան մէջ՝ խոր ու թանձ-  
րամած՝ գամ շինողներու հէգ ու թշուառ գործա-  
նոյին:

Եւ մուրձը կ'ինչնէ, մուրձերը կ'ինչնեն սալին վրայ ահա-  
ւոր ու զղորդագին բախումներավ, կ'ինչնեն գայրագին ու վրի-  
ժառու թափով, մոլեգնութեամբը բարբարոս կամքի մը,  
սնձարձակ ուժգնութեամբ անզսպելի կորովի մը, խրոխոա-  
զատ ուժգնութեամբը գործաւորի բազուկին, կ'ինչնեն, կ'ինչնեն  
մուրձերը սալին վրայ թնդագին՝ ատրաշէկ երկաթը հարուածե-

լով, կռելով զայն, մինչև որ նորաստեղծուի բեւեռը սրածացր:

Եւ չե՞ն յոգնիր գործաւորները որ գամը կը շնուն, Դէմ դիմուց կեցած խաւարաշն գործանոցին խորը՝ հնոցին երկու կողմը՝ երկուքն ալ, իրենց ասրուշանին քով — որոն առջեւ իրենց պաշտամունքը կը կատարեն Աշխատանքի ջերմիւանդութեամբը, — դէմ դիմաց կեցած անոնք, տժգոյն՝ բայց խստադէմ, լուռ՝ բայց հրաբորք իրենց աշխոյժով՝ ինչպէս գամը զոր կը շնուն և ինչպէս կրակեսպը որուն շուրջն են ահա, ահտարքեր՝ բայց մտածկու, անտեսանելի մութին մէջ բայց հաստատ իրենց դիրքին վրայ, հրեղէն երկաթի կաորը կը համեն քուրայէն սալին վրայ, իրենց բազուկները կը շարժեն ահա, իրենց մուրճերը կը բարձրացնեն ու կ'իջևնեն կշորէն, համաշափ շարժումներով, յաջորդաբար, կը հարուածեն շիկալարմիր երկաթը՝ սալին վրայ, — և կայծերը կը ցայտեն, շասագորէն ու անվերջօրէն կը ցայտեն, ինչպէս վայրի պալպատեայ հրթիռէ մը, ինչպէս մշտարթուն խառնարանէ մը, յանկարծօրէն կը ծագին, ու աստղօրէն կը թռչին խաւարին մէջ:

Ու ամէն անգամ որ հնոցին բւցը կ'արծարծի և կայծերը կը ցայտեն ծլարձակ ու տենդագին, մութը կը տկարանայ անոնց գէմքին վրայ, գողղող թերալոյսի մը մէջ կը յայսնուին դիմազերը — անոնց գէմքերը գունատ ու տրտմագին: Մէկը տարչէ, մրւոր՝ երիտասարդ, իրենց զրկանքին գիտակցութինէն գմնեցած՝ բայց անով իսկ հպարտ, իրենց լքուած անկիւնին մէջ մինաւկ՝ բայց արհամարհուա, գամ շնոր գործաւորները անիսոնչ են իրենց խոնչէնքին մէջ, և եթէ դժբախտ են իրենց Տառապանքին մէջ, իրենց Կամքի մրձեայ ձայներուն տակ կը խեղդեն իրենց Դժբախտութիւնն ու Տառապանքը, և Դժբախտութեան ու Տառապանքի ծոցէն արձանացող Կամքին ուժովը կը շնուն, կը ստեղծագործեն իրենց գամերը: Կայծերու շովը կ'երթայ լուսաւորել իրենց գէմքը, վասն զի լոյսը՝ մութին մէջ անոնց մոռցուած ու անսասանելի հերսութիւնը սրբացնել կ'ուզէ. վասն զի Տառապանքի, Կամքի ու Ստեղ-

ծագործ Աշխատանքի բովէն Հերսութիւնը կը յառնէ: Կիցնեն մուրճերը, կը հարուածեն մուրճերը, կը թնդան մուրճերը ահա՝ գամ շինողներուն, — հրաշէկ երկաթէն կը ցայտին կայծերը, և, անոնց ու հնոցին ստեղծած շողքերուն ընդմէջն, կը լուսաւորուին գէմքերը ահա Աշխատանքի Խոնարհ Հերսուներուն:

ԳԵՂԱՄ ԲԱՐՄԵԴԵՍՆ.



Քանական Գրականութիւն

## Շ Ն Թ Ա Ն Ե Ր Ը

Ուզեցի որ ամէն բան սիրեմ, դժբախտ եմ սակայն, Ուզինիւտեւ վիշտերուս պատճառները բազմացան. Անթիւ կապեր տրտմաւէտ, դիւրաբեկ ու երերուն Հիմա հոգիս կը կապէն տիեզերքի իրերուն:

Ինծի համար ամէն բան հմայք մ'ունի անփոփոխ ,  
ձշմարտութիւնն իր փայլը եւ անծանօթը իր քօղ ,  
Ուկի ծիր մը լուսաշող սիրտս արեւին կը կցէ ,  
Ու աստղերուն ալ բարակ , երկար թելեր մետաքսէ :

Նուազներուն մելանուշ ծփանքը զիս կը կարթեն ,  
Ու մատներըս կը քաղեն թաւիշ հեշտանք մը վարդէն ,  
Ժպիտ մը լոկ բաւ եղաւ իմ աչքերըս թովելու ,  
Երթունքս մէկ համբոյրով կաշկանդուած են հլու :

Կեանքս կախուած կը մնայ այդ թելերէն գիւրաքեկ ,  
Սիրած հազար իրերուս կապուած գերի մըն եմ հէք .  
Եւ կըզգամ թէ կը խլուի մաս մը ինծմէ , միշտ խորէն ,  
Երբ անոնք նուրբ շունչէ մը կը սարսուան մեղմօրէն :

Թարգմ. ՓԱՅԱԿ

ՍԻՒԼԼԻ ԲՐԻՏՈՄ

## ԸՍԷ ԻՆԾԻ. Ի՞ՆՉ ԿԱՅ

ՄՕՐՍ ՑԻՏԱՏԱԿԻՆ

Հիմա , հինգ-վեց ամիս եղաւ որ ալ չեմ սեսներ զինքը ,  
բայց անկէ ի վեր վայրկեան մըն ալ չեմ մոռցեր զինքը , չեմ  
մոռցեր ո՛չ իսկ մէկ վանքը իր մեղրիկ բառերուն . իր աղօթքի  
բանաձևն ալ միտքս է : Աս աղօթքը պատիկ Զաւէնիս ոռվրե-  
ցնելու ջանք մը կ'ընէր ա՞ն ատեն , ուր անոր ու միւսներուն  
համար իր գիտցածներէն սիրունիկ հէքեաթ մը կը վերջացնէր :

Մօրս աղօթքն ալ կը յիշեմ , այո՛ , ինչպէս անոր լուս ,  
անձայն առաքինութիւնները կը յիշէի , որոնց միայն մէկուն  
պատմութիւնը , օր մի , այնքան եզակամ ու լուսաւոր վկայու-  
թիւն մը պիտի մշտնշենաւորէր թէ՝ գեղի հայ կինն ալ ի՞նչ  
ունի երբեմն որ աշխարհն չգիտէր , աշխարհը տակաւին հաս-  
կոցած չըլլար անոր այն բիւրեղիկ հայեցքէն ու բարութենէն ,

որ կը մտածես թէ՝ անկասկած՝ աւուր կրօնքէն ու ներշնչում-  
ներէն ալ շատ աւաշ տեղ առած ըլլան անոր յստակ ու ջինջ  
խորքը կուրծքին , որ դուրսէն շատ անգամ սեւաներկ քուր-  
ջերու կաորուանքներով ծածկուած է :

«Տէ՛ր , բարի՛ լոս , բարի՛ Քրիստոս , չարը տանիս , բա-  
րին բիրես , աշխարհի խաղաղութիւն , թագաւորաց հաշտու-  
թիւն պարգևես : Դուն կամի կարողն ես (\*) , Աստուած , կա-  
պուտիկ Աստուած , կարճ գիշեր , երկայն յորեկ , կարճ լաց ,  
երկայն ինդուուք , կարճ նեղութիւն , երկայն հանգիստ , կարճ  
աղքատութիւն , երկայն գայելք : Դո՛ւն , ի՞նչ բանի կարող չես ,  
որ չի տաս : Լեռները քեզնէ կը դողան , երկինք , գետինք քու-  
անէդ կը սասանին , բարի՛ լոս , բարի՛ Քրիստոս , քու լո՛ս  
երեսիդ զուր զան , հաւատոքս հաւատամ քեզի , երեսանկեալ  
կ'երկրոպագեմ , զաւակներուս հոգուն առողջութիւն , բանին ,  
գործերուն ալ աջողութիւն տո՛ւր , մուլսէննէթին մուխթաճ  
շնիս , ինծի ալ բարի մահ մի ու չեն արքայութիւն մը պար-  
գեւես , մեր մեղքերը մեր երեսին մի՛ բերեր , մեզ մեր մեղ-  
քերովը մի՛ պատժեր , մեր ննջեցեալներուն հոգեստընուն հա-  
մար ալ մեր աղօթքն ու խնդրուածքը մի՛ մերժեր , քեզի ի՞նք  
ապաւիներ , Տէ՛ր , բարի՛ լոս , բարի՛ Աստուած , են . են . . .»

Ու վերջին մըն ալ իր երեսը խաչակնքելով «Հայր մեր»ը  
վերջն ըսկեիքը կը պահէր ու լմացած կ'ըլլար աղօթքը :

Անկէ վերջ , պգտիկները իր բոլորափն առած՝ երբ ժա-  
մէն կը դառնար , պգտիկներուն միշտ , որովհետեւ ես ա՛լ  
ձանձրացեր էի լսելէ , իր անպատճառ գիշերուան տեսած  
երազները պիտի պատմէր , երազներ , որոնք մեկնել , բացատ-  
րելու համար իր շատ վստահ ու խորհրդաւոր կերպերն ունէր ,  
որ կ'ըսէր թէ՝ իր ձիշտ համոզումներուն ու փորձառութեան  
վրայ հիմնուած են : Այնպէս նախապաշարուեր էր թէ՝ լուսա-  
գէմի երազները առ հասարակ ուշ կամ կանուխ ո՛ւ է կեր-  
պով իրականութիւններ պիտի գառնային : Ամէն օր ալ աս էր

(\*) Կամի ընող ու կրցողն ես :

բասծը, ու կամաց կամաց, ևս ալ ան օրուան պատահելիքէն նախապէս բան մը հասկցած ըլլայու համար, իմ նոյն իսկ չուզ զերովս ալ սովորութիւն ըրած էի գաղառակ մը իր երեսին նայի, ուր եթէ զուարթ ժպիս մը նշանարէի, ինչ որ ստոյգ նշանը պիտի ըլլար ան գիշերուան գեղեցիկ երազին, ևս ալ թեթեւ սուբով մը գործիս կ'երթացի, հակառակ պարագային իմ ալ բերանս չեր բացուեր կարծես:

Զիս ալ այնչափ նախապաշարեր էր իր երազներուն պէս սիսութեան վրայ, նոյն ատեն ճշմարիտ որ ամբողջ տունեցիները նախապաշարեր էր :

«Կարմիր ձին մը՝ հեծուած ո՛ և է մէկերնէս, գեղեցիկ բաղդի մը մօսաւորութիւնը կը ցուցնէ, կ'ըսէք. ազր՝ սրի կակֆանէ, եղը՝ թափուած հագուստի վրայ գեց բան, հաց եփել, ճերմակ, կոկուռ հաց ունենալ տունը՝ վերանաս յաջողութեան հաւաստիք, պատարագ, քահանայ՝ կոիւ աղմուկ տունին մէջ, հարմիք, թմրուկ՝ տունին մէջ ևան անպատճառ, ակուայ քաշուած կամ վրթած անցաւ՝ կորուս ազգականի, էգիին մէջ ծառ, ծաղիկ ու վազք մաքուր ջուրի՝ բարի երազ, են . . .»

Նախապաշարում թէ ինչ մը, շատ անգամ իրաւ է որ ան երազներուն մէկ կամ միւսը իրականացուած տեսներու ձախաւեր անակնկալը կ'ըլլար լացանիս, աղուոր տեսիլքի մը ետեւն սպասուածն ալ շատ քիչ պատահական, կամ շատ ուշ կու գար վերջապէս սմանեղ ինծիղ մը ծնցնել գէմքերու վրայ:

Հետաքրքրական մըն ալ ան որ գեղը երր թողած էր ու ալ քովինիս քաղքենունի մը կ'ապրէք, այնքան երկար տարիներ անցնելէ վերջն ալ՝ իր բոլոր երազներուն յատակն ու ամբողջ ձոյլը, գեղը կը պահէր շարունակ: Գեղը՝ իր էգիին ծառաներուն հնա, գեղը՝ իր քաղած ու քաղած դաշտերուն մէջ, գեղը, միշտ գեղը, ուր անպատճառ գիշերը պիտի ճամբորէք թեւերովը իր երազներուն, ու կանուխ լուսաբացին ալ անկէ դարձած ականատեսի մը ստոյգ մանրամանութիւնով պիտի պատմեր բաները:

Հոն, այն ինչ կողմ, այն ինչ կանանչ առուակը նոյն կը միայ եղեր, որ ցամքած չէ տակաւին, գեղին մէջտեղը՝ Փերինց խաչը աւերակներու տակ խեղդուած, Ս. Դաւիթիթի ալ՝ զեղէն դուրս՝ լքուած ուխտատեղի մը մնալը կ'ողբար: Այսպէս իր կարգին Կարմիր Եկեղեցին վրայ կ'ըսէք բաներ մը, անոր մօտերը այն պատմական Աւագը տեսած կ'ըլլար որ աղուրի աղջկան հէքեաթը գիտէ:

Գիշերուան մը ճամբորդութիւնով դէպի գեղը, անկէ գերջ, բայց շատ շահեկան յուշեր մը կը բերէք, որոնց սկիզբը մինչեւ իր հարմնութեան օրերու երջանիկ առաւօտը կ'ըլլար: Առաւօտը Զատիկին, որ ատեն իր գիւղացի կնկան մը զարդեղէններուն պէսովութիւնովը գեղեցիկացած՝ թռչքու վագքով մը Զատիկի պարին կ'երթար ու անպատճառ ինք պիտի ըլլար պարերգին ասացնորդող երգիչը: Իր ձայնին, այնքան զմայլիի իր ձայնին հմայքով, երբ քնիրգ մը կամ սպարերգ մը կ'ըլլար սկսածը, բասծը, օձերն ալ նոյն ատեն իրենց ծակերէն դուրս՝ մտիկ ընելու կ'ելլացին:

X

Մայր, բոլոր ատոնք ու աս պատմածներուդ ամէնայետին մանրամանութիւններն ալ՝ միտքս են տակաւին, սրանք տունին պլատիկներն ալ չեն մառցեր ու անոնք մէկ մէկ սովորեցած աղօթքիդ պէս կը յիշեն. բայց քանի որ կ'ըսիմ, միան գիշեր մը ճամբորդելով, այնքան մը տեղեկութիւններ կը բերէիր գեղէն որ այնքան հեռու կը մնար մեզմէ, հիմա ալ պահ մը վեր ա՛ռ գլուխդ ու ըսէ՛ ինծի, ինչ կայ անդին:—Ի՞նչ ունիս գերեզմանէն, որ հունա այնքան մըն ալ մնիր մօտ կը գտնաւի: Էսէ՛, մայր, վասահ եղիր որ չպիտի մերժեմ լսել, երբեք չպիտի ճանձրանամ ըսելիքներէդ: Երազներուդ պէս արդեօք գերեզմանէն անդիիններն ալ նորէն ճըշմարիտ իրականութիւններ պիտի հոչակն թէ բացարձակ ոչնչութիւն պիտի ըսես պարզապէս: Հարցուկի մը պատկառու սարսանքներուն մէջ ու միշտ անհուն կարեւորութիւնով մը

սիտի լսէի քեզ, մայր, ո՞րն է երազը, սա արեւի՞նը թէ՝ վաղուանի ստուերներուն կիսնքը, որուն դուն ամիսներէ ի վեր սկսուածքն ըրեր՝ դեռ մեզի բան չես ապազրած, մեզ յուսահաստ սպասանքի մը մէջ սգաւորներ կը պահես. բացց դուն այսափ երկար չէիր քնանար: Մայր, դուն աքազաղին ծիչովը բնդոստ արթնցող մը, հիմա ամպերը կը պոտան ականջիր ու բնտել չես շարժիր, վեր չես ասներ զուտիզ, աղօթքի չես վազեր, երազներգ իրականութիւն թէ ինչ, չես յայներ մեզի. ու կը զարմանամ թէ՝ ի՞նչպէս կրնաս համբերել:

Այսափ երկար ու խորունկ քուն քնանալով, մինչեւ հիմա աշխարհ մը ըսելիք կը կախէիր շրթունքէդ. թզուկ գիշերի մը կեանքէն ամէնքն ալ. հիմա՝ ի՞նչ պիտի կը ընացիր խօսիլ ան մնծ գիշերին կողքէն, անոր սոսկալի ու խաւարակուռ. ալքերէն, ուր մասր ու մարեցիր ճրագը հանեւէդ:

Առաջին օրը ի՞նչպէս ճամբորդեցիր, սրու հանդիպեցար, ուր ըրիր հանգիստի վայրկինային դադարդ, դուն որ արդէն շունչէդ կը կանչէիր:

Այն պահուն, ուր հոդին ու քարը բուռ բուռ քու մարմինդ խիող մնասւկին վրայ թափուելով՝ գոռ թնդիւն մը կը լեցնէր գերեզմանդ, ի՞նչ խորնեցար արդեօք, հէ՛ք մայր, մեղաւոր հնդկունի՝ մը կը թազեն ըսիր, թէ մարդիկ մահուան վրէժը կ'առնեն այնպէս հողին տակ քեզ՝ քու մարմինդ ծեծելով:

Դուն սակայն զգացի՞ր ասոնք, անդրադարձա՞ր անեղածներուն, երգում քեզ որ ես աւազահատ մըն ալ չնեսեցի վրադ, այդպէս թող ձեռքս փրթէր, մայր, թող այդ տեսակ յիմար սովորութեան մը համակերպութիւնով աջ ձեռքէս, աջ աչքէս զրկուէի: Քարերը, հողերը քու կուրծքիդ նետուած, իմ գլխուս կ'իյնային արդէն, գերեզմանիդ քովէն դէպի տուն ես արդէն ճշմարիտ մեռել մը գարձայ: Առաջին մուտքը դժուար քաղաքիս մըն է եղեր կ'ըսեն, հոգիս, սա կողմէն այն կողմը սաւառնող հրեշտակներն ալ անխուսափելի այդ

դժուարութիւններէն պիտի անցնին եղեր անպատճառ, հոգի ըներ: Դուն միայն հիմա ըսելու եղիք թէ՝ ի՞նչ տեսար այդ մուտքի դուսնէն անդին, գտա՞ր, համբռւրեցի՞ր այն քուկիններդ, որոնց կը փափաքէիր հէնց թերատուերը տեմնել:

### ՅՈՎՀԵՍՆԵԿՍ ՅԱՐՈՒԹԻՒՆ-

**ԽՍ.Ն.** (ՅԼԿԱՏԽԻՑԻՆ).— Գաւառական գրականութեան առաջին ինքնատիպ վարպետը, որուն յատկանիշները կը մնան՝ իր պատկերալից եւ գունագեղ ոճը, գաւառական ու գեղջկական բարքերու ամէնէն հարազատ նկարագրութիւնը եւ զուարժախոհ հեգնութիւնը: Ունի թատրերգութիւններ, ումանք լոյս տեսած պարբերականներու մէջ, ումանք ալ դեռ անտիպ:



### ՈՐՍԿԱՆ ԱՂԲԷՐ

— «Որսկան աղբէ՛ր, սարէն կուզաս, Սարի մարալ կը փընտուես. Ասա՛, եա՛րաբ, դուն լրտեսա՞ր իմ մարալս, իմ բալէս:

«Դարդի ձեռքից սարերն ինկաւ իմ արեւըս, իմ բալէս.

Գլուխն առաւ քարերն ընկաւ իմ ծաղիկըս, իմ լալէս...»

— «Տեսայ, քուրիկ, նախշուն բալէդ կարմիր-կանանչ է կապեր.

Սիրած եարի համբուրի տեղ  
Սըրտին վարդեր են ծըլեր»:

— «Որսկան աղբէ՛ր, ասա՛, եա՛րաք,  
Ո՞վ է հարսը իմ բալիս,  
Ո՞վ է զըրկում չոր զըրուխը  
իմ մարալիս, իմ լալիս:»

— Տեսայ, քուրի՛կ, դարդու բալէդ  
Քարն է զըրկեր բարձի տեղ.  
Անուշ քընով տաք զընդակն է  
Կըրծքում զըրկեր եարի տեղ.

«Սարի մարմանդ հովս է շոյում  
Ճակոփի փունջը մարալիդ,  
Մաղիկներն են վրան սըգում,  
Ազիզ բալիդ, խեղճ լալիդ»...

Ա. ԽՍԱՀԱԵԱՆ

**ԱԼԵՍԻՆ ԽՍԱՀԱԵԱՆ.** — Աւետիս Խսահակեան, իր բանաստեղծութեան մէջ հետեւած է ժողովրդական երգերու ձեւին, ոգիին եւ արտայայտութեան եղանակին, այս պատճառով ալ իր քերթուածներուն մէջ տմէնէն աւելի յաջողները անոնք են որ կը քերաբերին մանաւանդ հովաւերդական քնարերգութեան:

Ա. Խսահակեան ուզած է հայ աշուղական քերթողութիւնը նորոգել եւ արդիացնել. բան մը՝ օրուն մէջ յաջողած է մեծ չափով: Այս ուղղութեամբ մշակած իր քերթուածներուն մէջ կը բարեխէ ժամանակակից Հայութեան սիրով՝ իր գալարումներով ու հրձուանքով, իր պատասիքի իրանիք: Այս մաստիքական երազներով եւ հերոսներու սուգով: Խսկ իր ենթակայական քերթուածներուն մէջ կ'երեւի դրոշմը նեցէական նութեան, գերմարդուն փառաբանու-



թիւնը, եւ ըմբոստութիւնը ընդգէմ պայմանադրական կեանքին: Այդ փիլիսոփայութիւնը հետզետէ զարգանալով եւ աստիճանաբար առելով իսահակեանի մէջ, կը հանի իր վերջին գործին՝ Արու-Լազա-Մահարի մէջ, արդէն իսկ անիշխանականութեան:

Իսահակեան իր քերթուածները արվոված է երգեր ու Վերիեր հոտորին մէջ: Վերջին հրատարակութիւնն է Արու-Լազա-Մահարին՝ ուր իր տաղանդը, արուեստը եւ քնարերգութիւնը կը հանին բարձրագոյն գեղեցկութեան մը:

### Անգլիական Գրականութիւն

## ՄԱՀՈՒԱՆ ՊԱՏԻԺ

ԹԻՑԻՆԿԻ ԿԱԽՈՒՈՂԸ

Ա.

Ա՛լ չէր հագներ իր ծիրանի պարեգօտը, որովհետեւ արիւնն ու գինին կարմիր են, և իր ձեռքերուն վրայ արիւն ու գինի կար՝ երբ գտան զինքը մեռնողին հետ, այն մեռած խեղճ կնոջը հետ՝ զոր սիրած էր և զոր սպաննած իր անկողնին մէջ:

Կ'երթար, կալանաւորներուն մէջին, խիստ հնամաշ գորշագոյն զգեստավ մը, գլուխը երիերէ զիսարկ մը: իր քայլը թիթիւ ու զուարթ կ'երեւէր, բայց երբեք չահսայ մարդ մը՝ որ այնքան ներուժութեամբ դիտէր լոյս:

Երբեք չտեսայ մարդ մը որ այնքան ներուժ աչքով դիտէր կապոյտի այն պղտիկ վրանի: զոր բանտարկեաները երկինք կ'անուանեն, և իւրաքանչիւր ամպ՝ որ կը հնաւէր ու կ'անցնէր արձաթեայ առաջասանիով մը:

Կ'երթայի ուրիշ պատժապարտներու հետ բանուին միւս մէկ գաւիթը, և ինքնիրենս կը հարցնէի թէ այս մարդը՝ մեծ յանցանք գործած է թէ փոքր, երբ ձայն մը հանւէս մրմնջեց կամացուկ: անիկա պիտի կախսեն:

Ա՛լ, Քրիստոն, կարծիս նոյն իսկ բանակին պատերը,

յամկարծ, երերացին, և երկինքը գլխուս վրայ ողողվատէ կիւզիչ սաղաւարափ մը փախաւեցաւ, ու թէպէտ ևս ալ պատժաւ պարտ մը ըլլայի՛ բայց ա՛լ իմ պատիմս չէի կրնար զգալ:

Միայն գիացայ թէ ի՞նչ հեաազնդող մտածում էր որ կը փոթացնէր իր քայլը, և թէ ինչո՞ւ համար ցորեկուան սազտակայց լսոյին կը նայէր ա՛յնքան ներուժ աշքով մը. մարդը սպաննած էր իր սիրածը, և ասօր համար մեռներու էր:

Եւ սակայն ամէն մարդ կը սպաննէ իր սիրածը, և թող ամէնքը գիտնան ասիկա. ոմսնք կը սպաննեն ատելութեան նայուածքով մը, ուրիշներ ուղարիչ խօսքերով, վաս մարդը՝ համբոյրով մը, կտրիճը սուրով մը . . .

## Բ.

Վեց շաբաթ, մեր զինուորը պարտեցաւ բակին մէջ՝ իր շատ հնամաշ գորշագոյն զղեստավիլ, գլխուն վրայ իր նրինք գլխարկը. և իր քայլը թեթեւ ու զուարթ կ'երեւար, բայց երբեք չի տեսայ մարդ մը, որ այնքան ներուժ կերպով սկւեւէր լոյսին:

Երբեք չտեսայ մարդ մը, որ այնքան ներուժ աշքով դիւէր կատրոյի այն պատիկ վրանը՝ զոր բանարկեաներ երկինք կ'անուաննեն, և գէպի ի իւրաքանչւր թափառայած ամպ՝ որ հտեւէն կը քաշէր իր խառնիխուուն գեղմը:

Զէր գալարիր իր ձեռքերը, ինչպէս կ'ընեն այն անմիտ մարդիկը՝ որ կը հնամարձակին յոյզը, այս անիծեալ զաւակը, վերակինդանացնել ջանալ սկւ յուսահասութեան նկուզին մէջ. միայն արեւը կը դիտէր անիկա ու կը խմէր առաւօտեան օրը:

Զէր գալարիր իր ձեռքերը, ո՛չ կու լար և ո՛չ իսկ կը վշատակիր. այլ կը խմէր օրը, իբր թէ անիկա պարունակած ըլլար մեզմացուցիչ զօրութիւն մը. լիաբերան կը խմէր արեւ՝ իբր թէ գինի ըլլար անիկա:

Եւ միւս գաւիթին մէջ պարտող ուրիշ պատժապարաներն ու ևս՝ մոռցանք թէ մենք ալ միծ կամ չնչին յանցանքներ

գործած էինք, և ախրամած զարմանքի նայուածքով մը կ'ը դիտէինք այն մարդը՝ որ պիտի կախուեէր:

Ու տարօրինակ բան էր տեսնել որ կ'ամսնի անիկա այնքան թեթեւ ու այնքան զուարթ քալուածքով մը. և տարօրինակ բան էր մտածել թէ նման պարտք մը ունի վճարելիք:

\* \*

Վերջապէս մեռած մարդը ա՛լ չպարտեցաւ ամբաստանհալներուն մէջ, և խմացայ որ սաքի վրայ կը կենար այն սոսկալի սկս մտաւովին մէջ ուր գաասասանի կը ներկայանան սմբաստանհաները, և թէ երբեք Աստուծոյ այս քաղցր աշխարհին մէջ ա՛լ չպիտի տեսնէի իր գէմքը:

Երկու վտանգի մասնուած նաւերու պէս՝ որոնք փոթորիկն մէջն կ'անցնին՝ ճամբուն վրայ զիրար խաչաձեւեցինք մնաք. բայց ոչ մէկ նշան տուինք, ոչ մէկ չնչին բառ ըստնք. իրարու ըսեղիք բառ չունէնք, որովհետեւ մէկ մէկու հանդիպահանք ո՛չ թէ սուրբ գիշերու սն, այլ ամօթալից ցուրեկուան մէջ:

Բանտի պատ մը կը շըջապատէր մեղ երկուքս. երկու անժառանգներ էինք մենք: Աշխարհքը մեղ իր ծոցէն և Աստուծած իր հոգածութիւնին գուրս նստած էր և մեղաւորին սպասող երկաթէ ցանցը մեղ ձգած էր իր թակարդին մէջ:

Գ.

Քաղելով ծանր ու օրօրուն՝ գաւիթին չորս բուրտիքը՝ յիմարներու ցուցահանդէսը կը կատարէինք: Ի՞նչ փոյթ. գիւտէինք թէ սաստանայի գասակ մը եղած ենք, և ածիսւած զլուխներն ու շղթայտիապ սոքերը ցնծալից գիմակաւորութիւն մը կը ձևացնեն:

Կը փրցնէինք, ծուէն ծուէն, կպապաս չուանը՝ մեր մաշած և արիւնիւայ եղունգներովը. կը չվէլնք գուները, ու կը լուայինք աախտակամածները, ու կը մաքրէինք փայլուն խաղխամները, և, խմբովին կ'օճառէինք տախտակեղները՝ դոցիրը աղմկալից իրարու բախելով:

Պարկերը կը կորէին և քարերը կը կոտրէին ու փոշելից ցնցուալն կը դարձնէին . իրաբու կը բախէին փայտեայ պնակները ու կը գարգաչէին շարակամներ , ու քրտինք կը թափէին ազօրիքին վրայ , բայց իւրաքանչյուրին սրտին մէջ սարսավը պահուրատած էր հանդարտորէն :

Այսքան համդարա էր այդ սարսավը որ , իւրաքանչիւր օր կը սողար՝ խոռահրով շրջափակուած ալիքի մը պէս , ու մուցանք մնանք այն դժնդակ ճակատագիրը՝ որ կը սպասէ դիւրախտաբին ու խարեբային , մինչեւ որ անդամ մը տարապարհակ աշխատանքէ մը վերադարձին , բացուած գերեզմանի մը քովէն անցանք :

Բայց բերնով մը՝ դեղին ծակը կը յօրանջէր կենդանի կերի մը համար . տիղմն անգամ արիւն կը պահանջէր այլայլած սափալտէ գաւկիթին մէջ . ու հասկցանք թէ դեղնագոյն լուսադէմէն առաջ մեղմէ մէկը պիտի երերար կախաղմանին վրայ :

Հոգինիս ուշադիր մահուան , շխտակ վերադարձանք Զարհուրանքին ու Ճակատագրին . դահիճը՝ իր փոքր պայոււսակով՝ անցաւ ոտքերը քաքակավ՝ խաւարին մէջն , ու ամէն մէկ բանտարկեալ կը դողդղար սողոսկելով՝ իր թուագրուած գերեզմանին մէջ :

\*

Այդ գիշերը , դատարկ նրանցքները լեցուեցան զարհուրելի կերպարանքներով , և երկաթէ Քաղաքին մէկ ծայրէն մլուսը կիմացուէին գաղտնի քայլեր՝ զորս կարելի չէր լոել , և աստղերը խափանող խաղխաղմներուն մէջն կարծես ճերմակ դէմքեր հետաքրքրութեամբ ներս կը նայէին :

Սալիկա կը պասկէր մէկու մը պէս որ կը քնանալ ու կ'երազէ մարգագեանի մը կակուզ խոտին վրայ . պահապահները անոր քնացած ատենը՝ կը քննէին զայն , ու չէին կրնար հասկնալ թէ ի՞նչպէս մարդ այդքան խաղաղ քունով մը կրնայ քնանալ դահիճին մօտիկ :

Բայց քուն չկայ՝ երբ պէտք է լան անոնք՝ որ երրեք արցունք թափած չեն տակաւէին . այսպէս , մնաք — դիւրախտներս , խարեբաններս , խարդախներս — անվերջանալի այդ անքնութիւնը ունեցանք , և իւրաքանչիւր ուղեղի մէջն միւսի մը սանջանքը սահեցաւ մտաւ՝ սողոսկելով իր վշտի թաթերուն վրայ :

Ամբողջ գիշերուան մէջ , ծնրադիր , ազօթեցինք , իրրեւ դիակի մը սուզը կարապետող յիմարներ : Կէս գիշերուան՝ խուլայոյզ տեռեւնները՝ միուելակառքի մը տերեւափառնջերուն կը նմանէին , և խոզի խայթին համը սպունգի վրայի քացախին պէս էր :

Դորշ աքաղաղը խօսեցաւ , կարմիր աքաղաղը խօսեցաւ , բայց լոյսը չէր ցաթեր գեռ . և սարսափի ծամածուռ կերպարնքներ կծուեցան այն անկիւններուն մէջ՝ ուր կը կենացինք մինք , ու խաւարին մէջ զբունող ամէն չար միտք մեր առջեւ կասակել կը թուէր :

Առտուան հովը սկսաւ հեծեծել , բայց գիշերը տեւեց . իր հոկայ հորին վրայ խաւարի սոստանք սողոսկեցաւ իջաւ՝ երբ ամէն մէկ թել հիւսուեցաւ . և մինչդեռ կ'ալզթէինք մինք՝ արեգակին արդարութեան վախը կ'առնէր մեղ :

Վերջապէս , տեսայ որ խաղխաններուն ստուերը՝ արձիճէ շնուած ցանցակերպ վանդակի մը պէս՝ դուրս ցցուեցաւ տախտակէ անկողնիս դիմացը գանուող կրածեկի պատին վրայ , և գիտցայ թէ տեղ մը աշխարհի մէջ Աստուծոյ սոսկալի արշապայը կարմիր էր :

Ժամը վեցին ամէն մարդ իր նացիկը աւելց . ժամը եօթին ամէն ինչ համդարտ էր . բայց հզօր թռիչքի մը սարսուագին սլացքը կարծես լեցուց բանտը . որտվէետեւ , մահուան տէրը սասաւցիկ չնշառութեամբ ներս մտած էր սպաննելու համար :

Կը սպասէինք որ ժամը ութ զարնէր : Մեր լեզունները թանձը ու այլայլած էին , որովհետեւ ժամը ութին հնչիւնը ճակատագրին այն հարուածն է որ մարդ մը կը նզովէ , ու ճա-

կատագիրը շատ դիւրին խաղ մը կը գործածէ ամէնէն լու մարդուն համար ու ամէնէն չարին համար :

Գալիք նշանին ապասելէ զատ ընկելիք ուրիշ բան մը չունէինք . այս պատճառով , լուսկեաց հաղիտի մը քարէ բանեւրուն պէս նստած էինք անշարժ և համր . բայց իւրաքանչիւրին սիրառ կը զարմէր ուժգին ու արագ՝ թմբուկին վրայ զարնող յիմարի մը պէս :

Յանկարծական բախումով մը , բանախն ժամացոյցը խորտակեց սարստագին օդը , և ամբողջ բանախն անկարող յուսահասութեան հեծեծանք մը բարձրացաւ՝ իր աղրին մէջ նստած բորոտի մը աղաղակին պէս՝ զոր կը լուն զարհուրած եղածիւները :

Եւ , ինչպէս որ մարդ երազի մը բիւրեղին մէջ կը տեսնէ ամէնէն զարհուրելի բաները , տեսանք ու գերանէն կախուած իւղալզօծ պարանը , ու լսեցինք այն աղօթքը՝ որ դահճին օծիքը իւրզեց բարձրածայն աղաղակի մը մէջ :

#### Փ.

Ժամատացութիւն չըլլար այն օրը որ մարդ կը կախէն . պատարագիչ քանանազին սիրառ շատ շատ հիւանդէ , կամ իր դէմքը խիտա շատ գունատ , կամ իր աշքերուն մէջ զրուած կայ այն բանը՝ զոր մարդ տեսնելու չէ :

Այսպէս մեղ փակուած պահնեցին մինչեւ կէսօրուան մօտ , և այն ատեն , զանգտակը հնչեց . ու պահապահները , իրենց շաշող բանախներովը՝ բացին իւրաքանչիւր ունենդրոցաւոր խցիկ , ու երկամէ սանդուխէն վար իջանք ծանրաբար , ամէն մէկերնիս իր սրու դժմուխէն գուրու :

Դուրաք , Աստուծոյ արձակ , քաղցր օդին մէջ գացինք , բայց ո՛չ մեր սովորական կերպովը . որովհետեւ մէկուն դէմքը ձերմակ էր վախէն , և միւսին դէմքը զորչ էր , ու երբեք չտեսայ տիտուր մարդիկ որ այնքան սաստկօրէն դիտէին լոյսը :

Երբեք , չտեսայ տիտուր մարդիկ որ այնքան ներուժ աշքով մը դիտէին՝ կապոյախ այն պլոտիկ վրանը , զոր մենք բանտարկեալներս երկինք կ'անուանէինք , այն իւրաքանչիւր

անտարբեր ամպը՝ որ կ'անցնէր երջանիկ ազատութեամբ : Կապիկներու կամ անկանոնորէն գծագրուած նետիրով ասազազարդուած , ճիւղային հանդերձանքով հտպիտներու պէս , լոիկ գացինք լովծուն ասվալտէ բակին չորս բողորափքը . լոիկ կ'երթայինք շուրջանակի , ու մարդ բան մը չէր խօսեր : Լոին կ'երթայինք շուրջանակի , և , իւրաքանչիւր պարապ ուղեղի մէջ սովակի բաներու յիշատակը կը խորասուղուէր սովակի հովի մը պէս , ու սոսկումը կը յածէր ամէն մէկուն առջեւ , ու սարսափը կը սողար՝ հուեւէն :

Պահապահները կը սիգային ասղին անդին՝ պահպահնելով անսատներու իրենց հօտը . անոնց համազգեստները նոփ նոր էին , կիրակնօրուաց հագուստնին . բայց մենք գիտէինք թէ ինչ բանի համար հագեր էին աստիք , դատելով իրենց սոխցներուն անմար կիրէն :

Որպէսիսեւ հնու ուր մեծաբաց գերեզմանը փորեր էին , երբեք ուրիշ գերեզման չիսր , միայն քիչ մը հող ու աւաղ՝ բանտին զգուելի պատին քալ , ու փոքր կոյտ մը անմար կիր որպէս զի մարդը պատանք մը ունենայ :

Որպէսիսեւ պատանք մը ունի այդ գժբախտը , անոր նման զոր քիչ մարդիկ կինան ուղեղի . բանտի բակի մը խիստ ներքնակողմը , վարը , ամէնամիծ ամօթով մերկ՝ կը հանգչի , երկու ուռքերն ալ շղթայակապ , փաթթուած բոցէ կտաւի մը մէջ :

Եւ ամէն ժամանակ , անմար կիրը կը լափէ իր միսն ու սոկորները , բայց սիրառ անդադար կը կրծէ :

#### Վ.

Ռիտինկի բանտին մէջ , քաղաքին մօտիկ , վատանուն գերեզման մը կայ , և հնու կը հագչի լոցին ակռաններէն լախուած թշուառ մը . կիզիչ պատանքի մը մէջ կը հանգչի , ու իր գերեզմանը անուն չունի :

Եւ հնու , մինչեւ որ Քրիստոս կանչէ մեռելները , թող հանգչի խաղաղօրէն . երբեք պէտք չկայ անմիտ արցունքներ

շուալելու կամ չնչոսապառ հեծեծանքներ արձակելու . մարդի  
սպաննած էր իր սիրածը , և ասոր համար է որ մեռաւ :

Ու ամէն մարդ կը սպաննէ իր սիրած բանը . թող ամէնքը  
հասկանան ասիկա . ոմանք կը սպաննեն ատելութեան նայուած  
քով մը , ուրիշներ փաղաքշիչ խօսքերով , վասր՝ համբայրով  
մը , կտրիճը՝ սուրով մը :

ՕՍԿԱՐ ՌԻԱՅԵՏ

**ԻՄ ԿԵԱՆՔԸ**

Օր պիտի գայ,որ այս կենաց  
Բեռն ուսերէս թօթափելով  
Պիտի ննջեմ հետ սիրելեաց՝  
Որոց հալիմ ես կարօտով :

Ա՞հ, գերեզմանս այնտեղ ըլլար  
Ուր Վոսփորի դարեւանդներ  
Ծաղկապլսակ եւ միշտ դալար  
Թանան յալիս իրենց պատկեր :

Եւ այս ծաւի ծաւի ալեակք  
Գային փշը շիրմիս վըրայ,  
Ու հոն նոննեաց մէջէն կաթէր  
Ճերմակ մահկին լրյուն արծաթեայ :

Եւ թէ սպիտակ պատանքներով  
Նստէր հոգիս եղն անդ շիրմին,  
Լըսէր հեռուանց դանդաղ թեւով  
Ծովագրշիկ զերդ ծկնորսին :

Աւա՛ղ, ազքերս յուսախնդիր  
Զուր ծանօթներս ալիտի հայցեն .  
Մահուան հողմովը ցանուցիր,  
Ով գիտէ ո՞ր ափոնք ննջեն :

Նոր մարդկութիւն մը՝ նորայոյս ,  
Նոր-նոր արցունք կամ ժըպիտներ ,  
Անկարեկից իմ ցաւերուս՝  
Շիրմիս նայուածք միսկ չեն նետեր :

Այլ անփոփոխ ըզքելզ միայն  
Պիտի գտնեմ , ո՛վ մեծ բնութիւն ,  
Եւ յայն անդունդ մոռացութեան՝  
Պիտի ժապիս ինձ միայն դո՛ւն :

ԹՈՎԱՎԱՍ ԹԷՐՁԵԱՆ

**ԹՈՎԱՎԱՍ ԹԷՐՁԵԱՆ (1838-**

1909). — Ծագումով օտար , բայց  
դաստիարակութեամբ եւ հոգիով  
հայ , Թովմաս Թէրզեան եղաւ ա-  
շակերտը Վենետիկի դպրոցին , սնած  
հելլէն գրականութեամբ եւ դաստ-  
կան բանաստեղծութեամբ , մշակեց  
քնարական բանաստեղծութիւնը՝  
յաճախ գրաքարախառն բայց կո-  
տարեալ լեզուով : Իր քերթուածները  
կը կրեն գրոշմը իսկական ներշնչ-  
ման եւ խոր յուզումներու , եւ ինչ  
որ կը մշայ իրմէ որպէս քնարեր-  
գութիւն՝ կը կազմէ հայ Բանաս-  
տեղծութեան գեղեցկագոյն էջերը :

Թէրզեան մշակած է նաեւ  
թատրերգութիւնը՝ գրելով Արշակ Բ. , Սամդուիս , Յովհակի Գեղեցիկ ,  
Մահմ Անձելի , Մոլիս եւ Խուրով Բ. :



## ԳԻՏՈՒԹԵԱՆ ՎՃԻՌՆԵՐ

Ըսթե՞րցող, կարելի է վաղը պիտի մեռնիս։ Ի՞նչ պիտի ըլլաս մահուանդ վազորդայնին։ Զեմ խօսիր մարմինդ վրայ։ անիկա հագուանիներէդ կամ մարմինդ մնացորդները ծրարող պատանքէն աւելի կարեւորութիւն չունի։ Զգեսաններուդ նման, պատանքիդ պէս, մարմինդ ալ պիտի տարբազադրուի և զայն կազմող տարբերը պիտի երթան խառնուի բնութեան նիւթի մեծ շտեմարաններուն՝ օդին, հողին, ջուրին մէջ, մնուցանելու և աճեցնելու համար տունկեր, բոյսեր՝ որոնք իրենց կարգին պիտի սնուցանեն կենդ անիներ և քեզի նման զգայուն մարդիկ։

Ահա դուն երէկ ծնար, այսօր կ'ապրիս, կը զգաս, կը շարժիս, կը մնանիս, վաղը մեռնելու համար։

Բայց ի՞նչ է կեանքը։

Տե՛ս, շուրջդ ամէն տեղ հնարաւոր բոլոր ձեւերու տակ կեսնքը գոյութիւն ունի և կը յայտնուի։ բայց ո՞ւրէկ եկած է, ի՞նչ և ո՞ւր է իր ծնունդը։

Եղաւ ժամանակ մը երբ մարդկութիւնը գոյութիւն չունէր, այն ատեն երկիրը իր այսօրուայ ունեցածէն բոլորովին տարբեր դիրք և վիճակ մը ուէր։

Փոխանակ իմաստաւն, աշխատասէր և գործօն կեանքի՝ որ այժմ իրը թատերավայր ունի երկրիս մակերեւոյթը։ փոխանակ այս բազմամարդ քաղաքներուն, գիւղերուն, բնակավայրերուն, փոխանակ այս մշակուած գաշտերուն, այդիներուն և պարտէղներուն։ փոխանակ այս ճանապարհներուն, շոգեկառքերուն, նաւերուն, գործարաններուն, պալատներուն, արձաններուն, եկեղեցներուն։ փոխանակ մարդկային անխոնջ ժրաշխանութեան՝ որով մարդիկ կը գործածեն բնութեան բոլոր զօրութիւնները, կը մանեն հողին խորերը, իրենց սահմանափակ ուղեղին մէջ պատասխան մը կամ լուծում մը կ'որոնեն երկնային առեղծուածներուն, գաղանիքներուն և կ'ուսումնարսիրն արեղեքի երեղիթները, — փոխանակ այս ամէնուն՝ հին

ժամանակները կային միայն վայրի և անթափանցելի անտառներ, գետեր՝ որոնք խոխոջալով, օձապտոյտ գալարումներով կը վաղէին ձորերու մէջէն։ կային նաև առանց հանդիսական շիացողի՝ հսկայ լեռներ, առանց գիւղի ձորեր ու հովիտներ, առանց երազանքի իրիկուններ, առանց վայելողի ասազազարդ գիշերներ, ոչ գիտութիւն, ոչ գրականութիւն, ոչ արհեստ, գիշերներ։ Ոչ գիտութիւն, ոչ գրականութիւն, ոչ արհեստ, ոչ արտեստ, ոչ քաղաքականութիւն, ոչ քաղաքակրթութիւն, ոչ իմաստամիրութիւն, ոչ իմաստ, ոչ կամուղութիւն... ոչ իմաստութիւն, ոչ հանձար, ոչ գատաղութիւն...

Երկրիս վրայ ապրող էալիներ կը գանուէին, բայց սնոնք իրինց գոյութեան գիտակցութիւնը չունէին և կ'աշխատէին կամ աւելի լաւ է բակ, «կը գործէին» առանց նաբատակի։ Այս կամ աւելի է յիշել գանդաղ պտկաժանին (mastodont) որ իր կոշտ ոտքերուն տակ կը ձգմէր ցանցաւուտ վայրիրու մէջ նորաբողբոջ ծաղիկները, հսկայ մնծագապանը (mégatherium), հոյագալանը (dipotherium), նոյն խակ մարդոց նախանազըր նկատուած կապիկներ՝ որոնք արագութեամբ և հիանալի ճարպիկութեամբ բլուրներու կամ ծաւերու վոայ կը բարձրանային, և այն։ Մէկ խօսքով, երկրիս երեսին վրայ կը գեսային տարբեր տարբեր կինդանիներ՝ ձուկեր։ թոչուններ, կոկորդիլուններ...

Եթէ մեր մոլորակին պատմութեան մուժ խորերը քիչ մէն ալ թափանցելու ճիգ մը լնենք, պիտի հասնինք շրջանի մը երբ եւրոպոյէն և միւս ցամաքներէն միծ մաս մը և անկէ ալ շատ առաջ ամբողջ հողային մասը ջուրին տակ կը գտնուէին և այն ատենուան բոյսերն ու կինդանիները՝ գրեթէ ամբողջովին ջրային արդի գտնուածներէն բոլորովին տարբեր էին։ Կ'ուզէ մէկ քանի օրինակներ։ լայն թեւերով զարհութեցուզէ՞ք մէկ քանի օրինակներ։ լայն թեւերով զարհութեցուզիշ մաշկամաններ, թռչող վիշտաներ, հսկայ չղջիկներ, թանձրակտուցներ և ուրիշ շատեր, որոնք կամ կը թուշէին օդին մէջ, տարածելով իրենց հսկայ մաշկաւոր անկարգեններ, կամ ջուրին մէջ կը գահավիժէին՝ իրենց շարկարգեններ, կամ ջուրին մէջ կ'ուսումնարսիրն արիշեղեքի երեղիթները, կային նաև հրէշ մուտմներէն հսկայ ալիքներ կազմելով։ Կային նաև հրէշ մուտմներէն հսկայ ալիքներ կազմելով։

գէմներ (որոնց գլխուն վրայ մինչեւ 2,072 ակռաները գտնուած էն) որոնք կ'ոգեւորէին անտառներու միայնութիւնը, ուր հակայ ծառեր, ծառանան պտերներ, կոնաբերներ ողին մէջ կը բարձրացնէին իրենց բրդաձեւ կատարներ :

Այս գարմանահրաշ էակները կը նմանին մարդկային երեաւ կայութեան արտադրած հրէներուն, ինչպէս ևն չահապետը (դաշտերու չաստուած), կարճը (griffon), ծառանյշը (hamdryade), խառնագաղաները (chimére), վասիրը, հարան (եօթը վլուխով օծ), վիշապները, կերպերուները, ևն : Ասոնք իրական ևն և ժամանակով ասպած ևն անտառներու խորը կամ ովկիանոսներու անդունդը : Ասոնք ներկայ գտնուած ևն եւ բոպայի կազմութիան և տեսած ևն անհետացած դարերու մեծ ծագործ տեսարանները . . .

Երկրիս ծնունդէն ի վեր ա'յնքան միլիոն և միլիոն տարին յաջորդած էն՝ որ մարդկային ամբողջ պատմութեան ժամանակամիջոցը կ'անէանայ այս հակայ շրջանին առջեւ :

Եւ ինչպէս չնետաքրքրուիլ արդի զիտութեանց հրաշալի յաղթանակներավը. երկրիս գերեզմանները պեղելով, զիտունը կարողացաւ կենդանայնել մեր ջնջուած նախահայրերը : Եւ ահա՛, անոնք տարիներու շրջանին մէջ հողէն դուրս կ'էլլին մարդոց ձեռքով կամ դիպուածով մէկիկ մէկիկ, դանդաղօրէն, գլուխր հոս, ոտքը քիչ մը հեռուն, երբեմն անկատար, քայլայուած : Զրհողեղին ժամանակ՝ և անկէ առաջ կամ վերջ՝ քարացած դիակները լսեցին արդէն վերջին դատաստանին փողը, զիտութեան դատաստանին, և ահա ամբողջ բանակ մը մեր առջեւէն կ'անցնի, ոմանք տարօրինակ, աղանդակ, անձարակ, կարծես ուրիշ աշխարհէ մը կու գան և իրենց արձանական լուսութեամբ կ'ըսեն մեղի .

— «Ահաւասիկ մէնք, ձեր նախահայրերը, առանց մեղի, դուք գոյութիւն պիտի չունենայիք : Նայեցէք մեղի և տեսէք թէ, ձեղի ծունդ տուղներն ունին ինչ որ դուք ունիք : Այն աջքերը որոնցմով ամենամեծներու և ամենափոքրիներու թագութեանց խորերը կը թափանցէք, կը դիաէք բնութեան

կառաքանչ և զգլիիչ տեսարանները, ահա անոնց պարզը, անոնց առաջին փորձերը մեր մօտ . և եթէ մնաք չունենայինք այս պարզ աչքերը, դուք այսօր կոյր պիտի ըլլալիք : Ձեր այդքան փափուկ, ա'յդքան ճարտար ձեռքերը աւաշ եկած էն այս մեր կոյտ թաթերու կատարելագործումէն . մի՛ ինդաք մեր թաթերուն վրայ, եթէ ձեր ձեռքերը կը գտնէք օգտակար և հաձելի, որովհետեւ առանց անոնց՝ ձեր ձեռքերը գոյութիւն պիտի չունենային : Ձեր բերանը, լեզուն, ակռաները նուրբ և սիրուն են . բայց ասոնք մեր երակներու, մեր կտուցներու, մեր ժանիքներու բարեցը ումէն առաջ եկած էն : Ձեր սիրաք մասնիքներու կանոնաւոր և խորհրդաւոր կերպով . այդ բարախումները ձեզի կը պատճառեն երբեմն այն տեսակ խոր և ներքին գոյնանակութիւն, որոնց համար շատ տանի ամբողջ աշխարհը պիտի զանէիք, վայրիկան մը եթէ կարելի ըլլար զաննիք իրականացնել . արդ, ահա թէ ինչպէս առաջին անդամ արիւնը մարմնին շրջանը կատարեց . ահա՛ առաջին բարախուզ սիրու, Եւ ձեր ուղեղը՝ որուն մէջ կը կերպնացնէք ձեր հոգին, զգացումը և բանականութիւնը, մեր ողնածուծն է՝ որ աճած, ուուճացած, կատարելագործուած է՝ և առանց մեր ողնածուծին, դուք ուղեղէ զրկուած պիտի ըլլալիք և այն տանի երկրաբանը, ասազուգեաք, բնախօսը, պատմաբանը, փիլիսոփան, բանաստեղծը գոյութիւն պիտի չունենային :

«Այս՝ ահա՝ ձեր կատարելագործուած թանկագին գործարաններու նախատիպերը . ծունդը դրէ ձեր նախահայրերուն առջեւ» :

Այսպիս պիտի խօսէին բոլոր բրածները, կապիկները, մողէները, ձուկերը, օձերը, կակլամորթերը, և ձշմարաւթիւնը քարոզած պիտի ըլլային, որովհետեւ մարդը բնութեան ծառին ամինաբարձր ճիւղն է և իր արմանները համայնական հողին մէջ կը լիրին . և այն ծառը՝ որ մարդ կոչուած գեղեցիկ, հիանքանչ ապուղը կը կրէ՝ կազմուած է աղլազան բայց շատ աղգալից կինդամներէ : Ասոնք վերկենդանացած էն հնէաշատ աղգալից կինդամներէ : Արդէն զանոնք արդէն զանոնք կը դասաւորէ :

Երկրիս պատմութիւնը ուսումնասիրել՝ կը նշանակէ միանգամայն ուսումնասիրել տիեզերքը և մարդը, որովհետեւ երկիրը տիեզերքին մէկ ասաղն է և մարդն ալ աշխարհիս բոլոր ուժերուն արտադրոյթը (résultante): Մարդը հրաշքի գործ չէ, այլ միայն և միմիայն բնութեան, մայր-բնութեան հարազատ դաւակը:

Եւ այսօր այեւս չենք կրնար հաւատուղ թէ վեց հազար տարի առաջ երկիրս վեց օրուան մէջ տոեզծուեցաւ, թէ կենդանիները կազմ և պատրաստ մէկէն ի մէկ ծնան, սկսած փրկէն մինչեւ գորաը, արծիւէն մինչեւ մասրէները, թէ բոլոր այս գոյնզգոյն ծաղիկները, ծառերը միակուռ, կանխամտածութեամբ հողէն դուրս պոռմկացին:

Այսօր ոչ ոք անգիտանալու է թէ մեր աշխարհը շատ հին է և անոր երկրաբանական խաւերուն մէջ այժմ ջնջուած բայց ժամանակին ապրած կենդանիներու բրածոներ գոյութիւն ունին: Ոչ ոք անգիտանալու է թէ մարդուս և բոլոր ողնայարաւոր կենդանիներու մարմինները միեւնոյն անդամազբննական կազմուածքն ունին: Ոչ ոք անգիտանալու է թէ գեռ մենք ունինք atrophie գործարաններ, բոլորովին անպէտ և անգործածելի՝ որմնք մեր նախահայր կենդանիներու մօտ մինչեւ այժմ գտնուածներուն մնացորդները կը ներկայացնեն: Ոչ ոք անգիտանալու է թէ մարդը, ծնեկ առաջ, յղութեան առաջին ամիսներուն, մօր արգանդին մէջ յաջորդաբար կ'ըլլայ կակղամորթ, ծուկ, սողուն, չորքոսանի, — բնութիւնը այսպէս համառօտեր է պպարիկ ձեւի մը տակ հին տարիներու իր հրաշլի գործունէութիւնը: Ոչ ոք անգիտանալու է վերջապէս թէ բոլոր կենդանիներու և բոյսերու տեսակները իրարու կապուած են շղթայի մը օղակներուն պէս և մէկէն միւսը կ'անցնուի աստիճանաբար, անզգալի միջնորդներավ. թէ կեանքը աշխարհիս վրայ սկսած է ամենապարզ էակներավ. բայսեր՝ որոնք չունէին ոչ ծաղիկ, ոչ տերեւ և ոչ ալ պտուղ՝ հազիւթէ բոյս անտունը կրնացին կրել. կենդանիներ՝ որմնք զրկուած դու խէ, զգայարանքէ, ջիղէ, ստամոքսէ՝ հազիւթէ կենդանի

կոչուելու արժանի էին: Այս ամէնապարզ էակները անզգաւուելու արժանի էին: Աստիճանաբար օդին, ջուրին, սաւաբար, գանդաղօրէն և աստիճանաբար օդին, ջուրին, սաւաբար, միջավայրին ազգեցութեամբ ածած, ուռնացած, աշուի զգայուն, աւելի աղազան, աւելի կատարելագործուած են, վերջապէս համելու համար մեր գաշտերը հոտաւէսող ին, վերջապէս ծաղիկներուն, մեր անտառները ոգեւորող թըռոգոյն ծաղիկներուն, վերջապէս կենդանի էակներու ամէնակատարեաչուներուն, վերջապէս կենդանի էակներու ամէնակատարեաչուներուն:

Բժ. Մ. ՄԱԼԱՔԵԱՆ

## ՎԱՐԱՆԻ ԵՐԳԵՐ

Այս վաթան, վաթա՛ն, քու հողին դուրբան,  
Քու ծխին զուրբան, քու զրին դուրբան.  
Է՞ս վառքն ունէիր, Է՞ս պատիւն առաջ,  
Որ հիմիկ աւերուել, մնացել ես անջան:

Երբ միտք կ'անէի, թէ էս հողերը,  
էս դաշտն ու սարերն, էս սուրբ ծորերը  
էնպէս մեծութիւն, էնպէս լաւ օրեր  
Քաշել են, մնացել, ա'խ, հիմիկ անտէր:

Հող ունենք՝ խլած, կեանք ունենք՝ մեռած,  
Ա'խ, զրի, կրակի մենք եսիր դառած.  
Ոչ երկինքն տեսնի մեր սուզն ու լաց,  
Ոչ երկիրն պատուի, մեզ տանի ցած:

Աչքս բայց արի, խարաբայ տեսայ.  
Ա'խ, ո՞վ գիտէր թէ մեր ազգի վրայ  
Սարեր են էլել, հիմիկ ըրեշակ,  
Մեզ տակով չարել, որ էլ խեղն ը մնանք:

Ա'խ, մեր սիրտն էսպէս ընչի՞ հովացել,  
Արինը ցամաքել, մեր կուռը թուլացել.  
Եարաբ, կ'տեսնեմ, ա'խ, ես մէկ օր էլ  
Մեր սուրբ երկիրը թշնամուց ազատել:

## ԿԱՆՊԵԹԹԱ

Կոփէլ երկաթուղիի մը մեքենագործն էր :

Օրին մէկը որ կառաջարի մը վրայ էր, կանգ առաւ յանկարծ ճամբուն վրայ : «Առաջ գնա», կը պսոար կառաջարին հոկիչը : Մերժեց Կոփէլ, մերժեց և աչքն առաւ կորանցնել իր պաշտօնը, իր ծառացութիւնները, իր բոլոր կեանքը :

Այս վայրկեանին որ անժիկա այսովէս, իր անձին վեասովը կը մերժէր առաջ երթալ, դիմացի կամուրջը կը փփ յորդահան գետին վրայ, ուրիէ վար ամբողջ կառաջարն ալ գէպի վար անդունդը ոյթափ գահավիժէր՝ ևթէ Կոփէլ առաջ գացած ըլլար :

Այս մարդը կը տօնէին անցած իրիկուն 1800 անձեր, երկաթուղարն գործառնութեր՝ իրենց նախագահ ունենալով ֆրանսացի մեծ բանաստեղծը Վիքոն, և Կոչնականներուն մէջ մեծ առնաբանն մը Կանազէթթան :

Երբ Կանգէթթա նախարար էր ասկէ քանի մը ամիս առաջ, միտքը բերած էր այս խնարճ գործառը՝ որ իր կորովի բաղւակին հետ հանձարիղ ուղիղ մը ունի, ինչպէս ըստ վ., Հիւկօ, և որ հարիւրաւոր մարդոց կեանքն էր ազատ, անսասակով իր մեծին, որպէսիւն նախատեսած էր վանդպը : Կանգէթթա պատուոյ լէգէնի խաչ էր կախած այդ որի կուրծքին վրայ :

Մարդիկ հասարակօրէն արի կ'ըսեն զինուորին, որ կ'իշնայ պատերազմի դաշտին վրայ, ուր երբ յաղթանակ մը տանի՝ դիմացաւն կը կոչուի և իր շահատակութեանց վրայ միշտ կը փայլի փառքն իրիւն պատկ. ինչպէս ըստ Կանգէթթա: Բայց քանիներ կան մանշան՝ որ մարտի դաշտին վրայ չեն իմար, որ զէնքի չեն ծառայեր, այլ որոնք, համեստ գործառնութեր, հազարներով մարդոց կեանքը ձեռքերնուն մէջ ունենալով, ինչպէս է երկաթուղիի մեքենագործ մը, ինչպէս էր Կոփէլ—զո՞ն կ'երթան իրենց պատուին և ոչ ոք գիտէ ու կը

Էն ի՞նչ շունչ կ'ըլի, որ էս նոր հոգին  
Փշի, վեր կացնի քնից մեր ազգին.  
Էն ի՞նչ ծեռք կ'ըլի, որ մեր աշխարհին  
Էլ ետ սիրտ տայ ու կանգնացնի կրկին:

Այս, ես էն ծեռին կեամքս դուրբան կանեմ,  
Էն կոխած հողին երեսս կը քսիմ,  
Ապրեմ՝ իմ արինս նրան մատաղ կ'անեմ,  
Մեռնեմ՝ հողին էլ միշտ նրան կ'օրինեմ:

Խ. ԱՐՈՎԵԱՆ

**Խ. ԱՐՈՎԵԱՆ Ս. ՅՈՎ. Ե. Ս. Ե.** (1804 կամ 1805—1848).— Խաչա-

տուր Աբովիան եղած է ռաւսահայ աշխարհաբար գրականութեան եւ մտաւոր շարժման առաջին ուսհվիրան եւ իսկական հիմնագիրը, օժտուած արտեհոսագէտի եւ բանաստեղծի անհրան տաղանդով: Իր «Վէրք Հայաստան»<sup>1</sup>ն, գրուած երեւանի Քանաքեռու գիրքու գարբաւով, գործ մըն է եւ մէկը հայ մտքի հրաշակերտ նոր կը բանայ ամբողջ դարագուխ մը, դարագուխ՝ մոռաւորական եւ հոգեկան վերածնութեան եւ հայկական նոր դիւցակներգական գրականութեան, բաբախուն հայ շնական եւ կենդանի կեանքափը, մի ամէնախոր զգացումով, անկեղծութեամբ եւ պատկերներու նկարագեղութեամբ: Լեզուն պարզ եւ հարուստ, շունչը տաք եւ խանգալաւ, «Վէրք Հայաստան»<sup>1</sup>ն հայրենական քերթուած մըն է, որ զերծ չէ սակայն իր ամբողջութեանը մէջ միօրինակութենէ ու չափազան բօնանթիվութէ:

Աբովիանի միւս գրածերն են Օսամենա վէաը, Ֆեռուրա կամ Որդիական սկը թասերախաղը, ձանապարհուրդիմ Պարոյի և ի. Արքիանի, Պարապ վախսի խարայի եւ մէկ քանի գրաբար ոտանաւորներ: Ի. Աբովիան ծննած է 1804-5 թարականերուն երեւանի Քանաք. քեռ գիւղը: 1830ին տարուած Դարպատի համալսարանը, ուր վեց տարի ուսանելէ եւք վերագարծած է Հայրենիք, 1840ին գրած իր «Վէրք Հայաստանին», 1848ին առաւօտուն տունէն դուրս եւած եւ կորսուած անհետ: Իր մահուան պարագան մինչեւ այժմ կը մնայ տակաւին գալապահ:



Հայոց բարեկանութեան

կրկնէ իրենց անունը։ Ոչ ոք կը զգայ և ոչ ոք գիտէ թէ ի՞նչ կը քաշէ կրակին դիմաց, երբ ձիւնն իրեւը կը ծեծէ, երբ փութը չունըը կը կորէ զիշեր ցորեկ ծխանին և անազին գործիքին սուջեւ կանգնած երկաթուղային մեքենագործին, և որ պէտք է անդադար հակէ, որուն ոչ մէկ անգամ պէտք է վրիպի իր ձեռքը, վայրկեան մը գթի ուշադրութիւնը կամ յապազի միտքը։ Կ'աշխատին արթիներով, կը ծերանան այս հուցի աշխատութեանց մէջ, և երբ օրին մէկը ակամայ, անդիտակցաբար սիսալ մը գործեն որ չար հետեւանք ունենայ — որովհետեւ ակամայ և անգիտակցաբար կը գործն մարդիկ մեծամեծ սխանիեր —, ահա այդ բար աշխատութիւնը՝ որ ի գերեւ ելաւ, ահա այնքան ծասայութիւնն ու անձնութրութիւնը՝ որ կորսուեցան, ահա կեանք մը՝ որ ոչնչացաւ։ Կոփէլ իր աշալրջութեամբը կառախումք մը փրկեր էր և հարիւրուսը մարդոց կեանքը։

Սակայն ո՞վ էր լսեր անոր անունը և ո՞վ պիտի լսէր՝ իթէ չըլար կանգէթթան։ Կարծեն թէ ասոր համար միայն նախարար եղաւ։ «Անեղան մեծ մարդն», ինչպէս կ'ըսեն դեռ այսօր հեգներով զի՞նք, կ'ակնկալէին թէ հրաշքներ պիտի գործէր։ Մանշան փաստաբան մէն էր կանգէթթան 18 տարի առաջ, և օրին մէկը, նարուէն Դուի օրով, մարդու մը յիշատակը պաշտպանեց եղենադատ ատեանին առջեւ։ այդ մարդն էր Պօտէն աղքային երեսփոխանը, որ գեկանեմբեր 2ի պիտական հարուածին առջեւ ապատամբեր և Վ. Հիւկոյի ու Ժիւլ Ֆալլրի առաջնորդութեամբ փողոցն էր իշեր, սալայտակներու քարերով պատճէ էր կանգներ և կը կուռէր պատճէնին հաեւէն։ Յանկարծ ձայն մը լսեց զիմացին՝ պաշարող և յարձակող գնդերէն։ — «Օրական քսանընինք ֆրանքը չկորմնցներու համար է որ կը պատերազմիք»։ — Աղքային երեսփոխաններ օրական 25 ֆրանք կը սուանան։ Տնկուեցաւ ելաւ Պօտէն պատճին ետեւէն և կուրծքը պարզելով զինուորներու հրացանին առջեւ, աղաղակեց։ — «Ահա այսովէ՛ս կը մեռնի աղքային երեսփոխան մը՝ 25 ֆրանքի համար»։ գնտակը անմիջապէս հ-

կաւ զարկաւ իրեն և ինկաւ դիտավաստ։ Այս մարդուն, ահա, արձան մը կանգնելու համար հանգանակութիւն մը բայց ուած էր, և այդ հանգանակութիւնը պաշտպանելու համար էր որ փաստաբանեց կանգէթթա։ Տամնըչորս տարի ետքը էր կը յիշեմ թէ ինչպէս սիրառ թնդալով կարդացի կամ պէտթայի այդ պաշտպանողականը։

Կանգէթթայի քաղաքական բախան ա'սկէ ծագում առաւ և այն օրէն երթալով գնաց ու մեծցաւ, ու վիչ մնաց որ Օրէանի յաղթութեան հետեւեալ օրը Փարիզի պաշտումը մէկդի ձգելով Գերմանացիք կծիկը զնէին։ վկայ կիյում կայսեր խոսանվանութիւնը։ Կանգէթթա չի կրցաւ փրկել Ֆրանսան, բայց փրկեց Ֆրանսայի պատիւը։ Ասիկա բաւական էր որ հոգին Ֆրանսա ինքինքը փրկէր։ Ասկէ մինչեւ տարի մը առաջ ամէն ինչ էր կանգէթթա Ֆրանսայի մէջ, իսկ ասկէ ամիս մը առաջ գրեթէ ոչնչէ էր։ Այսովէս ահա, քաղաքական մարդոց կեսանքը լի է արկածներով, անսակնունելի գէպքերավ։ Հասարակ դարձած խոռք մըն է այս կարգի մարդոց համար թէ Տարպեան ժայռը շատ մօսր է Կապիտոլիոնի։ Սակայն կանգէթթայի ճակատագիրը գեռ չաւարտեցաւ։ Թերեւս այդ ճակատագրին վերջին բառը սուկալի է, բայց տակաւին գեղեցիկ օրեր ունի իր առջեւ։

Երեք ամիս է որ գաղանի կամ յայտնի կառավարութեան մէջ չէ կանգէթթա, և ահա ամէնքը սկսան իրարուհացնել թէ կառավարութիւն մը կայ արդեօք Ֆրանսայի մէջ։ Կանգէթթա շատ իսկ խառնուեցաւ անցքերու և եղելութեանց՝ 12 տարիէ ի վեր։ բնդէանուր քուէարկութիւնը ի՞նք վարդապետեց, Խորհրդագույնը՝ ի՞նք յանձանձեց, Հանրապետութիւնը մեծցաւ, և կրնայ ըստիկ թէ այս 12 տարուան միջոցին աղաքական ուեէս սիսալ մը չի գործեց։ Բայն թէ նախարար աղէ ետք սիսաներ միայն գործեց։ — ըստ իս կառավարել զեց։ կառավարել՝ այսինքն առաջնորդել, կառավարել՝ այսինքն նախատեսել, և, գործելու համար միաքն ու հորիզոնն ընդլայնել անոնց, որ ֆրան-

սայի բախտան ունին ձեռքերնին և որ կը շարժին միշտ անձուկ շրջանի մէջ, ուր հարկաւ կը փակէ զիրենք իրենց ծագութն ու մտքի կարողութիւնը. «Ձի յաջողեցաւ». ի՞նչ անիւծեալ բառ է այս՝ յաջողիլը: Այսքան ուրենակ իրենց համարումը կը վերցնեն մարդուս վրայէն, որ մարդ կը սկսի ինք ալ համարում չունենալ իր վրայ: Կանաչթթայի անցածողութիւնը առօրեայ է. նախարարութենէ ինկաւ, բայց կանգուն կը մնայ. ինալէ եաքն է որ գործեց սիսալներ. Կարելի է հեռուէն ու բարձրէն նայիլ և սպասել առանց անհամբերութեան. իրեն կը վայելէր որ վեհանձն ըլլար. ինք ամէն իրաւունք ունէր անհամբեր ըլլալու: Սակայն իր արբանեակները շատ պատճառներ ունէին անհամբեր ըլլալու: Անոնց հետեւեցաւ ինք և փոքրիկ կիրքերու ծառայեց. իր մեծութիւնը վերատին ձեռք ձգելու համար բաւական է որ իր սրտին նիրշնչումներուն հետեւի. Մեծն նախոէն ըսեր է եղեր, և շատ զրական խելքեր կը կրիսն իրեն հետ թէ, «պետական մարդու մը սիրու գիտուն մէջ պէտք է ըլլայ...»: Ես չեմ կարծեր. առանց միծ սրտի մեծ մարդ չկայ: Վովնարկ իրաւունք ունի. — Մէծ մտածումները սրտէն կը բվիմ: Ես գեռ կը հաւատամ կանպէթթայի սրտին և շնմ կրնար հաւատալ թէ սեւցուցած ըլլայ ան իր հոգին: Ապա թէ ոչ ո՞ւրիէ պիսի ըլլար այն հուրը՝ որ կը վառէ զինքը երբ կը խօսի. ո՞ւրիէ կրցաւ մարդը, որ գետնի վրայ կը սողայ, ի վեր համբառնալ և ոգեւորիլ իր ունկնդիմները. ո՞վ իրեն տուաւ այն մարդու մեծ կիրքերն արթնցներու, փափաքը կամ խոր զգացումները: Զէ՞ որ իր ամէնամեծ զօրութիւնը պերճախօսութիւնն է: Անա անցած օր Կոլիզէլի ինձոյքին խօսած ճառը. ի՞նչպէս իրմէ ու ծացած սրտեր սկսան իրեն փարիլ ու հաւատալ իրեն: Կ'ուղէի թարգմանել այս ճառը. սակայն ի՞նչ է տարուած աւենաբանութիւնն մը կարդալը: Կանաչթթայի պերճախօսութիւնը լաւ դատելու համար, պէտք է լսել և տեսնել Խորհրդարանի մէջ: Պերճախօսութիւնն մը ունի ճայնին մէջ, պերճախօսութիւնն մը ձեւերու և շարժումներուն մէջ: Զայն մը, որ խոր մանշիւներով

կը սկսի, ովկիանոսի խորունկէն լսուած ձայնի պէս, և աստիճանաբար բարձրանալով՝ կ'ածի ու կը տարածուի, որութիւնուա հնչիւններով խմասնները կը գոռացնէ, և հուսկ ուրիշն անհուն ազաղակի մը կը դառնայ՝ որ ոչ միայն մրմունչը, այլ և չնչառութիւնն անգամ կ'ընդհատէ ներկաներուն կուրծքին մէջ, ու մինչեւ մարդկային սրտին ներքին ալքերուն մէջ անձայն չողով նախանձի կիրքերն ու վրէմի խանդերն ալ խեղդկելով՝ այն հոծ լուսութեան մէջ ինք միայն կը հնչէ... և այն միշոցին իր բոլոր անձը կը բոցալառի, «հերք ի գլխուն հուր կ'ըլլան», լսու գեղեցիկ բացատրութեան մեր Գողթան երգերուն. մօրուքին մազերը կը սկսին ծածանիլ, բեմը հոռատանի մը կը ձեւանայ, ու ինք, երբեմն հարցուկ, երբեմն պատգամ, երբեմն ալ ցուլ մըն է, կ'ըսես, կամ առիւծ մը, և մէկ ծարէն միւս ծայրը երթավ գալով բնմէն, բազկատարած, անազին վերջին ազաղակ մըն ալ կ'արծակէ և ահա ձայրայեղ ձախակողմը և մինչեւ վերնատուններէն՝ այր կին հանդիսականներ ալ բռնադատուած և իբր թէ տեղափոխուած. կը սկսին ծափահարել դիւտահարներու պէս:

ԳՐԻԳՈՐ ՕՏԵԱՆ (1834-1887).

Պետական անձնաւորութիւնն, մէկը հիմնակիւն Ալգային Սահմանադրութեան, ու գրագէտ: Գրիգոր Օտեան եղած է աշակելաը Ջրանսական 48հ յեղափոխութեան սկզբունքներուն, սրսոց ներգործութեան տակ գործած է վաժսանական թուականներէն սկսած թէ՛ հայ, թէ՛ օսմանեան կեանքի մէջ: Իբրեւ գրագէտ թողած է միայն հատակուսորներ եւ նամակներ, որոնք կը կրեն տաղանդի մեծ դրամ, եւ հազորագիւտ գեղեցկագիւտութիւն ու բազուր լեզու՝ բազդատմամբ իր ժամանակին: Ծնած է Պոլս եւ մեւածէ Փարիզ:



# ՊԱՅՔԱՐԻ ԵՐԳԵՐ

1

Տանջուէ՛ մինակ... Մէջդ պահէ յար

Աքհաւիրքն հզօր բոլոր ցաւերուդ,  
եւ մուրացիկի պէս խոնարհաբար  
Մի՛ խնդրեր բնաւ անցորդներէն գութ:

Թախիծն ալ մէջդ պահէ ուժգնորէն,  
Խոկ վըշտի՛ օրդ, լուռ ու դռնիակ,  
Խաղաղ գիշերուան մէջ լա՛ց առանձին՝  
Կրած վէրքերուդ դառնութիւնն համակ:

Տանջուէ՛ մինակ...: Փրկութիւնդ անհուն  
Կուրծքիդ տակ է լոկ, եւ ոչ մարդոց մօտ,  
Կուրծքիդ խորքերուն նե՛րքեւ զտիր դուն  
Համբերութիւն, ուժ, լոյս ու առաւօտ:

Խոկ եթէ վերջին ժամդ հնչեր է  
Եւ սպառեր են յոյսերդ ու իղձեր,  
Հերոսի նման ի՛նկիր, եւ փշրէ՛  
Բաժակդ որուն դեռ կէսն ես խմեր...»

2

Ե՛ս ալ կրնայի երգել ծեզի պէս՝  
Փայերն ոսկեշող վերջալոյսներուն,  
Կիսալուսիններն արծաթով օծուն,  
Ննջող ալիքին ծփանքներն ալ վէս:

Ե՛ս ալ կրնայի կերտել ծեզ նման՝  
Գեղեցիկ ոճով սիրուն քերթուածներ,  
Շահիլ, վաստկիլ հեշտ ու անտարբեր՝  
Զեր ճակատներուն պսակներն աժան:

Բայց իմ ուշադիր նայուածքս անշէջ՝  
Վախով, սարսափով տեսեր էր բուլոր  
Հեծեծանքի մէջ հայրենիքն անզօր,  
Խտէալն ընկնուած ճահիճներու մէջ:

Ու իմ յոյսերուս դրախտն օրօրուն՝  
Լուսերեւոյթի նման փճացած.  
Ահա թէ ինչո՞ւ երգերս անկասկած՝  
Բնաւ նման չնն ծեր երգածներուն...:

ՄԵԼՇԻՆ ԵԱՔՈՒՊՈՎԻԶ

# ԿՈՒԳԱՆ ՈՒ Կ'ԵՐԹԱՆ

(Մուխամմազ)

Զախորդ օրերը ձմրան նման կուզան ու կ'երթան,  
Վհաստելու չէ, վերջ կ'ունենան, կուզան ու կ'երթան:  
Դառն ցաւերը մարդու վերայ չնն մնար երկար,  
Որպէս յանախորդ շարուէ շարան կուզան ու կ'երթան:

Փործանք, հալածանք եւ նեղութիւն ազգերի գլխից,  
Ինչպէս ճանապարհի կարաւան, կուզան ու կ'երթան:  
Աշխարհը բուրաստան է յատուկ, մարդիկը՝ ծաղիկ.  
Որքա՞ն մանիշակ, վարդ, պալասան կուզան ու կ'երթան:

Ոչ ուժեղը թող պարծենայ, ոչ տկարը տխրի,  
Փոփոխակի անցքեր զանազան կուզան ու կ'երթան:  
Արեւը առանց վախնալու ցայտում է իր լոյսը,  
Ալպերը դէպի աղօթարան կուզան ու կ'երթան:

Երկերը ուսեալ զաւակին է փայփայում մօր պէս,  
Անկիրթ ցեղերը թափառական կուզան ու կ'երթան:  
Աշխարհը հիւրանոց է, Զիւան, ազգերը հիւր են,  
Սյապէս է կանոնը բնական, կուզան ու կ'երթան:

ԱՃԸՆ ԶԻՒԱՆԻ

## ՕՐԵՆԵԱԼ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ

Քառորդ դար մը առաջ կ. Պոլսոյ հայերէն թէրթէրը  
Աղքային լուրերու բաժնին մէջ հրատարակեցին հետեւեալը.

«Հանգուցեալ կ. գ. 40,000 ոսկի կտակած է կ. Պոլիս  
«Գ. եան Առեւտրական» վարժարանի մը, Հագուցեալին ընտա-  
ճնիքին և Ազգային Պատրիարքարանին միջեւ սոյն կտակին  
«վերաբերեալ սլաշտօնական գործողութիւնները կատարուած  
«վերջացած ըլլալով, Ազգային ժողովը իր երէկուան նստին մէջ,  
«որուն անձամբ կը հախագահէր Ամէն. Ս. Պատրիարք Հայ-  
«րը, յոտնկայս օրհնեց վազամեռիկ բարիկարին լիշտասակը, ու  
«երախտագիտութեան քուէ տուաւ համայն Գ. եան ազգասէր  
տոհմին: — Օրհնեա՛լ գերլասաւան: »

X

Քառորդ դար մը վերջ, 1896ին, կ. Պոլսոյ հայերէն թէրթէրը Ազգային լուրերու բաժնին մէջ հրատարակեցին հետեւեալը.

«Պաշտօնապէս Ամէն. Ս. Պատրիարք Հօր յանձնուած լլ-  
վալով հանգուցեալ Տ. Գ. կտակը, որով իր հարստութեան  
«մէկ երրորդը ազգին կը թողու Կ. Պոլո «Գ. եան Առևտրական»  
«վարժարանի մը հաստատութեան համար, Ազգային Վարչու-  
«թեան խառն Ժողովը երէկուան նստին մէջ, որուն անձամբ  
«կը նախագահէր Ամէն. Ս. Պատրիարք Հայրը, յանկայս  
«օրհնեց վաղամեսովիկ բարերարին յիշատակը. ու երախտագի-  
«տութեան քուէ տոււաւ համայն Գ. եան տոհմասէր ընտանի-  
«քին:— Օրհնեալ գերդաստան:»

2

Քառորդ դար մը վերջ, 1921ին, կ. Պոլսոյ հայերէն  
թւրքերը Ազգային լուրերու բաժնին մէջ հրատարակեցին  
հետեւեար.

«Պաշտօնապէս Ամէն . Սրբազն Պատրիարք Հօր յանձ-

«Հուշած ըլլապով հանգունցիւալ Տ. Գ. հան կտակը, որովիր հարս-  
«տութեան մէկ երրորդը ազգին կը թողու՝ Կ. Պոլիս «Գ. հան  
«Առետրական» վարժարանի մը հաստատութեանը համար, Աղ-  
«գայինժամապվը իր երէ կուսան նասին մէջ, որուն անձամբ կը նա-  
«խագահէք Ամէն. Սրբազն Պատրիարք Հայոք, յանիայս օրնեկ  
ծերունազարդ բարեկարին յիշատակը, ու երախտագիտու-  
«թեան քուէ տուաւ հումայն Գ. հան ազգատէր տահմին: —  
«Օրնեհալ գերզատատան: »

X

Հայաստանի մայրաքաղաք Հնչակապատի 2001ի թերթերուն մէջ կը կարգանք հետեւելլը :

«Հայկական Հանրապետութիւնը իր առաջին տարեդար-  
««ձը կը տօնէ հոյակապ նուիրատուութեամբ մը :

«Ամիս մը առաջ վախճանեցաւ ծերունի վաճառական  
 «Պ. Կ. Գ., թոռան թունարդի 125 տարի առաջ մեռած Կ.  
 «Գ. և ան վաճառականին։ Հանգուցեալը իր հարստութեան մէկ  
 «երրորդը— մէկ միլիոն ոսկի սկզբու հայկական— կտակած է  
 «Հնչակապատի մէջ առեւտրական վարժարանի մը հաս-  
 «տատութեանը։ Սրբոյն Մատթէի Իզմիրեանի Մայր եկեղե-  
 «ցիին մէջ երէկ հանդիսաւոր պաշտօն և պատարագ մասու-  
 «ցուեցաւ հանգուցեալին հոգուն։ Պատարագիչ Սրբազն  
 «Հայրը զգածեալ շեշտելով օրհնեց յիշատակը բարերարին և  
 «համայն Գ. և ան ազգասէր տոհմին։ — Օրհնեալ գերդաստան։»

— Անկողմանակալու թիւնը կը պարտաւորէ մեզ արտատ-  
պել նաև Ազատական Կուսակցութեան գլխաւոր բերանը եղող  
«Ազատ Հայրենիք»ի հետեւեալ հասուածձը:

«Կղերական թերթերը ծանուցին Հայոց եկեղեցիներու «մէջ Օքնանեալ գերդաստան» կին զաւեշտախաղի մը չենք գիւ «տեր քանի՛ երսրդ ներկայացումը»: Այդ խաղը երբ մեր ան- «ցեալ ստրկութեան օրերու արձագանքը կը բերէ մեզի, իր ցարատեւ կրկնութեամբը կը հաստատէ նաև թէ ժողովուրդ մը «կրնայ աւելի դիւրաւ ապատի քաղաքական գերութենէն քան

«բարոյական ստրկութենէ»: Թուրքերը հին առեն իրենց քիմ-  
«քին յարմար խաղ մը ունին եղեր—մեր ծերերը աղօտ իմն  
«կը յիշեն—«Գարակէօղ» կոչուած, կեղաստ բարքերու կու-  
«տարելագործեալ տիպարը. մենք Հայերս ալ ունեցած ենք  
«մեր Գարակէօղի խաղը, տարրերութեամբ մը սակայն. իո-  
«լամները երսեր չեն մտարերած իրենց մզկիթներուն մէջ ներ-  
«կայացնել այդ զաւեշար Մահմետի հովանին առակ, մոլլանե-  
«րուն արօթքովը. իոկ Հայերը իրենց սրբութեամբ նուրիռուած  
«տաճարին մէջ, իրենց Քրիստոնին աչքին առջեւը, եպիսկո-  
«չպոսական օրնութիւններով կը ներկայացնեն ստութեան,  
«կեղծաւորութեան, խարդախութեան հրաշալի գլուխ գործոց  
«Գարակէօղ» զաւեշար:

«Այդ կեղաստ զաւեշախն նիւթը ամփոփենք երկու բա-  
«ռով: Ասկէ 125 տարի առաջ մեռած մի ոմն կ. Գ. գումար  
«մը կը կտակէ Առեւտրական Վարժարանի մը շնութեան. չը-  
«տես հայ հասարակութիւնը անմիջապէս մաղթանքներով աղ-  
«գային բարերար կը հռչակէ կ. Գ. ընտանիքը, չիշերով գոնէ  
«ազգային առածը՝ «Կ'ը ու ապա գոհացիր»: Տարիներ կ'անց-  
«նին առանց սակայն վարժարանին նշոյը նշարուելու. բայց  
«ձրիաբար անմահ բարերար և իրենց ընտանիքն ալ «օրհնեալ  
«գերդաստան» կոչել տարու համը ամէն Գ. եանի բերանը մնա-  
«ցած ըլլալով, ամէն Գ. եան իր մնաուկին մէջ պատրաստ կտակ  
«մը ունի որ իր մեռած օրը երեւան կուգայ. մեռնողը ապա-  
«հով է թէ իր կտակը պիտի չգործադրուի, ու ինքն ալ  
«անմահ բարերար»ի տիպոսու պիտի վայելէ: Խաղը կը շա-  
«րունակուի 125 տարիէ ի վեր և պիտի շարունակուի, վասն զի  
«Գ. եան ձեւն ալ կը շարունակուի: Եւ ահա այսպէս այդ  
«Գ. եանները առանց լումայ մը ծախսելու, ձրիաբար «օրհ-  
«նեալ գերդաստան», «անմահ բարերար»ի տիտղոսները ժա-  
«ռանգական ըրած են իրենց համար, առանց ազգին ժառան-  
«գութիւն մը ձգելու: Բայց կ'անդրադառնանք թէ պիտի կար-  
«ծուի որ սխալ մը ըրած ըլլալու ենք «ձրիաբար» բացատրու-  
«թիւնը գործածելով.— «Հապա թուղթը, մելանը, գրի՞շը,

«կտակները գրելու համար, ատոնք ստակով չեն», պիտի  
«հարցուի:

«Փութանք ո և է սխալ հասկցողութիւն շտկել: Կայ աւան-  
«գութիւն մը, որ հաստատեցաւ նաև նորոգ մեռնող կ.  
«Գ. ի գործակն ալ, թէ ամէն կտակարար Գ. եան՝ իրենց թաղին  
«եկեղեցին երթազար թերթ մը թուղթ, զրիչ և մերան կ'ուղէ  
«եղեր, կտակը անսնցմառ պատրաստերու— Աղգին բարիք պիտի  
«ընենք, ծախքը գոնէ ազգը հոգալու է, ըսկամ: Ու միան-  
«գամայն եկեղեցին աթոռներուն վրաց նստած կը գրեն կտակ-  
«նին, իրենց տան աթոռները նուազ մաշեցնելու հագածու-  
«թեամբ: Պատճառ մը չունինք տարակուալու այս տեղե-  
«կութեան ստուգութեանը:

«Հանրային կրթութեան պաշտօնատաւնը որ կտակին օրի-  
«նաւոր տէրն է, եթէ յաջողի Հայաստանի մէջ գործադրել  
«այլ այս վերջին կտակը, ա՛լ անէէ ետքը իրենց նշանակու-  
«թիւնը պէտք է կորսնցնեն սերունդէ սերունդ ժողովրդին  
«բերանը պտղատած առածներ, որնք գործողութեան մը ան-  
«հարութիւնը կը պատկերացնեն, օրինակի համար ըսկերով  
«երբ ձուկը ծառը ելլէ»: Գ. եան կտակը եթէ գործադրուի,  
«ձուկին ծառը ելլեր՝ թուղունին ծառը թառելուն պէս րնա-  
«կան գործողութիւն մը պիտի համարուի անէէ ետքը»:

×

Ահեղ օրը. տիեզերք՝ տակնուվրայ. վերջին դատաստանը  
կը կտարարի Յովսափիաթու ձորին մէջ, ուր Հայր Աստուած  
Գանք բազմած, աջ կտպմը Որդին, ձախը՝ Հոգին, կը գատէ  
մարդկեղէն արարածները «ի սկզբանէ աշխարհի ցկասարած»:  
Առաջին քարտուղար Ռափայէլ կը կարգայ կենաց-Դպրութեան  
Մայր Տումարը, որուն առաջին վլուխը Հայոց ազգին է,  
Հայերը ըլլալով ուղղակի շառաւիդ նախաստեղծ մարդուն.  
(Աղամէն — Նոյ, Նոյէն — Հայկ, անէէ ալ չիփ չիտակ մնաք):  
Կանչուած անունը յարութիւն կ'առնէ, կը ներկայանայ ատեան,  
կը պատասխանէ եղած հարցումներուն, կը լոէ վճիռը: Երբ

կը սկսի մեր այս տեղեկագրութիւնը, Ռափայէլ հասած է Կ. Ին և կը ձայնէ.

— Գ. եան կա . . .

Սակայն անդրադառնալով որ այդ մականունը քանի մը հազար էջ գրաւած է, և ամէնուն դիմացը իրը կենսագրական ծանօթութիւն «բարերար ազգին» արձանագրաւած, լաւագոյն կը համարի բոլորը մէկէն կանչել լմանել, անանկ ալ ասէնքը մէկտեղ արքայութիւն պիտի երթան, անանկ ալ ուստի կը դոչէ.

— Գ. եան ընտանիք :

Անշարժութիւն մեռելաստան աշխարհին մէջ. Ռափայէլ ապշած կը կրկնէ.

— Գ. եան ընտանիք :

Անշարժութիւն : Ռափայէլ կը բարկանայ արձանագրիչ հրեշտակներուն. սխալ մը ըրած ըլլալու են :

Այս միջոցին, Գարբիէլ կը փերադառնար կործանուած աշխարհէն, փողը թեին տակ, ձեռքն ու թուղթ մը զոր լմնդալով կը կարդար: Կործանուամէն յետոյ մէջմը սրտոյտի եղած էր. նախնի եղեմէն, ուր դեռ օր մը առաջ Հայոց վերջին մայրաքաղաքը կար, փշրուած տպարանի մը աւերակներուն վրայ տեսաւ թուշառղ թուղթի կատր մը, Տիեզերքի վերջին օրուան վերջին հայերէն օրաթերթին վերջին լուրերը: Գարբիէլ զայն վերցուց առաւ. «Աղէկ կը յիշեմ, ըստ ինքնիրեն, որ մարտուն ստեղծուելէն յետոյ աս անցած տեղու խակ իմացայ աշխարհիս առաջին լուրը, օճին խարեբայութիւնը. տեսնենք «աշխարհիս վերջին լուրը ի՞նչ եղած է:» Ահա ինչ որ կարդաց.

«Պաշտօնապէս Ամէն. Ս. Պատրիարք Զօր յանձնուած «ըլլալով Կարասակատ Օրհնեալ գերդաստանին կտակը, որով հանու «գուցեալլ իր հարասութեան մէկ երրորդ մասը ազգին կը թուղուց Առեւտրական Վարժարանի մը հաստատութեանը համար . . .»: Աւելորդ է շարունակութիւնը արտաստիլ. ուզողը կրնայ զայն գտնել 19րդ դարու վերջին քառորդէն աշխարհիս մինչեւ վերջին օրուան հայերէն թերթերուն մէջ: Առաջ կը բերենք միայն հետեւեալ ծանօթագրութիւնը.

«Յիշեալ Կարասակեալ և իր սովոր ազգականները թէեւ Օրհնեալ Գերդաստան կը կոչուին, սակայն վերջերս հասականից ազգական խուզարկութիւններ հասաւատեցին թէ ժամանակով «այս ընաանիքին մականունը Գ. . . եան եղած է. բայց յայնինից թէ դարերու հողովումն մէջ մականունի փափոխութիւնը՝ «ի՞նչպէս տեղի ունեցեր է:»

Երբ Գարբիէլ պաշտօնակիցներուն քով հասաւ, Ռափայէլ հարցուց:

— Եղքայր Գարօ, սրւմց հոգին գուն առած ես, յայնինի է, ամէնքն ալ բարերար են. բայց արձանագրութեան մէջ սիսակ մը եղած ըլլալու է. երկու անգամ կանչեցի, ելլող չեղաւ:

— Սխալում չկայ, պատասխանեց Գարբիէլ, — Օրհնեալ գերդաստաննեան ձայնէ և ամէնքն ալ կ'ելլեն. ինչ ըլլալը վերջը կ'ըսկմ:

— Օրհնեալգերդաստաննեան ընտանիք, գոչեց Ռափայէլ:

Եւ ահա քանի մը միլիոն Գ. . . եան գլուխ, թեւ, մարմնի ամէն մասներ վեր կանգնելով իրարու մօտ եկան և յօրինեցին խօսական իրանները, ամէնուն ալ սակայն երկու ձեռքերուն հնդական մասները ամեւր մը գոցուած:

— Ասոնք ամէնքն ալ Արքայութիւն, անանկ չէ, հարցուց Որդին ուրախութեամբ:

— Հրամմենք էք, Տէ՛ր, պատասխանեց Գարբիէլ, ամէնքն ալ ազգերնուն բարերարները. օրհնեալ գերդաստան:

Ու ահա յանկարծ շարժում չորս կողմէն. թապլատուքներ գերեզմաններու մէջ. բաղովի խեղդուկ ձայնիր:

— Ի՞նչ է աս, ըստ Հայրը, բան մը ծածուկ կը պահուի ինէ. գրտովիաններ, ելէք եկէք, անոնեմ ինչ է:

Եւ կմախքները վեր բարձրացան, յուսանա՛տ գէմքեր: Գթառաս շեշտով մը Որդին հարցուց:

— Դուք անիբաւութեան զոհեր եղած ըլլալու էք. ի՞նչո՞ւ սակայն այսքան անհամբեր: Բա՛ք, ի՞նչ կ'ուզէք:

— Օ՛հ, Տէ՛ր արդարագատ, գոչեցին ձայներ, քննութիւն, քննութիւն:

Պոստելով յօնքերը՝ Հայրը կանչեց Գաբրիէլը.

— Գա'բրիէլ, ի՞նչ է աս բողոքը. գո՞ւն առիր Գ...եանւ ներու հոգին. դո՞ւն «բարերար», արձանագրել տուիր այդ անունները:

— Տէ՛ր, պատասխանեց Գաբրիէլ, ամէն անգամ որ կը Մջէի հայ ժողովրդին մէջ՝ հոգի ժողուելու պաշտօնովս, միշտ ականջիս կը զարնէր «Գ...եան բարերար», օրհնեալ գերդառատան բայցարութիւնները իրաւու ձուլուած: Տաճարներուդ մէջ այդ անունները կը փառարանուէին պատրիարքական կոնդակներով. արդար մարդիկ կարծելով՝ հոգինին ևս առի:

— Հասկցայ, ըստ Հայրը, քինէ առաջ պատասխանաւութիւնը Պատրիարքներուն վրայ կը ծանրանայ. առանց անոնց հաւանութեանը ո՛չ եկեղեցիններու կը պղծուէին խարեւ բայցութեամբ, ո՛չ ժողովուրդը ստութիւններու զոհ կ'երթար: Որո՞նք էին Պատրիարքները:

Բափայէլ, տեսրակներէն ստուգելով.

— Առաջին կասկարար Կարապետ Գ...եան, Ժամանակին Պատրիարքն ալ Նէրսէս Վարդապետեան:

— Նէրսէսը մեծասուններու քիչ մը շատ երես կուաար, բայտ Հայրը. ասոնց ալ աչք դոցած ըլլալու է: Բայց ուրիշ աղէկ բաններ ալ ըրած է, անոնք դէմք կ'առնէն: Կանչելու պէտք չկայ: Ետեւէն եկո՞ղը:

— Յաջորդ կտակարարը Տիգրան, Պատրիարք Մատթէոս:

— Կանչէ՛:

— Մատթէոս Պատրիարք Իզմիրէան:

Հանդարտ հանդարտ գլուխը գերեզմանէն հանելով, Իզմիրէան կը յառաջանայ ծանրաքայլ. հրեշտակները պատկառանք կը զգան. Հայրն ալ ինքնինքը կը ժողուրբաէ: Պատրիարքը յարգանքով կը բարեւէ Հայրը, Որդին, Հոգին և կը կայնի:

— Մատթէոս, կը հարցնէ Հայրը, Գ...եաններ քու պատրիարքութեանդ օրովն ալ խարեւայ կտակ մը ըրած են. Ի՞նչպէս օրհնեցիր զանոնք և ազգին բարերարները հոչակեցիր:

— Խառն Ժողովին որոշումը ա'յս էր, կը պատասխանէ Իզմիրէան խասօրէն:

— Որդիիս փոխանորդը դո՞ւն էիր թէ Խառն Ժողովը:

— Ես՝ Սահմանադրութիւնը միայն կը ճանչնամ:

Հրեշտակները տեսնելով այս գիմադարձութիւնը, կը փախան. «Գնաց, գնաց, գժո՞խք գնաց:»

— Խղճիտ համար ի՞նձի պատասխանաւու ես:

— Ո՛չ, ես Սահմանադրութեան վրայ երդում ըրած եմ. պատրիարքական պաշտօնիս համար միայն Աղքային Ժողովին պատասխանաւու եմ, իսկ հաւատաքի խնդիրներու մէջ ալ Հոգւոյն Սրբոյ. իրաւասութեան սահմանները ճշտած եմ:

— Ի՞նձի նայէ, եղբայր, ըստ Հոգին Սուրբ, զիս մէջ մի խառններ. քու պատրիարքական ընտրութեանդ ես չեմ խառնուած. ես ազաւնի եմ, անուշ գէմքերը կը սիրեմ, քեզի պէս խասադէմ մարդը ինձի դուր չի գար: Ո՛չ առաքեալներուն, ո՛չ կաթողիկոսներուն, ո՛չ պատիկրաւն մէջ նմանդ տեսայ:

Որդին Հօրը ծոկելով կ'ըսէ.

— Հայր, եթէ կը համիս, կարճ կապէ այս մարդուն հետ. փորձանք բան է. Համիտը չի կրցաւ. հետք զլուի ելեկ, մէ՞նք պիտի ելլենք:

— Ես ասանկ մարդը կը սիրեմ, ըստ Հայր Աստուած, Ժպտիկով: Ասանկ համարձակ մարդիկը շիտակ կ'ըլլան. եթէ բոլոր կրօնաւորները ասոր նմանէին, աշխարհը այսպէս շուտ չէի վերջացներ. գժուխքի ալ պէտք չէր մնար:

— Ի՞նչ, կը հարցնէ Հոգին գունաթափ, միտքդ ասիկա արքայութիւն զրկել է:

— Հապա ի՞նչ պիտի ընէի:

— Գթո՛ւթիւն, Հայր, ան տեղի խեղճերուն. երանութիւննին քթերնուն սիրներնուն պիտի գայ. սուրբեր կան, սրբուհիներ կան, քիչ մը անմեղ սիրաբանութիւններ պիտի ընեն, աս թող պիտի չտայ:

— Ան ատեն, գժո՞խք զրկեմ, կը հարցնէ Հայրը կտակի շեշտով:

—Աստ ալ չըլլար, վրայ կը բերէ Որդին. ան տեղի թշուառ ները իրենց պատուհամը արդէն չափաղանցօքէն ունին. աս ալ վրանին մի՛ դրկեր :

—Կ'երեւի թէ, ըսաւ Հայրը մելամաղձօրէն, շխակ մարդուն եթէ անդիի աշխարհքը տեղ չկար, ասդին ալ տեղ պիտի չգտնուի: Ինչ և է, ընկիրքս գիտեմ. ՍԵՐՈՐէ և ՔԵՐՈՐէ, առէ՛ք Իզմիրկան ծառաս և շխակ արքայութիւն տարէք, առանձնոց մը գրէք, Ակիւտարքի րկինքին մօտ, կարօտ առնէ. իրեն ալ ընկեր տուէք Արծրունի Գրիգորը, ան ալ Մատթէոս Պատրիարքի աշխարհականն էր. թող իրարունեւին երեն:

—Ու իբրատւ ալ գլո՛ւխ պատռեն, ըստ Հոգին ժպտուն,  
ամուսնայուծութեան վրայ վիճելով :

Սերոբէն առջեւէն, Քերոբէն ետեւէն՝ իզմիրեան կը  
մեկնի, գլուխը խոնարհեցնելով Հօր և Որդիին առջեւ, և չտես-  
նելու զարնելով Հոգին որ կը ծիծաղի:

—Վա՛ր քինախնդիր, կ'ըստ :

Այս միջնորդին նորէն Ռափայէլ շուարտմի մէջ էր : Հայոց Եկեղեցական Պատմութեան մէջ արձանագրուած էր . «Յաջորդ Իզմիրիւանի՝ Տեղապահ Բարթողիմէոս Արքեպիսկոպոս» Եւ սակայն Կիևաց Դպրութեան Հայոց գլուխը այդպիսի անուն չունէր . Բ . Ը կարդացուած ատէն Բարթողիմէոս կանչուած չէր . արդեօք աչքէն վրիպած էր : Նորէն անգամ մը նայեցաւ . չէ , չի կար :

—Ա՞խ, սա Հայոց ձեռքէն քաշածս, կը հառաչէր իսեղճ  
Ռափայէլ։ Համիտը անոնց . . . , ինչ է նէ, քիչ մնաց մեղքը  
պիտի մոռէի. —Ու Գաբրիէլին դառնայու.

—Գա՞րս , Բարթողիմեոսին անունը լինչպէս արձանագրել առել ես :

—Բարթողիմէոսը ով է :

—Արքեպիսկոպոս, Պատրիարքական տեղապահ։

— Ըա փիկ, հոգիս, քեզի հազար անգամ չեմ ըստ որ  
եպիսկոպոսներուն հոգին առնելու ևս չեմ երթար։ Որուին

մարտնանալէն ի վեր հազիւ տասը և պակապոսի հոգի տռած և մ, անոնց ալ կէաը սխալումով։ Միքայէլին հարցուր։

— Մի՞քէ, ա՞զբարս, իդմիրլեամին յաշնորող ւարթում՝  
մէսախն անունը ի՞նչպէս արձանագրել սուեկ և :

Միքայէլ յուցամատը շրթունքներուն տանելով :

— Ծափի՛կ, ատ գործը շատ մի՛ խառներ, մեծաւորք չիմանայ, սիսալմամբ Մահմետականներուն տեսրակը արձանագրեկ տուի :

— Ի՞նչ. Մահմետականներուն անտրակը մը . . .

— Ի՞նչ գիտնամ, բայն մըն էք եղաւ։ Հոգին բրիս աշ-  
տենս ճամբան շարունակ «Աս՝ մէկէքիմ» ըսելով բաներ մը  
կը պատմէք. ևս ալ շփոթեցայ, մոլու գիտցայ. ան օրն ալ  
շխառկը չսփազանց յոգնած էի. առառուընէ մինչեւ իրիկուն  
Համբան հոգին քաշկուտեք էի, հազիւ կրցած էի հանել. եր-  
կուքը մէկանեղ կը բերէի, սատանաները վագելով եկան յա-  
փշտակեցին, ևս ալ երկուքը մէկ տետրակ անցուցի։

— *Ljumov*:

— Աս իրարանցոմին ո՞վ բարակը պիտի փնտէ : « Հա-  
միչ Օղու » արձանադրել տուած եմ : « Օղուն » կ'ընես « եան »,  
մահմանականն ալ կ'ըլլայ հայ քրիստոնեայ :

— Վա՛ Հարածնի :

Երբ Իգիլովեան կը մեկնի, Ռափայէլ կը կանչէ Բարթո-  
ղամէոր որ հեւպավ կը յառաջնայ, և կուզայ սմբողջ իրա-  
նավը երևի վրայ կը փառի Հօր ուսքերուն տակ ու երկու-

— Եվքեթլու, զատրեթլու, մէրհամէթլու փառի-  
շանը:

Միքայել կը վազէ կուգայ, կը բռնէ զոր՝ կը մաս, թու թու պատմէ ուսումնական պահեն:

— Մարդ, Համիլովն ա

**անոր համեմատ խոսէ :**

— Դուն հայերէն չե՞ս գիտեր :  
 — Գիտեմ, գիտեմ :  
 — Բայ' նայիմ. ի՞նչ ըրիր Գ...եան կտակին համար :  
 — Եա՛ փառ...այ... Եա՛րապ, վազթը դէմանտա վար  
ըտը, եօդ ըտը...  
 Որդին ինդալով .  
 — Հա՛յր, աս ցնդածը աղէկ կը ճանչնամ. օրը իրիկուն  
պիտի ընէ առակ պասմելով . մէջէն ալ պիտի չիլէ . բան մըն  
ալ չպիտի հասկնանք . նորէն գերեզմանը գարձուք : Իր կար-  
դին թող գայ :  
 Բարթողիմէոս ետ կը դրկուի գերեզման :  
 — Հո՞ս ալ մի կէս ճամբան կը մնամ, կը հառաչէ :  
 Ռափայէլ կը կանչէ .  
 — Մազաքիա կաթողիկոս Օրմ...  
 Ու դեռ բառը չամրողջացուցած, Օրմանեան Հոփիսիմ-  
եանց վանքէն կորիկ, գունողիկ կուզայ կը գլուրի Հօր առ-  
ջեւ, և ձեռքը երկնցնելով .  
 — Պօնժուռ, սէնե՛էօռ :  
 — Աս ի՞նչ է, աս ալ ֆրանսացի՞ է, կըսէ Հայրը խըս-  
տութեամբ . Ռա՛փայէլ, աս ի՞նչ սիսալ է, հայ չէ՞ աս :  
 Օրմանեան անհամբէր .  
 — Սի՛, սի, հայ հմ, արմէնօ, և կաթողիկոս :  
 — Օրմանեան :  
 — Սէնէշօռէ :  
 — Հայերէն խօսէ նախ :  
 — Պէնէ, պէնսէ, ա՛խ, լա՛ւ, լա՛ւ :  
 — Ի՞նչ ըրիր Գ...եան կտակին համար :  
 — Հա՛, հա՛, հա՛, ձեռքերը շիկով շիշիկով, քաղա-  
քագիտութեամբ վարուեցայ :  
 Քաղաքագիտութիւնը ի՞նչ է Եկեղեցին մէջ :  
 — Հա՛, հա՛, հա՛, թի՛ռ Տիէօ :  
 Եկեղեցական փիլօնը քաղաքական վերարկու է : Ազգին  
հաւասացուցի որ՝ կտակը պիտի գործադրուի . Սուլթանին հաւաս-

ցուցի որ պիտի չգործադրուի, և կաթողիկոս եղայ : Ասոնք  
իմ գիտանալու գործերս են . քոործ տի պաքքօ, հա՛, հա՛, հա՛...

— Ես հրմա գժամաքին մէջ քեզի կը սորվեցնեմ թէ քա-  
ղաքագիտութիւնը ի՞նչ է :

— Զէ՛, Հայր, չէ՛, կը միջամտէ Որդին, հոն ալ սասա-  
հայապետին տեղը կ'անցնի, բոլոր սատանաները կը ժողվէ,  
մեղաւորները կը միացնէ, մեղի խաղ մը կը խաղայ :

— Հա՛յր, կ'աղաչեմ, ինձի տուր Օրմանեանը, ըստու Հո-  
գին . ինձի կը յարմարի, խնդումերին է : Արքայութիւն կը  
տանիմ, ան տեղիներուն ուրախ գուարթ ընկիր մը կ'ըլլայ :  
Ազգարեանն ալ իզմիրլեամին հետ հաշաեցնելու կ'եղէ, ժամա-  
նա՛կ է կ'անցնի :

— Քեզի ըլլայ, ո՛ւր կը տանիս տար :

— Կրացիէ թանթէ, Բա՛տրէ, կրացիէ թանթէ : Ա՛խ, չնոր-  
հակալութիւն, Հա՛յր, չնորհակալութիւն :

Հոգին կուգայ թեւէն կը մտնէ և կը տանի : Օրմանեան  
ճամբան ի՞նքնիրենը .

— Աս ալ շահեցանք . ասկէ՞ ետքը : Մէյ մը սա Հոգին բո-  
լորովին ինձի կապեմ, անոր միջոցով Երրորդութիւնը չորրո-  
դութիւնն վերածել կուտամ, օր մըն ալ մեծամասնութիւն կը  
շահիմ և կ'անցնիմ Հօրը աեղ : Ան աշխարհն ալ համբերեկով  
գործը գիտցող խելացիին է, ա՞ս աշխարհն ալ :

X

Հայր Աստուած ա՛լ հարկ չի տեսներ միւս Պատրիարք-  
ները կանչել . ամէնքն ալ աս պիտի ըսեն, ան պիտի ըսեն՝ մէ-  
ջէն պիտի ելեն : Ինք սակայն գործին աղէկ մը տեղեկացած  
էր, ու վճիռը կուտայ :

— Դո՛ւր, աա՛րաբախտներ, ի՞նչ որ քաշեցիք աշխարհի  
մէջ՝ կը ըստէ ձեզի . դուք պատասխանառու չէք ձեր մեղ-  
քերուն համար . գուերն էք ընչաքաղց մեծատուննե-  
րուն, կը ներեմ ձեզի ամէն ի՞նչ . գացէ՞ք արքայութիւն և  
հանգստացէք :

Կարապետ և Բիւզանդ Գ...հան, զատուեցէք միւս  
ներէն, քիչ մը աւելի մեղմ պիտի վարուիմ ձեզի հետ: Իսկ  
դուք մնացած բոլոր Գ...հաններ, զրկեցիք աղքատը և  
բարերար հաջակուեցաք, խարեցիք ժողովուրդը և օրհնեալ  
գերգառասան կոչուեցաք. Կորէք դժոխք, անիծեալ գեր-  
դաստան:

ԱՐԹՈՒՐ ԱՐԹՈՒՐԵԱՆ

**ԱՐԹՈՒՐ ԱՐԹՈՒՐԵԱՆ** (1862-1908) Աւելի հրապարագիր՝  
քան գրադետ, Արփիար Արփիարեան եղած է հրապարակախօսութեան



մէջ արմատական բայց յեղյեղուկ, խայ-  
թող, աղմուղ, լի հակասութեամբ, բայց  
արթուն եւ կենդանի է ինքն է որ 80ա-  
կան թուականներէն սկսած մինչեւ 1896  
թուականը կը ներկայանայ դրօշակակիրը  
արմատական եւ նոր գաղափարներու,  
տագութիւն եւ ժողովրդականութիւն տա-  
լով պոլսահայ լրագութեան. իր շուրջը  
հաւաքած է միշտ նոր ու թարր ուժեր  
եւ գրական այն լաւագոյն սերունդը՝ որ  
90ական թուականներուն կը բանայ թըր-  
քահայ գրականութեան նոր շախնը:

Ա. Արփիարեան, հետեւելով Մշակ  
ուղղութեան, հրապարակախօսութիւնը,  
Հայունիքի միջոցով, տարաւ դէպ ի ժողո-  
վուրդը, նախ ընտրելով ապրու եւ հակնա-  
մել լեզուն: Իր «Օրուան Կեանքը» խորագով էջերը աւորեայ դէպերու,  
եղելութեանց եւ սւշագրաւ դէմքերու մասին, սրամիտ եւ լեցուն  
տաք շունչով, ամէնէն աւելի կը յատկանշեն զինքը՝ իբրեւ հրապա-  
րակագիր, ինչպէս որ իր ֆանթէզիները կը բնորսչն եր հիւմրիարից  
տաղանդը; Իր խառնածքը ամէնէն քիչ ընդունակ ըլլալով գաղա-  
փարական անշեղ եւ ամրադաւան պայքարի, Ա. Արփիարեան կորսնու-  
ցած է մեծամաքով յեղափոխական գործունէութեան շրջանակին  
մէջ, կորոնցուցած է՝ թէ՛ իբրեւ հրապարակախօս, թէ՛ իբրեւ առաջ-  
նորդող:

Ա. Արփիարեան գրած է նաեւ կեանքի պատկերներ, որոնցից  
«Կարմիր ժամուցը» եթէ իր գուլխ-գործոցն է, «Ասկի Ապրջանը» ոչ  
նուազ տաք ու բաբախուն է կեանքով:

## ԶՐՏՈՒՔ

Հօյնօյ, գետը կը թրջէ ցայգուն քամակն արծաթուած  
իր յորձքին մէջ ծեծելով անդուլ խարակն ու խութեր.  
Հօյնօյ, առուն յորդառաստ դալարին ծոցն է նետուեր  
գաղջ տարփանքովն իր ջուրին՝ ուր արեւը կ'ապրի դեռ:

Յակուրզի մը առեկախած գիւղակն անդին կ'օրօրին  
Անջական հիւսուածքով խումբ մը ժայռի ըստուերներ,  
Վանքին բակը՝ կ'աղօթեն հսկայ ծառեր տարօթէն՝  
Որոնց տամուկ շուքին մէջ Աստուածամարն է կայներ:

Ու զիւղակին դէմ նստած, երիտասարդ ու պչրոտ,  
Պարտէզները՝ վերէն վար վազող ջուրին կըսպասեն,  
Ալ յափրացած խոլ գետին անարգաւանդ դարպասէն:  
Ու լու ութիւնը խածնող լուտանքներէն արհաւրոտ:

Գիշերային ջրտուքի ժամն է. լոյսին մէջ կայնած,  
Մըշակն անքուն, կը սպամէ՛, ոտքը բոպիկ; բանն ուսին.  
Պարտէզներուն վրայ կ'ինչէ թեթեւ քօղք մը միզամած,  
Ու ծաղիկներ՝ լուսնակով արբշիո՛ անվերջ կը խօսին:

Ու կ'երկարի լուսարծաթ ժապաւէնն այդ բարբառին,  
Ինչպէս փախչող ասուալի կոթունները կաթնաւէտ.  
Աւազին վրայ ջուրերու կ'իյնայ շառացը վէտվէտ,  
Խար ոյկները՝ ոսկերաշ՝ ուրեք ուրեք կը վառին:

Հօյնօյ, առուն կը համինի ցանկապատին քովերէն  
եւ երգի քուղ մը կու գայ պլլուած իր գոտիին.  
Սիւք մը կ'անցնի, տերեւններ ծա՛փ կը զարնեն ցնծագին.  
Վարէն ջուրը կը խայտայ, կը խնդայ լոյսն ալ վերէն:

Թումբերն անդուլ կը բացուին, զուրն անդադար կ'ոռոգէ  
Վարդենիքը, թըթաստանն, եւ ածուները բոլոր .  
Բահի երկու հարուածով նայիս առուն կը թեքէ  
Օծանապուկ ծեւերով հեղուկ իրանն իր ոլոր :

Զուրն անդնդմէջ կը հոսի, ածուները կը լենան .  
Ու, դարձուցէք, կը կանչէ Շեր մը մութին ընդմէջէն.  
Խիճերուն ու սիկին մէջ, բահերը՝ խուլ կը հնչն,  
Ու դարձուցէք, դարձուցէք, կը կոչէ ծայնն անխափան:

Աղջրնակ մը, արիշին տակ նստած, շեր կը կանչէ,  
Որ յոգնաբեկ մըշակին օրօրի մը պէս կուզայ.  
Հողը ծրծեց զուրերուն տարփանքն՝ որ գեռ կը հնչէ,  
Եւ հիմակ՝ թաց՝ կը խոկայ իր երկունքին ապազայ:

ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ

## ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ (1885-1908),—

Շուշանային քնքշութեալր եւ նուրբ  
գգայնութեալր օժտուած հոգի մը, որ  
հասուննալով կարող էր բացուել հայ բա-  
նաստեղծութեան մէջ երբեւ ամէնագե-  
ղեցիկ ու ինքնատիպ վարդերէն մէկը,  
բայց խամրեցաւ դժբախտաբար իր առա-  
ջին բողբոշին մէջ իսկէ Միսաք Մեծարենց՝  
ծնած ակնայ հինկեան գիւղին մէջ, ու-  
սած Պոլս եւ հետեւած կեդր, վարժա-  
րանի, մեռու գեռ պատանի՝ 23 տարե-  
կան հասակին մէջ: Իր քերթուածները,  
որոնք հրատարակուած են «Ծիածան» եւ  
«Նոր Տաղեր» գրքույկներով, կը կրեն  
քեզմաւոր տաղանդի մը բոլոր նշան-  
ները:



## ԾԱՆՈԹ ԴԷՄՔԵՐ

Ա. Ր. Փ. Ի. Ա. Ր Ա. Ր. Փ. Ի. Ա. Ր Ե. Ա. Ն

Տժգոյն՝ իր ոճին պէս, սկաւոր՝ իր գրուածներուն մէջ  
տիրող ոգիին նման, ժամանակ, ժավա մը որ դէմքի  
ցաւագին կծկումին հետ կը չփոթուի և աւերակի մը վրայ  
խնկող ճառագայթի մը պէս տիսուր է. սիրելով աղմուկը՝ իր  
սրտին միայնութիւնն ու մահարոյր լուսութիւնը մոռնարա. հա-  
մար, չարախօսելով, չարախօսուելով, գթալով ու գթութեան  
արժանի ըլլալով կազմուած կեանք մը:

Նաւագնացութեան մը միջոցին ծովու վրայ լոյս տեսած  
այս երիտասարդը, ատկէ թէրեւս, անդունդի վրայ քալող  
մարդու երերուն քալուածքն ունի ու գլխի պտոյտը:

Իր անհաւասար գրականութիւնը՝ այս ծովին պէս, լե-  
ցուն է անկումներով ու խիզախ բարձրացումներով. ալե-  
տատան ու յոզդողդ գրականութիւն, որ ամէն կողմ կը տանի  
զինքը, որ ոչնչ ունի անքոյթ, որուն կատարներն ու վիճերը  
կ'երերան, կը դողան, իրարու վրայ կը գլորին շարունակ, և  
որ իր ամբողջութեանը մէջ կոծկոծեալ բան մը ունի, ճիշտ  
ծովին նման:

X

Իր սե՞ռը. բայց սեռ չունենան է իրենը, և ահա ասոր  
համար է որ գրագէտը չափելու համար ամէն բաղդատութեան  
եղր բացարձակ կերպով կը պակախ մնի: Իր եղանակը, ծա-  
նօթ ու տուեալ պայմաններէ կը հեռանայ: Գրականութեան  
մէջ, իր կանոնը՝ զարտուղութիւնն է: Երբ ամէն գրողներ  
կարգի ու սարքի կը հետամոխն, ինքը մինակուկ կը պահէ իր  
անիմսամ ու արտակարգ տարազը. կոճկուած, սանտրուած հրա-  
պարակագիրներուն մէջ ինքն է որ հանրութեան առջև եղելու  
կը խիզախէ միշտ թափթփած մարդու, արտաքին պաճուճան-  
քով գրաղելու ատեն չունեցողի անփութութեամբ, այսքան

որ այս անհոգութիւնն ա'լ ճշմարիտ պարանք մը կը դառնայ, Ահա՛ իր գրականութեան յատկանիշերէն մէկը:

X

Մարդիկ կան որ ամէնէն աննշան նիւթին վրայ խօսելու համար հանդիսաւոր ձևեր, կեցուածքներ կ'առնան, կը հաշան, ձայներնին կը փոխան, շարժումնին կը լայնցնեն:

Մասիսի նախորդ խմբագրապետը հակառակն է անոնց, իր ընտրած նիւթին ծանրութեան չափ իր գրելու եղանակը կ'անօսրանայ միշտ: Ասիկա՝ իր գրականութեան Փիզիլին օրէնքներէն մէկն է:

Հնո՞ ուր ուրիշներ պիտի խոժուէին՝ ինքը կը ժպտի, և հնո՞ ուր ուրիշներ պիտի լայն՝ ինքը կ'երգէ. բայց երգին մէջ ողբի պէս բան մը կը պահուըտի, և այս զուարթութիւնը՝ որուն տակ արցունքի կաթիլ մը կ'ասպաստանի, այն ծիրանի գոտիները կը յիշեցնէ ինծի, որոնք իրենց պայծառ գոյներուն ցոլացումն տակ կը ծածկեն երկինքին թօնընկեցիկ տրտմութիւնը:

X

Գրականութիւնը՝ իր տարիհանքը, զինքը հրապուրող սիրուէին ըլլալ կը թուի: Այս նախկին Վենետիկեանը՝ իր վանական կեանքի մաքրութիւնը անսաղարտ պահած է միշտ. Ս, Ղազարի մէջ վարդապետ չէ կրցած ըլլալ, բայց աշխարհական ալ մնացած չէ. ամէն ինչ թերատ, ստուերոտ ու անկատար է իր վրայ: Այս կիսաւարտ քահանան, այս գրչի մարգը՝ տեսակ մը Ռընանի տպաւորութիւնը կը թողու իմ վրաս. ո՛չ անոր մէծ դիրքը և ո՛չ անոր ահարեկիչ հմտութիւնը ունի հարկաւ. բայց անոր նման՝ բանաստեղծութեան ու պատրանքի թաքուն գանձեր կան իր սրաին մէջ որոնք եկեղեցական կրթութեան մը լուութեան ու առանձնութեան մէջ դիզուած, հաւաքուած են, և որոնք իր գրականութեան մէջ երեւան կ'եղեն, կենդանի ու զգայուն հոգի մը տալով իր սովորաբար պարզ ու անպանց գրուածքներուն:

X

Իր ժողովուրդի զաւկի, գրեթէ չուկաս մարդու ձևերը կը սիրեմ: Իր մշանջենական պատիւը պիտի ըլլայ մեր մէջ, իր Օրուան Կեանիթրովը առաջին անգամ ինքը տանիլը, մօտեցնելը գրականութիւնը ժողովուրդին, փոխանակ ժողովուրդը բերելու ամխախտ գրականութեան մը անմատչելի բարձունքին:

Իրմով սկսած ու քաջալերուած է միշտ այն երիտասարդ գրողներու շարքը՝ որ մեր հրապարակախօսութիւնան արդի ուամիկ, թէ որ կ'ուզէք, բայց հասկնակի ու սրտի մօտիկ հանգամանքը տուած են:

Այս տասը տարիներուն մէջ ուր իր գրական գործունէութիւնը կը փայլի, ամէն կողմ տարած են զինքը իր թափառայած գրագէտի պարապմունքը:

Զուրի արձակումի մը սկս կու գայ, կ'անցնի, կը տարածուի, կը լայննայ, կ'անձկանայ ու կ'անհետի յանկարծ, և օր մը անշուշտ պիտի գտնեն գետնին վրայ ակօս մը, իր լրագրական արդասաւոր անցքին նշանակ:

X

Ի՞նչպէս պիտի ըլլայ այս կեանքին ծերութիւնը. վերջի վերջոյ ո՞ւր պիտի կանգ առնէ զինքը տանող նաւակը:

Ինչ որ ամէնէն հաւանականն է, այն է որ քանի մը տարի վերջը իր մէծ իմացականութիւնն ալ այն մշուշին մէջ մտնէ՝ ուրկէ իր գոյութիւնը երբեք դուրս չէ կրցած ելեկ:

Գ. ԶՈՐԱԿ



## ԳԻՇԵՐԱՊԱՆԸ

Դիշեր է, տանկ, տանկ, հսկայ ժամացոյց:  
Հանգիստ է չորս դին, կը ննջեն բոլոր.  
Միայն ինքն է որ՝ հանգոյցէ հանգոյց  
Փողոցներ կ'անցնի լուռ, քայլամոլոր:

Պաղ հովը կուգայ կը զարնէ ճակտին,  
Ուր հին-հին յուշեր յանկարծ կը յածին,  
Ինչպէս երկնքի քօղէն ալ անդին  
Մոռցըւած աստղեր մերթ վառ կ'առկայծին:

Ու միտքն ակամայ թափով մ'ինքնաբեր  
Կը թռչի հեռուն՝ տունը հայրենի.  
Է, կեանքն ուրիշ էր, սրտերն ալ տարբեր  
Այն լեռներուն մէջ վեհ ու ամեհի:

Ու պարզ կը յիշէ. զիշեր է խորին.  
Իրենք քոյր-եղբայր լարումով անհուն  
Լրոիկ պաշարած ալեհեր հանին,  
Կ'ունկընդպեն անոր վէպերն հմայուն:

Եւ հանին ինքն ալ ներշրնչւած արդէն՝  
Մհերի ուժը կը պատմէ տղոց,  
Երբ յանկարծ բուքը տընակի երթէն  
Այլանդակ ծայնով կը հանէ հոգոց:

Ահեղ ոռնումով կարծես կը խօսի,  
Կը սուլէ բառեր բիրտ ու չի լրսւած,  
Բա՛ռ, որ դժոխքի խորքէն կը հոսի.  
Ու խաչ կը հանէ հանին երկիւղած:

Իսկ տղաքը լուռ կը նային իրար  
Ու ամէն մէկը կը խորհի ինքնին  
Որ նոր Մհեր մը դառնայ անպատճառ  
Երբ ինքն ալ հասնի անոր տարիքին:

Եւ ահա՞... տանկ, տանկ. խորհո՛ղ ժամացոյց:  
Հանգիստ է չորս դին, կը ննջեն բոլոր.  
Միայն ինքն է որ՝ հանգոյցէ հանգոյց  
Փողոցներ կ'անցնի լուռ, քայլամոլոր:

ԼԵՒՈՆ ՍԵՂԲՈՍԵԱՆ

**ԼԵՒՈՆ ՍԵՂԲՈՍԵԱՆ (ՏԱՆՅ).—** Լեւոն Սեղբոսեան մասնակցած է թէ՛ թրքահայ եւ թէ՛ սուսահայ գրականութեան՝ որպէս վեպագիր եւ որպէս բանաստեղծ: Իր գէպերուն մէջ ձգտումով գաղափարապաշտ, սակայն արուեստով կը մնայ իրապաշտ: Իբրեւ բանաստեղծ՝ իր յատկանիշն է աւելի շատ հովուելութիւնը: Իր քերթուածները ամփոփուած են Երգեր եւ կերան Աղջիկը հատորներուն մէջ: Ցայտնի վէպերն են՝ Երազ Օրեր, Դուրսկիմեր, Վերժին, Դարձ, Դերասանուին: Ունի նաև Եսին Մարդը, Ուրիշին համար, ձամբուն վրայ եւ Հին Աստուածները:



## ԱԶԳԵՐՈՒԻ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԻՒՆԸ

Ա.

«Խորհուրդ նոր, —կ'ըսէր ասկէ տամարինը դար առաջ Պօզոս առաքեալ, ազգեր ժառանգակից են և անդամներ միեւնոյն մարմին, համամարմին են :»

Խորհուրդ նոր, արդարեւ, մարդոց գրեթէ ամբողջութեան համար՝ այդ ժամանակին մէջ, և, աւա՛զ, դարձեալ նոր՝ շատերու համար՝ մեր ժամանակին մէջ : Եւ սակայն աշխարհու չափ հին խորհուրդ մը, որ իմաստուններու կրողմէ ընդնշմարուած և մատնանիշ հզած է՝ ատեն ատեն, և որ մեր օրերուն ալ, ամէնէն աւելի տպէտներուն համար իսկ, պէտք էր որ շողջողար արեւու լոյսին նման :

«Մենք անդամներն ենք մեծ մարմին մը», կը գրէր Պօզոս Առաքեալի ժամանակակից Սէնէկա՝ դարձեալ միեւնոյն ժամանակամիջոցին : «Մարդկային ցեղէ մեծ ընկերութիւն մը կաց» ըսած էր անոնցմէ առաջ հոռմայեցի մեծ ճարտասանը՝ կիկերն, որ նոյն իսկ մարդկային ազգի բարեկամութեան մասին խօսած էր :

Աւելի ետքը (ևս մէկ քանի հեղինակութիւնները միայն կ'ուզեմ յիշել, և չեմ երթար զանոնք փնտուելու Եւրոպացին դուրս և ասիական քաղաքակրթութեան հեռաւոր դարերուն մէջ, Կոմֆիկիոններու, Զրադաշտներու, Մանուններու և Սաքիա-Մունիներու քով) սուրբ Յաղիան Ռակերեան հիանալի լեզուով մը հերքելով բանաստեղծ Հօրանի անձուկ գաղափարները, փառք կու տար Աստուծոյ՝ հեռաւոր երկիրներու մէջ տեղաւորած ըլլալուն համար ծովերու հեղուկ մակերեսը, որպէս զի մարդիկ կարենան աւելի դիւրութեամբ հաղորդակցի իրարու հետ և եղայրներու պէս հաւաքուիլ ընտանիքի Հօր սեղանին շուրջը : Գործնական միտքով Ալլի իր կարգին կ'ըսէր . «Որքան տարբեր կիմաներ, գաւառներ և երկիրներ կան, նոյնքան կը թուի թէ Աստուած ուզած է զանոնք տարբեր

կերպով յորդառատ դարձնել այլեւայլ մամնաւոր դիւրութիւններով, արմաիքներով, նիւթերով, արուեստներով և արհեստներով—որոնք երբեք ընդհանութը չեն ուրիշ տեղերուն — որպէս զի այդ բաներուն փոխանակութեամբն ու վաճառականութեամբը —քանի որ ոմանք առասօրէն ունին այդ բաներէն և ոմանք՝ շատ քիչ — երթեւեկները, տեսակցութիւնը, և մարդկային ընկերութիւնը միշտ գոյսութիւնն ունինան աղգերու միջև, որքան ալ հեռու ըլլան անոնք իրարմէ» :

Եւ մեզի աւելի մօտ եղողներ, Թիւակօններ, Ֆրանքլիններ, Փասթիաններ, Բիլեր և Քօպալըններ, անձկելի խսութեամբ մը ապացուցանելով թէ ամէն բարիք և ամէն չարիք ամէնուն համար են և իրենց հակազդեցութիւնները կ'ունենան, ապացուցանելով թէ ևսասիրութիւնն իսկ պէտք է որ մեզի ուրիշներու բարգաւաճութեանը փափաքիլ տայ, — անփերաքննելիորէն գատապարտած են հակամարտութեան հին քաղաքականութիւնը, և եզրակացնցած են թէ փոխադարձ բարեհացակամութիւնն առաջ կու գայ հիմնական պայմանը ամէն լուրջ յառաջդիմութեան : Արտադրութիւններ փոխանակել՝ կը նշանակէ ծառայութիւններ փոխանակել . և յաճախորդները աւելի հեշտիւ բարեկամներ կը գտնան . — Ազատ վանառականութիւնը՝ մեծ խաղաղարան է:

Անցեալ դարու կէմ ի վեր մանաւանդ, աստիճանաբար . որ ճարտարապուեստին ուժովը բազմապատկուած են հաղորդակցութեան միջոցները, — հակառակ ճնշումի և հակամարտութեան վարդապետութեամց յարաւեւելուն, — նիւթեական, իմացական և բարոյական համերաշխութիւնը յայտնապէս հաստատուած է: Եւ մեզմէ մէկը չկայ որ, ամէն ատեն, գիտակցաբար կամ ոչ, օժանդակը կամ բարեբարը չըլլայ ամրող մարդկութեան: Կարելի է ըսել թէ այդ տառապէս կիանքի ու մահուան պայման մը եղած է, — Ըլլալ կամ չըլլալ:

Աշխարհի ամէնէն՝ մեծ ազգերէն մէկը, այն, որ ամէնէն հարուսան ալ է, Անդիմա՛, բացարձակապէս անօթութիւնէ կը մեռնէր, եթէ օտար հրապարակներու վրայ համարժէք ար-

տաղրութիւններու փոխարէն չգտնէր երկու երրորդ մասը այն հացին որուն պէտք ունի: Միեւնոյն երկրին, ինչպէս նաեւ ֆրանսայի, Գերմանիոյ և Եւրոպայի մնացած մասին հիւսուածեղէնի ճարտարարուեատը չի կրնար դանց ընել արտա-եւրոպական երկիրներու նախնական նիւթերը: Այդ բանը շատ լաւ զգացին անոնք, երբ անջատումի պատերազմը վիրենք բաժերակի անողոր սովի մը ենթարկեց: Եւ առանց քառուչուին և կուտաբերեային զորս մեր տևերբուն մէջ չենք գտներ; ի՞նչ պիտի ըլլար բովանդակ սա՛ հրաշալի կազմածը՝ հեռագրական, հեռաձայնական և այլն հաղորդակցութեանց, որոնք իրաւամբ նմանցուած են մարդկութեան ջղային զրութեան: Կեանքն՝ աւելի ճիշտ՝ մարմի կեանքն ու մտքի կեանքն է որ կը շրջագայի մարդկային ընտանիքի մեծ մարմին անհամար օռկաններուն մէջ, ինչպէս արիւնը կը շրջագայի մեզմէ իւրաքանչիւրին ու կաններուն մէջ: Ենթաղբեցէք պահ մը՝ ո՛չ թէ սանձարձակ պատերազմը՝ իր կոտորածներով, իր աւերքներով, այլ պարզ մէկ ընդհատումը այդ շրջագայութեան. — ցորենը, երկաթը, հանքածուխը, բամբակը, բուրդը և այն. հրազդարակին վրայ կը մնան, ի չգոյէ շահաստաններու. և այն ատեն ի՞նչ զրկանքներ, ի՞նչ տառապանքներ, և ի՞նչ անսանձ ողողում ամէն կարգի թշուառութեանց:

Պիտի բառի թէ ատիկա աղէտ մըն է որ չի կրնար իրականանալ: Այն ժամանակին մէջ ուր հասած ենք, ոչ մէկ ժողովուրդ ա՛յնքան յիմար չպիտի ըլլար ինքզինքը արգելքի մէջ դնելու և, ինչպէս կ'ըսէր օր մը պերժ մսագործ մը, սուենը հանելու հացին և մսին դէմ: Բացարձակապէս ատարակոյս չկայ ատոր, ի՞նչ են սակայն, նուազագոյն չափով մը, այդ արգելքները՝ այնքան բազմաթիւ տակաւին՝ արտագրութեանց, երբեմ, ալ մարդոց, ազատ արտածութեան դէմ, եթէ ո՛չ կամաւոր սահմանափակումներ և զրկանքներ աշխատանքի, մուռնդի և զգեստութէնի ազատ ներածութեան:

Բայց իմոդիրը միայն այն չարիքին վրայ չէ զոր մնաք մեզի կ'ընենք, այլ այն չարիքին վրայ զոր ուրիներ կ'ընեն

իրենց միջև, և որուն հարուածը անխուսափելի կերպով մենք կը կրենք (բայց որմէ կրնայինք գերծ մնալ թերեւս):

Սուննաք, օրինակի համար, վերջինը. այն մեծ պատերազմներէն որ հարուածած ըլլան մարդկութիւնը, — ուուեձարմական պատերազմը: Եւ, որպէս զի չամբաստանուինք թէ զգացումով կը շարժինք, մէկ կոզմ թողունք բոլոր այն վասները զորս երկու պատերազմիկ աղերը փոխադարձարար պատճառեցին, — իր թէ իմոդիր չըլլար այդ: Մունանք ճակատամարտները իրենց նախնիմներով և վիրաւորեանիրով որոնք իրենց արիւնը կը հեղուն ձիւնին մէջ. մունանք պաշարուած քաղաքները, ականներու պայթումները, իրենց նաւազներով ընկղմած նաւերը, և, աւելի հեռուն, ճապանական ու ուուական գիւղերու մէջ լքուած գայտերը, ամայի իրուճիթները և վշտահար ընտանիքները: Միայն մինք մեզի խորհնք, իրը կատարեալ նսաւէրներ, և հարցնենք իւրովի թէ ֆրանսայի, Անգլիոյ, Աւստրիոյ, Իտալիոյ, Պելժիոյ մէջ և այլուր, ուր մէնք չեզոքներ էինք, այսինքն թէ, ինչպէս կը թուի, անտարբերներ կուլուն, մինք կրեցինք անոր հետևանքները: Պիտի տեմնենք թէ, շամթին ինկած տեղին շատ հեռու րվագով հանդերձ, մարդ գերծ չէ այն բանէն զոր բնագէտները հականարուած կը կոչին:

Բ

Մէծ տեղատարափները, հրաբխային պոռթկումները, երկրաշարժները, ողողումներն ու մակընթացութիւնները միշտ . աղէաններ եղած են, բայց երկար ատեն տեղական աղէաններ միայն եղած են: Աշխարհ չէր վնասուեր անոնցմէ, նոյն իսկ չէր տեղեկանար անոնց, և կամ շատ ուշ կը տեղեկանար անոնց և տարտամ ուր հեռաւոր գթութիւն մը միայն կը զգար: Մէր օրերուն, ատոնք տիեզերական աղէտներ են: Եւ սափիկա միայն այն ցաւագին համակրութեամբ չէ զոր կը ներշնչն անոնք, այլ այնսուգերով, աւերքներավ և մսանկութիւններով զորս անոնք առաջ կը բերեն երկարագութիւն մակերեսին վրայ. այսպէս Մօն Փըլէի, Սան-Ֆրանչիսքօի կամ Վալփարէզօի աղէտները՝ ընդ-

հանուր աղէաներ են : Այսպէս և պատերազմը, ու ո՞չ միայն, կը կրկնեմ, ա՞յն պատերազմը որուն կը մասնակցինք մենք ուղղակի, այլ այն որուն մենք բոլորովին օտար կը մնանք :

Չեր դրացիներուն տան մեջ հրդեհի կը պատահի .

Հիւսիսահովը կը փչէ, եւ ձեր տանիները կ'այրին .—

Կ'ըսէր ութուուն տարի առաջ Պէսանժէ բանաստեղծը : Եւ տիխորէն կ'աւելցնէր .

Իւրաքանչիւր պետո քետն սահմանազգին մօս

Ոչ մեկ հասկ մատուր է մարդկային արիւնե :

Ասիկա միշտ ճշմարիտ եղած է, բայց երբեք չէ հառկցուած . և առանց պատաճառի չէ այս : Անցեալ դարերուն, միայն հինգ հարիւր մղնն անդին ա'յն վայրէն ուր մարդիկ իրար կը կոտորէին, կանոնսաւոր կեանքը կրնար շարունակուիլ գրեթէ առանց նշանակելի վնասի . և խոլխողումներու ու յառաջխաղցութեանց լուրերը, ինչպէս կ'ըսէր Լա Պուլյէս, Վէրսայի կամ Ամսթէրտամի լրագրողներուն համար խօսակցութեանց նիւթ միայն կրնային բլազ : Այսօր, շահերու խառնաշփոթութեան հետեւանքով, ամբողջ աշխարհն է որ կը դզրդայ :

Ճարտնական զինուորներու պատերազմի սկսելուն հետեւեալ օրն խակ, Եւրոպայի և Ամերիկայի բոլոր սակարանները տանիուովրայ եղան, բոլոր արժեթուղթերը, պետական պարտաթուղթերը, ճարտարարուեստական, առեւտրական, հանքային կամ այլ բաժնեթուղթերը վնասուեցան : Եւ հանրային ու մամանաւոր հարստութեանց ենթարկուած խանգարումները հարիւրաւոր ու հարիւրաւոր միլիոններով հաշուուեցան, որոնք եթէ մէկ քանիներու հարստացման, մեծ մասին ալ քայքայուելուն պատճառ եղան : Շատեր, իրենց կրած կորուսաներուն հանգամանքով խակ, չեն կրցած պատրկել անոնց ծագումը, բայց զգացած են պատերազմը : Բայց քանիներ նուազ սրամիա ըլլազով, չեն կրցած հասկնակ իրենց ունեցած վնասներուն պատճառը : Փոօվանսի գաւառը ուր

ամէն ձմեռ Հիւսիսի հարուստ բնակիչները օդափոխութեան կ'երթային, Փոօվանսի գաւառը, որ իր արեւը կուտար անոնց և կամ բնուներով ծաղիկ կը դրէր Փեթերապոլի կամ Մոսկուա, յանկարծ տեսաւ որ իր բարգաւաճութիւնը ընդհատուած է . պատճառն այն էր որ իր յաճախորդները անձկութեան մէջ էին : Միեւնոյն ատեն, փարիզեան նորածեւութեանց արտածութիւնը նուազեցաւ, և մենք ամէնքս, մեր բրդեայ զգեստաներն ու մուշտակները պահպանելու համար անոնց վրայ յարձակող միջաններէն, կրկնապատիկ դրամ հատուցանել ստիպուեցանք անվեսաս քափուրին համար՝ որպէս հոն աւերքի ու սպանութեան աղդակ մը կը կազմուէր : Եւ ո՞վ գիտէ թէ շատ յաճախ խեղճ զինուորը երբ հօն, հեռուն, արուած հրամանի մը համաձայն, կամ բուռն միջոցներ ի գործ գնելու մէկ պահուն, կամուրջ մը օդը կը հանէ, գործարան մը հրդեհի կուտայ, ական մը կը տեղաւորէ կամ վաճառատուն մը կը թալանէ, իր ձեռքովն խակ չքանդէր արժէքը այն պղտիկ ինսայտութեանց՝ որոնք բաժնեթուղթի կամ պարաթուղթի ձեւին տակ՝ մեծ դժուարութեամբ անդաւորուած են վաղեմի արենակիցներու կողմէ, որոնք զայն կ'ողրան միացնութեան մէջ :

Բայց ինդիրը երկու կողմ ունի : Այս տիսուր պատկերին համդէսպ բարերախասաբար հակնդէմ կողմ ալ կազ : Եւ մենք, հոչակաւոր խօսքի մը համաձայն, կրնանք յուսալ թէ աս իա պիտի չխցնէ միւսը : Զարիքին համերաշխութիւնը առաւել եւս յայտնի գառնալով, և զայն մերժելը աւելի անկարելի ըլլազով, ոյէտք է որ մեզի ուսուցանէ չարիքէն խուսափիլը՝ եթէ մէնք կամաւոր կոյրեր չենք : Եւ բարիքին համերաշխութիւնը որ նուազ իրական չէ, դարձեալ պէտք է որ մեզ ուսուցանէ փնտոել և մշակել բարիքը, միշտ բարիքը՝ մնդի և ուրիշներու համար, և ուրիշներու բարիքը՝ ուրիշներու և մեզի համար : Մենք միայն մեր կամ ուրիշներու ձեռքով պատրաստուած հացով, զգեստեղէններով կամ պիտոյքներով չենք ապրիք . մենք կ'ապրինք մեր ծանօթ կամ անծանօթ

Նովագիներու կողմէ եղած, արտայայտուած, և ի լոյս ընծայուած գաղտափարներով, զիւտերով և զզացումներով։ Գլումանացի պարզ ոստայտանիներ կ'ըսէին Տօքթ։ Շարլ Ռիշէի. «Թրանսացի ժաքարտին կը պարափնք այն արհեստը որ թողի կուտայ մեզի ապրեցնել մեր ընտանիքները»։ Ամերիկացի Մօրսը եղած է որ, եթէ ոչ առանձինն, բայց ուրիշչէ մը աւելի մեզ օժտած է եղեկտրական հեռագիրով, և ան վարձաւրուեցաւ միջազգային չորհապարտութեան պաշտօնական արտայացութեամբ մը։ Խոտալացի Մարքօնիի նախնական գիւտը փրկեց մեզ հեռազբաթերու և ընդունիւայ պարաներու դերութենէն։ Անգլիացի Քօպարն, ուրիշներէ ետքը, մեզի սորվեցուց նիւրական շաներու չղթայումն մէջ անմել արդարութեան և փոխադարձ բարեաց։ Կամութեան երաշխիքն ու զրաւականը։ Եւ գերմանացի Քանդն է որ, բովանդակ մասնող աշխարհն կողմէ ընդունուած իր հեղինակաւորութեամբ, ապագայի գերազանց քաջաքականութեան իմաստափրական բանաձեւը տուաւ մեզի։

Աշխարհ լուսաւորուելով, գեպի միութիւն կը բարձրանայ։ Եւ եթէ լեզուներու մէջ մեր տգիտութեամբ շատ բաժնուած կը մնանք տակաւին, բարբառներու և սովորութիւններու այլազանութեան ընդմէջն կը զգանք որ հիմնապէս մենք միեւնոյն բնութիւնը ունինք, միեւնոյն պէտքերը, միեւնոյն հոգին և թէ մենք կը ձգտինք, մենք պէ՛աք է որ ձրգտինք մանաւանդ միակ հրատարակ մը, միակ գործառեղի մը վերջապէս, միակ ընասնիք մը դարձնել այս երկիրը զոր արիւնուած ենք իրարու հետ կուուելով։ Ընսանիքը յանձնել տիեզերական մեծ հայրենիքն, մէջն առներով այլեւազ հայրենիքները, քաջակագմ մարմնի մը պէս որ կը զօրանայ ներդաշնակօրէն մարզելով իր բոլոր անդամները։

Ո և է մէկը, կ'ըսուէր ատենին, երկու հայրենիք ունի, —մէկը այն հայրենիքը, որ իրեն ծնունդ տուած է, և այն որ այլեւազ պարագաներով ամէնէն աւելի արդիւնաւորապէս նպաստած է իր զարգացնան։ Առա ընկերաբան Նօփիքով

ասաը տարի առաջ, օր մը Համագուրկի Պաղազութեան Համաժողովին մէջ պատեհօրէն կը կիրարկէր այս ճշմարտութիւնը, կարգաւ ողջունելով իր երկրորդ հայրենիքը, Գերմանիան և երրորդ հայրենիքը՝ Ֆրանսան, անոնց իւրաքանչիւրին լեզուովը։ Պէտք է աւելի հեռուուն երթալ, և առանց ո և է բան նուազեցնելու այն նախընարութիւնն զոր պարտինք մեր մասնաւոր հայրենիքին, ընդունիլ որ բոլոր հայրենիքները, քիչ կամ շատ, մեզի համար հասարակաց են, քանի որ չկայ հայրենիք մը որուն չպարագնք մաս մը մեր եղածէն, և որ մեզի, մեզի և մեր ազգակիցներուն, չպարաի ո և է բան իր էութենէն։ Եւ ժամը եկած է որ, տարամերթելով բոլոր նախանձի ու ատելութեան հին կուսակցութիւնները, որոնք անմտութեան կուսակցականութիւններ են—ըսենք Վիքթօր Հիւկօի հետ՝ 1899ի անսուռանալի համաժողովին մէջ անոր խօսքը։ «Հայրենակիցներ երկու աշխարհներու», և Լամարթինի հետ՝ «Քաղաքակիցներ ամէն մտածող հոգիի»։

ՖՐԷՏՔԻՔ ՓԱՍԻ

## ԳՈՒԹԱՆԻ ԵՐԳԸ

Արի՛, գո՛ւթան, վարի՛, գո՛ւթան,  
Օրն եկել է, ճաշ դառել,  
Առը շուռ տուր, խովի՞դ զուրբան,  
Օրհնեալ է Աստուած է, հօրօվէ՛լ։

Քաշի՛, ե՛զը, ուսի՞դ մատաղ,  
Քաշի՛, քաշենք, վար անենք.  
Ճիպտին արտը քըշի՛, հօ՛տաղ,  
Մեր սեւ օրին ճար անենք։

Պարտքատէրը գանգատ զընաց,  
Քեօխվէն կը զայ, կը ծեծի,  
Տէրտէրն օրինեց, անվարծ մընաց,  
կը բարկանայ, կ'անիծի։

Էն օրն եկան թօվզի արին,  
Հարկ են ուզում տէրութեան.  
Ի՞նչ տամ կուին ու բէզեարին...  
Վարի՛, վարի՛, ի՞մ գութան:

Չեռս պակաս, ուժը հաստած,  
Հազար ու մի ցաւի տէր,  
Ինձ են նայում մերկ ու սոված.  
Մի տուն լիքը մանուկներ:

Արի՛, գութան, վարի՛, գութան,  
Օրն եկել է, ճաշ դառել,  
Առը շուռ տուր, խոփիդ զուրբան,  
Օրհնեալ է Աստուած, հօրովէ՛:  
8. ԹՈՒՄԱՆԵԱՆ

### ՎԱՆԵՑԻ ԳԵՂԶՈՒԿԻ ՏԱՂԸ

Աղօթարանը բացուեցաւ, ժամանակ է զարթելու,  
Էրթամ ախոռ, զոմշուկներս լրծեմ՝ զութան վարեկու:  
Դէհ, զո՞մշուկներ, ելէ՛ք, ելէ՛ք, արտը էրթանք, աշխատինք,  
Հարկ ու խարճի վատէն մօտ է, վոթենք արուն ու քրտինք:  
Հայի գութա՞ն, Հայի գութան, որի՞ համար կը ջանաս.  
Ո՞վ քեզիմով կը տանջուի, որի՞ն գու կրւշտ նաց կուտաս:  
Այն օր, երբ քեզ ծեռքըս առի, ազատ օրըս կորուցի,  
Սնվախ սիրուս վրհանեցաւ, հոգիս գուշմնին մատնեցի:  
Բաւ է, գութան, մեր տանջանքը, համբերութիւն վերջ ունի.  
Դուն տեսար որ՝ մեր գուշմանը ամօթ, խելք ու գութ չունի:  
Արի՛ փշրեմ ես քու խոփիը, տանք վարբինին կըուելու,  
Կըուենք, կոփենք սուրեր՝ դուշմանի դէմ կըուուելու:  
Եղբա՛րք Հայեր, առէ՛ք խոփիը, արւէ՛ք դարբնին կըուելու,  
Կըուել, կոփել սուր ու սուրեր՝ հայրենիքը վիրկելու:  
9. ՊԱՏԿԱՆԵԱՆ



ՀԱՅՈՐԴ, ԵՊՈՒՅԻ

ՊԱՏԿԱՆԵԱՆ

ԹՐԱՅԻՆԱԿԱՆ ԳՐԱԼԻԱՅՈՒԹԻՒՆ

ՂԱԶԱՐՈՍ

Յիսուսի ձայնն առնելո՛ւն, Ղազարոս արթնցաւ. գունա՞տ, ելաւ մութին մէջ կանգնեցաւ. դուրս ցատկեց իր մեռելական խանձարուրին մէջ սրափալով. յետոյ, շիտակ դէմն ելած կողմը, խոհուն ու մինակ, քալեց գնաց :

Խոհուն ու մինակ, անկէց ի վեր քալեց քաղաքին մէջ, կարծես մէկը փնտոելով՝ զոր չէր գտներ, և ամէնուրեք՝ իր ամէն մէկ քայլին՝ հանդիպելով կեանքի երերուն, սարուկ խուժանին :

Իր ճակտին տակ՝ որ կը չողար մեռելսերու դալկութեամբը, աչքերը փայլակ չէին արձակեր. և բիբերը՝ կարծես յաւերժական փողփողումները վերյիշելով, դէպ ի դուրս նայելու անկարող կը թուէին :

Կ'երթար աղու պէս դանդաղկոտ, դառնատեսիլ ինչպէս յիմար մը : Ամբոխը անոր առջեւ կը ճեղքուէր : Ոչ ոք համարձակելով անոր խօսք ուղղել, կը թափառէր ան ըստ բախտի՝ ինչպէս մարդ մը որ վատառողջ օդի մը մէջ կը խեղդուի :

Ալ ոչինչ հասկնալով երկրիս անարգ բզբիւններէն, իր անպատճեմ երազին մէջ խորասոյդ, ինքն իսկ իր ահաւոր գաղտնիքէն զարհուրած, կու գար ու կը մեկնէր անխօսուկ :

Երբեմն կը սանրառար, կարծես տենդէ բռնուած, և որպէս թէ խօսիլ ուզէր՝ ձեռքը կ'երկնյանէր. բայց անտես ձեռք մը իր բերնին վրայ կը կասեցնէր վերջին վաղորդացնին անծանօթ բառը :

Այն ատեն Բեթանիոյ մէջ, ամէն տեղ, երիտասարդներն  
17

ու ծերերը վախցան այդ մարդէն. ան կ'անցնէր խոհուն ու մինակ, և ամէնէն աներկիւղին երաշներուն մէջ արիւնը կը սառէր՝ այն տարտամ արհաւիրքին տողիւ որ կը լողար անոր աչքերուն մէջ :

Ահ, ո՞վ պիտի ըսէ երթեք քու տարօրինակ չարչարանք, դուն որ ետ դարձար գերեզմանէն ուր ամէնքը մնացին, որ կրկին ասպրեցար, քաջաբներուն մէջ քաշկրտելու պատամքդ խարազի մը պէս մէջքիդ փաթթուած:

Տժգո՞յն յարուցեալ, զոր որդերը խածեր էին, կրնայի՞ր նորէն դաւնալ այս աշխարհիս հոգերուն, ո՞վ դուն որ քու խորին ասպութեանդ մէջ՝ կը բերէիր այն գիտութիւնը որ արգիլուած է անցագ ամենզերքին:

Հազիւ թէ մահն իր որսը կեանքին դարձուց, դուն նուրէն մուժին մէջ մտար, խորհրդաւո՞ր ուրուական, հանդարս անցնելով մոլեգին ժողովուրդներուն մէջէն, և այլես անգիտակ անոնց ցաւին ու խնդումին:

Քու երկրորդ կեանքիդ մէջ, անզգայ և անբարբառ, տնոնց մօտ անմիտ միշտատակ մը թողուցիր միայն։ Երկո՞ւ անգամ կրեցիր ուրեմն զգեստող գրկապնդումը՝ դառնալու համար երիշակապոյտին որ դէպի քեզ կը վերախուժէր։

Օ՛հ, քանի՛ քանի անգամ, այն ժամուն ուր ստուերը միջոցը կը լեցնէ, հեռուն՝ ապրողներէն, երկնքին ոսկի խորքին վրայ ցցելով քու մեծ կերպարանդ՝ դէպի Անեղը բազկատարած, անո՞ւնը կանչելով անցնող յետամեաց հրեշտակին, քանի քանի անգամ քեզ տեսան թաւ խոտերուն մէջ, մինակ ու խոհուն, յածիլ գերեզմաննոցներուն շուրջը, նախանձելով բոլոր այն մեռելներուն՝ որսնք իրենց քարէ անկողնին մէջ օր մը պառկած էին՝ ա՛լ չելելու համար։

## ԽՈՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ո՞վ իմ Աստուածս, Արարչութիւնդ ալ հինցա՛ւ։  
Ես՝ երկինք մը՝ կը փոփոխես զիս յաւէտ.  
Երկրիս տօնին մէջ տանիս զիս ցաւէ ցա՛ւ.  
Եւ օր մ'երկնից տակ չպտի ըլլամ փոքր իսկ կէտ.  
Արարչութիւնդ է՞ր չես փոխեր. ո՞հ, հինցա՛ւ։

Ցամաքք զրաւեն միեւնոյն տեղն յարաժամ,  
Նոյն շողն յաստեղ ամէն գիշեր հասնի մեզ,  
Աքաղա՛ղն յար ծանուցանէ զարթման ժամ.  
Եւ... նախս նոյն երկաթ բեւեռն յար գամես.  
Նորաստեղծման՝ ո՞հ, դեռ չեկա՞ւ, Տէ՛ր իմ, ժամ։

Նոյն ծաւալով թաւալ առնու միշտ արեւ,  
Հիւծախտաւոր զեռ ըլ մեռա՛ւ լուսինն ալ.  
Լոյս առծըծէ, շուք տարածէ միշտ տերեւ.  
Այդ շուքն հոգւոյս մէջ հոսէ. հո՞ն՝ հի՞ն շուքն ալ.  
Նո՞ր եղիցի մ'Աստուած, նո՞ր լոյս, նո՞ր արեւ։

Երկնից յերկեր ելեւէջէ նոյն կաթիլ.  
Մթնոլորտն է ճառագայթին միշտ ճամբան.  
Այդ երկուքէն կազմափրթթի միշտ Ապրիլ.  
Այդ երկուքին ալ անզգայ է տապան,  
Նո՞ր աշխարհի մը մէջ տո՞ւր ինծ, Տէ՛ր, ապրիլ։

Մայիսն երկնից բերէ՛ր վարդեր բոցավառ,  
Մեղը նուազէր՝ վարդին վեթա՛կ՝ ժիր մեղուն.  
Բուրէ՛ր թիթեռն, օդայածիկ՝ ո՞հ, բուրվառ,  
Բուրմամբ հըզօր՝ որ տայր աչացս մահուան քուն;  
Վերածնէի՛ թուզուն, Տէ՛ր, խա՛չի ինծի թառ։

Հըրաշալիք՝ տիեզերքն ողջոյն, արդարեւ:  
Բայց մենք հըրա՛ շք, նորո՞գ կեանք մենք կ'ուզենք, Տէր.  
Հեթանոսներն ալ պաշտեցին այդ արեւ.  
Սուրբ արեգակ մը մեր զիսուն վրայ ծագէ՛ր.  
Թո՞ղ ծակծէկէ մարմինս, այլ քոյդ, ըլլայ, արեւ:

Էզգայարանք մեր ըլթացան այս գեղոյն.  
Մաշեցաւ ինքն ալ ափնամաշն ովկէան,  
Բընաւ հոգւոյս ըըբարբառիր արուեստն յոյն.  
Ծով եւ արուեստ աղաղակեն նորոգ կեան.  
Ո՞ւր խաչիդ տակ վիրթթած արուեստն այն անհուն:

Տէր..., ահ, Տէր իմ, մարմին՝ ըզգեստ ա՛ռ նորէն.  
Նոր աշխարհ մը ստեղծել եկո՞ւր աչքիս տակ:  
Խըմորն հատաւ Արարյութեան. սէ՛ր վերէն,  
Մէ՛ր բեր: Իշնենք քեզ հետ անդունդն անյատա՛կ.  
Հո՞ն է կուտած խաչիդ սուրբ մուժն՝ որ զօրէն:

Մեր քաղաքաց կեղծ լոյսք, ըշպարք, ջահք պարուց  
Մուցուցին մեզ գեղն ու շող սուրբ բընութեան,  
Զոր խաչին սեւն հրաշապայծառ ցայտեցուց,  
Յօտա՛ր յարկաց մեր խուսափուկ, ապաստան  
Հո՞ն կենսատու Սեւն որոնեց—մէջ ալուց:

Այո՛, վրէէն պիտի հանես աշխարհ նոր...  
Հայիոյեցի, Աստուած, ներէ. ներդաշնակ  
Եւ մըշտանոր է տիեզերքդ ալեւոր.  
Հըրաշածայն նա բիւրամատն է դաշնակ.—  
Զմեզ անլըսող ըրաւ դարուն մեր ժըխոր:—

Զմեզ անտարբեր կամ անըզգայ բուն գեղոյն  
Էրաւ արուեստ մը նիւթապաշտ եւ ըստրուկ:  
Ե՛կ, անդընդոց խորն անսահման կայ գաղտ բոյն.

Հո՞ն քրիստոնեայ բոլոր վընեմ ներշընչմունք,  
Խաչիդ թեւոց ներքեւ ծընած բի՞ւր թուչուն:

Մի՛ ծնունդ ըլլար այս հեղ, Տէ՛ր իմ, տո՞ւր ծընունդ.  
Խանձարութիդ համար ըլ կայ սուրբ մըսուր.  
Մոգաց շըրթունք չեն յեղմուկր ա՛լ անունդ:  
Մըլլըսութեանդ համար կաթիլ մ'անգամ զուր,  
Սուրբ զուր, առուակ սուրբ, վա՛հ, ըլ կայ...: Սեւ անդունդ,

Անդունդն առաւ պահեց ինչ որ մեզ տըւիր. —  
Արցունքդ, արիւնդ, հին քուրձդ ու նոր պատուիրանդ:  
Արծաթ խաչիր շատ: Այլ սեւ խաչդ, արհաւիր,  
Ահն Աստուծոյ, սէր նմանեաց, սուրբ եռանդ,  
Անդընդոց խորն են, Տէ՛ր, ի՞նչ որ մեզ տըւիր:

Ե՛կ, իշնենք հոն: Հանենք ի լոյս արեգին  
Ի՞նչ որ կորոյս անմըստութիւնն... խմաստնոց:  
Թոյլ պիտի տաս որ ի խոր անդըր վլոհին  
Քու ետեւէդ իշնեմ, բարձանց Տէ՛ր՝ խորոց,—  
Զի ետեւէդ զիս Գողգոթա հանեցին...:

Մարդ ըլ ծընիր բըրիստոնեայ, Տէ՛ր, կ'ըլլայ:  
Խաչիդ համբան, խիճն ընդ ոտիւք, ճակտին փուշ  
Աստոնք ըզմարդ, ատո՞նք միայն քրիստոնեայ  
Կ'ընեն: Գալու զիեւ Քո ի լոյս կամ մըշուշ՝  
Պատրաստ եմ եւ... արժանի—ո՞ւր ալ ըլլայ:

ԵՆԻԱ ՏԵՄԻՐՃԻՊԱՇԵԱՆ

**ԵՂԻՐԱ ՏԷՄԻՐՃԻՊԱՇԵԱՆ (1851-1908).** — Թուքահայ ամէնախոր եւ ամէնահզօր տաղանդներէն մէկը, սրուն գրական գիման գծութիւնը չափազանց բարդ եւ բազմակնձիւ է: Բանաստեղծ է եւ փիլիսոփայ, գրագէտ է եւ քննադատ, հրապարակագիր է եւ պատմագէտ, փորձած ըլլալով գրական բոլոր սեռերը եւ արէնչուն մէջ ալ յայտնուելով վարսէտ: Եղած է Հայերուն առաջին սրբիսրը: Իր

Փելսոփայութիւնը միշտ անհաւասարակշիռ՝ հետեւած է ատեն ու դրապաշտութեան, եղած է յունետես եւ ենթարկուած է միարիխիգմի. բայց իր մտաւոր գործունէութեան բովանդակ ընթացքին մնացած է արմատական: Վարած է Երիցացուեղ հանգէսի խմբագրապատճետիւնը, հրատարակած է Դրական և Խմնատասիրական Շարժումը, գործածելով Գրասէր-Առուր, Դեւանիօ, Մելանիա եւ այլ գրական ստանուներ: Թրքահայ մտաւոր շարժման մեծագոյն ռաջնվիրաներէն մէկն է Տէմիրձիպաշեան եւ իր ներգործութիւնը շատ լայն՝ իր ժամանակակից սերունդի մտքին վրայ: Աշխատակցած է պոլսահայ լրագրութեան, որուն մէջ ցրուած կը մնան իրմէ բազմաթիւ էշեր՝ ինքնատիպ եւ արուեստի արտակարգ յաջողութեամբ: Թողած է տակաւին բազմաթիւ անտիպ ձեռագիրներ, սրոնք կորսուելու եւ անգոլիս եւ անձնասպանութեամբ վերջ տուած իր կետնքին:



## ՊԻՅՈՐՆՍԹԻՅՇՈՒՆԸ ՊԻՅՈՐՆՍՈՆ

(1882 Դեկ. 8—1910 Ապրիլ 26)

Դժուարին գործ մըն է անշուշտ արեւելեան հասարակութեան մը առջև նկարել ուզելը՝ այս բոլորովին արեւմտեան և ամէն բանէ առաջ հիւսիսային մտքին դիմագիծը. անկարելի է այդ հասարակութեան տալ կատարեալ գաղափար մը անոր տաղանդի մասին, ծնած նորմեկիոյ վաղեմի պատմութենէն և մնած եւրոպական ընդհանուր զարգացումով: Սակայն և այսուէս, Պիյէօրնաթիյէնը Պիյէօրնանի հսկայական հանճարը բնորոշող նշանը, նշան որ բոլորովին մասնաւոր աեղ մը կուտար անոր իր ժամանակակիցներուն քով, տիեզերական

դրաշմն էր անոր մտքին, որ, ինչպէս իր մահուան առթիւ բառած է, բնական անօրինակ երեւոյթ մըն էր:

Միշտ, և մինչեւ իր յետին շանչը, խորապէս և սերականուած իր հայրենիքին, աշխատող, աւելի եւս պայքարող անոր շահերուն համար, Պիյէօրնաթիյէնը Պիյէօրնան մէկն էր որ ամեն բան կ'լնդգրէր: Կը մաքառէր խօսքով, գործքով և գրութիւններով մարդկութեան ընդհանուր շահերուն համար: Հոգ չէր թէ ո՛ր ժողովուրդի մէջ պայքարը սկսած ըլլար:

Ահա թէ ինչո՞ւ այս հանճարին, այս աղնիւ ու Բախովի քսակին պէս հարուստ և ճափ սրախն կեանքի գործը ափեղերական կալուած մը գարձաւ, և ահա ինչո՞ւ Պիյէօրնանի երկիրը ամէն քաղաքակիրթ ազգերու ինչքը սիստի լինան հետարգնեաէ: Բոլոր զարգացած մտքերը, որմնք գեղարտեամար, յառաջդիմութիւնը, արդարութիւնը և ազատութիւնը կը սիրին, Արեւելքի մէջ լվան անսնք թէ Արեւմուտքի, կրնան կամ սիստի կրնան իրենց շարքերուն մէջ համրել զայն: Ինքն աղ այդպէս սիստի ուզեր: Ճգնաւորի մը մայնութիւնը չունէր ան: այսամերժ, մենակիոց չէր՝ ինչպէս իսպան, մէծ Սփինքոը, իր մեծ ժամանակակիցը, իր բարեկամը և իր արամագծօրէն հակառակը, որ մինչեւ իր մահը անձանօթ մը, օտար մը մնացած էր ամէնուն: Իսպան ինքն իր մէջ կ'ամփափուէր իր կեանքի ամէնափաքը մանրամանութիւններուն համար իսկ: Պիյէօրնան իր բազուիները կ'երկարէր՝ լայնաստարած ամէն կողմ:

Պիյէօրնան նորվեկիոյ և բոլոր սկանանինաւեան երկիրներուն համար՝ այն էր ինչ որ էր Վիքթօր Հիւկօ Ֆրանսայի համար ու ինչ որ է Թօլստոյ՝ Ռուսիոյ համար: Ահա ինաւ ինչո՞ւ—բան մը որ պէտք է նշանակել՝ հասկալու համար Պիյէօրնանի գործած անազին ազգեցութիւնը — այս ընտրեալ հանճարը, իր ժամանակին ամէնչն ընդարձակ և նուրբ զարգացումն ունեցող այս միտքը՝ չի պատկանիր լուսաւորեալներուն միայն, և ահա ինչո՞ւ ան իր առաքելական գործը կատարած է իր ընդհանուր առումին մէջ և ո՛չ թէ միայն մտաւորական կեանքին ընարեալ դասակարգին համար: Պիյէօ-

ըման իր ժամանակին մեծ դեմոկրատն էր։ Իր գիրքերը կը կարդացուին գիւղացիներէն, ամէն տեղ, Սկանտինաւիոյ մէջ, արեւելքէն արեւմուտք, հիւսիսէն հարաւ։ Օտարութեան մէջ չգանուած միջոցին (իր նախընտրած քաղաքներն էին Հռոմ և Բարիկ) Թօպատոյի նման կը բնակէր իր ագարակը, որ կը գրանուի արեւելեան Նորվելիոյ արգաւանոց և գեղատեսիլ հովիսի մը մէջ, Քրիստիանիայէն ոչ հեռու։ Կ'ապրէր ու կը հնչէր ժողովարդին մէջ, որ զի՞նքը կը նկատէր իրենմերէն մէկը, իրեւ հայր մը միշտ ականչաբաց իր ձայնին։ Պիյէօրնաօն այնքան կը հետաքրքրուէր խեղճ գիւղացիով մը, որ օրերով ճամբարդած էր գալու իրեն ներկայացնելու համար իր խընդիրը ու հացելու իր հզօր պաշտպանութիւնը ընդդէմ զօրաւոր և րիբու բանակալի մը, որքան կը շահագրգուէր Մարոքի գործերով, կամ օտար երկիներու մէջ նորվելիուն առանձին հիւպատոսաբաններու հաստատման, և կամ աղջիսնց բարձրագոյն վարժարաններուն մէջ բնախօսութեան ներմուծման խնդիրներով։ Կը ջանար նուսափոյ մէջ Շուէտի՝ Նորվելիան իրեն միացած պահելու ջանքերուն աննպաստ հանրային կարծիք մը առաջ բերել. տասր տարի շարունակ ոգի ի բոլոն կը պայքարէր այն շարժման դէմ, որուն նպատակն էր նոր լեզու մը ստեղծել Նորվելիոյ մէջ՝ գաւառական բարբառներէն առնուած, վտարել արդի լեզուն ու այսպէս չնշկի անոր ու նիցած նմանութիւնը դանիական լեզուին հետ։ կամ կը պայքարէր Տրէֆիւսի և կամ խոալացի կոմսուհին մը՝ Լինսա Մուռիի համար, որ անարդար կերպով և երկարորէն բանտարկուած և մահուան դատավարառուած էր, ու ազատուեցաւ և փրկուեցաւ Պիյէրնաօնի կորուի պաշտպանութեանը շնորհւ։ Ինքն իսկ երգած է հետեւեալը.

— «Կ'ապրէի աւելի քան կը գրէի, — Մտածումներ, բարկութիւն և ցնծութիւն կը սփաէի շուրջս, ուր որ կ'երեայի։ — Ըլլալ հոն ուր գործ կար և ուր ժամանակն ու սրտերը կը բարխուէին։

— «Ինծի համար գրեթէ աւելի կ'արժէր այն՝ քան ինչ որ գրիչո կը գրէր։»

Տիեզերական խաղաղութեան համար մղուած փրօփականալին մէջ իր գերը ծանօթ է։ Լահէլի վեհաժողովին գումարման համար աշխատողներուն մէջ ամենագործ նններէն մէկն էր։ Թող չկարծուի թէ իր մաքի շրջանակին այս գրեթէ անշուն ընդարձակութիւնը կը վասէր իր բանաստեղծական տաղանդի կնդրուացումին։ Թող շրտուի թէ ինչ կմար ընկ հրմական, իր այսպէս ամէն բանի խասնութիւ կ'ուղէր։ Պէտք է յիշել յատիներէն խօսքը, որ թէւ յաճախ չարաչար գործածուած, Պիյէօրնաօնի վրայ իր ամէնէն արժանաւոր աեղը կը գտնէ։

«Մարդ եմ, եւ չկայ մարդկային բան մը որ ինծի համար օսար ըլլայ։»

Եւ յետոյ մատիկ ընենք թէ ինչ կ'ըսէ անոր մասին, իր նամակներէն մէկուն մէջ, նորվելիուն ուրիշ մեծ գրագէտ մը, Աղեքսանդր Քէլան, Պիյէօրնաօնի ժամանակակիցը և մէկը «Մէծ Քառեակէն» (\*).

«Կ'ըսն թէ ցաւալի է որ Պիյէօրնաօն իր ուժերը կը ցրուէ։ Այս՝ բայց՝ կ'երեւակայէ՞ք արդեօք թէ ինչ ըսկ է ունենալ Պիյէօրնաօնի հեղինակութիւնը ունեցող մարդ մը, երբեմն ասոր, երբեմն անոր ծոծրակէն, վիզէն բոնելու և լոյսին զիմացը քաշելու համար։ Կ'ըմբանէ՞ք արդեօք թէ փոքր երկրի մը համար ինչ թանկագին գանձ է այդքան մեծ և քաջարի մարդու մը մէջ խացած, միացած ունենալ ամբողջ ժողովուրդի մը լիզեցը. — արդարեւ ան տանջող խոզմանքն է ամէն անոր համար, որ քաղաքականութեան, գրականութեան, աստածաբանութեան և այնի մէջ կը փորձուի խարերայութեան, խարդախութեան, նենգութեան դիմելու։ Միթէ այս տեսակ մէկը չէ որ խկազէս կը պակսի ձեզի։ — Մենք անոր քով յարգելի ճարտարագործներ ենք միայն։»

Ոչ, անտարակոյս, սովորական օրէնքները անոր համար արժէք չունէին։ Անոր կեանքին, անհատականութեան, բարմէք չունէին։ Անոր կեանքին, անհատականութեան, բարմէք չունէին։

(\*) Խպարն, Պիյէօրնաօն, Եօնա Լի եւ Ալէխսանդր Քէլան։

ւորուած է միշտ աւելի ընդարձակ ու լայն օղակներով։ Անիկան կը նամանի Հառուալ Հօրֆակըրի (\*), մօրը հրազած ծառին, որ կը ծէր իր զգեստի ճարմանդին մէկ փոքրիկ ցցւածքին և ուսանալով կը հավանաւորէր ամբողջ աշխարհ։ Պիյէօրնան ընտանեկան յարկով, ընտանի օճախով սկսած է և մեզի կը թուի թէ հակառակ ամէն բանի, անով կը վերջացնէ իր գրական կեանքը։ Որքան ալ իր ընդգրկած ինպիրները բազմազան ըլլային ու մնած, իր բանաստեղծութեան մէջ անոնք միշտ ապրող հոգիներ եղած են, որոնք հարած են ընտանեկան օճախի շունչին մէջ։ Իսպրն կը պնդէր մարդկացին մարդին առանձնութեանը վրայ, — Պիյէօրնան գիրկրնդիմանումի բերկութիւնը կը վնասուէր։ Մահուան ատեն ինքը, որևէ հասաստենէ աւելի, արտայայտութիւնը եղաւ հիւսիսացին երկիրներու միութեանը։ Ոչ ոք իրեն չափ աշխատած է մտաւորապէս միացնելու Տանըմարքան և Նորվեկիան իրարու հետ, ինչպէս որ ոչ ոք իրեն չափ աշխատած է բաժներու իրարմէ Շուէսն ու Նորվեկիան, քաղաքականապէս։ Անիկան հզօր կերպով կ'ըմբռնէր զարգացման գոյացուցած կապը, Գրականութիւն չէր ըներ գրականութեան համար, որքան ալ իր արուեստը գերազանց ըլլար։ Թատրերգութիւններ չէր գրեր իրրեւ առանձին գործ մը, այլ իրրեւ ընկերացին հարց մը, ազգացին գործ մը։ Եւ հակառակ որ իր զարգացման մէջ կարեւոր փոփոխութիւն մը կրած էր Կրունդվիկէ (\*\*). Տարուին, միշտ ամբողջութիւն մը կը մնար, իր մէջ գանուող լաւագոյն բանն է և այն՝ ինչ որ կարելի է կոչել իր անհատականութեան ամբողջականութիւնը։ Որքան ալ բաժնուէր, երբեք չէր ցրուէր. որքան ալ ձեւափառուէր, սակայն և այնպէս միշտ նոյնը կը մնար։ Իր էութեան համապատասխան կերպով կը զարգանար, ան կը մնած նար ու կը յառաջնար ժամանակին նման, որ իր օրէնքները և իրաւունքները կը պահէ։

Տիկին ԻնկԱՆԱԼԲԱՆՏԵԱՆ

(\*) Թագաւոր Նորվեկիոյ, որ կ'ապրէր միջին դարուն։  
(\*\*) Դանիացի բանասեղ, ընկերաբան եւ ծողովուրդի դատիքարակ։

Քոքէնհակ եւ ապա ամուսնացած Պ. Մ. Նալբանտեանի հետ։ Տիկին ինկա նալբանտեան կը վայելէ դանիական գրականութեան մէջ իրաւամբ յայտնի համբաւ՝ որպէս քնարերգակ քերթողուցի։ Իր քերթուածները ունին զգացման այն իրորութիւնը եւ իսկական այն հմայիչ՝ չերմութիւնը, որ յատուկ են հիւսիսի սրտին եւ մոռքին։ Բայց դանիական հանդէսներու եւ մտամը հայ լրագրութեան մէջ գրած իր գեղեցիկ կտորներէն, հրատարակած է նաև իրբեւ առանձին հատոր՝ Կոնակերգը։

Տիկին ինկա նալբանտեան աշխատած է նաեւ ծանօթացնել Հայ ժողովուրդը՝ իր սովորութիւններով, իր տառապանքով եւ իր բանաստեղծութեամբ, հիւսիսի մտաւորականութեան։



## ԾԻԾԱՌՆԻԿ

Ծիծառնիկ, ծիծառնիկ,

Քո՞ւկդէր, ուրեմն անտէրունզ այն բունիկ՝  
Զոր, այս երդին խորշն առաջին մտնելուս,  
Տեսայ թափուր, եւ լեցուեցաւ աչքս անլոյս  
Դառն արցունքով, զի լիշեցի ես, տղիսուր  
Թէ պանդուխտիս ալբոյնն այսպէս է թափուր։

Ծիծառնիկ, ծիծառնիկ,

Ո՞հ, ինծմէ մի՛ հարթչիր, փութա՛ քու բունիկ.  
Քեզ բարեկամ պիտի ըլլամ եւ ընկեր.  
Քեզի նըման պանդուխտ եմ ես, չե՞ս տեսներ.  
Պանդո՞ւխտ, գիտեմ թէ ի՞նչ կ'զգայ սիրտ ցաւոտ,  
Պանդո՞ւխտ, կըրած եմ անոր վիշտն ու կարօտ։

Ծիծառնի՛կ, ծիծառնի՛կ,  
Երանի՛քեզ, ահա զըտար քու բունիկ.  
Պանդխատութեան քու ժամանակդ անցաւ կարճ.  
Մոռցի՛ր վիշտերդ ու ճոռողէ նորագուարժ:  
Ի՞նձ թող վիշտը, որ չեմ գիտեր, ո՞հ, բնաւ  
թէ ե՞րբ արդեօք պանդխատութեանս է զրաւ:  
**Ծիծառնի՛կ, ծիծառնի՛կ,**  
Յոյսրդ գարունն էր որ գտնես քու բունիկ.  
Իսկ ինձ՝ ձըմեռն է յարատել ու ձըմեռ...  
Յոյսերուս հետ շիջաւ գարունս այզարեր:  
Վա՛հ, պանդուխատին, մութէ կերեւայլոյսն օտար,  
Օդն՝ անախորժ, զուրը՝ լեղի, հացը՝ քա՛ր...:  
**Ծիծառնի՛կ, ծիծառնի՛կ,**  
Ա՛խ, երբ դառնաս նորէն անուշ այս բունիկ,  
Պիտի լըսէ՞ս իմ բարեւիս դողդոց ձայն՝  
Թէ խըրթիթս հէք պիտի գտնես լուռ, ունայն...:  
Թըռլի՛ր յայնժամ գերեզմանիս իմ հողիկ,  
Հէք պանդուխատիս բեր հայրենի մի ցողիկ...  
**Ծիծառնի՛կ, ծիծառնի՛կ:**

ԽՈՐԵՆ ԱՐՔԵՊԻՍԿ. ՆԱՐ-ՊԵՅՑ

ԽՈՐԵՆ ՆԱՐ-ՊԵՅՑ (1831-1892). — Թրքանայ քնարական բանաստեղծութեան կարեւոր ներկայացուցիչներէն Աշակերտ Վենետիկի Մուրատ-Ռափայէլեան վարժարանին, սերժախոռ եւ լեզուագէտ: Իր քերթուածները արփոփուած են Առուելի Հայկական, Քնար Պանդիսին եւ Վարդենիի հաւաքածուներուն մէջ: Մշակած է նաև թատերական սեռը իր Արշակ Բ. եւ Ալաբրակա գործերով: Թարգմանած է Լամարթինի Les Harmonies, Դաշնակ անունով:



### Ֆրանսական Գրականութիւն

## ԻՆՉՈՒԻ ՑԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՆՔ

Շատեր լնդունելով հանդերձ արդի ընկերութեան վիճակին նկատմամբ եղած քննադատութիւնները, կը զայրանան բռնութիւն ի գործ դնելու գաղափարէն, անոնց կարծիքով, նախլնարելի պիտի ըլլար կտիկ կտիկ գործել, համոզկրիմ միջոցներով, ջանալով աստիճանաբար բարելաւել արդի ընկերութիւնը:

Բութեան մէջ ամէն բան, կ'ըսեն անոնք, բարեշրջութեամբ կը ձեւափոխուի. ընկերաբանութեան մէջ ի՞նչուկ'ուզէք գահավիժել իրերը և միեւնոյն եղանակով չշարժիլ: Ընկերութիւնը բռնութեամբ ձեւափոխել ուզելով, ամէն բան տակնուվրայ կ'ընէք տռանց բարիք մը արտադրելու, մանաւանդ գուշ ձեզ ջախչախել տալու վտանգին կ'ենթարկուիք, տռաջ բերելով յետաշրջութիւն մը որ նուազ բուռն չոփտի ըլլայ քան յարձակումը և այսպէս քանի մը դար ետ պիտի տանի յառաջդիմութիւնը:

Այս արամաբանութիւնը զոր կ'ընեն ուղղամիտ մարդիկ որոնք կը վիճարանին միմիայն լուսարանուելու բաղձանքով, երեւութապէս ճշմորիտ է և արժանի՝ ուսումնակրութեան:

×

Ճիշտ է. բնութեան մէջ ամէն բան կը ձեւափոխուի յամբ բարեշրջութեամբ մը, յաւանդիմութեան անընդհատ շարունակութեամբ մը, որոնք տապցուած են աստիճանաբար, և որոնք աննշարելի են, եթէ հետեւինք անմաս չընափախութեան, և աչքի կը զարնեն միայն ա՛յն տաեն երբ յանկարծ մէկ շրջանէն միւսը անցնինք: Այսպէս յառաջդիմած է կեանքը մեր երկրագունախն վրայ. ա՛յս կերպավ է որ մարդը բարձրացած է անամնական վիճակէն. այսպէս է որ քսանե-

բորդ դարու մարդը այլ եւս չի նմանիր քարէ դարու մարդուն :

Բայց բա՞ն մը կը մոռհան . այսինքն թէ՝ որպէս զի այդ շրջափոխութիւնը առանց ցնցումի կատարուի , պէտք է որ ո՛չ մէկ խոչընդոտի հանդիպի ճամբան . եթէ սոսացուած մղումը աւելի զօրաւոր է քան խոչընդուսները , կը խորակէ զանոնք , եթէ ոչ կը վիժի : Ամէն անգամ որ բախում մը կայ գոյ հղող բանի մը և յառաջդիմութեան մը միջեւ , յեղափոխութիւն կայ , ըլլա՞յ այդ ցամաքամասի մը սուզումը կամ գործարանաւորութիւն մէջ մամնիկի մը անհետացումը :

Այսպէս , այսօր հաստատուած է թէ երկրագանական մնձ յեղաջջութիւնները՝ հետու մեր երկրագունտին ներքին զօրաւոր մղումներէն առաջ հկած զարհութելի ցնցումներու և յանկարծական փոփոխութիւններու հետեւանքն ըլլալէ , պարզապէս արդիւնքն են յամբընթաց պատճառներու և անզգալի փոփոխութիւններու՝ որոնք գործած են հազարաւոր դարերու միջոցին : Այսպէս , գիտենք թէ մեր օրերուն այս միեւնոյն պատճառները որ մեր այս օրուան տեսած կէտին բերած են երկիրը , կը շարունակեն գործել և նոր կերպարանափոխութիւն մը կը սպառաւատեն :

Ամէն աեղ անձեւնները կը մաշեցնեն լեռները , կը թափանցն ամէնէն կարծր կրանիդներուն և կը կազմարուծեն զանոնք : Ո՛չ մէկ բան կը յայսնէ կատարուող յամը աշխատանքը , ո՛չ մէկ բան կը մատնէ զայն : Սերունդներ կ'անցնին առանց գնահատելի փոփոխութիւն մը զգացուած ըլլալու . և սակայն , աղւոր առատու մը լիոր կը կրի , կը փի , իր հետ քշելով անտառներ և գիւղեր , լեցնելով գետերու փոսերը , փոխելով անոնց ընթացքը , սուզ ու աւեր սփոխելով այդ դղբջիւնին մէջ : Բայց , անգամ մը որ յուզումը անցնի , կեանքը շուտով կը վերատանայ իր իրաւունքները և կը զեղու այդ յեղաջջուած նիւթերու բոլոր ծակտիքներէն , աւելի ուժեղ և աւելի աշխատ քան երբեք :

Երջափոխութիւնը կատարուած է շատ յամառօրէն , բայց

նկած է պահ մը ուր չէ կրցած շարունակել առանց վասնգի ենթարկելու իրերու տիրող վիճակը . ան շարունակած է իր ընթացքը , և լիու հմէն մաշուած՝ վիերէ , տակնուիրաց ընհլով ամէն բան :

×

Պարագան միեւնոյն է մեր ընկերութիւններուն մէջ : Ընկերային կազմակերպութիւնը , այդ կազմակերպութիւնը պաշտպանելու համար սուեզուած կարգերը՝ յառաջդիմութեան դիմագրաղ պատուարները կը նկրիայացնեն : Իսկ ընկերութեան մէջ ընդհակառակը ամէն բան կը ճգափ սպազմելու այդ պատուարները : Գալրափարները կը բարեփոխուին , բարբերը կը փոխուին , կամաց վարկարեկելով հին կարգերը՝ որոնք կանգուն կը մնան և կ'ուղին շարունակել զեկավարելու ընկերութիւնը և անհամները : Տարանջառուման յամը գործութիւնը երբեմն անզգալի է սերոնդի մը համար : Ճիշտ է , կը տեսնենք որ սովորութիւններ կ'անհետանան , նախալաշարում մը կը կրի , բայց այս անհետացումները աեղի ունեցած են անմքան յամառօրէն որ , ո՛չ մէկը գիտակցած է . միայն ծերերն են որ իրենց երիտասարդութեան սովորութիւնները բարգտակրով իրենց յաջորդող երիտասարդութեան սովորութիւններուն հետ , կը հաստատեն թէ բարբերը փոխուած են :

Բայց եթէ բարբերը փոխուած են , հին կարգերը , ընկերային կազմակերպութիւնը միեւնոյն մնացած են . անսնք կը շարունակին իրենց թումբերով գիմագրել ավելիներուն՝ որոնք իրենց վրայ կը յարձակին , և անզօ՞ր , կ'երթան կը փշրուին անոնց սովերուն առջեւ , գոհանալով քար մը վերցնելով հուսա կամ հունա : Ավելները իրենց կատարութեան մէջ կը ընան հազարաւոր քարեր խլել : Ի՞նչ է մէկ քարը սաղդատելով իրենց պատկառելի զանգուածին հետ : Ոչնչ է այդ . միայն թէ , ավելները իրենց հետ կը գլորին այդ քարը , և , նոր գրո՞ի մը մէջ , զա՞ն կը նետեն պատուարին վրայ որմէ իսկած են և իրեւե պարսպաքանդ կը գործածեն , անկէ ուրիշ քարեր ալ ինկելու համար , որոնք իրենց կարգին յարձակման միջոց-

ներ պիտի դառնան : Պայքարը կրնայ հազարաւոր տարիներ տևել . քարաժայուղ պակսած չի թուիր մինչեւ այն օրը ուր հիմէն մաշած՝ վիճ նոր գրոհի մը տակ , ճամբայ բանալով յաղթական արիքներաւն :

X

Կը բաւէ ուսումնափիել քիչ մը ընկերային մեքենակառութեան շարժումը , տեսնելու համար թէ իրերու զօրութիւնն իսկ է որ կը հարկադրէ յեղափոխական դառնադ : Անոնք , յեղափոխականները , հաստատած են թէ մարդկային ընկերութիւնը տառապեցնող չարիքներուն պատճառը իր իսկ կազմակերպութեան մէջ կը գտնուի , թէ քաղաքագէտներու կողմէ առաջարկուած բոլոր կիսամիջոցները , ամոքիչները՝ բացարձակապէս չեն կրնար ո՛ւ և է բան բարեփոխել . որովհետեւ անոնք հետեւանքները կը հարուածեն , փոխանակ պատճառները չնջելու :

Երբ մարդ լաւ կերած է , երբ քիչ շատ գոհացուցած է իր պէտքերը , գիւրին է սպասել : Բայց անոնք որ անօթի են ֆիզիքապէս և մտաւորապէս , անգամ մը որ չարիքը հասկան , այլեւս չեն գոհանար լաւագոյն ապագայ մը ընդհմարելով . անոնք կը փորձուին մտազնութեան շրջանէն անցնի գործի շրջանը :

Ճշմարտութենէ մը զօրեղապէս բռնկած մարդը կը մայութիւնի ինքինքը զապել զայն ուրիշներուն ալ ընդունել տալ և մանաւանդ զայն իրականացնել փորձելէ , իր գործները անոր հետ հաշտեցնելով : Արդի ընկերութեան մէջ նոր գաղափարներ կիրարկել փորձելը յեղափոխական գործ կատարել , ըմբուստանալ չէ : Այն ատեն , ի՞նչպէս կ'ուզուի որ անոնք որ ամէն բան ըրած են նոր գաղափարները տարածելու , մարդկութիւնը տառապեցնող չարիքները հասկցնելու , անոնց պատճառները բացարելու , գարմանը ցուցնելու , լաւագոյն ընկերութեան մը ուրախութիւնները չօշափել տալու համար , երթան կիսան ի-

րենց բացատրած գաղափարները իրականացնելու ջանացող մարդոց ճամբուն վրայ և ըսեն անոնց .

— Գոհացէ՛ք ակնկալութեամբ վայելելով ; շարունակեցէ՛ք տառապիլ , համբերեցէ՛ք . թերեւս օր մը ձեզ շահագործողները պիտի հաւանին քանի մը զիջողութիւններ ընել ձեզի :

Զարհութիլի հեգնութիւն մը պիտի ըլլար այդ :

ԺԱՆ ԿՈՎԱՎ

## ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՀԵՐՈՍԻ ՄԸ

Խաբէութեան պսակին յանդիման դիր Քու պսակդ , պսակ' մարտիրոսի .

Ահա կը մոնէց սեւ գերեզմանը .

Թո՛ղ որ գերազոյն արշալոյսը անցնի երթայ :

Փրկութիւնը իր մկրտութիւնը կ'ընդունի  
Արիւնով , եւ բոլորը , այր , կին , տղայ ,  
Համազարկերուն տակ , անաթեմայի հարուածներուն տակ  
Կիյան յաղթական , ու մահը կը պաշտպանէ զանոնք :

Մահը կը պաշտպանէ զանոնք . . . Բայց կեանքը լայն է ,  
Ան կըզգեսնէ Անօգուտը եւ Աղետալին ,  
Ու մեծ է ինչպէս յաւիտենականութիւնը :

Ողջըն , ո՞վ ժողովուրդ , ողջըն ընչազուրկ .  
Երկինքը ծեր մարտիրոսներուն , երկիրը՝ ծեզի ,  
Եւ պատմութիւնը՝ Վատանուն Աստուածութեան :

ՏԲԴ. ԱՄՏՈՒԼԱՅ ՑԷՎՏԵԹ

**Ա.ՊՏՈՒԼԱՅ. ՃԵՎՏԵԹ.** — Ապտուլայ ճէվտէթ եղած է առաւելապէս գաղափարի բանաստեղծը եւ աղատութեան երգիք՝

## ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

թուրք նոր գրականութեան մէջ։ Ոճի նրբութեան, պատկերներու գեղեցկութեան եւ լեզուի ներդաշնակութեան տեսակէտով, չի մըցիր իր ժամանակակիցներուն հետ, այլ իր քնարը տրամադրած է մերթ փիլտոփայական գաղափարներու եւ մերթ խորափորհուրդ մոտածումներու, մերթ ռազմերգներու եւ մերթ ազատութեան։ Ապոռւլահ ձէվտէթ բժշկական վարժարանի նախկին ուսանող, ընդվողներէն է համիտեան բռնակալութեան դէմ եւ դատապարտուած աքսորի, երգած է իր լքումը, կարմիր բռնապետութեան աւերները, ժողովուրդին տառապանքը եւ հեռուէն ընդնշմարուած լուսագիծ ապագան։ Այդ շրջանին կը վերաբերին ազատութեան շունչով տոգորուն իր քերթուածները, ուր կը հնչէ բռնապետութեան սարսափը եւ ազատութեան յոյսը։ Հիմնած է Խնրինա թերթը եւ Խնրինա մատենաշարը՝ խնամուած գործեր տալով հասարակութեան։ Խնրինա ընկերային պայքարի շաբաթաթերթ մըն է, որուն շուրջ հաւաքուած են նոյն նպատակին ձգտող թուրք մտաւորականներ։

Ապոռւլահ ձէվտէթ թարգմանած է Եւրոպացի լաւագոյն հեղինակներ, մասնաւորապէս Շէյքսփիրի գործերը։ Իր գլխաւոր երկերն են Վեհապէս եւ Գրականուրին, Թալուն Հեծեանիներ, Երկու Փափա, Արբանցի, Գիտորին եւ Վիլիտոփայորին եւ Խալանուրեան պատմուրին։ Հրատարակած է նաև Քրանուրին լեզուով բանաստեղծութեանց հատորներ։



Գրիգոր Նարեկացին գործը կը բազկանայ աստուածաբանական երկասիրութիւններէ, աղօթքներէ, քանի մը պատմական հաստուածներէ, և կրօնական բանաստեղծութիւններէ։ Այս բազմածեւ արտադրութեան մէջ, գաղափարի բացարձակ նոյնութիւն մը կայ սակայն։ Նոյն մղումն է որ իրեն պատմել, երգել կամ մեկնաբանել կու տայ։

Առաջին առղէն մինչեւ վերջինը, ասիկա գործն է Աստուծոյ գաղափարով հինոսացած մոքի մը։ Իրեն համար ամէն տեսակ նիւթ միջոց մըն է այդ գաղափարը արտայայտելու։ ու թերեւս ասիկա գաղափար մըն ալ չէ իր մէջ, որչափ խորունկ յուղում մը։ Նարեկացին այն սկզբաստիկ աստուածաբաններէն չէ որոնք յատակ ուսմաններով կ'որոշեն Աստուծոյ գաղափարը, հանդերձնակ կեանքին մանրամասնութեանց վրայ կը վիճին, կամ բնազանցական պատճառաբանութիւններով մարդուն հոգին ու կեանքը կը բացատրեն։ Ինքը բանաստեղծի, տարօրինակ կերպով ջղուա բանաստեղծի հոգի մըն է, որ կանուխէն բաղիսած է Աստուծոյ գաղափարին, անոր մեծութենէն ինքզինքը ջախջախուած զգացած է և որ ամբողջ կեանքին մէջ այդ ցնցումին հիւանդ ու տառապեցնող զգայութեամբը կը սարսուայ։ Երբեք իրեն համար բանածեւ մը չէ Աստուած, երբեք բնազանցական սամանով մը չէ որ զայն կ'որակէ։ Իրեն համար անիկա անհունը, անծանօթը, անհամն է, բայց միանգամայն անհուն մը որ զգալի է, անծանօթ մը որ զինքը ամէն կողմէ կը սեղմէ, անհաս մը որուն խորհուրդը չօշափելի վէրքի մը պէս իր հոգին կը ցաւցնէ։ Զանիկա իր մէջ կը զգայ, իր վերեւ, իր չուրչ, և անոր վրայ մտածելը՝ իրեն համար, հեռու վերացական խոհանք մը ըլլալէ, ցաւ մը, սարսափ մը կամ երանութիւն մըն է՝ վայրկեանին համեմատ, միշտ զգացում մը, գրեթէ նիւթեական զգացում մը։ Ասոր համար է որ իր արտացայտութեան ձեւը քնարերգութիւնն է

միշտ, զինքը ճգմող զգացմանց ու զգայութեան սասարիկ, գրեթէ բնազդական արտարձակում մը, ուր ամէն բան կը բրդի գերագրգռուած կրեւ ակայութենէ մը և փրթելու չափ ձգտուած զգայութենէ մը:

Աստուծոյ գաղափարը՝ այս կերպով զգացուած և այս կերպով արտայայտուած, ահա իր ամրող գործը: Այդ գաղափարն ու այդ ձեւն է որ կը գանենք իր Ապարանից խաչին պատմութեան մէջ, ուր զիւցազներգական քնարերգութեամբ մը կը պատմէ խաչին մէկ կտորին Յունաստանէն հանդիսաւոր և հրաշագործ փոխադրաւթիւնը մինչև Մոկաց աշխարհը, և որուն կցուած են խաչին ներբող մը և Աստուածածնին հոչակաւոր ներրողը, իր բանաստեղծական ամէնէն կրակոս հաստածներն մէկը, այդ գաղափարն ու այդ ձեւը՝ Առանից ի գովիս ճառին, ինչպէս Յակոբ Մծբնոյ հայրապետին գովիսին, ինչպէս Երգ Երգոցին մեկնութեան մէջ, զոր զրած է Նիւսացոյն նոյնօրինակ գործին նմանողաւթեամբ: Այդ գաղափարն ու ձեւը՝ իր Գանձերուն և իր հրաշալի Տաղերուն մէջ, Բայց այն գիրքը ուր ամէնէն խորունկ և ամէնէն ընդարձակ կիրպով կը գանենք այդ ներշնչումը և այդ ոճը՝ իր ողբերգութեանց գիրքն է, իր Աղօթամատեանը, Նարեկը:

Եւ ճիշտ անոր համար այդ գիրքը հեղինակին հոգին ամէնէն ծշմարիտ արտայայտութիւնն է, որ ամէնէն քիչ աստուածաբանականը և ամէնէն շատ քնարերգականն է իր ամրող գործին մէջ: Երգ Երգոցին մեկնութիւնը, գրեթէ ամրող աստուածաբանական, իր երկասիրութեանց մէջ զրական տեսակէտով ամէնէն տկարն է: բանաստեղծը քնարգի մը կապուած, անոր կը հետեւի քայլ առ քաղ, բացատրելու վարդապետական աշխատութիւնը կը կատարէ՝ ուր աւելի իր աստուածաբանի հմտութիւնը և ճարտարութիւնը կ'երեւայ քան բուն իսկ իր հոգին, թէեւ նորէն իր հոգին, իր բանաստեղծի հոգին կը մատնուի՝ մեկներու համար Ս. Գրքին ամէնէն բանաստեղծական գլուխն ընտրելու հակումին՝ ինչպէս իր մեկնողական ոճին մէջ: Ապարանից խաչին պատմութիւնը եւ

Մծբնայ Յակոբ հայրապետին գովեստ երկու հոյակապ կառներ են քնարերգական վիզումի, ուր քրիստոնէական «հրաշալին» այնչափ խոնդով, այնչափ հաւատքով և այնպիսի պերճ երեւակայութեամբ մը արտայայտուած է որ, այդ երկու հասուածները քրիստոնէական դիւցաղներգութեան երկու ծշմարիտ գրուագներ կը դառնան, համոզման ու բանաստեղծութեան ուժովը՝ շատ վեր Դասոյի կեղծ դիւցաղներգութիւնէն: Սակայն այս բոլոր էջերուն մէջ, քնարերգութիւնը կամ աստուածաբանական, կամ վիստողական է, և ասովէ անձնական բանաստեղծութիւն մըն է, քիչ յարմար ամբողջութեամբ արտայայտելու Նարեկացին հոգին, ամէնէն անձնականը մեր զրական հին դէմքերուն մէջ: Որպէս զի Նարեկացին իր բովանդակ ուժովմա ինքինքը մեզի ճանչնէ, պէտք է որ դէպքերը, աստուածաբանական կնծիուները ցնդին անհետանան, և ինքը մինակ մնայ իր սեւեռեալ զաղափարին հետ, և այդ ամէն բանէ անշատման մէջ՝ ինքինքն քրէ միայն: Եւ Նարեկին մէջ, — բայցի բանի մը գլուխներէ, ինչպէս Երրորդութեան դաւանանքին և Աստուածածնի պաշտամունքին բացարութիւնը Միւռունի թարգմանողական աղօթքը, — ասուրած է միայն:

Ծայրէ ծայրը, այդ գիրքը երգն է միակ հոգիի մը, իր ցաւերուն, իր զմայանքներուն, իր դողերուն, իր ամրող յուղումներուն: Եւ ինչ որ այդ երգը կը լայնցնէ, մեծ արուեստի այն էական յատկանին է որով գործը ընդհանուր և մասնաւոր է միանգամայն, մարդկային և միանգամայն անհատական. կը զգանք որ իր վրայ խօսած ատենը, բանաստեղծը ամրող մարդկութեան հոգին իր մէջ խտացած կը տեսնէ. ինքինքը ինկած զգացող այդ էակը որ բարձունքներուն աշքը յառած՝ գթութիւն կ'աղաչէ, այդ էակը ամբողջ մարդկացին աղգն է: Բայց բանաստեղծը այնչափ ուժով, այնչափ անձնապէս կը զգայ այդ ընդհանուր զգացումը, որ իր երգը անհատական չեշտ մը կ'առնէ, յատակ եսի մը ձայն կ'ըլլայ, — երգը Մարդուն, և մարդու մը: Եւ այնպէս այդ-

ազօթքի գիրքը զոր բանաստեղծը գրած է մարդկութեան իդ  
ձը ուղեղով արագացակ առ Աստուած, իր հոգին խոսափա-  
նանքը եղած է, ահսակ մը անվերջ խօսակցութիւն Աստուածոյ  
հետ: Աղօթքին ընդհանուր ախաղուր, արդէն, լաւագոյն բա-  
ցատրութիւնն է ամբողջ գրքին. «Ի խորոց սրտի խօսք ընդ  
Աստուածոյ»:

ՄՐԵԱԿ ԶՈՒԱՆԵԱՆ

## ԲԱՆՈՒՈՐՆԵՐԸ

Այդ մենք ենք գալիս՝  
Մաշուած բաճկոններ, իւղոտ ու մրոտ,  
Տրորուած գտակ, աղոտոս մազերով.  
Մեծ մասամբ դեղնած, գծուծ եւ բոկոտ,  
Երբեմն տժգոյն, երբեմն անխոռով.  
Երբեմն քաղցի, լուռ տառապանքի  
Սեւ կնճիռների անջինջ կնիքով,  
Երբեմն ըմբոստ արհասմարհանքի,  
Անզուսպ զայրոյթի վրէժի թոյնով.  
Դեռ վաղ ծերացած հոգեմաշ ցաւից,  
Լոյսի, թարմ օդի տենչանք դէմքերիս  
Ու մարդավայել ապրելու յոյսից,  
Դեռ խոր վէրքերի կսկիծ սրտերիս՝  
Այդ մենք ենք դալիս...  
Մենք, բանուորներս՝ տողած փորերի  
Շերտուոր ճարպի, ոսկու դէզերի  
Անվարձ մշակներ...  
Մենք, բանուորներս՝ վշտի, արցունքի,  
Կիսաքաղ կեանքի, բանտի, աքսորի  
Անբաժան ընկեր...

Մենք, բանուորներս՝ ապրելու ահից  
Կեանքի շուկայում ստոր վաճառքից  
Էժան ծախուածներ...

Ու մեծ տղրուկներ, մարդկային կեանքի,  
Ստեղծագործութեան անարգ խեղդիչներ.  
Դուք՝ փարթամութեան, անառ ակ տենիի  
Քնած խիղճներով թմրած խլուրդներ.  
Դուք, ամօթապարտ գերեզման փորող  
Գարշ դահիճներդ սուրբ ազատութեան,  
Զեր նմանների արիւնը լավող,  
Բողբոջ յոյսերի գեւեր հոգեհան,  
Գուցէ չմնք շոյումմեր տանգուած դէմքով  
Զեր նուրբ զղերը, հոգով քաղցածներ,  
Դուք՝ կուշտ մարմիններ:

Զէ՞ որ մեր արեան մի մի կաթելով,  
Աղի ու լեղի թափած քրտնքի,  
Դառն արցունքների անվերջ հեղեղով,  
Մեր բազուկների հուժկու, ժրաջան,  
Կոր թիկունքների, հոգու տագնապով,  
Մեր զլիին պատրաստ ամէն մի փայրկեան  
Չարաբաստ մահուան անկուր սարսափով  
Մնունդ էք առնում,  
Ապրում, իւղ կապում...

Եւ վաստակներիս չնին փշրանքներ  
Դժգոհ շաբտում քաղցած ամբոխիս  
Կ'ասես մարդկութեան մենք խորթ զաւակներ.  
Դուք՝ վայելչութեան, անարդար կեանքի  
ընտիր ըմբիշներ...

Հա՛, մենք ենք գալիս  
Դարեւոր վշտի զրկանքի բովից,  
Հալածանքների, գարշ ստրկութեան

Մոռացուած խաւից՝  
Կրծքով փշրելու փառքը տիրողին,  
Գահը բռնութեան, ստրուկի շղթան,  
Նոր ուղի հարթել մեր նմաններին,  
Արժանի կոչման, հաւասարութեան՝

Այդպէս ենք գալիս...

Տ. ԿՈՒՐՂԻՆԵԱՆ

### ՅՈՒՆԱՆԻԿ ԿՈՒՐՂԻՆԵԱՆ.

Առաջին քերթողուհին կովկասահայերու  
մէջ: Տիկին կուրղինեան ձգտումով լն-  
կերպարական, երգիչն է թշուառներուն եւ  
աշխատանքի գոհերուն՝ բանուորին եւ  
գիւղացիին:

Կուրղինեանի քերթուածները՝ յաձախ  
անհաւասարակշեռ, մի են անկեղծու-  
թեամբ, գորովով եւ երբեմն նոյն իսկ  
ըմբուստութեան ամէնահզօր շունչով: Հայ  
Ատանէկրին կը բազմայ ըլլաւ Տիկին Շու-  
շանիկ եւ յաջողած է արդէն:



### ԽՈՐՃՈՒՐԴԸ ԱՐՈՒԵՍՏԻՆ ՄԷԶ

#### 1

ԿՐՈՆՔԸ ԵԻ ԱՐՈՒԵՍՏԱԳԵՏԸ

Եթէ կրօնասէր բառով կը հասկցուի այն մարդը որ կը  
կապուի կրօնական մասնաւոր հրահանգներու, որ կը խոնարհի  
մասնաւոր վարդապետութեանց առջեւ, անտարակոյս հս կրօ-  
նասէր չեմ: Արդէն ո՞վ կայ այդպէս մեր դարուն մէջ, ո՞վ  
կրնայ հրաժարիլ իր քննադատական մաքէն և դատողութենէն:  
Բայց, լստ իս, կրօնքը հանգանակի մը թոթավումէն ուրիշ  
բան մըն է: Անիկա զգացումն է ամէն բանի որ անմեկների է  
և անտարակոյս անբացարելի՝ աշխարհի մէջ, —Պաշտամունքն  
է անիկա անձանօթ Զօրութեան որ անմիթար կը պահէ տիե-  
զերական օրէնքները և կը պահպանէ էակներու տիպերը.  
Կունումն է անիկա այն ամէնուն՝ որ բնութեան մէջ չի-  
նար մեր զգայարանքներուն տակ, իրերու այն անսահման  
բովանդակ տարածութեան՝ զոր ո՞չ մեր մարմին, ո՞չ ալ մեր  
մտքին աչքերը կարող են տեսնել. մեր գիտակցութեան խո-  
յանքն է անիկա գարձեալ՝ դէպի անհունը, յաւիսաենակա-  
նութիւնը, պէպի գիտութիւնն ու սէրը անսահման, խոսուու-  
ներ թերեւս պատի՛ր, այլ որոնք այս կեանքի ոկղղէն իսկ  
բարախիկ կու տան մեր մտածումը՝ իբր թէ անիկա թեեր ու-  
նեցած ըլլար:

Այս իմաստով կրօնասէր եմ ես:  
Եթէ կրօնքը գոյութիւն չունենար, ես պիտի ուզէի  
հարել զայն:

Ճշմարիտ արուեստագէտները վերջապէս մահկանացունե-  
րուն ամէնէն կրօնասէլներն են:

Կը կարծուի թէ մենք մեր զգայարանքներովը կ'ապրինք  
և երեւոյթներու աշխարհը բաւական է մեզի: Մեզ մանուկնե-

ըու տեղ կը դնեն , սրոնք կ'արմէնան փաղփուն գոյներով և ձեւերուն հետ կը զրօնուն՝ իբրեւ պուազիկներու հետ . . . Սիալ կը հասկնան մեզ : Գիծերը և նրգերանգները , մեզի համար , թագուն՝ իրականութեանց նշաններն են միայն : Մակերեսներէն անլին , մեր նայուած քնները կ'ընկղմին մինչև հոգիին և երբ անկէ ետք մենք կ'օրինակենք շրջագեկ . կը ճոխացնենք զանոնք այն հոգեկան պարունակութեամբ զոր կը քողարկեն անոնք :

Երուեստագէտը, որ արժանի է այս անունին, պարտաւոր է արտայայտել բնութիւնն բովանդակ ճշմարտութիւնը, ոչ թէ միմիայն արտաքին, այլ նաև, այլ մանաւանդ ներքինն ճշմարտութիւնը:

Երբ լուս քանդակագործ մը կը կաղապարէ մարդկային իրան մը, միմիայն դնդերներ չէ որ կը ներկայացնէ անիկա... այլ այն կեանքն է որ կը կենդանացնէ զանոնք... աւելի քան կեանքք... այն զօրութիւնն է՝ որ զանոնք ձեւակերտեց ու անոնց հաղորդեց ըլլայ չնորհը, ըլլայ ուժքը, լլայ սիրարկու հրապոյը, ըլլայ կրքերու անսանձ թափի:

Միքէլ Անձէլո մընչել կու տայ ստուգծագործ ուժը կենացնի բոլոր միտերուն մէջ . . . , իսկ Լիւքա տէլլա Ռօպիա զայն կը ժպտեցնէ սասառ ածային կերպով : Սյապէս, իւրաքանչիւր արձանագործ, համաձայն իր խառնուռած թիմ, Բնութեան կու տայ կամ ահարկու, կամ խիստ քաղցր հոգի մը :

Բնանկարիչը աւելի հետուն կ'երթայ թերեւս։ Միմիայն կենդանի էակներուն քով չէ որ անփկա կը տեսնէ ափեզերական հոգիին արտացոլացումը, այլ և՝ ծառերուն, մացաներուն, դաշտերուն, բաւրներուն։ Ինչ որ շատ մարդոց համար ուրիշ բան չէ եթէ ոչ փայտ ու հող, — մեծ մնանկարչին կ'երեւայ անփկա՝ իրեւ դէմքը անբաւ էակի մը։ Քօրօ բարութիւն կը տեսնէր՝ ցրիւ, ծառերու գագաթին վրայ, մարդագետնին խոսին վրայ և լիճերուն հայելիին վրայ։ Միյեէ անոնց մէջ կը տեսնէր աառապանք և համակերպութիւն։

Ամէնուրէք մեծ արուեստագէտը՝ հագիխն պատասխանելը

կ'իմանայ իր հոգիին : Ո՞ւր պիտի գանէք մարդ մը որ աւելի  
կրօնասէր ըլլայ :

Քանդակագործը պաշտամունքի գործ մը չըներ գարձեալ,  
երբ կը նշմարէ իր ուսումնասիրած հեւերուն վիճաշուք նկա-  
րագիրը, երբ վաղանցուկ գիծերուն մէջէն գիտէ զատել իւ-  
րաքանչիւր էակի յաւեսնական տիպը, երբ կը թուի նշմարել  
նոյն իսկ աստուածութեան ծոցին մէջ այն անփոփոխ մօտէլ-  
ները, որոնց վրայ թրծուած են բոլոր արարածները: Դիմե-  
ցէք, օրինակի համար, եգիպտական արձանային գլուխ-գոր-  
ծոցները, մարդկային կամ կենդանական դէմքեր և բաէք թէ  
էական չրջագծերուն շեշտումը օրէներգի մը խոռովիչ տպաւո-  
րութիւնը չըներ: Ամէն արուեստագէտ, որ ձիրքն ունի ընդ-  
հանրացնելու ձևերը, այսինքն գուրս հանելու անոնց արարած-  
անութիւնը՝ առանց դատարկելու զանոնք իրենց կենդանի  
իրականութիւնէն, կ'առթէ միեւնոյն կրօնական յուղումը,  
որովհետև մեզի կը հաղորդէ այն սարսուռը՝ զսր ինք ան-  
ձամբ զգացած է անմահ ձշմարտութեանց առջեւ:

2

ՏԵՍԱՆՅԵԼԻՔՆ ԱՆԴԻՆ

Խորհուրդը, այս միջնորդան է, որուն մէջ կը թափա-  
ւուին արուեստի գեղեցկագոյն գործերը։

Այդ գործերը կ'արտացայտնեն, արդարեւ, ամէն ինչ որ  
հանձարը կը զգայ Բնութեան դիմաց։ Զայն կը ներկայացնեն  
բովանդակ պայծառութեամբը, բովանդակ շքեղութեամբը գոր  
մարդկային ուղեղ մը կրնայ գտնել անոր մէջ։ Բայց, հարկա-  
դրաբար նաև անոնք կը բաղխին անհուն Անձանաչելիին որ  
ամէն կողմէ կը ծածկէ Ծանօթին խիստ փոքր գունդը։ Որպէ-  
հատեւ վերջապէս մինք կը զգանք և մինք կ'ըմբռնենք աշ-  
խարհի մէջ մրայն իրերու այդ փոքրապոյն մասը, որով անոնք  
կը ներկայանան մեղի և կրնան ապաւորել մեր զգայրանք-  
ներուն և մեր հոգիին վրայ։ Իսկ բոլոր միացածը կ'ընկղմի

անհուն մժութեան մը մէջ : Եւ նոյն իսկ մեր ամէնէն մօտիկը հազար բաներ ծածկուած են, որովհետեւ մենք այնպէս կուգ-մուած չենք զանոնք տեսնելու :

Գիշեցիկ գործերը, որ ամէնաբարձր վկաներն են մարդ-կային խմացականութեան և անկեղծութեան, կ'ըսեն այն ամէնը՝ ինչ որ մօտէն կրնայ լսութիւ մարդուն վրայ և աշխար-հի վրայ, ու յետոյ անոնք ըմբռնել կուտան թէ կայ ուրիշ բան մը՝ զոր մարդ չի կրնար ճանչնալ :

Ամէն հրաշակերտ ունի այս խորհուրդաւոր նկարագիրը : Մարդ միշտ անոնց մէջ կը գլխու պառյտ տուող բան մը : Յիշեցէք այն հարցական նշանը որ կը սաւառնի վինչիի բոլոր նկարներուն վրայ : Բայց անիրաւ եմ իրեւ օրինակ ընտրելով այս մէծ միտթիքը, որուն մէջ իմ թէզս չափազանց դիւրութեամբ կը հաստատուի : Լաւ է որ առնենք ծիսրծինի վսիմ Դաւոսային Նուազահանդիւրը : Ապրելու ամբողջ քաղցր ուրախութիւնն է ան . բայց անար կը միանայ տեսակ մը մեղա-մաղձու արբեցութիւն, — թէ ինչ է մարդկային ուրախու-թիւնը, ո՞րկէ ուգայ անիկա և ո՞ւր կերթայ : Գաղտնի՛ք կեանքի :

Առնենք գարձեալ, եթէ կուզէք, Միյլի Հասկաղու-իիները : Մէկը այդ կիներէն որոնք սաստիկ կը յոգնին տօ-թազին արեւին տակ, գլուխը վեր կը վերցնէ և կը նայի հո-րիզոնին : Եւ մեզի այնպէս կուգայ թէ այդ հսակոշտ գլխուն մէջ՝ գիտակցութեան փայլատակումի մը ընդմէջ սա հարցումը կայ — ի՞նչ բանի համար :

Աս է այն խորհուրդը՝ որ կը ծիայ բոլոր գործին վրայ : Ի՞նչ բանի համար է այն օրէնքը՝ որ արարածները կը շղթայէ գոյութեան՝ զանոնք տառապել տարու համար : Ի՞նչ բանի համար է այն յաւիտենական խանձը որ անոնց սիրել կուտայ կեանքը, որ սական և այնպէս այնքան ցաւստանջ է : Տագնապիչ առեղծուած :

Եւ միմիայն քրիստոնէական քաղաքակրթութեան հրա-շակերտները չեն որ կը թողուն այս խորհրդաւոր տպաւու

րութիւնը : Նոյնը զգալի է նաև հին արուեստի հրաշակերտնե-րուն առջեւ, օրինակ, Պարթենոնի Երեք Պարկաներուն առ-ջեւ : Ես Պարկայ կոչեցի զանոնք, որովհետեւ ա'ս է նուիրա-գործուած անուանումը, թէեւ գիտաններու կարծիքով, այդ արձանները կը ներկայացնեն ուրիշ դիւցուհիներ . բայց ինդի-րը ասուր վրայ չէ . . . Խնդիրն ա'յն է որ երեք նատած կի-ներ են անոնք, բայց իրենց դիրքը այնչափ պայծառ, այնչափ վեհաշուք է որ կարծես թէ անոնք մասնակից են վեհ բանի մը՝ զոր մարդ չի տեսներ : Սնոնց վրայ Կ'իշխէ իրապէս մեծ խորհուրդը, — աննիւթական, յաւիտենական բանականութիւ-նը, որուն կը հազարանդի բովանդակ Բնութիւնը և որու երկ-նային աղախիներն են իրենք՝ այդ կիները :

Այսպէս, բոլոր վարպետները կը յառաջանան մինչեւ այն ցանկապատը՝ ուրիէ անդին Անձանաչկիլն է : Անոնցմէ ումանք անոր դէմ ողբագին կը ջախչախին իրենց ճակստը : Ուրիշներ, որոնց երևակայութիւնը աւելի գեղածիծալ է, կը կարծեն թէ պասին անդիի կողմէն կը լսեն գաղանի մրգասաւանը Եեցող քաղցրանուագ թուչուններու գեղգեղանքը :

ՕԿԻԱՍԹ ՌՈՏԷՆ

## ՊՈՎԱ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

## ԼՈՅՍԵՐԸ

Չեմ յիշեր թէ երբ, շատ ժամանակ առաջ, աշնան մութ խաւար գիշերով ինծի վիճակուեցաւ նաւակով ճանապարհոր-դել Սիպիրիոյ մասյ մէկ գետին վրայ : Յանկարծ, գետին պայուտ եկած տեղը, մեր առջեւ մութ լեռներուն տակէն փայլեցաւ լոյս մը :

Փայլեցաւ պայծառ, ուժգին, բոլորովին մօտիկ . . .

— է՞ն, փա՛ռք Աստծոյ — ըսի ես ուրախացած, — գիւղ է, մօտ է գիշերատեղին :

Թիավարը ետ դարձաւ, ուսերողն վրայէն նայեցաւ լոյսին և նորէն ծանրացաւ թիերուն :

Հեռու է դեռ:

Ես չաւաստացի. լոյսը ա՛յնքան մօտ կը թուէր, և անորոշ խաւարին մէջէն առաջ կը խաղար: Բայց թիավարը իրաւացի էր. պարզուեցաւ. որ խակապէս հեռու էր:

Գիշերային այդ լոյսերուն յատկութիւնն է խաւարը պատռելով մօտենալ, քաղել ու խսասանալ, խաբել և գրաւել՝ իրենց մօտիկութեամբ: Կը թուէր թէ ահա մէկ երկու թի և և ճանապարհը կը վերջանայ... Մինչդեռ—շատ է հեռու:

Եւ դեռ երկար կ'ընթանայինք մնաք այն դաժան ու թանաքի պէս ու գետով: Կիրճերն ու ժայռերը դուրս կը լողային, կը մօտենային ու կը հեռանային, մնալով ետիւ և կարծես կորսուերով անծայր տարածութեան մէջ. իսկ լոյսը կը մնար, միշտ կը մնար, մեր առջեւ փայելով ու գրաւելով՝ առաջուայ պէս մօտիկ և առաջուայ պէս հեռու:

Այժմ շատ անգամ ես կը յիշեմ և՛ այդ ժայռոտ լեռներուն առուելմահրովը ծածկուած մութ գետը, և՛ այդ պլազմոդ լոյսը: Միայն զիս չէ որ շատ լոյսեր, առաջ ալ, յետոյ ալ գրաւեր են իրենց մօտիկութեամբ: Բայց կեսնքը դեռ կը հոսի նոյն մռայլ ափերուն մէջէն, իսկ լոյսերը դեռ շատ են հեռու: Եւ նորէն պէտք կ'ըլլայ ուժ տալ թիերուն...

Բայց և այնպէս... բայց և այնպէս կոյսերը մեր առջեւն են...

Վ. ԿՈՌՈՒԷՆԿՈ

## Ա Ն Ա Ռ Ա Կ Ը



Անէ՛ծքրդ, Հա՛յր, փոխեց ոսկիս մութ պլղինձի,  
Բայց քանի որ շամբուշ կուռք մը պէտք էր ինձի՝  
Ես պլղինձով ալ պատրանքնե՛րս ծուլեցի:

Անէ՛ծքրդ, Հա՛յր, դարձուց նաշի՞նըս սեւ հացի,  
Բայց քանի որ սեղան մը շուայտ պէտք էր ինձի՝  
Ես սեւ հացովն ալ հեշտ պատա՛ռըս ծամեցի:

Անէ՛ծքրդ, Հա՛յր, փոխեց կընդրուկս անարգ գուղձի,  
Բայց քանի որ բզզլսանք մը պէտք էր ինձի,  
Ես այդ գուղձովն ալ երազներս ծըխեցի:

Անէ՛ծքրդ, Հա՛յր, պերճ պատմուճանս դարձուց քուրձի,  
Բայց քանի որ կուշտ վայելք մը պէտք էր ինձի՝  
Ես այդ քուրձովն ալ կուշտիս հե՛ւքը ծածկեցի:

Անէ՛ծքրդ, Հա՛յր, նրազըս դարձուց ճայրոտ բոցի,  
Բայց քանի որ հըրայրք մը տենդ պէտք էր ինձի՝  
Ես այդ բոցովն ալ շիլ աչքներս վառեցի:

Անէ՛ծքրդ, Հա՛յր, գոհար քարերս դարձուց խեցի.  
Բայց քանի որ զիրկ մը զրոգանք պէտք էր ինձի՝  
Թամարներու կուրձքէն զանոնք ես կախեցի:

Անէ՛ծքրդ, Հա՛յր, ցուպս ալ դարձուց բարկ խայթոցի,  
Որ արիւնեց զիս խածուածքով պատիժ օձի,  
Բայց քանի որ ապրիլ մը կար, ա՛հ, վայ ինձի,  
Ազտոտ խոզի երամակներ արածեցի...

\* \*

Օրհնութիւնդ, Հա՛յր, փշրած եմ կուռքս անհանճար՝  
Որ զիս խաբեց չարաշար.

Աւ չիմ մօտիր այն սեղանին ես երբեք  
Որ զիս լրքեց սովարենկ:

Օրհնութիւնդ, Հա՛յր, բզզլսանքիս անդունդին  
Զափած եմ խո՛րքը մըթին.  
Աւ կը սոսկամ այն վայելքէն՝ որ կիրքի  
Ամպրոպներով կը մըըրկի:

Օրմնութիւնդ, Հա՛յր, բոցը մարած է հրայրքիս՝  
Որ մոխրակոյտ մ'ըրաւ զիս.  
Աւ զիրկէդ զատ տեղ մը չունիմ ապահով՝  
Ուր թաղուիմ պի՛նդ գորովով։  
Օրմնութիւնդ, Հա՛յր, խոզի լապիրշ ախտերէն  
Մէջ սրբած է նոգիս.  
Վարձկանդ ըլլամ, ըզքեզ պաշտեմ, դու նորէն  
Իբրեւ Աստուած օրմնէ զիս։



## ԱՐՆՈԼՏ ԴԱՏԱԿՈՐԻՆ ՊԱՏԱՀԱՐԸ

### 1

Արմոլտ դատաւորը սովորութիւն ունէր ամէն ամառ գալ  
հանգչի Հանճոսի եղերքը՝ Պինկէնի մօտ, փոքրիկ խազաղ  
աւանի մը մէջ՝ ուր իր պաշտօնին, հոգերը կը մոռնար. Հոն  
երկու ամիսի չափ հեշտ ու բուսական կերանք մը կ'անցընէր՝  
իր պարաէզին վարդենիները հատաներով, իր հաւերտուն կեր  
սաղով, և օրուան տաք ժամերուն՝ կարդալով հաւաքածոներ  
վաղեմի առասպեկներու, որոնց յաւիսենական հերտը իր ուս-  
քին տակ պառուող մեծ զիսն էր. իրիկունները, կ'երթար կը

հստէր դալարազարդ հովանոցին տակ կապելայի մը որ ջու-  
րին վերեւ կը գահէր։

Օրուան լաւագոյն վայրկեանն էր ատ, այն վայրկեանը  
ուր դատաւորը էակներու լուսութիւնն ու իբերու մրմոնչը կը  
վայելէր. կը լսէր ճողիփիւնն ալիսաներաւն որոնք ափունքին  
վրայ կը մարէն, հեռու ժխորէն մեծ կոհակին որ դէպի ծովը  
կը դիմէր. և անուշ խանդաղատանքով մը կը առգործէր՝ մտա-  
ծելով ճակատագրին վրայ այդ ջուրի կաթիներուն, գորս  
սպնգային հողը կը ծէր և որոնք Մայանսի զանգակատուններն  
իրենց մէջ հայելացնէր յետոյ Քոյսնելինները պիալ չտեսնէին.  
որովհետեւ Արմուտ դատաւորը զգայնոտ էր, և եթէ տարուան  
լնթացքին մէջ պաշտօնին բերումով զիտէր անզգայ մնալ  
մարդկային ցաւերուն, գիւղազնացութեան միջոցին՝ չափա-  
զանց զգայուն կը դառնար անտառներու. հեծեծանքին և ալիք-  
ներու ողբին։

Սյս անգամ, իր մեկնումին նախընթաց օրը, Արմուտ դա-  
տաւորը, հովանեակին տակ իր սովորական տեղը նասած, փոք-  
րիկ փոքրիկ ումակերով կը խմէր թուխ գարեջուրը զոր իրեն  
ամէն օր կը հրամցնէին և որ հենց այդ աւանին մէջ կը պատ-  
րաստուէր, համենդ ու զով գարեջուր մը, զոր միամիայն այդ  
տեղը կը խմէր և որուն կարօտը կը քաշէր ամերով ձմեռը:  
Մելամազօրէն կ'երազէր, միայն խմելու համար թօթափելով  
մերթ իր երազանքը, անձնատուր ըլլալով սիրական խմելիքին  
զգլիսի հրապոյրին. բաժակները բաժակներուն կը յաջորդէին,  
և ինքը մտիկ կ'ընէր գետին շշուկին. Բոլոր իրիկունը՝ գուար-  
թօրէն ծանրաբեռն նաւեր հոսանքն ի վար իջած էին դէպի ի  
Պինկէն տանելով նուագածուներու և երգիչներու խումբեր,  
որոնք կ'երթային երաժշտական խրախճանք մը հանդիսաւորել  
և հնչուն ծայներէ թնդացուած յանկերգները բլրակներու ու  
ափերուն խաղաղութիւնը վրդոված էին.

Երբ կէս գիշերը հասաւ, լուսթիւնը վերստին տիրած էր  
գիւղին, և Արմուտ իր տունն ու պարաէղը դառնալէ առաջ.  
որոշեց Հանճոսին եղերքն ի վար պարտիլ. Ոտքի ելաւ գլուխը

քիչ մը ծանրացած, և թէպէտ աչքը՝ գարեջուրին գոլորշիներէն թեթև մը պղառած՝ կը խաղար, մանրաքայլ յառաջացաւ, Գեշերը շատ սև էր. խորհնեցաւ թէ լուսինը, որ արդէն բարձունքները կը կապուտցնէր, իր վերադարձը պիտի դիւրացնէր եւ վճռապէս շարունակեց քայլել:

Արնոր կը կարծէր իր առջեւէն անցնիլը տեսնել, շարժուն ու խուսափուկ հայելին մէջ ցոլացած, այն բնական գեղցիկ դիրքերուն՝ որոնք գետին վրայ հակած էին զայն հմայելու և կեցնելու համար: Կը տեսնէր քաղաքներու կիսադէմքեր, հեռաւոր կիսադէմքեր որոնք կը փախչէն երբ կը ծուէր զանոնք լաւ եւս զանազանելու համար. յետոյ՝ տափակ մարգագետինները բոժոժներով սարսուռն. և ծառաշատ պուրակներ զորս կ'ոգեւորէր մեծ թռչուններու թեւածումը: Փափաք կը զգար բռնել ամէնքն ալ, պուրակները, մարգագետիններն ու քաղաքները: Ուժեղ տենչ մը զինքը համակեց մեկնելու, հեռու երթալու աւանէն ու նոյն խսկ կապելայէն ուր ա'յնքան լաւ գարեջուր մը կար խմելու. բազուկները դէպի առաջ երկնցուց, ոտքի եղաւ, աւելի մօտ եկաւ գետին, ականջ դնելով թիակներու հեռաւոր բախումի մը. այն նաւակն էր որուն կը սպասէր, զոր կը գուշակէր և որ եկաւ, երկայն նաւակ մը զոր կը վարէր լոիկ թիավար մը:

Ան կանգ առաւ իր առջեւ. թիավարը նշան մը ըրաւ. Արնորտ, անասելի հրճուանքով մը, ցասակեց նաւակին մէջ և դէպի խելաց կողմի նաստարանն ուղղուելով, դեկին կրթնեցաւ, սրաւնքները երկնցնելով ու զլուխը դէպի ի ետ նետելով: Երանութիւն մը կը համակէր զինքը. ձեռքերը նաւակին եղերքներն ի վար կախեց. և խուսափող ջուրը կը փայփայէր իր մասները:

## 2

Հիմա, կը լսէր հազարաւոր ձայներ որ ալիքներէն կ'ելէին. և որպէս թէ նոր զգայարանք մը ստացած ըլլար, կը

հասկնար ջուրի կաթիներուն ողբը, փրփուրներուն երգը, գետային ամբոխին շշունչը. կը զուարձանար քրքիջներովը խուժանին որ իր շուրջը կը կուտակուէր: Զինքը կը հրէին չարաճճի կերարով, կատակներ կը փափային իր ականջին, ստիպողական կոչեր կը գոռային, և ամբողջութիւնը կը հալէր միօրինակ ալեկժետորի մը մէջ, որմէ երբեմն երբեմն ձիչ մը, հնդնական ծիծաղ մը կամ հեկեկանք մը դուրս կը ցատկէր: Արնորտ մսածեց թէ նպատակին համանելու մօտ էր, թէ ընդհուպ պիտի կոփէր այն ձերմակ ու բարակ աւազին վրայ որ գետին յատակը կը գտնուէր. աւելի թոյլ կերպով անձնատուր եղաւ. ջուրին ամբողջ մուրումը իր ուռնգերուն մէջ մտաւ. զանգակներ թնդացին աներեւոյթ զանգակատուններու մէջ ճօճուած, նախ՝ արծաթահունչ, բարակ ձայներ հոսեցնելով որոնց թրթուամները դատաւորին մորթին վրայ կը վազէին հազարաւոր հնչուն միջատներու նման, յետոյ արոյրի մրրիկ մը յարուցանելով և հզօր զօղանջով գլուխը ծիծելով Արնորտին, որուն բովանդակ մարմինը կը սարսուար:

Նաւակին մէջ էր, միշտ խելաց կողմը պառկած, ու նաւակը հոսանքն ի վար կ'իջնէր:

Բան մը զինքը դէպի գետին խորը կը քաշէր, իր բազուկները ջուրին մէջ կախուած կը մռնէր. ու նոյն ատմն՝ նաւավարին ձեռքը զինքը նստարանին վրայ սեւեռած կը պահէր:

Լոիկ, անշարժ, կը դիտէր ընկերը որուն մատներն իր մարմնին մէջ կը մխուէին: Յաղթահասակ մարդ մըն էր ան, երկայն թուխ կրկնոց մը հագած: Արնորտ անոր դէմքէն աչքերը միայն կրցաւ տեսնել, տիրական ձգողութեամբ աչքեր որ սաստիկ փայլով մը կը շողային: Փորձեց նայուածքն անդին դարձնել, բայց չկարողացաւ. որովհետեւ հասկցաւ յանկարծ թէ նաւավարը մտադիր էր խօսիլ, և իր հանդարտութիւնը վերստցաւ, իբր արհեստին մէջ ծերացած մարդ՝ պատրաստ ի գերեւ հանելու խորամանկութիւնները հարցաքննութեան մը որուն խարդախ ու նենգաւոր ըլլալիքը կը գուշակէր, բայց իր

խօսակցին հանդարտն ուղղամտութիւնը զինքը յուսախաբ ըրաւ :

— Զե՞ս կարծեր, ըստ ան, թէ վայրկւանը եկած է որ ա՞լ քեզ ճանչնամ: Իմ հիւրընկալութիւնս խնդրեցիր, տուի, բայց ինձի հաճելի պիտի ըլլար գիտնալ թէ անծանօթ մը չէ որ ասպնջականած հմ:

— Ինչպէս, պատասխանեց Արնոլտ, դուն Պինկէնի մօտ նաւավար ես և զիս չե՞ս ճանչնար: Զե՞ս գլոտեր որ Արնոլտ կ'անուանեն զիս:

— Զէի գիտեր, յարեց նաւավարը, որովհետեւ ես յաճախ չեմ անցնիր այս ափունքներուն մօտ ուր դուն քաջածանօթ ես: Ուրախ ևմ անունդ ճանչնարու:

Վայրկեան մը մտամիովի կիցաւ, յետոյ ձեռքը դատաւրին ուսէն վար առաւ, նատաւ և թիւրինկան ափելով՝ նաւակը նորէն առաջ մղեց: Ամպեր երկինքը պատաժ էին ու լուսնը ծածկած. թանձր աղջամուղջ մը կը տարածուեր գետեզերքներուն վրայ. փոքրիկ կապուտակ փոսիսրափալլութիւններ ալիքներուն կատարը կը պարէին՝ մերթ դէպի նաւակը սուրալով:

— Ի՞նչ ես դուն մարդոց մէջ, հարցուց այդ տարօրինակ անձը:

— Դատաւո՞ր եմ, պատասխանեց Արնոլտ:

— Դատաւո՞ր, ըստ նաւավարը, ի՞նչ բան է այդ: Բայ կ'ուզես արդեօք թէ քու նմաններուդ արարքնե՞րը կը չափես, թէ կարո՞ղ ես զանանք ճշմարիս կշիռքին վրայ կշռել և թէ անոնց ծանրութիւնը ճիշա ու ճիշտ կ'որոշե՞ս:

— Այդպէս համարէ՛, հաւանեցաւ Արնոլտ:

— Դատաւո՞ր, չարունակեց նաւավարը, դատաւո՞ր ես դուն: Այդ կը նշանակէ ուրիմն թէ դուն բոլոր սրտերուն խորը կը տեսնես անսխալորէն, թէ բոլոր արարքներուն չարժառիթ գիտես. թէ քու աչքիդ կը պարզուին մտքիրու ամէնէն մուայլ խորչերը, ուզեղներու և հոգիներու ամէնէն խաւարչտին քառուղիները:

— Զափազանց մէծ կարողութիւն մը կը վերագրես ինձի,

ընաւ Արնոլտ, — այդ վայրենիին սքանչելի պարզամտութեանը վրայ քմծիծաղ մը ունենալով:

Դասաւարին պատասխանը թուեցաւ խորապէս զարմացնել նաւալվարը. թիւրիները ձեռքէն ձգեց, խոր խոկումի մը մէջ սուզուեցաւ, մինչ դատաւորը, այդ միամիտ հարցաքննութենէն զուարթացած, իր Լայցիցիկի դատասրահը միաքը կը բերէր: Ականջ կը զնէր պատասխաններուն երեւակայական ամբաստանեալի մը, որուն՝ ոչ առանց հեշտանքի՝ մտատանչութեամբ համեմատած գէմքը կը տեսնէր իր առջեւը. և սկսաւ խնդալ, քիչ մը կծու ծիծաղով մը, որ կարծես ջուրին մէջ ինկաւ անձրեւի նման, և սոսուսեց փոքրիկ թափակուտ մոցերուն մէջտեղը, որոնցմէ ոմանք աւելի ուժով խածին Արնոլտի ձեռքը. այն առնեն դող մը եկաւ վրան, ու նորէն լուս ու մունջ դարձաւ:

— Այսպէս, ըստ դարձեալ նաւավարը, դուն մարդէրը կը դատիս:

— Այո՛, պատասխանեց Արնոլտ, այդ պնդումէն նեղացած:

— Բայցարէ թէ ի՞նչպէս:

Արնոլտ ուսերը բարձրացուց, բայց թաքուն բնազդ մը իրեն զգացուց թէ պէտք չէր նեղացնել զինքը հարցաքննողը, և լարեցակամ հաճորակատարութեամբ մը ըստ անոր թէ ի՞նչպէս սրտշեալ օրեր, մասնաւոր պատմուճան մը հագած, յատուկ գտակ մը զլուխը դրած, ու բարձր թիւրաթոռի մը վրայ նատած՝ կը քննէր ընթացքը մէկ քանի խեղճ ողորմնիներու զոր պահապաններն իր առջեւը կը բերէին:

— Ի՞նչ բրած են այդ մարդիկը, հարցուց նաւավարը:

— Ունագութիւններ են, յայտարարնեց Արնոլտ:

— Ի՞նչ կը հասինաս պո բառով, ըստ նաւավարը:

— Սա կը հասինամ որ պարասելի գործեր են կատարած:

— Հըմ, ի՞նչ են այն գործերը զորս պարսաւելի կ'անուանեն:

— Այն գործերը զորս օրէնքը կը դատապարտէ:

— Դուն անշուշտ կը ճանչնաս այդ մարդիկը որ դատարանդ կը բերուին:

— Ինչպէս կ'ուզիս որ ճանշամ, երբ առաջին անգամ ըլլալով կը տեսնեմ:

— Ուրեմն գուն ծանօթ չես անոնց կեանքին, ինչպէս և այն պարագաներուն որոնց մէջ ծնած են անոնք: Չես գիտիր թէ ճակատագիրն անոնց համար քաղցր կամ ահեղ է եղած, իրենց ուրախութիւններն ու ցաւերը քեզի անծանօթ են: Չես իմացած թէ որո՞նք եղած են անոնց դաստիարակիչներն ու առաջնորդները. քեզի չեն տուած իրենց ծնողքին անունը, քեզի չեն ըսած թէ ո՞վ էին անոնք և թէ ինչպիսի օրերու մէջ ծնած այն անձը զոր զինուորներով պաշարուած դիմացդ բերել կուտաս:

— Բողոքին անծանօթ եմ ես:

— Ուրեմն գուշակողական կարողութիւն ունիս գուն. գերազանց էակ մըն ես, կամ այդպէս կ'ընդունիս ինքինք, պաշտօնաւորեալ մը, օծեալ մը, որ ամէն ակարաւթիւնէ, ամէն սխալումէ զերծ է: Դուն անողոք ես, արդար, ուղղադաս, անսուզիւտ, աներկիւղ, աներկրայ: Թո՛ղ տուր ուրեմն որ սքանչանամ վրադ:

Նաւալվարը գլուխը ծուեց դաստաւորին առջեւ, որ նեղ-սըրաւոթիւն մը զգաց և չկրցաւ հանդուրժել այդ խոնարհութեան որ հեգնական թուեցաւ իրեն:

— Մի՛ սքանչանար վրաս, բաւ պարզմտաբար, ևս ալ մարդ մըն եմ ուրիշ մարդոց պէս:

— Այն ասեն, հարցուց նաւալվարը, ինչո՞ւ կը դասես քու եղբայրներդ:

— Որովհետեւ ես օրէնքը գիտեմ:

— Օրէնքը գիտես:

— Այս՝ տղայ հասակէս ինծի սորվեցուցին անոր ման-րահիւս ցանցը ճանշալ՝ իր բոլոր օգակներով, այն օգակները զորա հայրախնամ իշխանութիւնը որէ օր աւելի կը սեղմէ. կը ճանշամ այն անձերը որոնք կը ջանան անոր պարուարանքէն խուսափի, անոնք որ կրնան մէջէ մէջ անցած թերերուն արանքէն դուրս սպրդի, անոնք որ չեն կրնար:

— Ուրեմն ա՞յդ է որ դատել կ'անուանես:

— Հէնց ա՞յդ է:

— Եւ գուն երբեք խղճի խայթ մը ունեցած չե՞ս. չե՞ս վախցած երբեք քու տգիտութիւնէդ կամ ինքնահաւանութենէդ:

— Կատա՞կ կ'ընես:

— Օ՛, չէ: Կ'ուզեմ գիտնալ թէ կարո՞ղ ես հիմա, առանց սարսափի, գիմացդ տեսնել բոլոր անոնք զորս դատած ես կեանքիդ մէջ:

Արնորտ պահ մը վարանեցաւ, յետոյ՝ շաս ցած ձայնով մը ըստւ. «Այո՛»:

Այն ասեն նաւալվարը գլուխը բարձրացուց, և,

— Եկո՛ւր հետո որ բիմի, ըստւ. անշուշտ հաճոյք պիտի զգաս անոնց հետ երեսի գալով:

### 3

Մատար երինցուց: Դատաւորը տեսաւ որ նաւակը հասած էր կղզիի մը մօտ, զոր երբեք չէր տեսած գետին մէջ: Տա-րօրինակ սարսաւոռ մը զինքը ցնցեց, նորանշան զարհուրանք մը զգաց, և յանկարծ նաւալվարը զինքը բռնեց քաշեց նստարա-նին վրային ու անձանօթ հողին վրայ նետեց:

Ամայի ու մերկ գետեղերք մըն էր, որուն աւազները ան-վախճանօրէն կը փախչէին: Արնորտ ուղեց իր առաջնորդին հարցնել թէ ո՞րն էր այդ խորհրդաւոր երկիրը, բացց հայն դասնալուն՝ ինքինքը մինակ գտաւ, մինչ հեռուն՝ գետին վրայ՝ կը հեռանար այն որ զինքը բերած էր: Իր սրունքները ծանրացած էին, և սական քաղելու անդիմադրելի փափաք մը կը մղէր զինքը: Պահ մը նստաւ ժարուի մը վրայ որ իր բեռն կարծես կակուցաւ. չկրցաւ հոն մնալ, որովհետեւ ան-րոշ, նոյն իսկ անհունչ ձայն մը կ'ըսէր իր ականջին. — «Եկո՛ւր»: Ոտքի ելաւ և առանց ո՞ւր երթալը գիտնալու քալեց, ինչպէս որոտքին ձեռքէն խալսած եղջերու մը որ իր որջը կը դանայ: Յոգնած ըլլալը հոգը չընելով, բանի մը կը սպասէր, իմանալու անձակէն բռնուած, իր քայլը կ'երագէր: Գե-և իմանալու անձակէն բռնուած, իր քայլը կ'երագէր: Գե-առափը որմէ կ'անցնէր, անձալրածիր կը թուէր իրեն. անոր տապներուն կրնակները կ'երկարածգուէին, ու զարմացաւ յան-

կարծ՝ հորիզոնին վրայ նշանաբերով մանխչակագոյն մշուշը զոր կը ձևացինէ ծառերուն շունչը. հովք իրեն բերաւ. ունափններու սիրական բուրումը, անտառային հզօր ու բարեկար հոսք. յետով լսեց մրմունջ մը աւելի մեղմ քան գեափն հուժկու աղաղակը, գիշերային մրմունջը քննացած ծառերուն:

Կինդատաներով ու մացառներով ծածկուած դաշտավայրէ  
մը սնցաւ, ուր հոս ու հոն ճռզած շոճիներ կը կանգնէին, ու  
մուալլ վիորթիք մը նման՝ անտառը բացուեցաւ իր առջեւ,  
Տիրեւախիտ կամարներուն ներքեւ մոնելու ատեն՝ կանգ առաւ,  
ինչու որ սանաձայն մը ականչին էր եկեր: Ստուեր մը դէպ  
իր կողմբ կու գար՝ ծառուղիներուն մէջէն. իր ուղեկիցն էր:  
Ինքնին խորհեցաւ որ թէրեւս նաւակը ասրած նաւամասոց  
մը ձգած էր, ու դան վերտանին ակնանետան սատրանու:

— Եկո՛ւր, ըստ նաւագարքի՝ Քե՛զի կը սպասեն:

Դատաւորը ձեռքը մարդուն ձեռքին մէջ դրաւ. և թուզոց որ ան զինքը քաշէր տանէր կածաններուն մէջէն. Գիշերուան մթութիւնն այնքան խորունկ էր, որ զինքն առաջ որդովին գէմքը չէր տեսնէր. Իր շուրջը կը լսէր վաղող մարդոց հապչառող ու հեւ ի հեւ շունչեր. Հրասի մը մէջտեղը կը կարծէր գանուիլ. Աչքիրը կը գոցէր՝ քաղելը շարունակելով հանդերձ. այդ բանակին զինուորները կը փորձէր համբեկ առանց յաջողերու. ուրիշ բան չիմանալով բայց եթէ շփոթ չափաճայնութիւն մը. և սրանեղութիւն զգալու վրայ էր, երբ նաւագարը իրեն բառ.

— Հասանը :

Դատաւորը չորս կողմբ նայեցաւ : Ընդարձակ բացասանի մը մէջ կը գտնուէր , որուն մէջտեղը կը կանգնէր բարձրաւանդակի մը զոր անխօս ամբոխ մը կը պաշտէր : Բարձրաւանդակին վրայ նոտած էր ծերունի մը . անոր առջև մարդ մը կեցած էր : Արնորս հասկցաւ թէ այդ մարդը պիտի դատուէր : Մէծ հետաքրքրութիւն մը զինքը համակեց : Ուզեց գիտնալ թէ ի՞նչ կիրազով դաս կը տեմնէին այդ տարօրինակ երկրին դատաւորները . յառաջացաւ . ամբոխը մէկի քաշուեցաւ :

ձգելու համար որ անցնի ան , և քիչ յետոյ առաջին կարգը հասաւ , իր դէմն ունենալով ամբասանեալը՝ որուն երեսը չէր կրնար տեսնել :

ՀԵՂԻ Ա - ԽՆէ ՍՐԱԾ Է այս մարդը, հարցուց:

— Իր յանցանքովը՝ իրեն նման արարածներ մնուած ու,  
առատասիանեց իր քովը գանուողներէն մէկը :

— Ինչո՞ւ զինքն ալ չին սեռցներ, հարցուց:

— Եա՛տ կ'աճապարես գուն, ըստ իր ականչն ի զար  
հեղինական ձայն մը : Գիտե՞ս թէ ինչն և ի՞նչ բանի համար  
զանոնք մեռցնել տուաւ:

— ի՞նչ փոյթ, պատասխանեց Յ. Բարյոլի

**Խօսքը պիտի շարունակէք, եթէ ծերունիս ձ**

մը ըրաւ և լնդհանուր լութեան մէջ ազա

— Ամբաստանովները թող յօսենան :  
Ժողովուրդէն մէկը յառաջացաւ, և բարձրաւանդակին  
աստիճաններէն վեր եղաւ : Անոր զէմքը ծանօթ էր Արսովին  
անշուշտ իրեն հետ արգէն գործ մը ունեցած էր, և որպիսին  
ողորմելի ցնցոտիններով էր ծածկուած, մտածեց՝ իրը ճշմարին  
դատաւոր՝ թէ այդ գանգասաողը ատենով իր դատած մար  
դոցմէն մէկի էր եղած :

— Կամբաստանի՞ս, ըստ ծերութիւնի՝ մարդի Արտ

— Կ'ամբաստանեմ, պատասխանց արդիւ ։ Եւ  
ունէի առենով, և այդ արտէն կ'ապրէի, բայց ստակ փո-  
տուողն ալ այդ արտէն կ'ապրէր. և օր մը եկառ ուր միա-  
ինքը ապրեցաւ անկից : Իրիկուն մը զարկի վաշխառուն որ եկի  
էր իր փրկանքը պահանջելու. և իր բակեղեթին մէջէն առի փոյ-  
րիկ մաս մը այն դրամէն զոր իմ քրտինքէս և իմ նեղութին  
քաղած էր. այս մարդը որ հոս կիցած է զիս դասապարտե-

— Կը լիշեմ, գունեց Սրբազն, յստոյ սկսաւ լուսա-  
որովինեաւ ևթէ ատենօք նմանորինակ յանցանք մը դառ-  
էր, հիմա ինքը չէր որ ատոր համար կ'ամբասանաւէ,  
թիրեւս պարագանց կամ ոճրագործ դատաւոր մըն էր  
ատեան էր բիրուած. ըսերու վրայ էր թէ պէտք չէ անվաս-  
հելի վկայութիւններ ընդունիլ, բայց մարդը շարունակե

— Զիս տարի մը բանաը պահեցին . կը պահակեցին՝ ար-  
տը ուրիշը մը կը պատկանէր , և իմ տունս ա՛լ իմս չը . ա՛  
այնուհետեւ ապրեցաց առանց պատսպարանի , առանց երդիքի ,  
առանց հողի . ամէնքը զիս կը հալածէին՝ ինչպէս թափառիկ  
շուները կամ անտառի անսառունները կը հալածին . և անոնց  
պէս մնուց , խրամի մը եղիքքը , կամ ջրակոյսի մը քով , և  
կամ իրիկուն մը՝ հարուած կրելով , ինչպէս և հարուածուեցաւ  
ցան եղբայրներս , ինչպէս և հարուածուեցաւ մայրս որ իր  
դատավճրուը կրեց , ու բոլոր անոնք որ պատժուեցան՝ որով-  
հետեւ առաւազած էին ու տառապելու համակերպած չէին , բո-  
լոր անոնք զորս այս մարդը չարչարեց , բոլոր անոնք զորս  
մնոցոց , բոլոր անոնք որ հոս վինքը կը շրջապատին :

Այս խօսքերն իմանալով , ամրոխը խուժեց գէպի բարձ-  
րաւանդակը ու ամբասաւանողին շուրջը խռնուեցաւ . և այն  
մարդը զոր կը դատէին՝ գոչեց .

— Ես իմ գործս կասարեցի , իմ պարաւականութիւնս ըրի ,  
օրէնքին ծառապեցի :

— Իրաւունք ունի , ըստ Աբնուտ , ես ալ իրեն պէս եմ  
ըրած . մենք պատասխանառու չենք այն վէրքերաւն՝ զորս կը  
բանայ օրէնքին կոյր սուսերը :

Այս խօսքին , բարձրաւանդակին վրայ կանգնած մարդը  
անհետացաւ , և Աբնուտ տեսաւ որ ինքն իսկ էր որ կ'ամբաս-  
տանէին : Ճանչցաւ ան որ կը խօսէր և ճանչցաւ նաև անոնք  
որ իր քովիկը կեցած էին , բոլոր աւազակները , բոլոր խեղճ  
ողորմիները , բոլոր թափառաշրջիկները զորս պատժած էր ,  
որովհետեւ անօթի էին ու ծառաւ , որովհետեւ գրացիին հացը  
կերած էին և ուրիշին գինին խմած , որովհետեւ՝ մնաւոր ու  
կարծր ճամբաներէն ա՛լ խոնջ՝ ուզած էին ճանչնալ գաղջ ու  
կակուղ մանուպինը ուր կարմիր է քնանալ :

Ետ ետ քաշուեցաւ՝ զանոնք տեսնելով , և ծերունիին  
ծանր ձայնը արտասանեց վճրաւ .

— Զեզի կը յանձնեմ այս մարդը որ միշտ օրէնքը գոր-  
ծադրած է և երբեք արդարութիւնը չէ ճանչցած

Այն ատեն , որսի շուներու խումբի մը նման , ներկաները  
դատաւորին վրայ խոյացան , և ան հազիւ կրցաւ խաւարչտին  
անտառին մէջէն փախչիլ : Վազեց անընդհատ , վրէժիմնդիր  
հայրուչէն հաղածուած , չարակամ ծառերու մէջանդը սայթաքե-  
լով , թշնամի ատասակներէն բանուած , մինչևւ ազատարար  
գետը՝ որուն կահաները զինքը կը կանչէին և իրենց ծոցն  
ընդունեցան , երբ ինքոյնքն անոնց յանձնեց՝ ինչպէս մանուկ  
մը որ իր մօրը գիրկը կը քնանայ , չմելու համար ահաւոր  
մը որ կը մօրը գիրկը կը կրկնէր . «Ակնորտ դատաւորը արդա-  
րածագանդը որ կը կրկնէր .

ՊԵՐԱՄԱՐ ԱԶԱՐ

## ԿՈՒԻԻ ԵՐԹ

Սյս գիշեր նորէն կ'աճի , կը մեծնայ , կը շատնայ հոգիս ,  
կրոխի զացող բանակի մը պէս .  
Ով դափնեպսաւկ , այս գիշեր նորէն ինծի կ'երեւիս  
կերան մը ծայրէն եւ զիս կը փործես . . . :

Ճամբուս վրայ , հեռո՛ւն մընացած ամբողջ յոյսերս նըկուն  
կը վերադառնան մի առ մի , ահա .  
Եւ խոր քոմի մէջ նիրհող ուժերուս պարն այս իրիկուն  
Յանկարծ հաւատքով կը թրոի կ'ելլայ . . . :

— «Ո՞ւր կ'երթանք այսպէս. ո՞ւր յաղթանակին կամ ո՞ր փառաւոր  
Պարտութեան առաջ...» կը հարցընէք դուք ,  
Ով իմ անհամար արշաւանքներէս դարձած կորակոր  
Զինուորներս արի , զոհներս անշուք . . . :

Քանզի կը յիշէք թէ քանի՛ անզամ ըզծեղ կանչեցի  
երազի մը վառ դըրօշին ներքեւ ,  
Երթալ յարձակմամբ առնելու համար նըսեհին կծծի  
Քաղաքն ու գանձենը երկնապարզեւ . . .

Քանզի կը յիշէք նաեւ թէ ի՞նչպէս կամքըս՝ զօրապետ,  
Որ կ'աշտանակէր առոյգ, ուղղաբարձ.  
Կերկմքտէր մէկէն ու կը պաշարուէր խանկրով անպէտ  
Եւ ճամքուն մէջտեղ կը կենար յանկարձ...  
Թէ այսպէս, յաճախ, ըլ մղուած մարտին տրտմութեամբը լի,  
Ետ դարձաք հիւանդ ու ամօթահար,  
Մինդեռ անձնասպան ինկան ծեր մէջէն քաջեր մէկ քանի,  
Եւ հիծեալն, անզօր, անոնց վրայ կուլար...:  
— Բայց այս իրիկուն բազմամբով հոգիս ոտքի է նորէն:  
Նայուածքներուն տակ աստեղց նորածագ,  
Իր հին դարաւոր անցեալին անխոյզ խորութիւններէն  
Պարպելով իր հարց զինարանն համակ,  
Զարին, սըստթեան եւ թշնամութեանց դիմաց անհամար  
Աւխտելով նետուիլ, կռուի անվըհատ,  
Թերեւս յաղթելու, գուցչավերատին խաբուելու համար,  
Թերեւըս, ո՞վ մահ, իյնալու վըրադ...:  
Քանզի անիկա իր ճակատազրին կոյն է զոր մօսէն,  
Ա՛լ շատ մօտիկէն լլսեց այս անզամ,  
Եւ կանգնած յանկարձ հորիզոնին դէմ՝ լուրջ ու վնոօրէն  
Պատախան տրւաւ. «Ահա, Տէ՛ր, կուզամ...»:

#### ՎԱՀԱՆ ԹԷՇՔԵԽԱՆ

ՎԱՀԱՆ ԹԷՇՔԵԽԱՆ.— Հրապակագիր եւ բանաստեղծ: Մշակած  
է քնարերգութիւնը: Իր քրթուած-  
ներուն յատկանիշն է հանդարաս եւ  
անկողծ շեշտը եւ յաձախ Սկավոլիմի  
ներգործութիւնը: Հրատարակած  
է Հոգեր եւ Հաշազի Յառարջիև անունով  
բանաստեղծութեանց հատորները, ինչ-  
պէս նաեւ Երակ հանդէսը եգիպտոսի  
ու Պոլսյ մէջ: Աշխատակցած է հայ  
լրագութեան եւ հանդէսներու:



#### ԳԱՐՆԱՆ ԱՆՁՐԵՒ

Զարդագեղ ծառերը, թարմացունչ ծաղիկներն ու կա-  
նազազօծ մարգերը՝ ծմբան սառուցիկ շունչին տակ, պիտի  
չըրնան, պիտի դեղնին ու փեանան. տերեւները պիտի  
թափիթին, ծաղիկները պիտի թուլատին, խոտերը պիտի  
խամրին: Բնութիւնն ալ պիտի մեռնի:

Սակայն, օր մը, յորդագեղ անծրեւներու տակ, այդ  
ծառերը, ծաղիկներն ու մարգերը նորէն պիտի թրթռան  
ու սիրութին: Նոր կեանք մը պիտի զայ, ճաճանչները պիտի  
կենդանանան, յոյսերը պիտի թարմութին: Նոր զարունն է  
որ կուգայ:

Իմ ալ պճնազարդ յոյսերս, անվերջ բաղձանքներս և  
երանաւէտ մէրերս՝ թաքուն յոյզերու, անզգած ցաւերու  
նուաճող ծեռքին տակ չորցան, դեղնեցան ու խամրեցան:  
Հոգիս մեռաւ: Եւ իմ հոգիիս, իմ այս թշուան չորցած  
Հոգիս զարունն է որ չի զար:

ՄԷՄՆԵ ԲԷՌԻՑ

#### ԼՈՒՍԻՆԸ

Ծովը դիմացի եղերքին աւազներուն վրայ յուշիկ յու-  
շիկ շունչ կ'առնէ: Տեսարանը, խոր լուռթեան մը մէջ,  
ալուսի ծագելուն կը սպասէ: Գիշերը առարկաները մթա-  
լուսնի զիւրեղեայ ցոլքեր՝ որոնք առտուան շողերուն կը  
նմանին, այդ առարկաները ճաճանչներով կը դրուագնն:   
Ծովը, մնդիկի անշարժութեամբ, համդարտ եւ լոիկ քնացեր  
ու բին, խորին կը հեծկոտան...:  
Ու ահա, յանկարձ, լուսնին դէմքը կը ծաթի, վեհտ

ու թմրած երկինքին բոլոր աստղերը կը թրթռան ոսկեզօծ ժպիտով մը, ջուրերուն վրայ լիաշող ժպիտներ կը սկսին թրթռալ, ծովիզերքին թախծոտ լուռթիւնը արքայական պատկառանք մը կը զգենու:

Լուսինին հետզհետևէ ճերմկցող ցոլքերը եւ Եէնի Քէօյի ծովախարիսխին կանանչ նշոյները կը սկսին կապուտնալ՝ զիշերուան կամաց կամաց լազուարթացող մթութեան խորը: Ումուր Եէրիի կարմիր ճառագայթները ալիերսարկու լուռ նայուաձքով կը սպասեն: Լուսնի լոյսը այնքան սկսեր է պաղիլ ու տժգունիլ, որ կարծես թէ մշուշ է, կարծես թէ լուսին չէ . . . :

Ահ, ես այդ գաղտնապահ լուսինէն կը խորշիմ. ես լոյս ու գոհարէ լուսիններ կ'ուզեմ: Բայց ոչ. մթութիւններ ալ թող ըլլան, ոչ մէկ նշոյլով չարատաւորուած մթութիւններ թող ըլլան, ոչ մէկ մարդկային կոծով չծակուած լուռութիւններ թող ըլլան. ու ես, երթամ բաղծանիներուս թախիծը հեծկոտամ հոն, մեռած յոյսերս հոն թաղեմ. . . :

### ՄԷՀԱՄԷՏ ՌէՌԻՖ. — ՄԷՀԱՄԷՏ ՌէՌԻՖ ամէնէն հեռանդուն դէրքերէն մէկն է թուրք նոր գրականութեան: Խալիթ Զիայի եւ ուրիշներու հետ՝ աշխատեցաւ թուրք վիպագրութեան մէջ նոր ու կորսիֆ հասանք մը մոցնել. Ինձ գլխաւորաբար վիպասան, ունի գրագէտի լաւ խորո, յացման նորութիւն եւ ներդաշնակ լեզու: Իր վէպերուն մէջ առատօրէն կարելի է հանդիպել զայտի պատկերներու, նկարուն տեսարաններու եւ գեղեցիկ մտածումներու: Իր գլխաւոր վէպերն են Սեպտեմբեր, ինչպէս նաեւ Մեփակ և Յամիկ. յաշող պատմուածքներու հաւաքածոներ են ձիրան, Վիշին Բաղանի, Միրային եւ ուրիշներ: Ունի նաև թատերական փորձեր, ինչպէս Պայմար, եւ Ֆերդինանդ:



### ՍԱՄԵՐԻԿԵԱՆ ԴՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

## ԵՐԿՈՒ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ

Բլուրին մարմարեայ ապարանքը լուռ է, խաւար եւ մուայլ, զովիտին հիւղակն է արփաւէտ, ծառուն, եւ ծաղկազարդ. Ոչ ծեծաղը կը հնչէ մեծատունին ապարանքին մէջ, ո՛չ լոյսը կը մողացողայ տախտակամածին վրայ, Բայց ժանուկները կ'երգեն եւ վարդերը կը պլուին աղքատին գրանց շուրջ: Խրձիթին պատերը մաշած են եւ տանիքը վկիւած, Բայց արեգակը—ոսկեղէն բրաբիոնը ուռաւօտեան, կը նստի անոր վրայ, Հովը կը վէճ պատուհանին մէջն եւ արշալոյսի պերճութեւնները կը սահին, Եւ թուզունները կը համերգեն ողջունելով մանուկները իրենց քունէն: Մարմարեայ ապարանքը բլուրին կը ցոլմանյ վառաւո՞ր, հոյակապ կը ցուրտա: Եւ զուրութեանը, վասն զի չի կրնար բռնել Հաղորդակից չըլլար անոնց շքեղութեանը, վասն զի կը սիրոյ, շեշտ մը սիրոյ: Եւ մեծատունը կը նստի իր տանը մէջ եւ կարօտը կը քաշէ մանուկի մը պէտքին, Եւ մօր մը երգին որ տունը հայրենական պարտէզի մը կը վերածէ: Ինչի՞ համար են Պերճանք, Հարստութիւն, Հոչակ, Դրամատուն եւ Ագարակ, Կարպատուն մը սիրոյ: Եւ այգը իր ոսքերը գրուած կը գտնէ երանութեամբ մը խրճիթի արահետին վրայ:

Ուր Երազն ու Երազողը կը հանդիպին իրարու: Լէրի 20

## ԱՐՏԻՍԸԸ

Օդեսսակի նաւահանգիստը քաղաքի հետ միացրած է մի հակացական քարչ սանդխասով, որի բարձրութեան վրայ բուլվարի մէջտեղում կանգնած է քաղաքի հիմնագիր Ռիշվիլիի արձանը, իսկ սառուստում կառուցւած է մի փոքրիկ եկեղեցի նաւահանգստի բնակչութեան համար։ Մենք իջնաք այդ սանդխասով, մասնաք մի ազեղանաձեւ լայն փողոց։ Այդ վերջին փողոցն է գէպի ծովափը, այնուհետեւ ամբողջ նաւահանգստի երկայնութեամբ բարձրանում է «Համակարգան»—երկաթուղու բեսնակիր գնացքների համար կառուցւած կամուրջը։ Գիշեր-ցիրեկ այս հակացական կամրջի վրացով սուրբով անցնում են չոգեկառքերը, քարչ ասպով վագօնների երկայն շարքերը, նակ ներքեւ, բաղրամիւ կամարների տակ անց ու գարձ են անում բեսնակիր սալիքը, նաւասախներ, բանուրներ։ Այդ—մի ազմկալի վայր է, մի բարդ հանգոց ծովային և ցամաքային կեանքերի միջիւ։ Շոգենաւեւերի թանձր ծուխը, նաւասախների կոշտ ձայները, էսթմակաղայի խուլ թնդիւնները գնացքների ծանրութիւնից, կոյարաններում կռւտւած քարածխի փոշին—այս բալորը ընդհանուր առմամբ անսովոր մարդու վրայ ճնշով ապաւորութիւն են գործում։

Իցիօ Մարգույիսը մեր առաջնորդեց քարածխի փոշով ծածկւած փողոցի խորքը։ Երբ եկեղեցուց հեռացանք երկու հարիւր քայլ գէպի աջ, մնր առջիւ բացւեց օղեաների, սառըն տիսակի թէլանների ու սպանդոկների մի ամբողջ տան։ Այսուեղ էր վրառում նաւահանգստի բնակչութեան միծ մասը։ Պանդոկներից լսւում էին հարմօնիայի և ոռւսական ողոլմելի «բալալայկա»ի հնչիւններն ամբոխի աղաղակների, երգերի, գուսաւ-գոյշիւնների, մշտոների ու անէծքների հետ։ Երանք, սրոնք ժամանակ ու միջոց ունէին, ուտում, խմում ու հարում էին պանդոկներում, վայելելով էժմանագին հուրիների ընկերութեան հաճայքը։ Իսկ նրանք, որոնք միմիայն խմելու

համար փող ունէին, մոնում էին «Մօնօպօլի» կրամակները։ Այստեղ, վերցնելով կնքւած շիշերը, գուրս էին գալիս փողոց և բովանդակութիւնը դատարկում իրանց բերանները։ Օղին արգելուում է խմել «Մօնօպօլի» կրամակներում, ուստի հարբեցողութիւնը, որ առաջ քիչ թէ շատ ամօթ ունէր և թագնըլուում էր օղեանների պատերի մէջ, այժմ թագաւորում է փողոցում ամենայն համարձակութեամբ։ Եւ ահա նրա ողորմիվ գոները թաւալւած էին կրամակների առջեւ, մայթերի վրայ, փողոցի մէջտեղում—սաղերի ու կառքերի տակ ջարդելու վտանգին ենթակայ։

Իցիօն կանգ առաւ մի մեծ պանդոկի առջեւ, որի դըռների ճակատին գրւած էր. «Արքայական Եախտա»։

— Ահա այսուեղ է կեւոնը, — ասաց նա։ — անցեալ շարսթ «Ոսկէ խարիսխումն» էր նուագում։

— Հըմ, — արտասանեց Զառւշնկօն, դառնալով ինձ, — տատանո՞ւմ էք։ Վախենո՞ւմ էք մտնել։ Քա'ջ եղէք, ձեզ չեն ուտիլ, մեզ նման մարդիկ են . . .

Նա գաւաղանը բարձրացրեց և յաղթական քայլերով մասաւ իցկօի հետ պանդոկ։ Ես մի քիչ նրանից լաւ էի հագնաւած։ «Աղա» չհամարելու համար, վերարկուիս օձիքը բարձրացրի, գլխարկիս եզրը քաշեցի աչքերիս, յուսալով որ ամէնաշատը յոյն որմնագիր կը համարեն ինձ։

Պանդոկը լի էր յաճախորդներով։ Առաջին պահուն ոչինչ չկարողացայ որոշել, այնքան մթնոլորաը առգործած էր ծխով, փոշիով ու կերակութների չոգիսով։ Դժւար էր ընդհանուր ազմուկի, գոռում-գոչիւնների ու հայնայնքների մէջ մի բան հասկանալ։ Այցելուների մի մասը խմբւել էր բուֆէտի առջև, որ գտնուում էր ուղիղ մուտքի դիմաց։ Մենք հրեւում էինք այս ու այն կողմ։ Զառւշնկօի նիհար մարմինը պնդակազմ նաւասախների ումերի հարուածներից տաշեղի պէս թռչկոտում էր։ Երբեմն նա իրան դիմող մէջքերին դէմ էր տալիս գտազանի կոթը, ինքը յետ կանգնուում։ Իցկօն, իր փոքրութեան չնորհով, կատուի ճարպիկութեամբ ոլկուում էր առաջ՝ մարդ-

կանց արանքով։ Ես հազիւ էի կարողանում քիթ ու պռունդս ազատ պահել օդի մէջ անխմաստ շարժւող ձեռների ու արմուկների պատճական հարուածներից։

Մէնք անցանք երկու շարք կեղտոտ ու մերկ սենեակների միջով, որոնց շուրջը նստած էին նաւասախներ և երկաթուղու ծառայողներ։ Մի քիթը ուռած, կարմրած, աչքերի սակերը կապտած կին, ինձ տեսնելով, գոչեց։

— Եյ, բա՛սուրման, արի միասին «տրեպակա» պարենք։

Ես հազիւ կարողացայ աղատւել նրա սիրալիք թեւերից, որ բացւել էին ինձ գրկելու համար։ Զառշէնկօն, գլուխը փելխսոփայօրէն շարժելով, արտասանեց։

— Թռչն՝ ո՞ւր է քո փետուրը։

— Քեսի Սիդօրի կատուն պոկոտել է, — ասաց Իցկօն, ծիծաղելով։

Քեսի Սիդօրը «Արքայական Եախտայի» տէրն էր, կատուն՝ օդին։

Վերջապէս, հասանք ընդարձակ պանդոկի համեմատարար մի ապահով անկիւն, ուր մեր կողերը ջարդւելու վտանգից աղատւեցին։ Այսուղ մի երկայն սեղանի քով նստած էին տանի չափ նաւաստիներ։ Սեղանը ծածկւած էր կեղտոտ ամաններով, հացի կտորներով, ուտելիքներով ու ծխախոտի մնացորդներով, գարեջրի և օղու շիշերով ու բաժակներով։

— Ահա՛ և ձեր արտիստը, — ասաց Իցկօն, ցոյց տալով սեղանի ծացրը։

Այսուել նստած էր Լեւոնը։ Նա կիթառ էր նուագում և զուարձացնում սեղանակիցներին։ Զնայելով իր ջքաւորութեանը, ես մինչեւ այդ օրը նրան կեղտոտ չէի տեսել։ Գոնէ շապիկը միշտ անարատ էր, ձեռներն ու երեսը մաքուր, կօշվները վաքսած, փալուն։ Իսկ այժմ նա նմանում էր գործարանական բանտորի,

Իմ երեւալը նրան զարմացրեց, նա շընդհատեց նուագումը, բայց չափազանց շփոթւեց, կարմրեց։ Նաւաստիները նրան

լսում էին ուշագիր, թէեւ արդէն բոլորն էլ հարբած էին։ իրանց հիացմանքն արտայայտում էին գոռում-գոյիւններով։ Երբեմն մէկը կամ միւսը վեր էր կենում, գրկում ու համբուրում նրա հետ, կամ, մէջքին զարկերով, արտասանում էր.

— Մալագեց, Լե՛վա, մալագեց . . .

Զառշէնկօն մեղ հրաւիրեց նատել մի դատարկ սեղանի քով, ասելով թէ Լեւոնին չի կարելի խանգարել, նաւաստիները կը կատաղեն։ Մի շիշ գարեջրի պատրուակով կարելի էր նստել, և մէնք նստացինք։ Լեւոնը շարունակ մնալ էր նայում ու ժպտում։ Այդ տասն օրուայ ընթացքում նա աւելի նիհարել էր ու թորշոմել։ Առաջին անգամ այդ օրը նրա բերանի անկիւններում նկատեցի թիթեւ խորչեր։

Սեղանի մօափց վեր կացաւ լայն թիկունքով ու միծ միւրուքով մի նաւաստի և օրօրւելով մօաւեցաւ Լեւոնին։ Ձեռը դնելով պատանու նիհարիկ ուսի վրայ, գոչեց։

— Եյ, ճարտու, նուագելու և նինձ համար՝ «Ո՞հ, իմ վիշտ» թէ չէ։ Ես ուզում եմ «Ո՞հ, իմ վիշտ» լսել։

— Տե՛զդ նասիր, Եյ, Սիդիրի ուիս, — գոչեցին ընկերները, — մի խանգարիր Լեվացին։

— Զեմ նասիր, մինչեւ որ չի լսեմ «Ո՞հ, իմ վիշտ»։ «Ո՞հ, իմ վիշտ»։ Լե՛վա, Լե՛վայ, «Ո՞հ, իմ վիշտ»։

— Յիմարի գլուխ, — նկատեց մէկը, — Լեվան հէնց «Ո՞հ, իմ վիշտ» է նուագում։ Զե՞ս լսում, անո՞ւս . . .

— Լե՛վա, առւտ չի ասում։

Լեվան գլխով հաստատեց, թէ նւագածը հէնց «Ո՞հ, իմ վիշտ» է։

— Սատանան տա՞նի, գոռաց Սիդիրի ուիսը, — ի՞նչ լաւ էիր նւագում։ Լսեցինք, լսեցինք։ Հիմա նւագիր «Դունայի գեղեցկուհի»։ Լեվա՛, Լեվա՛, «Դունայի գեղեցկուհի»։

— Այ քեզ «Դունայի գեղեցկուհի», — ասաց մի յաղթանդամ և, ետեւ ձեռները գցելով Սիդիրի ուեխի կռների միշտով, փորը գէմ առւեց մէջքին, բարձրացրեց ու բերեց, նստացրեց իր տեղը։

— Ե՛յ գու Կալուգայի արջ, ի՞նչպէս համարձակւեցիր, —  
գոռաց Սիրիրի ուեխը, — թաթերդ կը փշտմ... .

Եւ բոռնյցն այնպիսի ուժով զարկեց սեղանին, որ չի-  
շկն ու բաժակները միմնանց դիպչելով փշտուեցին:

Բարձրացաւ ազմուկ, վէճ, իրարանցաւմ: Օդի մէջ երե-  
ւացին մի քանի սպասնակի բառնյցքներ: Գուցէ «Սիրիրի ուե-  
խը» և «Կալուգայի արջը» միմնանց քիթ ու պունզը ջար-  
դէին, եթէ զինէր մի աղեւոր նաւասախ, որին ընկերները  
«Դեսպուչկա» էին անուանում: Նա մէջ մտաւ նրանց բաժնե-  
րու: Օգնութեան հասաւ Լեւոնը: Նա նւագումը ընդհատեց  
և, անդից վեր կենարով, ասաց.

— Պա՛րններ, թո՛յլ տուէք ինձ գնալ «Խերսօնյիների» մօտ:  
Վէճն իսկոյն դադրեց, բոլորը ըջապատեցին երաժշախն:

— Լե՛վա, աղա՛ւնեակ, մի՛ անիր, լե՛վա, հոգեակ, նուա-  
գի՛ր. ի՞նչպէս կարելի է, — խնդրեցին բաղրը:

— Նւագի՛ր... ի՞նչպէս նուագեմ, պարոններ, քանի որ  
չէք լուսմ, կաւում էք անկիրթ «բօսեակների» պէս: Միթէ  
վայել է «Շուսաց ընկերութեան» նաւաստիներին:

— Վայել չէ, ի հարկէ վայել չէ, — գոչեց «Դեսպուչկան»:

— Դուք ինձ «Տիրասպոլցիների» մօտից բերեցիք այստեղ,  
որ ձեր կոփէր տեսնեմ: Դուք լաւ չէք գնահատում երաժ-  
տութիւնը...

«Խերսօն», «Տիրասպոլ» նաւեր էին, և նաւաստիները  
կրում էին իրանց նաւերի անունները:

— Կը գնահատենք, Լե՛վա, յիմարներ չենք...

— Ի՞նչ է, փո՞ղ է ուզում այդ ճպուռը, — գոչեց Սիրիրի  
ուեխը և վարտիկի զրպանից հանելով արծաթէ դրամներով իի  
քսակը, զցեց Լեւոնի գիրկը, — ահա՛, վերցրո՛ւ, խեղդո՛ր...

— Մենք էլ կը տանք, մենք էլ կը տանք, — աղաղակե-  
ցին ամէնքը, ձեռները տանկով իրանց զրպանները:

— Տեսէ՛ք, տեսէ՛ք, Լեւոնը հարստանալու է, — գոչեց  
իցկան, հրձուանքից ձեռները միմեանց զարկելով, երբ տեսաւ  
փողի քսակները:

— Հա՛պա, կը աեքնենք թէ ինչպէս, — արտասանեց  
Զառչէնկօն, որ, արմունկները սեղանին յենած, գիտում էր  
կատարեող տեսարանը:

Լեւոնը հանգիստ վերցրեց իր գիրկն ընկած քսակները, և,  
դնելով սեղանի վրայ, ասաց.

— Ես իմ գնից մի կոպէկ էլ աւելի չեմ վերցնիլ: Հա-  
մարը 10 կոպէկ, ո՛չ աւելի, ո՛չ պակաս: Դրէ՛ք ձեր զրպան-  
ները, նստեցէ՛ք, նւագում եմ...

— Բրա՛վօ, Լեւոն, բրա՛վօ, դու մեր երեսը սեւ չա-  
րիր, — գոչեց Զառչէնկօն ոգեւորւած և նաւաստիների ու-  
շաղրութիւնը զրաւեց մեր վրայ:

#### ԵՒՐՎԱՆՉԱՏԷ

**ԵՒՐՎԱՆՉԱՏԻՀ.** — Եիրվանգատէ ուսւահայ գրականութեան  
առաջին, եւ ամբողջ հայ գրականութեան  
մէջ առաջնակարգ իրապաշտ գրազն է՝ թէ՛  
իբրեւ վիպագիր, թէ՛ իբրեւ թատերա-  
գիր: Իր վէպերուն, ինչպէս եւ իր թատ-  
րերգութեանց մէջ պատկերացած է հայ  
կեանքը իր յատկանշական կողմերով, այն  
կեանքը որ կը բնարոշէ ժամանակակից  
հասարակական խաւերն ու անոնց տիպե-  
րը: Բարացուցական տեսակէտզգ, Եիրվան-  
գատէի գործերը կը մնան անբաղդատելի  
եւ գերազանցօրէն յաջող: Լեզուն նուրբ  
չէ, յաճախ նոյն իսկ հում, բայց նկա-  
րգութիւնները ձիշտ են եւ պայծառ:

Գրած է բազմաթիւ վիպակներ, վէ-  
պեր եւ թատրերգութիւններ: Իր գոր-  
ծերուն գլխաւոր մէկ մասը ամփոփուած  
է երեք հաւաքածուներու մէջ՝ ժողովածու անունով: Յայտնի գըր-  
ուածքներն են՝ Խանուս, Արտասը, Արսէն Դիմանեան, Յաւազարը, Քառ-  
վէպեր, եւ Եւգենի, Աւերակների վրայ, Կործանւածը ու մանաւանդ  
Պատի համար՝ թատրերգութիւններ:



## ԵՐԳՉԻ ԱՆԷՇՔԸ

Դարեր առաջ կար բարձրաբերծ պարիսպներով մի դղեակ,—  
Հոյակապ էր, փառքն հասել էր մինչեւ ովկիան կապուտակ.  
Շուրջը փուռած ծաղկեպսակ անուշաբոյր պարտէզներ,  
Թարմ, զովաշունչ շաղբուաններ ցայտում էին վառ շիթեր:

Եւ բազմայալթ այնտեղ նստած գոռոզ արքան հողաշատ,  
Բազմած էր իր գահի վըրայ մուայլ դէմքով ու գունատ.  
Ամէն խորհուրդն արհաւելրք էր, կատաղութիւն աչքերում,  
Նրա ամէն խօսքը կորուատ, արիւն էր նա միշտ գրում:

Այս ամբոցը երկու ազնիւ երգիչ զացին մի անգամ.  
Մէկն ալեզարդ, միւսը մանուկ ոսկեզանգուր ու փարթամ.  
Տաւիդն ուսին, մի գեղեցիկ նժոյգ հեծած ծիրունին,  
Նրա կողքին ընթանում էր ծաղկահասակ պատանին:

Ծերուկն ասաց իր ընկերին. «Պատրա՛ստ եղիր, ի՞մ որդեակ,  
Մեր սրտառաւչ տաղերն յիշի՛ր, երգիր ազատ, համարձակ.  
Երգի՛ր, եւ վիշտ, եւ խնդութիւն մատաղ ծայնով դու հզօր,  
Գոռ արքայի քարէ սիրու պիտի շարժենք մենք այսօր»:

Սրդէն շքեղ եւ սիւնազարդ նրանք սրահումն են կանգնած,  
Գահի վըրայ թագաւորը եւ թագուհին են բազմած:  
Նա սիգապանծ՝ ինչպէս փայլը արիւնավառ հիւսիսի,  
Խսկ թագուհին քնքուշ՝ նման արուսեակին յուսալի:

Զարկեց ծերուկն ոգեւորուած նուրբ լարերին մատներով,  
Ճոխ արծագանգ տլուին նրանք լիանչիւն ձայներով,  
Եւ գեղեցիկ տաղ երկնարժան չքնաղաւուս պատանին,  
Ինչպէս համերգ ոգիների, եւ խլածայն ծերունին:

Նրանց երգն էր գարուն եւ սէր, երանաւէտ ոսկեղար,  
Ազատութիւն, խօսք նշմարիտ, արիութեան գործ արդար,  
Եւ հեշտութեան ամէն վայելք, որ յուզում է սիրտ մարդկան,  
Եւ այն ամէնն, որ կարող է մարդուն տալ տիպ վեհութեան:

Պալատական ասսկետները ծաղրի խօսքեր մոռացան  
Եւ անվեհեր զինուորները հըզօր երգիցն յաղթուեցան:  
Խսկթագուհին, սիրու շարժւած, աչքին արցունք բերկրալից,  
Ահա հանեց, ծգեց երգին չքնաղ մի վարդ իր կուրծքից:

«Փայթակղեցիք դուք իմ ազգը», — գոռաց արքան մոլեզին,  
Զգեց սուսերն, օդում ցոլաց, մատաղ կուրծքը պատուուեց:  
Ոսկեհնչիւն երգերի տեղ կուրծքիցն արիւն դուքս ցայտեց:  
Ասես մրրիկն խսկոյն ցրւեց այն ունկնդիր ամբոխին:

Իր վարպետի գրկումն հոգին փչեց անբաղդ պատանին,  
Մածկեց մարմինն նա թիկնոցով, նստեցրեց երիվար,  
Ամուր կապեց եւ ամրոցից նա հեռացաւ վշտահար :

Եւ դուրս եկաւ, կանգնեց բարձր դարբասի դէմ ծերունին  
Եւ ծեռքն առաւ տաւիղն, ամէն տաւիդներից մեծազին.  
Զարկեց նըրան կճեայ սեանը, փշուր-փշուր խորտակեց,  
Դէպի ամրոց ու պարտէզներն սոսկալի ծայն արծակեց:

## ԻՐԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ ԱՐՈՒԵՍՏԻ ՄԷԶ

Կր խոսառվանիմ թէ արուեստագէտը չի տեսներ Բնութիւնը այնպէս՝ ինչպէս որ անիկա կ'երեւի ուամրիկին, քանի որ իր յուղումը երևոյթներու տակ իրեն կը յայտնէ ներքին ձշմարտութիւններ :

Ինչ որ ըլլայ սակայն, արուեստի մէջ միակ սկզբունքն է՝ ընդօրինակել այն զոր կը տեսնէ մարդ : Թող ասիկա տհաճութիւն չպատճառէ գեղագիտութեան վաճառականներուն . ուրիշ ամէն մէկ մնթու ձախորդ է : Բնաւ գեղագիր չկայ Բնութիւնը գեղեցկացնելու համար :

Խնդիրը միայն տեսնելուն վրայ է :

Օ՛հ, անտարակոյս միջակ մէկը, ընդօրինակելով, երբեք արուեստի գործ մը չպիտի ստեղծէ . պանճառն ա՛յն է որ անիկա կը դիտէ՝ առանց տեսնելու և պարապ տեղը պիտի նշանագրէ իւրաքանչիւր մանրամանութիւն մնուիքով, — արդիւնքը պիտի ըլլայ տափակ և առանց դրոշմի : Բայց արուեստագէտն արուեստը միջակներուն համար ստեղծուած չէ և այդպիսիներուն չեն կրնար տաղանդ տալ լաւագոյն խորհուրդները :

Սրուեստագէտը .— ընդհակառակը, կր տեսնէ, այսինքն թէ իր աչքը, պատրուսուած իր սրտին վրայ, խորը կը կարդայ Բնութեան սրտին մէջ :

Ահա ինչու համար արուեստագէտը հաւատալու է միայն իր աչքերուն :

Ռամիկը յօժարակամ կ'երեւակայէ թէ ինչ որ տգեղ կը դատէ ինք իրականութեան մէջ՝ արուեստագիտական նիւթ չէ : Կ'ուղէ արգիլել մեզ որ չներկայացնենք ինչ որ Բնութեան մէջ հաճելի չէ իրեն և կը վիրաւորէ զինք :

Մեծ սիալ մըն է ասիկա իր կողմէն :

Ինչ որ սովորաբար սգեղուրիւն կը կոչուի Բնութեան մէջ՝ կրնայ արուեստի մէջ դառնալ մէծ գեղեցկութիւն մը :

«Վայ քեզ, իրովստ դու ապարանք, թող ոչ մի ծայն քաղցրութեան,

«Լարի հնչիւն, երգ ըլլուի քո յարկի տակ յաւիտեան,  
«Այլ ստրուկների երկոստ քայլեր եւ հառաչանք, հեծութիւն,  
«Մինչ չար ոգին վրէժինդրութեան քեզ դարձնէ սեւ աճիւն:

«Վայ ծեզ եւ դուք անուշաբոյր, գարնանագեղ պարտէզներ,  
«Տեսէք ահա՛ մանուկ երգի դէմքին վառուած տանջանքներ.  
«Թո՞ղ սըրա տեղ դուք թառամիք, աղբիւրներդ ցամաքեն.  
«Գալ օրերին թո՞ղ քար կտրած եւ ամացի ծեզ տեսնեն:

«Վայ քեզ, նզովքդ երգիների, վայ քեզ, անսարգ մարդասպան,  
«Արիւնապսակ վառքի համար մարտըդ լինի թո՞ղ ունայն.  
«Թո՞ղ մուացուի քո անունը մշտագիշեր Խաւարում,  
«Ինչպէս մահուան վերջին հառաչք, սին ծայն ցնդի թող օդում»:

Մերուկն ասաց, եւ երկինքը լրսեց նըրա պաղատանք.  
Պարիսպները փոշի դարձած, կործանուած է ապարանք:  
Բարձըր մի սիւն դեռ վկայ է հին օրերի վառաւոր,  
Այն էլ շուտով պիտի լինի մի վկատակ սրգաւոր:

Չըկայ բուրմունքն այգիների, շուրջը միայն անապատ,  
Չըկայ վտակ, սաղարթախիտ, ըլկայ մի ծառ ստուերաշատ,  
Եւ չի յիշում մի տարագիր կամ երգ անուն արքայի.—  
Այսպէս ահա՛ կատարուեցաւ անէծքն ահեղ ծեր երգի :

Թարգմ. Յ. ՑՈՎՃԱՆՆԽԵԱՆ

ԼՈՒԴՎԻԿ ՈՒԼԱՆ

Իրական բաներու կարգին մէջ սգեղ կը կոչուի այն՝ որ տձեւ է, այն՝ որ վատառողջ է, այն՝ որ կը թելադրէ հիւանդութեան, վատաժութեան և տառապանքի գաղափարը, այն՝ որ հակառակ է կանոնաւորութեան, նշան՝ ու ուայման տառջութեան և ուժի. կուզ մը սգեղ է, կորասրուն մը սգեղ է, ցնցոսապատ թշուառութիւնը սգեղ է:

Տգեղ նաեւ հոգին ու վարքը՝ անբարսական մարդուն, ախտաւոր և ոճրագործ մարդուն, որ կը վեսաէ բնկերութեան, տգեղ՝ հոգին ծնողասպանին, մասնիչին, անխղճանար փառաւսէրին:

Եւ օրէնաւոր է որ՝ այն էակներն ու առարկաները, որոնցմէ միայն չարիք կը սպասուի, նշանակուին պժգալի վերադիրով մը:

Բայց երբ մեծ արուեստագէտ մը կամ մեծ գրագէտ մը կը գրաւուի այս տգեղութիւններէն մէկովը կամ միւսովը, վայրկենապէս կը փոխակերպէ զայն... մոգական գաւազանի հարուածով մը զայն կը վիրածէ գեղեցիկութեան. ալքիմիականութիւն, կախարդութիւն է տափկա:

Թող Վլասքէղ նկարէ «Սեբաստիան»ը, Փիլիպոս Դ. ի թզուկը, և ահա անոր փոխ կատայ այնքան յուղիչ նայուածք մը՝ որ մենք անոր մէջ կը կարդանք իսկոյն ցաւագին գաղտնիքը այս տիսեղ էակին, որ հարկադրուած է՝ ապահավեռ համար իր գոյութիւնը, ձեռքէ հանել իր մարդկային արժանապատութիւնը, ըլլայ խաղալիկ մը, կենդանի մարեակ մը (marotte)...: Եւ ո՛րքան կոկծագին ըլլայ այս տգեղ մարմին մէջ բնակող խղճին մարտիրոսութիւնը՝ այնքան արուեստագէտին գործը գեղեցիկ է:

Թող Թրանսուա Միյէներկայացնէ ամէակոչտ խեղճ մարդ մը՝ որ չունչ կ'առնէ կոթնիւով իր բրիչի կոթին, յոգնասպառ, արեւախանձ թշուառ մը, այնքան անամսացած՝ որքան չաշրաչար ծեծ կերած գրաստ մը. իրեն կը մնայ որ այս գատապարակալին արտայսկութեանը մէջ գուրս բերէ Բախտին կողմէ հրամայուած տանջանքին մէջ անոր համակերպութիւնը,

որպէս զի այս մղձաւանջային արարածը ըլլայ բովանդակ Յանութեան մէկ սքանչելի խորհրդանշանք:

Պատճառը սա է որ արգարեւ Արուեստի մէջ գեղեցիկ է միմիայն այն՝ որ գրոշմ ունի:

Դրոշմը նկրութ ճշմարտութիւնն է ո՛ւ և է բնական տեսարանի մը, ըլլայ ան գեղեցիկ կամ տղեղ. և նոյն իսկ է այն որ կարելի է կոչել կրինակ նևարտութիւնն մը, որովհետեւ ներքին ճշմարտութիւնն է ան՝ թարգմանուած արտաքին ճշմարտութեամբ. հոգին, գգացումը, գաղափարն է ան՝ զարս կ'արտացայտեն մարդկային էակի մը զիմագծերը, շարժուձեւերն ու գործերը, երկնքի մը ձեւերը, հորիզոնի մը գիծը:

Արդ, մեծ արուեստագէտին համար ամէն ինչ Բնութեան մէջ դրում կ'ընծայէ, որովհետեւ իր դիտողութեան անհաշտ ինքնիշխանութիւնը խորապէս կը թափանցէ ամէն բանի թագուն իմաստին:

Եւ ինչ որ ագեղ կը նկատուի Բնութեան մէջ՝ յաճախ կը նկրկայացնէ աւելի դրում քան այն որ գեղեցիկ որակուած է, որովհետեւ հիւանդագին դիմագծութեան մը կծկումի մէջ, ախտաւոր դիմակի մը խոռոչացումին մէջ, ամէն ձեւաղեղծութիւնն մէջ, ամէն եղծման մէջ՝ ներքին ճշմարտութիւնը կը չողայ նոյնքան հեշտիւ որքան կանոնաւոր և առողջ դիմագծերու վրայ :

Եւ որովհետեւ միմիայն դրումի ուժն է որ գեղեցիկութիւն կը ստեղծէ Արուեստին մէջ, յաճախ կը պատահի որ ինչքան էակ մը ագեղ ըլլայ Բնութեան մէջ, այնքան գեղեցիկ կ'ըլլայ արուեստի մէջ :

Արուեստին մէջ տգեղ է միայն այն որ գրոշմ չունի. այսինքն այն որ՝ ոչ մէկ արտաքին կամ ներքին ճշմարտութիւն կը յայանէ:

Տգեղ է արուեստի մէջ՝ ինչ որ կեղծ է, ինչ որ արուեստական է, ինչ որ կը ջանայ սիրուն կամ գեղեցիկ ըլլայ՝ փոխանակ արտայսկութիւնը ըլլալու, ինչ որ թոյլ և արուեստակեալ է, ինչ որ կը ժպտի՝ առանց գրդապատճառի, ինչ որ կը պաճու-

ճաղարդուի անիմաստ կերպով, ինչ որ կը կորանայ և կը սփայ առանց պատճառի, ամէն ինչ որ զուրկ է հոգիէ և ծշմարտութիւնէ, ամէն ինչ որ ուրիշ բան չէ, եթէ ոչ գեղեց կութեան կամ չնորհի ցուցամոլութիւն, ամէն ինչ որ՝ կը ստէ:

Երբ արուեստագէտ մը՝ Բնութիւնը գեղեցկացնելու դիտաւորութեամբ կանաչ կ'աւելցնէ գարնան վրայ, բուորագոյն՝ արշալոյալն, ծիրանի՝ մատաղ շրմներու, — տգեղութիւն կը ստեղծէ, որովհետեւ կը ստէ:

Երբ կը նուազեցնէ վշտին դիմակծկումը, ծերութեան լկումը, վատժարութեան տգեղութիւնը, երբ կը յարդարէ Բնութիւնը, երբ կը քողքըւորէ զայն, կը ծպտէ, կը բարեխառնէ զայն՝ հաճելի ըլլալու համար տգէտ հասարակութեան, — տգեղութիւն կը ստեղծէ, որովհետեւ կը վախնայ ծշմարտութիւնէն:

Արուեստագէտին համար, որ արժանի է այս անուան, ամէն ինչ գեղեցիկ է Բնութեան մէջ, որովհետեւ իր աչքերը անվեհերօրէն ընդունելով ամէն արտաքին ծշմարտութիւն, հոն կը տեսնէ դիւրութեամբ, որպէս բաց գրքի մը մէջ, ներքին ամէն ծշմարտութիւն:

Բաւական է որ անիկա դիտէ մարդկային դէմք մը և հոն կը կարդայ հոգի մը. յի կայ դիմագիծ մը որ խարէ զինքը. կեղծաւորութիւնը անոր համար նոյնքան թափանցիկ է՝ որքան անկեղծութիւնը. ճակատի մը ծոսութիւնը, յօնքերու ամէնափոքր պուստումը, նայուածքի մը խուսափանքը՝ անոր կը յայտնեն սրտի մը գաղտնիքները:

Կը հետազոտէ կենդանին ծալլուած միտքը: Ուրուագիծ զգացումներու և մտածումներու, խուլ իմացականութիւն, նախատարերք գորովի, ան կ'ըմբսնէ անսառնին բովանդակ բարոյական խոնարհ կեանքը՝ իր նայուածքին և շարժումներուն մէջ:

Ան նոյնպէս մտերիմն է անզգայ Բնութեան: Ծառերը, բոյսերը անոր կը խօսին հոգիներու պէս:

Հինաւուրց ուռուս կաղինները անոր կ'ըսեն իրենց բար-

եացակամութիւնը՝ մարդկութեան համար, զոր կը պաշտպանեն իրենց թեւատարած ճիւղերով:

Ծաղիկները կը խօսակցին անոր հետ իրենց ցողունին չնորհալի կորագծովը, իրենց թերթերուն երգող նրբերանգովը. խոտին մէջ խւրաքանչիւր պատկ գործվալի բառ մըն է՝ զոր անոր կ'ուզգէ Բնութիւնը:

Կեանքը անոր համար անսահման վայելք մը, տեսական յափշտակութիւն, խելացնոր արքեցում մըն է:

Ոչ թէ այն պատճառով որ ամէն ինչ բարի կը թուի իրեն, — վասն զի տառապանքը՝ որ կը յարձակի այնքան յաճախ իր փայփայածներուն ու իր խակ վրայ, կը հերքէ անգիտօրէն այս լաւատեսութիւնը:

Այլ այն սպատճառով, որ ամէն ինչ գեղացիկ է անոր համար, որովհետեւ ինք անդադար կը քալէ հոգեկան ծշմարտութեան լոյսին մէջ:

Այո՛, նոյն խակ տառապանքին մէջ, նոյն խակ սիրելի էակներուն մահուան մէջ և մինչեւ անգամ բարեկամի մը մասնութեան մէջ՝ մեծ արուեստագէտը, — և ևս այս բառով կը հասկամ նոյնքան բանաստեղծը որքան նկարիչը կամ քանդակագործը, — կը գանէ սքանչացման ողբերգական հեշտութիւնը:

Երբեմն սիրաը կը խշիչայ, բայց աւելի զօրաւոր քան իր յովնութիւնը՝ անիկա կը զգայ հասկնալու և արտայտաելու դժնեայ հրճուանքը: Իր տեսած բոլոր բաներուն մէջ պայծառորէն կ'ըմբոնէ ճակատագրի գիտաւորութիւնները: Իր սեփական անձկութեանց վրայ, իր ամէնէն խոր վէրքերուն վրայ, կ'ուզգէ խանդավառ նայուածքը այն մարդուն՝ որ գուշակած է բախտին վճիռները: Խաբուելով սիրելի էակէ մը, կը գողգոջէ հարուածին տակ, յետոց կ'ամրապնդուի, մտապիշ կը նայի գրուժանին՝ իրին ասորնութեան գեղեցիկ օրինակի մը կ'ողջունէ ապերախտութիւնը՝ որպէս փորձառութիւն մը, որով կը հարատանայ իր հոգին: Իր մտայափշտակութիւնը երբեմն ահարկու է, բայց երջանկութիւն է դարձեալ, որովհետեւ ծշմարտութեան անդուլ պաշտումն է ան:

Երբ կը նշմարէ էակներ որ մէկզմէկ կը ջնջէն, ամէն երիտասարդութիւն որ կը խամրի, ամէն ուժ՝ որ կը ակարանայ, ամէն հանձար որ կը մարի, երբ կը անմնէ դէմ առ դէմ այն կամքը՝ որ հրամանագրեց բոլոր այս մթին օրէնքները, — աւելի քան երբեք կը հրճուի գիտնալով և, ճշմարտութեամբ յագեցած, ահեղօրէն երջանիկ է ինք:

ՕԿԻՒՍԹ ՌՈՏԷՆ

ԹՈՒՐՔ ԳՐԱԿԱՆՈՒՐԲԻՆՄԱՀՈՒԱՆ ՎԱՂՈՐԴԱՅՆ

ԳՐՈՒԱԾ ԽՈՍՏՄԱԼԵՑ ԳՐՈՒԱԾ ՄԸ ՎԱՂԱԺԱՄ ՄԱՀՈՒԱՆ ԱՌԻԹՈՎ

Ամէն բոպէ նուաղում մ'է փոքրիկ կեանքէն մարդկութեան.  
Վաղանցիկ են ու խուսափուկ բոլոր իրերն աշխարհի.  
Կարծես զօդուած են իրարու այստեղ սկիզբն ու վախճան.  
Ու մարդ գիտէ թէ աշխարհն ալ իր պէս պիտի սպառի...

Աշխարհն յաւէտ նոյն աշխարհն է, ժամանակն ալ միեւնոյն:  
Սակայն ինչո՞ւ անկարեկիր բախտն հարուածեց ալյաքան խոր՝  
Երիտասարդ սա խեղճ տղան երկինքէն իսկ գուրգուրուած.  
Յուսացի թէ պիտի սզան մարդիկ զննէ երկու օր.  
Բայց ինչ, մարդիկ զւարթ են հո՞ւ մինչդեռ մեռնողն է  
մեռած:

Աշխարհն յաւէտ նոյն աշխարհն է, ժամանակն ալ միեւնոյն:

Կարծեցի թէ պիտի ողբան զայն ժամանակն ու գետեր,  
Յուսացի թէ առաւօտն ալ պիտի տիսրի թախծագին.  
Բայց, ահա ինչ, արեւն ելեր, լեռներն հրճուանք է պատեր,  
Սոխակն երգին է սկսեր, առուակն ալ իր կարկաչին:

**ՄԱՀՈՒԱՆ ՅԱՎԵՏ ՆՈՅՆ ԱՇԽԱՐՀԻՆ Է, ԺԱՄԱՆԱԿՆ ԱԼ ՄԻԵՒՆՈՅՆ:**  
**ՍԱՀՄԱՆ Է ՔՐԵՄ**

**ՄԱՀՈՒԱՆ Է ՔՐԵՄ**.— Մահուան էքրէմ նկատուած է թուրք նոր գրականութեան նախակարապետներէն մէկը՝ թէրաւ պէյի եւ Ապտիւլ-Զագ-Համիտի հետ: Ինք եղած է գրեթէ առաջինը որ փորձած է թուրք գրականութիւնը պատուաստել արեւմըտեան գրականութեամբ: Թէ՛ արձակի եւ թէ՛ ոտանաւորի մէջ՝ բաղդատմամբ իր շուրջիններուն՝ անստգիւտ յատկութիւններ ունի, ըլլալով զօրաւոր երեւակայութեան տէր, ծայրայեղօրէն զգայուն, եւ գեղեցկամէս արտօյայտելու լնդունակ: Իր գլաւոր գործերն են Խորհուրդ, Մըրմանիներ, Մխենիվիր, եւ ուրիշ բազմաթիւ արձակ ու ոտանաւոր երգեր:

Եղած է նահեւ նուրբ քննադատ եւ վարպետ վիճաբանող. Իր գրական պայքարներուն մէջ՝ ամէնէն նշանաւորն է այն զօր ունեցաւ Մուալիմ նաճի հետ: Իբրեւ իրշամիտ ուսուցիչ, կրցած է իր

գրական ուղղութեան համաձայն պատրաստել բազմաթիւ սերունդներ, մասնաւորաբար Միլքիէ եւ Սուլթանիէ գարժարաններուն մէջ: Վարսած է հեւպատոսական պաշտօններ, եղած է Պետական Խորհուրդի անդամ, Կրթական նախարար, եւ մեռած՝ 1914 թուականին Պոլոյ մէջ: Մահուան էքրէմ թուրք գրականութեան մէջ Կարպիս տիտղոսին արժանացած է:



## ԱՆԶԱՅՆ ԳԻՇԵՐՆԵՐ...

Գիշերուան հանդէպ սէր մ'աննիւթական,  
Կողողէ մէջըս հրճուանքներ աղուոր :  
Միշտ պիտի սիրեմ սիրով մ'անսահման՝  
Մթութիւններու երկիւղն ահաւոր :  
  
Ականցիս մէջէն կ'անցնին այն առեն  
Գոռ արծագանզներ յաւերժակուտակ.  
Զայներ ալ կարծես կ'առնեմ մեղմօրէն՝  
Այդ սեւ գիշերուան եւ լուռ մութին տակ :  
  
Ու հանելուկներ կուզան կարդացուիլ՝  
Միտքըս զարմանքի մէջ թաւալելէն :  
Այդ լուռթեան մէջ թռիչքն աստղերուն՝  
Միշտ պիտի սիրեմ հրճուանքով խորին.  
Ու գիշերներն ալ լուռթեամբ զեղուն  
Պիտի տան միշտ սէրն ինձ Մտածումին:

ԹԻՁԱ ԹԷՎՖԻԴ

**ՏՕՐԹ. ՌԻԶԱ. ԹԷՎՓ. ՖԻԴ.** — Թուրք գրականութեան մէջ  
սակաւաթիւ են այն տեսակ գէմքեր՝  
որոնք ունենալով գրով խմբը եւ մտա-  
ւորականի խառնուածք, ունենային նաեւ  
իմաստասիրական որոշ ըմբռնումներ եւ  
ոլոշ հայեացքներ։ Տօքթ. Ռիզա թէվփեդ  
մէկն է այդ սակաւաթիւ գէմքերէն, իր  
գրով խառնուածքին մէջ դրած ըլլալով  
նաեւ իմաստասէրի ոգի։ Տօքթ. Ռիզա  
թէվփեդ հետեւող մըն է ժԹ. դարսւ  
անգլիական իմաստասիրական գպոցին,  
մասնաւորաբար Սփէնսըրեան վարդապե-  
տութեան։ Վերջին քսան տարուան թուրք  
լազգութեան մէջ ցանցնած է բազմաթիւ  
էջեր։ Ռիզա թէվփեդ եղած է նաեւ ե-  
ւանդուն յեղափոխական, մանաւանդ. Սահ-  
մանադրութեան հռչակման միջոցն։  
Էտիրնէն ընտրուեցաւ Օսմ. Փարլամէնթին  
պատգամաւոր։



Ա.ՏԵԼՈՒԹԻՒՆ

Թուս Գրականութիւն

ՆԱՄԲՈՒՐԵՇ ԵՒ ԼՈՒ

Հինգ տէրօրիսաներու մահավճիռը յայտարարուեցաւ վերջնական և նոյն օրն ալ հաստատուեցաւ։ Դատապարահեալներուն չըսին թէ երբ պիտի գործադրուի մահու պատիժը, բայց այն բանի հիման վրայ՝ որ սովորաբար կը պատահէր, անոնք գիտէին թէ զիրենք պիտի կախէին նոյն գիշերը կամ ամէնէն ուշը՝ հետեւեալ գիշերը։ Եւ երբ անոնց առաջարկեցին տեսնուիլ հետեւեալ օրը, այսինքն հինգշաբթի, ծնողներու, ազգականներու հետ՝ անոնք հասկցան որ մահապատիժը պիտի գործ դրուի հինգշաբթի, լուսաբացին։

Սուաջիկայ տեսակցութենէն առանձնապէս կը տանջուէր Սէրկէյ Կոլովինը։ Շատ կը սիրէր իր հայրն ու մայրը. երկար ատեն անցած չէր որ տեսնուած էր անոնց հետ և այժմ կը սարափէր թէ ի՞նչ պիտի ըլլար այն հանդիսումը։ Ինքը կախազանը իր ամբողջ այլանդակ արտակարգութեամբ և ուղղը շանթահարող խննդութեամբ։ կը ներկայանար իր երևակայութեան աւելի հետ բան մը և կը թուէր ոչ այնքան սասափեի, որքան այդ տեսակցութեան մէկ քանի բովէները՝ կարծ ու անհասնապի, որոնք կանգնած էին ժամանակէն և իրմէ՝ կհանքէն ալ դուրս։ Ի՞նչպէս նայիլ, — ի՞նչ մտածել — ի՞նչ ըսել, — կը հրաժարէր ըմբռնել անոր մարդկացին ուղեղը։ Ամէնապարզը և սովորականը — բռնել ձեռքը, համբուրել և ըսել. «բարե՛, հայրի՛կ» կը թուէր անբացատրելի կերպով սարսափելի՝ իր այլանդակ, ոչ-մարդկացին և խելացնոր կեղծիքին մէջ։

Դատապարութենէն յետոյ, մահապարտները իրարուքով չըերին՝ այլ ամէն մէկը փակեցին իր խուցին մէջ մինակ։ Եւ ամբողջ առաւօտը, մինչեւ ժամը տասնըմէկը, երբ եկան իր ծնողքը, Սէրկէյ Կոլովինը կատարօրէն կը քալէր խուցին մէջ, կը փետուէր իր մօրուքը, կը կնճռուէր դէմքը ողորմն-

լիօրէն . և բան մը կը մրթմրթար : Երբեմն իր հապշտապ ընթացքին մէջ կանգ կ'առնէր , ամբողջ կուրծքը կը լեցնէր օդով և կ'արտաշնչէր հեւուքով՝ նման մարդու մը որ չափազանց երկար ատեն ջրին տակ մնացած է : Բայց ինք այնքան առողջ էր , այնքան հաստատուն նստած էր իր մէջ երիտասարդ կեանքը՝ որ նայն իսկ տաժանագին տանջանքներու այդ րոպէներուն արիւնը կ'եռար իր մորթին տակ և կը գունաւորէր իր այտիրը , ու պայծառօրէն և միամտաբար կը ծաւիսնային իր աչքիրը :

Սակայն տոմին բան տեղի ունեցաւ շատ տւելի լաւ՝ քան  
ինչ որ կը սպասէր Սէրկէյ:

— Բարեկ', Սէլիլչյուս։  
Անոր ետեւէն, մանր քայլերով կու գար մայրը և տարօ-  
րինակ կերպով կը ժպտէր։ Բայց ան ալ սեղմեց աղուն ձեռքը  
և սարձրածան կրկնեց։

$\beta_{\text{uphol}}, \theta_{\text{uphol}} \in \mathbb{R}^m$ :

Համբուրեց զակին շրթունքները և լուռ նստաւ։ Վզին  
չփաթթուեցաւ, չցայտաւ, չճշաց, անդի չանհցաւ այն սարսա-  
փելի բանը՝ որ կը սպասէր Սէրկէջ. — աղ համբուրեց և լուռ  
նստաւ։ Եւ նոյն իսկ դողդովուն ձեռքերով չակից իր սե-  
մետաքսէ շրջազգեսար։

Սէրկէյ չէր գիտեր թէ ամբաղջ նախընթաց գիշերը գնդա-  
պետը, փակուած իր առանձնասենեակին մէջ, բոլոր ուժերը

լարած՝ չափեր ձեւեր էր հանդիպման բոլոր մանրամասնութիւնները։ Մենք պարտական ենք ո՞չ թէ ծանրացնել, այլ թեթեւցնել մեր զաւկին վերջին րոպէն, և գնդապետը հաստատամօրէն վճռեց ու մանրակրկիտ կերպով կշռադատեց վաղուայ խօսակցութեան իւրաքանչիւր հնարաւոր նախագասութիւնը, իւրաքանչիւր շարժումը։ Բայց երբեմն թելր կը կորմնցնէր, կը կորմնցնէր նաև այն բանը՝ որ արդէն պատրաստեր էր, ու դառնագին կու լար մոռշամպայրվ ծածկուած բազմոցին անկիւնը նոտած։ Իսկ առտուն հասկցուց իր կնոջը թէ ի՞նչպէս պէտք է ինքինքը պահէ տեսակցութեան միջոցին։

—Եւ որ գլխաւորն է, համբաւրե՛ ու լոէ՛, կը սորվեցնէր  
ան, յետոյ կրնաս խօսիլ, քիչ մը ետքը, իսկ երբ համբուրես՝  
լոէ՛։ Զիսօսիս անմիջապէս համբոյթէն ետքը, կը հասկնաս՝,  
թէ չէ այն տեսակ բաններ կ'ըսես որ աւելորդ են։

—Կը հասկնա՞մ, Նեկոլա՛յ Սէրվէյնիչ, կը պատասխանէք  
մասրբ լալով։

—Եւ չի լսա: Աստուած մի՛ արասցէ որ լա՞ս: Կը սպա՞ն-նես զի՞նքր, եթէ լսա, պառա՞ւ:

— Հապա զուն ի՞նքդ ի՞նչու կուլսու :  
Զերեանեն հայ մեջէն մասու ու եռաւու : Զաբան

— չովով սարսաւ համ ասէս սալիք ալ կուզայ, շպագ  
լաս, Կ'իմանա՞ս :

— լաւ , Նիկոլայ Սէրգէենիչ :

բայց մոռցաւ։ Եւ այսպէս, կ'երթային անոնք լուս, կծկուած, այդ երկու ալեւոր ծերուայիները, և կը մտածէին։ Խակ քաղաքը զուարթօրէն կ'աղմլէր։ — բարեկինդանի շաբաթ էր և փողոցները լիցուն էին ժխորով։ ու բազմութեամբ։

Նստան։ Գնդապեսը բանեց նախարարութեած դիրքը՝ աջ ձեռքը զբած համազգեստին ծոցին մէջ։ Սէրկէյ նստած մնաց վայրկեան մը, մօտէն զիտեր մօրը կնճռալիր դէմքը և վեր ցատկեց։

—Նստի՛ր, Սէրիօժի՞նկա, խնդրեց մայրը:

— Նստի՛ր, Սէրկէ՛յ, աճողեց հայրը :  
 Լուցին : Մայրը տարօրինամկ կերպով կը ժամաէր :  
 — Արքան քեզի համար հս ու հոն ինկանք, Սէրի՛օժին-  
 կա : Հայրդ . . .  
 — Ի զո՞ւր, մայրիկ . . .  
 Գնդապիտը հասաստուն ձայնով ըստաւ :  
 — Պարաւոր էինք ընկոււ, Սէրկէյ, որպէսզի չմոռածէլր  
 թէ ծնազներդ լքեցին քեզ :  
 Նորէն լուցին : Սարսափեկի էր խօսք արտասանելը, կար-  
 ծես իւրաքանչիւր բառ կորմնցուցած էր լեզուի մէջ իր ի-  
 մասաը և կը նշանակէր միայն մէկ բան—մա՛ն : Սէրկէյ նայե-  
 ցաւ հօրը մաքուր, պէնզին հոտող համազգեստին վրայ և  
 մոռածեց—այժմ սովասարկու զինուոր չկայ, ուրեմն ինքն  
 է մաքրեր զայն : Ինչպէս էր որ առաջ ես չի նկատեր թէ  
 երբ կը մաքրէր ան իր համազգեստը : Կ'երեւի առաւօսները :  
 Եւ յանկարծ հարցուց . . .  
 — Իսկ ի՞նչպէս է քոյրս, առո՞ջ է :  
 — Նինոչկան բան չփխտեր, շուտով պատասխանեց մայրը :  
 Բայց գնդապիտը խստօրէն կեցուց զայն .  
 — Ինչո՞ւ ստինք : Երեխան կարդաց լրագիրներաւն մէջ :  
 Թո՛ղ Սէրկէյը իմանայ որ բոլոր . . . անոր միրծաւորներ . . .  
 այս պահուս . . . կը մասածեն և . . .  
 Սցես չկրցաւ շարունակել ու կանգ առաւ : Յանկարծ  
 մօրը գէմքը, չև գիտեր ի՞նչպէս, մէկ անգամէն ճմրթիւնե-  
 ցաւ, ալալիցաւ, երերաց, դարձաւ թաց և վայրենի : Գո-  
 նակորոյս աշքերը լիմարարար շրջուեցան, չնչառութիւնը  
 դարձաւ աւելի արագ, և կարճ, և բարձրաձայն :  
 — Ս . . . Սէր . . . Սէ . . . — կը կրկնէր ան առանց  
 շրթունքները շարժելու : Սէ . . .  
 — Մայրիկ :

Գնդապիտը քալեց առաջ և ամբողջովին դողդողազին՝  
 իր համազգեստին ամէն մէկ ծալքով, իր գէմքին ամէն մէկ  
 կոճուով, և չնասինալով թէ ի՞նչպէս սարսափելի է ինք իր

մեռելատիակ սպիտակութեան, իր տանջանագին, յուսահատա-  
 կան դիմացկունութեան մէջ՝ խօսեցաւ կնկամր .  
 — Լու՛, մի՛ տանջեր զայն, մի՛ տանջեր, մի՛ տանջեր .  
 ան պիտի մեռնի, մի՛ տանջեր :

Մայրը վախէն արդէն լուեր էր, իսկ ան դեռ կը շարու-  
 նակէր, ինքզինքը զսպած, անոր կուրծքին առջեւ դողդողա-  
 զին շարժել իր սեղմած բւունցքները և պնդել .  
 — Մի՛ առնջեր :

Յետոյ հա զնաց . դողդոջուն ձեռքը դրաւ համազգես-  
 տին ծոցը, և բարձրածայն, բւռնազբօսիկ հանդարասութեան  
 արտայացութեամբ՝ հարցուց սպիտակ շրթունքներով .  
 — Ե՞րբ :

— Վա՛զը, առառ՛ւն, — նոյնպիսի սպիտակ շրթունքներով  
 պատասխանեց Սէրկէյ :

Մայրը կը նայէր վար, կը ծամեր շրթունքները և կար-  
 ծես ոչինչ չէր լսեր : Եւ շարունակելով ծամել, կարծես վար  
 ձգեց սա պարզ և օտարութի խօսքերը .  
 — Նինոչկան պատուիրեց որ համբուրեմ քեզ, Սէրիօժինկա՛ :

— Համբուրէ՛ զինքը իմ կողմէս :

— Լա՛ւ : Կը բարեւեն նաև քեզ Խվոստովերը :

— Ո՞ր Խվոստովերը : Ա՛հ, հա՛ :

Գնդապիտը ընդհատեց .  
 — Դէ՛հ, պէտք է մեկնիլ : Ո՞աքի ելիր, պառա՛ւ, ժամա-  
 նակ է :

Հայր ու տղայ ուաքի հանեցին թուլացած մայրը :

— Մնաս բարով լաէ՛, հրամայեց գնդապեաը : Խաչակնքէ՛ :

Մայրը կատարեց ան բոլորը, ինչ որ իրեն ըսին : Բայց  
 խաչակնքելով, և համբուրեկով զաւակը կարճ համբուրով, ան  
 կը շարժէր գլուխը և կը պնդէր անխմաստ կերպով .  
 — Ո՛չ, այս այսպէս չէ : Ո՛չ, այսպէս չէ : Ո՛չ, ոչ : Հա-  
 պա ինչպէս ես յետոյ . . . Հապա ինչպէս ես ըսեմ : Ո՛չ,  
 այսպէս չէ :

— Մնաս բարով, Սէրկէյ, ըստ հայրը :

Անոնք սեղմեցին իրարու ձեռք և պինդ բայց կարճ համերով մը համբուրուեցան :

— Դուն . . . սկսաւ Սէրկէյը :

— Է՞ , կերկերաձայն ըստւ հայրը :

— Ո՞չ , այդպէս չէ : Ո՞չ , ո՞չ : Հապա ես ի՞նչպէս ըսեմ , կը կրկնէր մայրը՝ երերցնելով գլուխը , ու արդէն նորէն յաջողած էր նստիլ և ամբողջ մարմնով կ'երերար :

— Դուն . . . նորէն սկսաւ Սէրկէյը : Յանկարծ անորդէմքը ողսրմելիօրէն , մանկան մը պէս կնձռոտեցաւ և աչքերը մէկին ի մէկ լեցուեցան արցունքներով : Անոնց կայծկառուն շարշին մէջէն մօտէն տեսաւ հօրն սպիտակ դէմքը նոյնպիսի աչքերով :

— Դուն , հա՛յր , ազնիւ մարդ ես :

— Ի՞նչ կ'ըսես , ի՞նչ կ'ըսես , վախցաւ գնդապետը : Եւ յանկարծ կարծես կոտրուած , գլուխը ձգեց զաւկին ուսին վրայ : Ժամանակով հայրը բարձր էր Սէրկէյէն , խոկ այժմ կարձցեր էր , և իր թաւամազ չոր գրուխը , սպիտակ գնափկով , կը պառկէր զաւկին ուսին վրայ : Եւ երկուքն ալ լուռ , ագահութեամբ կը համբուրուէին , — Սէրկէյ՝ թաւամազ սպիտակ մազերը , խոկ հայր՝ բանապին տառատոկը :

— Հապա ե՞ս , յանկարծ ըստւ բարձր ձայն մը :

Ետենին նայեցան . . . մայրը կամոզնած էր և գլուխը նագած , կը նայէր բարկութեամբ , գրէթէ ատելութեամբ :

— Ի՞նչ է , պառա՛ւ , սպոռաց գնդապետը :

— Հապա ե՞ս , կ'ըսէր ան՝ շարժելով գլուխը խելակորոյս արտայուառութեսմբ : Դուք կը համբուրուիք : Հապա ե՞ս : Հապա ե՞ս :

— Մայրիկ , գոչեց Սէրկէյը և փաթթուեցաւ մօրը վզին : Այս պահուն տեղի ունեցաւ այն՝ որ կարելի չէ և պէտք ալ չէ պատմել :

Գնդապիսին վերջին խօսքերն էին .

— Կ'օրէննէմ քեզ մահուսն համար , Սէրկէօժա : Մեռի՛ր արիաբար՝ որպէս զինուորական :

Եւ անոնք մեկնեցան : Զես գիտեր ի՞նչպէս մեկնեցան : Կային , կանգնած էին , կը խօսէին , — և յանկարծ մեկնեցան : Ահա այստեղ նստած էր մայրը , ահա այստեղ կանգնած էր հայրը , — և յանկարծ չես գիտեր ի՞նչպէս՝ մեկնեցան : Վերագառնալով իր խուցը , պառկեցաւ խշտեակին վրայ , գէմքը պատին ուղղած՝ պահակ զինուորաներէն պահելու համար ինքնքինք , և երկա՛ր ատեն կուլար : Յետոյ յոզնեցաւ արցունքներէն և խո՛ր քնացաւ :

ԼԵՌՆԻՑ ԱՆՏՐԵԵՒ

## ՀՈԳԵՒԱՐՔ

Հոգեւարքիս՝ դուք որ ինձ սիրու պիտի տաք ,  
Բնաւ պէտք չէ որ խօսիք ,  
Զգեցէք որ լսեմ քիչ մը ներդաշնակ  
Երգ , որ ըլլայ մահս հեզիկ :

Երկրի հոգէն մենք կը համոզինք նուազին  
Կարթող թովքովն հեշտօրօր .  
Սիրու օրրեցէք . բայց կը կրկնեմ թախծազին .  
Բնաւ մի՛ խօսիք դուք անոր :

Ա՛լ զգուած եմ բառերէ , չեմ ուզեր ա՛լ  
Ինչ որ սուս է ու ցաւ է ,  
Հիմա ծայներ լոկ կ'ուզեմ՝ զոր հասկնալ  
Պէտք չէ , — զգալ կը բաւէ :

Մեղմ նըւագ մը՝ ուր մեր հոգին կը սուզի  
Եւ որ առանց զգալու  
Զառանցանքս պիտի փոխէ երազի  
Եւ երազս ալ մահու :

Որ սրտիս մէջ վերջին ժամուս չզգան ևս  
Սւերումը վհացման,  
Զխորհիմ ալ, մարդը մեռնի թող այնպէս  
Ինչպէս ծնած էր արդան:

Հոգեւարքիս դուք որ ինձ սիրտ պիտի տաք՝  
Բնաւ պէտք չէ որ խօսիք,  
Թեթեւցնէ զիս քիչ մը երգ ներդաշնակ  
Ու թող ըլլայ մահս հեղիկ:

Գացէք գտէք խեղճ կաթնտուս գիւղացի,  
Որ ոչխարիներ կ'արածէ,  
Եւ ըսէք թէ քմահամոյքս է օրհասի՝  
Գերեզմանի եղերքէ՝

ՍԻՒԼԼԻ ՓՐԻՒՏՈՒ

Մտիկ ընել իր երգերը մնդմ շեշտով,  
Հին անուշ մէկ եղանակ,  
Պարզ, քաղցրածայն եղանակ մը հոգեթով,  
Կիսածայն ու միօրինակ :

Զայն կենդանի պիտի գտնէք, շատ երկար  
Գիւղին մարդիկը կ'ապրին.  
Իմ պատկանած սերունդս արդէն չի կրնար  
Շատ հեղ կրկնել քսան տարին:

Զիս առանձին պիտի ծգէք անոր քով՝  
Սրտով յարած իրարու.  
Պիտի երգէ ան իր շեշտով հոգեխոռով,  
Զեռքը նակտիս՝ հոգածու:

Գուցէ սիրոյ միակ ցոլքը տակաւին  
Պիտի պարտիմ այդ կնկան.  
Իր երգը զիս պիտի տանի սրտովին՝  
Հին օրերուս մանկական,

## ՕՍՄԱՆ

Իր շուրջը թնդանօթները և հրացանները անվերջ հառաջանքով մը կրակ կը սփռէին: Հանդիպակաց գագաթներուն մէջաեղէն կայծակի արագութեամբ ամպի ծուէն մը կը փըրթէր, հրացայտ ոռումբ մը թաւագլոր կը սուրար, ահեղագոռ անկումով մը կ'ինար, օդապատառ շառաչով մը հորիզոնները կը ցնցնէր, յետոյ ուրիշ մը, երրորդ մը, չորրորդ մը, անվերջ ոռումբեր—ամբողջ ապառաժներ՝ կենդանացած արտասովով ուժով մը, որոնք կը փրթին մաս առ մաս, վիշապներ որ հրավառ ամպերու մէջ դժոխային թռիչով մը կը սուրանմահուան սարսավիներու այս անվերջ, անսատու շղթան կ'անցնէր անոր գիխուն վրայէն և շուրջէն . . .

Անոնք գումարտակ մըն էին և թնդանօթ մը ունէին. Կեցած գագաթի մը առլեփին վրայ, որ կը բարձրանար ահարկու սեւ ժայռերով, գիշերային դեւի մը պէս, կը հետեւէին ամպերն արհամարհող ամիհի և հրավառ նայուածքով՝ իրենց սպային սուրի ծայրին՝ որ կը փայլատակէր սպիտը՝ իրենց սպային սուրի ծայրին՝ որ կը փայլատակէր սպիտակաշող կայծակի մը կատրին պէս: Այդ գագաթը մագլցիւ, եթէ ոտքերը չբաւէին՝ իրենց ակռաներովը, եղունգներովը

այդ լիրկ ժայռերը կրծելով, ճանկրտելով՝ կ'ուզեին բանմել արիւնագանգ ծաղիկներով զարդարուն վսեմ պողոսայ մը՝ յաղթանակի դիցուհոյն քայլերուն համար:

Այն ասեն գերմարդկային գրոհով մը պարանները իրենց թեւերուն փաթթիցին և ոկանն քաշել, կոփկրտելով՝ այս ըլուրը, որ կը բարձրանար քարէ ամրակուռ պատճշի մը պէս:

Մօնիքն վառօղի մուխ մը բարձրացաւ, բլուրներուն վերեւ և ահա սա իռունային աւազանին մէջ պարիակուած հովիտին չուրջը կը կինայ աղեծվելով՝ սովորակ գօսիի մը նման. յանկարծ գագաթէ մը ոռումի մը կը սուրայ, կը ցնցէ օգային խաւերը, որսնք կը ծփայնին մուխը. այս գոռացող և սարող ամպին տակ զինուորներ՝ որ կը մագլցին զառիվերերէն, հեծելազօրքեր՝ որ կը սուրան գանալիժներէն դէպի վեր կենդանի թաթառի մը նման, վաշտեր՝ որ իրենց կուրծքն ուռեցած կը յառաջանան հովիտին մէջ, սեւ ժայռերուն ահարկու երախէն վիժող կրակէ, հեղեղին դէմ, գնդակներ՝ որ խորազնելով մթնոլորտը՝ կը սուլին օգային օձի մը պէս, շեփորներու զառն աղազակներ՝ որ մերթ բնդ մերթ կը խաչաձեւուին շրջապատի յիւներուն ցաւակոծ հեծլիտանքներէն, ու յետոյ բա՛ր . . . բա՛ր . . . բա՛ր . . . ոտնաձայները վաշտերուն՝ որ յառաջ, միշտ յառաջ կ'երթան, սեւ, կինդանի զանգուածի մը ահաւորութեամբ. և Ալլա՛հ . . . Ալլա՛հ . . . աղազակները՝ որ կ'ուռին ու կը բարձրանան դէպի բարձունքները՝ արշաւող հեղեղի մը մըրկակոծ վեհութեամբը:

Օսման ամէնէն առջեւն էր. իր շուրջը նայեցաւ, տեսաւ այս ամէնը. յետոյ աշքերը յառեց դէպի գագաթը այն լեռան, որուն լանջին սոսորոտէն վեր կը մագլցէին. Անգամ մը այդ գագաթը բարձրանա՛յին . . . կարենային զետեղել այդ թշնամով . . .

Հիմա այս թնդանոթը իրենց թանկագին սիրուհին, իրենց քնքուշ հոգին էր:

Օսման «օ՞ն» ըսաւ. պարանները ճռնչեցին բազուկներու

շուրջ. թնդանոթը, այս նազելի հարսը՝ գումարտակ մը սիրահարներուն աշխաւ եռանդէն կազմուած սիրոյ կառքին վրայ պշրու քայլ մը եւս ըսաւ:

Օսման ամէնէն առջեւն էր, իւրաքանչիւր քայլին միացրնելով իր սրախին խորեքէն փրթած աղազակ մը, «օ՞ն . . .» կ'ըսէր. այն ասեն գետինը պառկելով, քարերուն փակչելով, հոգերը փորելով, սովալով, իյնարով, թաւալելով, սակայն միշտ առաջ, միշտ առաջ երթալով—պատռած իրենց զգեստները, ճմլուած իրենց բազուկները, կոտրած իրենց ուսերը, փրթած իրենց եղունգները—քաշեցին թնդանոթը. գագաթը կը բարձրանային. տասը, տասնընդինգ թափ եւս, և գագաթը պիտի հասնէին, հո՞ն պիտի զետեղէն թնդանոթը. այն ժամանակ թերեւս այս գումարտակը, այս փոքրիկ թնդանոթը ամբողջ զօրաբաժնի մը յաղթութեան ուհանորդը պիտի ըլլար . . .

Օսման ամէնէն առջեւն էր. ա՛լ հիմա բարձունքներէն կրնար ընդգրիել ամբողջ տեսարանը. հանդիօլակաց գուգաթները՝ ուր թշնամին ամրացած էր՝ այդ ահարկու, սակայն վեհերու վիշտավները որ կարծես ժայռէ զգեստները անբաւական գանկերու. երկաթակուռ սակ կրակ կը փսխէին, մօսիկցած կը թուշէն այս բարձունքին:

Օսմանի այնպէս կը թուշէր թէ՝ իր բազուկները երիցնելով, պիտի կրնայ բոլոր այս գագաթները հաւաքելով իր ամենի կուրծքին վրայ սեղմել, ճգմել և ջարդ ու փշուր բնել:

Հիմա թիրա՛ին էրն թշնամիին. հիմա հրեսանին այս գումարտակը փացնելու համար, իր հրեղէն բերանները բացած՝ կազմակներ կը սփաէր. Օսման անգամ մըն ալ դէպի վար նայեցաւ. ամրոջ զօրաբաժնը կարծես իր գլուխը վերցուցեր, զինքը կը բարեւէր, աչքերով երկինքը ցոյց տալով «դէպի առաջ» կ'ըսէր:

Անգամ մըն ալ «օ՞ն . . .» ըսաւ. թնդանոթը քայլ մը եւս տեսաւ. ա՛հ, եթէ այսպէս քանի մը քայլ եւս առնէր, պիտի հասնէին գագաթը . . .

Յանկարծ, ճիշտ իրենց մէջտեղը, թնդանոթին եզերքին վրայ ամսի կտոր մը ինկաւ, ակնթարթի մը մէջ այս ամպին բոց մը ելաւ: Օսմանի աչքերը մթագնեցան. յևոյ այս մթութեան մէջ քանի մը ինկած մարդ տեսաւ. իսկոյն ահաւոր ծշմարտութիւնը ըմբռնեց. գուշակեց թէ՝ թչամին այս յաջորդութիւնը տեսնելէ վերջ, պիտի շարունակէր նոյն կէտը ծէծէկ: Ա՛լ վայրկիան մը իսկ կորսնցնել չէր կարելի. պազատանքի տարտամ ահնարկով մը իր ընկերներուն նայելով, դարձեա՛լ «օ՞ն . . .» բաւ: Նորէն պարաներուն կառչեցան. սակայն Օսմանի թեւը կախուեցաւ. բազուկին ճիշտ վերեւը պաղ բան մը կը զգար. այն տաեն ինք իր վրայ դարձաւ. պարանը մէջքին փաթթեց և նորէն պոռաց: Գերագոյն ճիգով մը կախուեցան պարաներէն. այս անգամ Օսման ցնցուեցաւ և «պարանը փրթա՛ւ» սրտամմիկ աղաղակը լսելի եղաւ:

Այն տաեն Օսման տեղին ցանկեց. երկվարդինեանի մը տեւողութեամբ շփոթութեան մէջ՝ նշմարեց որ թնդանոթը պարանէն զատուեր, սայթաքելով կը թաւամէր: Եթէ այս թընդանոթը իրենց ձեռքէն ելլէր, ամէն ինչ պիտի փճանար: Ուստի Օսման առաջ նետուեցաւ, փաթթուեցաւ. թնդանոթին որ սկսած էր թաւալգոր գալ, սակայն չէր կրնար զապել զայն. թնդանոթին ծանրութիւնը իր ուժասպառ մարմնը քաշկրտելով, երբեմն վրան, երբեմն տակը տուած՝ ժայռերուն զարնելով, զայն դէպի անդունդները կը քաշէր ահարկու անկումավ մը:

Օսման ինքինքը կորսնցուցած էր, այլեւս ոչինչ կը տեսնէր, ոչինչ գիտէր. անդիմաղերի ուժով մը իր թաւալգոր անկումին մէջ մէկ բան միացն կը խորհէր.— թնդանոթը չի ողոււլ . . .

Աչքերը բաց՝ կը թաւալէր—երբեմն տեսնելով նայուածքին տակ՝ վառողի ամպերով բեռնաւորուած երկինքը, երբեմն նայուածքին վերև՝ լիրկ անդունդներն ու հովիսները՝ որոնց գողին մէջ կը վիստային բիւրաւոր մարդիկ. եկաւ ժամանակ մը՝ ուր ա՛լ ոչինչ տեսաւ:

Մէկէն ամէն բան լրեց: Ամէն բան գոյութեան հորիզոնէն սրբուեցաւ: Ո՛չ այն հրացարս գագաթները, ո՛չ այն գնդակ ժայթքող վաշաերը . . . ոչինչ, ոչինչ կար:

Օսման ուզեց թոթուըսէլլ, այս անգոյութեան մէջէն եղելու համար՝ ուզեց փարատիկ անէութեան այս մղձաւանջը, սակայն ասոր համար ալ ուր չէր մնացած: Հիմա ամպի մը, խովզող, թմրեցուցիչ ամպի մը մէջ էր՝ որ իր չնչառութիւնը կ'արգիլէր: Ուզեց պօռալ, չի կրցաւ. իր թոքերը սեղմուած, իր ամբաղջ էռտիւնը կը համէր ու կը վազէր պարապութեան մը մէջ:

Երբ ընկերները համելով, Օսմանը գասն երկու ժայոփ մէջ սկզբուած, ուզեցին իր թեւերը բանալ, սակայն թիւերը չբացուեցան:

Միայն բացուեցան անոր աչքերը. «Օսման, վիրաւորուած ես» հարցուցին. այնպէս մը նայեցաւ իր ընկերներուն երեսին՝ որ կարծես թէ անոնց ըստածը չէր հասկնար: Ապա, աչքերը յառերով դէսի այն գաղաթը՝ ուր անպատճառ բարձրանալ կ'ուզէր. «Թնդանոթը ուր է» բաւ: այն տաեն ինդացին ամէնքը. թնդանոթը դեռ Օսմանի բազուկներուն մէջ էր . . .

ԽԱԼԻՏ ԶԲՈ. Կը պատկանի

Զմիւնիոյ տոհմիկ ընտանիքներէն՝ Ուշագի Զատէներուն: իր գիտական առաջին՝ տպաւորութիւններն ու քաջակերութիւնները գուած է այդ տան մէջ: Դասական գրականութեան ծանօթացած է Միթթարիեսններու վարժարանը՝ ուր յաճախած է երբեւ աշակերտ: Միթթակում ունենալով բնական գիտութիւններու եւ ծանօթանաւով բնապաշտական դպրոցին՝ ֆրանսացի ուսուոցիներու առաջնորդութեամբ, հիմը դրաւ թուրք իրապաշտ վեպն՝ իր «Նկամիշէնով»:

Իր գրական գործունէութիւնը սկըսած է Զմիւնիամ, ուր հիմնած է «Արտամէր» լրագիրը:



Նինասի եւ Քէմալ ահագին պայքար մղեր էին՝ թուրք լիզուն սահեղ-  
ծելու համար. Խալիտ Զիա ստեղծեց նորագոյն լեզուն՝ որ իր շարա-  
դասութեամբ, նախադասութիւններու կազմութեամբ ահագին գո-  
ռուուր գոչում պատճառեց թէ՛ Պոլիս եւ թէ՛ Զմիւռնիա, բայց յաղթա-  
նակը մնաց Խալիտ Զիա պէյի՛ որ իր շուրջը բոլորելով՝ ժամանակակից  
յաւազադէմ մտաւորականութիւնը՝ ստեղծեց «Նոր գրականութիւնը»։

Խալիտ Զիա արդէն ստուար գրականութիւն մը ունի եւ կը  
շարունակէ արտադրել գեղարուեստական գեղեցիկ էջեր, աշխատակ-  
ցելով Թաթինի։

## ՀԱՅ ԱՍՊԵՏՆԵՐ

Գարնանամուտ երեկոյ մ'իր պալատին մէջ մարմար՝  
Բակուր, Սիւնեաց նահապետ, շքեղ հանդէս մը կուտար,  
երբ Ռուզեւոր մը յանկարծ մըրըրկարշաւ կը հասնի  
Լուսնկափալլ ճամբայչն՝ մեծ դըրան քով արքնի։  
Զին կը հեւայ, ու բերնին փըրփուրն՝ հողմէն միշտ խլուած՝  
կը թրցէ թամբն համօրէն, ասպանդակներն ուսկեմած։  
Հեռուներէն ան կուգայ, զայն կը մատնէ թէ՛ փոշին  
Որ դիզուեր է խաւերուն մէջ թիկնոցի թաւիշին,  
Թէ՛ նըժոյզին վըրընջիւնն աստեղացունց մաքրութեամբ՝  
Որ կը խնդրէ ախոռուն գոլուու հանգիստը անթամբ։  
Բակուր այդ հիւրն իր անձէն եւ անունէն կը ճանչնայ,  
Բագրատունին Տրդատն է, հըզօր իշխան, ու Փեսայ  
Տիրան Հայոց արքային, որ կը փախչի Մարաստան։  
Կը փախչի ան՝ զի կինն իր, Տէրանի դուստրն աննըման,  
Գանագոծեր էր խըստիւ, պալատէն դուրս արտաքսեր,  
Խուզելով, իրը անարգանք, անոր խարտեաշ գանգուրներ։  
— «Տրդատ, կ'ըսէ նահապետն, այս գիշեր քուկդ է իմ տուն։  
Մարաց աշխարհն հեռու է, եւ դու անշուշտ պարտասուն։  
Մըսի՛ր սրբահը տօնին, թող իրարու դէմ փըզին  
Մեր բաժակներն, ու մեր սէրը մըկրտէ թող գինին։»

Եւ կոչունքի կը բազմի Բագրատունին վտարանդի,  
Ազ կողմը ճիշտ Բակուրին՝ որ իր կարգին կը նըստի

Գահի մը վրայ՝ որուն լայն թիկնատեղն է քանդակուած  
Բագուր՝ եզ մ'որթերով պըսակեպու ըդրադած։

Սեղանին շուրջը արդէն Մեծամեծներն հայկազուն  
Դէմ յանդիման բազմեր են՝ բայց ո՛չ իրենց մեծանուն  
Սատինանին համեմատ, այլ սուրերու մեծութեան։

Հո՞ն են ճորտերը Սիւնեաց գաւառներուն երկոտասան,  
Լերան ազատ զաւակներ, միշտ զրահի մէջ կուրծքերնին։  
Որոնք հըզօր խումբի պէս զահերուն տակ կը փայլին։  
Հո՞ն կան նաեւ բըդեշիներ, ազատանին քաջարի։

Որ կը պատմեն թէ ի՞նչպէս կ'որսան վարազը վայրի,  
Ազնըւաստոհմ սեպուններ ոսկենարմանդ խլաներով  
Դինւոյ բաժակ ի ծեռին կը ծիծաղին կէս զինով։  
Պալատին մէջ ծով մը կայ ծիծաղներու եւ լոյսի։

Որ գաղջօրէն ծուփ առ ծուփ դուներէն դուրս կը հոսի։  
Կողնականները զարմիկ պատերն ի վար կախներ են  
Որսի գալար շեփորներն ու վահաններն ոսկեղին։

Եւ նիզակները, զեռ թաց՝ վարազներու արիւնով,  
Տըրծակ տըրծակ կը հանզզին հրսկայափեղիկ դըրան քով։  
Լայնակոնք սրահը քըսան սիւներով է կառուցուած։  
Որոնց վըրայ կը շողան քըսան զահեր դէմ դիմաց։

Եւ այն քըսան սիւներուն մէջէն քըսան գերիներ  
Կը բերեն թանկ սաներու վըրայ՝ խորովւած երէներ։  
Որոնց շոգին քըմպարար կը բարձրանայ ոլորուն,

Զահերուն շուրջ կազմելով խըլատեռեր ծըփծըփուն։  
Հսպասներն ալ սեղանին մեծարժէք են. եւ կարծես  
Արծաթազօծ դըգաններն ու դանակները նոյնպէս

Փողփողումին տակ լոյսին փայլակներ են աղմըկոտ։  
Որ կը ծփան գիպակեայ նարատանին վրայ փութկոտ։  
Ծաղկականներ են դրբաւած երկայնքն ի վեր սեղանին,

Որոնցմէ եղկ բուրումներ շուրջը արքշիու կը սրփուին։  
Ծաղկակներուն ընդմշչէն, բըրքիններուն հետ թըրթուն,  
կը նշմարուին ըսպիտակ ակուաներն յոյր ճորտերուն։  
Եւ զինիին թանձր հոտան եւ խահերուն գոլորշին

Վեր բարձրացած՝ կըսքօղեն կատաղութիւնն այդ ճաշին:  
Կուգայ համեղ զերերին՝ որով Սիւնիքն է առատ,  
Զոր եփեր ին տատրակի սրբտիկներով անարատ:  
— «Սղանիի սիրո ուտենք, կը գոչ նորտը Բալի,  
Որ ունենանք վազրի լեարդ»...:

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ

## ՀԱՅՈՑ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՎԱՆՔԸ

Սցորսւան ժամերու պիտի անցրնեմ Հայոց մէջ:  
Երբ Յունաց Գանձարանը բաւական դժուարաւ կը  
բացուի այցելուներուն առջեւ, Հայոց Գանձարանը բնաւ բաց-  
ուած չէր մինչեւ այն օրը. և այդ արածութիւնը ձեռք բե-  
րելու համար հարկ եղաւ ֆրանսական բնդհանուր հիւպասու-  
սին սիրալիր թափանձանքը բարեացակամ Պատրիարքին քով։  
Հայոց վանքը Սիօն լեռան գրեթէ կէսը կը բռնէ. միւս  
մասը, արեւելեան՝ կողմը՝ Հրեաներուն կը պատկանի։

Սցդ շատ յատկանչական թաղին մէջ մեր պատյառ սկսելէ  
առաջ, կ'ուղենք չնորհակալութեան այցելութիւնն մը տալ Սրբ-  
բազոն Պատրիարքին, և ասպարանքի սրահին չափ մեծ ընդու-  
նելութեան սրահ մը կը մացնեն մեզ՝ անոր սպասելու հա-  
մար. Քիչ մը ետքը ներս կը մանե գռնէ մը, որուն վարա-  
գոյրը կրօնական երկիւղածութեամբ վնր կ'առնեն սև վեղար  
դրած երկու վարդապետներ, և մեր մօսը կը նասի իր աթո-  
ռն վրայ. Հրաշալի գլուխ մը ունի գժիւմն սև վեղարին տակ,  
ճպնաւորական տժգունութեամբ նուրբ գիմագիծներ, սուրբի  
Ճերմակ մօրուք մը, արեւելեան սեւութեամբ աչքեր և յօն-  
քեր. իր ընդունելութեանը, իր ժափակին, իր ամբողջ անձին  
մէջ վայերտ և յանկուցիչ չնորհ մը կայ, և ահսակ մը  
ական ինքն յասուկ գրոշմ։ Այս վաղնջուց հիւրամեծարու-  
թեան և վաղնջուց վայրին մէջ, հին ժամանակներու եկեղե-  
ցականի մը կերպարանքը ունի։ Սրգէն թրքական եղանակով

կ'ընդունի մեզ, — խահուէով, սիկառէթով և աւանդական  
վարդի անուշով։

Եկեղեցին և վանքէն զատ, հայ թաղը կը բովանդակէ  
անհուն և հինաւուրց օթեւան մը որ կրնայ իրը երեք հազար  
աւխտաւոր առնել, երեք չորս մնթի հաստութեամբ պատերով,  
գետնափոր շտեմարաններով և չորս տարի ջուր տալու բաւող  
ջրամբարով մը։

Եկեղեցին, ուր կը մանենք ամէնէն վերջը, Երուսաղէմի  
Եկեղեցիներուն ամէնէն հիներէն և հետաքրքրականներէն մէկն  
է։ Արտաքրին գուան մօս, գեռ կը գանուի՝ հաւատացեաները  
կանչելու համար՝ նախնի կոչնակը դոր արդէն տեսած էինք  
Սինայի վանքին մէջ։

Եկեղեցին ներսը կը յիշեցնէ յունական կաթողիկէները,  
ինչպէս նաւեւ արաբական ապարանքները՝ թամկագին կապոյտ  
յախճապակիներու. գրուազներով, որոնք կը ծածկեն անոր բո-  
լոր պատերը և հաստոքեատ սիւները։ Պատրիարքանիստ ա-  
թոռները, սրբատուններուն և յարակից մասերուն գուաները  
արեւելեան շատ հին արուեստով մը բանուած սատափէ ու  
խեցիէ խճանկարներ են։ Կամարէն վար կախուած են հաւելը-  
թածեւ բազմաթիւ կանթեղներ, որոնք բանուած արծաթի  
տարօրինակ ագոյցքներու մէջ ընդեկուզուած են։ Աւագ խո-  
րանին վրայ դրուած է նուրբ սոկիէ զրքակալ մը, կիսաթա-  
փանց կիտուածանկարներով։ Թուրքիոյ գորգեր, կապոյտ,  
գեղին կամ կարմիր, սալաքարերուն վրայ կը փուն իրենց  
թաւիչի թանձր խաւը։ Եւ վերէն վար իջած սեւ քօղեր կը  
ծածկեն խորի երեք տասկանակները։ Մելի ըսկն թէ ամէն  
շաբաթ կը փոխեն զանսնք. մէկ քանի օրէն, Զատկի տօնին  
համար, աւելի շքեղները մէջտեղ պիտի հանուին. մէջտեղ  
դրուածները, որոնց վրայ կը տեսնուին նուփրական անձերու  
շարքեր, հարիւր տարիի չափ առաջ զրկուած են Հնդկաստա-  
նի Հայերուն կողմէ։

X

Հոն, այդ աւագ խորանին առջեւ, այդ վաղնջական և  
22

շքեղ շրջանակին մէջտեղ է որ սեւ վեղարով ու սեւ մօրուքով շրջանակուած գեղեցիկ դէմք ունեցող վարդապեաներ մէկիկ մէկիկ մեղի կը բերեն Գանձարանին առարկաները :

Անկասկած Յոյները Ս. Գերեզմանին մէջ ճոխութեանց աւելի մէծ առատութիւն մը ունին : Բայց Հայոց գանձը աւելի հաղուազիւա ճաշակով առարկաներէ կը բաղկանայ : Ուսի կողքով խորհրդամատեան մը կայ վեց հարիւր յիսուն առքի առաջ նուիրուած : Ուկինուու և աղամանդակուու նրբակերտ չաթալթագեր, եղիսկովասական խոյքեր՝ մարդարիտներով ու զբրուխանիերով զարդարուն : Ու կերպաններ, կարծես պարփեներու ձեռքով հիւսուած կերպաններ, մէկը մանաւոնդ, թոռմած վարդի, կեռասի գոյնով ճամկաւոր զիսպակ մը՝ որուն վրայ ճերմակ գնդողի բիւրեղներ ցրցքնուած են արծաթացող, և որ ասեղնագործուած է նուրբ մարդիտէ տերեւներով, զմբուխտի ծաղիկներու և վարդագոյն տարպիտներու . հետ Որպէս զի այդ առարկաները հսութենչն չձեղքրասունն, չկորաւուն, երկար գաւաղաններու վրայ պղորած պահած են զանոնք, և վարդապեանները իւրաքանչիւրը մէյ մէկ ծաղրէն բռնած կը բերեն : Ամէն անդամ որ ներս կը մաննն, խճարհութիւն մը կ'ընեն աւագ խորանին առջեւ, և յետոյ այդ զիսպակները գետմնը կը տարածեն հասա գորգերուն վրայ . Միջին դարու ահսարաններ են ասոնք, կերպաններու այս յարդարի ցուցագրութիւնները, այս անշարժ սրբավայրին մէջ, պատի յախճապակիններուն կաւզայ փողփողման մէջտեղ,— մինչեւ միր շուրջը սարկաւագներ, անոնք ալ անփոփոխնելի սեւ վեղարը դրած, փութով կ'աշխատին աւագ շարթուան դարաւոր պատրաստութեանց, վարագոյններ կը կախեն սիւներէն, արծաթ շղթաներու միջոցավ կը բարձրացնեն կամ կ'իջեցնեն կամթեղներ :

X

Եկեղեցին ներս մտած ատենդ ձախ կողմը մարմարինէ տեսակ մը խորչ կայ, կարծես պատին մէջ փորուած . այդ տեղն է ուր Ս. Յակով գլխատուեցաւ և ուր պահուած է ա-

նոր գլուխը (մարմինը, ինչպէս յայտնի է, Սպանիա կը գտնուալ): Երկրարդական մատուանիերու մէջ, որոնք եկեղեցիին հետ կը հաղորդակցին սատափէ պղափէ գումաներով, մեղ այցելել կուտան ուրիշ հետաքրքրական տապանակներ, արտակարգ ու գրիթէ հնդկական կերպարանքով, որոնք ծածկուած են Դամակոսի թաւիչէ կամ Պրաւայի մետաքսէ վարագոյններով : Արեւելքի հիւրամնարութեան համեմատ, երբոր պատկառելի վաղնջուց եկեղեցին գուրա կ'ելենք, երփասաարդ սարկաւազ մը զրան առջեւ մեղի կը սպասէ՝ արծաթէ երկայնապիկ անօմազ մը ձեռքերնուու վարդի չուր լեցնելու համար : Յիրաւի, բացաւաբար իրենց Գանձարանը մեղի ցուցնելով, այդ յանի զիմագծութեամբ սիրապիր հայ վարդապեանները անցիալին մէկ շատ յանկուցիչ տեսնիքը առուին մեղի՝ իրենց յախճապակիի և սատափի եկեղեցւոյն մէջ, պահ մը մեղի մառցնելով մեր անսահման յուսափարութիւնները :

ԲԻԿՈ 108Ի

## ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆԱՄԱԿ

1907 տարւոյն Յուլիսն էր :

Հիւանդ հայրս ու ես սպավուած հնք ութ օրուայ հարկեցուցիչ ճամբորդութեամբ մը տաժանքներ կրել համբերութեամբ :

Հասոնք Պիթլիսի կուսակարութեան Ճապաղջուրի գաւական Փատվան գիւղը, մեր մեկնումին երրորդ օրը, իրիկուան դէմ : Հայրս հիւանդութեամբ չափաղանց տկարացած ուժասպառ էր . զիշերը տուն անցրնելու էինք :

Հայրս ճամբորդի վոքք, առանց սիւնէ վրանի մը տակ իր մահճակալին մէջ երկնցած, իր վերջին ժամերուն անցքը կը գիտէր՝ կորովի, անդորր նայուածքով մը :

Այս, մահը իր սեւ թեւերը տարածեր էր անոր տկար

մարմին վրայ, առանց սակայն կարենալ յաղթահարելու աշխատ կորավին:

Հօրս հիւանդագին վիճակը, աւերակ երկրին վիճակի՝ ոք առջեւս կը պարզուէր . . . շուրջո, առջեւս ամէն կողմ հասոչող սդեւար հայրենիքին վիճակը, այդ տագնապալից դժնալոկ վայրկաններուն մէջմէկ նիւթ էին ցաւագին խորհրդածութեան:

Եքբէմ, մեր վարպետը, կ'ըսէ.

Խոհերն հոգւոյս մտերիմներն են,  
Խոկմանց պահը կեանքիս էն քնքուշ պահերն են:

Սակայն Անաստուի մէջ խորհրդածութիւնը համայք մը, փափաք մը չէ, սովորութիւն մը, բնաւորութիւն մըն է: Այդ երկրին մէջ ամէն ինչ լուս, անժաման, բայց խորհրդածող է:

Ճամբան կը հանդիպիս ծերունի գիւղացիի մը. հեռաւոր լեռներու ձիւնածրար գագաթներէն քանի մը ճիւղ փոյտ բերոցացիր է իր իշուն վրայ, սայթաքելով կ'երթայ այս նոր, անդնդաւոր, վտանգաւոր ճամբաներէն որ աւելի տարհրացին հսսանքներուն ընթացքէն կազմուած է, քան մարդոց աշխատութեան արդիւնքով:

Արտին մէջ հողն հերկող աղքատ մը կը տեսնես: Վրան՝ աղգին ագատութեան հրավարտակին պէս պատառ պատառ եղած հագուստ մը, ձեռքը արօր մը կայ՝ տկար, անուժ, երերուն, կոտրած որքան Հայրենիքի փրկութեան յոյսը: Յոդնած ու վաստակարեկ, սակայն մտածկոտ կ'աշխատի իր հաւկատագրին պէս կարծը և սէւ հողերէն քանի մը հատիկ դուրս բերել, որոնք անխողծ կառավարութեան մը արտելիք փորկանքը պիտի ըլլան՝ քան թէ իր կեանքի մնունդը:

Արտավայրերուն մէջ արածող կենդանիներն ալ խորհրդածող երևոյթ մը ունին: Բուրքի մը գագաթին վրայ մէկ հատիկ սօսի մը կամ թթենի մը կ'երեւայ: Լուրջ, խորհր-

դածող գիրք մը առեր է ան, իբր թէ գիւղին ճակասագրին վիրան, իբ հովանիին տակ մշանչենասպէս հանգչովներուն աղօթովը, մտերիմը, յիշատակարանն եղած ըլլար: Աւելի հեռուն, շարժի մը ատեն տեղէն խախտելով, ով գիտէ ո՛ր հեղեղէն հան նեառաւած հսկայ ժայռ մը՝ մարգոց տկարտութեան դէմ կը խորհրդածէ, պատկառազդուն:

Ահ, Անաստուի մէջ լուսած ամէնէն անհոգ քրքիչներուն մէջ իսկ խորանկ . . . շատ խորունկ խորհրդածութեան մը ողբագին արձագանգը կայ:

Այս քրքիչը, այս ողբը պիտի լացնէ ապագայ սերունդները և դուք ալ պիտի լաք, ով ժամանակակից անդիտակիցներ . . . :

Ահա ես ալ կը խորհրդածէի ինչպէս ամէն իր . . . ինչպէս ամէն ոք:

Գիղացիք մի առ մի, սակայն մտածկոտ և խոկուն՝ սկսան քովս զալ: Անոնք որ մտքիս մէջն էին և ասմաք որ առջեւս են՝ վաղնչական ծանօթներ էին. խակոյն սկսան խօսակցութեան:

Եթէ թշուառութիւնը, զեռչութիւնը, յուսահատութեան արհամարանքը մարմնանալ ուզեն, չեն կրնար տարբեր մարմնն առնել քան մեր զիւղացիները:

Բայց ես կը սիրեմ խօսակցիկ այս կրօնքի և հայրենիքի հղուացներուն հետ:

Ինձի համար այս խօսակցութիւնը պարասականութիւն մը, հոկակշու մը, պաշտամունք մըն է: Հոգիս ուր որ տեսնէ աշխատասէք, անմեղ մարդ մը, կը փափաքի բարձրանալ մինչեւ Աստուած՝ պարուրուելով անարուեստ, պարզ խօսքերուն որ կուգան ջինջ սիրտերէ:

Խօսակցութիւնը տակաւ յանկեցաւ կառավարութեան՝ որ մեր մէջ ամէն տարտի, ամէն զժբախտութեան միակ պատճառը, ամէն ցաւի միակ աղքիւրը, ամէն թշուառութեան բացարձակ աղքակն է:

Կառավարիչը հոգիներ կը վառէ և օճախներ կը մարէ

եղեր . փոխ-կարավարիչը՝ կառավարիչին հղու , հապանդ հետեւող և ծառացող է եղեր : Այս կառավարիչին և փոխ-կառավարիչին հարստահարութիւնց ու աւերման գործիք եղողն ալ Արդարութեան պաշտօնեաներն են եղեր :

Զեմ յիշեր ո՞ր կառավարիչին հին մէկ ոտանաւորը միտքս եկաւ .

Արդարութիւնը հարստահարեալներու ողբը պիտի  
դադրեցնէր , սակայն աւա՛ղ,  
Հարստահարեալները կը զանգատին հիմակուան  
արդարութենէն :

Արդարութեան պաշտօնեաները հարստահարութեան ու աւերման գործիք—ի՞նչ գործիք , իրենք իսկ հարստահարիչ և աւերող են եղեր . . .

Ասիկա ո՛չ ոք կրնայ ուրանալ : Որովհետեւ ոչ ոք կրնայ ուրանալ ճշմարտութիւնը՝ որ աչք կը ծակի :

Ուղեցի հասկնալ թէ այս խեղձերը տասներկու տարուան մէջ ի՞նչ գաղտիար կազմած են պատժական իմաստութեան վրայ : Թանի որ կը տեսմեն , քանի որ կը զգան , մանաւանդ քանի որ կը տառապին՝ անշուշտ անհնալու են , խորհեցայ , գաղտիար մը , ներքին համոզում մը :

Հարցաւցի .

—Արդարութեան պաշտօնեաները ձեզ ի՞նչո՞ւ կը բանտարկին և ի՞նչպէս կը թողուն :

Իրենցին ամէնէն երիտասարդներ՝ որ ամենէն քիչ փորձառուներն ըլլալու էին , ամէնայն վստահութեամբ պատասխանեցին .

—Մեզ կը բանտարկեն ամիս մը . . . երեք ամիս . . . հինգ ամիս : Եթէ զրամ աւենինք՝ կուտանք ու կ'աղատինք : Եթէ ո՛չ , մող կը դատապարտեն հինգ ապրուան . . . եօթը տարուան . . . տասնը հինգ տարուան :

Ո՛վ ժողովուրդ , Աստուծոյ սիրոյն որ արդարութիւն կը հրամայէ , մարդարէին սիրոյն որ արդարութիւնը կ'ուսուցա-

նէ և կը յանձնարարէ , Խալիֆաներու և Խալամական սուրբենու սիրոյն , որ արդարութիւնը իրենց սկզբունքը ըրած են , անգամ մը ուշաղրութեամբ քննեցէք ներկայ վիճակը :

Հետոնները երթալու պէտք չկայ , վարդկեան մը , երկարդրեան մը աչքէ անցուցէք բոլոր այն երեւոյթները որ կան միմիշան սոյն կուսակալութեան մէջ քառասուն հազարէ աւելացեր տառներուն և խօճիթներուն ները , ահսէք թէ Սրբազնան Արդարութիւնը ի՞նչ տգեղ ձեւ մը տուած է անգութ Գահակալի մը ձեռքքը :

Բաղէշի կուսակալութիւնը չորս հարիւր հազարէ աւելի բնակիչ չունի : Ասով ձանդերձ , Ասլիեի կազմութիւնն ի վեր միմիշան սոյն կուսակալութեան մէջ քառասուն հազարէ աւելացմարդոց քաղաքային իրաւունքներէ զրկման որոշում արուած է :

Այս գժբաղդները՝ գիւղացի և հողագործ , մեծ մասով անմեղ են : Ենթաղրենք թէ՝ յանցապարտ , սճրագործ , արիւնաբառ են . . . ո՞ր իրաւունքն է որ զրկուած են , ո՞ր պաղաքայիտիւնն է որ կը խուսի իրենցմէ : Մէկդի թռափաղաքային իրաւունքները — որովհետեւ այդ տեսակ զունք քաղաքային իրաւունքներէ — որովհետեւ այդ տեսակ զունք քաղաքային իրաւունքներէ զրկել բազմամբսին դժուգելի լան է քաղաքային իրաւունքներէ զրկել բազմամբսին դժուգելի սրուց վաչկատուն հանգստաւէատութիւնն իսկ ապահովիրու անփութութիւն ցոյց կը տրուի :

Անէ՛ծք Զեղի , ո՞վ հայրենիքի քանդիչներ :

ՍԻՒԼԵՑՄԱՆ ՆԱԶԻՒԹ

**ՍԻՒԼԵՑՄԱՆ ՆԱԶԻՒԹ** . — Թուրք գրականութեան ամէնէն վարպետ արձակագիրն է , մեծափարթամ , աղմակայոյգ ո՛չ մը ամէն գեղեցկութիւն ունի , առանց ոււսուցիկ ըլլալու : Ազատութեան համար սլայքարովներէն մէկը եղած է եւ վերի նամակը «Էլլերիութեան պատճենագիր» գրքոյիկէն քաղուած , ցոյց կուտայ թէ ո՛վախու ձեղյուկ Սիրուալարա» գրքոյիկէն քաղուած , ցոյց կուտայ թէ ո՛վախու ուժգութեամբ պայքարած է ըստապետութեան գէմէ :

Համիտեան ըշանին ացորուած էր Պրուսա , եւ Սահմանադրութեան վերյայտարարութենէն ետք վարած է կուսակալի պաշտօններ : Զաւակն է Տիտրպէքիւլի Սամիտ փաշայիր որ նշանաւոր գրառէտպատմագիր մըն է :

## ԿՈՏՐԵԼԷՆ ԵՏՔԸ

Հարկաւ ազնիւ յախճապակի էր այս սուրճի սկահակը իր պղտիկ պնակին մէջ, երբոր նուէր բերին ինծի օր մը:

Տուռը, բարիկամներէս մէկը, որուն պղտիկ ծառայութիւն մը մատուցեր էի, ըստ թէ նշին բան մըն էր տուածը: Բայց իր երթալէն վերջը, անուշադիր և հարեւանցի աչք մը պատցուցի վրան:

Ասիկա զատեր էր՝ որպէս զի սուրճս անոր մէջէն խմեմ և միշտ լինամ զինքը այդ առիթով:

Թափանցիկ խմորը, իրօք, տեսակին ազնուութիւնը երեւան կը հանէր, և Սէվրի հոչակաւոր արուեստարանին նշանը վրան էր, կարմիր պղտիկ բողոքակով մը, որուն մէջ 1844 թուականը կը կարդացուէր:

Բաւական առեն գրասենեակիս փոշիներուն մէջ սպասեց, անկիւն մը դրուած. ևս, որ արուեստական բաներու կարեւուրութիւն կ'ընծայիմ, ասիկա իմ գրասենեակիս մէջ սւնենալու փառափրութեամբ բաւականացեր էի սկիզբը. յետոյ բողոքվին մոռցեր էի զայն. օր մըն ալ այս սուրճի ըմպանակը ծիծաղելի թաւցաւ ինծի իր անօդուու սպասումին մէջ. խորհեցայ որ այս երումէն աղէկ էր եթէ երեկմն անով սուրճ մը խմուէր. առի տուն տարի զայն:

Հոն՝ աւելի բախտաւոր չեղաւ. նիւթերն ալ մարդոց կը նմանին քիչ մը. իրենց ճակատագիրն ունին. ոչ ոք երեսը նայեցաւ առ խեղճ սկահակին. մէկ հաս մըն էր ու նմանը և օրինակը չկար, որպէս զի օրական գործածութեան մէջ ընդունուէր:

Պարզ զարդի համար տեղ մը դրինք. քանի մը օր վերջը հոս ու հոն նետուեր էր. անդամ մը պղտիկ զաւկիս ձեռքը տեղայ, հետք կը խաղար, ու ժամանակ կ'անցընէր. օրին մէկն ալ ձեռքէն վար ինկաւ, կտոր կտոր եղաւ:

X

Անցած օր անոր պղտիկ պնակը ձեռքս անցաւ. սրտի նեղութեան մէկ վայ կեանիս, անոր նուրբ գծագրութիւններն ու գունագեղ կիտուածները կը զննէի. ստուգի՛ւ գեղեցիկ արուեստի մը հրաշակերտն էր. գիծերուն չնորհալի ընդելուզմները, նկարէն երադներուն գիրկնալխառնումները ուշադրութիւնու գրաւեր էին. յանկարծ իրար փաթթուած երկու տառեր նշանակիցի, վրան արքայական զինանշանով. ճիշտ գիմացի կողմը շրջանակին, միեւնոյն զինանշանը ու միեւնոյն սկզբնաւուերը:

Այս առաւերը ֆրանսերէն Լ և Բ գիրելն էին, և ահա լոյսը իսկոյն ծագեցաւ մտքիս մէջ. Լուի-Ֆիլիպի կը վերաբերէր այս սուրճի սկահակը իր պնակով. Սէվրի արուեստարանին նշանին քով ֆօնթէնէպոյի դպեակին անունն ալ կար գըրռուած, զոր հիմա կը նշանակի:

Ա՛լ աարակոյս չկար: Ֆրանսայի թագաւորինն էր ասիկա. իր զարդարուն ու նբարկերտ յօրինուածքը բաւելու էր արդէն, ճանչցողի մը համար, մէկ նայուածքով ճշտելու թէ ասիկա սովորական մահկանացուի յատուկ բան մը չէր կմար ըլլալ:

Եւ հիմա որ կարած փշրուած էր այդ խեղճ սկահակը, որուն արժէքը չէի կրցած բմբոնել, երկար տարիներ մնացեր էր քովս, ձեռքիս տակ. հիմա որքան կը զզջայի ըրածիս վրրայ, որչափ կը կշասմէմէր ինքզինքս՝ քիչ մը հոդ և ուշադրութիւն չգարճնելուս համար արուեստական ու պատմական այսքան թանկագին բան մը հասկնալու և պահպանելու:

X

Այս պղտիկ դէպքը կը թելագրէ ինծի կարգ մը խորհրդագծութիւններ, որոնք այս տողերը կարդացողներուն միացն ալ պիտի գան:

Ընդհանուր կանոն մըն է որ մարդիկ իրենց կենդանութեանը մէջ չճանչցուին ու չընահատուին անոնցմէ, որմնց քովն ու մօտը ապրած են շարունակ. մահը, անդարձ կորուստը պէտք է գայ՝ որպէս զի անաշառ դատաստան մը ու արդար

վճիռ մը լնել կարելի րլայ. գերեզմանին անջրպիտը պէտք է՝ որպէս զի մեր ակնարկը կարենայ ձշիւ տեսնել զիթերը այն դէմքերուն որոնք անոր միւս եղերքն անցած են հիմա. անսնց վերադարձին անկարելիութեան համոզումը պէտք է մեզի, որպէս զի կուրցած աչուրնիս բացուին ձմարաւութեան, ու զիջանինք խոսականելու և հրապարակմլու անոնց առաւելութիւններ՝ որոնց վրայ անդիտակցարար գուցէ չզչարէինք, ցորչափ կենդանի էին անոնք :

Կը խորհիմ որ բարեկամութիւնները, անձնութիրութիւններն ալ ասանկ հն շատ անգամ. ոչ ոք ամենալոյզն արժէք մը կուտայ այն սրտերուն, որոնք յօժարափոյթ ու լուռ հաւատարմութեամբ իրեն կը սպասին. ու հարկ է որ այդ սրբարը խորտակուին, որպէս զի կորուստին մեծութիւնը կարելի րլայ գգալ և չափել :

Այսպէս պատահեցաւ իմ սուրճի սկահակիս համար ալ. ես զայն ճանչցայ . . . կորեկէն եաքը:

Գ. ԶՈՂՐԱՄ

## ԼՈՒՍՆԻՆ ՀԵՏ

Նորէն մութ է ամէն կողմ,  
Նորէն ծով ու լուսին...:  
Աղամանդէ ծաղկներ թափթիեր է ծովուն մէջ.  
Լուսինն հիւանդ հեշտանիքով,  
Հորիզոնն ալ նուրբ ու սեւ մնայիներով պարուրուած՝  
Խոր քունի մէջ է թաղուեր...

Ահա նորէն առանձին  
Մնացի ես տխրազբաղ...

Ով լուսինս, զգացումիս հեշտ հուրին,  
Դուն փոխանակ սփոփելու իմ հոգիս,  
Խօսէ, ինչո՞ւ վերասին  
Կուզես զայն ինծ յիշել տալ,  
Որպէս թէ զայն իմ մօտս դուն փնտուել ու զէիր...

Գիշեր մ'առաջ շուքիդ տակ՝  
Ինձ հետ շրջող կինն այդ մէզ  
Հրաշագեղ չքը, ըսէ՛...:  
Իր սպիտակ քողին ներքեւ շղարշէ՝  
Կարծես թէ քե՛զ էր կեղծած...:  
Որովհետեւ, դուն ալ, չքը,  
Նըբին ամպէ շղարշով երեսդ ամբողջ պարուրուած  
Սիրարբութի մէջ էիր  
Ծովուն հետ...

Ու մինչդեռ դուն այս զիշեր ալ զիրկընդիսառն  
Քու սիրական ծովիդ հետ,  
Յհա ես,  
Յուսահատեր եմ կեանքէն...

Գթա՛ վրաս, մի՛րուն լուսնակ,  
Ու սըրտիս մէջ վճիտ սիրով սա բացուող  
Քերթուածներու փունզերէն՝  
Գնա՛ անոր պատմելու...

ԹԱՅԻՆ ՆԱՅԻՆ

ԹԱՅԻՆ ՆԱՅԻՆ.— Թահան նահիտ թուրք նորագոյն գրա-  
կանութեան խոսամնալից դէմքերէն մէկն  
է, որ վերջին ծ-ծ տարիներու միջացին  
կրցած է որոշ գիրք մը գրաւել թուրք  
երիտասարդ. մատանրականութեան մէջ:  
Ինք թէեւ գեռ չկազմուած գրող, սա-  
կայն հրատարակած է բազմաթիւ գըր-  
ուածքներ, որոնց մէջ թէ՛ ինքնատպու-  
թիւն կալ եւ թէ արժանիք: Այս շարքէն  
գուրա կը մնան, անշաւշտ, Սահմանադրու-  
թեան վալորդայնի գինովութեան մէջ եր  
գրած զանազան էջերը, ինչպէս Ժօն-  
Թիւրք անունով թատերախազ մը զոր  
գրած է թուրք գրագիտուհի Բուխան  
Հիւզբարյի աշխատակցութեամբ: Թահան  
նահիտ տեղ տեղ Սէմալիսթի անյաջող  
հակումներ ցոյց տուած է, սակայն, ամէն պարագայի մէջ, ունի  
աւ ոճ, չաւ ներշնչում եւ յաջող արձակ-քերթուածներ:



ԱՐԴԻ ԱՐՈՒԵՍՏԻՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ  
ՀԻՆԻՆ ԲԱՂԴԱՏՄԱՍՄ

Արգարեւ, ամէն ժամանակի մէջ արուեստի տեսական գործը ամփափած է իրական կեանքը: Եթէ մարդ քննէ արդիական հոգին, կը հանդիպի անոր մէջ աղաւազումներու, անմերդաշնակութեանց, հիւանդութիւններու, և, այսպէս ըսենք, զգացման ու կարողութեանց մնդաղանցութիւններու որոնց հակափորձն է իր արուեստը: — Միջին դարուն մէջ, հոգեկան և ներքին մարդուն չափազանց զարգացումը, վսիմ և քաղցր անուրջին որոնումը, ցաւին պաշտամունքը, մարմնին արհամարհանքը՝ կը աանին գերազգրգռուած երեւակացութեանն ու զգայականութիւննը մինչեւ ոերալբէական տեսիլքի ու պաշտումի: Ծանօթ են նմանութեան և ֆիօրէթթի, Ծանթէի ու ֆէթրարքայի տեսիլքները, ասպիսութեան և սիրային դարպաններու նրբազգացիկ փափկութիւններն ու հըկայական յիմարութիւնները: Եցս պատճառով, նկարչութեան և քանդակագործութեան մէջ անձնաւորութիւնները տպեղ են կամ գեղազուրկ, յաձախ անհամեմատ ու անկենդահական, գրեթէ միշտ նիհար, ցամքած, մահացած անձով և մտասոյզ մտածման մը մէջ՝ որ կը խէ իրենց աչքերը ներկայ կեանքէն, անշարժ սպասման կամ յափշտակման մէջ, վանքին տրասում քաղցրութեամբը կամ հոգեզմայլանքի ճառագայթումովը, իիստ գիւրաբեկ և իիստ խանդավառ՝ կարենալ ապրելու համար և արդէն նշանուած երկնքին: — Վերածնութեան առեն, մարդկային վիճակի համաշխարհային բարկաւումը, վերագտնուած և հասկցուած հնութեան օրինակը, աղասազրուած և իր մնծ գիւտերովը հպարացած մտքի թոփչքը՝ կը վիրանորոգին հեթանոսական զգացումը և արուեստը: Բայց միջին դարու հաստատութիւններն ու ծէսիրը կանգուն կը մնան տակաւին, և իտալիոյ ինչպէս ֆրանսայի ամէնագեղեցիկ

գործերուն մէջ գուշ կը տեսնէք գէմքերու և նիւթի ակնարուի հակադրութիւն, — մարտիրոսներ՝ որ շանթարձակ Արամազդներ կամ խաղաղ Ասպարոններու են, Ս. Կոյսեր՝ արժանի՛ պիզծ սիրոյ մը, հրեշտակներ Կուպիտոններու չափ չնորհալի, երբեմն նոյն իսկ Մագդաղինացիներ՝ որ Սերէնաններէն խիստ քաջառողջ, և Սէն Սէպասափէններ՝ որ Հերալիեմներէն խիստ քաջառողջ: Կարճ խօսքով, սուրբերու և սրբուհիններու հաւաքոյթ մը որոնք ապաշխարանքի և չարչարանքի գործիքներուն մէջտեղ, կը պահեն այն քաջտուղջութիւնը, գեղեցիկ մարմնամոյնքը, խրոխտ կեցուածքը՝ որ պիտի պատշաճէր աղնիւ կողովակններու և անթիրի ըմբիչներու երջանիկ մէկ տօնին: — Այսօր մարդկալին զլիսուն խափանումը, վարդապետութեանց բազմապատկութիւնն ու անհամաձայնութիւնը, ուղեղային կեանքի ծայրայեղութիւնը, հսկողական սովորութիւնները, մարդաքաղաքներու արուեստական կեանքը և հետապրաբութիւնը՝ չափազանցած են ջզային յուզումը, չափն անցուցած են զօրաւոր և նոր զգացութեանց պէտքին, զարգացուցած են խուզ ախրութիւններ, տարսամ բաղձանքները, անսահման ցանկութիւնները: Մարդն այլես ան չէ՝ ինչ որ էր և ինչ որ թերեւս լաւ ըրած պիտի բլար մնալով միշտ, — բարձր տեսակէ կինդանի մը, գո՞ն գործելով և մտածելով այն երկրին վրայ՝ որ զինքը կը սնուցանէ և այն արեգակն տակ որ զինք կը լուսաւորէ, — այլ տառապեկան ուղեղ մը, անհուն հոգի մը, որուն համար իր անդամները յաւելուածներ են միայն և որուն զգայարանները ծառաններ միայն՝ անյագուրդ իր հետաքրութեան և փառասիրութեանց մէջ, միշտ վնասուելու և դիտելու ետեւէ, սարսուններով և շաշիւններով՝ որոնք կը խառնակն իր կինդանական կազմուածքը և կ'աւերին իր մարմնային հաստատութիւնը, տարուած ամէն ուղղութեամբ՝ մինչեւ իրական աշխարհի ծայրերը և երեւակայական աշխարհի խորութեանց մէջ, երբեմն զինուցած, երբեմն ընկառուած իր ստացումներուն և իր գործին անբաւութենէն, կատղած անկարելիէն ետք կամ ամփոփուած արուեստի մը

վրայ, նետուած ցաւաստանց երազի մէջ, ներզօր և վեհաշուք որպէս Պէթհովէնը, Հայուն և Կէօթիի Թառութը, կամ սեղմուած իր ընկերացին խորշմն ճնշումին տակ և մէկ կողմի վրայ ծռած մասնագիտութեամբ մը, մենամոլութեամբ մը՝ ինչպէս Պալզագի անձնաւորութիւնները։ Այս մտքին այլևս Բաւականութիւն չեն տար ձեւակերտական արտեսանները։ Ինչ որ զայն կը հետաքրքրէ՝ գէմքի մը մէջ անդամնները, իրանը, ամբաղջ կինդանի կազմածը չե՞ն, արտայայտիչ գրուխն է, շարժուն դիմագծութիւնն է, հոգին է թափանցիկ՝ արտայայտուած շարժուծեւով, կիրքը կամ մասածումն է անմարմին, համակ բարախուն և զեղուն ձեխն և արտաքինին ընդմէջէն։ Եթէ կը սիրէ ան քանդակացին գեղեցիկ ձեւը՝ դաստիարակութեան հետեւան հետեւանքով, երկար և յառաջնմթաց մշակումէ մը յիտոյ, արուեստապաշտ խորհրդածուած ճաշակի մը պատճառով է որ կը սիրէ։ Բազմապատիկ աշխարհաքաղաքացի, ան կինայ շահագրգռութիւն արուեստի բոլոր ձեւերովը, անցնեալին բոլոր պահերովը, կեանքի բոլոր աստիճաններովը։ Կինայ ճաշակել օտար և հին ոճերու վերածունդները, գեղջկական, խուժանային կամ բարբարոս բարքերու տեսարանները, տարաշխարհիկ և հեռաւոր բնանկարները, ամէն ինչ որ մատնդմն է հետաքրքրութեան համար, փաստաթուղթ մը՝ պատմութեան համար, նիւթ մը՝ յուզման, ան արուեստէն կը պահանջէ անակնկալ և ուժգին զգայնութիւններ, գոյներու, դիմագծութեանց և կիրքերու նոր տապաւորութիւններ, չեշտե՛ որ ամէն գնով զինքը յուզեն, խթեն կամ զրօցնեն, կարծ խօսքով, ոճ մը որ երթայ չափազանցութեան, կամիամտածութեան և ծայրայնզութեան։

Այսպէս չէր սակայն հին Յունաստանի մէջ. զգացումները հոն պարզ էին, և հետեւաբար ճաշակն ալ պարզ էր։ Դիտիցէք անոնց թառերախաղերը. դուք չէք գտներ անոնց մէջ բարդ և խոր նկարագիրներ՝ նման Շէքսփիլիններուն, չէք գտներ խելացի կերպով հիւսուած և քակուած հանդոյցներ. չէք գտներ անակնկարներ։ Թառերախաղը կը թաւալի

զիւցագնական հէքեաթի մը վրայ՝ զոր անդադար լսած և իրենց մանկութենէն սկսած. անոնք առաջուց զիտեն խաղին գէպքերը և անոնց ստանալիք լուծումը։

Գալով գէպքերուն, անոնք ամէնքն ալ լնտանեկան փոքր տեսարաններ են, որոնց վսեմութիւնը ամբողջովին կը կայանայ գերլնտիր բնականութեանը մէջ. ոչ մէկ ուժգին շեշտ, ոչ մէկ բարկ և բուռն գիծ. մարդ հազիւ կը ժողովի, և սակայն կը դիւթուի՝ ինչպէս դաշաերու մէկ ծաղկին կամ վճիռ առուի մը առջեւ։ Անձնաւորութիւնները կը նստին, կ'ելլին, իրարու կը նային, ըսկով սովորական բաներ, առանց աւելի ծիգերու՝ նման այն դէմքերուն, որ նկարուած են Պոմպէի պատերուն վրայ։

Հետեւեցէք այս տրամադրութեան՝ անոնց արուեստին և մասնաւորաբար քանդակագործութեան մէջ. մաքի այս պայմանին չնորհիւ է որ անոնք քանդակագործութիւնը հասցնեցած են կատարելութեան և որ ճշմարտապէս անոնց ազգային արուեստն է, որովհետեւ չկայ արուեստ մը որ այնքան աւելի պահանջէ պարզ միտք մը, պարզ զգացումներ և պարզ ճաշակ։

ԻՓՈԼԻՏ ՔԷՆ

## Տ Ի Գ Ր Ւ Ս

Արաբական հանճարին չափ ընդարձակ, արաբական հոգիին չափ զօրաւոր՝ Տիգրիս կը հոսի. . . երբեմն տղմագոյն ալեծուփ ընդարձակութիւն մը, երբեմն երկնագոյն մետաքսեայ ժապաւէն մը. . . հիմա Պալատափ փողոցներուն պէս ոլրապտոյտ, քիչ մը աւելի վարը՝ Փարիզի պողոտաներէն աւելի շիտակ. . . այստեղ՝ կը գալարուի ցաւագին, անդին՝ կը ծաւալի հանդարատօրէն. . .

Այս նուիրական գեալը՝ որ իր զրկին մէջ բեղմնաւոր հակայական գարուն մը կը կրէ, Գուրնայի մօտերը՝ մարդկային չէնքերուն մէջէն ազատելով երբ արմաւենիներու անտառները կը թափանցէ, կարծես թէ՝ իր սիրելի միջալայրը

մնացեր է արուհատի ձեւքն, առեր է անվախճանօրէն նիբ-  
հուն գեղեցկութիւն մը...:

Այլ եւս անսածներս պիտի նշանակեմ սինէմաթօկրափի  
մը պէս հաւատաբօրէն և անոնթեւեթ. — ահաւասիկ աւազի  
աւերակի մը վրայ քանի մը անթուրծ աղիւսի խորանտրգով  
կազմուած աղքան գիւղ մը, հազի մը գունաթափ, անա-  
պատի պէս անկեանք, լրուած աւերակրտէ մը աւելի ա-  
մայի..., կարծես գիւղ մը որ գոյացեր է երբ աւազները ցե-  
խոսած և ուսած են:

Եթէ մէկ կողմը չտեսնեմ պզզած քանի մը պէտէվլիներ,  
սիտի համոզուիմ թէ կուզեր են որ կառուցած են այս աըլս-  
րարուց գեղութեամբ արձակուեր են ու կը տարածուին...:  
Այս ծառը՝ իր բովանդակ շուքով ու վեհութեամբ կ'ազադակէ  
թէ՝ այս հողը իւն է, իրմէ զատ մէկը շի կրնար այս հողին  
բնական տէրն ըլլալ...:

Հնու ուր արմաւենիի անսատուները կը վերջանան՝ իրենց  
նաւթագոյն գլխանցներով, կեանքը կը մարի գետափին  
վրայ, ահա՛, այս պահուս, հորիզոնին շրջադիձէն ներս, անա-  
պատին տխրութիւնը կ'այլայլեն միայն աւազի բուրները՝  
գերեզմանի չափ փաքը և գերյարակի...:

Սլյեւս երկու կողմերնիւ՝ աւազի անսահման ծով մը...  
կը քալենք անսպատին համստարած լուսութեան մէջն...  
քար չկայ, ծառ չկայ, կենդանի չկայ, շուք չկայ. լոյս,  
ամէն կողմ շացուցիչ միօրինակ լոյս մը. իբրև նշանակ շար-  
ժումի՝ միայն լոյսի խաղեր կ'երեւին: Շրջապատի բոլոր իրե-  
րումի մէջ թմբիր մը, անձայնութիւն մը, լոյս մը կայ՝ որ  
մշտնչենական և անփափիս կը թուի: Այս երկու ափունք-  
ները կարծես բնաւ չեն շարժիր, բնաւ չեն աղմկեր, բնաւ  
չեն ստուերաւորուիր. կենազրաւ ծներ են սկիզբէն և յաւի-  
տենականութեան պիտի անցնին անկենդան...:

Այս ոսկիի անսպատիը անմարդաբնակ բացուեր է, ազատ

աշխարհի գէպքերը՝ խաղեր են . . . պէտէվին քիչ կ'աշխատի, հարեւանցի կ'աշխատի, և կ'աշխատի միմիայն կրկնելու հաւամար այն ամէնը՝ որ իր պապերէն ժառանգ մնացած է: Փոփոխութիւնը չի սիրեր, իրերու խորքին անստարբեր, անցեալը մոռցած, գալիք օրերը կը նկատէ որպէս սազմ՝ որ տակաւին չեն արգասաւորուած. իր շահ ու զէնի հաշիւր քամնշորս ժամուան ժամանակամիջոցավ մը կը սահմանափակուի. ուրախութեան համար հոգի կուտայ, գոյնի և փայլի սիրահար է, կը խենդէնայ անուշանոտութեան և շաքարեզէնի համար . . . երջանիկ է այն առաւօտը՝ ուր մեզը կ'ուտաէ, զմբախտ է այն գիշերը՝ երբ սոխով կը բաւականանայ. իր երջանկութեան կշիռ կը շարժի մեղրով ու սոխով: Քիչ մը անուշանոտութիւն, պատառ մը անուշեղէն և փայփայելու համար երբ կին մը ունենայ՝ աշխարհի տամէնէն երջանիկ ինքնական է: Սնկովինը՝ աւազ, վերմակը՝ երկինք, ամէնէն գեղեցիկ երազը ուստ մը յասմիկ, սկահակ մը վարդաւենի և եղնիկի նայուածքով լեյա մը: Արդէն ըսի, երախայ մը և լաւ երախայ մը . . .

Ամէն գեղ իր ուշագրաւ հպատակ անաստներն ունի: Ահաւասիկ ուղարկի՝ որ իրենց շուրջի պատերուն և խրճիթներուն գաճաճութիւնը իրենց երկայն վիզերավն արհամարհելով, կ'աւաղեն, կը պառողին . . . ահաւասիկ այծի հօրան մը, բգրտելով անապատին ախեղծ գեղմը՝ որ մոխրագոյն մացառ մըն է միայն . . .

Գետաբէն շուն մը, շողենսաւին կը հաչէ, հաւերը աւշուքի մէկ գէպէն միւսին կը վագեն. մէկ քանի աղաւնի օդին մէջ կը բարձրանան . . . գոմէշ մը գլուխը գէպի գետը երկնցուցեր, անմիտ ճակատին շքեղ կոտոշները կը դիտէ ջուրին մէջ, երբեմն կը ծռի և գետէն կը խմէ երկինքի ցոլքին լայն ումզ մը:

Մերթ խրճիթի մը ծակէն կնոշական գլուխ մը գուրս կ'ելէ. մունջ, զարմացիոտ, բերանը պատուած՝ ապուշ ժպիտով մը, գէմքը համակ չոր կաշիէ դիմակ մը . . . ամբողջ զարդարանքը, զգեստը, արդուզարդը անձրւու, կը վերապը գետին խորութեանցը մէջ . . .

բաղկանայ: Այդ կիները իրենց բոլոր երեւոյթին մէջ այնքան զուրկ են կեանքի՝ որ անոնցմէ խրաքանչիւրը կը թուի սեւ պասանքի մէջ փաթթուած անհոգի մարմն մը: Մեկ կը դիաւեն իր որպէն նայող վարանոս եղնիկի մը նայուածքով. անոնց համար ամէն այր մարդ՝ բանակադ տէր մըն է:

Պէտէվի տղաքներն են որ ամէնէն խորոնկ գութը կը շարժեն. — թեւերնին մէրմէկ բարակ ճիվոտ, աչքերնին լի տառապանքի անփայլ ժպիտով մը, իրենց ամրող մարմինը՝ որ մութ կրտպատ լաթէ շապիկի մը մէջ կը շարժշտիի, կմախքի մը ոչս նիհար, տժգոյն և վասուժ է . . . մէկ հատիկ արմաւի կամ պատառ մը հացի յոյսով ժպտուն և ազմկալիք՝ կը վաղին վացրկեաններով, շոգենաւին կը հետեւին և գետափի կը կ'ատագրեն իրենց սեւ մարմիններով . . . ա՛խ, այս Արարի խեղճ ձագուկները . . .

Անապատները բնական մէկ ինքնակալ միայն ունին, իրենց վրայ ո՛ր զրոշակն ոլ ծածանի, — ա՛րեւը . . .: Արեւը, միայն արեւը կը կասավարէ այս անվերջ միայնութիւնը, իր լուսեղին և հրաջերմ ճառագայթներով: Կարծես հսու արեւը բոլոր իրեւը կը վառէ, կը բացավառէ:

Արեւածագէն մինչեւ մայրամուտ՝ շրջապատի բոլոր մարմինները լուսեղին երկներանգ խաղերու մէջ կը լողան. երկինքը, ըստըները, անապատը, նորփանը և նոյն խկ գետին ջուրը արշալոյսէն մինչեւ իրիկմուտի պահը զրեթէ ամէն օր ցոյց կուտան վարդի, ոսկիի, զմբուխափ, եղբեւանիի, յակինթի, լուրիթ կառոյցափ բոլոր երփներանդները . . . հսու լոյսը ամէն օր կը ծագի, կ'երանգաւորուի, կը շողայ, կը տարրազածուի, կը հաւաքուի, կը հաղի և կ'անհետանայ. յետոց գիշերը՝ որպէս աստղերու անձրւու, կը վերապը գետին խորութեանցը մէջ . . .

Հիմա կ'աղլիքնք ամէնէն անուշ ժամը, արեւատնումի սրահը: Գետը զօծուեցաւ արեւածագի հորիզոններուն յակինթի և սամիկ ցոլքերով: Կամրջակին ճամբորդներուն մէջէն մաւեղզին մը աղօթքի պահը աղդարարեց. — գիշերային

լուսթեան մէջ գողացող այս հրաւէրի ձայնը՝ բխրեղացին,  
ինքնամփոփող, կարծ գադարներով ընդհատուած, կը թռչի,  
կը բարձրանա՞յ, երկինք կը սաւառնի՝ կարծես Աստծոյ գաճին  
կը հպի, — Ալլահ, Եքաէր, Ալլահ Եքաէր . . . :

### ՃԷՆԱՊ.Պ ՇԵՀԱՍ.ՊԱՌՏՏԻՒ.

ԾՆԱԾ. ԾԵՀԱՍ.ՊԱՌՏՏԻՒ. — Ծնած է Մանասթըր, գրականու.  
Թիւնը իր մէջ ժառանդական հարստութիւն մըն է: Հայրը եւ մեծ  
հայրը, ինչպէս նաեւ իր երիտ եղբայրները՝ ունեցած հն գրական  
աշխատութիւններ: Պոլոյ բժշկութան համալսարանի ուսանող եղած  
ատեն՝ արդէն խստմալց գրադէտ մըն էր, երբ յետոյ չորս տարի  
Բարիփի ուսանողական կեանքին միջ, մօտէն ուսումնասիրեց գրան-  
սական արուեստն ու գրականութիւնը:

Իր վերադարձին, Քէմալ-Համիտ-Եքաէր սերունդը հրավարակէն  
սրբուած էր եւ կը մնային նոտի ու նաժիականները՝ իսենց տժգոյն,  
յետադարձ գրականութիւնիր: Զեւի եւ Խորքի կրկին տեսակէտնե-  
րէն գրական վեանոլուգուրի մը պէտքը, միացուց գեղարուեստանէր  
երիտասարդ՝ գրադէտները եւ կազմուեցաւ ուր գագոց մը, իր «Մէր-  
իկա» պարբերականով՝ որուն խմբագրեմութիւնը ստանձնեց ձե-  
նապ Շէհապէտտին պէյ: Քիչ յետոյ երբ Սէկրիքի Յինունի խըմ-  
քագրապետութիւնը տրուեցաւ Թէզփիդ Ֆիքրէթ պէյի, «Մէրիկա»ի  
բոլոր աշխատակիցները լրենց ժամադրավայր ըրին սոյն հանդէսը  
սրուն թուրք գրականութեան պատրութեան մէջ կատարած գերը  
շատ մէծ եղաւ: «Մէրիկա»ի եւ Սէկրիքի Յինունիի խմբագրերն  
ու աշխատակիցները արեւմտեան մտածաւալութիւնը, իմաստափրա-  
կան մտքերը, գեղարուեստը եւ գրական շարժումները կը փսիադրէն  
Թուլքերուն մէջ, լեզուով մը՝ որ թօթափած էր պարսկա-արաբական  
բառացին արուեստներու ծանրութիւնը: ձէնապ պէյ գրական այս  
բեղմնաւոր շարժումնին մէջ իր փսիադր տեղն ունի՝ ճիշտ Խալիֆ Զիայի  
եւ Թէզփիդ Ֆիքրէթի մէջտեղ:

Իբրև քերթող, թուրք գրականութեան ամէնէն հմայիչ դէմքն  
է, իսկ իբրև արձակագիր, ոչ ոք կրնայ բազդատութեան դրուել իր  
հետ, որովհետեւ եթէ չունի Խոլիս Զիայի նկարուն ոռը՝ որ մանրամաս-  
նութեանց հինանց պատկերները կը գծէ, ձէնապ Շէհապէտտին իր  
անմատն հեղնութեամբ, իր գաղափարներու վճիռ պայծառութեամբ,  
իր նախադասութիւններու հոյակերտ կազմուածքով՝ իր ինքնուրոյ-  
նութիւնն ունի. ահա թէ ինչու թուրք երիտասարդութիւնը կը ցաւի  
որ 25 տարուայ այս գրական մէծ տաղանդը սկսած է շատ ցանցա-  
ուորէն միայն երեւան: Իր գործերն են Համ Եօլըմսա, Էլքազը Էլքամ,  
Ալքազը իրագ:

### ԳԻՒՏԻՆ ՓԱՌԵՔԸ

~~~~~

Մեսրոպ, հայ դարերու դիմաց կեցող՝

Դուն աղամանդեայ ապառաժ:

Դուն մանուկներու մերկ ուղեղէն

Մինչեւ հանճարը ցոլքեր ցանող,

Գիտակցութեանց անզիւտ փարոս...

Դուն որուն կոփիւնը կունին,

Ժամերուն պէս, բոպէին հետ անդադար,

Խմացական թանգարանին արծանները մեզ կը ծուլէ...

Դուն աննինջ հսկող, դուն տիտաննեան Տեսանող,

Մեր մէն մի խօսքին, մէն մի շունչին

Գեղեցկածայն բացատրիչ...

Դուն բարբառի արարիչ Բանի իշխան,

Դուն անիրան բանից տեւողութեան,

Դուն զոյցութեան արգաւանդ հայր,

Դուն լոյսի անիւ, դուն հաւատքի հրաւէր,

Դուն հայրենի հողին վրայ մրրկին պէս բարձրացող

Անտառ անհուն, անտառ սրաի,

Որուն մէն մի հաստատաբուն ծառերն հսկայ,

Մէկ մէկ քնար, մէկ մէկ վանդիու են մեր շունչին...

Մէկ մէկ շնիւր մեր հագազին ուազմական,

Մէկ մէկ պատնշէ նակատազի պատուհասին..:

Դուն անվատնելի ցորեանի դաշտ, դուն ծրի հաց,

Դուն հունծք հարուստ, եւ դուն հնծան հրաշեկ,

Դուն արբեցութեանց եւ զինի աւազան,

Որուն մէջ ես ալ ուկի սափորս եմ միսրմեր...

Սըեւներու ծարաւէս խենթ...

Դուն մեծաթափանց նայուածքներով առաքեալ,

Դուն էիր որ զքեզ երգող ցեղդ այսօրուան,

Հելլէններէն եւ հանճարեղ եւ հրավառ:

Ու աշխարհակալ մեծ Հռովմի որդիներէն  
Ու հրապաշտ Պարսիկներէն զրացի,  
Մայր-բարբառիդ հիմնաքարովը յակինսթ,  
Հայկագրունեաց մեր շառաւելին ազատեցիր...:  
Դուն երկրո՞րդ Աստուած,  
Եւ մտածման Դո՛ւն առաջին արարիչ...:  
Դուն բնդուն բարիք, սրտի աղբիւր,  
Դոյներու զանձ, զթութեանց զահ,  
Դուն թուչող դարերը մէկզմէկու կամարող՝  
Կամուրջ անզիծ, ուրիշ ցեղդ միլիոններով՝  
Կամ պերճօրէն կամ վաստաբար,,  
Կեանքէն ի մահ կուզայ կ'անցնի.:.  
Դուն Հելլեններէն հոչակուած,  
Մեծատիտղոս Սկումիդ,  
Մվ մենակեաց, ո՛վ Մազիստրոս, ահաւասիկ,  
Երկու Հայերն «Ըփաննայ քեզ» կը գոռան...  
Եւ ոփաննայ Վաղարշապատի Հայրապետին  
Սահակ Պարթեւ զուգակշու արբանեակիդ,  
Եւ Վռամշապուհ Սրբային,  
Որովհետեւ քու մեծ զիւտիդ զօրավիզ՝  
Մէկն իր Խաչին, միւսն իր Սուրբին համազօր  
Քու քայլերուդ հետ՝ քալերով՝  
Արարատեան արշալյախին,  
Դպրութեանց դուռը մեզ բացին...:

Եւ այսօր, քու սրբութեամբ սնած՝  
Ես ապաժաման քնարահար,  
Եւ անվճար ու անարժան երախտագէտ,  
Ես՝ քու ցեղիդ հոգիին հայելին քեզ կը բերեմ...  
Աչերուս մէջ անոր ազքէն հուր առի...  
Ու իմ խօսքերս անոր սրտէ՞ն իմ քաղեր,

Եւ ինչ որ կարդաս ճակտիս վրան,  
ինչ որ կարդաս ժպիտիս մէջ՝  
Անոր Յոյսովն եմ ես զրած...:  
Եւ թոյլ տուը այսօր, ո՞վ Մեսրոպ,  
Որ՝ Հայոց հողէն մինչեւ աստղերը հասնող  
Քու ոսկիէ սանդուղէդ վեր բարձրանամ,  
Եւ հաստատքայլ, աստիճանէ աստիճան,  
Ու պսակէ ի պսակ, եւ լոյսէ ի լոյս,  
Իքք զաւակ մը մոտածումիդ,  
Ես ի քեզ զամ, իմ այս երգս երգելու...:

ԱՏՐՈՒ ԵԱՐԱՀԱՆԵԱՆ



# ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

## ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

\*\*\*

Յաջոր էջերով, ընդհանուր զի-  
ծերու մէջ կը ներկայացնենք գրա-  
կան զիտաւոր սեռերու եւրի նն  
ու զարգացումը՝ զանազան շրջան-  
ներու և տարբեր երկիրներու մէջ:



Գրականութիւնը ուրիշ բան չէ՝ եթէ ոչ մէկը ամի՞նէն  
նշանաւոր ձեւերէն, որոնց միջոցով ազգ մը երեւան կը բերէ  
այն ոգին՝ որ յատուկ է իրեն, այն կեանքը՝ որ կը կրէ իր  
մէջ։ Աղդի մը ոգին կ'արաւայացուի իր կրօնքովը, իր օրէնք-  
ներովը, իր բարքերովը, իր լեզուավը, իր գիտութիւններովը,  
և իր արուեստովը, ասոնք ամի՞նքն ալ իրարու հետ կապ ու-  
նին և կը լուսաբանեն զիրար։ Առանց նախապէս տեղեւակ ը-  
լալու ազգի մը քաղաքակրթութեան ընդհանուր պայմաննե-  
րուն, կարեփ չէ բժմոնել անոր արուեստները, որոնց կարգէն  
է և Գրականութիւնը (Թատրոն, Բանաստեղծութիւն և Արձակ)։

Այս պատճառով ալ, որպէս զի կարելի ըլլաց խորապէս  
ըմբռնել ո և է ազգի գրականութիւնը և ճշոել անոր ար-  
քէքը, անհրաժեշտ է զիմել այդ ազգին պատմութեան և ու-  
սումնասիրել անոր քաղաքակրթութիւնը։ Անհրաժեշտ է տա-  
կաւին այդ Գրականութիւնը բաժնել զանազան շրջաններու  
համաձայն իրեն ծնունդ տուող ազգին կրած պատմական բա-  
րեշընութեան հասկնալ խրաքանչիւր շրջանի կրօնական ու-  
ժաղաքական վիճակը, բարքերն ու սովորութիւնները, անսե-  
սուրն ու կիմայական պարմանները, որոնց ներգործութեան  
տակ արուեստագէտը չնշած, ապրած և արտադրած է իր գործը։

Ինչպէս որ պուտայական մը և իսլամ մը, կաթոլիկ մը  
և բողոքական մը՝ չեն մտածեր, չեն զգար, չեն դատեր և  
չեն գրեր նոյն եղանակով, այնպէս ալ բացարձակ միապե-  
տութեան մը հաղատակը, չափաւոր սահմանադրութեան տակ

ապրութ քաղաքացին և հանրապետական մը չեն մտածեր, չեն զգար, չեն դատեր և չեն զրեր միենան եղանակով։ Եւ այս հանդամանքներուն վրայ պէտք է աւելցնել ատկութին երկրին կիմայական ազդեցութիւնը՝ որ նոյնաէս իր որոշ կնիքը կը դնէ մտածման, զգացումի և անոնց արտայացութեան ձերն վրայ։ — մշուշապատ, ցուրտ և արեւազուրկ հիւսիսի զրականութիւնը՝ խորապէս կը զանազանափ փողփողուն, տաք և արփաւէտ հարաւի գրականութենէն։

Եւ սակայն սխալ պիտի ըլլար այս իրողութիւններէն հետեւցնել թէ ազգի մը գեղարուեսար արգիւնքն է ամբողջովին ու միմիայն այդ ազգին կրօնական ու ընկերային, քաղաքական ու կիմայական, անտեսական ու քաղաքակրթական աղդակիներուն։ Ճիշտ է, այդ բողոքը կը ճառագայթին անոր մէջ և կը բացարեն զայն, բայց և այնպէս անիկա գոյութիւն ունի նաև անկախ այդ բողոքէն՝ ըլլարով ինքնիրման որպէս նպաստակ մը, այսինքն արտագրել գեղիցիկ գործեր։ Խակ Գէնդեցկուրինը անկախ է ժամանակի և տեղի արտաքին պարագաներէն։ Սակայն նաև կարելի է մեծ արտեհստագիտի մը գործին մէջ տեսնել զրոշմը իր ցեղական ոգիին և ազգեցութիւնները իր միջավայրին ու ժամանակին, կարելի է բացառիկ և հասկալ զայն՝ այդ ազգեցութիւններուն լոյսովը, բայց և երբեք կարելի չէ ո՛չ անհանել և ո՛չ այ ժխտել այն սոեղծագործ կարտղութիւնը, հանձա՞րը, որ անհասր բարձրացցած է իր ժամանակակիցներէն վեր և անոր մաքի արտադրութեանց սահմանած է յափառենական կեանք։ Անհասին սոեղծագործական դերը նոյնքան մեծ է և հզօր՝ որքան ցեղին, միջավայրին և պատմական ազգակներունը գեղարուեստական գործին մէջ։

Գրականութիւնը, որպէս մէկ դաշտը մարդկային մաքի ստեղծագործութեան, նախապէս փոքր ու սահմանափակ, ընդլայնուած, ընդարձակուած է աստիճաննաբար՝ որքան ընդլայնուած են մտքի ծանօթութեանց սահմանները և առաջ խաղացած մարդկային քաղաքակրթութիւնը, երթարով պարզա-

գոյնէն գէտի ի բազմածեւութիւն։ Այսպէս ուրիշն Գրականութիւնը ուրիշ բան չէ, եթէ ոչ հայելի մը, ուր կը ցողանան զինքն արտադրող ազգին կենսագործ ուժն ու կարողութիւն-ները, անոր քաղաքակրթական ընդունակութիւնները ու առ-աթիճանը։

Գրականութիւնը ունի արտայայտութեան երկու ձևեւ՝  
Բանաստեղծութիւն և Արձակ :

ԲԱՆԱՍԵԴՈՒԹԻՒՆ

Բանաստեղծութիւնը, ընդհանուր սահմանությունը, կարելի է ըստ թէ զգապու և արտապայտելու եղանակ մըն է՝ որ գոյութիւն անեցած է ամէն երկնքի տակ, սկսած ժողովուրդներու ամէնէն նախնական ժամանակինքն մինչեւ անհնարինքը քաղաքակրթական շրջանները, մէկը մարդկային հոգիին էական արտապայտութիւններէն, որ կը ցողացնէ իւրաքանչիւր ազգի և իւրաքանչիւր գարս ողին: Պարզ խօսքով, ստեղծագործութիւնը մըն է Բանաստեղծութիւնը:

Բայց, որովհետեւ արիսկերական է ան և ենթակայ անդադրում բարեխջութեան՝ գժուար է բացարձակ սահման մը տալ իրեն. Սա է միայն ծամարիաը թէ՝ մարդկային հոգին է որ ինքզինք կը թարգմանէ Բանաստեղծութեան մէջ, իր ներքին յազումներով ու գարստումներով, բնութենէն ստացած իր բազմազան ու անհուն ապաւորութիւններովը, զինքը պաշարող խորհուրդներուն սարսուասվր, իր վշաերսին ու հրճուանքավր, իր խանդախառութեամբն ու խտէալներովը: Աչա էու մինչու Բանաստեղծութեան:

Բանաստեղծութիւնը նախընթաց է Արձակին՝ որ մատ-  
նադութեան լիզուն, մատադութիւնը թարգմանելու ձեւն է:  
Նախական մարդը բազգառելէ, արամարանելի և եղակա-  
ցնելէ առաջ, նախ կրցածէ զգալ. — այսինքն ունեցած է  
վիշտ ու բերկութիւն, բաղանք և կիրք, որոնք արտայաց-  
ած է իրեւ ձիչ, իրեւ ձայն և իրեւ երգ: Եւ ծնած է

Բանաստեղծութիւնը, որ ապա դարձած է արտեստ մը, և իր այդպիսին՝ ունի իր թեմիք զանազան ձեւերը: Եթէ դժուար է բացարձակօրէն ասհմանել Բանաստեղծութեան էութիւնը, կաւելի է սակայն միւս կողմէն ահմանել թէ ի՞նչ է այդ վսիմ արտեհատին ձգտումը, ի՞նչ է անոր նիւթը և ի՞նչ են անոր զանազան ձեւերը:

Քերթողական արուեստին ձգտումն է, դիմել զգայականութեան՝ ոչ թէ մտքին, մտասեսական գիտակցութեան՝ ոչ թէ տրամախոնութեան, երեւակազութեան՝ ոչ թէ տրամարտնութեան: Բանաստեղծութիւնը կը ջանայ ոչ թէ առացուցանել, այլ յուղել և սրտին մէջ արթնցնել երկարատեւ արձագանքներ:

Դաղով իր ձեւերուն և նիւթին, կը մնայ միայն ուսումնասիրել այդ ձեւերը և անոնց նիւթը, որոնք պահպանելով հանդերձ իրենց հիմնական ձգտումը, սակայն նոյնպէս ժամանակէ ժամանակ և միջավայրէ միջավայր կրած են որոշ ներգործութիւններ և զգեցած են դիրէնք ստեղծագործող ժողովուրին, դարուն և հանճարին կնիքը:

Բանաստեղծութիւնը սկիզբէն արտացայտուած միմիացն չափական ձեւով (ստանաւոր), հետպհետէ աւելի լնդլայնուած է և այսօր կը մշակուի հաւասարապէս նաեւ Արձակով ալ:

Ամբողջական Բանաստեղծութիւնը կարելի է ըսկը թէ Քնարական բանաստեղծութիւնն է, բայց և կան երեք զիմուար ձեւեր, — Դիւցազներգական, Քնարերգական և Թատերական:

## Ա. ԴԻՒՑԱԶՆԵՐԳՈՒԹԻՒՆ

Դիւցազներգութիւնը Բանաստեղծութեան մնձ ձեւերէն մէկն է և ծնունդ առած, ազգերու պատմութեան ամէնչն վաղնջական շրջաններուն մէջ, ուր մարդու կ'ապրեր ընուած անծանօթ և խորհրդաւոր զօրութիւններով շրջապատուած, լնդունակ աստուածացնելու տարերային ուժերը, որոնց մէ կը սարսափէր և կ'ընկնուէր, ուր պատմական անցքերն ու

պատմական անձնաւորութիւնները շուատավ կը դասուէին, աւանդութեանց և ժողովրդական միամիտ երեւակայութեան շնորհիւ, հրաշալիքներու և աստուածային զօրութեանց կարգը, ուր վերջապէս կրօնքը, հաւասալիքները, բարքերն ու անհատական առաքինութիւնները, ինչպէս՝ հնարամատութիւն, քաջագործութիւն, ենք, կը խաղային տիրապետող ներգործութիւնն ժողովուրդութիւն և հոգիին վրայ:

Եյսպէս, կարելի է ըսկը թէ Դիւցազներգութիւնը կազմուեցաւ երեք տարբեր պատմական դարաշրջաններու ընթացքին:

Առաջին շրջանին կը պատմական ի սպատիւ աստուածներու երգերն ու ազօթքները, — Հնդկական Վէտաններու դարաշրջանը:

Երկրորդ շրջանը կ'ընզգրիէ իր մէջ ցեղերու բաժանուածները, աեղափախութիւնները և բաղխումները, երբեք պատմականը մէջ կարգ մը մարդկի նշանաւոր կը գտնան: Իրենց քաջագործութեամբ ու զանազան ձիր ներով, ժողովրդական երեւակայութիւնը՝ այս շրջանին, ինքնարերարար կը սկսի փառարաննել այդ մարդկիկ նուիրական երգերու մէջ, ուրոնք կը փոխանցուին սերունդէ սերունդ ու այսպէս մէկանձի մը մէջ կ'ամփոփեն ցելի մը բոլոր առաքինութիւնները:

Եյն ատեն, և երրորդ շրջանն է ասիկա, երեւան կուգան առաջին բանաստեղծները՝ երգիչ և հազներգու, որոնք կը ափրանան դիւցազներգական աւանդութեանց զանազան հասակուարներուն, և քնարերգական երգերը վերածեն պատմուածիք: Մեծ դիւցազներգութիւն մը ուրիշ բան չէ ուրիշն, եթէ ոչ սերունդներու հաւաքական ստեղծագործութիւնը՝ որ կը խտանայ, կը փոխակերպուի և կը միանայ մեծ բանաստեղծի մը հանճարին մէջ: Ահա թէ ի՞նչ եղած է Հոմերոսի դերը, որուն իիիականն ու Ոլիսականն կը մնան մինչեւ այժմ անմահ գործեր: Բնածին դիւցազներգութեան շրջանն է աս:

Եյս շրջանին ետքն է որ կուգայ նաև շրջան մըն ալ, ուր բանաստեղծը երկար բարակ ուսումնափելէ և խորհրդա-

ծութեան նիւթ յնէլէ ետք նախնական Դիւցազներգութիւնը , կ'առաջադրէ վերաբատաղել ամոր ձեւը , — ինչ որ ըրած է Վիրդիլիս իր նուեականով , ինչ որ ըրած է Բագրատունին իր Հայկ Դիւցազնով . Կարելի է կոչել ուրեմն այս և՛ս արտեստական Դիւցազներգութեան շրջանը :

Դիւցազներգութիւնը էապէս պատմող նկարագիր ունի , հետեւաբար կարելի է ասհմանի զայն՝ որպէս դիւցազնական և հրաշխառն արկածախնդրութեանց պատմութիւն մը : Այդ պատմութիւնը կազմուած է բնդհանրապէս այնպիսի արկածներէ կամ դէպքերէ՝ որոնք վեր են մարդկային բնութեան ուղրական ուժերէն : Հետեւաբար Դիւցազներգութիւնը կարելի չէ շփոթել ոչ Քնարերգութեան հետ՝ որ ամէն բանէ առաջ երգ մըն է , ոչ Տոամին հետ՝ որուն էութիւնը գործողութիւնն է , ոչ ալ Պատմութեան հետ՝ որ իրեն առարկայ ունի նօմարիք , մինչդեռ Դիւցազներգութիւնը կ'ախորժի մտացածինեն : Այս պատճառով իր մէջ կարեւոր տարր մը կր կազմէ հրաշազնի , որ ամէն բանէ առաջ , պէտք է գտնուած ըլլայ քերթուածին զիսաւոր հերոսին հոգւոյն մէջ և ներկայացնէ կիանքի , ճակատագրի , կրօնի , հայրենիքի մէկ գաղափարը : Բանաստեղծ հարկ է որ ինքն իսկ ապրի այն զգացումներն ու հաւատալիքները որոնք փոխ կուտայ իր հերոսին :

Ամէնահին Դիւցազներգութիւնները , — Վետաները որոնք տեսակ մը աղօթերգեր են , Մահապամարան , Ռաւայանան որ կը վերագրուի Քրիստոսէ տամնիքնդ գար առաջ ապրող Վաղմիքի բանաստեղծին , և Պուրանաները՝ որ աստուածային ու մարդկային հէքեաթներու հսկայ հաւաքածու մըն է :

Ապա կուգան յունական Դիւցազներգութիւնները : Յունաստանի դիւցազներգական առաջին շրջանը կը համարուին այն թուականները , ուր կ'երեւէն որփէռնեան քերթուածները՝ որոնցմէ հազիւ մէկ քանի հատակոսորներ մնացած են :

Հոմերոսով կը սկսի և կը փակուի յունական Դիւցազներգութեան կրկորդ և ամենամհծ , ամենաշքեղ լրջանը , ուր

մարմին առած են ի ալիանի և Ոդիսականի նման երկու անմահ գործեր , որոնց մէջ բանաստեղծը հոյակապ վրձինալ մը կը նկարէ յունական նախնի դարաշրջաններու կրօնական հաւատալիքներուն , բարոյական ըմբանումներուն , ընտանիքին և անհատական առաքինութիւններուն բովանդակ պատկերը :

Հռոմայիցիները իրենց պատմութեան սկիզբը չեն ունեցած , ինչպէս կը կարծուի , ինքնածին ու նախնական գիւցազներգութիւններ , այլ փոխ առած են հատէն Յոյներէն , իրաւ է թէ Վիրդիլիոսէն առաջ մէկ քանի հումայեցի բանաստեղծներ փորձած են ազգային դիւցազներգութիւնը , բայց անկատար և անյաջող կերպով : Հոռմէական գրականութեան մէջ Դիւցազներգութեան միակ համարել ներկայացուցիչն է Վիրդիլիս իր նենականովը , որ հակառակ իր կարգ մը թերութիւններուն՝ կը նկատուի միշտ դիւցազներգութեան հրաշագերէն մէկը :

Իտալական գրականութեան մէջ Տանթէի Երկնալին Կատակերգութիւնը նոյնպէս հրաշակերտ մըն է , ուր կը յայտնուին նոյն դարուն բովանդակ կրօնական փիլիսոփայութիւնը և ժողովրդական հաւատալիքներ՝ արտակարգ երեւակայութեան մը ստեղծագործութիւմը : Սրիոսթօ , իր կարգին , Կատաղիլ Ռոլան զմայլի երգիծական դիւցազներգութեան մէջ կը միացնէ ասպետութեան հրաշազնան հէքեաթները՝ արուեստին և նուռթեան յիշաւակներուն : Թասասոյի Զերբազատուած Երուսաղէմի , յացուած իլիականի ծրագրէն , բայց թրժոուն թուրքերու գէմ Սպանացիներուն մղած ժամանակակից պարարուլը , կը գծէ վիպային և զգայական կիրքերու այն պատկերը՝ որ շահագրգուական է լնդհանուր մարդկութեան համար :

Ֆրանսայի ամէնահին և ծշմարիտ դիւցազներգական քերթուածները կ'երեւան Նախօն որ Ռոլանի մէջ միայն :

Փորթուկալի Գոմօէնս բանաստեղծը՝ երգելով Վասքոտէ Կամալի երկրախուզական ճամբորդութիւնը , իրապէս կ'երգէ իր Լիւզիանտին մէջ փորթուկալ ժողովուրդին փառակեղ քաջագրութիւնները :

Անգլիական գրականութիւնը Միլտոնն ունի, որ իր Դրախտ Կորուսեալով պատկրիր կը գծէ մաքրակրօն բազոքական ընկերութեան դիւցազներգութեանը, որ քաղաքացին պատերագմը կը նկարագրուի առաջին բնաւանիքին մաքուր և կրօնական երջանկութեան հանդիպաղ բօրէն:

Հայերը նոյնպէս հնագոյն ժամանակներու մէջ ունեցած են դիւցազներգութիւններ, որոնց գժբախտաբար ամբողջութիւնը չէ հասած մինչեւ մեզի, այլ հազիւ մէկ քանի հասակասորներ միայն: Հայկական հնագոյն այդ դիւցազներգութիւնները, որ կը կրէին վիճասանէ, բուելիաց, երգեր, առասպելներ, զբոցներ անունները, կը վերաբերին հաշակաւոր անձերու և պատմական անցքերու ժառաբանութեան: Նախաքրիստոնէական շրջանին մէջ, ինչպէս կը տեսնուի Խորենացիի պատմութենին, Հայերը ունեցած են և՛ Կրօնական երգեր՝ կաղմուած քրիստոնէական դասին կողմէ, և՛ Ժողովրդական դիւցազներգութիւն՝ սուեզադագործուած նախապէս նոյն ինքն ժողովուրդին միջոցավ և ապա մշակուած ու ընդդամուած յաջորդ սերունդներու գուսաններուն կողմէ: Այն ինչ որ հասած է մեր ձեռքը, իր ձեռով, վճիռ նկարագրութիւններով և բանասաեղծական գունագեղ, վառվուոն պատկերներով, կը լիւեցնէ համբական քերթուածները և վէտայական երգերը, ապացուցանելով թէ հայ ցեղը գերազանցորին քնարական ձիրքերով օժտուած ժողովուրդ մըն է: Եւ եթէ հնագոյն այդ երգերէն եաքը, քրիստոնէական շրջանին և գրիթէ մինչեւ մերօրեայ թուականները, կը տիրէ մահաթեւ լուսաթիւն հայ դիւցազներգութեան վրայ, — պատճառը պէտք է զնոտել ոչ թէ ցեղազին ամլութեան, այլ քաղաքական անիշխանութեան, հալածանքներու ճնշիչ պայմաններու մէջ: Հաւասակ այն ամէն աննպաստ պայմաններուն, որոնք անհարկանակ այն համար միջան կը դարձնէին հայ դիւցազներգական երգերու ծաղկումը միջին դարուն մէջ, ժողովուրդը գարձեալ սակայն կրցած է զանել հաղուազիւա առիթներ՝ փառաբանելու համար այս կամ այն հաղուազիւա առիթներ՝ փառաբանելու, այս կարգէն է, որի համար Դաստիարակութիւնը:

Հայ վերածնունդի գրականութեան մէջ նորագոյն դիւցազներգութեան հիմք կը դնէ Հ. Արսէն Բագրատունին, հրատարակելով իր Հայկ Դիւցազնը, որ կը պատմէ Հայկ նահապետի գործը և Հայ աղգին հիմնարկութիւնը: Հայկ Դիւցազնը, իրբեւ դասական գործ, անտարակոյս մեծարժէք է և հայ գրականութեան կոթողներէն մէկը, բայց իրբեւ դիւցազներգութիւն՝ արուեստական է և կեղծ, վերարտադրուած Հոմերոսի Իլիականին և Վիրապիլոսի, Թասոսի և ուրիշ դասականներու կրկերուն վրայէն: Հեղինակը չէ ապրած ոչ այն վրձանը, ոչ այն բարքերը, ոչ այն անցքերը և ոչ այն ժամանակի սպին, զորս ստեղծագործել և կեանքի կոչել կ'աշխատի և որոնց վրայ կը հիմնէ իր դիւցազներգութիւնը: Բնական է որ, այս պայմաններով, գործէ միայն իր անձնական երեւակայութիւնը՝ որ հաղորդակից չէ երբեք իր վերստեղծելիք աշխարհին արեւուն ու կեանքին, և այս պատճառով պղ գործը ըլլայ թերեւս շքեղ բայց ցուրտ, հոյակառոյց բայց անկենդան:

Այդպէս չէ սակայն և. Արովինանի Վէրք Հայաստանին, որ գերազանցորին կը պատկերացնէ իր ժամանակակից հայ կեանքը՝ իր ներքին մուալի հոսանքին և իր քաղաքական ծփանքներուն մէջ, — հայ գիւղազին տգիտութիւնը, նիստ ու կացը, հայ եկեղեցականութիւնը իր յետագիմական խաղացքով, պարսիկ լշխաններու բանակալութիւնը հայ ժողովուրդի վրայ և ընդվզումի, ըմբոստութեան այն բուռն զգացումը՝ որ կը բարձրանայ այդ բոլորին դէմ: Վէրք Հայաստանին կարելի է ընդունիլ հայ դիւցազներգութեան միակ մեծարժէք գործը:

1850-1890 թուականը ուօմանթիք դիւցազներգուներու ծաղկումին շրջանն է հայ գրականութեան համար, ուր բանաստեղծները փոքր քերթուածներու մէջ կը վերակոչեն պատմական դէմքեր ու անցքեր, մինչեւ որ կը սկսի հայկական յեղափոխութիւնը, ալեկոծելով հայ կեանքը, առաջ բերելով պատմական ցնցումներ և ծնունդ տալով ֆէտայական տիպին ու գործունէութեան, — աղբէ ւր իսկական դիւցազներգութեան:

Այս շրջանին մէջ բացառութիւն են երկու գէմքեր։ Նիւթ աւնելով ժողովրդական աւտոնութիւններ՝ զիւցազ-սերգական մեռը փորձած են նաեւ Ղաղարս Աղայեան և Յովհաննէս Թումանեան։ Ղաղարս Աղայեան գրած է «Տորք Անդեղ»ը, իսկ Յովհաննէս Թումանեան՝ «Սասունցի Դաւիթ»ը, որ իր հիւսուածքովը, իր պատկերներով և իր տատաղձով՝ կարող ենք ըսել թէ ժամանակակից հայ զիւցազներգութեան ամէնագեղեցիկ և ամէնակատարեալ մէկ էջն է՝ «Վէրք Հայատանի»ի հետ, ու թիրեւս անկէ ալ առաջ՝ իր արուեստով։ Հայ աղունիքը Կովկասի մէջ արդէն կ'երգին հայ ֆէտային և կ'արծարծեն անձնուիրութեան եռանողը՝ պանծացնելով քա-ջագործութիւնն ու զիւցազնը. Ժողովրդական հին տիսուր և լալկան երգերը յանկարծ կ'այլափոխուին զիւցազնական տա-ղերու. և այս փոթորկալի, հոյակալ անձնուիրութեամբ լի ու հայ հերոսական ոգիի շքեղ յատկութեամբը յատկանչուած շրջանն է որ կը ծաղկեցնէ թրքանոյ ժամանակակից մնծագոյն զիւցազներգակը՝ Ատոմ Եարճանեան։ Եարճանեանի քեր-թուածներուն մէջ է որ կը հնչեն հայ աղատատենչ կեանքի և կուռզներու բոլոր մեծ զգացումները։

## Բ. ՔՆԱՐԵՐԳՈՒԹԻՒՆ

Քնարերգութիւնը ծնունդ առած է հին աղգերու ամե-նավազնջական կրօնային երգերէն։ Քնարերգութիւնը նախ, սերտ առնչութիւն ունեցած է սրբավայրերու արարողու-թեանց, ապա կեանքի բոլոր կարեւոր գործառնութեանց հետ։ Նախնական ժամանակներուն մէջ Յոյները, ինչպէս Հայերը և այլ արեւելեան ժողովուրդներ, ունէին տարուան մէջ կրօնա-կան հանդիսաւոր օրեր, ուր տեղի կ'ունենային պարեր, եր-գակցութեամբ քնարի, բամբիոի, վինի և այլ նոուագարաննե-րու. այս երգերն էին ահա որ սատացան հնարերգութիւն անունը։

Քնարերգական բանաստեղծութիւնը միւս սեռերէն կը զանազանուի իր գերազանցօրէն անձնական նկարագիրով։

Սնիկա ներշնչուած ըլլայ առօրեայ այժմէական պարագաներով թէ յաւիտենական նիւթերով՝ ինչպէս բնութիւնը, սէրը, մա-հը, միշտ բանաստեղծին անձնական ամէնաներքին զգացում-ներն է որ կը յարոնագործէ։ Իր ձեւով այնքան անհատական՝ որքան էութեամբը, բնականաբար կշուռութեան մէջ ալ կը պահ-պանէ մեծ զանազանութիւն ու տարրերութիւն, համաձայն զինքը սգեւորով յուզումին։

Քնարերգութիւնը եղանակաւորուած է որքսն եղանա-կաւորուած է մարդկապին հոգին, ժամանակի և քաղաքակլր-թութեան զարգացման հետ։

Այսպէս, Յունաստանի քնարերգական սեռերը կարելի է բաժնել երկու գլխաւոր տեսակի։

ա) Անսնք որ տարամերժօրէն անձնական են. օրինակ՝ Եղերգ, Տաղ և Եամբիկ։

բ) Անսնք, ուր բանաստեղծին անձնուիրութիւնը թարգ-ման կ'ըլլայ ամբոխի մը զգացումներուն։

Եղերգը (Elégie) ծագում առաւ Յունաստանի այն վր-ջանին՝ երե ծաղկեցան հարասութիւնն ու քաղաքական կիանքը և արթնցաւ անհատականութեան ոգին։ Եղերգութեան նիւթը կը կազմեն սովորաբար այն սէրերը որ իրարու զէմ կը բարձ-րանան կամ անսնք որ կ'ընդհատուին անհաւատարմութեամբ ու մահով։ Այսպէս որ, կարելի է ըսել թէ բոլոր բանաստեղ-ծութեանց մէջ ալ կը գանուի որոշ չափով եղերգութիւն կամ եղերգական զգացումներ։

Եղերգութիւնը նոր գրականութեան մէջ ուրիշ բան չէ, եթէ ոչ փոքր քերթուած մը հիւսուած քնքուշ ու տիսուր նիւթի մը վրայ։ Յունական եղերգութեան ներկայացուցիչներն եղան՝ Գալլինոս, Արքիլոդ, Դիբակ, Միմնէրմ, Սոլոն, Դէռ-գինէս և Ֆոսիա, Թրանսական գրականութեան մէջ եղերգա-կան զգացումներով հարուստ են սոսմանթիքները։ Հիւկո, Լամարթին, Վինեի և Միւսէ։

Տաղ կը կոչուի այն քերթուածը՝ որ կ'երգէ զինիի, զուարթութեան, սեղանի և սիրոյ հաճոյքները։ Յունական

տաղերգակներն են Աղեսու, Սափօ և Անակրէնս։ Այս սեռը  
մշակած են նաև մեր հին ու միջնադարեան աշուղները։

Եսամպիզի կամ Մեծավերջ բանաստեղծութեան նվաճն է  
երգիծանքը՝ մերթ ըստանեկան, մերթ պերճարան, երբեմն  
յուղի և երբեմն խայթող, որ չի խորշիր ամէնէն ազնիւ բա-  
ցարութիւններէն մինչև ամէնէն կրշտիրէն։

Լստինները, որոնց հանձարը բնականօրէն բանաստեղ-  
ծական չէր, Հին-Յոյններէն փոխ առին առաւելապէս քնարեր-  
գութիւնը և յաջողեցան յատկապէս թեթեւ Տաղերու և Եղեր-  
գութեան մէջ։ Քրիստոնէական դարուն, Պրուտանոս հիմնեց  
նոր քնարերգութիւն մը, որ կը ցոյացնէ քրիստոնեայ հաւա-  
քականութեան զգացումները։

Հայ ցեղը, որոնց հիմնական յատկանիշներէն մէկն է  
անհատականութիւնը, գերազանցօրէն բնդունակ է քնարեր-  
գութեան։ Մէկէ շատ աւելի պատճառներ կան ընդունելու որ  
հին Հայերը ունեցած են հարուստ քնարերգութիւն մը, որմէ  
դժբախտաբար մեզի հասած են միայն փշրանքներ և մէկ քանի  
եղանակներ։ Գողթան գաւառը եղած է ոստայնը մեր քնա-  
րերգուներուն, որոնք երգած են գիմին, սէրը, իշխանական  
փառքեր ու սիրագործութիւններ, պարտելով աւանէ աւան  
ու մանաւանդ մաս կազմելով թաղաւորական և իշխանական  
իմշոյքներուն։ Մեր հին մատենագիրներուն միշտակութիւն-  
ներէն ու ակնարիններէն կը հասկցուի թէ հին հայ քնարեր-  
գակները մշակած են քնարական բանահիւսութեան հետեւեալ  
ձեւերը։

Նուազը, որ ուրախութիւն արտայայտող երգ մըն էր և  
կ'երգուէր, երաժշտական գործիքներու ընկերակցութեամբ,  
հարմնիքի և ինչոյքներու միջոցին։

Կաֆալքը, Կայրէը, Վազքը, Պարը և Պարանցիկը անուն-  
ներն են աստուածներու զոհարերութեան և պաշտամունքի  
միջոցին կատարուած այն երգախառն պարերուն, որոնց ան-  
շուշտ համապատասխան բանաստեղծութիւններն ալ գոյութիւն-  
ունէին և սակայն հասած չեն մեզի։

Գերօն, Մրւունց, Ոլք և Եղերգ անունով այլեւայլ քնա-  
րական բանահիւսութիւններ եւս կը յիշտակուին մեր մա-  
տենագիրներուն կողմէ։ Այդ քերթուածները քնարերգական  
արտազայտութեան ձեւերն էին այն զգացումներուն, որոնցմով  
կ'ողբային սիրելներու և աղգականներու մահուան վիար։  
Հայերն ևս ունէին, հին ատենները, Ելերամայր անունով հա-  
ւանականաբար կին երգիչները՝ որոնք կ'երթային նշանաւոր  
մեռկի մը, մանաւանդ թագաւորի մը կամ իշխանի մը դա-  
գաղին ետեւէն, և յուղարկաւորութեան միջոցին ողբալով ու  
կոծելով կ'ընէին անոր գովքը, կը ատրփողէին անոր բարե-  
մասնութիւնները, գեղեցիկ գործերը և կեանքին լաւագոյն  
գրուագները։ Գլխաւոր երգիչը կը կոչուէր մայր սզոյ, իսկ  
անոր ձայնակցող սզաւորները դսերք սզոյ։

Ինչպէս ըսմնք, հայ հոգին ամէնէն աւելի օժտուած է  
քնարական բեղմնաւորութեամբ։ — Այդ բեղմնաւորութիւնն է  
որ ստեղծած է մեր ժողովրդական երգերը, այդ բեղմնաւո-  
րութիւնն է որ կը ատրապեսէ նոյն իսկ վանական արգելարա-  
նի մէջ փակուած մեր հին եկեղեցական բանաստեղծներուն  
քով։ բեղմնաւորութիւն մը՝ որ իր բարձրագոյն գեղեցիկու-  
թեան կը համնի Քուչակին քով և կը յատկանիշը նոր ժամա-  
նակներու գրեթէ մեր բոլոր բանաստեղծները։ — Տէմիրճիպաշ-  
եան, Թէրպեան, Գամաւ-Քաթիպա, Յովհաննէսիան, Թու-  
մանեանց, Իսահակեան, Նար-Պէջ, Ալիշան, Պ. Դուրեան,  
Դանիէլ Վարուժան և ուրիշներ։

#### Գ. ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

Թատերական բանաստեղծութիւնն ապատակն է՝ շարժում-  
ներու, ձեւերու և տրամախօսութեան միջոցով ներկայացնել  
ու զէպք, գործողութիւն։ Իրական կեանքն է որ ուշագրաւ  
պատկերներու օժանդակութեամբ, այդ զէպքին կամ գործո-  
ղութեան մէջէն, կը գրուի բեմի վրայ։

Թատերական բանաստեղծութիւն անունով կը հասկցուի  
Ոլքերգութիւնը, Տռամլ և Կատակերգութիւնը։

Ա. — Ողբերգութիւնը տիսուր թատրերգութիւն մըն է որ կաւարափ դժբախս վախճանավ, աղէսովլ մը։ Ողբերգութեան առանցքը կը կազմէ գլխաւոր անձնաւորութիւնն մը մզած կոխւը՝ զինքը շրջապատող պայմանները ուժին դէմ կամ յանձին իր հոգեկան կարգ մը զգացումներուն, կրքերու հզօր բաղմում մըն է որ տեղի կ'ունենայ, առաջ բերերով սարսափի, գթութեան առաւորութիւն և հոգեկան ազնիւ յուղումներ։ Խաղին գլխաւոր հերոսը կ'ինայ, կը խորտակուի իր կարողութիւններին վեր ուժերու ազդեցութիւնն յաղթահարուած, բայց իր մզած բարոյական կախւը, իր բարոյական գաղափարը կը շարունակէ մնալ կանգուն։ Այդ բարոյական գաղափարը ուրիշ բան չէ, եթէ ոչ համոզումը մարդկային մատածման խեղճութեան և մարդկային կարողութիւններու անզօրութեան հանդէս ամիեղերական մնծ ուժին։ Մարդը կը շարունակէ պայքարիլ տիեզերական օրէնքներուն դժած երկաթէ պարիստներուն դէմ և երբ յաղթահարուած կ'ինայ, համոզուած իր ակարութեան՝ առաջ կը բերէ թախծագին առաւորութիւն և խոր յուղում։

Հին ժամանակներու մէջ ձակատագիրն էր որ կը խորհրդանշէր տիեզերական այս անխորսակելի ուժը, մզելով մարդկութիւնը համակերողութիւնն, իսկ Քրիստոնէութիւնը ետք ասաւուածային կարողութիւնը, ինչպէս և այսօր զանազան ընկերացին ու փիլիսոփայական համոզումներն են որ փախարինած են ճակատագիրը՝ հաշտւունելով սակայն միշտ մարդկային միտքը իր տկարութեան գիտակցութեանը հետ։

Խաղին հերսոք պէտք է օժառուած ըլլայ արիսւթեան յատկութիւններովը, որպէս զի կարողանայ յաջողապէս դիմաւդի այն գժուարութիւններուն, որ պիտի ասածացնէ ողբերգութեան թատրոնական բաղմանը։ Պէտք է տակայ թշուառութեան, զրկանքներու և փիշաերու իրաւացի ըլլան անոնք թէ անիրաւ։ Պէտք է անյոզգոզդ դիմէ զէս ի գժուարութիւնները, որպէս զի հետաքրքրութիւն և շահագրգրութիւն շարժէ, որպէս զի գրաւէ մեր սիրաք և մնաք նոյն իսկ իր յանձանք-

ներուն, համարելով անոնց պատասխանատուն, ոչ թէ զինք այլ զինքը շրջապատող պայմանները։ Թոյլ ու անհաստատ բնաւորութեան տէր հերոսները չին շարժեր ոչ համակրութիւն և ոչ գթութիւն։ Պայման չէ որ խաղին հերոսը ներկայացնէ անբիժ առաքինութեան տիպ մը. ընդհակառակը, կարու է ըլլայ նոյն իսկ յանցաւոր, բաւական է որ անոր յանցանքը ըլլայ արդիւնք սիմարման։

Յունական ողբերգութեան նիւթերը առնուած էին աղգ։ պատմութիւնն և առասպեկներին, հետեւաբար անոնք կը կրին ինն յունական հաւատքին ազգեցութիւնը և կը բզին այն կրօնական հաւատալիքներու լմբանումն՝ որ ունէին Յոյները այն ատեն։

Հին Յոյներուն լմբանման համաձայն՝ բնութեան մէջ կը գտնուէին ճակատագրական ուժեր և այդ ուժերը դուրս եին մարդեն, ցրուած ամէն կողմ, շրջապատող տիեզերքին մէջ։ Այս պատճառով է որ յունական Ողբերգութեանց մէջ դէր ունին նաեւ ասաւուածներու յայտնութիւնը և Ճակատագիրը, ինքն ալ աստուած, որ խաղի հերոսին ու անոր գործերուն կուայ անպատճախանառու հանգամանք։

Ճէյքսիիր Ողբերգութեան մէջ մացուց նոր սկզբունք մը։ Իր գործերուն մէջ ողբերգական գործողութիւնը առաջ կուգար մարդկային կիրեւու, բաղձանքներու բաղխումն։

Մինչդեռ, նոր թատերգութեան մէջ՝ Հենրիկ Իսայոն, Նորվիկիացի մեծ թատերագիրը, բաղխումի մէջ գրաւ անհան ու լնկերութիւնը, և ողբերգական գործողութիւնն առջացուց Անհատին ու Ընկերութեան մենամարտէն։

Իսկ նորագոյն ժամանակներու մէջ Մեթերլինկ կը փորձէ ողբերգական գործողութեան ազդիւրը ինտուել մարդուն ներքին գիտակցութեան, անոր ներքին գոյութեան, մենասւոր էութեան մէջ։ Մարդուն ներքին ուժերն են որ կը բաղխին կամքին և առաջ կը բերեն ողբերգութիւն, տռամ։ Փորձ մըն է ասիկա գեռ, բայց փորձ մը՝ որ անկասկած սլատի մշակուի առաջիկային աւելի լայնօրէն ու աւելի մնծ չափերով։

Ինչպէս կը տեսնուի, դարերու ընթացքին՝ փոփոխու-

թեան ենթարկուելով մարդկային հաւատալիքները, ընկերային կազմը, ըմբռնութիւնը ու անոնց հետեւանք՝ մարդկային հոգերանութիւնը,—փոխուած են նաև Ողբերգութեան ստեղծագործման հիմերը։

Եէյքսփիրի ժամանակակից մարդը՝ աղատագրուած ըլլալով միջին դարու կրօնական ազգեցութիւններէն, աղատ ասպարէղ տուած էր երկրային կիրքերուն։ Անհատը, հետեւաբար, այդ դարուն՝ կը ներկայացնայ իրբեւ արտայայտութիւն ուժգին կիրքերու և հգօր բաղձանքներու։ Եւ Ողբերգութիւնը բհմի վրայ ցոյց կուտայ կիրքերու այդ մարտնչումը։

Կուգան նոր ժամանակները, ուր մարդը որոշ չափով աղատած երկրային կրքերու բացարձակ տիրապետութիւնէն, իր առջեւ կը գտնէ ընկերային կարգուարքեր, ընկերային ծանր խնդիրներ՝ որոնց դէմ անհատը կը բաղխի և կ'ընկճի։—այսպէս ամուսնական ու ընտանիքան խնդիրները, սէրը, ժառանգականութեան հարցը, ընկերային կեղծիքը, եւն. եւն. որոնք կը գնեն Ողբերգութիւնը ուրիշ հիմներու վրայ։ Օրինակ, Աղքասանդր Տիւմայի և նման ժամանակակից թատերագիրներու գործերը։

Տամնըններորդ դարու մարդը իր դէմ կը գտնէ հասարակութիւնը, որ կը կաշկանդէ, կը նեղէ, կը ջլատէ ու կը խորտակէ անհատը։ Խպարն բեմի վրայ կը հանէ ահա այդ մեծ հարցը և Անհատին ու Ընկերութեան, երկու անհաւասար ուժերու բաղխումին մէջ կը զետեղէ ողբերգական զործողութեան հիմերը։

Մինչ, նորագոյն ժամանակներու մէջ, չնորհիւ հոգերանութեան զարգացման՝ իրբեւ գիտութիւն, մարդը հետզհետէ արտաքին աշխարհէն—ընտանիք, ընկերութիւն եւն։—ինչպէս և իր կիրքերէն հեռացնելով ուշադրութիւնը, զայն կը խորտուղէ իր ներքին էութեան մէջ և հոն կը փնտոէ ու կը գտնէ ներքին ուժերու և կամքին պայքարները, այդ պայքարներէն ստեղծելով նորագոյն ողբերգութիւնը։

Գարսկ Ողբերգութեան յօրինուածքին, հիները կ'ընդունէին իրբեւ կանոն՝ երեք անհրաժեշտ սպայմաններ, — ժամանակի, տեղի և զործողութեան միութիւն, այսինքն, դէպքը պէտք է տեղի ունենար ո՛չ թէ իրարմէ հեռու կամ անջատ ատենաներու, այլ միեւնոյն ժամանակին մէջ, միեւնոյն տեղին վրայ և միեւնոյն զործողութեան ընթացքով։

Սրդի ողբերգութեան մէջ ժամանակի և տեղի միութիւնը պարման չէ երբեք, բայց կը պահպանուի գործողութեան միութիւնը։

Ողբերգութիւնը ծնունդ տուած է Յունաստանի մէջ՝ Դիցաղներգութիւնէն և Քնարերգութիւնէն յիսոյ, և վերջնապէս կազմաւորուած է Մեղական պատերազմներու թուականներուն։ Յունական Ողբերգութիւնը գրեթէ իր բոլոր հրաշակերանները արտադրած է Ե. դարու (Ք. Ա.) ընթացքին, իսկ Դ. դարու սկիզբը (Ք. Ա.) արդէն կը հասնի իր կատարեալ անկման։

Յունաստանի նախնական ողբերգակներն եղան՝ Թէսովիս, Քօրիկոս և Թրինիքոս բանաստեղծները։

Բայց Եսքիլէն է որ կազմաւորեց ողբերգութիւնը, դերակատարներու թիւը վերածեց երկութիւ, կատարկագործեց դիմակները, աւելցուց զգեստներ ու տեսարաննական յարդարանքներ և զարգացուց թատերական գործողութիւնը։ Եսքիլէն իր ողբերգութեանց միջնոցվ բեմի վրայ հանեց կրօնական բարձր յցացումներ, իրարու դէմ բարձրացնելով մարդկային աղատութիւնն ու ճակատագրական անխորտակի գործութիւնը։

Սոփոկլէս ամբողջացուց Եսքիլէսի գործը, ողբերգութեան մէջ աւելցնելով երրորդ գերակատար մըն ալ և եղանակաւորելով աւսարանական յարդարանքը. զարգացուց գործողութիւնը և աւելի կենդանութիւն տուաւ արամախօսութեան։ Սոփոկլէս, իր ողբերգութեանց մէջ, նախապատութիւնը առաւալ մարդկային հետաքրքրութեան և նկարագիրներու վերլուծման, — հին հէքեաթներէն հանելով լարսյական մեծ դասեր։

Սովորվէսն յետոյ եկաւ Եւրիսպիդէս՝ որ ջանաց վերանորոգել ողբերգութիւնը՝ նիւթերու զանազանութեամբ, փիլիսոփայական վճռուներու գործածութեամբ, կիրքերու նկարելու արուեստն մէջ իր ներմուծած իրավաշառութեամբ։

Հոռմէական Ողբերգութեան գոյութիւնը անձանօթ միացած էր երկար ատեն, որովհետեւ իր արասագրած գործերը ժամանակի ընթացքին մէջ կորուսափ մասնուած էին։ Հին հեղինակներն են որ յիշատակութիւն կ'ընկն անոր նկատմամբ և ծանօթ են միայն հատակոտրոներ, որ մէջ բերուած են կիրկերոնի և ուրիշներու կողմէ։ Բայց ընդուներով այն հաւասառմը, որով կիրկերն կը յայսարարէ թէ «Հոռմէական ողբերգութիւնը մէկն է Հոռմի աղդային փառքերէն», սէտք է հնդագրի թէ ժամանակի աւերիչ անցքերը զրկած են մեզ հոռմէական հանձարի կարեւոր սակագագործութիւններէն։ Հոռմէական ողբերգութեան նախակարապեան է եղած Լիվիուս Մադրօնիկոս՝ որ բաւականացած է թարգմանելով յունական ողբերգութիւնները։ Ազգային նկարագրիք կը շնչառուի Լիվիուսի մէջ, թէեւ աս եւս թարգմանիչի զերն ունի միայն։ Էնմիտու, Պագութիւնու և Աստիւտու են որ իրավէս արժանի են ողբերգակ բանաստեղծի անունին։ Հոռմէական ողբերգութեան լաւագոյն շրջանն եղած է Գ. դարէն մինչեւ Ա. (Ք. Ա.)։

Ֆրանսայի թատերական սրամութեան մէջ Ողբերգութիւնը կը գրաւէ պատուայ տեղերէն մէկը։ Ֆրանսական Ողբերգութիւնը ծնունդ առաւ այդ պահուն՝ երբ Վերանութեան աղդեցաւթեան առակ սկսած էր հինը ընդօրինակելու շարժումը։ ԺԶ. դարը խարիսափանքի շրջան մէն է սակայն, ուր երեցած ողբերգութիւնները պարզ ընդօրինակութիւններ են կամ նմանողութիւններ հինին, առանց ճշմարիտ արժանիքի։ Ժէ, դարուն սկիզբը Աղեքսանդր Հարսի, հեղինակ ողբերասան միանգամայն, կը յաջողի կեանք ներշնչել արուեստական այդ թատերգութեան, բայց չարտադրեր հրաշակերտ

մը, մինչեւ որ կուգայ Թօրնէց՝ տալով իր գլուխ-գործոցը, Սիսլ, որուն կը յաջորդեն ապա իր Հօրասը, Կիննան, Պոլիկը, Պումպէն, Նիկօմէսը և ուրիշներ։ Ֆրանսական ողբերգութիւնը կը գանէ իր ձեւը։ Թօրնէցին հաւասար բարձրութեան վրայ կը կանգնի նաև Ռամն՝ իր Անտուման, Երիտարիես և այլ գործերով։

Վերանութեան մեծ շարժման առակ է որ Իտալիան և կը մշակէ Ողբերգութիւնը, որուն բարձրագոյն ներկայացուցիչը հանդիսացաւ Ալֆիերին՝ իր Վիրնինի, Օգրավի, Ֆիլիք Բ., և այլ գործերով։

Գերամանիան Ժէ. դարուն է միայն որ կը սկսի ողբերգութեան իր նախակորձերը։ Նախ աեղի կ'ունենան յւնական ողբերգութեանց թարգմանութիւնները, ապա ֆրանսական արտւեստ կը սկսի ակրապեառզ դառնալ գերմանական ողբերգութեան վրայ։ Լէսինկ եղաւ որ ջանաց գերման Ողբերգութիւնը ազատել ֆրանսականին ներգործութենէն։ Լէսինկէն յետոյ կուգան Կէօմէ ու Շիլիք՝ իրենց գործերով։

Անգլիական ողբերգութեան հանձարեզ ներկայացուցիչն է Շէքսպիր, որուն գործերը մինչեւ այսօր ալ կը ներկայացուին համաշխարհային բեմի վրայ ու կը մնան որպէս հոկայ հրաշակերաններ։

Ինչպէս կ'երեւի, հին Հայաստանի մէջ թատրերգութիւնը նշանակելի վարդապետական չէ կրցած համար աղդային ինքնաւրգութեան և արգասաւորութեան անսակէտավ։ Կը յիշուին Ցուցի սննուանով տեսակ մը ժողովրդական ներկայացումներ, որ աեղի կ'ունենան եղաւը տօնական օրերու մէջ։ բայց, ասոնք շատ նախական խաղեր եղած ըլլազ կը թուին, առանց խական թատրերգութեան մը հանգամանքը կրելու։ Օապր պատմագիրներու վկայութեան համաձայն, յւնարէն լեզուավ ներկայացումներ կը արուէին Ցիզրան Բ. ք. պալատին մէջ։ անոր Սրաւաւզա որդին ալ զրած է ողբերգութիւններ։ Ինչ որ ալ րլաց սակայն, ճշմարտութիւնն ա'յն որ իթէ բարձր թատրերգութիւնը բոլորապին օտար չէր գէթ հայ արքունական շրջա-

նախներուն, բայց և այնպէս ժողովրդական կեսանքին մէջ տեղ չէ ունեցած և ինքնաստիպ մեծ դրոշմ չէ կրած :

19րդ դարու կէսէն հետք է որ հայ գրողները կը սկսին մշակել թատրոնական սեռը, դիմաւ որաբար նիւթ առնելով պատմական անցքեր ու դէմքեր, և ներկայացնելով զանոնք Պոլիս ու Կովկաս : Թրքահայ թատրոնագիրներ հետեւած են առ հասարակ դասական գրողներուն, ինչպէս նաև ոռմանթիգներուն, արատագրելով ընդհանրապէս արուեստական, կողծ ու բռնազբօսիկ դորձեր . այսպէս են առա նարգէի, Պ. Դուրիհանի, Թէրզեանի և Պէշիկթաշլեանի թատրոնութիւնը Թուրքիոյ մատորականութիւնն առջեւ, սկսած 1890 թուրկանէն, վերջնապէս կը փակէր թատրոնը և անկարելի կը դարձնէր թատրոնութեան մշակումը ժամանակակից թրքահայ գրականութեան համար, — Կովկասի հայութիւնը, համեմատաբար աղատ քաղաքական կաշկանդումներէ, կը յաջողէր արտադրել Սունդուկիանցի, Շիրվանզատէի, Ահարոնիանի, Վ. Փափազեանի և ուրիշներու միջոցով կինդանի, տաք և հարազատ հայ թատրոնութիւն մը :

Բ.—Տռամին մէջ եւս, ինչպէս Ոլլերգութեան մէջ, զօրաւոր կրքեր են որ կը բաղմին իրարու, բայց նուազ զօրաւոր կրքեր, ասկէ զատ, մինչդեռ Ոլլերգութիւնը կը վերջանայ անպատճառ աղէտով մը, Տռամին համար, այդ՝ բացարձակ պայման մը չէ :

Տռամը ծագում առնելով հին դարերու Յունաստանի մէջ, անցաւ միջն դարը Եկեղեցին միջոցով և հետպհետէ գտաւ իր որոշ ձեւը Փիէր Քօրնէլի և Մօլիէռի բայց ճամբով : Անդիոյ մէջ էր միայն որ Շէյքսփիր Տռամը պատշաճեցուց Անդիոյ աղքային նկարագրին, զայն դարձուց աւելի ազատ ու անկաշկանդ, բնիմի վրայ հանելով ամէն տեսակ անձնաւորութիւններ, այնպէս ինչպէս կեանքը կը պարունակէ, և շարժման մէջ դնելով մարդկութեան կրքերը : Շէյքսփիրի հետեւողներն եղան Պէն Ճօնարն, Պօմօն և Ֆլէքր, Տրայուն և Ատտիսը : Քալտէրոն Սպանիոյ մէջ, հետեւեցաւ Շէյքսփիրի

թէօրիին, անոր վրայ աւելցնելով նաև հին ձակասագրականութիւնը՝ որ փոխ առած էր Յունաստանէն : Քալտէրոն եղաւ պետք դպրոցի մը, որ բացաւ սպանիական թագունին ու աղգային Տռամին համար խիստ փայտուն շրջան մը :

Թրամապայի մէջ Տռամի մասին կատարուած խարիսխանքները՝ ենթարկուելով խիստ քննադատութիւն, տուին այն արդիւնքը որ պատճառ դարձան սահմանելու արուեստին յեղափոխութիւնը, առաջ բերելով գերմանիոյ մէջ իսկական Տռամը : Լէսինկ գերմանացին հետեւելով Տիարոցի տեսութեանց, զանոնք կիրարիկց իր շարք մը գործերուն մէջ և ունեցաւ իրեն հետեւող աշակերտներ : Ընթանալով լէսինկի գծած շաւզէն՝ կէօթէ գրեց իր մէկ քանի գործերը : Ապա եկաւ Շիպէր, որ շատ աւելի հետեւող եղաւ Շէյքսփիրի ուղղութեան :

Այսպէս, Շէյքսփիր, Քալտէրոն և Կէօթէ արդէն լուսարանած էին Տռամին իսկական գաղտնիքը, որոնցմէ հաք Վիքթոր Հիւկո իր կողմէ սահմանեց զայն հետեւեալ կիրովլ . «Տռամին յատկանիչն է իրականը . իրականութիւնը առաջ կռւգայ երկու ափարներու, վսեմին և անհնեթելին շատ բնական զուգախառնութենէն, որ զիրար կը խաչաձեւեն Տռամի մէջ՝ ինչպէս որ կը խաչաձեւեն կեանքի և ստեղծագործութեան մէջ» : Վիքթոր Հիւկո գրեց իր Էրնանին, Ռիւլ Պլասը, Արեան կը զբունուն, և իր շուրջը համախմբեց ոռմանթիգ դպրոցի բոլոր անուանի դէմքերը :

Ականտինաւեան գրականութեան մէջ Տռամին ներկայացուցիչ մեծագոյն դէմքերն են՝ Իսպըն, Պիյորօնսօն, Պանզօն և Տրախման :

Գ.—Կատակերգութիւնը շարժման մէջ կը գնէ, ծիծաղաշարժ եղանակով մը, նկարագիրներ, բարքեր և հանրային կեանքի իրողութիւններ : Կատակերգութեան մէջ իրարու չեն բաղմիր ուժիղ կրքեր և խաղը չի վերջանար աղէտով : Մինչ Ոլլերգութեան էութիւնը կը կազմէ ծանր թափանցութիւնը, Կատակերգութեան նպատակն է զուարթութիւնը, կատակը,

հեգնութիւնը : Ողբերգութիւնը մարդկային մոտածման ու զգացումներուն խեղճութիւնը կը պատկերացնէ՝ հանդէպ ափեզերական օրէնքներու , իսկ կատակերգութիւնը՝ մարդկային յիմարութիւններն ու թիւներու : Ողբերգութեան մէջ հերոսը կը կրուի տիեզերական ուժերուն դէմ , իսկ կատակերգութեան մէջ , մարդոց ակարութիւններն ու ախմարութիւններն են որ ծաղրի տուարկոց կը դառնան : Ողբերգութեան հերոսը կ'ինայ պարտուած՝ աշխարհի օրէնքներաւն առջեւ՝ մինչ ընդհակառակը , կատակերգութեան հերոսը ի՞նք է անմիտը՝ որ նպաստակը ունենալով կրուիլ մարդկային թիւութեանց դէմ խորամանկութեամբ կամ ճարտարութեամբ , կը դադրդիցնէ այդ կուիւը այն իսկ վարկեանին՝ երբ անոր գիտակդառնութիւնը կ'ունենայ :

Կատակերգութեան նիւթը պէտք է առնուի անսպայման ներկաի իրական կեանքէն : Անոր մէջ ոչ միայն խօսքերը պէտք է ըլլան զաւեշտական ու ծիծաղաշարժ , այլ և մոքերն ու գործերը :

Յունական կատակերգութեան ծագումը թագուած է մթութեան մէջ . միայն սաշափ ծանօթ է որ սնիկա սիրտ կապ ունէք բագոսի պաշտամունքին հետ : Կատակերգութիւնը նախ երեւցաւ Պերպանէսի մէջ , ապա փոխադրուեցաւ Ատափեկէ և մանաւանդ Սիլվիա : Սակայն Սթէնքի մէջ էր որ կրոցաւ զարգանալ , ունենալով երեք շրջաններ . 1. Հին Կատակերգութեան շրջանը՝ որ կը սկսի 460ին (Ք. Ա.) , ունենալով յատկապէս ներկայացուցիչ Արիաստիանը : Այս շրջանի Կատակերգութիւնը նիւթ իրեն՝ հանրային գործերու վերաբերդութիւնը ունի կատարելով , տեսակ մը , վիճականական այն բող ինդիրները , կատարելով , տեսակ մը , վիճականական այն գոր կը կատարեն մեր ժամանակին մէջ թերթերը , կառերը զոր կը կատարեն մեր ժամանակին մէջ թերթերը , կատակերգութիւնը ոգեւորուած , կրքոտած կուսակցական ոգիով , կը ներկայացնէ հանրային անձնաւորութեանց ծաղրառութիւնը , կը ներկայացնէ հանրային անձնաւորութեանց ծաղրառութիւնը : 2. Միջին Կատակերգութեան շրջանը , որ կը ներկարները : 3. Միջին Կատակերգութեան փոխանցման մէկ վիճակը , կայացնէ Հին կատակերգութեան փոխանցման մէկ վիճակը , կը զբաղի անձերով , այլ աւելի շատ՝ բարքերով և դիքի

ցաբանական նիւթերով : 3. Նոր Կատակերգութեան շրջան , ուր Յունաստան կորսնցուցած է իր անկախութիւնը , անհետացած են ժողովրդապետական կարգերը , օրէնքներն ու ազատութիւնը , աեղի տալով տիրող Մակեդոնացիներու բիրտու կամացական իշխանութիւնն , որնք արգիլած են ուեէ կերպով ծաղրել կամ հեգնել իշխանութեան ներկայացուցիչները , հանրավին մարդիկը : Այս պատճառով աղ կատակերգութիւնը կորսնցուցած է իր կենդանութիւնը և կենաւնակութիւնը , դառնալով պարզապէս ժամանակակից բնդհանուր բարքերու երգիծանքը . իր առարկաներն են՝ ընտանիքի զաւակը , խորամանկ գերին , պորտաբոյծը , ամուսնութիւնը , են . : Այս սեւին հոչակաւոր ներկայացուցիչն եղած է Մէնանարոս :

Հոռմէական կատակերգութիւնը չունի որոշ ինքնասիւղութիւն մը , այլ պարզապէս հետեւողութիւնը կամ նմանողութիւնն է յունականին :

Իտալիոյ մէջ կմնոնաւոր կատակերգութիւնը առաջին անգամ ներկայացուեցաւ Լիոն Փ. Պապին բարեկամ կարտինալ Տօվիլո աէ Պիպափինայի կողմէ . յետոյ եկան Մաքիավէլ , Արիսթօ , Արէթին և ուրիշներ : Ժամանակակից գլխաւոր կատակերգակ գրազներն են՝ Քօսա , Ճիաքոզա , Փ. Ֆլերարի , Քավալօթիի , Թորէլի , են . , են . :

Սպանիոյ մէջ կատակերգութիւնը զարգացած է բոյորովին տարբեր ուղղութեամբ մը . ուզած է ժողովրդական միալ , այս պատճառով զոհած է շատ մը բաներ՝ ինչպէս , բարքերու պատկերացում , նկարագիրներու ուսումնականութիւն և նոյն իսկ ձշմարտանաւորթիւնը , որպէս զի ըլլայ զրոսեցուցիչ և խանդակառող : Սպանիական կատակերգութիւնը կազմուած է ամբողջովին էնթրիկով , կնճռոսաւթիւնով (imbroglie) , արկածախնդրութեամբ և սուսերամարատութեամբ : Կարգ մը գրողներ , սակայն , ջանացին Փիլիպպոս Բ. ի օրով , գարձնել կատակերգութիւնը աւելի կատարեալ և փորձեցին յունական ձեւին ընդօրինակութիւնը : Բայց այս փորձերը մնացին սեղմ շրջանակի մը մէջ , մինչ ժողովուրդը հե-

աեւեցաւ իր ազգային կատակերգութեան։ Ժէ. դարուն է որ կուգան սպանիական կատակերգութեան մեծ դէմքերը՝ Սէրվանթէս, Լօփ տէ Վէկա, Քաղաքօն, Ալարքօն և ուրիշներ, որոնց ներգործութիւնը կրած է նաև այս շրջանի ֆրանսական գրականութիւնը։ Ժէ. դարուն ձիշտ հակառակ երեւոյթն է որ կը պարզուի. սպանիական կատակերգութիւնը կը կորսնցնէ իր ներգործական դերը և ինք կը սկսի հետեւիլ ֆրանսականին։

Ֆրանսան, նոյն իսկ միջին դարուն, ունէր կատակերգութեան իր ազգային մէկ ձեւը՝ Ֆարսը. բայց իր ճշմարիտ կատակերգութիւնը ժԶ. դարուն է որ ծնունդ կ'առնէ, աղդուելով իտալականէն։ Ժէ. դարուն, արդէն կ'երեւան իր մեծատաղանդ կատակերգակնուրը, Քօրնէլլ ու մանաւանդ Մօլիէո՝ որ 1660-1673ին բացարձակ տէրն եղաւ թատերաբեմին։ Մօլիէո ջանաց հետեւիլ բնութեան միայն և խնդացնել այնպիսի բաներու վրայ՝ որոնց խորքին մէջ չատ աւելի ողբերգութիւն ծածկուած է։ Մօլիէո կը զննէ մարդը, և առանց շատ հոգ ընկուտ խաղին էնթրիկներուն, կուտաց իր ժամանակի ափարքներուն՝ ընդհանուր տարողութիւն մը, միախառնելավ բարքերու և նկարագրի կատակերգութիւնը իրարու հետ։ Լուի ԺԴ. ի շրջանին վերջաւորութեանը մէջ կը փայլին երեք կատակերգակ մեծ դէմքեր՝ Ռէնեար, Տանքու և Լը Սաֆ։ Պօմարչէ կը խտացնէ իր բոլոր նախորդներուն՝ իտալական, սպանիական և ֆրանսական կատակերգութեանց էռեթիւնը և իր արձակ գործերուն մէջ կուտաց ժամանակակից կատակերգութեան ձեւը։ Իրմէ ետք ֆրանսական կատակերգութիւնը կը մտնէ անկումի շրջան մը՝ որ կը տեւէ մինչեւ 1850 թուականը, ուրիշ ետք կը սկսի դարձեալ կենդանանալ, նիւթ ունենալով իրեն՝ բարքերը և ընկերային գաղափարներ։ Ժամանակակից ֆրանսական կատակերգութեան նշանաւոր դէմքերն են՝ Սարտու, Հալէվի, Էտմոն Ռուսթան, Պէրժըրա, եւն. եւն.։

Անգլիոյ գրականութեան մէջ՝ Շէքսպիրէն առաջ գո-

յութիւն ունեցած են միայն կոյտ զաւեշաներ, առանց ճշշմարիտ արժէքի։ Շէքսպիր որքան հանձարեղ ողբերգակ, երեւան կուգայ նաեւ իրեւու մեծ կատակերգակ՝ իր Վենետիկի Վանառականին, Բնեկացած Մեգերային և այլ գործերուն մջ։ Իր ժամանակակիցներէն Պէս ծօնաըն, յետոյ Պօմանթ և Ֆլէչըր ցոյց կուտան մեծ կարողութիւններ, բայց ընդհանրապէս հետեւող են սպանիական կատակերգութեան և շատ փոխառութիւններ ունին անկէ։ Դար մը վերջ կուգայ Քընկրէվ՝ որ կը հետեւի Մօլիէուի այս շրջանէն սկսեալ անգլիական կատակերգութիւնը իր ինքնատպութենէն կը կորսնցնէ ահագին բան, թէեւ Ֆիլտինավի Ազահը և Կոլտամիթի Պարզամիթը, թատերական հիւսուածքի տեսակչտէն, ունին շատ արծէք. կ'արժէ յիշատակել նաևւ Քըմպրըէնտ և Շրայտէն։ Իսկ նոր ժամանակներու մէջ անգլիական բնմին վրայ շատ աւելի տեղ կը բռնին ֆրանսական կատակերգութեանց ներկայացումները։

Գերմանիոյ մէջ, միջին դարէն անմիջապէս ետք, առաջն անունը որ լսուած է իրիւ կատակերգակ՝ Նիւրէմպէրկցի կոչկակար Հանս Զաքսին անունն է, հեղինա՞կ բազմաթիւ կատակերգութեանց։ Ժէ. դարուն՝ Անարէաս Կրիփիուս յաջող կերպով մշակեց երգիծական կատակերգութիւնը, որինէ ետք Ե. Ե. Շլէկէլ և Կէլէրտ ջանացին մրցիկ Մօլիէուի հետ։ Այս շրջանին ֆրանսական ճաշակն է որ կը տիրապետէ, նիւթի տեսակէտով, գերման կատակերգական բնմին վրայ։ Լէսինկ եղաւ, ինչպէս ըսինք, իր Մինա Տը Պարնիայմով՝ ազգային թատրոնին վերանորոգիչը, ճամբայ բացողը Կէօթէի, Շիլէրի առջեւ։ Մեր օրերուն մէջ ալ թէւ մեծ տեղ մը կը գրաւեն, գերմանական բնմին վրայ, ֆրանսական կատակերգութիւնները, բայց գերման հեղինակներ ալ՝ ինչպէս Ե. Վիխէրթ, Վիլպրանտ և Փաուլ Լինտառ արտադրած են ինքնատիպ գործեր։

Հայ գրականութիւնը՝ որքան հարուստ չէ թատերական գրուածքներով ընդհանրապէս, աւելի ևս չքաւոր է կատա-

կերգութեան կողմէ մասնաւորապէս : Հակառակ անոր որ Կովկասի հայութիւնը, ժամանակակից շրջանին մէջ, շատ աւելի բախտաւոր հզած է թատրոնի տեսակէտով, չէ կրցած տալ երբեք կատակերգութեան արժանի գործեր : Յ. Պարոնեանն է որ փորձած է այդ սեռը և նորերուն մէջ ալ Երուանդ Օտեան և Միք . Կիւրձեան :

Օփերան եւս մաս կը կազմէ թատրերգութեան սեռին : Օփերան թատրերգութիւն մըն է, որուն բառերը ո՛չ թէ կ'արտասանուին, այլ կ'երգուին և որուն մէջ երաժշտութիւն ու բանաստեղծութիւն միացած են իրարու : Օփերային արժէքը ո՛չ այնքան թատրերգութեան մէջ կը կայանայ, որքան երաժշտութեան . իր նպատակն ու էութիւնն է երաժշտութիւնը, թէև Վահնէք հաւասար կարեւորութիւն տուառ թէ թատրերգութեան և թէ՛ երաժշտութեան, ինքն իսկ, որպէս բանաստեղծ, գրելով կարգ մը Օփերաներ, որոնց մէջ հաւասար չափով խնամք տարուած է նաև թատրերգութեան արհեստագիտական մասնրուն :

Օփերան կը բաժնուի շատ մը տեսակներու . ինչպէս՝ Լուրջ Օփերան, որ իր Լութեամբ նման է սղբերգութեան կամ տուամի, Կատակերգական Օփերան, որ կատակերգութիւն կը պարունակէ . Օփերէր՝ որ կը բաղկանայ շատ հասարակ բնաւորութիւն կրող անկապ տեսարաններէ . Մելօտրամբ, որ կը բաղկանայ տեսարանէ մը, ուր ոտանաւորին արտասանութիւնը կամ ճաւախոսութիւնը տեղի կ'ունենայ երաժշտութեան ընկերակցութեամբ :

## ԹԱՏՐԵՐԳՈՒԹԵԱՆ ՅՈՐԻՆՈՒԱԾՔԸ

Հին յոյները թատրերգութիւնը կը բաժնէին սովորաբար երեք մասի, մինչդեռ ժամանակակից թատրերգութիւնները բաժնուած են առ հասարակ հինգ արարուածներու . այս կանոնը, սակայն, բացարձակ չէ շատերուն համար : Այսպէս, սովորութիւն եղած է,

Ա. Արարուածին մէջ դնել խաղին յառաջաբանը :

Բ. Արարուածին մէջ երեւան բերել խաղին հանգոյցը :  
Գ. Արարուածին մէջ գործողութիւնը հասցնել իր զարգացման գագաթնակէտին :  
Դ. Արարուածին մէջ երեւան դնել իրադարձութիւնը :  
Ե. Արարուածին մէջ առաջացնել աղէտը կամ լուծել խաղին հանգոյցը :

## ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԵԱՆ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՍԵՐԵԲ ԵՐԳԻՃԱՆՔ — ՀՈՎՈՒԵՐԳՈՒԹԻՒՆ — Առակ

Կան անտարակոյս Բանաստեղծութեան շատ մը երկրորդական սեռեր, որոնցմէ կ'արծէ յիշատակել Երգիճանքը, Հովուերգութիւնը և Առակը :

Եթէ դիւցազներգութիւնն ու քնարերգութիւնը կը ցոյլացնին մարդկային բնութեան ազնիւ պատկերները, եթէ ողբերգութիւնն ու տուամբ կը ներկայացնեն զարհութելի կիրքերով մոլորած հոգիներ, զո՞հ ճակատագրին — նոյն արուեստը, Երգիճանքի միջոցով, կը վերակենդանացնէ իրենց մասնայտուկ յատկանիշներուն մէջ, ստորին տիպարները : Դարձ դար, սերունդէ սերունդ կը փոխուին բարքերը, իրարու կը յաջորդեն նորաձեւութիւնները, և մոլութիւններն ու ծիծաղելի կը զգենուն զանազան երեւոյններ : Երգիճաբանը օրը օրին կ'ապրի այն բոլոր՝ ինչ որ իրեն կը սերէ մարդոց և իրերու շարժումը : Անիկա հարկադրուած է չառանձնանալ կեանքէն, չմեկուսանալ իր խոկումներուն մէջ, այլ մտնել ամբոխին, հասարակութեան մէջ՝ զիտել բարոր թերութիւնները, նախապաշտումները, կեանքի բոլոր ծաղրելին և իմադալ անոնց վրայ :

Երգիճանքի ճշմարիտ հայրենիքը Յունաստանէն աւելի խոալիան եղաւ : Հոռմայեցին բնածին հակում մը ունի դէպի երգիճանքը, հակում մը՝ ըմբռնելու ամէնսափոքը ծաղրելի բաները և զանոնք կարկառուն գիծերով դուրս ժայթքեցնելու : Եւ յետոյ, ինչպէս յայտնի է, հոռմայեցի ժողովուրդը հոչակաւոր է պերճախօսութեան մէջ . արդ երգիճական բանաստեղծութիւնը էապէս հրապարակախօսական է . ատենաբանա-

կան, փաստաբանական հրապարակային ճառ մըն է ան՝ այս կամ այն հակառակորդին դէմ, նպատակ ունենալով ցոյց տալ այդ հակառակորդին սխալները, խարդախութիւնը կամ ստորնութիւնները և այսպէս դրգուել անոր հանդէպ ատելութիւն ու արհամարհանք: Երգիծանքը, այս պատճառով, մշակուեցաւ՝ իրին քաղաքական զէնք, Հռոմի ֆօրումի հրապարակին վրայ ուր տեղի կ'ունենային քաղաքային ատենախօսութիւններն ու վիճաբանութիւնները: Եյսօր երգիծանքը նոյնպէս պերճախօսութեան ամէնասուր զէնքերէն մէկն է, բայց գործ կը դրուի նաև կեանքի բոլոր կողմերուն համար, ծաղրելու, հեգնելու և արհամարհանքի ենթակայ ընելու ինչ որ մարդկութիւնն ունի տգեղ ու ստոր:

Ժամանակակից հայ գրականութեան մէջ թրքահայերն են, որ, Երգիծանքի տեսակէտով, ունին բացարձակ գերազանցութիւն Ռուսահայերու վրայ: Մեր գլխաւոր երգիծաբաններն եղած են՝ Յ. Պարոնեան, Ե. Օսեան, Յ. Ալփիար, Ա. Փանոսեան, իւրաքանչիւրն ունենալով սեռին մէջ իր առանձնայատուկ ուզգութիւնը:

Հովուերգութիւնը ծնունդ առած է դիւցազնական շրջանէն ետք, երբ կը սկսի խաղաղ անդէորդութեան և երկրագործութեան կեանքը՝ արփալից երկնքին տակ և կանչազարդ դաշտերուն մէջ: Հովուերգութիւնը կ'երգէ դաշտային, հովուական կեանքը, ամէն ինչ որ մաս կը կազմէ այդ կեանքին, — հովիւները, հօտը, բնութիւնը, անոնց քաղցրութիւնը ու անոնց խորհուրդը: Կ'ըսուի թէ նախնական հովուերգակ բանասաեղծներէն ամէնէն տաղանդաւորը ապրեցաւ Սիկիխոյ մէջ, որուն անունն է Դիօրնոս: Բայց իր և իր քերթուածներու հերոսին, Դափնիսի, անունները միայն հասած են մեղի: Դափնիս, հովիւ մըն էր որ սիրականն եղաւ յաւէրժահարսի մը և որմէ սպաննուեցաւ նախնածի նոպայի մը մէջ: Դիօրնոս կ'երգէ թշուառ հովիւնը դժբախտութիւնը: Եյսպէս ուրեմն, առաջին երգը որ արտասահած է մարդկային շրթունքը, եղած է սուգի երգ մը:

Հովուերգութիւնը չի պասկանիր սակայն խաչնարած և գեղջկական կեանքի շրջաններուն միայն. անիկա ծաղկեցաւ նաև քաղաքակրթական բարձր շրջաններու մէջ, ինչպէս և այսօր իր տեղն ունի բոլոր ազգերու գրականութեանց մէջ, — որովհեանեւ, քաղաքներու տեհնդային կեանքը իւեղգուած տուներու, գործարաններու, բարդ քաղաքակրթութեան մը յուզումնալից մեքենականութեան մէջ՝ կարօտը կը քաշէ բնութեան հանդարտ և խաղաղ քաղցրութիւններուն, արեւին, լոյսին, լեռներուն և գեղջկական պարզութեան անդորրացումին:

Հին գրականութեան մէջ Վիրդիլիս կը միայ անմահ վարպետը հովուերգութեան:

Ժամանակակից հայ գրականութեան մէջ՝ հովուերգութիւնը մշակած են՝ Խրիմեան, Յ. Թումանեան, Ա. Խաչական, Ա. Յարութիւնեան, Դանիէլ Վարուժան և ուրիշներ:

Առակին ծագումը ծածկուած է ժամանակի մթութեան մէջ, բայց հաւանական ամէնամեծ հնթագրութիւնն այն է որ՝ Սրեւելքն եղած է անոր ծննդավայրը: Առակը ուրիշ բան չէ եթէ ոչ այլաբանութիւն մը, այսինքն բան մը արտայացտեղ այն ձեւով՝ որ ուրիշ բան մը հասկցուի անով. անիկա տեսակ մը պատկեր է, տեսակ մը հանելուկ՝ որուն ներքին նշանակութիւնը հարկ է ըմբռնել: Արդ, Սրեւելքի ժողովուրդները առանձնայատուկ ճաշակ մը ունին՝ մաքի այս տեսակ ճկուն փորձերու համար. անոնց երեւակայութիւնը շատ կ'ամսորժի այդ փորձերէն. Սրեւելքցիները կը սիրեն իրենց մտածումները ներկայացնել հանճարարուեստ և միանգամայն խորհրդաւոր ձեւերու տակ: Ասկէ զատ, բռնակալութիւնը որ Սրեւելքի պետութիւններուն տիրապետող կողմն է եղած, հարկադրեր է մարդիկը զգուշաւոր ըլլալ ճշմարտութիւնն ու արդարութիւնը խօսելէ համարձակօրէն կամ յայտնապէս: այս պատճառով Սրեւելքի միտքը դիմած է կողմնակի միջոցներու. դիմած է այլաբանութեան՝ կարենալ ըսելու այն, ինչ որ անհնար է արտայացտել բացէ ի բաց: Առակը, իր սկզբնական ծագումով, լեզուն է եղած սորուկին, խօսիլ տալով ճշմարտու-

թիւնները կենդանիներու և անշունչ իրերու շրթունքներով։ Առակներուն մէջ կը խտանայ եթէ ոչ ժողովուրդներու իմաստութիւնը, գէթ փորձառութիւնը։ Օտար յայտնի առակագիններն եղած են՝ Եղովրոս, Լաֆոնդէն, Քոլովլ, հւաղն։ Հայ առակախօսներն եղած են Խիկար, Միխիթար Գոշ, Գաբրիէլ Այվազովսկի, Հ. Քոլովրէ Վ. Քուչներեան, Վահան Վ. Տ. Մինասեան, Ս. Փանոսեան և ուրիշներ։

## ԲԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ ԴՐՈՑՆԵՐ

Ռոմանքիզներ — Պառնասեաններ — Սէմպոլիսքներ

Ֆրանսական Մեծ Յեղափոխութիւնը՝ չխորտակեց միայն միապետական կարգերը, այլ և առաջ բերաւ՝ փիլիսոփայական նոր հայեցքներու ազդեցութեան տակ, որքան ընկերային, նոյնքան առքի մեծ յեղաշրջում։ Մտաւորական այդ յեղաշրջումը անկարելի էր որ չանդրադառնար ինչպէս գրականութեան, նոյնպէս և բոլոր արուեստներու վրայ։ Ահա այդ յեղաշրջման հետեւանքով է որ կազմուեցաւ Ռոմանքիզմը Ֆրանսայի մէջ, գրաւելով 19րդ դարուն մէջ ամբողջ առաջին կէսը։ Ռոմանթիգ կոչուեցան այն բանաստեղծները՝ որոնք ուղեցին խորտակել դասականներու գծած նեղ սահմանները գրականութեան մէջ, տալով անկաշկանդ ազատութիւն քնարերգութեան։ Դասականները կը հետեւէին հիներուն, կ'ընդունէին հին հրաշակերաններու մէջ գործածուած ձեւերը, ոճերը, բացատրութիւններն ու կանոնները իբրեւ անխախտ և բացարձակ պայմաններ, կաշկանդելով այսպէս ձեւի և արտայայտութեան նոր ստեղծագործութիւնը։ Ռոմանքիզմները ահա արուեստի այդ բացարձակապաշտութեան ըմբռնումն և նուիրագործուած ձեւերու շրթային դէմ էր որ ըմբռատացան, անցնելով պայմանագրական կանոններու և ըմբռնումներու բոլոր ցանկապատճերն անդին և առաջ բերելով գրականութան բոլոր սեռերուն, ինչպէս և Բանաստեղծութեան

մէջ՝ արմատական յեղափոխութիւն մը։ Անհատականութեան ոգին էր, պարզեւ դարան փիլիսոփայական ըմբռնումներուն և Յեղափոխութեան, որ կը շրթայագերծուէր, կը հոսէր շատրուանի մը պէս հազար ձեւերով և կը ցցցքնէր իր զգայութիւններն ու յուզումները ազատորէն, անկախօրէն ու սանձարձակ։ Ռոմանքիզմը, ուրեմն, ֆրանսական գրականութեան մէջ նշանակեց երկու բան՝ Ժիսում և հակադրութիւն։ Գրիտում գրական սեռերու համար սահմանուած ընդհանուր և մասնաւոր կանոններու, ինչպէս նաև այն կաշկանդումներուն՝ որ կը սահմանափակէին արուեստագէտին նիւթի ընարութիւն և բացարգութեան եղանակներուն ճաշակը։ հակադրութիւն՝ այն ահասկէտով, որ գասականները իրենց իբրեւ օրինակ կ'ընդունէին հին հեղինակները, իսկ ռոմանքիզները՝ միջին դարն ու օտար գրականութիւնները։

Այսպէս, ֆրանսական ռոմանքիզմները յեղաշրջեցին գրական սեռերը, կանոնները, ճաշակը, լեզուն և տաղաչափութիւնը։ Լեզուն դարձաւ աւելի թանձրացեալ, աւելի զգայուն և նկարչական, տասցաւ աւելի հսկեղութիւն և տուաւ նոյնը կշռտչափութեան։

Ռոմանքիզմի չորս մեծ վարպետներն եղան, ֆրանսական քնարերգութեան մէջ՝ Լամարթին, Ալֆրէտ ար Վինեի, Վիքթօր Հիւկո և Ալֆրէտ ար Միւսէ։

Ռոմանքիզմը, սակայն, օտար գրականութեանց մէջ ունի բոլորովին առարկեր իմաստ, և յաճախ կը նշանակէ վերածնութեան շրջանը։

Հայ քնարերգութեան մէջ, իբրեւ ռոմանքիզմի հանձարեկանը կայ։

Պառնասեան դպրոցը կազմուեցաւ, նոյնպէս Ֆրանսայի մէջ, ընդդէմ Ռոմանքիզմի։ Պառնասեանները, որոնց զեկավարներն եղան Թէօֆիլ Կոթիէ, Պոտլէս, Լըքօնթ ար Լիլ և ար Պանլիլ, կը յայտարարէին թէ՝ հարկ է կուռիլ ռոմանքիզմներու «ես»ի լալկանութեան և անոնց զգացումներու և

զգայութեանց անհեթեթ ծայրայեղութեան դէմ. հարկ է որ բանաստեղծութիւնը դաւնայ նոււազ անձնական և ըլլայ շատ աւելի իմացական: Պառնասեաններուն նշանաբանն էր «արուեստը արուեստին համար», այս պատճառով անոնց նպատակն եղաւ ձգտի ձեւի, գրական արուեստի կատարելութեան, ջանալով հաւատարմօրէն ներկայացնել որքան ձեւերու և գոյներու վերաբաղրումը, նոյնքան գաղափարներու տրամաբանութիւնը: Բայց իրենք եւս մէկ ծայրայեղութենէն ինկան ուրիշ ծայրայեղութեան մը մէջ, իրենց գործերը եղան մէկ գուրա: Պառնասեան բանաստեղծութեան առաջին փորձը, հայ գրականութեան մէջ, բրաւ Ա. Զօպանեան, հակազդելով գուրեանական լալկանութեան որտիրապետողն էր մինչեւ այն ատեն հայ քնարերգութեան վրայ:

Սէմայոլիս, խորհրդանշանապաշտ բանաստեղծները՝ պաշտապանեցին այն սկզբունքը թէ ճշմարիստ բանաստեղծութեան նպատակն ըլլալու է թարգմանել այն ինչ որ հոգին կը պահէ իր մէջ ամէնէն խորունկը և գրիթէ անգիտակցօրէն: Սէմայոլիստական հոսանքը հակադիր շարժում մը եղաւ Պառնասեաններու կարծը, մետաղային և մարմարեայ ձեւերուն: Պատմական կամ բարացուցական պատկերները, ճշգրիտ և գրեթէ հաստատուն բնանկարները, գիտական և փիլիսոփայական ճառերը, վերջապէս բոլոր առարկայական և անանձնական բանաստեղծութիւնը՝ որ մշակուեցաւ Պառնասեաններու կողմէ, դարձած էին այլեւս ձանձրավի: Նոր բանաստեղծները կ'ուղելին վերադառնալ նորէն իրենց հոգեւկան, ներքին յուղումներու աղբիւրին, բայց երբեք միտք չունէին վերակենդանացներու ուումանթիզմը: Նոր շարժման կողմնակիցները կը պաշտպանէին այն փիլիսոփայական թէզը թէ՝ իրերը գոյութիւն չունին առանց մեր զգայութեան, կամ ուրիշ խօսքավ, անոնք կ'ըմբռնենք մեր զգայութեանց միջոցավ, իրերը մեր մէջ են, իրերը մնաք ենք: Բնութենէն մարդու մը ստացած պատկերը ուրիշ բան չէ՝ եթէ ոչ նոյն մարդուն մտքի կեանքն իսկ. մարդուն եսը՝

ինքն է որ կը զգայ, ինքն է որ կը գտնէ զինք իրերուն մէջ: Երբ ևս կը նկարագրեմ իմ տեսած բնակարաններս իրենց նրբերանգներուն մէջ՝ զոր կը աւսմնեմ, երբ ևս կը հաւաքեմ իմ ուսանաւորիս մէջ հատակոտարները այն իրերուն՝ որոնք կը գոյակցին կամ զիրար կը քաշեն իմ մտածմանս մէջ, ուրիշ բան ըրած չեմ ըլլար, եթէ ոչ պատմել իմ հոգիիս գաղտնիքը, ըսել չըթունքներուս վրայ իմ զգացած կեանքի համը և ըսել տակաւին թէ ի՞նչպէս մարդկային ճակատագրի օրէնքները կը բեկրեկին իմ անհատական եղականութեանս մէջ: Ամբողջ բնութիւնը ուրիշ բան չէ՝ եթէ ոչ իմ էութեանս և իմ կեանքիս խորհրդանշանը: Եւ արդէն խորհրդանշանը կազմուած է երկու առարկաններու կցորդութենէն, որոնցմէ մէկը ընդհանրապէս կը վերաբերի նիւթական աշխարհին, իսկ միւսը՝ բարոյական աշխարհին:

Ոյսաէս, երբ Պառնասեան արուեստը ուղղակի ներկայացում (représentation) մըն էր, սէմայոլիզմը, իրեւ անոր հակագրութիւնը, եղաւ տեսակ մը ոգեկոչութիւն: Սէմայոլիզմներու բանաստեղծութիւնը նման է երաժշտութեան՝ իր նպատակով, այսինքն թարգմանել վերջուածումէ խուսափող զգացումներ ու յոյզեր, իր կշուռաջութեան, իր չափին և իր ճաշիւններուն միջոցով: Այս պատճառով, սէմայոլիզմները ոչ միայն պաշտպանեցին ձևի մեծ ազատութեան սկզբունքը, այլ և հիմնովին յեղացչեցին քերականական համաձայնութիւնը, նոյն իսկ բառագիտութիւնը՝ ստեղծելով քերականական նոր ձևեր և նոր բառեր, բացատրելու համար հոգեկան ամէնանուրը և խուսափող զգայութիւնները:

Սէմայոլիստական շարժման կազմութեանը նպաստած են, իրենց ազգեցութեամբ, գերման և անգլիական գրականութիւնները, վակնէրեան երաժշտութիւնը և նախառաֆայէլեան կոչուած նկարչութիւնը:

Սէմայոլիստ գլուխոցին նախաձեռնողն ու օրէնսդիրն եղաւ Մթէֆան Մալառոմէ, բայց վարպետը կը մնայ Փոլ Վէոլէն՝ իր ինքնատիպ և անկեղծ ներշնչումովը: Յայտնի են իրեւ սէմ-

պօլիստ բանաստեղծներ՝ Կիւսթաւ Քահն, Ժիւ Լաֆօրկ, Վիէլ  
Կրիֆէն, Ռուէնսպախ և Վէրհարէն:

Հայ բանաստեղծութեան մէջ, սէմպօլիստական արուեստի  
ամէնէն տաղանդաւոր ներկայացուցիչն է Ատոն Եարճանեան:

## ԱՐԶԱԿ

Մինչ Բանաստեղծութեաննապատակն է դիմել երեւակայու-  
թեան, Արձակին նպատակն է դիմել խորհրդածութեան: Ար-  
ձակագիրը իր երեւակայութեան քմահաճոյքին համաձայն ձեւա-  
փոխման չենթարկեր այն տարբերը՝ զորս կ'առնէ իրականու-  
թենէն, այլ կը դասաւորէ, լոյսի տակ կը դնէ, կը գործածէ  
զանոնք կանխորոշ նպատակի մը համար: Բանաստեղծութեան  
իրական դիտարութիւնն է հաճոյք պատճառել, հրապու-  
րել. իրաւ է թէ կը պատահի որ անենայ նաև կրթիչ հանդա-  
մանք, բայց ասիկա ընդհանրապէս իր առաջադրութիւնը չէ.  
Արձակը, ընդհակառակը, կ'ուզէ ուսուցանել և ամէն ինչ  
ստորագասել այդ նպատակին: Մինչ Բանաստեղծութիւնը են-  
թակայ է չափի, յանդնի և այլ մամնաւոր կանոններու կապան-  
քին, կրելով աւելի շատ անհատական դրոշմ.— Արձակը  
ազատ է այդ կարգի օրէնքներէ և է ընկերային կեանքի, խօ-  
սակցութեան լիզուն: Արձակը ուրեմն բնական լիզուն է արա-  
մարանութեան, քննադատութեան և գիտութեան՝ իր բոլոր  
ձեւերուն տակ:

Ալսպէս Արձակը ծնունդ առած է այն ատէն՝ երբ ժողո-  
վուրդները յոգնելով իրենց մանկութիւնը օրօրող առասպեկտնե-  
րէն, պէտքն զգացած են աւելի կենսալիր մտաւորական  
սնունդի մը, ծշմարտութեան: Արձակով է որ մշակուած են  
Պատմութիւնը, Պերճախ օսութիւնը, Փիլիսոփայութիւնը, Պէտքը  
և մաքի կամ դիտութեան սահմաններուն մէջ ինկած բոլոր  
սեռերը, Պատմութիւնն ու Վէտքը կ'իշնան Պատմաբանական  
Արձակի սահմանին, իսկ մնացած բոլոր տեսակի արձակները  
Ապացուցական Արձակի ստորակարգութեան մէջ:

## Ա. ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Պատմութիւնն է որ Արձակին մէջ կը բւնէ, ժամանա-  
կագրական տեսակէտով, առաջին տեղը: Ինչպէս դիտել  
տուինք ասկէ առաջ, գրական իւրաքանչիւր սեռի երեւունն  
ու ձեւափոխումը կը համապատասխանէ մարդկային մտքի  
մէկ բարեշրջմանը: Այսպէս, հին Յոյները բազմաթիւ գարեր  
վայելելէ ետք անհուն հաճոյքը գիւցազներգութիւններուն,  
այն ընդարձակ պատմուածքներուն՝ ուր աստուածայինն ու  
մարդկայինը իրարու խառնուած էին, ուր գէպքերը պասս-  
պերական և հրաշազան նկարագիր մը ունէին, —պէտքն զգա-  
ցին աւելի ստոյգ, աւելի դրական եղանակով մը ճանչնալու  
այն եղելութիւնները՝ որոնց վկաներն ու գերակատարները  
եղած էին իրենց հայրերը: Լքելով հանճարարուեստ առաս-  
պեկները, ուզեցին գիտնալ, այսինքն ճշգրիտ ծանօթութիւնն  
ունենալ իրական բաններուն: Կարելին կամ ճշմարտանմանը չէր  
որ կը յանկուցանէր այնեւ մտքերը, այլ ճշմարիսը: Այն  
ատեն ահա Բանաստեղծին յաջորդեց Պատմաբանը: Եւ արդէն  
յունարէնի մէջ պատմաբան կը նշանակէ գիտցով, իսկ բա-  
նաստեղծ՝ սեղծազործով:

Պատմութիւնը ինք եւս, իբրիւ սեռ, կարելի չէր որ  
չունենար իր բարեշրջութիւնը: Առաջին պատմաբանը կարող  
պիտի չըլլար մէկ անգամէն մանել իրականութեան կալուածին  
մէջ. տակաւին բանաստեղծութեան հրապուրիչ առասպեկները,  
միամիտ հաւատալիքները մեծ տեղ պիտի բռնէին իր գործին  
մէջ,—այսպէս է ահա Հերոդոտոսի, առաջին պատմաբանին,  
գործը, որ նույիրուած է Յունաստանի և Ասիոյ հսկալ մենա-  
մարտին: Ճիշտ է, Հերոդոտոսի քով իրական գէպքերը կ'երե-  
ւան պայծառ լոյսի տակ, բայց և այնպէս ո՞րքան առասպեկ-  
ներ՝ խաւանուած այդ մեծ եղելութիւններու պատմութեան  
հետ: Թուգիփիւսի, որ կուգայ Հերոդոտոսին ետք, կ'ընէ  
պատմութիւնը Պեղոսպոնէսի զարհուրելի պատերազմին: Իր  
գործին մէջ այեւս ճշմարտութիւնն է որ գրոշմուած է, ճշ-

մարտութիւնը՝ անսքօղ և առանց ստուերի. ոչ մէկ առասպել, ոչ մէկ միջամտութիւն աստուածներու, ոչ մէկ խորհրդաւոր զսպանակ որ վարէ պատմական եղելութիւնները. դէպքերը պատրաստողն ու դեկալարողն է միմիայն քաղաքականութիւնը, այսինքն զուտ մարդկային շահերու, հաշիւներու և շարժառիթներու ամբողջութիւնը: Թուղթիւնէս կը տեսնէ, կ'ըմբռնէ, կը դատէ մարդիկն ու իրերը ամենաբարձր անկարգնակալութեամբ. իր միակ մտահոգութիւնն է պահպանել եղելութիւններուն և անձնաւորութիւններուն ճշմարիտ դիմագծութիւնը:

Հոռվմայեցիները նկատեցին Պատմութիւնը էապէս պերճախօսական սեռ մը, արհամարհանք զգալով առաջին տարեգլուներուն, նոր ժամանակագիրներուն նկատմամբ, որոնք գեղեցկացնել չեն գիտեր դէպքերը և իրենց յաջորդներուն կը կուակէին միայն հում նիւթեր: Այսպէս Տիտոս-Լվիլիանոս, և Լուկիանոս՝ պատմաբանին դերը սահմանացին հետեւեալ կերպով, — ճշմարիտ պատմաբանը պէտք է որ ո՛չ ատելութիւն ունենայ, ոչ սէր. պէտք չէ պատմանի ո՛չ մէկ ժամանակի, ո՛չ մէկ երկրի, այլ պէտք է ըլլայ չէզոք և անկորցնակալ. մանաւանդ պարտաւոր է իր առաջ բերած դէպքերէն դուրս հանել օգտակար բարոյական մը՝ իր ընթերցողին համար, ցոյց տալ անհատներու և Պետութեանց առաքինութիւններուն ու մոլութիւններուն մէջ անռնց բարձրացման և անկման անմիջական պատճառները: Պատմութեան էութիւնն է ասիկա, ուր, ինչպէս կը տեսնուի, ճշմարիտ քննադատութիւնն ու փիտութիւնը քիչ տեղ կը բռնէն: Գալով ձեւին, Հոռվմայեցիները կուտային անոր ահագին կարեւորութիւն: Պատմաբանը պէտք էր որ կարգի ենթարկէր իր գործին զանազան մասերը, գործածէր ազնիւ և պերճ ոճ, ըլլար աշխայժ և տրամաթիգ՝ իր պատմելու եղանակին մէջ, մտացի՝ իր կննդանագրութեանց, պերճախօս և համոզիչ՝ իր ճառերուն մէջ, ևն. ևն., ամէնքն ալ զուտ գրական յատկութիւններ, որոնք ունենալը անշուշտ լաւ բան է, բայց որոնք շատ հետու են բա-

ելու սակայն պատմութեան նման խիստ դժուարին աշխատութեան մը:

Պատմութիւնը ուրիշ բան չէ՝ եթէ ոչ գիտութիւնը այն դէպքերուն և եղելութեանց՝ որոնք կը թաւալին ժամանակին մէջէն, — և արդի ըմբռնումով նկատուած է անիկա թէ՛ որպէս արուեստ, թէ՛ որպէս գիտութիւն: Սրուեստին դերն ա՛յն է, պատմութեան մէջ, որ բացատրէ և իր ընթերցողներուն թափանցել տայ երեւան բերուած ճշմարտութիւնները: Նոյնքան գիտութիւն է նաև Պատմութիւնը, որովհետեւ ունի որոշ նպատակ և մասնաւոր մեթոտ: Պատմական ծանօթութիւնը պատրաստ կը կրթնի հակակշոփ ենթարկուած, ճշմարիտ, ասոյդ վկայութիւններու և մարդկային գործունէութիւնն մեացած յայսնութիւններու վրայ. պատմական ալրիւնները այսօր անհունապէս բազմապատկուած են, Պատմութեան բերելով մէկէ շատ աւելի օժանդակ գիտութիւններ, ինչպէս մատենախօսութիւնը, գրչագիտութիւնը, դրամագիտութիւնը, ժամանակագրութիւնը, գիւտանական թղթերը, հնախօսութիւնը, հնէաբանութիւնը, ևն. . ևն. : Գործ կը դրուի պատմական քննադատութիւնը՝ ճշտելու համար վկայութեանց վաւերականութիւնը, անկողծութիւնը, արժէքը: Պատմական մեթոտին էական վենքն է վերլուծումը, — պէտք է վերլուծել ամէն փաստ ճշտելու համար իր տեղը այն համագրութեան մէջ, որոնւ կը ձգտի Պատմութիւնը: Պարզ է ուրեմն որ, Պատմութիւնը ըլլարով գիտութիւն մը, պատմաբանը այն ասեն միայն յաջողիլ իր նպատակին մէջ՝ երբ զերծ ըլլայ ամէն նախնկալ և կանխակալ կարծիքէ, պահելով բացարձակապէս անկորցնակալ և հնար եղած չափով անսանձնական դեր:

Ալինարկ մը ձգելով Պատմութեան բարեշրջութեան վրայ, կրնանք բարձրանալ հետեւեալ աստիճաններէն վեր. — երբ անկուսումնասիրէ անհատի մը կեանքը՝ կը կոչուի Կենսագրութիւն, երբ նիւթ ունի ապգ մը՝ կը կոչուի Ազգային Պատմութիւն, երբ կ'ուսումնասիրէ խումբ մը ազգեր՝ կը կոչուի Ընդհանուր Պատմութիւն, իսկ երբ կ'ընդգրկէ բոլոր ընկերութեանց

մարտութիւնը՝ անսքօղ և առանց առուերի. ոչ մէկ առասպել, ոչ մէկ միջամտութիւն ասառածներու, ոչ մէկ խորհրդաւոր զավանակ որ վարէ պատմական եղելութիւնները. գէպիերը պատրաստողն ու զեկավարողն է միմիայն քաղաքականութիւնը, այսինքն զուտ մարդկացն շահերու, հաշիւներու և շարժառիթներու ամբողջութիւնը. Թուգիդիտէս կը տեսնէ, կ'ըմբռնէ, կը զատէ մարդկին ու իրերը ամենաբարձր անկողմնակալութեամբ. իր միակ մասհոգութիւնն է պահպանէ եղելութիւններուն և անձնաւորութիւններուն ճշմարիտ դիմագծութիւնը:

Հուովմայեցիները նկատեցին Պատմութիւնը էապէս պերձախօսական սեռ մը, արհամարհանը զգալով առաջին տարեգիրներուն, նոր ժամանակագիրներուն նկատմամբ, որոնք գեղեցկացնել չեն գիտեր դէպիերը և իրենց յաջորդներուն կը կատկէն միայն հում նիւթեր. Այսպէս Տիտոս-Լիվիանոս, և Լուկիանոս՝ պատմաբանին գիրը սահմանացին հետեւեալ կերպով, — ճշմարիտ պատմաբանը պէտք է որ ո՛չ ատելութիւն ունինայ, ոչ սէր. պէտք չէ պատկանի ո՛չ մէկ ժամանակի, ո՛չ մէկ իրդի, այլ պէտք է ըլլայ չէղոք և անկողմնակալ. մանաւանդ պարտաւոր է իր սուած բերած գէպիերէն գուրս հանել օգտակար բարյական մը՝ իր ընթերցողին համար, ցոյց տալ անհասներու և Պետութեանց առաքինութիւններուն ու մոլութիւններուն մէջ աննոց բարձրացման և անկման անմիջական պատճառները. Պատմութեան էութիւնն է ասիկա, ուր, ինչպէս կը տեսնուի, ճշմարիտ քննադատութիւնն ու գիտութիւնը քիչ տեղ կը բռնն: Գալով ձեւին, Հուովմայեցիները կուտացին անտր ահագին կարեւորութիւն. Պատմաբանը պէտք էր որ կարգի հնթարկէր իր գործին զանազան մասերը, գործածէր աղնիւ և պերճ ոճ, ըլլար աշխայժ և տրամաթիգ՝ իր պատմելու եղանակին մէջ, մտացի՝ իր կինդանագրութիւնց, պերճախօս և համոզիչ՝ իր ճառերուն մէջ, ևն. , ամէնքն ալ զուտ գրական յատկութիւններ, որոնք ուշնալը անշուշտ լաւ բան է, բայց որոնք շատ հետու են բա-

ւելու սակայն պատմութեան նման խիստ դժուարին աշխատութեան մը:

Պատմութիւնը ուրիշ բան չէ՝ եթէ ոչ գիտութիւնը այն դէպիերուն և եղելութեանց՝ որոնք կը թաւալին ժամանակին մէջէն, — և արդի ըմբռուումով նկատուած է անփկա թէ որպէս արուեստ, թէ որպէս գիտութիւն: Սրուեսափին դերն ա՛յն է, պատմութեան մէջ, որ բացարէ և իր ընթերցողներուն թափանցել տայ երեւան բերուած ճշմարտութիւնները: Նոյնքան գիտութիւն է նաև Պատմութիւնը, որպէսիւեւ ունի որոշ նպատակ և մասնաւոր մեթոս: Պատմական ծանօթութիւնը այսօր կը կաթնի հակակշառ և նիթարկուած, ճշմարիտ, սասցդ վկայութիւններու և մարդկացին գործունէութիւնն միացած յայտնութիւններու վրայ. պատմական աղրիւրները այսօր անհունապէս բազմապատկուած են, Պատմութեան բերելով մէկէ շատ աւելի օժանդակ գիտութիւններ, ինչպէս մատնախօսութիւնը, գրչագիտութիւնը, զրամագիտութիւնը, ժամանակագրութիւնը, դիւանական թվթերը, հնախօսութիւնը, հնէաբանութիւնը, ևն. . ևն. : Գործ կը դրուի պատմական քննադատութիւնը՝ ճշտելու համար վկայութեանց վաւերականութիւնը, անկեղծութիւնը, արժէքը: Պատմական մեթոտին էական վէնքն է վերլուծումը, — պէտք է վերլուծել ամէն փառանշտերու. համար իր անդը այն համագրութեան մէջ, որուն կը ձգաի Պատմութիւնը: Պարզ է ուրեմն որ, Պատմութիւնն ըլլալով գիտութիւն մը, պատմաբանը այն ատեն միայն կրնայ յաջողիլ իր նպատակին մէջ՝ երբ զերծ ըլլայ ամէն համալիկալ և կանխակալ կարծիքէ, պահելով բացարձակապէս անկողմնակալ և հնար եղած չափով անանձնական դեր:

Ակնարկ մը ձգերով Պատմութեան բարեշընութեան վրայ, կինանք բարձրանալ հետեւեալ աստիճաններէն վեր. — Երբ անկ'ուսումնասիրէ անհաստի մը կեանքը՝ կը կոչուի Կենսագրութիւն, երբ նիւթ ունի աղք մը՝ կը կոչուի Ազգային Պատմութիւն, երբ կ'ուսումնասիրէ խումբ մը ազգեր՝ կը կոչուի Ընդհանուր Պատմութիւն, խկ երբ կ'ընդգրկէ բոլոր ընկերութեանց

ամբողջութիւնը բոլոր ժամանակներու մէջ՝ կը կոչուի Տիեզերական Պատմութիւնն։ Տիեզերական Պատմութիւնը պյառքչս պատմութեան փիլիսոփայութիւնն է, որ իբրև գիտութիւն պէտք է համարիլ փառաշուք ամփոփումը հնութեան և մեղի մօտ ժամանակներու ընդարձակ կալուածին մէջ գոյութիւն ունեցած մանրաման եղելութիւններու անթիւ գիւտերուն։ Անիկա մեկնակէտ ունենալով բոլոր հին ու նոր ժողովորդներու վերջնապէս լուսաբանուած պատմութիւնը՝ կը բարձրանայ յդացմանը միակ պատմութեան մը, կը ընդպրէ իր մէջ բոլոր մասնաւոր պատմութիւնները, իր գլխաւոր հերոսը այլես այս կամ այն անձնաւորութիւնը, այս կամ այն ժողովուրբը չէ, այլ ամբողջ մարդկային սեռը, որ նկատի առնուած իբրև միակ է մը՝ կը զարգանայ ժամանակն ու միջոցին մէջ, համաձայն մասնաւոր օրէնքներու՝ զորս գիտութիւնը կը ձգափ հասկնալ ու ցոյց տալ; Ամբողջ երկրագունդն է անոր տարիքը, որ առարկայ կը դառնայ ուսումնափրութեան, ե՞րբ երեցաւ մարդկային կեանքը, ի՞նչպէս տեղի ունեցան նախաւոր սերունդներուն յամրագանդազ յառաջդիմութիւնը ծնունդ ընկերութեանց, անոնց տեղափոխութիւնները, ցեղերը, կրօնները, լեզուները, օրէնքները, սովորութիւնները, ի՞նչ են այն տակաւին խորհրդաւոր կապերը՝ որ ժողովուրդները մէկզմէկու կը կապեն, վերջապէս սին աստիճանական ընթացքը՝ որ իւրաքանչիւր աղդ կ'առնէ միշտ դէպի ի լաւագոյն վիճակ մը:

Հայ պատմիչներն եւս, մկնեալ Խորենացին կը կրեն բոլոր այն թերութիւններն ու առաւելութիւնները՝ որ յատուկ էին հիններուն, Պատմութեան կոչումն հասկնալու իրենց անկատար ըմբռնումովը: Գիտական մեթոսն ու քննադատական վերուծումը կը բացակայի իրենց քով, իսկ արուեստին մտահոգութիւնը կը բռնէ գերազիւ տեղ: Այս պատճառով է որ, մեր հին պատմաբաններուն քով ասասովեները և ծշմարտանմանը խառն են եղելութեանց ու իսկական գէպերու հետ, յաճախ նոյն իսկ փոխարիններով զանոնք: Նոր ժամանակներու մէջ է որ գիտական մեթոսը սկսաւ կիրարկուի նաև հայ ժողովուրդի հին Պատմութեան համար, գտելու համար անոր մէջէն տառա-

պելները իրականէն, ծշմարտանմանը՝ ծշմարտութիւնէն: Օտար և հայ բանասէրներ կը շարունակն վերլուծման ու զտման այդ արգասարեր աշխատանքը, օգտուելով բաղդատական պատմութեան ու լեզուագիտութեան, արձանագրութիւններու, բեւեռագիրներու, դրչագիրներու, դիւնական թղթերու, դրամագիտութեան և այլ օժանդակ գիտութիւններու բոլոր աղբւրներէն, այսպէս ջանալով վերակազմել մեր աղգային վաւերական ու ստոյգ պատմութիւնը:

## Բ. ՊԵՐՃԱԽՈՍՈՍՈՒԹԻՒՆ

Պերճախոսութիւնը ծաղկած է, ինչպէս հին, նոյնպէս նոր ժամանակներուն, մի միայն այն երկիրներուն մէջ՝ ուր գոյութիւն ունեցած է քաղաքական ազատութիւնը: Բննապետական երկիրներու մէջ, ուր լուսութիւնը օրէնք է և քաղաքացիական սորիութիւնը պայման, Պերճախոսութիւն բնականաբար չի կրնար տեղ ունենալ, այս պատճառով է որ ո՛չ Արեւելքի հին ու նոր միապետական կայսրութիւններու մէջ, ոչ այնոյն իսկ Յունաստանի ու Հոռվիթի միապետական կարգերութուականին՝ երեւան և կան պերճախոսութիւններ: Հանրապետական Աթէնքն ու հանրապետական Հոռվիթն էին որ ծնան Դեմութիւններն ու Կիլիրները, որովհետեւ ժողովրդապետութիւնը ինքնին հարկադրական կը դարձնէ որ երկրին քաղաքական ու պատմական ճակատագիրը վարող անձնաւորութիւնները պաշտպան իրենց սկզբունքները հասարակութեան առջեւ և հակառակորդներու գէմ, կարող ըլլան խօսքի և համոզման ուժով վարել հանրային կարծիքը՝ որ ամէն վայրկեան տատանման և ծփանքի մէջ է, կարող ըլլան վերջապէս պաշտպանել բոլոր այն գործերն ու ձեւնաւոկները՝ որոնք կ'իրագործն պետութեան մէջ, յանուն հանրային բարօրութեան: Բեմախօսական կանոնները չեն որ— ինչքան աղ, իբրև արուեստի թէքնիք պայմաններ, առաս ըլլան—մարդը կը դարձնեն պիերճախօս: Անհարա պէտք է օժտուած ըլլայ անձնապէս բնական յարմարութիւններով, ուսումնափրած ըլլայ զինքը

շրջապատող կեանքը և իր պերճախօսութեան նիւթը գոնէ այն միջավայրին մէջ ուր ծնած է ինք :

Սպատութիւնը պայման է ոչ միայն քաղաքական պերճախօսութեան, այլ նաև դատարանական պերճախօսութեան համար, քանի որ առանց քաղաքական ազատութեան՝ դատարաններու մէջ ևս իշխողն է կամայականութիւնը, — դատաւորները կը դատեն առանց լսելու փաստաբանը, ինքնին աւելորդ դարձնելով յանուն օրէնքին ու յանուն ամբասատանեալին անմեղութեան ամէն պերճախօս պաշտպանողական :

Քրիստոնէութիւնը, իրեւ նոր վարդապետութիւն մը՝ որ յեղաշրջեց հին ընկերութիւնները, հաղորդելով նոր միաք մը իր ժամանակին, կարելի չէր որ չունենար նաև իր դրոշմը բոլոր արուեստներուն, ինչպէս և Պերճախօսութեան վոյա : Իր հալածանքի օրերուն մէջ՝ ունեցաւ իր ջատագովները, Յուստիսիանոսները, և երբ յաղթանակեց՝ ունեցաւ իր վարդապետները, որ եկեղեցին բեմէն սկան ուսուցանել աւետարանական բարոյականը, ծնունդ տալով այսպէս Եկեղեցական Պերճախօսութեան կամ Քարոզին :

Սյորուան ազատ երկիրներու մէջ Պերճախօսութիւնը ընդարձակած է իր սահմանները այնքան որքան բազմապատկուած էն հանրային կեանքի ասպարէզները և որքան այդ ասպարէզներուն համար Խօսքը ստանձնած է առաջնորդողի անմիջական դեր :

## Գ. Վ Է Թ

Վէպը՝ որ արդի արձակին մէջ կը բոնէ սամէնէն գերակչիւ տեղը, հազիւ ճանցուած հին Յոյներէն և նախազգացուած Հուովմայեցիներէն, միջին դարուն մէջ խառնուած էր ազգային դիւցազներգութեան, հսութեան վերյուշումներուն, ժողովրդական աւանդապէպերուն և Սրեւելքի հէքեաթներուն հատօֆք . դարուն մէջտեղը ու վերջին էր որ երկու անձեր, Ռազլէ ու Աէրսլանթէս, առաջինն իր գաղափարներու դիտողութեամբ

այդ բարքերէն այնպիսի իրական նմոյշներ, որ ոչ միայն կը յատկանչեն այն ժամանակի ֆրանսական ընկերութիւնը, ֆրանսական պուրժուազին՝ իր Ըերութիւններով ու մոլութիւններովը, իր ստոր բնազդներով ու եսապաշտ ձգտումներովը, այլ և Ֆյմարտասէս զինքը կը դարձնէն իրապատ դպրոցին հայրը: Բայց իրապաշտութիւնը այն տաեն միայն դարձաւ տիրապետող և որոչ՝ երբ ուամանթիւդը հասաւ ծայրայեղութեան, ահա այն տաեն, երեւակայութեամբ և զգայնութեամբ կազմուած գրականութեան յաջորդեց ուրիշ մը՝ ամբողջովին դրական, որ կ'առաջադրէր շրջապիտու կեանքը վերաբարդրել միմիայն այն եղանակաւորումներով՝ զորա լոկ արուեստի օրէնքները անհրաժեշտութիւն կը դարձնէին արուեստագէտին համար: Այսպէս, գրական բայրը սեռերն ալ ենթարկուեցան վերանորոգման, — քննադատութիւնը, պատմութիւնը, բանաստեղծութիւնը և մանաւանդ երկու գերիշխող սեռերը՝ վէսին ու թատրոնը: Ինչ որ նախապէս կոչուեցաւ Իրապատութիւն, յետոյ առաւ Բնապատութիւն անունը: Ռումանթիզմէն գէպ ի Բնապաշտութիւն տանող փոխանցման հանգոյցը կը ներկայացնէ կիւսմազավ ֆլոպէռ՝ իր ուղղութեամբ: Ֆլոպէռ կը ջանայ սահման դնել երեւակայութեան և հանդարտորէն, համբերատարութեամբ ընտօրինակել բնութիւնը՝ զայն պատկերացնելու համար իր խկական և ինքնայտուկ դրոշմին մէջ: Ֆլոպէռի վէպը առարկայական է, անանձնական, անզգած: Անոր նախատին է ընթերցողին լուզում կամ կարեւեցութիւն ազգել ոչ թէ վիպագրողին ուղղակի միջոցովը, ուղղակի անոր ճնշումովը, այլ թողուլ որ այդ տպաւորութիւնը բգիր նոյն ինքն իրերու ընթացքէն, իրերուն ծոցէն. վէպը պէտք չէ որ ըլլայ վիպագրողին երեւակայութեան մէկ խաղը, այլ մէկ հայելին մարդկային հոգիին և մէկ պատկերը կեանքին:

Բնապատութեան խկական միմնադիրն հռչակուեցաւ սակայն էմիլ Զոլան, որ ոչ միայն ընկունեց իրապաշտ արուեստի եղանակները, այլ վէպին իրեւե հիմ դաւանեցաւ փիլսոփայական և բարոյական գաղափարատութիւն մը՝ կոթնած

գիտութեան վրայ : Զոլա իր վարդապետութիւնը բանաձեւեց՝ ազգեցութեանը տակ Ֆլոպէսի, Թէնի և հոգեբան գրտղներու, չանալով մարդկային գրացումներն ու կիրքերը, մոլութիւններն ու թիրութիւնները պարզաբանել միմիայն բնախօսական պայմաններու, միջավայրի, աեղի, կիմայի ժառանգականութեան ազգեցութեանց շնորհիւ :

Բնապաշտ գպրոցին վարդապետներն են Զօլա, Տօմէ, Կոնքուռ եղբայրներ, բայց անոնցմէ ոչ մէկը ճշմարտապէս անթերի կերպով համապատասխան եղաւ բնապաշտական վարդապետութեան՝ որքան կի առ Մօբասան :

## ՆՈՐԱՎԵՐ, ՀԷՔԵԱԲ ԵՒ ՍԵՌԻՆ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Նորավեպ պարզապէս խսացած վէպ մըն է, ուր աւելի սեղմ շրջանակի և անձուկ սահմանի մը մէջ վեր աւնուած է կեանքի մէկ կողմը կամ բարքերու մէկ նկարը, համառօտելով ամբողջութիւն մը մանրանկարչական գծերով :

Հենարն ալ կը կազմէ վիպագրութեան մաս, ըլլալով հրաշապան վէպ մը՝ որուն յաջողութիւնը կը կայսնայ իր անճշմարտանման հանգամանքին մէջ, արտայայտելով երբեմն, այդ ձեւով, քմայքն ու երեւակայութիւնը, փիլիսոփայութիւնն ու հոգին ժողովուրդի մը կամ պատմական շրջանի մը :

Պատմական կը կոչուի վէպը, երբ իր անձնաւ որութիւնները, ինչպէս նաեւ անոնց գէրծունէութեան շրջանակ ծառայող անցքերը աւնուած են պատմութիւնն, կրելով վիպասանին երեւակայութեան համաձայն աւելի կամ պակաս եղանակաւորումներ :

Հովուսկան վէպը կը նկարագրէ գիւղի մարդոց բարքերը և գեղջկական կիանքը :

Հոգեբանական վէպը նպատակ ունի նկարագրել հոգին, հոգեկան վիճակները, անոր կազմութիւնն ու ձեւափոխութիւնը, վերլուծումը անոր խորհրդաւոր հանգոյցներուն և

անհատին գործերուն լուսաբանութիւնը՝ այդ ազգեցութեանց տակ :

Կան տակաւին ուսուցողական վէպը՝ որ կ'ընդլայնէ ուսուցանող նիւթ մը՝ օրինակ, փիլիսոփայական, կրօնական, աշխարհագրական, ևն ., Երգիծական վէպը, Տարաշխարհիկ, Բարացուցական, Արկածային վէպերը, ևն ., ևն . :

Հայ վիպագրութեան մէջ ապահովապէս նախաւոր տեղը կը բռնէ Բաֆֆին՝ Ծերենցի հետ, որոնք մշակեցին պատմական վէպը, — Բաֆֆին իր Կայձերուն և իր Խենքին մէջ յայտնրւելով որքան ոռմանթիգ, նոյնքան նաեւ իրապաշտ, ինչպէս անդրադարձած ենք իր կենսագրական ծանօթութեան մէջ : Ելրվանդատէ, Ա. Ահարոննեան, Վ. Փափազեան, Զոհրապ, Բաշալեան, Ա. Արփիարեան, Տիկին Մարի Սվաճեան և Տիկին Զապէլ Եռայեան եղած են իրենց արուեստով աւելի կամ պակաս իրապաշտ :



## ԲԱՌԱՑԱԿ

**Աճահա,** կժուռհար, առասպելական հսկայ, դեւերու պետ  
**Աջան,** (թուրքերէն նաև բառէն) առանց հոգի, անկենդան, կեն-  
սազուրկ, վտիտ  
**Անինօմիա,** Պայքար օրէնքի եւ բանականութեան միջեւ, հակորի-  
նութիւն  
**Առը, ակու**  
**Արտիս,** Artiste, Արուեստագէտ  
**Արտիֆ,** (թուրք.) մէջտեղէն (երկու առարկայի)  
**Բայէ,** Զաւակ  
**Բատուրման,** (Ուռա, առարկական) երեւութօրէն «մուսուլման» բա-  
ռին աղաւազումն է եւ կը գործածուի ոչ-քրիստոնեաներու  
նկատմամբ, ինչպէս որ մահմետականներու կողմէ կեաւուր,  
վայրագ, անհաւատ բառերը  
**Բին,** Հիւզ  
**Բուլվար,** Boulevard, Եառուղի  
**Բուլֆէր,** Buffet, ձաշարան (որ կից է ո եւ է ուրիշ հիմնարկութեան,  
պահարան ճաշի պարագաներու համար (ամաններու, դանակ-  
ներու, աղի, գինիի եւն.)  
**Բուրան,** Զիւնախառն փաթորիկ  
**Բոլ,** (թուրք.) Առատ, առատորէն  
**Գալերէյ,** Galerie, Նրբանցք, Ճեմավայր, դետալուզ  
**Գզիր,** Գիւղապետի օգնական, անոր գործադիր պաշտօնեան  
**Գծուել,** Խենդենալ  
**Գնացք,** Կառախումբ, կառաշար  
**Գորսել,** Իրերը կարգով երարու վրայ շարել  
**Գէն զցել,** Անդին հրել  
**Գէու,** Դեւ  
**Հարզանդ,** Սարսափ, արհաւերք  
**Էնգուր,** Անոր համար, այդ-պատճառով (էնգուրը առանձին չի գոր-  
ծածուիր, այլ «էնդուր որ», «էնդուր համար որ»)  
**Էվոլյուցիա,** Evolution, Բարեշըներմ, բնաշրջում  
**Էրօտիկ,** Erotique, Սերային, արտփական արուեստի մէջ գործածուող  
եղանակը կամ միջոցները  
**Թեխնիկ,** Technique, Արուեստի վերաբերեալ գիտութիւնը  
**Թէկուզ,** Մինչեւ իսկ, եթէ նոյն իսկ

**Թէկուզի (Թուրք. Թէկովի)** Հարկի բաշխում, հարկաբաշխութիւն  
**Ժէռ,** Ժայռ, կարծր (քարի նկատմամբ)  
**Ինիմ,** Intim, Ներքին, մտերախական  
**Ինտելիգենց,** Intelligent, Մտաւորական կեանք ունեցող, մտաւորական  
**Լալէ,** Կակաչ  
**Լափին,** Ալիք, լափին տալով՝ ալիք բարձրացնելով  
**Ծէքը,** Ծագումը արեւի, արշալոյս, առաւօտուն կանուխ  
**Կատեգօրիա,** Catégorie, Դաս, կարգ, կարգով դասաւորուած համա-  
ցել առարկաներու ամբողջութիւնը  
**Կարիք,** Ասպարէց (կեանքի)  
**Կիսար,** Այժմամ  
**Կոռ ու թէկիար.** Տարապարհակի հարկ, աւտավետական ապօրինի  
տուրք որ կը վճարուի անհնական աշխատանքով  
**Կուռ,** Կուռսիեր, Թեւ (մարդու), Ժեւեր  
**Կուչ զալ,** Կծկուիլ  
**Հօռօվիէլ,** (Սուաւել բառին աղաւազումը) կը նշանակէ վերջը հա-  
սանք, աւարտեցաւ, խրախուսական բացագանչութիւն  
**Չիստարօ,** Չիով քաշուած թրամվէյ  
**Ճընի,** Որդ  
**Ճիպտի,** Ճիպտ, Ճպտ  
**Ճիպուած,** Ճզրուած, Ճարդուած (կակուղ իրերու, օրինակ՝ պտուղնե-  
րու մասին)  
**Մալարից,** (Ուռա.) Իրեւ գովասանական բացագանչութիւն՝ ապրին,  
բաւացի լսել է՝ կորիճ  
**Մազարէ,** (թուրք.) Քարանձաւ, քարայր  
**Մարալ,** Եղնիկ  
**Մբռուրնին կախած,** Խոժուադէմ, յօնքերնին կիսած (Մբռուր  
ոնին)  
**Մօւկոյք,** Culture, Մտքի միջոցով կատարուած մշակութիւն  
**Մոզայիկ,** Mosaïque, Երփներանգ խեժերով նկարուած; Խճանկա-  
րութիւն  
**Մանեց անիլ,** Մոռնալ, մաքէ հանել  
**Նիմֆա,** Nymphæ, Հին աղգերու մօտ՝ կիսաստուածուհիներ, որոնք  
կը մարմնացնէին բնութեան երեւութները՝ լեռները, ծովերը,  
գետերը, անտառները, հովիտները, եւ ասոնցմէ ալ կը ստա-  
յին իրենց մասնաւոր անունները (Նէրէիտ, Նայստ, Տրիատ եւն.)  
**Շըշկուիլ,** Ապշահարիլ, ապշութենէն քարանալ  
**Շըւամ,** Շուք, ստուեր  
**Շուռ տալ,** Դարձնել, միւս կողմ դարձնել

**Աւրը,** (Թուրք. Եռուրտ) Երթիք, տուն, օձաբ  
**Զոել,** Լալն լայն բանալ  
**Պազար,** (Լաշին.) Երկաթաքար  
**Պազիլիք,** Հեն յունական քառ, որ կը նշանակէ ա. թագաւորական պա-  
 տառ, բ. ծածկուած շէնք դատավարութեան համար, գ. եկեղեցի:  
**Պանդիոն,** (Յոյն.) Հեն ալգերու մօտ այն շենքը, ուր կը դրուէին բո-  
 լոր աստուածներու արձանները, այն շենքը՝ ուր կ'ամփոփուին,  
 մեր օրերուն մէջ, հայրենիքին մեծ ծառայութիւններ ընող  
 քաղաքացիներուն գամբարանները, ականաւոր մարդոց կեն-  
 սագրութիւններու ժողովածու

**Պանց,** Ամուր տեղեր, ամրութիւններ  
**Պուլիս,** Պոլիսել, Կարել, Վրցնել, Վրցնել Հանել  
**Պուտ,** Պօէտ, բանասեղծ  
**Զամել,** Երիտասարդ, ծաղկահասակ  
**Ուխլ,** Երախ  
**Սիլուեր,** Silhouette, Դիմաստուեր, Երեսի մը շուքին պատկերը  
**Սիլուիլ,** Սայթաքիլ  
**Սիլի,** Երբեք, ամենեւեն  
**Վատէ,** (Թուրք.) Պայմանաժամ  
**Վաթսա,** (Բուռ.) Կոշկաներկ, Վաթսած՝ ներկուած (Կօշիկ)  
**Վորել,** Թափել  
**Տապանակ,** Զարդարուն տուփ ուր կը դրուին սուրբի նշխարներ  
**Տափ,** Գետին  
**Տէր-ողործեաս,** Համրիչ  
**Փորքիք,** Portique, Անդաստակ, սիւնաղարդ՝ նրբանցք  
**Քամէ,** Կամէ, Գունաւոր փոքր քար, սրուն վրայ նրբօրէն քան-  
 դակուած են դէմքեր կամ ուրիշ զարդեր  
**Քարվանսարայ,** Պանդոկ, խան  
**Քէօխուէ,** Քէհեա, գիւղապետ  
**Օպէլիսկ,** Obelisque, Եգիպտական քարէ քառանկիւնի կոթող մեհե-  
 նագիր արձանագրութիւններով:

## ՆԻՒԹԵՐՈՈՒ ՑԱՆԿ

### ՀԱՅ ԳՐԱԿԱՆ ՈՒԹԻՒՆ

#### Ա. ԱՐՁԱԿԱՆԵՐ

|                        |                     |     |
|------------------------|---------------------|-----|
| Ամարնեան Աւետիս        | Կենսագրական         | 51  |
| » »                    | Արիւնոսոյ թթամոր    | 42  |
| Ասատուր Հրանիս         | Կենսագրական         | 170 |
| » »                    | Ծերուկ Մալթէզը      | 167 |
| Արփիարեան Արփիար       | Կենսագրական         | 240 |
| » »                    | Օրհնեալ գերդաստանը  | 228 |
| Բաւալիեան Լեւոն        | Կենսագրական         | 151 |
| » »                    | Նոր գգեստը          | 147 |
| Բարսեղեան Գեղամ        | Կենսագրական         | 197 |
| » »                    | Գամը շնողները       | 195 |
| Եսայեան Զապէլ          | Կենսագրական         | 104 |
| » »                    | Նապատի օր մը        | 98  |
| Զարդարեան Ռուրէն       | Այս գոքին նպատակը   | 5   |
| » »                    | Պուտ մի ջուր        | 155 |
| » »                    | Գրականութիւն        | 361 |
| Զօմրապ Գրիգոր          | Կենսագրական         | 28  |
| » »                    | Մեղայ Տէր           | 22  |
| » »                    | Արփիար Արփիարեան    | 243 |
| Թլկասիցին (Յ. Յար.)    | Կոտրելէն եռքը       | 344 |
| » »                    | Կենսագրական         | 203 |
| Խրիմեան Սկրիչ          | Հուէ ինծի, ի՞նչ կայ | 190 |
| » »                    | Կենսագրական         | 13  |
| Հրանի Մ. Կիւրեան       | Պապկէ պատկ          | 9   |
| » »                    | Կենսագրական         | 84  |
| Մալումեան Խ. (Ակնունի) | Պանդուխտի կեանքէն   | 79  |
| » »                    | Կենսագրական         | 177 |
| Մալաքեան               | Դէպի երկիր          | 173 |
|                        | Կիտութեան վճիռները  | 214 |

|                           |             |                       |     |
|---------------------------|-------------|-----------------------|-----|
| Յովի. Մ.                  | Վարամիկեան  | Կենսագրական           | 76  |
| " "                       |             | Հայ հերոսները         | 69  |
| " "                       |             | Դէպի Պօմպէի           | 185 |
| Եիրվանզատէ                |             | Կենսագրական           | 309 |
| " "                       |             | Արտիստը               | 304 |
| Զապանեան Արշակ            |             | Կենսագրական           | 18  |
| " "                       |             | Ես թ'նչ ընելու հոգիով | 19  |
| " "                       |             | Գրիգոր Նարեկացի       | 275 |
| Պարոնեան Յակոբ            |             | Կենսագրական           | 59  |
| " "                       |             | Մկատիչ Տիգրանեան      | 53  |
| Մրուանձեանց Գարեգին       |             | Կենսագրական           | 115 |
| " "                       |             | Բինգէոլ               | 113 |
| Բաժմի (Յ. Մելիք Յակոբեան) | Կենսագրական | 127                   |     |
| " "                       |             | Վանքը                 | 121 |
| Փափազեան Վլքանէս          |             | Մերկ գէրվիշը          | 135 |
| " "                       |             | Կենսագրական           | 131 |
| Օսեան Գրիգոր              |             | Կանալէթթու            | 225 |
| " "                       |             |                       | 221 |

#### Բ. ԲԱՆԱՍՏԵԴ ԾՈՒԹԻՒՆՆԵՐ

|                         |                           |     |
|-------------------------|---------------------------|-----|
| Արութեան Խաչատրւ        | Կենսագրական               | 220 |
| " "                     | Վաթանի երգեր              | 219 |
| Ալիշան Ղետնդ            | Կենսագրական               | 15  |
| " "                     | Լուսնկան գերեզմանաց Հայոց | 14  |
| Աղայեան Ղազարու         | Կենսագրական               | 64  |
| " "                     | Տորք Անդեղ                | 60  |
| Ասատրւ Զապէլ (Սիպիլ)    | Կենսագրական               | 31  |
| " "                     | Անցնելու մօտ              | 10  |
| Դու բեան Եղիշէ          | Կենսագրական               | 288 |
| " "                     | Անառակը                   | 286 |
| " Պետրոս                | Կենսագրական               | 162 |
| " "                     | Տրառնչք                   | 160 |
| Եարհանեան Ա. (Սիստմանք) | Կենսագրական               | 78  |
| " "                     | Մօր մը երազը              | 77  |
| Զարդարեան Ռութեն        | Գիւտին Քառաքը             | 357 |
| Թէրզեան Թովիսան         | Աստուածներ                | 20  |
| " "                     | Կենսագրական               | 213 |
|                         | Իմ կեանքը                 | 212 |

|                      |                      |      |
|----------------------|----------------------|------|
| Թէթեան Վահան         | Կենսագրական          | 300* |
| " "                  | Կռուի երթ            | 299  |
| Թումանեան Յովիաննէս  | Կենսագրական          | 41   |
| " "                  | Անուշ                | 40   |
| Խահակեան Աւետիս      | Գութանի երգը         | 25*  |
| " "                  | Կենսագրական          | 204  |
| Կուրդին Աղբեր        | Որսկան Աղբեր         | 203  |
| " "                  | Կենսագրական          | 280  |
| Բանուռոները          | Բանուռոները          | 278  |
| " "                  | Կենսագրական          | 242  |
| Ջրառւը               | Ջրառւը               | 241  |
| Կենսագրական          | Կենսագրական          | 144  |
| Վերջալուսային        | Վերջալուսային        | 143  |
| " "                  | Կենսագրական          | 166  |
| Արազն եկաւ           | Արազն եկաւ           | 166  |
| " "                  | Կենսագրական          | 154  |
| Մանկութեան օրեր      | Մանկութեան օրեր      | 152  |
| " "                  | Կենսագրական          | 268  |
| Ծիծառնիկ             | Ծիծառնիկ             | 267  |
| " "                  | Կենսագրական          | 194  |
| Գևողիս Ճամբան        | Գևողիս Ճամբան        | 193  |
| Կովը                 | Կովը                 | 183  |
| Կուգան ու Կերթան     | Կուգան ու Կերթան     | 227  |
| " "                  | Կենսագրական          | 119* |
| Արաքս արտասուքը      | Արաքս արտասուքը      | 116* |
| Վանեցի գեղջուկի տակը | Վանեցի գեղջուկի տակը | 256* |
| " "                  | Կենսագրական          | 179  |
| Քաջորդւոյն թալումը   | Քաջորդւոյն թալումը   | 178  |
| " "                  | Կենսագրական          | 98   |
| Սրինգ                | Սրինգ                | 97   |
| " "                  | Կենսագրական          | 247  |
| Գիշերապահը           | Գիշերապահը           | 246  |
| " "                  | Կենսագրական          | 69   |
| Կարմիր հողը          | Կարմիր հողը          | 67   |
| Հայ ասպետներ         | Հայ ասպետներ         | 334* |
| " "                  | Կենսագրական          | 261  |
| Խօսք ընդ Աստուծոյ    | Խօսք ընդ Աստուծոյ    | 259  |
| " "                  | Կենսագրական          | 172  |
| Հայոց արեւին         | Հայոց արեւին         | 170* |

## ԹՈՒՐՔ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

|                  |                      |       |
|------------------|----------------------|-------|
| Ապտուլան Ճելտէք  | Կենսագրական          | 273   |
| " "              | Ազատութեան հերոսի մը | 273   |
| Թահնին Նահիս     | Կենսագրական          | 347   |
| " "              | Լուսին տակ           | 346   |
| Թէվքիք Ֆիբրէք    | Կենսագրական          | 130   |
| " "              | Զկնորսները           | 120   |
| Խալիս Զիա        | Կենսագրական          | 333 + |
| " "              | Օսման                | 329 + |
| Հիւսէյին Ճահիս   | Կենսագրական          | 164   |
| " "              | Մանուկի մը           | 163   |
| " "              | Նաւալվարը            | 163   |
| Ճենապ Շիհայէսսին | Կենսագրական          | 356 + |
| " "              | Տիգրիս               | 351 + |
| Մահնմուս Էշրէմ   | Կենսագրական          | 319   |
| " "              | Մահուան վաղորդայն    | 318   |
| Մէհմէս Էմին      | Կենսագրական          | 184   |
| " "              | Չգէ՛, մի՛ շններ      | 183   |
| Մէհմէս Բէռում    | Կենսագրական          | 302   |
| " "              | Գարնան անձրեւ        | 301   |
| " "              | Լուսինը              | 301   |
| Սիւլյամն Նազիք   | Կենսագրական          | 343 + |
| " "              | Հինգերորդ նամակ      | 339 + |
| Ֆիզա Թէվքիգ      | Կենսագրական          | 320   |
| " "              | Անձայն գեշերներ      | 320   |

## ՕՏԱՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

|                 |                             |                 |
|-----------------|-----------------------------|-----------------|
| Ատամ Միջմիէվիչ  | Աւագուխարա                  | 65              |
| Ատա Նէկրի       | Ողջո՞յն Ճեղ                 | 145             |
| Բիւլիս տր Շավսն | Ի՞նչ է Արուեստը             | 180 <i>Plus</i> |
| Բիւր Լօրի       | Հայոց Երուսաղէմի վանքը      | 336 +           |
| Ժամ Կուավ       | Ինչո՞ւ յեղափոխական ենք      | 269             |
| Ժիւլ Լըմէքր     | Եօթը քնացողներուն Բ. Կեանքը | 137             |
| Խնկա Նալբանտեան | Կենսագրական                 | 266             |
| " "             | Պիյէօրնաթիյէռնը Պիյէօրնոսն  | 262             |
| Խփուլիք Թէն     | Արդի արուեստին նկարագիրը    | 348             |

|                    |                             |                |
|--------------------|-----------------------------|----------------|
| Լերմնեսով          | Մծիրի                       | 105            |
| Լերի Հօ            | Երկու բնակարաններ           | 303            |
| Լենին Անտէկիէվ     | Համբաւը եւ Լուէ             | 321            |
| Լեռն Տիերս         | Ղաղարոս                     | 257            |
| Լեռն Ֆրափիէ        | Մարտկոց                     | 87             |
| Լընոնք տր Լիլ      | Փիղերը                      | 85             |
| Լուդմիկ Ռուանդ     | Երգչի անէծքը                | 310            |
| Կոռոյէնկօ          | Լոյերը                      | 285            |
| Մերին (Եագուպովիչ) | Պայքարի Երգեր               | 226            |
| Մոնիս Մէրէրինք     | Մուպլ Ժամեր                 | 52 <i>Plus</i> |
| Պէրար Լուզար       | Արնուլտ Դատաւորին պատահարը  | 288            |
| Պուէկին            | Կովկաս                      | 136            |
| Սիլլի Փրիւօմ       | Շղթաները                    | 197            |
| " "                | Հոգեւարք                    | 327            |
| Տասեւէն Հ.         | Անիի աւերակներուն վրայ      | 322            |
| Օկիւր Ռոտէն        | Խորհուրդը արուեստի մէջ      | 281            |
| " "                | Իրապաշտութիւնը արուեստի մէջ | 313            |
| Օսկար Ռւայլս       | Մահուան պատիժ               | 205            |
| Ֆրէկիիք Փասի       | Ազգերու համերաշխութիւնը     | 248            |

ՎՐԻՄԱԿ

| Էջ  | Տեղ | Սիմ   | Առիո                    |
|-----|-----|-------|-------------------------|
| 72  | 9   | վարչն | grnaire                 |
| 82  | 11  | "     | մանուստի                |
| 85  | 7   | "     | երենց,                  |
| 86  | 17  | "     | պատիժնին                |
| 86  | 14  | "     | Մըշուշի պէս,            |
| 90  | 8   | "     | ոչխարը                  |
| 166 | 4   | "     | դարտ-                   |
| 181 | 17  | "     | անարտայացտէ             |
| 195 | 6   | "     | կ'իջնէ-                 |
| 214 | 13  | "     | ուէր                    |
| 235 | 10  | "     | չէր վերջացներ           |
| 253 | 11  | "     | աս կա                   |
| 277 | 25  | "     | անձնական                |
| 283 | 1   | վերէն | հոգին                   |
| 304 | 13  | "     | նսկ                     |
| 321 | 13  | "     | ինքը                    |
| 323 | 3   | վարէն | (ՉՆՔԵԼ)                 |
| 334 | 7   | վերէն | դիմեր                   |
| 334 | 8   | "     | զայն                    |
| 335 | 8   | "     | թիկնոցի                 |
| 347 | 1   | վարէն | խումբի                  |
| 357 | 17  | "     | անբան բաւիչ             |
| 366 | 10  | "     | Մահապամաթան Մահապարաթան |

## “ՀԱՅՈՂԻ ԲԻՐ” ՀՅԵՒՏԱՊԱՌԱԿԱ ՔՈՎԵՐԹԻՆ

ՀՅԵՒՏԱՊԱՌԱԿԱ ՔՈՎԵՐԹԻՆ ՊԵՏԱԿԱՆ

|                                                                                                                                                                                           |                |
|-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------|----------------|
| Միզուղիս, Ա, գործ (սարրական ըլքաց), պատճենագործ,                                                                                                                                          |                |
| 123 էջ, սէֆի նմէն գումար թիվուն,                                                                                                                                                          | ԳԵՆ 4 ԱՐՈՒ     |
| Մուրուղիս, Բ, չորք (սարրական ըլքաց), պատճենագործ,                                                                                                                                         |                |
| 160 էջ, սէֆի նմէն գումար թիվուն,                                                                                                                                                          | ԳԵՆ 5 ԱՐՈՒ     |
| Մուրուղիս, Կ, գործ (միջին ըլքաց), պատճենագործ,                                                                                                                                            |                |
| 176 էջ և գումար թիվուն,                                                                                                                                                                   | ԳԵՆ 5 ԱՐՈՒ     |
| Մուրուղիս, Դ, գործ (միջին ըլքաց), պատճենագործ,                                                                                                                                            |                |
| 192 էջ և գումար թիվուն,                                                                                                                                                                   | ԳԵՆ 6 ԱՐՈՒ     |
| Մուրուղիս, Ե, միջին բարձրացնելին միջի խոր<br>խորհրդական ՅԵԶ էջ, այսուհետեւ կամ եւ <sup>ա</sup><br>այս քունի ու շահագործ թիվուն թիվուն առանց<br>թիվուն բարձրացնելու միջի գումար գումարնեւ, | ԳԵՆ 10 ԱՐՈՒ    |
| Մուրուղիս, Զ, միջին մարտուրեալ ուժին բարձր<br>բարձրացնելու և այսուհետեւ կամ ու այս<br>այս քունի միջի առանց թիվուն կամ այս<br>թիվուն,                                                      | ԳԵՆ 12 Վ. ԱՐՈՒ |
| Մուրուղիս, Գ, միջին մարտուրեալ բարձրացնելու պարզաբնակ 7 էջ<br>այս բարձրացնելու մասն այսուհետեւ իւ այսուհետեւ միջի<br>այս գումար անգույնը ամենաշատ:                                        |                |

## ԵՐԵՎԱՆ

|                                                      |
|------------------------------------------------------|
| ԵՐԵՎԱՆ, Հ, առաջանային, Ա, գումար և անօրունի և անփառա |
| պատճենագործ առաջանային և առաջանային պատճենագործ պար  |
| պատճենագործ առաջանային պատճենագործ պատճենագործ պա    |

|                                                      |
|------------------------------------------------------|
| ԵՐԵՎԱՆ, Հ, առաջանային, Ա, գումար և անօրունի և անփառա |
| պատճենագործ առաջանային և առաջանային պատճենագործ պա   |
| պատճենագործ առաջանային պատճենագործ պատճենագործ պա    |